

ՈՒՍՈՒՄՆԱԾԻՐՈՒԹԻՒՆՔ

Ա Տ Ա Յ Ա - Կ Ա Լ Ի Խ Ս Թ Ե Ն Ե Ա Յ

ՎԵՐՈԻՑ ԵՎԵՔՍԱԾԻՐԻ

ԱԶԳԱՅԻՆ ՄԱՏԵՎՈՒԹՅՈՒՆ

Ե.

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹԻՒՆ

Ա Տ Ա Յ Ա - Կ Ա Լ Ի Ա Թ Ե Ա Յ Ա Յ

ՎԵՐՈՒՑ ԵՊԵՔՈԱՆԴՐԻ



Ա Բ Ե Կ Ա Յ

Մ Խ Ի Թ Ա Ր Ե Ա Ն Ս Պ Ա Ր Ա Ն

1892.

891.99.09
S-21

10 NOV 2011

ՈՒՍՈՒԹՅԱՆ ԱՍԻՐՈՒԹԻՒՆՔ

ԱՏԱՅԵԼ - ԿԱԼԵ ԱԹԵԿՆԵԼՅ

ՎԵՐՈՒՑ ԵԳԵԳՈՒՄՆԳՐԻ

ԳՐԵՑ

Հ. ՅԱՎՈՎ ՎԵՐՈՒՑ Վ. ՏԱՇԵՐՄ

ՄԽԻԹԱՐ. ԱՏԽՏԵՆ

1009
891

Ա Բ Ե Կ Ա Ա

ՄԽԻԹԱՐԵԱՆ ՏՊԱՐԱՆ

1892.

Ա Զ Դ

Առաջիկայ գրութիւնս փորձ մըն է քննադատական ուսումնասիրութեան այնալիսի գրքի մը նկատմամբ՝ որ հայ թարգմանական մատենագրութեան մեջ նշանաւոր դիրք մ'ունի իրաւամբք։ Զանացած ենք Աղեքսանդրի Վարուց այս հնաւանդ թարգմանութեան հայ մատենագրութեան մեջ ունեցած ազդեցութիւնը պարզել լիովին՝ որչափ կրցանք։ Չորս կէտի վրայ ի մասնաւորի ընդարձակ խօսիլ հարկ եղաւ։ այսինքն՝ Կալիսթենեայ եւ Խորենացւոյ ազերսին, հայ թարգմանութեանս մեզ ծանօթ ձեռագրաց վիճակին, թարգմանութեաննս որպիսութեաննու լեզուին, եւ մանաւանդ թարգմանութեանս եւ յոյն բնագրին հետ ունեցած համեմատութեան նկատմամբ, թե այս վերջինն ի հարկէ չունի այն կատարելութիւնը, որ կրնար պահանջուիլ եթէ հայ թարգմանութեանն որպիսութեանն նոր հրատարակութիւն մ'ալ լոյս տեսնէր։

Գրութեանս մեծագոյն մասն (էջ 1—212) լոյս աեւած է նախ մասն մասն “Հանդէս Ամսօրէայ,, թերթին մեջ¹։ Սակայն այժմու հրատարակութիւնս շատ ճնշացած է բնդարձակ յաւելուածներով՝ մանաւանդ վերջերը. (էջ 175—212:) Խոկ վերջին հատածն (§ 7), որ համեմատութիւն է հայ թարգմանութեան եւ յոյն բնագրին, բոլորովին նոր է. (էջ 212—270:)

Թաէ որչափ յաջողած է մեր այս ձեռնարկութիւնը՝ անկողմնակալ ընթերցողաց կը թողունք դատել, ինդրելով կանխաւ ներողութիւն տպագրական քանի մը վրիպակաց հայ եւ յոյն կոչմանց մեջ, զորոնք նշանակել աւելորդ կը համարինք։ Մատադիր ալ կ'ընենք որ յոյն բնագրին կոչմանց մեջ ի հարկէ ճշդիւ հետեւած ենք յոյն հրատարակութեան, անխտիր անփոփոխ պահելով յոյն բնագիրն՝ հանդերձ նաեւ անոր ակնյացանի լեզուի եւ ուղղագրութեան սխալներովն եւն։ Պարտք կը համարինք նոյնպէս յայտնել հոս կրկին անդամ ջերմ շնորհակալութիւն այն ամենուն՝ որ նպաստեցին մեզ կարեւոր տեղեկութիւններ տալով հայ ձեռագրաց վրայ։ Գմբախտարար Եջմիածնի ձեռագրաց վրայ կարելի շեզաւ տեղեկութիւն մը ստանալ, թե շենք կարծեր որ նոյն Գրատան ձեռագիրը մասնաւոր ընտրութիւն մ'ունենան քան ծանօթները, նկատելով անոնց գրութեան ժամանակը²։

¹ Հանդէս Ամս., 1891, թ. 1—12 : Հմման. համեւ Հանդէս Ամս., 1892, թ. 1, էջ 21 (Դիտողութիւնն.) որ է մեր ոյս գրոց՝ էջ 181—183։

² Տես Մայր Յուցակ., ոպ. Տփ. 1863. թիւք 1708—1711։ Անընչափ կան նոյն գրատանը նաեւ ոյլ օրինակք։

Այս տեղ՝ թէեւ ակամայ՝ պէտք ենք յիշել մեր այ զրութեան վրայ եղած այն քննադատական ակնարկը, որ Մէծ. Հ. Բարսեղ Սարգսեան ըրած է մեր այս ուսումնասիրութեան վրայ¹: Այս տեղ կ'ըսուի (Էջ 16—17.) “Տարիներ յառաջ լոյս տեսած Հ. Ար. Սիւքրեանի մէկ յօդուածն՝ Արշակայ 31 ամեայ պատերազմին եւ Խորնոյ ծերոյն մասին դեռ նոր կարդալով, (կ'ըսէ ակնարկելով մեր այս զրութիւնը,) ձեռք կը զարնուի Ստոյն-Կալխութենեայ Վարուց Աղեքսանդրի անվերջենալի ուսումնասիրութեանն, եւ կը չանուցուի (!) իսկ թէ նա ինչն (այսինքն՝ մենք) է որ առաջի անհայտ (!) կը յայտնէ զլ. Խորենացին իրեւ թարգմանիչ եւ բանաբաղ սյն պատմագրութեան, մինչդեռ Հ. Ներսես Սորբուեան (նախ !) եւ Հ. Ար. Սիւքրեան արդէն ի վազուց նոյն դիւան ըրած են եւ հրապարակ հանած: Առ այս կ'ըսենք՝ նախ՝ թէ Հ. Ար. Սիւքրեանի յօդուածը չէր որ գրգեց զմեզ մեր այս ուսումնասիրութեան, այլ Կիլտէմայոթէր գերմանացւոյն յօդուածը. (աես վարը՝ Էջ 9. 64 էւն:) Սակայն այս ամէն աւելորդ եւ աննպատակ խնդիր է: Այսպիսի ուսումնասիրութեանց մէջ թէ ինչ գրդիչ է կամ ոչ՝ խնդրէ դուրս է. ինչպէս ոչ որ կրնայ խօսել քննադատին Ագաթանգեղեայ քննութիւնը միայն այն պատճառաւ որ՝ ըստ հեղինակին վկայութեան՝ կութշմիտի զրութիւնը կարդալէն դրդուած է (Ագաթանգ. Էջ ԺԱ, 10 էւն,) որով “տարիներ”, վերջը գրել ձեռնարկուած է իւր ընդարձակ ուսումնասիրութիւնը. (որ կրկին ծաւալն ունի քան այս մեր “անվերջենալի”, ուսումնասիրութիւնը:)

Դարձեալ բոլորովին սիալ է թէ մենք լոելով մեզմէ յառաջ գրողներն եւ յականէ յանուանէ զշ. Ար. Սուքրեան եւ զքննադատն, մեզ սեպհականած ըլլանք Խորենացւոյ բանաքաղութեան դիւար: Քննադատին աւելորդ երեւցած կ'երեւայ կարդալ (կամ գոնէ յիշել) մեր զրութեան 44—70 էջերը, ուր նշանակուած են բոլոր այն անձինքն՝ որ գրած են մեզմէ շատ յառաջ նոյն համեմատութիւնքն, այսպէս՝ Հայկազնեան Բառարանն (Էջ 44 էւն.) քննասերն (Էջ 45. 48—56 էւն.) Հ. Ա. Վ. Սէրեբրէան (Էջ 57.) Հ. Բարսեղ Վ. Սորբուեան (Էջ 58—60.), Կիլտէմայոթէր (Էջ 64 էւն), Պատմկարթնէր, Կալխութենեայ հայ հրապարակութեան յառաջարանն եւն: Կը հաստատենք որ քննադատին դրածն ոչ լոկ յիշած ենք, այլ մինչեւ անգամ քանի մ'ըստ մեզ անձիշդ նախադասութեանց գէմ գրել ստիպուած ենք այն տեղ: Եւ սակայն կ'ըսուի թէ լուած ըլլանք մեր նախորդներն եւ մեզ խորած անոնց կարծիքն: Կարծենք այլ եւս աւելորդ է ուրիշ մեկնութիւն վնասուել:

Վերջապէս յայտնապէս խօսելով չենք կրնար համամիտ ըլլալ՝ թէ նախ “Հ. Ներսէս Սարգսեան եւ (ապա) Հ. Ար. Սիւքրեան . . . նոյն դիւան ըրած ըլլան: Սիւքրեանն է արդեամբը (1878ին) “որ սուր դիաոզութեամբը յերեւան հանած է այս կտորներուն փոխառութիւնն եւ

¹ Տես “Բազմավեպ”, 1891, Դեկտ. Յաւելուած “Երկու Խօսք Ամսօրեաց Հանդիսի թիւ 8 մատենախօսականին առ թիւ:”

խստիւ քննադատած.՝ (աես վարը՝ էջ 58:1) Իսկ քննադատն 1883ին (հինգ տարի ետքը) ուրիշ բան ըստ ըստ չէ, բայց միայն յիշել այն գիւտն, եւ ջանալ՝ որշափի հնար է՝ նուազեցընել անոր յարգը, “պատահական,, եւ աննշանակ բառ ից եւ ոճոյ մէջ՝ հրատարակելով այն համաձայնութեան շատ մասերը. (աես վարը՝ էջ 59:1) — Այսու կը յուսանք այս խընդիրն ալ պարզուած կ'ըլլայ:

Կը յաւելու քննադատը. (էջ 17.) “Խ. Կեշառեցւոյ յիշատակարանին մէջ աեսնելով Զաքարիա պրօշեանի անունն եւս կամ իրմէ եւ կամ մի ուրիշ ձեռքէ (!) ներմուծուած, կ'ընդդիմաբանէ (աես՝ էջ 126) Այրարատի հեղինակին թէ Զաքարիային է այն յիշատակարանն եւ ոչ Կեշառեցւոյն, եւ թէ սա էր աշակերտ վարդապետին Եսայեայ Նշեցւոյ (°)՝ որուն համար գրելով իւր գործն ի Հռովմ բերաւ իբրեւ պարզեւ: Իսկ Կրաւֆորթ եան ձեռագրի յիշատակարանին մէջ չի գտնելով բնաւ Զաքարիայի անունը կ'էշառեցւոյն քով՝ զարմանք կը յայտնէ թէ ինչպէս հոն “Զաքարեան խմբին յատուկ կտորը թէ ի Հռովմ գացած եւ դրած է սոյն գիրքը,, չի գտնուիր: Եւ փոխանակ ուղղելու իւր սխալն (!) եւ Այրարատի հեղինակին իրաւունք տալու, վերստին (աես՝ էջ 88—91) ի համեմատութեան կը զրկէ զընթերցողն, կարծես իւր հակասութիւնն աւելի եւս յայտնի ընելու համար:,, — Առ այս կարծենք աւելորդ է կրկնել Զաքարեան յիշատակարանին արդեամբք գոյութիւնը, (որուն վրայ հմմտ. էջ 88—91 եւն) զոր ուրանալ անհնար է՝ քանի որ առջեւնիս ունինք: Բայց ասով ըստւած չ'ըլլար թէ կեշառուեցի ալ չունի յիշատակարան, (ինչպէս կը մեկնէ քննադատը,) որ հիմն է Զաքարիայի յիշատակարանին, ինչպէս կրկնած ենք շատ անդամ. (աես էջ 91, 22 եւն:) Բայց Այրարատայ հեղինակն արդեամբք անձնութեան մէջ է, երբ Զաքարիայի յաւելուածոյ յիշատակարանը տպելով¹ կեշառուեցւոյ կը համարի զայն այն ձեւով, ուստի եւ Հռովմ երթալն եւն կեշառեցւոյն կը վերագրուի: Այս տեղ յետս առնելու ոչինչ չկայ: Բոլորովին սխալ հասկըցած է նոյնպէս քննադատն՝ կարծելով թէ զԶաքարիա աշակերտ կը համարինք Եսայեայ Նշեցւոյ, մինչդեռ Զաքարիայի յիշած որեւ իցէ “Եսային,, չենք համեմատած ։” Նշեցւոյն,, հետ. — “որովհետեւ այն ատեն Զաքարիա հասակակից կ'ըլլայ Խաչատրոյ (սրբաժամանակակից է Նշեցի, ապրելով ժամ գարու վերջը,), որուն (Խաչատրոյ) լաւածիկն է,, Զաքարիա ըստ իւր իսկ խոստովանութեան. (աես՝ էջ 126:1) Ըստ այսմ նոյն “Եսային,, անձին ։” Նշեցի,, ըլլալը գոնէ իրաւամբ խնդրական համարած ենք եւ պէտք ենք համարիլ:

Իսկ Կրաւֆորդեան օրինակին մէջ զաքարեան խմբի յատուկ կտորը (Հռովմ երթալն եւն) չգտնուիլն զարմանալի էր արդարեւ, եթէ բուն Զաքարիայի իսկական ձեռագիրն ըլլար, ինչպէս սխալմամբ կը կարծէինք. (էջ 158 եւն:) Սակայն այս սխալ տեսութիւնը պարզուեցաւ Մեծ. Պատ-

¹ “Այրարատ,” էջ 267—268:


մաճեանի դիտողութեամբն. (էջ 181—183.) որով այս կտորին պակսիլն այլ եւս զարմանալի չ'երեւար:

Այսուհետ կարծենք առանց հիման չե որ չենք ընդունած Այբոքտի մեծանուն հեղինակին կարծիքն: Հռչակաւ որ հեղինակին ճսիսութիւնը յարգելով հանդերձ՝ կարելլ չեր որ Այրարատայ հեղինակին ամեն խնդիր մանրամասն ուսումնասիրած ըլլար: Եւ թէ արգեամբք Կալիսթենեայ գրոց մասնաւոր ու շագրութիւն դարձուած չե, յայտնի կը տեսնուի այս խօսքէն¹ թէ Խ. կեշառուեցի “զՊատմութիւն” (Աղեքսանդրի) չէրիտուելու (°) կամ զթարգմանեալն ի քաջաց նախնեաց — խանդարեալ է. ոթէ սխալ չենք հասկընար այս խօսքը:

Բաւ համարելով այսաշովն՝ զոր ակամայ շեղիլ ու յիշել ստիպուած էինք, յոյս ունինք որ մեր այս “անվերջենալի,, գրութիւնը կը փարատէ քննադատին կասկածը (էջ 16) թէ մեր “շատ բան գրելու այս անյագ տենչը” + իշտամանակ կու տայ գեռ աւելի հասուն կերպով ուսումնասիրելու,, եւն: “Քիչ,, ժամանակի “անյագ տենչը”,, գրուած եւ ոչ - հասուն գրութիւն մը չենք կարծեր որ այնուհետ “անվերջենալի,, ըլլայ եւ այնուհետ մանրակրկիտ, ինչու (— զոնէ չենք կարծեր թէ անընդունելի երեւայ մեր այս խօսքը. —) չանացած ենք ընել մեր ուսումնասիրութիւնը:

ՀԵՂԻՆԱԿԸ

¹ “Աիսուան” էջ 399, ‘Օ. Շ. Տիգրան’ էջ 23:





ՈՒՍՈՒՄՆԱԾԻՐՈՒԹԻՒՆՔ

ՍՏՈՅՆ - ԿԱԼԻՍԹԵՆԵԱՅ

ՎԱՐՈՒՅ ԱՂԵՔՍԱՆԴՐԻ

1.

Ստոյն-կալիսթենեայ գիրքն ընդհանրապէս:

Այոց հին մատենագրութիւնն՝ յանձուկ միտո՝ թարգմանութեան մատենագրութիւն է, որ սակաւ ժամանակի մէջ այնչափ դործ յառաջ բերած է, եւ այնչափ բազմաթիւ դրոց մթերք հայ լեզուաւ ամբարած, որ զարմանալի չէ թաղուած խորշերէն հետզհետէ նոր դրոց լոյս ելլելը։ Սակայն այս թարգմանութեան ոգին իւր դործունէութեան շրջանը շատ որոշ դժերով սահմանած է. այն է եկեղեցական-աստուածաբանական եւ միշտ քրիստոնէական. որով դասական մատենագրութեան կամ ընդհանրապէս հեթանոս մատենագրութեան հետքն անգամ չենք դտներ մեր հնագոյն թարգմանութեանց մէջ։ Այս է պատճառն՝ որ քանի մը շատ դոյզնագիւտ բացառութիւնք այնչափ զարմանալի կ'երեւան, ինչպէս է այն մատեանն, որուն ուսումնասիրութեան կը ձեռնարկենք։

Ստոյն-կալիսթենեայ դրոց հայ լեզուաւ, եւ այն՝ հինգերորդ դարէն դտնուած թարգմանութիւնն աւելի զարմանալի կ'երեւայ նաեւ հետեւեալ պատճառաւ։ Հինգերորդ դարու կրտսերագոյն

թարգմանչաց անհպելի մնացած չեն հեթանոսական մատենագրութեան քանի մը նշխարք, բայց ասոնց թարգմանութիւնքն հաղիւ քանի մը կտոր են. այս դրից մէջ միշտ զարմանք է որ նախամեծարութիւն տրուեր է այնպիսի դրքի մը՝ որ մակեդոնացի մեծ աշխարհակալին անձին առասպելաց հաւաքումն կամ ճշդիւ՝ ըստ քմաց կարկատումն է: Կ'աճի մեր զարմանքն երբ տեսնենք որ նոյն իսկ գրոցս հաւանական թարգմանիչն՝ այլեւայլ ակնարկութեանց մէջ կը ցուցընէ՝ թէ հաւատք չ'ուզեր ընծայել այս առասպելաց. եւ սակայն գտեր է արժանիք մ'այս գրոց վրայ ոչ միայն թարգմանելու, այլ եւ յաճախանկէ փոխառութիւն ընելու իւր այլեւայլ գրոց մէջ. մինչդեռ հնութեան մեծայարդ պատմական, ճարտարախօսական եւ բանաստեղծական գլուխք-գործոց դժբախտութեամբ անծանօթ մնացած են կամ կարեւոր չեն երեւցած հայ հին դրագիտաց: ‘Նուազ յարդ չէ վայելած այս մատեանն նաեւ յաջորդ դարերու մէջ, թէեւ շատ մը կերպարանափոխութիւն կրելով, ինչպէս պիտի տեսնենք:

‘Նոյն իսկ թարգմանութեանս այս նորանշան հանգամանքը պէտք էր դրդել՝ որ նոյնը մանրամասն քննութեան ենթարկուի. վասն զի եթէ չըլլան նաեւ ուրիշ պատճառք՝ բաւ է միայն գիտնալ թէ ինչ ոճով կը յեղու ի հայ գործոյս ճարտար թարգմանիչը՝ հեթանոս Յունաստանի գաղափարներով գրուած երկասիրութիւն մը. մանաւանդ որ այնպիսի ճարտար եւ կորովի գրչէ բղխած է թարգմանութիւնն, որուն լեզուն՝ թէպէտ օտարացած շատ տեղ հելլենաբանութեամբ՝ գեռ միշտ կը ցուցընէ հայ լեզուին կենդանութիւնն ու ոգին, զոր զուր է փնտուել յաջորդ դարուց մէջ: Քննութեան դրդող կայ եւ այն պարագայն՝ որ գրոցս թարգմանիչն՝ որչափ կ'երեւայ՝ է նոյն ինքն Առվակէս խորենացի: Այս մեծավաստակ հանճարոյն գրեթէ բոլոր դրութիւնքն եւ խմբագրութիւնքն բաւական

Քննուեցան եւ քննադատուեցան յօտարաց եւ յազգայնոց . մինչ իւր թարգմանութեանց վրայ շատ դոյզն դիտողութիւնք միայն եղած են : Այս թարգմանութեանց մտադրութիւն նուիրելը պէտք ենք գոնէ երախտագիտութեան պարտք համարիլ այս եւ դարու մեծավաստակ գրչին : Նաեւ հայ մատենագրութեան բաւական լուսաւորութիւն կը մատուցանէ այս խնդիրը . վասն զի Ստոյն-Կալիս-թենեայ դիրքը նոյն իսկ Խորենացւոյ Պատմութեան աղբիւրներէն մին է, զոր ինքն իբրեւ գրութեան կամ գեղեցիկ գրելու օրինակ առած է եւ նմանած անոր ոճոյն : Բաց ասկէ՝ դիտնալու արժանի է թէ Աղեքսանդրի վրայ գրուած առասպելք, որ բովանդակ աշխարհք գրաւած են, որ հին եւնոր աշխարհի գրեթէ ամէն ազգաց ծանօթ են, եւ ունեցած են բաղմաթիւ գրութիւններ արձակ եւ չափական, որոնց հիմն է նոյն իսկ այս Ստոյն-Կալիսնենեայ ժողովունք, ինչ արձագանք գտած են Հայոց մէջ :

Հայ բնագրին (texte) քննութիւնն Եւրոպական դիտնոց համար ուրիշ կարեւոր կէտ մըն է :

Աղեքսանդրի վրայ անչափ են կուտուած վէպք եւ առասպելք, եւ շատ մեծ է Աղեքսանդրի քաջագործութեանց վիպական մատենագրութիւնը թէ արեւելեան եւ թէ արեւմտեան ազգաց քով սկսեալ նոյն իսկ Աշխարհակալին օրերէն մինչեւ մերձաւոր ժամանակներս . այնպէս որ այս վիպաց գրեթէ ամէն կերպարանափոխութիւնը կրնանք քննել այս կամ այն աղբիւրներուն մէջ, թէպէտ առանձնականի մը գրեթէ անհնար է այս բոլոր աղբիւրները, կերպարանափոխ գրութիւնքն, համառօտութիւնքն եւ այլն, որ շատ անգամ շատ անմատչելի լեզուներով գրուած են եւ ճիւղաւորած՝ ի մի հաւաքել եւ մի առ մի քննել : Նաեւ յոյն բնագիրն, որմէ բաւական ձեռագիրք կան ցայսօր պահուած, այսպիսի ձեռնմխութեանց, կերպարա-

նափոխութեանց եւ յաւելուածոց նշաւակ եղած է, այնպէս որ դժուարաւ իրնան գտնուի երկու օրինակք կալիսթենեայ որ կէտ առ կէտ միաբանին։ Դժբախտաբար հնագոյն եւ բնիկ կերպարանքը ներկայացընող յունական լոկ մէ օրինակ կայ, եւ այն՝ դեռ ոչ բոլորովին զերծ ի ձեռնմխութեանց եւ յաղաւաղմանց։ Եւ այսպէս ամէն մէկ կէտին հնագոյն ձեւը գտնելու համար ուրիշ համակարգ աղբիւրներու դիմելու է, որոնք են՝ ինչպէս առհասարակ ընդունուած է՝ լատիներէն հին թարգմանութիւն վաղերեայ եւ հայ եւ ասորի թարգմանութիւնք։ Թէեւ ասոնցմէ դեռ եւ ոչ մին բոլորովին անխառն նախնական աղբանական աւանդութիւնը կը ներկայացընէ։ Ասկէ յայտնի է արդէն հինգերորդ դարու մէջ թարգմանուած հայ բնագրին յարգը, որուն համար կը դրէ եւրոպական քննիչ մ'այսպէս¹։ “Ստոյն-կալիսթենեայ բովանդակութեան եւ ձեւոյն նախնաբար ի՞նչ ըլլալն այն ատեն միայն կրնանք մերձաւորապէս դիտնալ, երբ քննադատորէն համեմատուին եւ ի մի ձուլուին երեք (աւելի ճշդիւ՝ չորս) համադաս աղբիւրները, որ են յունական Ա բնագիրը, լատինականն վաղերեայ եւ հայ թարգմանութիւնը։ (պէտք ենք յաւելուլ եւ ասորին.) Բայց մանաւանդ թերի պիտի մնայ միշտ այս, քանի որ հայ թարգմանութիւնը չէ առնուած յօդնութիւն։ Բաղձալի է որ ‘Նայման կամ Փեղերման² կամ այլ հայերէնագէտ մը հայ բնագիրը բառական թարգմանութեամբ մատչելի ընէ արեւմտեան քննչաց, դործածելով կ։ Միւլլէրի կալիսթենեայ հրատարակութիւնն եւ միշտ մտադիր ըլլալով յունական Ա բնագրին։ կամ գոնեայ այնպէս ընդարձակ ծայրաբաղ մ'ընէ նոյն թարգմանութեան, որ

¹ J. Zacher, Pseudocallisthenes, Էջ 104։ Այս գրոց վրայ քիչ մ'ետքը։

² Հեղինակը կը գրէր 1867ին, եւ իրեն օգնական եղած են այս մասին նոյն գիտնականք։

գոնեայ ի հարկին ամբողջական թարգմանութեան պակասորդը լեցընէ։ Ի հարկէ շատ բաղձալի էր որ հայ գործոյն վրայ եղած կարեւոր քննական դիտողութիւնք աւ աւելցուէին, զոր միայն հայ լեզուի եւ մատենագրութեան հմուտ մը կրնայ ընել։”

Այս թերին ըստ մասին լրացընել է մեր ջանքն, որով կը ձեռնարկենք ուսումնասիրութեանս. առայս թելադիր եղան վանացս մատենագարանին երեք ձեռագիրքն, որոնք թէեւ առաջ-առ կրնան կարծենք ինչ ինչ խնդրոց վրայ լոյս սփուել։ Բայց նաեւ այս պարագայն կը ստիպէ զմեղ խոստովանելու՝ թէ գործոյս մէջ կան շատ թերի մասեր. ասոնց լրացումն կը սպասենք անոնցմէ, որոնք հայ ձեռագրաց հարուստ հաւաքածոյից մերձ են կամ դիւրութիւն ունին օդտուելու։ Գոհ ենք եթէ մերովսանն աջակցած ըլլանք խնդրոյս հետազոտութեան։

Հայ թարգմանութեան վրայ շատ սակաւ եւ համառօտ են ցայժմ եղած գրութիւնք, որոնցմէ ինծիծանօթեն լոկ հետեւեալները։ Առաջին գրութիւնն այն գոյզն ծանօթութիւնն է՝ զոր կայէր տուած է, եւ զոր ամբողջապէս կրկին հրատարակեց կարոլոս Միւլէր¹։ Թէպէտ համառօտ՝ բայց կ'արժէ այդ ծանօթութիւնը դնել հոս ամբողջ, որ կը ցուցընէ թէ ինչ գաղափար ունէր Կ. Փեթերման հայ բնագրին վրայ։ “Չեմ ուզեր հոս լոել զայն՝ որ երբ Փերտինանդ Ռանտէի նամակներէն իմացայ թէ այժմ իսկ ի Վենետիկ լոյս տեսած է Մեծին Աղեքսանդրի վարուց հայերէն թարգմանութիւնը, զոր ինքը (Ռանքէ) տեսած էր Կ. Փեթերմաննի քով, որ հմուտն է եւ տեղեակ սոյն մատենագրութեան, նամակաւ դիմեցի առ Փեթերման, խնդրելով որ եթէ իմ գործոյս նկատմամբ կայ բան հայ գրոց մէջ, ինձի հաղորդել հաճի։ Ինքն ամենայն մարդասիրու-

¹ Geier, Script. Alexandr. p. 230: Հմմա. C. Müllerի քեւ մ'ետքը յիշելի գիրքը. (Կերած. էջ 10, ծան. 1:)

թեամբ պատասխանեց . Հայ կենսագրութիւնն , ինչպէս լաւ գուշակած էիք , Առաք - կալվանէնէն է , բայց աւելի հնագոյն ձեւով կամ հնոյն աւելի մերձաւոր , առանց այն բազմաթիւ շատ անգամ հակասական յետնագոյն յաւելուածոց , թէպէտ նաեւ ասոր՝ ինչպէս բոլոր միւս բնագրաց մէջ՝ շատ կան հրաշալի դէպքեր : Այս կենսագրութիւնն , ինչպէս հրատարակիչը բացայայտ կը ծանուցանեն Յառաջաբանութեան մէջ , թարգմանուած է արդէն ե . դարուն Յ . Ք . — Եւ Մխիթարեանք այս նիւթոյս մէջ պէտք են իբրեւ ատակ դատաւոր ճանչցուիւ (գիւղը լոյս տեսած է ի Վենետիկ 1842) , — Եւ նաեւ կ'ենթագրեն թէ հոչակաւոր հայ պատմագիրը՝ Մ . Խորենացի է թարգմանիչը , որ ըստ իրենց կարծեաց թարգմանած ըլլալու է Եւ Եւսեբեայ քրոնիկոնը¹ : — Էջ 73 (ամբողջն է 198 էջ) կայ այսպիսի վերջաբան մը . Կատարեցան ծնունդք Եւ գործք Աղեքսանդրի մակեդոնացւոյ գրեալ յիմաստնոյն յԱրէստուտէլէ Եւն : [Յայտ է ուրեմն , կը յաւելու կայեր , որ գրոց բաժանումն նոյն է Ա բնագրին Եւ Վաղերեայ հետ :] — Էջ 186 կը փակի բուն կենսագրութիւնը . կը յաջորդեն “Ներբողեան+(!)² Աղեքսանդրի մահուան ի Խաչառոյ Կելառունց- ա-ս (?) , որ են ողբք Ողոմպիադայ , Հռոքսիանեայ , զօրավարաց Եւ զօրաց , Եւ յորդորակ Աղեքսանդրի առ իւր բարեկամու : Զասոնք լաւ եւս կրնայինք մեկնել իբրեւ Բանք ի մահն Աղեքսանդրի : „ Ցայս վայր կայեր ըստ թղթոյն Փեթերմաննի :

Հայերէնագէտ մը , որոյ անունն անծանօթմացած է , քիչ մ'ետքը հրատարակեց համառօտ հատուած մը հայ թարգմանութեան վրայ ի Հալլ

¹ Այսօր խնդիր չի կրնար ըլլալ այս երկրորդ կարծեաց սխալ ըլլալուն :

² Գերմանացի գիտնականը հայ բնագրին “բարսութիւնք” բառը Lobreden թարգմանած է վրիպմամք , որով զարմանաց առիթ տուած է հեղինակին :

Ե՞ս տեսնող Ընդհանուր Առաքենաժուկուն Ռեբին
մէջ¹: Ասոր յաջորդեց աւելի երկար նշանաւոր հա-
տուած մը հայերէնագէտ Կ. Փ. Նայմանէն՝ Պա-
ւիերայի Գիտութեանց Ճեմարանին անդամոց
հրատարակած Գիտնական Յայտաբարութիւն+ տարե-
դրոց մէջ²: Այս հատուածն (ըստ Zacherի, էջ 85)
որչափ ճոխ է նիւթովք, նոյնչափ անծանօթ մնա-
ցած: Այս երկու հատուածք ալ ինծի անմատչելի
մնացին, բայց ասոնց բովանդակութիւնը ծանօթ է
յիշեալ Zacher գիտնականին գրքէն, որուն վեր-
նագիրն է. “Առա-կալիսնենէս. Հետազօտութիւն+
+ննադադարութիւնն է— պատմութիւնն հնագոյն յիշար-
կանաց վեպաց Աղետանդրէ. ” որ ի Հալլէ 1867ին
Ե՞ս տեսաւ³: Այս գրոց մէջ առանձին գլուխ մը
նուիրուած է հայ թարգմանութեան. (էջ 85—
101:) Հեղինակը չէ հմուտ հայերէնի. եւ որով-
հետեւ ցաւով կը տեսնէր որ Միսիթարեանք հայ
բնագրին կցած չեն եւրոպական լեզուաւ թարգմա-
նութիւն մը, ստիպուած էր իւր գրոց մէջ ամփո-
փել յիշեալ երկու հատուածոց բովանդակու-
թիւնը. բայց նաեւ ունէր իւր առջեւ “ինչ ինչ շատ
յարգի գրաւոր տեղեկութիւններ, զոր Փրոֆ. Փե-
թերման Միւլլէրի Ստոյն-Կալիսթենեայ հրատա-
րակութենէն տարիներ յառաջ, ” տուած էր իրեն:
իւր գրոց մէջ բաւական կտորներ համեմատելով
բնագրին՝ այս հետեւութեան հասած է ։ “Հայ
թարգմանութիւնը, որչափ համեմատութեան առ-
նուած սակաւաթիւ կտորներէն կ'երեւայ, շատ

¹ Hallische Allgemeine Literatur-Zeitung, 1845 Juni, Nr. 129, S. 1027—1029.

² Gelehrte Anzeigen, herausg. von Mitgliedern der k. bayer. Akademie der Wissenschaften. München, 1844. December, Nr. 250—252. Sp. 961—965; 969—974; 977—983.

³ Julius Zacher, Pseudocallisthenes. Forschungen zur Kritik und Geschichte der ältesten Aufzeichnung der Alexandersage. Halle, 1867, 193 pp. 80.

⁴ Zacher, S. 101.

Հաւատարմութեամբ կը թարգմանէ յոյն նախատիպ բնագիր մը՝ որ ապահովութեամբ Կալիսթենեայ հնագոյն աղեքսանդրեան բնագրախմբին կը վերաբերի։ Բնականապէս նաեւ հոս գործոյն նախնական կերպարանքը չէ պահուած բոլորովին անեղծ, բայց հինն ու բնիկը շատ տեղ եւ կարեւոր տեղերն աւելի կատարեալ եւ լաւպահուած են քան յունական Ա Շռագիրը կամ նաեւ Յուղեայ Վաղերեայ լատիներաս թարգմանութիւնը. եւ միւս կողմանէ կը հաստատէ յուրախութիւն մեր՝ Վաղերեայ պահած նախնական բնագրին այն մասերը, որոնք բոլոր յոյն ձեռագրաց մէջ անհետ կորսուած են¹։

Նոյն կարծիքն ունէր ուրիշ գերմանացի գիտնական մը Ռիէօմհէլտ, որ բարեբախտութեամբ հմուտ էր նաեւ հայ եւ ասորի լեզուաց, եւ կը խոստանար ընդարձակ գործք մը հրատարակել Կալիսթենեայ քննութեան։ Բայց դժբախտաբար չկրցաւ կատարել իւր այս խոստումը, եւ մնաց իրմէ լոկ փոքր գրութիւն մը, թէեւ այն եւս միշտ յարգի է եւ հիմնական, որ հրատարակուեցաւ Հերսֆէլտի արքունի Կրթարանին տարեկան տեղեկագրոց մէջ այսու անուամբ. “Ուսումնասիրունիւն+ Դնուդապատունիւնն է-պատմունեան վկաց Աղետանդրէ¹”։ Այս յիսուն էջ գրութեան մէջ շատ մանր քննութեանց ենթարկեց հեղինակը Կալիսթենեայ բաւական մաս մը. հայ եւ ասորի բառերն լատինատառ գրութեամբ կը դնէր առ ի չգոյէ նոյն տառերու ի Հերսֆէլտ։

Մինչեւ 1886 ծանօթ չէ ինծի ուրիշ գրութիւն մը հայ թարգմանութեան վրայ։ Նոյն տարին Ատոլֆոս Պաւմկարթնէր Խորենացւոյ տրուած Պէտոյէց Գրքին վրայ դրած հմտալից հատուածին մէջ շօշափեց քանի մը կտորներ, զորոնք Խորենացի

¹ Jahresbericht über das königliche Gymnasium zu Hersfeld 1873, von Dr. Georg Friedrich Eysell. — S. 3—52: Römhild, Beiträge zur Geschichte und Kritik der Alexandersage.

ի Կալիսթենեայ առեալ մուծեր է իւր գրոց մէջ։ Այս հատուածը լոյս տեսաւ Գերմանական Արեւելադիտաց Ընկերութեան Ռւսումնաթերթին մէջ¹։ որուն հայերէն թարգմանութիւնը հրատարակեց Բաշմավէպ², բայց մի մասը միայն. մնացեալն (որուն մէջ էր այս խնդրոյս վերաբերեալ կտորը,) թողուեցաւ ի բաց։ Այս թարգմանութիւնն ընդհանրապէս մթին էր եւ տեղ տեղ անյաջող։ Նոյն տարբէ բայց քանի մ'ամիս յառաջ միեւնոյն գերմաներէւ թերթին մէջ ուրիշ կարեւոր հատուած մը զետեղեց Յ. Կիլտէմայսթէր³ “Դրդեալ արտաքուստ”, ինչպէս կը գրէ։ Այս հատուածին մէջ հրապարակ հանեց Խորենացւոյ Պատմութեան (Գ., իդ., իը) բանաքաղութիւնն ի հայ Կալիսթենեայ, եւ ասոր կցեց համառօտիւ այլեւայլ դիտողութիւններ։ Այս հատուածն առիթ կ'ունենանք յետոյ տեսնելու։

Վերջապէս եւրոպական հռչակաւոր ասորագէտ եւ արաբագէտ գիտնականնը Թ. Նէոլտէքէ այս օրերս հրատարակեց Վիեննայի Գիտութեանց Ճեմարանին Յիշատակագրոց Փիլիսոփայական-Պատմական Բաժնին մէջ ընդարձակ գրութիւն մը “Ուսումնասիրութեան + Պատմութեան վեղաց Աղեւանդրէ”⁴։ Հեղինակն այս գրութեան մէջ ի մասնաւորի ասորական թարգմանութիւնը կ'առնու ի քննութիւն, եւ անոր ազդեցութիւնն արաբական մատենագրութեան վրայ։ Ըստ տեղ համեմատու-

¹ Zeitschrift der Deutschen Morgenländischen Gesellschaft, XL Band, 1886, Heft III, S. 457—515: Adolf Baumgartner, Über das Buch “die Chrie”, (մանաւանդ էջ 504—506.)

² Բաշմավէպ 1887, Գ. էջ 306—314; 1888, Ա. էջ 20—30; Գ. էջ 203—211; Գ. 329—338.

³ J. Gildemeister, Pseudocallisthenes bei Moses von Khoren, ի թերթին ZDMG, 1886, Heft I, S. 88—91.

⁴ Denkschriften der kais. Akademie der Wissenschaften. Philosophisch-historische Classe, XXXVIII. Wien, 1890.—V. Beiträge zur Geschichte des Alexanderromans von Prof. Dr. Th. Nöldeke. 56 pp. 4°.

թեան կը բերէ եւ զհայն, բայց հայերէնադետ չըլլալով՝ օգտուած է լոկ Zacher եւ Römhled գիտնականաց դործերէն. կը յաւելու “բայց իմ բարեկամս Փրոֆ. Հիւպշման, շատ կտորներու վրայ տեղեկութիւն տուաւ”:

Ցայս վայր եւրոպացի գիտնոց գրութիւնքն յիշեցինք: Հայ լեզուաւ առաջին անգամ գրեց այս խնդրոյս վրայ Հ. Ռափայէլ Թրեանց¹ ի Յառաջաբանի հրատարակութեան հայ բնագրին, որուն վերնադիրն է. “Պատմութիւն մեծի աշխարհակալին Աղեքսանդրի Մակեդոնացւոյ² ու: Այս հրատարակութիւնը՝ թէեւ համեմատութեամբ իւր նմաններուն՝ աւելի լաւագոյն է, բայց միշտ անբաւական, մանաւանդ որ տարբերութիւնք ձեռագրաց (թուով իբր տասն) խմբովին նշանակուած են, եւ ոչ իւրաքանչիւր ձեռագրինն ուրոյն ուրոյն: — Վերջապէս քանի մը տարի յառաջ փորձեց Քննասէրը³ “Մովսէս Խորենացի եւ թարգմանութիւնք իւր” խորագրով ցուցընել “ոչ իբր կարծիս, այլ իբր հաւաստիս”, թէ կալիսթենէս Խորենացւոյ թարգմանութիւն է, յենլով այն կէտին՝ թէ Խորենացի իբրեւ իւր գործը՝ չէ խղճած Պատմութեան մէջ գործածել շատ տեղ այս թարգմանութիւնը: Քննասէրն ի մէջ կը բերէ 26 այսպիսի համեմատութիւնք, որոնց ոմանք՝ իրմէ անկախ՝ դիտած են եւ այլք (այսպէս Պաւմկարթնէր, եւն), ինչպէս պիտի տեսնենք: Այս հատածն է հայ լեզուաւ մի միայն գրուած հիմնական քննութիւնը. դոյզն ինչ է զոր կը գտնենք գրուած ի “Մատենադարանի Հայկական թարգմանութեանց Նախնեաց⁴ ուր շփո-

¹ Հմին. Քննասէր, Բ. էջ 31:

² Պատմութիւն Աղեքսանդրի մակեդոնացւոյ. ի Ակնետիկ, 1842, 12 եւ 204 էջ 80: Հրատարակութիւնը սատսակաւաթիւ օրինակ ունի:

³ Նորայր Բ., Քննասէր, Պրակ Բ: Ստոքհոլմ, 1887, էջ 29—45:

⁴ Հ. Գորենչին Զարբ. Մատենադարան Հայկական

թութիւնք եւ վրիպակք անպակաս են։ Աը բաղձայինք հոս գոնէ աւելի ընդարձակ ծանօթութիւն գտնել հայ ձեռագրաց, բայց իր գտնենք լոկ այս դիտողութիւնը. “Ի մեր մատենադարանի պահուած գրչագրաց նկարագիրը տրուած է արդէն յընդարձակ եւ ի հմուտ յառաջաբանի տպագրին” :

Հայ թարգմանութեան յոյնքնագիրը ծանօթէր յԵւրոպա, բայց ամբողջական հրատարակութիւն մը կը պակսէր¹ մինչեւ 1846, երբ առաջին անգամ գեղեցիկ հրատարակութիւն մ'ըրաւ Կարոլոս Միլլէր² Առիանու պատմագրութեան եւ այլ հին մատենագրաց հատակոտորոց հետ՝ “Առւտ-Կալիսթենէս”, անուամբ, եւ որուն կցեց “Ուղեգրութիւն Աղեքսանդրի”, (Itinerarium Alexandri) անանուն գրութիւնը։ Բազմահմուտ հրատարակիչն երեք ձեռագրաց ճշգրիտ բաղդատութեամբ ի լոյս հանեց դործքը, դնելով նաեւ Յուղեայ Վաղերեայ լատիներէնը, եւ ի սկզբան ընդարձակ հմտալից ներածութիւն մը։ Լայտէնի գրատան յոյն օրինակը յետոյ ըստ ընդօրինակութեան Zacherի լոյս հանեց Մեղէլ “Տարեգիրք դասական բանասիրութեան”, պարբերականին մէջ³։ Վաղերեայ լատիներէնը հրատարակած էր նաեւ Ծիրանաւորն Մայի (ի Միլան) 1817ին, եւ ապա կրկնագիր Դուրինեան ձեռագրին մասերը 1842ին⁴։ Յուղեայ Վաղերեայ ժամանակէն

Թարգմանութեանց Կախնեաց։ Անետիկ, 1889. էջ 704—714. “Վարք Աղեքսանդրի”:

¹ Բայց հատակոտորք հրատարակեալ էին։ Հմմա. Jules Berger de Xivrey, Notices et Extraits des Manuscrits. Paris, 1838, Tome XIII, Par. II, p. 162—306 եւն։

² Carolus Müller, Arriani anabasis et indica, reliqua Arriani, et Scriptorum de rebus Alexandri Magni fragmenta. — Pseudocallisthenis historia fabulosa, Itinerarium Alexandri. Parisiis, 1846. 49. XXXII, 327. VI, 162 եւ բուն Կալիսթենեայ մասը՝ XXXII, 180 pp.

³ Meusel, Jahrb. für class. Philologie, Supplementband, V. 701 ff.

⁴ Angelo Mai, Julii Valerii res gestae Alexan-

դարեր ետքն ուրիշ անկախ թարգմանութիւն կամ
լաւ եւս կերպարանափոխ խմբագրութիւն մ'ըրաւ
Առաքերեց Լեոն (Archipresbyter Leo) Ժ դարուն
մէջ: Բազմաթիւ են նման այլ դործեր թէ արեւ-
մտեան թէ արեւելեան ազգաց քով¹: Վերջապէս
նաեւ ասորի բնագիրն ամբողջապէս ի լոյս հանեց
անգղիացի գիտնական մը հանդերձ անգղիական
թարգմանութեամբ, ներածութեամբ, ծանօթու-
թեամբք եւ կարեւոր յաւելուածներով²: Արեւե-
լեան ազգաց քով Աղեքսանդրի վրայ եղած վիպաց
քննութիւն գրեցին նաեւ Շփիկէլ, Սէնթ-Քրուա,
Շդէռն եւ այլք³, ինչպէս նաեւ Աղեքսանդրու վա-
րուց վիպաց քննութեան զբաղեցան Գավը, Լըդրոն,
Կրէսոէ, Փրոշէօր, Ռոտէ, Պուրիան եւ այլք բա-
զումը⁴, զորոնք յիշել մեր նպատակէն դուրս է:

dri. Mediolani, 1817. — Classicorum Auctorum e Vati-
canis codicibus editorum Tomus VII, Romae, 1835, pp.
1—246. Եւ իւր հրատարակած Spicilegium Romanum,
Tom. VIII, Romae, 1842, pp. 513—522.

¹ Հմման. բաց ի Zacherի, Römheldorf, Nöldekeի եւ
այլոց գրութիւններէն հետեւեալը. Paul Mayer, Ale-
xandre le Grand dans la Littérature française du Moyen
âge. Paris, 1886, Tom. II.

² Ernest A. Wallis Budge, The history of
Alexander the great, being the syriae version of Pseu-
do-Callisthenes. Edited from five manuscripts, with an
english translation and notes. Cambridge, 1889.

³ Spiegel, Die Alexandersage bei den Orienta-
len, Leipzig, 1851. — Sainte-Croix, Examen critique
des anciens Historiens d'Alexandre le Grand. Paris,
1804. — Dimetrius P. de Gobdelas, Histoire d'Ale-
xandre le Grand etc. — M. E. Stern, Zur Alexander-
Sage, Wien, 1861, եւն եւն:

⁴ Guillaume Favre, Recherches sur les his-
toires fabuleuses d'Alexandre le Grand, 1829—1830, եւ
նաեւ յետոյ ի Genève, 1856. — Letronne, ի թերթին
Journal des Savants, 1818. — Th. Grässle, Lehrbuch
einer allgemeinen Literärgeschichte, Leipzig 1842, II Band,
III Abtheilung. — Florian Frocheur, Histoire roma-
nesque d'Alexandre etc. Gand. 1847. IV Livraison, p.
393—436. — Erwin Rohde, Der griechische Roman
etc. — Bouriant, ի թերթին Journal Asiatique, 1887,
I, եւն եւն:

Բայց ի հարկէ նախ քան մեր քննութիւնը սկսիլն, կարեւոր է ի լուսաւորութիւն խնդրոյս համառօտիւք տեսնել թէ ով է հեղինակն, երբ դրած եւ ինչ է այս գիրքն:

Ա. թէ ով է այս վեպին բուն հեղինակը, յայտնի չէ: Շատ սակաւ եւ յետնագոյն աղբիւրներ միայն “Կալիսթենէս”, անուամբ կը յիշեն, ինչպէս կը դտնենք Յ ձեռագրին մէջ այս վերնագիրը. “Կալլիսթենի էտօրιօγράֆօս չτλ.”, բայց Յ դրուած է յամի 1469 Յ. Ք., մինչ ոչ Ա հնագոյն օրինակն, ոչ հայն եւ ոչ այլք գիտեն նոյն անունը: Ըստ Միւլէրի (Կերած. ԻԶ) այս անուամբ կը յիշուի նաեւ Ցեցէսի (Tzetzes) պատմութեան մէջ երեք անդամ¹, բայց ընդհակառակն ուրիշ տեղ մ'ալ Սեսոստրեայ պատմութեան վկայ կը կոչէ զկալիսթենէս (Tzetzes, III. 100), որ չի գտնուիր Աղեքսանդրի վարուց մէջ. տեղ տեղ ալ առանց անուն յիշելու կը գործածէ նոյն պատմագիրը մեր այս գիրքը: (Հմմտ. Tzetzes, XI, 97. Կալիսթ. I, 13, Ըստ Հայոյն ԻԲ:) Միով բանիւ՝ ամէն գիտնականք կը միաբանին յայնմ՝ որ Կալիսթենէս Ուշացայ այն գործքը՝ որ կը յիշուի շատ տեղ՝² չէ այս մատեանս. բայց վասն դիւրութեան սովորաբար ^ա Սուտ-Կալիսթենէս, (Pseudo-Callisthenes) անուամբ կը կոչեն քննիչք:

Հայ բնագրին մէջ զարմանալի եղանակաւ կը դրուի. (Էջ 73.) “Կատարեցան ծնունդք եւ գործք Աղեքսանդրի մակեդոնացւոյ Գրեալ յիմաստնոյն յԱրեատութելք:”, բայց ի հարկէ չենք կրնար ընդու-

¹ Tzetzes Hist. I, 323; III, 550, III, 885. Հմմտ. Müller, XXVI.

² Callisthenes Olynthius δνած կը համարուի իրը 368—365 Յ. Ք. աշակերտ Արիստոտէլի եւ ազգական. որմէ կը յիշուին այլեւայլ գրութիւնք. Հելլենական+, Աղետութերի վար+ եւն: Ասոնցմէ հատակոտորք հասած են մեր ձեռքը: Կալիսթենեայ հատակոտորքն եւ իւր վրայ ծանօթաղեկութիւնքը տես ի Մüller, Fragmenta, pp. 1—32.

նիւ որ նոյն գրչէն ըլլայ այս առասպելաց գիրքը։
Միւլէր կը յիշէ որ առ Եւստաթեայ (ad Dionys. Per. 440) կը յիշուի՝ Արօտօտէլիս և պէմպէտ Պէրէ
՝ Ալէհանծօս. բայց այս վրիպակ կոչումն է փոխա-
նակ ՝ Արօտանօս գրելու, որուն զրութիւնը կը յի-
շուի հոս։ Եւ արդէն Եւստաթիս կը յիշէ յաւել-
լով “որպէս ասեն” (ῶς φασιν). Եւ թէ անշուշտ
Արիստոտէլի անուամբ ծանօթ առասպելական
պատմութիւնն էր պատճառ այս շփոթութեան։
Տեղ տեղ Եստիլույ կը տրուի այս զրութիւնը, զոր
կը մեկնեն քննիչք այնու՝ որ Կալիսթենեայ այս
գիրքը սովորաբար ձեռագրաց մէջ Եսովպայ առակե-
ներէն անմիջապէս ետքը կ'օրինակուի, որով առաջ-
նոյն անունը կը կցորդի նաեւ ասոր։ Պաղոմեայ Լագի-
դացւոյ կ'ընծայուի (Առիան, Արշաւ. Աղեքս, Ե, 26
Եւն) պատմութիւն մ'Աղեքսանդրի, որմէ հատա-
կոտորք կան։ “Ամէնէն աւելի Պաղոմեայ անունը
յարմար էր, կ'ըսէ Միւլէր, եթէ զրութեան նկա-
րագիրն ի նկատ առնունք՝ ասոր ճակատը դնելու.
որ եւ արդեամբք եղած կ'երեւայ, թէեւ յայտնի
բառերով չենք գտներ։ Վասն զի Ա ձեռագրին
սկզբան նախընթաց թուղթը պատռուած է այժմ.
կ'երեւայ թէ Պաղոմեայ արքայի պատկերը կար
վրան, որուն համար դրուած է նախընթաց էջի վրայ
քանի մը տող ոտանաւոր (օտար ձեռքէ) այսպէս։
Սնտօս թասիլէնց ծ Պտօլեմաῖօս, հéնε, չτλ. Անշուշտ
անոր համար դրուած են ասոնք՝ վասն զի Պաղոմէոս
հեղինակ կը դրուէր Աղեքսանդրի “աւասպէլական եւ
է իւստի մարդիկան յօրինուած պատմութեան²։” Ինչ-
պէս որոշ չի գիտցուիր դրոցս հեղինակը, նոյնպէս
դրութիւնն ալ անվլթար չէ պահուած։

Նախ Միւլէր (Ներած. ԺԹ Եւն) եւ ապա
ամէն այլ քննիչք կը դիտեն՝ որ Աղեքսանդրէա քա-

¹ Σ. Müller, Fragmenta, pp. 86—93.

² Müller, “Ներածութիւն. Իէ”:

ղաքին հետ շատ մեծ կապ ունի վեպը, ուստի աղեքսանդրիացի էր սոյն գրոց հեղինակը։ Ասոր գլխաւոր կէտն այն է՝ որ կը ջանացուի ցուցընել՝ թէ Աղեքսանդր է որդի վերջին թագաւորին Եգիպտոսի Նեկտանեբայ. (Հայ. Ա—ԼԳ. ՂԶ.) Աղեքսանդր կը զոհէ Ամոնայ “հայրենի աստուածոյն.,” (ՀԸ.) Եգիպտական Սարապիս դիք զԱղեքսանդր իւր պաշտպանութեան կ'առնուեւ Աղեքսանդրի կը հրամայէ կանգնել Աղեքսանդրիա քաղաքը, (ՂԱ—ՂԴ.) Եւն. Աղեքսանդրիա քաղաքը մատնացոյց կ'ընէ եւ այն յիշուածը՝ թէ “առիւծ” էր բիբլոս-կնքոցին դրոշմ (ՓԶ, էջ 10, 5), զոր համեմատենք Ստեփանոսի Բիւղանդացւոյ խօսքին հետ, որ կը վկայէ թէ ասոր համար Առէտուանդրէս Աթոնտօլուս (=առիւծաքաղաք) կը կոչուէր. ¹ թող որ բաւական յայտնի ալ կը խոստովանի հեղինակն իւր հայրենիքը զԱղեքսանդրիա, այնպէս մանրամասն ստորագրելով իւր քաղաքն, իւրաքանչիւր մասին հին եւ նոր անունները, նշանաւոր շէնքերն յիշելով եւն, (ՀԸ—ԶԹ.) Եւ յաւելլով թէ Աղեքսանդր եկաւ “յայս յատակ եւ տեսանէր վայր մեծ. (ՀԹ. 37, 9.) թէ “շիրիմ Պրոտեայ առ մեղէ . . . : Ի վերայ լերին մլոյ բարձու եկեալ բերին զնա, այդ որ այժմ կոչի Դիւցազգի գերեզմանն.,” (ԶԹ, 39, 26.) թէ “արարեալ դէմ յանդիման դիւցազինն տաճարի բագին մեծ, զոր շարդ եւս ասեն բագին Աղեքսանդրի, (ԶԹ, 42, 3): Ամսոց անուանք իսկ Եգիպտական են. այսպէս “Ի առ-բէք քսան եւ հինգ.,” (ԶԷ. 41, 17.) “Ի Պարմա-քէր որ օր չորս էր.,” (ՄԶԶ. 186, 16.) թէ եւ աղաւաղեալ ձեւով, եւն եւն: Ասկէ դրդեալ ոմանք քննիչք կ'ուզեն ընդունիլ՝ որ գրոցս զոնէ ինչ ինչ

¹ Բայտ Müllerի (Կերած. 1) Ստեփանոս այս տեղեկութիւնն առած է ի Յասովնէ Արդիւացւոյ, որմէ մնացած Հատակոտորոց մէջ կը գտնենք սոյնը: (Հմմտ. Müller, Fragmenta, p. 160, 2.) Ի Ստեփանոսէ Բիւղանդացւոյ առած է Եւստաթէոս ad Dion. v. 254. Հմմտ. Nöldeke, 3.

մասերն ոչ լոկաղեքսանդրեան՝ այլ նաեւ բնիկ եռիութական ծագում ունենան. իսկ այլք այս պէտքը չեն տեսներ: (Հմմտ. Nöldeke, 10:)

Բ. Ինէ երբ գրուած է այս գիրքն՝ որոշ ըսել չեն կրնար քննիչք. բայց նորագոյնք կ'ընդունին՝ թէ գոնէ Դ. դարուն Յ. Ք. վերջերէն ետքը գրուած չե կրնար ըլլալ: Առ այս կը բերեն վկայութիւն ի մէջ այլոց եւզայն՝ որ գրոցս մէջդեռ կանգուն կը յիշուի Սարապեայ տաճարն յԱղեքսանդրիա, զոր 387ին Յ. Ք. քանդել տուաւ թէոդոս. կը յիշուի նոյնպէս Աղեքսանդրի տապանը կանգուն. (ՄԶԴ.) սակայն Ոսկեբերան (ի Ճառին ԻԶ. Մեկնութեան Երկրորդ թղթոյն Կորնթացւոց՝) արդէն ի բաց բարձեալ կը յիշէ նոյնը, եւ թէ ալ անոր տարեկան տօնն իւր ժամանակն արդէն մոռցուած էր¹: Հինգերորդ դարու հայերէն թարգմանութիւնն անգամ նախնական ձեւը չե ունեցած իւր առջեւն. ուրեմն շատ կանուխ էր այն նախնական բնագրին գրութեան ժամանակը: Նոյնը կը տեսնուի նաեւ անկէ՝ որ Itinerarium Alexandri գրութիւնը կը քաղէ շատ աեղ Ստոյն-Կալիսթենեայ լատինական թարգմանութենէն.² Եւ որովհետեւ այս Ուղեւորութիւնն իբր 340—345 տարեաց մէջ գրուած է, ապա Վաղերեայ թարգմանութիւնն այս ժամանակէն յառաջ է: Նաեւ Վաղերեայ բնագիրը նախնական կերպարանքը չէ պահած, որով աւելի կանուխ իբր

¹ Հրտր. B. de Montfaucon, Paris, 1732, Том. X, ll ad Corinth. XXVI, 5. Հայ թարգմանութեան դժբախտաբար նշխար մը միայն կայ այս Ճառէն. (Ոսկեբերանի Մեկն. ի Պաւղ. Աւենեա. 1862, Հտր. Բ. էջ 430—431:)

² Հմմտ. Zacher, S. 48—84, որ կը ցուցընէ թէ նախ քան 340 տարին եղած է Վաղերեայ գրութիւնը: Իսկ Միւլէր (Կեր. ԻԶ) Դ. դարու կէսերը կը դնէ, մինչ ոմանք ի հնոց՝ չափէն աւելի նոր ժամանակի դործ կը համարէին: Այսպէս Վաղերեայ գրութիւնն ապահովութեամբ հայ թարգմանութենէն յառաջ է ժամանակաւ: Իսկ թէ ինչ անձ էր այս Ցուղիոս Վաղերիոս՝ որոշ չէ, ոմանք կեղծ անուն կը կարծեն:

200ին կը դնեն Ստոյն-Կալիսթենեայ յօրինումն,
այլք քիչ մ'աւելի ուշ՝ Աւելի կանուխ դնել
անհնար է. վասն զի այս գրոց մէջ այնպիսի աղբերք
գործածուած են, որոնց ժամանակը դիտենք: Այս-
պէս ի մէջ այլոց յանուանէ կը յիշէ զՊահովունուն
(Հայն եւ Վաղերիսս միայն. Հայ' Իթ, 15, 23.) Այս-
անուամբ յիշուածն (ըստ Zacherի, 91) է Fayor-
inus Arelatensis հեղինակն Տրայանոսի եւ Ադրե-
նոսի ժամանակակից:

Դ. Այս խօսքերէն ինքնին կը հետեւի որ
Ստոյն-Կալիսթենեայ դիրքը չէ հաւաքուած ժողո-
վըրդական զբոյցներէ, այլ մեծաւ մասամբ հըտիւն-
իւն վեպ է, այսինքն՝ դրքերէ եւ գրաւոր աղբիւր-
ներէ քաղեալ, որոնց մէջ տեղ տեղ շփոթութիւնք
ալ մեծ դեր խաղացեր են: Գրոցս այս նկարագիրն ի
մասնաւորիքննութեան առաւ Նէօլտէքէ¹, որ շատ
հետաքրքրական տեղեր լուսաբանեց, եւ ցուցուց
թէ որ աւանդութիւնն ուր արդէն կայ դրուած:
Յիշենք օրինակ մը: Աղեքսանդրի դայեակն է “Լա-
կրինէ . . . +ոյր Մելանոսի .” (Իթ, 15, 15:) Լակրինէն
է արդարեւ պատմականն Առնիշ (Առիան. Դ. 9, 3
եւն.) որուն Մելանոսի +ոյր (ή Μέλανος Α կամ
Μέλαντος BCL ձեռագիր) ըլլալն անկէ ծագած է
որ Լանիկէ քոյր էր Մելա (= սեաւ) կոչուած Կղե-
տոսի (Κλεῖτος δ μέλας ըստ Πղուտարք. Աղեքս.
16 եւն:) “Այսպիսի դիպաց մէջ Շըն-Զէ վրայ
խօսք իսկ շըլլար, ” կը յաւելու Նէօլտէքէ: Գրաւ-
որ աղբերէ են նամակները, որոնցմէ ոմանք շատ
մեծ հնութիւն ունին, եւ կը ցուցընեն՝ որ Աղե-
քսանդրի վրայ խօսող նամակաց ճոխ մատենագրու-
թիւն մը կար. ոմանք առ Կիկերոնի իսկ կը յի-
շուին²: Եւս առաւել բանաստեղծական կտորները,
քերթուածք, (ինչպէս ՃԻԹ, 66. եւն եւն) գրաւոր

¹ Nöldke, S. 2—11.

² Zacher, S. 92, 93.

աղբիւրներէ մուծուած են: Ի հարկէ նաեւ ժողովը գրդական զրոյցներ ալ կան մէջը, ինչպէս նաեւ Եսովպայ առակէք,¹ եւն. զորոնք քննել մեր նպատակէն դուրս է:

Զարմանալի եղանակաւ՝ գրոցս ասորի թարգմանութիւնը հայոյն հետ կապ չունի, եւ շատ վերջէ ժամանակաւ: Նէօլտէքէ² կը ցուցընէ՝ որ յոյն օրինակէ չէ բղխած ասորին, այլ պահաւ բնագրէ մը. եւ պահլաւի տառերու անորոշութիւնն պատճառ տուած է շատ մը սխալմանց, մանաւանդ յատուկ անուանք անձանաչելի եղած են ասորւոյն քով: Ըստ Նէօլտէքէի՝ այս պահլաւ բնագրին է դարէն ուշ չի կրնար դրուիլ, որով գոնեայ և դարուն թարգմանուած է ասորին: Զարմանալի է տեսնել այն ասորի թարգմանութեան մէջ՝ օրինակի աղագաւ Քուերտուէս անուան տեղ Խոսրով, Մարտիանոսի տեղ Մերձ, Պարնիւէս անուան փոխանակ Աբարշահը դնել եւն եւն, զորոնք կը թուէ Նէօլտէքէ:

Ինչպէս ըսինք՝ ասորին աղետանդրեան բնագրախմբին կը վերաբերի, որմէ են եւ հայն եւ Վաղերիոս: Յոյն օրինակաց մէջէն (ստոյգ ծանօթ՝ աւելի քան 12) լոկ Ա կը ներկայացընէ այս խումբը: Ա է Փարիզի գրատան թիւ 1711, ԺԱ դարէն, մագաղաթեայ. որ դժբախտութեամբ շատ աղաւաղութերի է, եւ տղետ գրչի արդիւնք, որով նոր ձեռագրի մը պէտքն զդալի է: Աղեքսանդրեան նկարագրին շատ քիչ կը կրեն այլ ձեռագրիք, որոնց մէջ եղիպտական աւանդութիւնը մեծաւ մասամբ զեղչուած է, շատ մը դէպք՝ որ յոյն ընթերցողաց անախորժ էին՝ փոփոխուած, միով բանիւ՝ յունացուշեւն. այսպէս կը գտնենք ի Բ. եւ ասոր նման են շատ օրինակը: Այս տեսակը հիմն է գրոցս գրեթէ բոլոր արեւմտեան խմբագրութեանց: Բ է Փարիզի գրատան թիւ 1685, թղթեայ, 1469ին դրուած:

¹ Nöldke, S. 10.

² Nöldke, S. 11—24.

Այն օրինակաց, որոնք շատ աւելի կերպարանափոխ եղած են, ներկայացուցիչն է C (Թիւ 113 Supplément ի Փարիզ, թղթեայ, 1567ին գրուած:) Այս երեք տեսակ ձեռագիրներն հիմն առած է Միւլէրի իւր հրատարակութեան:

Յոյն ձեռագրաց պէսպիսութիւնքն յետոյ առիթ կ'ունենանք տեսնելու, երբ զբաղինք հայ թարգմանութեան համեմատութեամբ: Բայց նախքան այս մասին սկսիլն՝ պէտք ենք քննել հայ բնագրին նախնական ձեւն, թարգմանութեան ժամանակն եւ անձն, հայ օրինակին կերպարանափոխութիւնն ի ձեռն կեչառուեցւոյ եւ այլոց. նաեւ հայ թարգմանութեան ոճն ու կերպն, լեզուն եւն:

Դիւրութեան համար մեր գրութեան մէջ կը գործածենք այս համառօտութիւնները:

A. B. C = Փարիզի Թիւ 1711, 1685 եւ 113 Suppl. ձեռագիրք՝ ըստ հրատարակութեան Միւլէրի: Այս ձեռագրաց ներկայացուցած բնագրին տեսակն՝ ուր պէտք է՝ α β γ կը նշանակենք:

Ա. Բ. Գ. = Ձեռագիրք հայ բնագրին մեր Մատենադարանին՝ Թիւ 90 դ. 68 եւ 57 Ա: Առաջինն է գրեալ ի Կ.Պոլիս, թղթեայ, նոտրդիր եւ լի նկարներով. եւ գրուած յամի ՌՃԽՎ (= 1694:) Այս առաջին օրինակէն զատ՝ որ կեչառուեցւոյ խմբագրուած օրինակին խմբէն է, միւս երկուքն համառօտ ձեւով են. ասոնցմէ երկրորդն բուն համառօտութիւն է հայ բնագրին, մինչ երրորդն արդէն աղաւաղման ծագն հասած է:

L = Ձեռագիր Լայտէնի, (որչափ ծանօթ և Zacherի, Nöldekeի եւ Müllerի գործքերէն:)

Հ = Հայ բնագիր, տպ. Վենետ. 1842:

V = Լատիներէն թարգմանութիւն Վաղերեայ (ըստ հրատարակութեան Միւլէրի:)

Աս. = Ասորական բնագիր. (որչափ ծանօթ է Նեօլտէքէի գրուածքէն:) Ուրիշ քանի մ'այլ համառօտութիւնք ինքնին կը հասկցուին:

2.

Հայ թարգմանութեան նախնական օրինակը նախ
քան ժի՞ դար :

Առանց պատճառի չէ որ հոս կը ստիպուինք
գրոցս հայ թարգմանութեան արդի օրինակաց հա-
րազատութեան վրայ խնդիր յարուցանել, եւ հե-
տազօտել թէ այնպէս ելած է արդեօք թարգման-
չին գրչէն թարգմանութեանս օրինակը, ինչպէս կը
ներկայացընեն մեզ արդի հայ օրինակք։ Այսպիսի
քննութիւն մ'եթէ որեւէ հին գրոց համար ընելու
պէտք կայ, եւս առաւել պէտք կայ այսպիսի ան-
պատմական եւ առասպելայօդ գրոց համար, ինչ-
պիսի է Ստոյն-Կալիսթենեայ մատեանը :

Սովորաբար մեր մէջ շատ քիչ կը հետազօ-
տուի՝ թէ արդեօք այս կամ այն խնդրական կտորը
հարազատ է թէ ոչ, բնիկ գրոց մաս է թէ յետագայ
յաւելուած. նաեւ չի քննուիր շատ անդամ՝ թէ
գոնեայ ձեռագրաց մէջ միակերպ աւանդուած է
այն թէ ոչ։ Ասոր կը նպաստէ այն պարագայն, որ
ամէն քննչի մատչելի չեն միշտ նոյն խնդրոյ վերա-
բերութիւն ունեցող ձեռագիրք. եւ հայ մատենա-
գրութեանց հրատարակութեանց մեծագոյն մասին
մէջ ձեռագրի տարբերութեանց հիմնական եւ
քննադատական բաղդատութիւնք ի զուր կը խըն-
դրուին։ Ասով նաեւ քննիչը կը ստիպուի իւր դի-
տողութիւնքն հիմնել՝ կամաւ թէ ակամայ՝ միայն
այս կամ այն հրատարակութեան վրայ, որուն ճշ-
դութեան շատ դիպաց մէջ երաշխաւոր չի կրնար
ըլլալ։ Սակայն հայ մատենագրութեան հետամտին
շատ իսկ ծանօթ է՝ որ մեր մանաւանդ պատմական
գրքերը կերպարանափոխ եղած են, եւ այն՝ այն-
չափ որ ինչ ինչ գրոց կարծես նոր խմբագրութիւնք
եղած ըլլային. ինչպէս կը դժնենք արդեամբք նա-

եւ այնպիսի նոր խմբագրութիւններ։ Այս կերպարանափոխութեանց աւելի ենթակայ են այնպիսի դրութիւնք, որոնք շատ սովորական էին եւ զրեթէ իբր դասագիրք կը դործածուէին. բայց ոչինչ նուազ նաեւ անոնք, որոնք կարծես անտէր ինչք կը նկատուին. այսպէս են մանաւանդ ճառընտիրք, յայսմաւուրք, հաւաքածոյք մանր եւ անգոյն գրութեանց, ոսկեփորիկք, բժշկարանք, եւ նոյնչափ առակք եւ առասպելք։ Նկատմամբ կալիսթենեայ գրոց հայ բնագրին՝ կասկածելու աւելի պատճառ ունինք. վասն զի գրոց ներքին պատմական արժէքը չէր բռնադատեր հայ գրիչը որ աղատութեամբ չվարուի, մինչ միւս կողմանէ գրոցս նկարագիրն անգամ խորթ կ'երեւար անշուշտ մեր մեծաւ մասամբ վանական գրչաց. եւ գիտենք որ “անվայելուչ” եւ “շաղփաղի”, երեւցած է արդեամբք՝ իբրեւ “հեթանոսական գրեալք”։ Բայց այսպիսի ցուցմանց պէտք չկայ. ոոյն գրոց բնագրին հարազատութիւնն անհրաժեշտ է քննել, վասն զի ստոյգ գիտենք որ նոր իմբակրունիւն մը կը արած է. եւ այն՝ իբր ԺԴ դարու վերջերը։

Հայ կալիսթենեայ ձեռագրաց վերջը գրեթէ միշտ կայ յիշատակարան, յորում խաչատուր ոմն կեշառուեցի կը յիշեցընէ՝ թէ շատ տարօրինակ երեւցած է իրեն այս գիրքն, եւ պէտք զգացեր է նոր խմբագրութեան։ Այս յիշատակարանն ամբողջ յետոյ կը տեսնենք, երբ սկսինք հետազօտել թէ ինչ նկարագիր ունէր այս խմբագրութիւնը. առ այժմ բաւ է գիտնալ որ կեշառուեցի կը յիշեցընէ իւր աշխատանքն “ի յարմարումն սակաւ բանիցս եւ ի գրչութիւն գրոցս.՝” թէ “հեթանոսական գրեալքն անմիաբան են եւ անվայելուչ.” եւ թէ իւր օրինակը “թէպէտ էր յընտիր եւ ի հին օրինակէ, այլ անյարմար եւ շաղփաղի.՝” ապա կը յաւելու թէ “զբեալ եւ +երեալ +երազըրէն (արգեօք +երնոզըրէն ?) արարի անխոտորնակ ճանա-

պարհ¹: „Այս ըստ ինքեան մթին տողերը շատ
աւելի կը կնճռին այլեւայլութեամբ ընթերցուածոց
ուրիշ ձեռագրաց, որով ոչ դոյզն խնդիր կը յառնէ
հոս թէ ինչ մտօք առնելու ենք այս խօսքերը: Հայ
բնագրին հրատարակիչն այսպէս կը լուծէ խնդիրը.²
“Սակայն խնդիր այն է թէ զի՞նչ շտեալո՞ն իցեն եւ
+երեւլ փոփոխութիւնքն. բառից կազմութիւն
խանդարեալ արդեօք, եթէ ի հատածացն զեղչեալ
եւ ի նորոյ այլ յաւելեալ: Յաղագս շարագրածոյ
բառիցն չմարթի ոք հաւաստեաւ ասել ծայր է ծայր
խանդարեալ զմատեանն, որ լին է հնոց բացատրու-
թեամբ. եւ որ եւսն է, պատառիկ մի զոր ի սմանէ
յառաջ բերէ ի պատմութեան իւրում թուվմա ար-
ծրունի, նման է շարագրածոյ բառիցն այժմու Ա-
ղեքսանդրի քերեալ օրինակացն. եւ Արծրունին
երեց է ժամանակաւ իբր երկերիւր ամօք քան զկե-
շառուեցին: „Այս մեկնութիւնը շատ դիպող է, եւ
իբրեւ ստոյգ իսկ կրնանք ընդունիլ յընդհանուրն:
Հրատարակիչն այս մեկնութեամբ ծագած միւս
դժուարութիւնը՝ թէ ինչ ուրեմն կը նշանակէ այն
“քերել”, բառը, կը ջանայ մեկնել այսպէս. “Այլ
զի սա զտեալ ասէ զմատեանն եւ քերեալ, հարկ է
ասել ապա թէ դուցէ ի տեղիս տեղիս արարեալ
նորա կուկունիւնն աննունն, եւ այն պատառիկ ըստ
բախտի անարատ իցէ մնացեալ^ո: Այս մեկնութեան
առաջին մասն ուղղութեամբ դատած է. միայն եր-
կրորդ մասն ոչ լիովին ընդունելի է. վասն զի ոչ լոկ
այս պատառիկն, այլ շատ եւ մեծամեծ պատա-
ռիկներ կը գտնենք անարատ մնացած:

Այս մեկնութիւնը լաւատես կ'երեւայ այլոց,
որոնք աւելի մեծ սխալնք կը գտնեն կեչառուեցոյ
վարմանց մէջ: Ասոնց նպաստաւոր կ'երեւայ ձեռա-
գիր մը՝ որ Ասոյ յեւագիր կը կոչուի, եւ որուն մէջ
շատ տարբեր է այս յիշատակարանին խօսքը. վասն

¹ Հմմտ. տալ. Աւենետ. էջ 195, ծն. 1 բ.:

² Անդ, Ցռջը. էջ 8—9:

զի կը կարդանք ի մէջ այլոց . “զի հեթնոսական գրեալքն անմիաբան են եւ անվայելուչ . . . զայս Պատմութիւնո աշխարհակալին Աղեքսանդրու . . . ու բաժին է գրոց հնոցն „ եւն : Հ . Ղ . Ալիշան՝ որ այս ձեռագրին յիշատակարանն ընտրեր է դնելու իւր “Այրարատին” մէջ , կը գտնէ որ Խաչատուր Կեչառուեցի “զՊատմութիւն (Աղեքսանդրի)՝ զերկասիրեալն (?) կամ զԹարգմանեալ ի քաջաց նախնեաց՝ ըստ իւրոյ խելամտութեան յ-րդ-րեալ կամ ի-անդարեալ է ” : Ուրիշ գրոց մէջ ալ ոյն խօսքը կը հասկընայ այսպէս . “Խաչատուր Կեչառուեցի վերապէն յերե-ընդ Պատմութեանո Աղեքսանդրի , ու ամլաբար , քերող եւ քերթող ^{2:} ”

Այս երկու կարծիքն ալ յեցեալ են , ինչպէս կ'երեւայ գոնէ առաջին ընթերցմամբ , ձեռագրաց ընթերցուածոց այլեւայլութեան վրայ . խնդիր կը մնայ ուրեմն թէ ո՞րն է ընդունելի : Առաջինը շատ աւելի հիմնական է յընդհանուրն խօսելով . բայց թէ առաջնոյն եւ թէ վերջնոյն մէջ նախ պէտք է բոլորովին ապահով ըլլալ յիշատակարանիս խօսքերուն իմաստին . եւ այս կարծենք կրնայ ուրիշ մեկնութիւն ալ առնուլ : Մենք նախ քան յայտնելը մեր կարծիքն խնդրոյս դրական մասին վրայ , այսինքն՝ թէ ինչ է արդեամբք այս նոր խմբագրութիւնը , պէտք ենք հետազոտել ժխտական կողմն , այսինքն՝ թէ ինչ չէ փոփոխուած դոնէ մերձաւորական ապահովութեամբ :

Խնդրոյս լուծման համար պէտք է ի հարկէ համեմատել հայ բնագիրն այն քանի մը հատակուտոր նշխարաց հետ , որոնք բարեբախտութեամբ պահուած են ուրիշ գրոց մէջ , եւ որք Կեչառուեցիէն դարեր յառաջ ըլլալով անոր խմբագրութենէն չէին կրնար ազդուիլ : Բախտն այն է՝ որ այս հատակուտորքն մինչեւ Ե . դար իսկ կ'ելլեն , ո-

¹ Այրարատ , էջ 267—268 :

² Սիսուան , էջ 399 , ձն . 1 :

ըովլ թարգմանութեան ժամանակակից փորձաքար կ'ունենանք ձեռքերնիս՝ հետազօտելու անոր հարազատութիւնը։ Դոյզն բախտ մ'ալ չէ այն պարագայն, որ ամէնէն շատ այսպիսի հատակոտորք կուտան մեղի նոյն իսկ Մ. Խորենացւոյ գործքերը, զոր կրնանք ըսել հասարակաց կարծիքը թարգմանիչ կ'ուղէ ճանչնալ գրոցս։ Ասովլ կրնանք իմանալ թէ նոյն իսկ հաւանական թարգմանիչն ի՞նչպէս կ'ուղէր որ պահուէր իւր թարգմանութեան բնագիրը։

Հայ մատենագրաց շատերուն ծանօթ է այս գիրքն, ինչպէս կը տեսնենք այլեւայլ ակնարկութիւններէն։ Բայց մեր խնդրոյն համար ասոնք նշանակութիւն չունին. վասն զի մեզ բուն պէտք են հատակոտորներ։ Երբ Մխիթար իւր դատաստանագրոց մէջ կը դրէ. “մարդակեր՝ որպէս շահաբական ծլութ ձին Աղեքսանդրի.¹” այս թէպէտ կը ցուցընէ որ ծանօթ է հեղինակին մեր այս թարգմանութիւնը, վասն զի “զուարակագլուխ”, ուրոյն եւ սեպհական թարգմանութիւն մըն է գրոցս, մինչ սովորաբար Ցլութ կը թարգմանուի հոս եւ այլոց քովլ յոյն Յօնական քառական անարատ պահուիլը կրնանք հետեւցընել, եւ ուրիշ ոչինչ։ Բաց աստի այսպիսի մանր վկայութիւնք ուրիշ աղբիւրէ ալ կրնան ըլլալ. վասն զի այլ խնդիր է թէ այս կամ այն առասպելը ծանօթ է մատենագրի մը, եւայլ՝ թէ սոյն այս ծանօթութիւնը հայ թարգմանութեան միջնորդութեամբ է. եւ սակայն այս միայն մեզ համար նշանակութիւն ունի հոս։ Երբ օրինակի աղագանիշան կաթուղիկոս կը յիշէ թէ “հրամանաւ Աղեքսանդրի որդույ Նենուանիբայ²”, թարգմանուած

¹ Մխիթար Գոշ, Դատաստանագիրք, Հրա. Ա. Բառտամեանց. Վաղարշապատ, 1880, Մասն Բ, էջ 418, ճժ:

² Յովհաննու կաթուղիկոսի դրասխանակերտեցւոյ Պատմութիւն Հայոց, ի լոյս ընծայեաց Մկրտիչ Էմին: Մոսկուա, 1853, էջ, 11, 4:

է Կատինայ Համարուած մատեանը, զոր կը դտնենք
կրկնեալ եւ այլուր, այս պարագայն միայն առ-
անձինն չի կրնար ցուցընել թէ ի հարկէ զհայ
թարգմանութիւնը դործածած է այս խօսքին մէջ
Յովհան Կաթուղիկոս։ Վասն զի ճշդիւ այս տեղ
բոլորովին ուրիշ աւանդութիւն մը կը ներկայացընէ
հեղինակը, այսինքն կը պատմէ՝ թէ Ամասիա քա-
ղաքը շինուած ըլլայ “յԱմասեայ եղբօրորդւոյ Ներ-
տանիբայ հրամանաւ Աղեքսանդրի՝ որդւոյ Ներտա-
նիբայ”., իսկ այս բոլորովին ուրիշ աղբիւր կ'են-
թաղրէ։ Նոյնը պէտք ենք ըսել ուրիշ նման ա-
կնարկաւթեանց համար ալ, որ աստ անդ կը դտնուին՝
թէ եւ ցանցառ՝ հայ մատենից մէջ. ասոնցմէ նշա-
նաւորները յետոյ առիթ կ'ունենանք տեսնելու։

Ցանցառ չեն նաեւ այնպիսի կոչմունք, որոց
նախնական աղբիւրն թէ եւ Ստոյն-Կալիսթենեայ
գիրքն է, բայց միայն անուղղակի. վասն զի ուրիշ
գրոց միջնորդութեամբ ծանօթանացած են ասոնք։
Զոր օրինակ Ներսէսի Շնորհալւոյ “Վիպասանու-
թիւն”, գրոց մէջ կը կարդանք Վարազդատայ վրայ
այս տողերը².

“Որ ընդ Եփրատ անդրաքայլեալ,
եւ զաւազակուն սատակեալ։
Նոր Ածիլէսս աստ երեւեալ,
Ընդ Ահամանդրոս քերը վաշուլ։”

Այս տողերը տեսնողը կրնար թերեւս կարծել, որ
Շնորհալի առջեւն ունէր Աղեքսանդրի վարուց այս
խօսքը³. “Եւ տեսեալ շԱհամանդրոս քեր, ընդ որ վա-
շուց Ածիլէսս”։ Կարծեացս իբրեւ ցուցումն կրնար
առնուիլ եւ այն՝ որ երկու տեղն ալ “Վաշուլ ան-
սովոր խնդրառութեամբ (“ընդ քեր”)< կ'երեւայ։
Սակայն այս երկու նախադասութեանց մէջ կամուրջ

¹ Անդ. Էջ 19, 3—5։

² Ներսէսի Շնորհալւոյ Շարադրութիւն հոմերական
վիպասանութեան, տալ. Վենետ. 1830։

³ Պատմ. Աղեքս. Ճիբ, Էջ 60, 25։

ձգողն է Խորենացւոյ ի Կալիսթենեայ փոխ տռած մէկ խօսքը¹, որ նոյն անձին վրայ կը դրէ. “Անդ էր տեսանել Նոր զոմն Աքիլլես ընդ Սկամանդրոս գետ վազելով:,, Հոս “Նոր Ա+էլլէ-ս”, խօսքը մեր այս դիտողութիւնը կը հաստատէ ամենայն ապահովութեամբ: Նման դէպքեր կարելի է ուրիշներուն քովալ դանել:

Յամենայն դէպս ցաւալի է որ Հեթմոյ Թաթարաց պատմչի ընտիր գործքին հին հայ բնագիր մը դեռ չելաւ ի լոյս անձանօթ խորշէ: Այս գրոց մէջ, զոր Հեթում տուն տուած կ'ըսուի Նիկողայոս Սալկոնի անուն մէկուն եւ որ դրած կը պատմուի նախ գաղղիերէն եւ ապա փոխած ի լատիներէն յամին 1307², կը դանենք յիշատակութիւններ որոնք աներկբայ կը ցուցընեն թէ ուներ ծանօթութիւն հեղինակն՝ Աղեքսանդրի վարուց պատմութեան: Գրոցս Զ գլուխը Հնդկաց թագաւորութեան վրայ կը խօսի, յորում կը գրուի թէ “ի հիւսիսոյ կողմանէ է Երկայն եւ մեծ անապատ Հնդկաց, ուր օճաբազումո եւ աղդի աղդի կենդանիս եզիտ, ասէն, Աղեքսանդր³ ինքնակալ:,, Այս կտորը կ'ակնարկէ անշուշտ Ստոյն-Կալիսթենեայ Հնդկաց աշխարհի նոյն իրաց ընդարձակ ստորագրութիւնը, զոր զետեղած է ի նամակին Աղեքսանդրի առ Արիստոտէլ Մերկիմաստասիրաց վիճաբանութենէն ետքը⁴: Հայ բնագրին քննութեան համար ի հարկէ արժէք չունի այս, եւս առաւել յաջորդ նկարագրութիւնը Հնդկաստանի եւ իւր բերքերու, որոնք ուրիշ աղբիւրէ են անշուշտ: Իսկ Երկաթի դրան աւանդութիւնը, զոր կը պատմէ նաեւ Հեթում⁵, յետոյ առիթ կ'ունենանք տեսնելու: Զի կընար հաստա-

¹ Խոր. Պատմ. Գ. դԼ. Խ:

² Հմմտ. Հեթում պատմիչ թաթարաց. թրդմ. ի լատինէ Հ.Մ. Աւգերեան, Վենետ. 1842, էջ 4 (Յիշատակարան):

³ Հեթում Պատմ. ԳԼ. Զ. էջ 10—11:

⁴ Պատմ. Աղեքս. ՄԻ. Տ., էջ 138—143 եւն:

⁵ Հեթում, ՊԼ. Թ., էջ 13—14:

տութեամբ ըսուիլ նոյնպէս՝ թէ հայ թարգմանութեան ակնարկութիւն մ'ըլլայ Համշէմ դաւառին ստորագրութիւնը¹. «Երջապատ նորա երեքօրեայ. եւ որչափ տարածի դաւառն այն, տեղին այն այնչափ մառախլապատ է եւ խաւարչուտ այնպիսի նսեմութեամբ, զի ոչ ոք է՝ որ կարիցէ նշմարել ինչ անդ. եւ ոչ ոք է՝ որ համարձակեոցի մտանել յայն երկիր. զի ոչ գտանէ շաւիղ գնալոյ ընդ այն: Բնակիչք կողմանցն այնոցիկ ասեն, թէ բազում անգամ լուեալ իցէ նոցա զձայն գոչման մարդկան, զխոսել հաւու հաւախօսի, զխխընջիւն երիվարաց յանտառի, եւ զխոխոջիւն գետոյ իրիք՝ որ անտի ելանէ:» Այս ամենը կը յիշեցընեն նաեւ յանկամա Ստոյն-Կալիսթենեայ «Երջանկաց» կոչուած տեղեաց վրայ գրածներ՝ Աղեքսանդրի առ մայրն եւ առ Արիստոտէլ զրած նամակին մէջ², որուն մէջ կը պատմէ թէ ինկան այնպիսի տեղեր, ուր «զարեգակն ոչ եւս տեսանէաք», «մանաւանդ թէ քիչ մ'ետքը հասան տեղ մ'ուր «արեգակն ոչ ծագէ.» եւ պատահեցան «հաւք երկու», մարդկադէմ, որոնք «հելենական խօսիւք», յորդորեցին զԱղեքսանդր յետս դառնալ: Աներեւոյթ մարդկան գոչման ձայնը կը յիշեցընէ Կալիսթենեայ ճշդիւնման պատմութիւնը, որուն անմիջապէս կից է յիշատակութիւն այն գետին, որուն ձկները ոչ թէ հրով, այլ «ցուրտ ջրով աղբերացով», կ'եփուէին, եւ որուն մէջ կային հուր ժայթքող թռչուններ: Բայց այս ամենամեծ միաբանութիւնը կ'իյնայ երկբայութեան ներքեւ, երբ մտածենք որ առասպելաց եւ զրուցաց շտեմարան են կովկաս եւ իւր շրջակայք ի հնութեան, եւ այս համբաւն բոլորովին ուրիշ աղբիւր կրնայ ունենալ: Այս երկբայութիւնը կը հաստատուի անով, որ ինչպէս ըսինք՝ հայ բնագիր

¹ Հեթում, Գլ. Ճ., էջ 15, 13—28 եւն:

² Պատմ. Աղեքս. Մթ., մանաւանդ էջ 126—128:

շունինք Հեթմոյ գործքէն, եւ չենք կրնար ըսել
թէ Կալիսթենեայ գիրքը նաեւ յայտնապէս յի-
շած տեղն ալ այնպէս կէտ առ կէտ տուն տուած-
է Հեթում, ինչպէս այժմ մեր առջեւ կը դնէ
այս գիրքը։ Այս խորհրդածութիւնը կը զօրէ նաեւ
հոն, ուր յայտնապէս կ'ըսուի¹։ “Աշխարհն այն,
յորում կանխաւ բնակէին թաթարք, է յայնկոյս
մեծի լերինն բելքենայ, որ յիշի ի Պատմութեան
Աղեքունութեէ։” Հոս “Պատմութիւն Աղեքսանդրի”՝
անուամբ այնպիսի աւանդութիւն մը կը բերուի
յառաջ, որուն հայ Կալիսթենեայ մէջ հետքն ան-
դամ չկայ. եւ արդէն ակնյայտնի հիմնովին այլ
աւանդութիւն է եւ ուրիշ աշխարհագրական տե-
սութիւն։

Քիչ մ'աւելի մսիթարական է այս կողմանէ
Գրիգոր Մագիստրոսի գործքերը խուղարկելը։ Այս
անձին արդիւնքը պէտք է անմոռաց պահուի հայ
մատենագրութեան մէջ, ոչ թէ իւր անիմանալի
լեզուաւ գրած ոտանաւորաց համար, այլ հայ մա-
տենագրութեան մէջ իւր իրաւամբ աննման նա-
մակներուն պատճառաւ։ Աննման կ'ըսենք անոր
համար, որ չկայ մեր մէջ ուրիշ հին գրող, որմէ
մնացած ըլլան այնչափ նամակներ մեծաւ մասամբ
դուտ մատենագրական նկարագրաւ եւ լի անդին տե-
ղեկութեամբք այլեւայլ թարգմանութեանց. որոնց
շատք անհետ կորսուած են այժմ կամ դեռ անյայտ
մնացած։ Բայց գժբախտ ենք նաեւ հոս՝ որ այս գե-
ղեցիկ նամակաց լեզուն այնչափ խրթնաբան է. ո-
րուն նպաստամատոյց կ'ըլլան գլխաւորաբար տդի-
տագոյն անձերէ գրուած ձեռագիրք. այնպէս որ
լաւագոյն օրինակը, եթէ կան, շատ աւելի պարզ
եւ դիւրիմաց պիտի ներկայացընեն մեզ զասոնք։
Այս պատճառաւ է անշուշտ, որ ցարդ անտիպ
մնացած են մեծաւ մասամբ այս գրութիւնները։

¹ Հեթում, Գլ. Ժ. էջ 31։

Առջեւս ունեցած օրինակն է բոլորովին նոր՝ բայց անյայտ ժամանակի գրչութիւն եւ տգետ գրչի արդիւնք, եւ ընդօրինակութիւն ուրիշ ձեռագրէ մը. (Մեր Մատենադարանի Թիւ՝ 50:)

Մագիստրոս ինք զի՞նք շատ հմուտ կը ցուցընէ հին հեթանոսական մատենագրութեան. բայց ի հարկէ ոչ ամէն իւր կոչմունքն ուղղակի յոյն բնագրէ են, այլ տեղ տեղ միջնորդութեամբ հայ թարգմանութեանց: Հինգերորդ նամակին մէջ, (որ “Առ Աբրեհիմ ամիրայ Վասն հաւատոց Գրիգորայ որդւոյ Վասակայ ասացեալ, վերնագիր կը կրէ¹,) կը յիշէ ի մէջայլոց. “Իսկ Հովմերոս յԵլլադա եւ յԵգիպտոս պատուեալ՝ յԱրաբական ահարինեն, ասէ, զՈլոմզոս ուստանեալ...: Եւ Արիստոտելէս ստագիրացին ճշմարտախոհ քան զայլսն եղեալ ծանեաւ սուղիմն... եւ որ ի սմանէ Աղեքսանդրոս որդի Նեքտանեբեայ:” Այս ահարինենը կը կրկնէ եւ այլուր, (Նամակ Ի. “Առ Գագիկ որդի Աբասայ, Յաղագս Գիտնական կրօնաւորին հնծացւոյ.՝”) եւ կը գրէ թէ “զքեզ մակտառեսցէ զօրէն Արիստոտէլի որ առ Աղեքսանդրոս..., թողում զՀոմերոսին որ... առ Արամազդ, որ զՈլոմզիս զըէ շարժեալ ի խիզախել դիւցազանն եւ յահարինել յօնից²:” Ի մասնաւորի Հովմերայ այս խօսքը կարծենք միջնորդութեամբ Ստոյն-Կալիսթենեայ հայ թարգմանութեան մուտ գտած է Մագիստրոսի գրոց մէջ: Ճարտար հայ թարգմանն այս տողերը թարգմաներ³ է այսպէս.

“Եւ կապուտակային յօնօտն ահարինեաց Զրուանեանն. Եւ սքանչելի աստուածային վարսքն շարժեցան յանմահ գլխոյ թագաւորին.

Եւ մեծապէս շարժեալ ուստանեցաւ Ողիմզոս:”

¹ ԶԻՒ. 50, Էջ 45—46:

² Անդ. Էջ 127:

³ Պատմ. Աղեքս. Դ.Դ. Էջ 45, 28—32:

‘Նոյնը կ’ակնարկէ Մագիստրոս եւ այլուր¹, (Նամակ Իթ. “Պատասխանի”, թղթոյն Աբրեհիմի ամիրայի զոր խնդրեաց մի վասն իմաստասիրութեան եւ մի վասն հաւատոց:)

Այս կտորէն աւելի յարգ ունի մեզ համար Մագիստրոսի ուրիշ մէկ ակնակութիւնը, զոր կը դտնենք իէ. Նամակին մէջ, որուն վերնագիրն է. “Պատասխանի Սարգսի վարդապետին եւ ողբս”, եւն²: Հոս կը դտնենք այս խօսքը. “Յորժամ Աղեքսանդրոս զմահայուցիչն կամէր արտաքսել դարձուցանելով՝ կրկին թոյն թաթախեալ ի ժահը սպանութենէն եղեւ փութացուցիչ:” Ըստ Ստոյնկալիսթենեայ³ Երբ զգաց Աղեքսանդրոս իւր թունաւորուիլը “դարձուցեալ կամեցաւ զկարի շատ դինին՝ խնդրեաց թեւ, քանզի սովոր էր այսպէս առնել. եւ Յուղոս շաղախեալ դեղովին մատոյց նմա, Երկրորդ անգամ դեղախառն բաժակը: Հոս կարեւորն այն է որ այս դէպքն եւ այս մասերը չկան BCL բնագրաց՝ նաեւ ոչ արդի Ա բնագրին մէջ, յորում անընթեռնլի են այս կտորները: Բայց միաբան է եւ Ասորին յայսմ թէ Աղեքսանդր ուղեց էետքով (ըստ Հայ. “թեւ,”) յետս դարձընել դինին, եւն: Ունի այս կտորը նաեւ Աւագերէցն Լեւոն:⁴

Սուտն-Կալիսթենէս ընդարձակ պատմածէ Նեկտանեբոսի “խոյեղջիւր”, Ամոն ձեւանալն եւ այլ անոր յարակից պարագայքն⁵: Զայս կը յիշեցընէ Մագիստրոս՝ Երբ ուրիշ թղթի մը մէջ (Նամակ Լթ. “Առ Հայր Անանիա,”) կը գրէ⁶. “այլ եւ զԱմովին (յօր պահանակ) յօրան Եղջերօն առնի (=անդրի?) պատկանեալ⁷ (= պատկերեալ?) պաշտէին,

¹ ԶԵՐ. 50, էջ 177:

² Անդ, էջ 154:

³ Պատմ. Աղեքս. ՄԿՁ, էջ 174, 26—28:

⁴ Հմմտ. Nöldeke, էջ 23, 10—15:

⁵ Պատմ. Աղեքս. Ա-ԻԷ եւն:

⁶ ԶԵՐ. 50, էջ 209:

⁷ Զեռագրին մէջաղաւաղէ այս մասը՝ այսպէս. “առն

որովք Նեկտանեբոսն կիւսոյ պատրանո պատշաճէր
մոլութեան եւ զուարակեղջերօքն կիսագնդակ յար-
մարեալ ըստ լուսնական հմայահաւանութեան
վարկանէին : „

Մթին բայց ամենակարեւորն է այս կոչմանց՝
Մագիստրոսի ուրիշ մէկ խօսքը, (Եթէ սխալ
չենք հասկցած խօսքին իմաստը,) յորում կ'երեւայ
թէ իմացած է սոյն հեղինակը Խորենացւոյ ի կա-
լիսթենեայ ըրած մէկ բանաքաղութիւնը : Ի նամա-
կին խե . (Առ Գրիգ. Եպիսկոպոսն Մոկաց վասն
շինութեան դղեկի կանգնելոյ մահարձան .) կը
յիշեցընէ թէ “ոչ միայն արիական առաքինու-
թիւնս իմանամք սակս Աքիւլեայ, այլեւ շնոռնիւն-
քաղաքաց . վասն որոյ պարագաներ անուանել հաւ-
անեցաւ . իսկ մերն Մակար զԱրտաշէսին եւ ՇՏէհրո-
նայն¹ : „ Այս խօսքին մթարութիւնը կը պարզուի
կարծենք այսպէս : Ըստ Կալիսթենեայ² Աղեքսան-
դրոս ի Հերակլեայ պատգամ ընդունելէն ետքը կը
կործանէ զԹաերէս, որոնք պատգամին դիմեցին եւ
առին պատասխան թէ “Հերմէս եւ Աղկիդէ եւ
պարագաներն Պողիտեւկէս³ „ այն քաղաքը պիտի
կանգնեն : Այս կտորէն է անշուշտ Մագիստրոսի
այն տեղ անդէպ “պարագաներ”, բառը . վասն զի
Աքիւլէս, կ'ըսէ, քաղաքաց շնոռնիւնց համար
պարագաներ կը կոչուէր :

Սակայն այս չէ միայն հոս խնդիրը : Թեքայ
առման այս նկարագիրը⁴ բառ առ բառ օրինակած
է Խորենացի՝ Տիգրանակերտի առման յարմարելով,
լոկ անուանց փոփոխութեամբ⁵ : Այս նկարագրու-
թեան այն խօսքը թէ “որ յԱմփիիոնայ եւ ի

իսկականեալ . „ քիչ մը վերջն ալ է “զուարակ եղջերօքն կի-
սագնտակ . հարմարեալ ” եւն : “Առնէ, թերեւս = անձօւած.

¹ ԶԻՒ. 50, էջ 221—222:

² Պատմ. Աղեքս. ՃԻԵ—ՃԼԲ, էջ 63—72 :

³ Անդ, ՃԼԳ, էջ 72, 10, եւ ՃԼԴ, էջ 73, 21 :

⁴ Անդ, ՃԻԶ, էջ 64—65 եւն :

⁵ Խոր. Գ. ԳԼ. ԻՌ :

Զեթոսէ եղբարցն ի քնարէ յարմարեալ . . . քարինք „ առ խորենացւոյն եղած է՝ “որ ի հայկազնոյն Տէֆրանայ . . . յարմարեալ որմունք : ” Զայստեսեր է, եւ զայս կ'ակնարկէ Մագիստրոս՝ գրելով . “մերն Մովսէս զԱրտաշէսին եւ շՏէֆրանայն . ” ուրմեր խնդրոյն հետ կարծենք կապ չունի Արտաշիսի յիշուիլը :

Ստեփանոս Տարօնեցի Ասողիկ երկու տեղ գլխաւորաբար իւր պատմութեան մէջ կը հիւսէ Աղեքսանդրի վարուց կտորներէն : Խոսրովայ վրայ խօսելով կը յաւելու դիտողութիւն մը՝ թէ “էր մարմնով փոքր՝ այլ ոչ որքտն Մակեդոնացին Աղեքսանդր, որ միայն երից կանգնոց ունէր զչափ հասակի¹ : ” Թէպէտ նաեւ Սուտ-Կալիսթենէս կը պատմէ սոյն հանդամանքը, եւ այն երկու տեղ ուր վերջին յիշատակութեան մէջ յայտնապէս “Աղեքսանդրոս երիս կանգունս, կը դրէ². սակայն ի հարկէ Ասողիկ հսս կապ չունի Ստոյն-Կալիսթենեայ հետ . ինքն բովանդակ այս կտորն եւ յաջորդմասերը քաղած է բառ առ բառ ի խորենացւոյ³, ուստի անուղղակի է ծանօթացած այս կտորը Ստեփանոսի : Այս ուրեմն չի կընար ցուցընել թէ Ասողիկ ծանօթ է հայ թարգմանութիւնը Կալիսթենեայ . մանաւանդ թէ ուրիշ խորհրդածութեանց առիթ կու տայ Ասողիկան ուրիշ մէկ յիշատակութիւնը⁴, զոր յետոյ կը տեսնենք :

Այս ամէնը՝ խստիւ խօսելով՝ շատ լուսաւորութիւն չտուաւ մեր խնդրոյն բուն ծանրակէտին, այսինքն հայ թարգմանութեան բնագրին անարատ պահուելուն : Առ այս մեծ արժէք ունի Թովմայի Արծրունւոյ իւր Պատմութեան մէջ ըրած ակնար-

¹ Ստեփանոսի Տարօնեցւոյ Ասողիկան Պատմութիւնն Տիեզերական : Ս. Պետր. 1885 Գիրք Բ. գլ. ա. էջ 67 :

² Պտմ. Աղեքս. ՇՀԹ, էջ 100, 15—17 եւ ՄԺԹ, էջ 135, 476 :

³ Խոր. Գ. գլ. բ:

⁴ Ասողիկ. Պտմ. Գիրք Գ. գլ. ճղ. էջ 194 :

կութիւններն եւ կոչմունքը։ Թովմայի Արծրունւոյ (ինչպէս եւայլոց) վատ սովորութիւնն է շատ տեղ անկապ նիւթեր, սուրբ Գրոց տեղեաց մեկնութիւններ հիւսել իւր պատմութեան մէջ։ Յիշելով “Ծախրիք” կոչուածներուն պատմածներն “անծանօթ երկրին” վրայ, միտքը կ’իյնայ թէ զայն կարելի է դրախտն համարիլ; Եւ անմիջապէս իբրեւ ի լուսաւորութիւն իւր կարծեաց կը յաւելու դրել։ “Զոր եւ Աղեքսանդրի Մակեդոնացւոյ ի դէպելանէ առ Ողբանիւնայ միտահրանիւնն։ թերեւս ի մասն ինչ արտաքոյ սահմանաց դրախտին հասանել։ Եւ անծանօթ զարմանալի ծառոյն դէպէ՝ ի միում աւուր ունել աճմունս փոյթ ընդ փոյթ։ Եւ գարձեալ սուզականութիւնս յանկարծօրէնս լինել, որոց եւ շիթք ցողոյն ունէր զանհամեմատ անուշահոտութիւն։ Եւ ոչ արմատոցն միայն օտար եւ անիմանալի սարասիցն տիպք, այլ եւ աներեւոյթ պահպանողական եւ անհպելի զգուշաւորութիւն։ „Այս ակնարկութիւնը մեր առջեւ կը դնէ կալիսթենեայ յօրինած այն նամակը, (զոր Արծրունի “վիպագրութիւն” կը կոչէ,) զոր գրած է “Ողոմպիադայ քաղցուայնոյ մօր”,² ուր ի մասնաւորի այս յիշեալ կտորն է³. “Եւ էր ի գետ անդ ծառք սքանչելիք. միանգամայն ընդ արեդական ծագիլն եւ ծառքն աճէին մինչեւ ի վեց ժամն. եւ ի վեց ժամէ աւուրն ի վայր նուազէր, մինչ զի բնաւ ինչ ոչ երեւիլ ի նոցանէ. եւ արտօսր ունէին իբրեւ զպարսիկ ստաքտիկէ⁴, եւ հոտ կարի յոյժ անուշ եւ պիտանացու։” Կաեւ Արծրունւոյ “սարաս” բառը կը գտնենք առ

¹ Թովմայի Արծրունւոյ պատմութիւն Տանն Արծրունեաց, Հրտ. Ք. Պ. ի Ա. Պետերբուրգ, 1887. Գիրք Ա. Գլ. գ. էջ 29, 4 եւն։

² Պատմ. Աղեքս. Մթ., էջ 122, 15—128, 28։

³ Անդ, Մթ., էջ 126, 2—7։

⁴ AVC չունի այս խօսքն, այլ լոկ Բ այսպէս. ծառա ծէ εἰχον ὥσπερ συκῆς σταχτὴν (արտօսր ունէին իբրեւ Աղենայ սրբութիւն) Բայց հոս յոյն բնագիրն աղաւաղ կ’երեւայ, ինչպէս յետոյ կը տեսնենք։

Հայ Կալիսթենեայ¹, թէպէտ նաեւ այլուր կը գործածուի:

Արծրունի զայս գրելէն վերջը խորհրդաւոր խօսք մը կը յաւելու² գրելով թէ “որք ի մերձենալն անդամ տանջեալ լինէին յաներեւոյթ զօրութենէն, ուր ես ոչ հաւանիմ ասել է դիւց:” Այս վերջին խօսքն ըստ ինքեան կապ մը չունի շատ. բայց կը մեկնուի այնու որ ինքն այս տողը գրելու ատեն կարդացեր է Ստոյն-Կալիսթենեայ կարծիքը՝ թէ “յանկարծօրէն յիմոց մանկանցն անտի տանջեալք լինէին յաներեւոյթ դիւց”³ իբր շարունակութիւն վերը յիշուած խօսքին: Այս կարծիքն է զոր չէ ուզած ընդունիլ Արծրունին:

Ճշդիւ հոս՝ ալ բառ առ բառ կոչումն ընել կը սկսի մեր պատմիչը՝ “առէ,” մը յաւելով՝ այսպէս. “Եւ զտանջողացն, առէ, զճողփիւն լսէաք,” եւն: Թէ արդեամբք բառական է կոչումն՝ կը ցուցընէ պարզ համեմատութիւնն Ստոյն-Կալիսթենեայ հայ թարգմանութեան հետ, զոր կը դնենք հոս դէմ առ դէմ, տարբեր ընթերցուածքն նօտրագիր նշանակելով:

ՍՈՒՏ-ԿԱԼԻՍԹԵՆԵԱ

(Էջ 126, 9—16:)

“Զտանջողաց ճղփիւն լսէաք, եւ զհարուածան եկեալ ի վրայ թիկանցն տեսանէաք. բայց բանջուն ու երեւէին. այլ ձայն իմն գայր որ առէր. Մի ժողովել մի հատաներ^(*). եթէ ոչ եւ զիցի անձն այն մեռեալ, եւ ժանդախտիւ սատակեսցին գումարտակդ: Եւ հրամայէցէ ողակած ու հարանէլ եւ ու ժուշէլ:”

ԱՐԴՐՈՒԽԻ

(Էջ 29, 14—19:)

“Եւ զտանջողացն, ասէ, զճողփիւն լսէաք, եւ զհարուածան եկեալո ի վերայ թիկանցն տեսանէաք, բայց բանջուն ու դեպանէած: Այլ ձայն իմն գայր՝ մի ժողովել եւ մի հատանել. թէ ոչ եղիցի անձն այն մեռեալ, եւ ժանտ ախտիւ սատակեսցի գումարտակդ: Եւ ահաբէի երիէ-դիւց իսպան յայնանէ:”

¹ Պատմ. Աղեքս. Մժթ. Էջ 134, 18:

² Արծր. անդ, Էջ 29, 12—14:

³ Պատմ. Աղեքս. Մթ. Էջ 126, 9—10:

Այս կտորը կը ցուցընէ թէ ինչպէս պահուած է Հայ բնագիրը. Քանի մը մանր տարբերութիւնք հոս չեն կրնար նկատուիլ: Առաջինը դլխաւոր տարբերութեանց “բայց տանջողքն ոչ երեւէին” աւելի լաւ կ'երեւայ քան Արծրունոյնը, որ աղաւաղեալ կրնայ ըլլալ: Ծանրակշիռն այն է որ երկուքն ալ “եթէ ոչ եղիցի անձն այն մեռեալ եւն” կը կարդան, մինչ յոյնն է εὶ δὲ μὴ παύσησθε, γενήσεται այգանոն τὸ στρατόπεδον. (Եթէ ոչ դադարիցէք, անձայն եղիցի բանակդ:) Տարբերութիւն լոկ վերջին խօսքին մէջ կայ, ուր Հայ թարգմանութիւնն ըստ յոյն բնագրին է, (որ է ‘Ο δὲ Ἀλέξανδρος φοβηθεὶς ἐκέλευσεν μήτε ἐκκόπτειν μήτε συλλέγειν τινὰ ἐξ αὐτῶν.) Հոս Արծրունին աղաւաղդրչութիւն մ'ունի իւր առջեւ, բայց “ահաբեկ երկիւղիւն” գրածն ուղիղ է (= φοβηθεὶς), զոր Հ կորուսած է:

Արծրունի ապա համառօտիւ կը յիշէ յաջորդմասերը՝ գրելով.¹ “Նաեւ զայլ հիացականսն որ ըստ այսոցիկ ուսցիս ի նորից (նորին^o) գրոց:” Այս խօսքով կ'ամփոփէ Ստոյն-Կալիսթենեայ ամբողջ մէկ էջին² բովանդակութիւնը, ուր այլեւայլ հրեշներու սատրագրութիւն կ'ըլլայ: Սակայն անմիջապէս կը սկսի դարձեալ՝ օրինակել “եւ յետ սակաւում մոյ ասէր”, նախադասութեամբ կապելով այս յաջորդ կոչումն իւր խօսքին հետ: Բարեբախտաբար այս տեղ Արծրունոյ ի կոչումն առած կտորը բաւական ընդարձակ է.

ԱՌԴ-ԿԱԼԻՍԹԵՆԷՍ

(Էջ 127, 14—128, 18:)

“Եւ բազում անգամ առ լուչէն զիս բարեկամքն դառնալ, եւ ես ոչ կամեցայ,

ԱՐՄԻՌՈՒՆԻ

(Էջ 29, 21—30, 14:)

“Բազում անգամ առ լուշէն զիս բարեկամքն դառնալ, եւ ես ոչ կամեցայ,

¹ Արծր. անդ, Էջ 29, 19—20:

² Գլում. Աղեքս. Մթ. Էջ 126, 16—127, 14:

քանզի կամէի տեսանել զկատարած երկրին։ Ապա անդուստ խաղացեալ ընդ անապատ ճանապարհ գնացեալ ի ծովակողմն կոյս, եւ ոչ եւս այնուհետեւ ինչ տեսանէաք ոչ հաւ եւ ոչ գաղան, բայց մայն զերկինս եւ զերկիր. եւ զարեգակն¹ ոչ տեսանէաք, այլ ընդ աղօտ² աւուրս Ժ։ Եւ եկեալ ի տեղի մի ծովային, եւ զվրանսն եւ շահնայն բանակն է ներտոյ եղեալ՝ մտանէաք ի նաւոն. եւ նաւէաք ի կղզի մի ծովուն, որ ոչ էր հեռի յերկրէն, յորմէ լսէաք խօսս մարդկան հելլենական, եւ որք խօսէին՝ ոչ տեսանէաք։ Եւ զինուորքն ի մահ-կառանդի տուեալ զանձինս՝ լոյս անշառանել ի նաւէն ի կըզզին³. եւ խեցգետի մի ելեալ կորզեաց ձգեաց ի ջուրն զինուորս ԾՊ. եւ անցեալ գնացաք ի տեղեացն երկուցեալք⁴։ Եւ եկաք է թե դիս յերիսուս առուրս՝ ուր արեգակն ոչ ծագէ. եւ կամեցեալ իմ պատմել եւ յերնարիեալ էմ տեսանել ի ձեռն ծառայից ուր երջանկաց կայրուն էին, կալիսթենէս իմ բարեկամ խրատ ետ ինձ մտանել հանդերձ

¹ “Զարեգակն” = C; B “զերկինս”, AV բովանդակ հատածը չունին։

² Գրիշը “աղօտ”, բառին վերջաւորութենէն շփոթելով դուրս ձգած է հոս “օդ”, բառը, զոր ունին Արծրունի եւ յոյնը։

³ BC կը յաւելուն “ի պատմել զնա”, զոր չունի չ եւ Արծրունին։

⁴ Հոս C իւր սովորութեան համեմատ մեծ հատած մ'ունի յաւելեալ, զոր չունի B չ եւ Արծրունի։

⁵ “Ուր... էին”, խօսքը լոկ C ունի, չիք ի B.

քանզի կամէի տեսանել զկատարած երկրի. եւ անդուստ խաղացեալք ընդ անապատ ճանապարհ գնացաք ի ծովակողմն կոյս, եւ ոչ եւս այնուհետեւ ինչ ոչ տեսանէաք, ոչ հաւ եւ ոչ գաղան, բայց զերկին եւ զերկիր։ Եւ զարեգակն էս ոչ տեսանէաք, այլ ընդ աղօտ օդ յաւուրս Ժ. եւ եկեալ ի տեղի մի ծովային, եւ զվրանսն եւ պահանակն պահնայն է ներտոյ եղեալ՝ մտանէաք ի նաւոն, եւ նաւէաք ի կղզի մի ծովուն, որ ոչ էր հեռի յերկրէ, յորմէ լսէաք խօսս մարդկան հելլենական. եւ որք խօսէինն ոչ տեսանէաք։ Եւ զինուորքն ի մահ-կառանդի տուեալ զանձինս՝ է լոյս անշառանել ի նաւէն ի կղզին. եւ խեցգետի մի ել, կորզեալ ձգեաց ի ջուրն զինուորս ԾՊ։ Եւ անցեալ գնացաք ի տեղեացն երկուցեալք, եւ եկաք յերիսուս առուրս՝ է թե դիս, ուր արեգակն ոչ ծագէ. եւ կամեցեալ իմ պատմել եւ յերնարիեալ տեսանել ի ձեռն ծառայից, ուր էր երջանկացն կայր՝ կաղզիսթենէս իմ բարեկամ խրատ ետ ինձ մտանել հանդերձ

Ետ ինձ մտանել հանդերձ
բարեկամօք խ եւ մանկամբք
Ճ եւ զինուորօք ՌՄ¹: Եւ
արտաքոյ յետ ճանապար-
հին իմացաք էշ մատակ²
որ ունի յաւանակ, զորոյ
կապեցաք անդրէն զյաւա-
նակն ի բանակին: Եւ ի
մտանելն մերում լարօք հըն-
գետասան³, հաւք երկու⁴
պատահեցին մեզ, որ ունէին
մարդկեղէն երեսս, եւ մեծ
էին քան զհաւս որ առ մեզ
լինին⁵, եւ հելլենական խօ-
սիւք ի բարձանց աղաղա-
կէին. “Զի՞ զվայր կոխես
ՀՀԱՊԱՆ-ԴԱՅ զառուն ԴԵ-
ՆԵԼ⁶. ընդ կրունկն դար-
ձիր, թշուառական. քանզի
զերջանիկ կամարացն կղզիս⁷
կոխել ոչ կարես. զի՞ յեր-
կինս ելանել բռնանաս,
ՉՇ Ա Է Ի Ի ՀԱ-Շ: Եւ
դողդոջումն եւ սարսափումն
զիս կալեալ յահէ յերկե-
ղէն եղելոյ, ի հարկէ լուայ

բարեկամօք խ եւ մանկամբք
Ճ եւ զինուորօք ՌՄ Դ-Յ-
Ն-Հ: Եւ արտաքոյ յետ ճա-
նապարհին իմացաք էշ մա-
տակ, որ ունի յաւանակ.
զորոյ կապեցաք անդրէն
զյաւանակն ի բանակին. եւ
ի մտանելն մերում լարօք
հնգետասան՝ հաւք երկու
պատահեցին մեզ, որ ու-
նէին մարդկեղէն երեսս, եւ
մեծ էին քան զհաւսն որ
առ մեզ լինին, եւ հելլե-
նական խօսիւք ի բարձանց
աղաղակէցէն. “զի՞ զվայր
կոխես ՀՀԱՊԱՆ-ԴԱՅ զտուն
ԴԵ-ՆԵԼ Ա Դ-Յ-Ն-ԴՐԷ. ընդ
կրունկն դարձիր, թշուա-
ռական, քանզի զերջանիկ
կամարացն⁹ կղզիս կոխել
ոչ կարես. զի՞ յերկինս ե-
լանել բռնանաս:,, Ե- Է-
Շ-Ե-Լ-Շ-Ջ ՀԱՅ¹⁰ դողդոջումն
եւ սարսափումն զիս կա-
լեալ յահէ յերկիւղէն Ե-
Ղ-Ե-Լ-Ջ. ի հարկէ լուայ առ-

¹ Ասկէ ետքը Ը եւ Լ դարձեալ յաւելուած ընդար-
ձակ, զոր չունին Հ եւ Արծրունի: Յ յաւելուածին վերջէն
մաս մ'ունի:

² “Էւ մատակ, որ ունի յա-անակ”, եւ յաջորդ
խօսքին մէջ “յա-անակ”, անմիաբան յունին հետ. վասն զի
BC կ'ըսեն (²Επίλεξον οὖν) ὕππονς θηλείας ἔχούσας
πόλονς (...Հիս մատակ, որ ունէին մատակ:)

³ BC “Երեսուն”:

⁴ “Երկու” = B; C “Երեք” ոչ ուղղութեամբ:

⁵ “Եւ մեծ...” այս նմանութիւնը չունին BC.

⁶ “Զի...” = B; C ունի “Երկիրն” զոր կոխես, Ա-
ղեքսանդրէ, Աստուծոյ միայնոյ է:,,

⁷ “Զերջանիկ կամարաց կղզիս”, չէ համեմատ BC
բնագրաց, որ մակարան չափանիկ կ'ըսեն:

⁸ Ամբողջ խօսքը չէ համեմատ BC բնագրաց, որ կ'ը-
սեն լոկ. “Դարձիր արդ, ով մարդ, եւ կոխեա զերկիր որ
առեւեալն է քեզ.., որուն կը յաւելուն BC. “Եւ մի աշխատ
առներ զքեզ” (լոկ B ասոր վրայ. “Եւ զորս ընդ քեզ”):

⁹ Տալ. 1852 եւ 1887. “կամարացն”:

¹⁰ Ցայլ օբին. չէ+ “Եւ իրեւ լուայ զայս:”

աստուածայնոյ ձայնին որ տուածայնոյ սունդէլք ձայ-
յերի- հաւուցն ասացեալ նին որ ի հաւուցն¹ ասա-
եղեւ: „

Այս ընդարձակ հատածին համեմատութիւնը
կը հաստատէ լիովին այն կարծիքը՝ թէ Ատոյն- կա-
լիսթենեայ հայ բնագիրը չէ ապականած ծայրէ ի
ծայր: Այս երկու բնագիրաց տարբերութիւնք դոյզն
են, այնպէս որ չէինք իսկ սպասեր այսչափ համա-
ձայնութիւն գտնել. վասն զի պէտք ենք մտածել
որ միեւնոյն բնագրին այլեւայլ օրինակք շատ ան-
գամ տասնպատիկ աւելի տարբերութիւն կ'ու-
նենան. եւ կը համոզուինք ասոր՝ եթէ հարեւանցի
իսկ զննենք յոյն օրինակաց տարբերութիւնը՝ նոյն
իսկ այս հատածին մէջ, զոր եւ համառօտիւ նշա-
նակեցինք: Աւելի տարբերութեանց կը սպասէինք
նաեւ այնու՝ որ հոս աղաւաղութեան աղբիւրը կը բ-
կին է, վասն զի մէկ կողմանէ հայ թարգմանու-
թիւնը փոխուսութիւն կրնար կրել ընդօրինակու-
թեամբ, միւս կողմանէ ալ Արծրունին: Այսպէս
ալ կը մեկնուին այն քանի մը մանր տարբերու-
թիւնք: Հայ թարգմանութեան մէջ “լոյս անցու-
ցանել ի նաւէն”, անիմաստ խօսքը գրչի սխալ է
միայն՝ փոխանակ “ի լոյզս անցանել”, գրելու, ինչ-
պէս է եւ յոյնը (B C) չօլումբա ծւղլժօն. Կոյն-
պէս “ի մահու վտանգ տուեալ”, աւելի լաւ է (առ
Արծրունոյ) քան “ի մահ վտանգի”, հայ բնա-
գրինը. սակայն եթէ ցուցուի այս վերջնոյն աղաւա-
ղումն չըլլալը՝ կարեւոր կրնայ ըլլալ, եւ կ'ունե-
նանք “մահ- վտանգի”, բաղադրեալ բառը: Լաւ է
դարձեալ քիչ մ'ետքը “զի՞... կոխես զաստուծոյ
զտուն տեսանել, Աղեքսանդրէ”, խօսքը, մինչդեռ
հայ բնագիրք աղաւաղ են (“զաստուածոց զտուն
տեսանելով”): Հոս յոյնը շատ աւելի համեմատ
է Արծրունոյն: Իսկ թարգմանութեան “աւ-
սունելով”, գրելը յառաջ եկած է “տեսանել, ու

¹ Տալ. “ի հաւունն..” գրչի սխալ:

Աղետանութը և նախնական բնագրէն։ Վերջապէս ուրախալի է նաեւ այն՝ որ այս նամակն ընտրեր է Արծրունին օրինակելու, զոր չունին Ահագոյնը եւ Վաղերիս, այլ լոկ BCL, եւ ասոնք ալ շատ ու շատ յաւելուածներով եւ տարբեր պարագաներով լի։

Շատ զարմանալի է որ Արծրունի, որն որ իբրեւ պատմագիր կարենալու էր Աղեքսանդրի Վարուցը բովանդակութեան վրայ դատաստանընել, այնպէս դիւրահաւան եղած է անհեթեթ առասպելաց անգամ։ Զայս կը տեսնենք յայտնապէս հոն՝ երբ վերն ի համեմատութիւն առնուած վերջին կտորը կը սկսի մեկնել։ Ըստ իւր կարծեաց այն մարդկադէմ հաւերը հրեշտակ ըլլալու են։ Ահա իւր խօսքը։¹ «Եւ դէպողագոյն է առ այս՝ հրեշտակս զայնս ասել. քանզի բանականն յերիս այսոսիկ տեսանի, ի հրեշտակս, ի մարդիկ եւ ի դեւս, այլ ոչ ի հաւս կամ ի յայլ կենդանիս։» Երբ այս ըստ իւր կարծեաց «դիպողագոյն», մեկնութեամբ լուսաբանած էր հաւերու խօսիլը, խնդիր կը մնար թէ ինչ տեղ էր այն, ուր այսպիսի զարմանալիքներ եղան։ Զայս ալ կ'ուզէ մեկնել գրելով². «Իսկ սահմանք վայրիցն ահաւոր եւ զգալիք միանգամայն եւ արտաքոյ զգալեաց. ի խնամոտ եւ ի զգուշացուցիչ աներեւութականացն պահպանեալ ըստ օրինակի ցանկոյ ամրագունի, որ ունիցի արմատս ինչ ինքնաբոյսս եւ սակաւախնամս, որ արտաքոյ պարսպեալ բուրաստանին արքունի կացցէ։ Այսպիսիք իմն ինչ նուեցեալ համարեցան այնոքիկ վայրք. այլու ուղենամունք էցեն։» Արծրունւոյն երկրորդ հրատարակիչն այս խօսքը կարծեր է նոյնպէս մասն Աղեքսանդրի Վարուց, ուստի եւ չակերտով որոշած է յաջորդներէն։ Բայց նախ այսպիսի խօսք չկայ Ստոյն-Կալիսթենեայ մէջ, եւ երկրորդ՝ բոլոր խօսքն Արծրունւոյն է, որ Աղեքսանդրի տեսած տեղը կը նմանցընէ

¹ Արծր. Պատմ. էջ 30, 14—17։

² Անդ, էջ 30, 17—23։

դրախտին, եւ կը լմնցընէ իւր խօսքը յայտարարելով որ այս է իւր կարծիքը, իսկ այլք ինչ կ'ուզեն թող կարծեն. բացատրութիւն մը՝ զոր սերտած կ'երեւայ խորենացւոյ գրոց մէջ ընթեռնլով:

Պէտք էինք ենթադրել որ շատ մը նման մեծ փոխառութիւնք ալ պիտի գտնէինք Արծրունւոյ քով. սակայն միայն քանի մ'ակնարկութիւնք կը գտնենք աստ անդ։ Ասոնց կարգէն. է այն զոր կ'ընթեռնունք.¹ «Նաեւ ոչ աշխարհակալին Աղեքսանդրի Մակեդոնացւոյ, քանզի նա խաբկանօք առն մոգի եւ կախարդի ասաց լինել որդի Ամովնայ եւ Արամազդայ, այլ ոչ ուրացաւ մահկանացու գոլ։» Այս ամենն ալ կը գտնենք առ Կալիսթենեայ այլ եւայլ տեղեր ցրուած²։ Կարծենք թէ այս գրքէն է ուրիշ ծանօթութիւն մ'ալ, որ զետեղուած է թագաւորաց շարքի մը մէջ այսպէս.³ «Զօվսարէս ամոէ. առ սովաւ Դիոնէսէայ զօրաժողովն ի վերայ Հնդկաց։» Կը գտնենք այս յիշատակութիւնն Աղեքսանդրի վարուց Պաւրոսի նամակին մէջ,⁴ որ իը դրէ առ Աղեքսանդր թէ «Եկեալ այսր (այսինքն ի Հնդիկս) Դիօնէսիոսն զոր ասես աստուած, ի բաց հալածեցի.» թէեւ կ'ընդունինք որ Արծրունին ուրիշ աղբիւրէ ալ կրնայ առած ըլլալ։ Կ'երեւայ թէ շատ հաւնած է Արծրունին Աղեքսանդրիա քաղաքին շինութեան նկարագրութիւնն առ Ստոյն-Կալիսթենեայ,⁵ վասն զի զայն իբրեւ օրինակ հրաշակերտ շինութեան կը ներկայացընէ, երբ գովելով Աղթամարայ շինութիւնը՝ կը յաւելու թէ «բարձրագոյն հրաշակերտեաց քան զԱղեքսանդրին ի Մակեդովն (⁶) քաղաքի (⁷)»⁶։ Այս նախադասութեան անարտութիւնը գոնէ պէտք է կասկա-

¹ Արծր. Պատմ. Ա. դլ. բ, էջ 21:

² Հմմտ. մահաւանդ՝ ՄԶ, էջ 121, 20—23 եւն:

³ Արծր. Պատմ. Ա. դլ. դ, էջ 34, 12:

⁴ Պատմ. Աղեքս. Մֆբ., էջ 130, 25:

⁵ Պատմ. Աղեքս. ՀԲ-2Ե, էջ 36—41:

⁶ Արծրունի, Պատմ. Դ. դլ. է, էջ 294, 12—13:

ծուիլ. իսկ հմուտ հրատարակիչն ասոր պատճառաւ կը սկսի վարանիլ ^ա Մակեդովն քաղաք, „ մը մեկնել չկարենալով ^{1:}

Վերջապէս մեղի կարեւոր կ'երեւայ այն՝ զոր կը պատմէ Արծրունի Ասուդ անձին վրայ, ² “որ զհետ Դարեհի ելեալ ի պատերազմ ընդդէմ զօրագլխացն Աղեքսանդրի՝ Հերակղեայ նահատակութեամբն դիւցազնաբար ի դիմի հարեալ՝ ի բաց նահանջե զուժեղագոյնս զօրագլխացն Աղեքսանդրի հարուստ ժամ մի, „ եւ ի փախուստ կը դարձընէ, “ մինչ հանդէպ երեսանալ Աղեքսանդրու ի յանդուդն դիմացուածին, եւ հայեցեալ ի դէմս Աղեսանդրու իբր յաստուածոց դիւցազնց՝ զերեսս ի վայր արկեալ զերկիր նշմարէր „: Անմիջապէս, կը յաւելու թէ ձիէն իջաւ “ի վայր արկեալ զինքն առաջի Աղեքսանդրի „, եւ ողջոյն տալով ըստւ. “ Քաջք քաջաց պատահեալ՝ անմեղադրելիք կան մնան զյաւակնութեամբքն (³), զի մի վատութիւն քան զքաջութիւն ճոխացի, որ կանանցաբարոյիցն քաջ-յարմարի, թէպէտ եւ յարիւն եւ յապաժոյժ զղօրսն կենացն առնուցուն (⁴): „ Ասուդի պատմութիւնը կը շարունակուի բաւական: Այստեղ մեր գործքը չէ քննել թէ ինչ աղբիւրէ է այս միջնադէպն. այլ մտադիր կ'ընենք որ շատ պարագայք մեր այս գրքէն են: Գիտենք այսպէս որ ըստ Ստոյն-Կալիսթենեայ, ³ երբ Աղեքսանդր իւրովի դեսպան գնաց առ Դարեհ՝ տեղւոյն պահապանապետքն “ իբրեւ տեսին զնա յայնպիսի ձեւի, կարծեցին աստուած գու զնա՝ „ եւ այլ նման մանր պարագայք:

Հոս կնքելով մեր համեմատութիւնն հայ թարգմանութեան եւ անոր ժԳ դարէն կանխագոյն այլեւայլ մատենագրաց քով պահուած հատակո-

¹ Արծր. Պատմ. Ցանկ, էջ 336:

² Արծր. Պատմ. Ա. ԴԼ. Ղ. էջ 41—43:

³ Պատմ. Աղեքս. ՃՀԵ, էջ 98, 17—19:

տորներուն, կրնանք ապահովութեամբ հետեւցը-
նել՝ թէ հայ թարգմանութիւնը չէ կրած այնչափ
եւ այնպիսի հիմնական փոփոխութիւն, որ չկարե-
նանք իբրեւ անարատ նկատել յընդհանուրն՝ ըն-
դունելով որ մանրամասնութեանց մէջ այս կամ այն
բառն ու նախադասութիւնը կրնայ այլայլած ըլլալ.
Եւ կան իսկ այսպիսիք: Սակայն այս հետեւութիւնն
աւելի ապահովութեամբ ընդունելու համար՝ պէտք
է նաեւ տեսնել թէ ի՞նչ կերպարանօք կը ներկայա-
ցընեն մեղ նոյն բնադիրն այնպիսի հատակոտորք,
որոնք թարգմանութեան ժամանակակից գրոց մէջ
պահուած են, այսինքն Եղարեն:

3.

Հայ թարգմանութեան նախնական օրինակը
յի դարու, և իոր թարգմանիչը:

Տեսանք ցայս վայր որ Կալիսթենեայ հայե-
րէն թարգմանութիւնը բաւական յարգ եւ գործա-
ծութիւն գտած է Հայոց քով նաեւ նախ քան
կեչառուեցւոյ խմբադրութիւնը: Ամէնէն աւելի
գործածած գտանք Արծրունոյ մատենին մէջ, որով
կրցանք փորձաքար մը գտնել հայ բնագրին անա-
րատութեան: Ի հարկէ մեր յիշածներէն գուրս՝
պիտի ըլլան ուրիշ գրոց մէջ ալ ակնարկութիւն-
ներ, որոնք գոնէ գրոցս ծանօթ ըլլալը կը ցուցը-
նեն: Այսպէս կրնանք քիշ շատ վստահութեամբ
ըսել՝ որ Սեբէոս կարդացեր է մեր այս հայ թարգ-
մանութիւնը. վասն զի հայ թարգմանչին յաւելու-
կտորներէն մին առած է իւր Պատմութեան մէջ:
Աղեքսանդր, կ'ըսէ Կալիսթենէս¹, անցնելով Մա-
րաց աշխարհը՝ մտաւ ի Հայս, եւ եկաւ յԱրածանի:
Հոս անմիջապէս կը յաւելու հայ թարգմանիչը թէ
այս Արածանի և հոսի ի Ծաղկաւէտ լերանցն Ան-

¹ Պատմ. Աղեքս. ՃՌԸ. Էջ 89, 30—32: (Յոյնը՝ II, 9:)

ՔԱՅ, ՔԱՅ-ԱՐԵՒՆ յակունքն Եփրատայ հանդէպ լերինն
Այրարատայ: „ՏԵՂՈՅՍ այսպիսի ծշգրիտ ստորա-
դրութիւն մը չենք գտներ հնոց քով¹. բայց քիչ
Մ'ետքն արդէն Սեբէոս² Խոսրովայ պատերազմաց
յիշատակութեան մէջ գիտէ որ Յոյնք “նստան ի
ԾԱՂԻԿԱՆՆ՝ մերձ ի գիւղն՝ որ կոչի Անդը, ընդ ո՛-
անցանէ քեռն Արածանի:” Այս կտորը նախ եւրո-
պացի գիտնական մը կալիսթենեայ հայ թարգմա-
նութենէն առնուած գտաւ³: Միայն պէտք է
միտ դնել որ հայն Անդը կ'անուանէ նաեւ գաւառն,
իսկ Սեբէոս՝ գիւղը լոկ, (կը յիշէ անգամ մ'ալ
Անդը անունը⁴,) եւ որուն հետ միաբան է Եղիշէ⁵
(“գիւղաքաղաք մի մեծ՝ որում անուն էր Անդը.”)
եւ աւելի եւս՝ Ղազար Փարպեցի⁶, որ կը գրէ թէ
“Գային հասանէին ի գաւառն որ կոչի ԾԱՂԻԿԱՆՆ,
մերձ ի ԷԵՐԴՆ ամուր՝ զոր Անդը անուանեն,”: Նոյն-
պէս շատ նման են Սեբէոսի հրովարտակի մը մէջ Խոս-
րովայ բերան դրած խօսքերը Գարեհի առաջին նա-
մակին առ Աղեքսանդր, այնպէս որ կարծես Սեբէոս
այս վերջնոյն համեմատ գունաւորած է առաջինը⁷:

Սակայն այսպիսի ակնարկութեանց պէտք
չունինք հոս, ուր աւելի վեր ելլելով Ե դարու մէջ
դրոցս գտած ընդունելութիւնը պիտի քննենք.
Վասն զի ոչ լոկ ակնարկութիւններ՝ այլ ամբողջ
հատածներ պիտի գտնենք առատութեամբ գործ-
ածուած բառ առ բառ կամ նմանողութեամբ: Հոս
հարկաւ մեր մտադրութիւնը կը գրաւէ ամէնէն
աւելի Մովսէս Խորենացի իւր պատմագրութեամբը:

¹ Հմմատ. նաեւ Հ. Ալիշան, Այրարատ, էջ 512, 518:

² Սեբէոս, ի Հերակլ. հրտ. Ք. Պ. ի Պետրը. 1879,
Գ. ԳԼ. իր, էջ 74:

³ A. Baumgartner, վերը յիշեալ հատածին մէջ
(ZDMG, 1886, III Heft, S. 504):

⁴ Սեբէոս, Գ. ԳԼ. բ:

⁵ Եղիշէ, Պտմ. Գ. տպ. Աղենետ. 1859, էջ 44, 13, 14:

⁶ Ղ. Փարպեցի, Պտմ. Աղ. տպ. Աղենետ. 1873, էջ
174, 10—13:

⁷ Սեբէոս, Գ. ԳԼ. իզ: Հմմատ. Պտմ. Աղեքս. Ճ:

Հետազօտութեանցս այս մասն աւելի հետաքըռքրական է այնուշ՝ որ երեք նպատակի միահաղոյն կը հասնինք։ Նախ այն՝ որ Խորենացւոյ Պատմութեան աղբիւրներէն մին աւելի լաւ կը ճանչնանք։ Երկրորդ՝ որ երկու բնագրաց հարազատութիւնը քննելու առիթ կ'ունենանք. վասն զի եթէ Խորենացւոյ կոչումներէն կ'իմանանք հայթարգմանութեան օրինակին ինչպէս պահուած ըլլալը, նոյն կերպով հայթարգմանութենէն ալ կը տեսնենք թէ Խորենացւոյ այլեւայլ օրինակաց մէջ որն աւելի նման է թարգմանութեանս, ուստի եւ որը չէ փոփոխուած։ Աւերջապէս Երրորդ այն՝ որ այս համեմատութիւնք պիտի առաջնորդեն հետեւցընելու թէ ինքը Խորենացի եղած ըլլայ հաւանական թարգմանիչը դրոցս, ինչպէս կը կարծուի սովորաբար։

Արդէն 1836ին բառական ծանօթ էր Կորհայկաղնեան Բառագրոց բաղմարդիւն հաւաքչաց՝ թէ Խորենացի կը դործածէ զհայ Կալիսթենէս. եւ ի սկզբան նոյն Բառագրոց¹ յայտնապէս զրուած է այս ծանօթութիւնը. “Պատմութիւն Աղեքսանդրի Մակեդոնացւոյ առասպելախառն, հին թարգմանութեամբ ի յունէ. որոյ եւ հայերէն հատուածք կան ի գիրս Խորենաց-ոյն, Փարպէց-ոյն, եւ մանաւանդ Արժրուն-ոյն։” Յընթացս նոյն բառագրոց բառական թուով նմանութիւններ յիշուած են Խորենացւոյ եւ Կալիսթենեայ. (Հմմտ. Աթերայ, Հանգոյց, Յուշկապարիկ եւն բառերը։) Գերմանացի գիտնականն Պատմկարթնէր յիշեալ տեղն այս կտորներէն ի մասնաւորի երկուքն ընդարձակօրէն պարզեց, որպէս զի ցուցընէ թէ արդէն 1837ին տեսած էին Բառագրոցս հեղինակքն այս փոխառութիւնները, եւ այս՝ ընդգետմ Կիլտէմայսթէր գերմանացւոյն՝ որչափ կ'երեւայ, որ նոյն թերթին

¹ Կախաղը. էջ 18. “Պատմ. Աղեքս. ,”

մէջ գրած էր՝¹ թէ Մխիթարեանք առանց ուրիշ որեւիցէ պատճառի՝ լոկ գրոց լեզուէն դատելով և “իսա”, Զ դարու մէջ թարգմանուած կը դնէին այս մատեանը։ Վերջապէս բառագրոցս յիշածներէն առնուած են Քննասէրէ² քանի մը համեմատութիւնք, որոնց վրայ կ'արժէ աւելի մանրամասն խօսիլ։

Խորենացի իւր Պատմութեան երկրորդ գրոց մէջ Տրդատայ Բագրատունոյ եւ Նաղենիկ հարճին Դէպէրը, Բակրոյ Սիւնեաց իշխանին այս առթիւ “Ճաղկակալ սկտեղըն իբրեւ զինու”, գործելը կը յիշէ, եւ կը յաւելու³ այսպիսի խորհրդածութիւն մը. “Եւ անդ էր տեսանելնոր զոմն Ոդիսեւս՝ զՊէնելոպայ զսեղեխն սատակելով, կամ զՊապիթեայցն եւ զյուշկապարիայցն կոիւսն ի վերայ Պերիթեայ հարսանեացն։” Սակայն այս նմանութիւնը քաղած է Խորենացի բառ առ բառ կալիութենէսէն՝ որ կը պատմէ թէ Փիլիպպոս “զԿղէովպատրէ զդուստրն Ատտանայ հարսանեաց”,⁴ կին առաւ մերժելով զՈլոմպիադա. Խնջոյից ժամանակ Լիւսիաս “երկապաշտեայ հացկատակ Ճաղըածու”, անձը⁵ անձահ խօսք մ’ըսելով՝ բարկացաւ Աղեքսանդր եւ սպաննեց զանիկայ, որով իւր եւ հօրը

¹ J. Gildemeister, Վերը յիշեալ հատածին մէջ. (ZDMG. 1886, Heft I, S. 90.)

² Քննասէր. Բ. էջ 36—45, Թիւ 3, 5, (6 էւ 23,) 24, 25։

³ Խոր. Բ. գլ. կու. տալ. 1812, էջ 142, 7—10։

⁴ Պատմ. Աղեքս. ԾԶ. էջ 27, 18: Ζους οντονατορ է սյնու որ յոյնն աղաւաղ է։ Α կ'ըսէ... τὸν δὲ Φίλιππον γαμοῦντα τὴν ἀδελφὴν αὐτοῦ Κλεοπάτραν, (...զդուստր նոր զԿղէովպարա։) Ամենայն իրաւամբք կ'առաջարկէ Միւլէր անτοվ (“նորա”), բառը սրբագրել՝ Άτταλον (“Ատտաղայ”), զոր եւ ունի Վայսպէս. Philippum tune in Cleopatrae nuptias demutantem Attali alicujusdam non ignobilis filiae; BC բոլորովին այլազդ են՝ τὴν ἀδελφὴν Λυσίον (“զդուստր Լիւսեայ”), կարդալով։

⁵ Ճոխ է Հ. ուր յոյնը լոկ յεկատոποιός (Ճաղըածու) կ'ըսէ։

մէջ կոիւ ծաղեցաւ։ Կալիսթենէս անմիջապէս կը յաւելու ասոր վրայ։¹ “Եւ էր դէմ յանդիման տեսանել զլապիթեայցն եւ զյուշկապարկացն կոիւս, եւ ի վերայ Պերիթեայ հարսանեացն զեղեալս. քանզի ոմանք ի նոցանէ ընդ գահոյանովն մտանէին։” Եւն եւն։ Այս վերջին մասերը չէ առած խորենացի։

Հոս կարեւորն այն է՝ որ Կալիսթենեայ այս խօսքը լոկ հայ թարգմանութեան մէջ այսպէս է. Եւ որչափ կ'երեւայ՝ թարգմանիչը հոս ճոխ եւ յաւելուածոյ թարգմանութիւն մ'ըրեր է։ Վասն զի նախ Աչունի այս ամբողջ խօսքը. իսկ BC այսպէս լոկ. ²Hν δὲ ἵδεῖν Κενταύρων ἴστορίαν. (Եւ էր տեսանել զՅուշկապարկացն պատմութիւն։) Քիչ մ'աւելի նման է V այնու՝ որ Ողիսեւսի եւ Լապիթեայց ալ յիշատակութիւնն ունի զրելով. Prorsus ut nihilum de Centaurorum Lapitharum que convivio demutaret: aut quod illi rei sit proximum, procos dices cum ultore Ulixe decernere. Կարծենք այս կտորը կընայ, առանձինն իսկ, ցուցընել՝ թէ խորենացի գոնէ տեսած է հայ թարգմանութիւնը։

Աւելի մեծ բանաբաղութիւն ըրած է խորենացի Գ զրոց ԿԲ գլուխը, ուր կը պատմէ իւր ճամբորդութիւնն յԵգիպտոս։ Գովելով Եգիպտոսի երկիրը՝ կը դրէ ի մէջ այլոց թէ “անձեռագործ պարսպեալ նեղոսիւ”, է, բացատրութիւն մը՝ զոր ի Կալիսթենեայ առած է, որ Եգիպտոս պատող ջրերը “պարիսպս անձեռագործու” կը կոչէ²։ Ապա կը նկարագրէ խորենացի Աղեքսանդրիա քաղաքն, անոր սղոխն ու առողջ օդը, եւն։ Ասոնք անձին փորձով ալ գիտէր խորենացի. բայց նաեւ հոս չէ ուղած մէկդի թողուլ Կալիսթենեայ գիրքը, որուն Աղեքսանդրիա քաղաքին վրայ զրածները կ'երեւայ թէ շատ հաւներ է։ Վասն զի անմիջապէս կը յարէ

¹ Պլոտ. Աղեքս. Ծթ. էջ 28, 18—20.

² Անդ, Գի, էջ 47, 7 եւն։

Համեմատութիւն մը Կալիսթենեայ Ճիշտածներուն
եւ իւր ժամանակ քաղաքին կրած փոփոխութեանց:
Այս կտորը կարեւոր է, վասն զի մեր առջեւ կը դնէ
թէ ինչպէս կը նմանի Մովսէս իւր առջեւ եղած
բնագրին: Դնենք այս համեմատութիւնը հոս' Խո-
րենացւոյ փոխ առածները (ոչ միշտ բառ առ բառ)
նօտրագիր նշանակելով:

ԱԱԼԻՍԹԵՆԵՍ

(Էջ 41, 32 եւն. 41, 9 եւն.
41, 16—21. 42, 5 եւն:)

(Էջ 41, 32—42, 1.) “Ո-
րոյ մատչելոյ անցեալ նորէ
Պղուածանին հինգութեւուր հո-
գութեւուր ուշանողաւ աշխարհ
ողութեւուր:”¹

(Էջ 41, 9.) Եւ զոհք
մատչին նմա (այսինքն վի-
շապին) իբրեւ վիշտաղին: ² “

(Էջ 41, 16—21.) “Ուս-
տի մինչեւ ցայժմ այս օ-
րէնք պահին առ Աղեքսան-
դրացիս է Տուրի ուստի եւ-
հինգ, Կիւրենքուր Քրուտու-
ամենայն պատիւլ:”³ Եւ զոհս
մատուցանել աստուածա-

ԽՈՐԵՆԱՑԻ

(Գ. գլ. կթ. էջ 261, 29—
262, 14:)

Առա մատչելոյ այժմ ոչ
անցեալ նորէ Պղուածանին հո-
գութեւուր հոգութեւուր աշխ-
արհ աշխարհ ողութեւուր: այլ
Մարկոս աւետարանական
քարոզութեամբն. Եւ ոչ
վիշտաղին դիշունուից գի-
րելուն+ այլ սրբոցն վայել-
չանան վկայարանք: Եւ ոչ
է ուստի եւ է հինգն Տուրի
տօնի աղտաճանք. Կիւրեն-
քուր Պատիւլ Քրուտուր, Եւ
Կիւրենքուր Պատիւլ Լուրուտուր, Եւ
Կիւրենքուր Պատիւլ Բուրուտուր.
այլ ի մետասաներորդի նո-

¹ Նշանաւոր է այս տեղը, որ բառ առ բառ նոյն
է Խորենացւոյ հետ. բայց ձիշդ նոյն խօսքը հանդիպած է
քիչ մը յառաջ ալ, (Հի, էջ 36, 18 եւն.) եւ ուր քիչ
մ'այլազգ թարգմանուած է. “Որոյ առաջի անցեալ նստի
յաւիրեան Պղուածանիոս ինչն նորի ուրեւուր հինգակատար
գագաթամբք զանսպառ աշխարհու պատեալ:” Այս խօս-
քին մէջ “յաւիրեան” չէ համեմատ ABC բնագրաց եւ Խո-
րենացւոյ. բայց լաւ է “ինչն նորի ուրեւուր հինգակաթած
է երկրորդ անգամ թարգմանիլը. յոյնն է՝ ի՞ս ծանառ
ոզօքամդրաւ Պլուտօնուս անաստուած, (... Պղուածանիոս
էլեւուր:”) Խորենացի չունի այս բառն. ուստի երկրորդ տեղը
(էջ 41—42) կարդացեր է:

² Լոկ Ա ունի նման խօսք մը: Խորենացւոյ “գիւց-
ազնակաց գերեզմանն, յաւելուածը թերեւոս Կալիսթենեայ
(էջ 39, 28) “գիւցազգի գերեզմանն, խօսքէն ըլլայ:

³ “Զբեռնաբարձու եւն, BC չունին, այլ լոկ Ա
ճշդիւ = Հ. իսկ V համառօտիւ միայն:

զինն, Է- պաշտօն իրեւ լու-
դուստրն՝ ¹ որ խնամ տանին
տանն, Է- բաշխուն առնեւ
առեւրոցն՝ ² :

(Եջ 41, 24.) “Խնդրէր եւ
ՇԱ-Ր-Պ-Ե-Ն տաճարն ըստ
հրամանի պատասխանոյն . . .
շինեա քաղաք նշանաւոր
Պրոդիատայ կղղւոյ . . . : ”

(Եջ 42, 5.) “Բազմապա-
տիկզոհս մատուցանել (Սա-
րապեայ) եւն: ”

Ին Տուբի՝ Յայտնութեան
Տեառն կատարի տօն . . . :
Եւ ոչ ունեւ լոր գի-ին Ա-
քաղեայ, այլ զՔրիստոսի
զարիւնն մատուցանել պա-
տարագ. Եւ ոչ խնդրել հրա-
ման պատասխանոյ է Ան-
դրամերութեան Պրոդիա-
տոյ ³, այլ ուսանել զզօ-
րութիւնս պէսպէս իմաս-
տից ի նոր Պղատոնէն. ”
Եւն:

Աներկբայ է որ այս կտորը՝ թէեւ կը ցուցընէ
Խորենացւոյ իւր աղբեր նմանելու կերպը, բայց բնա-
դրաց քննութեան համար մասամբ միայն նշանակու-
թիւն ունի. վասն զի փոխառութեանց մէկ մասը լոկ
բառ առ բառ է: Սակայն դոնէ այս մասերը ճշդիւ
միաբան են հայ թարգմանութեան՝ շատ չնշին տար-
բերութեամբք. Եւ որ նշանաւորն է հայ թարգ-
մանութեան այս կտորներուս մէջ դործածած սեպ-
հական ձեւերն ու բառերը ճշդիւ կ'երաշխաւորէ
Խորենացի:

Քննառերը ⁴ Խորենացւոյն ⁵ “Հեծեալ ի նոր
ձիս՝ հանդոյց է հանդուցէ փախչել, խօսքը փոխ ա-
ռեալ կը դնէ Ալիսթենեայ այս խօսքէն ⁶. ” Զի

¹ A. Θυσιάζεσθαι [δὲ] τοῖς ἀγαθοῖς δαίμοσι τοῖς προνοούμενοις τῶν οἰκιῶν, (զոհել դից բարեաց եւ խնամարկուաց տանց: ”) Յոյնը չ'օրոշեր թէ որն է բնիկը՝ “պաշտօն քանիլ” (Խոր.) թէ “պաշտօն իրել.” (Կալ.) իսկ “Երտուաց”, է ըստ յունին՝ “դից”:

² A. Καὶ διασώσεις (սյսպէս ձեռագիրը. Մկառաջարկէ ծածօսεւս, զոր կը հաստատէ Հ) τῶν ἀθηνῶν ποιεῖσθαι. “Աթեր, բնիկ յոյն բառն է, զոր V կը սլարզաբանէ Polentam ex tritico գրելով:

³ Ըստ Կալիսթենեայ “Պրոդիատա”, կղղին էր, որուն վրայ զԱղեքսանդրիա շինելու պատգամ տրուեցաւ Աղեքսանդրի, իսկ պատգամատուն էր Ամոն:

⁴ Քննառեր, Եջ 37, Թիւ 3, առեալ ի Հայկազն, Բառակրոց: (Հմիտ. “Հանգոյց: ”)

⁵ Խոր. Բ. Գլ. Խզ:

⁶ Պլոմ. Աղեքս. Ճժ. Եջ 58, 29:

կալեալ բազում եւ նոր՝ հանդոց է հանդոցէ փախ-
չեր¹, : Բայց եթէ լաւ քննենք՝ կը տեսնենք որ
կղղիացեալ չէ այս նախադասութիւնն երկու գրոց
մէջ ալ: Կալիսթենէս նոյն տեղը կը պատմէ Դարեհի
մեծ պարտութիւնը. նոյնը կրկնած է Խորենացի
Երուանդայ վրայ յարմարելով, հարկաւ փոխելով եւ
յաւելով այնպիսի մասեր ալ՝ որ անհրաժեշտ էին
պատմութեան համար: Այս նշանաւոր տեղն է
այսպէս.

ԿԱՆԴՈԹԵՆԻԱ

(*Archaeologia*, vol. 58, 27-59, 2:)

“Իսկ Աղեքսանդրոս . . . :
իբր ասպարեզս վաթուուն
հալածեալ եհաս : Բայց
զնոյն ինքն զԴարեհ գի-
շերն ապրեցոյց . եւ առ
այսոքիւք ձի կալեալ բա-
զում եւ նոր՝ հանգոց ի
հանգոցէ փախչէր : Եւ մա-
կեդոնացիքն հասեալ ի
կողմն Պարսից բանակէին.
Եւ մէջգիշեր եղեալ՝ ի վե-
րայ դիականց օթագանէին²:
Եւ Աղեքսանդր հասեալ ի
վրանն Դարեհի էջ եւ ինմա-
մտեալ բնակեացու :

ԽՈՐԵՆԱՑԻ

(B. q_L $\not\sim q$, $\xi \not\in 123$, 9-20:)

“Իսկ Երուանդ ձիովն իւ-
րով բովանդակ ասպարեզս
անցեալ, ելանէ ի խանս
կարգեալո ի բանակէն իւրմէ-
ի քաղաքն իւր, հեշեալ է
նոր Ախ հանիոյը և հանիոյը
ժամանէլ: ... Եւ Մարաց զօ-
րացն անցեալ է իուշն Երուան-
դական գնդին. նսեմաւ ի
վերոյ ու ու ու բանիէն: Իսկ
Արտաշէս համեալ յԵրուան-
դայ շրջապատեալ առա-
գաստն ի կաշոյ ... Էջ եւ
ի իւրան նոր բնակչութեան պայն
ժիշեր. ո եւն:

Այս նման տեղերէն ոմանք յայտնապէս նշանակած էին Հայկազնեան Քառագրոց հաւաքիչք, այլ առանց մանրամասնութեան. բայց միշտ նշանակելով որ Խորենացին նոյն խօսքը կամ բառը փոխ առած է: Սակայն կանուրիշ կտորներ ալ, զորոնք ըստ դիպուածոյ տեսած ենք նոյն բառագրոց մէջ, եւ որոնց համար մասնաւոր մտադրութիւն չեն ըրած նոյն հաւաքիչք: Այսպէս Խորենացւոյն Տրդատայ համար ըսելը թէ “յերիվար կամակար աշտանա-

¹ Σεγύνη τοῦτο εἶπεν διαδοχῆς (Ιωάννης οὐρανομάρτυρς):

² “Եւ մակեդոնացիք, խօսքը լոկ ԱՎ ռւնին:

կեալ¹, նմանութիւն է Աղեքսանդրի վարուց “Դիմէր ընդ զօրս եւ իւհակառ ի ձի աշտանակէր², ասութեան: Խորենացւոյ ըստածը՝ թէ Ապահունեաց իշխանք “Հիսուսիոնու զքարշողս առնէին³, կը համապատասխանէ Աղեքսանդրի վարուցըստածին՝ թէ “զամենեսեան անդ բազմեալս կիսախողխող արար⁴, :

Թողլով նմանները՝ յիշենք քանի մ'ուրիշ կտորներ, որոնց Աղեքսանդրի վարուց հետինչ կապ ունենալը խնդրական է: Նոյն բառագրոց մէջ “Բաժ”, բառին “ճակատագիր”, նշանակելուն օրինակ կը բերուի այս խօսքը. “Ոչ ումեք մահկանացուացս յաղթել ճակատագրի . . . որպէս բաժանեցին . . . ոչ կարացի զերծանել է բաժէն: Ու ի ժողովէն:”, թէ այս խօսքն Աղեքսանդրի վարուցն է՝ երկբայութեան տակ չի կրնար ձգուիլ⁵. բայց թէ ինչ կ'իմացուի հոս “Ոսկիփորիկ”, կոչմամբ, արդեօք որեւիցէ Ոսկիփորիկ գրոց մէջ Կալիսթենեայ հատած մըն է օրինակուած, թէ անոր հետեւողութեամբ յօրինուած ուրիշ գրութիւն մըն է. այս եւ ասոր կից խնդիրք կը մնան անլոյծ: Նոյնպէս “Պատուակ”, բառին օրինակ կը բերէ Հայկազնեան բառագիրքն այս խօսքը. “Բանք պոռոտք զքաջ իմաստունն ոչ երկեցուցանեն: Պիտու:”, Զի կրնար տարակուսուիլ որ հոս ի վկայութիւն բերուած խօսքը կապ ունի անհրաժեշտ Ստոյն-Կալլիսթենեայ այն խօսքին, զոր Աղեքսանդրի բերան կը դնէ առ Պաւրոս ուղղուած նամակին

¹ Խոր. Բ. Գլ. ՀՇ, էջ 159, 3:

² Պատմ. Աղեքս. ԼԲ. էջ 16, 25:

³ Խոր. Գ. Գլ. լբ, էջ 220, 7:

⁴ Պատմ. Աղեքս. ԾԲ. էջ 28, 16: Հմմա. Քննակը, էջ 41, թիւ 15:

⁵ Պատմ. Աղեքս. ԼԳ. էջ 17, 19—24: “Աեկտանեբոս կ'ըսէ. “Մեռանիմ, ով Աղեքսանդրէ, զի սաստիկ վէր առի յանկանելս. այլ ոչ ինչ եւ ու ու հանաւացուացու յաղթել հայութէն: Եւ մանուկն ասէ: Ընդէր: Եւ նա ասէ. Ուղէն բաժանեցին գիտացի զանձն իմ. զի գրեալ էր ինձ յիմոյ որդւոյ սատակումն կրել, եւ ու իրացի շերժանէլ է բաժէն, այլ ի քէն սատակեցայ:”

ԱԵՂ ԹԷ “ոչ զիս երկեցուցանեն պոռոտող բանքդ”¹, “Բայց ասոր համար ալ չենք գիտեր՝ թէ ի՞նչ դրութիւն է այն, որմէ քաղած են Բառագրոց հեղինակք յիշեալ խօսքը՝ զոր անորոշ եղանակաւ “Պիտու”² (= “Պիտառութիւնք”, կամ Ոսկիփորիկը) կը նշանակեն:

Յիշենք վերջապէս երրորդ խօսք մ’ալ: Հնոց քով համբաւաւոր գաղան մը կը յիշէ Առւտ-կալիսթենէս Աղեքսանդրու առ Արիստոտէլ գրած թղթին մէջ:³ Այս գաղանին անունն էր ’Օծոնտօր տրանուոս, զոր մեր թարգմանիչը յատուի ու սեպ-հական բառով թարգմանած է “փիղ, որոյ անուն էր բունածանի”: „Արդ այս հայերէն բառը հոս լոկ առաջին անգամ գործածուած կը գտնենք. եւ գարձեալ Ա բնագիրը չունի այս յիշատակութիւնը, այլ լոկ V (որ նոյնպէս Odontotyphannus կը կոչէ): Ուստի մեծ եղաւ մեր զարմանքն՝ երբ նոյն բառագրոց մէջ այս բառին դիմաց տեսանք այսպիսի կոչում մը. “Այրն ցանկալի՝ արհամարհող գաղանաց բունածանէց: Թէստիլ. պհ.„ (այսինքն՝ թէստիլոսի ճառ ի պահս:) Դժբախտաբար չունենալով այժմ առձեռն այս ճառը՝ չենք կրնար այս կէտն աւելի մանրախոյզքննել, որ անշուշտ բաւական լոյս պիտի տար մեզ իմանալու այս երկու խօսքերուն իրարու նկատմամբ ունեցած կապը: Բայց կարծենք թէ կրնանք ապահովութեամբ ըսել՝ որ գոնէ այս ճառից հայ օրինակը՝ զոր Ե դարու թարգմանութիւն կը համարին ոմանք³, անհրաժեշտ աղերս ունի Աղեքսանդրի վարուց հայ թարգմանութեան հետ:

Քանի մը տարի յառաջ Քննակըն կարեւոր հատուած մ’ի լոյս հանեց Խորենացւոյ թարգմանութեանց վրայ, որոնց մէջ դրուած են, ինչպէս ու-

¹ Պատմ. Աղեքս. ՄՃ. Եջ 132, 15:

² Պատմ. Աղեքս. ՄԻ. Եջ 142, 20:

³ Հ. Գ. Զ. Մատենադարան Հայկական թարգմանութեանց Նախնեաց, Վենետ. 1889, Եջ 474, 2:

րիշ առթիւ ալ յիշեցինք, քսանուվեց համեմատութիւնք խորենացւոյ եւ Կալիսթենեայ: Այս համեմատութեանց իբր եօթն հատն արդէն ցայս վայր յիշեցինք. երեք դլիսաւոր կտորներն¹ ալ՝ որ Ծուրայ եւ Թերաց քաղաքի առման մասերն են՝ յետոյ պիտի տեսնենք ընդարձակագոյնն: իսկ մնացելոց մեծ մասն աւելի լեզուաքննական նկարագիր ունին, այսինքն այնպիսի տեղեր՝ ուր միոյն սեպհական բառը կամ նաեւ ասութիւնը կրկնուած կը դանուի միւսին մէջ, եւ այլ նման գէպքեր, զորոնք յընթացս գրութեանս կը յիշենք: Բայց հոս պէտք չենք զանց առնել քանի մը հատը:

Խորենացւոյ քով Աբգարու բազմաթիւ թըղթեր կան, որոնց ծագումը բաւական անորոշ է: Ուրիշ առթիւ խօսած ենք այս նիւթոյս վրայ², եւ տեսանք որ այս նամակաց ոմանց հիմն է Պաքուբնայի գիրքն, իսկ այլոց՝ անծանօթ աղբիւր մը: Տեսանք նաեւ որ այն նամակաց մէջ՝ որոնք իբր թէ առաջին գարուն գրուած են՝ կան փոխառութիւններ Տերտուղիանու գրքերէն, եւ այն՝ Եւսեբեայ միջնորդութեամբ: Այժմ կրնանք յաւելուլ նաեւ՝ թէ ինքն խորենացի՝ գոնէ ինչ ինչ տեղ՝ մանր փոփոխութիւնք ըրած կ'երեւայ: Ասոր յայտնի ապացոյց է այն՝ որ Աբգարու առ Տիբերիոս գրած թղթին վերջը կ'աւարտէ խորենացի այս ոճով³. “Ողջ լինել չեւ ըղձամ:” Բայց այս նախադասութիւնը ճարտարութեամբ գողցուած է Աղեքսանդրի Վարուց մէջէն, ուր Զեւքսիս իւր առ Փիլիպպոս եւ Ողոմպիադա գրած նամակը կը վերջացընէ նոյնպէս ճըշդիւ. “Ողջ լինել չեւ ըղձամ:”⁴ Միայն միտ դնելու

¹ Քննուել, թիւ 11, 12, 13:

² Հմմտ. P. J. Dashian, Zur Abgar-Sage. Wien, 1890, S. 28—31. Հմմտ. Համառօտ հատուած մ'ալ ի Հանդէ Ամսորեայ, 1889, թիւ 4, էջ 64:

³ Խոր. Բ. Գլ. լդ, էջ 110, 2:

⁴ Պատմ. Աղեքս. Լթ, էջ 20, 5: Հմմտ. Քննուել. թիւ 2:

Ենք որ այս նամակները չունին ABC, այլ լոկ V. բայց նաեւ V հոս այս նախադասութիւնը չունի, թէպէտ ըստ իւր սովորութեան համառօտելով կը թարգմանէ:

Աղեքսանդրի զուարակագլուխ ձին էր “արագութեամբ առաւել քան զՊեգասիս եւ զԱրիով նայն¹:” Այս բացատրութիւնը կը դործածէ Խորենացի Տիրանայ օրերով գտնուած երկու ձիերը նկարագրելու, զորոնք “ոչ երկրակոխս, այլ օդագնացս”, կը կարծէին. եւ կը գրէ այսպէս². “Եւ ձիոց երկուց լեալ՝ թէթեւ առաւել քան զՊիդասոս երագութեամբ անբաւ³:” — Այս կտորը առիթ կու տայ յիշելու նման քանի մը գէպքեր: Վարազդատայ համար կ'ըսուի թէ “նախ ի Պիսաս զբոնամարտիկոն յաղթելով⁴”, նշանաւոր եղաւ. ասոր աղբիւրն է թերեւս Վարուց Աղեքսանդրի Խթ հատուածը⁵, յորում Աղեքսանդր հրաման կը խնդրէ ի Պիսաս նաւելու, եւ երբ հայրը կը դնէ անոր առջեւ որ “ոչ կոիւ եւ ոչ բանամարտին հանդէս” գիտէ, կ'առաջարկէ կառավարել, այսինքն՝ կառարշաւով մրցիլ: Խորենացի նոյն գլխուն մէջ⁶ կը համեմատէ զՎարազդատ Աքիլլեւոի որ Սկամանդրոս գետն սստմամբ անցաւ, զոր յիշեցինք վերն ուրիշ առթիւ⁷: “Նոյն պիսի նմանութիւն մը յառաջ կը բերէ Արշակայ վրայ գրելով¹¹ թէ կը պարծէր որ “քաջ եւ արի երեւեալ քան զԱքիլլեւո.” եւ կը յաւելու թէ “իսկ արդեամբք Թերիստեայ նմանեալ կաղի եւ

¹ Պատմ. Աղեքս. ԼԱ. Էջ 16. 9: Ա չունի զայս. Յ լոկ “գեղեցկութեամբ առաւել քան զՊեգասիս..”, իսկ V նոյն է Հայոյն հետ. բայց “քան զԱրիովնայն”, մասը չունին ABCV, ուստի եւ ոչ մին:

² Խոր. Բ. գլ. կը. Էջ 140, 5:

³ Հմիմտ. Քննասէր. Թիւ 4:

⁴ Խոր. Գ. գլ. խ. Էջ 229, 36:

⁵ Պատմ. Աղեքս. Էջ 23—24:

⁶ Խոր. Գ. գլ. խ. Էջ 230, 21:

⁷ Տես վերը Էջ 25—26:

⁸ Խոր. Գ. գլ. ժժ. Էջ 204—205, 1:

օրագլխոյն, Կրնար դուցէ կարծուիլ որ նաեւ այս
նմանութիւնը Կալիսթենէսէն է, որ Աքիլեսի
Սկամանդրոս անցնիլը յիշելէն անմիջապէս ետքը կը
յաւելու՝ թէ Աղեքսանդր երանի տուաւ Աքիլե-
սին, որուն չնշին դորձն այնպէս վեհացուցած էր
Հոմերոս։ Այն ատեն քերթող մը խոստացաւ որ
Հոմերոսէն աւելի լաւ երգէ Աղեքսանդրի դորձքե-
րը։ որուն պատասխանեց Աղեքսանդր։ “Ցանկալի
է ինձ լինել Թերոփակութեան Հոմերո-
սի քան Աքիլեսի ի ձերումդու։” Սակայն Խորենա-
ցւոյ գործ “կազ”, եւ “օրագլուխ”, ածականներն
ուրիշ աղբիւր կը ցուցընեն։ Յիշեցինք ուրիշ առ-
թիւ² որ Խորենացի Խոսրովայանարիութիւնը պատ-
մած ժամանակ Աղեքսանդրի հասակին հետ կը
համեմատէ զանի, գրելով։ “Թէպէտ էր մարմնով
փոքր, այլ ոչ որքան մակեդոնացին Աղեքսանդր,
որ միայն երից կանգնոց ունէր զւափ հասակի, եւ
ոչ զհոգւոյն խափանէր աշխոյժու։”³ Նաեւ այս
վերջին նախադասութեան նման կը գտնենք Կալիս-
թենեայ քով “ոչ դիտացեալ զհոգւոյն աշխոյժու-
թիւն”, խօսքը⁴։

“Նմանաձեւ նախադասութեանց իբրեւ օրինակ
կրնայ յիշուիլ Խորենացւոյ յառաջ բերած՝ Շապ-
հոյ առ Տիրան դրած թղթին⁵ այս խօսքը։ “Զի
Խորհել մարթասցուք վասն հասարակաց օգտի։”
Ասոր զուգակից է Դարեհի ըսածը թէ “Եկայք
Խորհեսցուք զօգուտն հասարակաց⁶։” — Բայց
աւելի կարեւոր է Կալիսթենեայ։ “ի մօտոյ ունեն
ունելով զբարկութիւն, խօսքը, որ Խորենացւոյ
տպագիր օրինակաց մէջ եղած է⁸, “Ի յէտին ունէր

¹ Պատմ. Աղեքս. Ճիբ, էջ 61, 5:

² Տես վերը՝ էջ 32:

³ Հմմատ. Նաեւ Քննակը, Թիւ 8:

⁴ Պատմ. Աղեքս. ԾԱ, էջ 25, 20:

⁵ Խոր. Գ. գլ. ժէ, էջ 203, 7:

⁶ Պատմ. Աղեքս. ՃԾ, էջ 86, 8: Քննակը, Թիւ 9:

⁷ Պատմ. Աղեքս. ՄԿԲ, էջ 173, 13:

⁸ Խոր. Գ. գլ. իա, էջ 207, 3:

զբարկութիւն. „ այլ ոչ ուղղութեամբ, վասն զի հոս կարինեանցի օրինակն աւելի ուղղութեամբ “առյեւն” կը գրէ¹: — Մեսրոպայ վրայ խօսած ատեն կ'ըսէ. “Տեսեալ թէ ի վերջ հասեալ է թագաւորութիւնն². „ այնպէս՝ ինչպէս որ Կալիսթենէս³ Նեկտանեբայ վրայ կը պատմէ. “Ուսեալ թէ ի վերջ հասեալ է Եղիպտացւոց թագաւորութիւն, „ հետն ոսկի եւ արծաթ առնելով՝ փախտւ: — Պարսիկք Աղեքսանդրէն Դարեհի հօրեղբայրը նախարար կը խնդրեն ըսելով. “Աղախ⁴ ուն+ջուն+նէնդ⁵, եւն: Նոյն ոճով կը սկսի Սահակայ թուղթն առ Անատոլիոս⁶. (Աղախ⁴ ուն+ջուն+նէնդ⁵ ձեռնտու լինել ճանապարհիդ, „ եւն:) — Վերջապէս Կալիսթենէս Աղեքսանդրի զօրաժողովը կը պատմէ գրելով՝ թէ “Եկեալք հասանէին ամենեքին ի Մակեդոնիա ինքնակամ կամօք իբրեւ յաստուածառաք ձայնէ հրաւիրեալք⁶: Նոյն բառերով կը ստորագրէ նաև Խորենացի Անատոլիոսի զօր գումարելը. “Քանզի, կ'ըսէ, իշխանիք եւ գլխաւորք . . . ի մի վայր Եկեալ հասանէին . . . իբր յաստուածառաք ձայնէ հրաւիրեալ⁷: ”

Այս ամէնը գլխաւորաբար երկու բան ցուցուց: Նախ՝ Խորենացի շատ յաճախ գործածած է Կալիսթենեայ գիրքն իբր օրինակ գեղեցիկ գրութեան. Եւ երկրորդ՝ Խորենացւոյ կարդացած հայ օրինակը՝ (քանի մը չնչին տարբերութիւնք ի բաց առնլով, որ գրչաց արդիւնք են անշուշտ,) ճշգիւնոյն է մեր արդի բնագրին հետ՝ յընդհանուրն խօսելով, առանց այս կամ այն մանրամասնութեան իջնալու: Ա-

¹ Հմմտ. Քննուեր, Թիւ 10:

² Խոր. Գ. գլ. Խէ, էջ 237, 16.

³ Պտմ. Աղեքս. Դ, էջ 3, 21: Քննուեր, Թիւ 17:

⁴ Պտմ. Աղեքս. ՄԳ, էջ 119, 10:

⁵ Խոր. Գ. գլ. Ճէ, էջ 253, 14: Քննուեր, Թիւ 21:

⁶ Պտմ. Աղեքս. ՀԱ, էջ 33, 10—13:

⁷ Խոր. Գ. գլ. Ճը, էջ 255, 17—21: Քննուեր, Թիւ 22:

ւելորդ է ըսել թէ նաեւ ասով չէ սպառած խորենացւոյ գրոց մէջ գտնուած փոխառութեանց կոյտը, եւ թէ շատ նման կտորներ կան Պատմութեանն եւ այլ գրոց մէջ, եւ ոչ ալ ամէն մանր նմանողութիւնք համեմատութեան առնելու պէտք կայ: Ար շատանանք ասկէ ետքը միայն մեծ կտորի մը քննութեամբ, որ է Կալիսթենեայ՝ Ծուրայ եւ Թերաց քաղաքի առումն, իսկ Խորենացւոյ՝ Տիգրանակերտի կործանումը:

Ի վազուց դիտուած է Խորենացւոյ Պատմութեան Գ գրոց իջ եւ իլ զլիսոց նմանութիւնը՝ Կալիսթենեայ Ղթ, Ճ, Ճիջ եւ Ճիկ հատուածներուն հետ: Այս նմանութիւնը չէր կրնար ուշադրութենէ պրծիլ. վասն զի Խորենացւոյ այս կտորներն իւր գրոց ամէնէն գեղեցիկ կտորներէն են, եւ Շապհոյ գործոց զլիսաւոր մասերէն մին: Եւ սակայն պատմութեան այսպիսի էական մասանց մէջ Խորենացի բառ առ բառ օրինակած է ստապատում զրքի մը նկարագրութիւնները՝ փոխելով միայն այն կէտերը, որ էապէս կարեւոր էին պատմութեան համար: Այս պատճառաւ Աղեքսանդրի Վարուց հայ թարգմանութեան վրայ գրող գրեթէ ամէն քննիչք այս կտորներուս համեմատութիւնն ամէնէն աւելի ծանրակշիռ համարած են: Շատ անգամ յիշեցինք Աիլումայսթէրի այս կտորիս վրայ գրած հատածը: Սակայն սոյն գիտնականը միայն մի մասը՝ Տիգրանակերտի առումը՝ զլիսաւորաբար համեմատեր է: Քննասէրէն համեմատութեանց երեքը (Թիւ 11, 12, 13) այս մասերն են, թէեւ վերջին կարեւորագոյն կտորին միայն տեղը նշանակուած է: Վերջապէս, ինչպէս վերը յիշեցինք¹, կարծենք՝ թէ արդէն Մագիստրոս դիտած կ'երեւայ Խորենացւոյն յիշեալ մասանց փոխառութիւն ըլլալը:

Երկու կարեւոր հատուած ի լոյս հանած է

¹ Տես վերը՝ էջ 31—32:

այս մասին՝ Բաղրամյան։ Այս հատուածները դուքս
մնացած են գրոցու հայ թարգմանութեան վրայ
հրատարակուած դրութեանց ցանկէն՝ զոր վերը
Դրինք¹։ ուստի պարտք կը համարինք հոս յիշել
ասոնց գլխաւոր կէտերը։

Առաջինն Հ. Արսէն Վ. Սուբրեանի գրչէն
հմտալից եւ անաշառ համառօտ հատուած մըն է²,
որ կը խօսի Արշակայ օրով մղուած երեսնամեայ
պատերազմին վրայ ըստ Բուզանդայ։ Բուզանդ
գիտէ՝ որ Մերուժան առաւ զՏիգրանակերտ, աւե-
րեց զայն եւ ուրիշ բերդեր, եւ մինչեւ հնոց ոսկը-
ները հանեց շիրիմներէն յԱնի³։ Բուզանդայ այս
մանրամասն պատմութեան բոլորովին անմիաբան է
խորենացի, որ “զայն կ'այլակերպէ . . . կը ձեւացընէ՝
որ Շապուհ նախ նամակ մը յուզարկած ըլլայ ի
Տիգրանակերտ։”, “Նամակը յիշելէն ետքը՝ կը յաւ-
ելու հատուածագիրն այս նշանաւոր տողերը։” Գե-
ղեցիկ նամակ մը կ'երեւայ այդ՝ արտաքին տես-
լեամբ . . . բայց ոչ է ի դիւանաց արքունի։ Եւ
Շապուհ եւ ոչ իսկ յերազեր է թերեւս այդպիսի
նամակ գրել առ Հայս։ Իսկ այդ նամակը բանա-
քազութիւն մ'է զոր զործած է մերս խորնոյ ծե-
րունին ամենեւին անվաւերական եւ շինծու զրքէ
մը։ Երանի թէ Երողուտոսէ մը կամ Տիտոս Լիլիոսէ
կամ Տակիտոսէ մը քաղած ըլլար։ Իսկ զայդ ի խեր-
շեւտանաց ժողված է։”, Այս խորհրդածութենէ
ետքը կը հարցընէ հատուածագիրը՝ թէ “Ինչո՞ւ
արդեօք նոյն գիրքն անձամբ թարգմաներ է (խո-
րենացի) յետոյ կամ յառաջ քան զիւր պատմա-
գրութիւն։”, Եւ այս պատասխանը կը գտնէ՝ թէ
խորենացի “կը սիրէ Աղեքսանդրի աշխարհակալու-
թիւնն եւ շատ տեղ կը յիշէ։”

¹ Տես վերը՝ էջ 10—11։

² Բաղրամյան, 1878, Ա. էջ 7—14, մանաւանդ էջ
8—10։

³ Բուզանդ, Դ. Գլ. իշ։

Ճարունակելով իւր խորհրդածութիւնքը՝
մտադիր կ'ընէ նոյն գրիչը. “Եթէ այսշափով գոհ
ըլլար մերս Խորենացի՝ թերեւս անմեղադրելի
ըլլար. բայց նոյն օրինակութիւնն շարունակելով
պատմական ճշգութենէ դուրս կ'ելլէ:”, Առ յիշե-
ցընէ նոյն նկարագրութեան օտար ըլլալն “ի Բու-
դանդայ պարզութենէ. բայց, (կը յաւելու), ոչ ինքն
հեղինակն է որ կը խօսի, այլ իւր անվաւերական
աղքիւրն: Պատերազմին կերպն ու գործիներն ան-
դամ յունական են:”, Ի վերջոյ կը կնքէ իւր խոր-
հըրդածութիւնքն այս խօսքով. “Քննադատք որչափ
հաւատք կ'ընծայեն այդ դրոց (Կալիսթենեայ),
նոյնշափ եւ ոչ աւելի թերեւս՝ Տիգրանակերտի
նկարագրութեան:”, Այս տեղ կը դրուի ապա Տի-
գրանակերտի առման եւ Թերաց քաղաքին կործան-
ման նկարագրութիւնքը դէմ առ դէմ: Միայն թէ՝
որովհետեւ Խորենացի Թերաց նկարագրութեան
խօսքերուն կարգը տեղ տեղ այլափոխած է, մինչ
դեռ հեղինակը դրած է այն կարգաւ՝ որով տպուած
է Կալիսթենեայ հայ թարգմանութիւնը, համեմա-
տութեան ինչ ինչ մասերը մթին կը մնան ընթեր-
ցողին: Սակայն այսպէս կամ այնպէս՝ Հ. Արսեն Ա.
Սուքրեան առաջինն է, որ սուր դիտողութեամբը
յերեւան հանած է այս կտորներուն փոխառութիւնն
եւ խստիւ քննադատած:

Եթէ յիշեալ հատուածագրին ինչ ինչ խօս-
քերը քիչ մը խստաբան երեւան, ասոր փոխարէն
աւելի ջատագովական նկարագիր ունի երկրորդ
հատածը, զոր բազմազն հինգ տարի ետքը հրա-
տարակեց¹: Հատուածիս հեղինակը՝ Հ. Բարսեղ Ա.
Սարգսեան՝ Մարաբասեան եւ Խորենացւոյ քննու-
թեան պարապելով՝ չէր կրնար զանց առնել այս
կարեւոր կէտը, որուն “Եթէ արտաքին երեւութիւն
միայն նայելու ըլլանք, Խորենացւոյ վրայ ունե-

¹ Բաշ-Ձեռ. 1883, թ. էջ 118—119:

յած վստահութիւննիս կը նուազեցընէ, „ կը խոստովանի հեղինակը: Գրչիս գլխաւոր նպատակն այն է՝ որ ցուցընէ թէ Խորենացի փոխ առնելով նոյն կտորները Սուտ-Կալիսթենեայ դրբէն, պատմական ճշդութիւնը չէ տուժած. վասն զի կարեւոր փոփոխութիւններն ըրած է նաեւ փոխառեալ խօսքերուն մէջ. իսկ իւր ըրած փոփոխութիւնքն միաբան են պատմութեան եւ՝ ի մասնաւորի Ամմիանու հետ: Այս հետեւութեան ուղիղ ըլլալը ակնյայտնի է: Աակայն կարծես այս հետեւութիւնն աւելի ամրապնդելու դիտմամբ՝ կը դժնենք նաեւ այնպիսի խօսքեր, զոր ուղղութեամբ ըսել դժուար էր: Այսպէս կը դրուի թէ “Խորենացւոյ բերած նամակին եւ Տիգրանակերտի առման նկարագրութեան համաձայնութիւնն ընդ թղթին եւ նկարագրութեան կալիսթենեայ՝ պատահական է եւ միայն աննշն բառից եւ ոճոյ մէջն է: „ Մանաւանդ թէ՝ վասն զի Խորենացւոյ փոփոխածները միաբան են Ամմիանու պատմածին՝ կը հետեւցուի. “Կը համարձակինք ըսել՝ թէ Բուզանդէն եւ Կալիսթենէսէն աւելի՝ Ամմիանոսէն օդտուած ըլլայ: „ Իբրեւ ցուցում կը բերուի նաեւ այս. “Իրաւցընէ եթէ Խորենացին այն նամակը եւ Տիգրանակերտի առումը կալիսթենէսէն օրինակեց, ի՞նչ պատճառաւ անոր անունը չօիշեց, զոր պէտք էր յիշել՝ յարդի եւ հաւատարիմ ցուցընելու համար իւր հաւատիքը: „ Որմէ բնականապէս կը հետեւի՝ թէ որովհետեւ կալիսթենէսի անունն անգամ չկայ Խորենացւոյ մէջ՝ ուստի եւ ոչ գործածած պէտք է ըլլալ զայն: Վերջին մեկնութիւն մ'ալ այն է՝ որ “նմանաձայն նկարագրութիւնք յաճախ են. վասն զի նմանատիպ արկածք եւ պատահարք՝ քիչ շատ նմանօրինակ դրուագներ կ'ունենան: „ Օրինակ կը բերուի թէ Եղիշէի եւ Բուզանդայ նկարագրութեանց շատը նման է Մակաբայեցւոց գրոց նկարագրութեանց: Իբրեւ այն թէ Բուզանդ եւ մանաւ-

անդ Եղիշէ գործածած չեն Մակաբայեցւոց դիրքը,
եւ չեն նմանած անօր շատ նկարագրութեանց :

Այս եւ այսպիսի կարծեաց դէմ պէտք
չկայ նոր ցուցումներ յառաջ բերելու։ Ցայս վայր
յառաջ բերուածները բաւական են ցուցընելու՝ որ
Խորենացի շատ անդամ գործածած է զկալիսթե-
նէս՝ առանց յիշելու նոյն դիրքը։ Սակայն նաև
յաջորդ համեմատութիւնք կը համոզեն՝ թէ պէտք
չկայ ճշմարտութիւն մը հաստատելու համար ուրիշ
մը ժխտել։ Թէ Խորենացի կարեւոր փոփոխութիւն-
ներ ըրած է, կը տեսնուի համեմատութեանցո մէջ.
Բայց այս փոփոխութեանց համար ըսել՝ թէ եւ ոչ
գործածած է նոյն դիրքն, այս անտեղի է։

Աղեքսանդր, կ'ըսէ Կալիոթենէս¹, Տիւրոս
արշաւեց. իսկ Տիւրացիք դռները փակեցին: Աղե-
քսանդր յարձակում ըրաւ, բայց յաղթուելով ի Գա-
զա դարձաւ, եւ անկէ նամակ գրեց Տիւրացւոց: Ըստ
Խորենացւոյ՝ Շապուհ կը յարձակի Տիգրանակերտի
վրայ, բայց կը պարտուի եւ կը դառնայ ի Մծբին,
եւ անկէ կ'առաքէ նամակ մ'առ Տիգրանակերտացիս:
Նամակները բառ առ բառ նոյն են. իսկ այս պատրաս-
տողական մասերը քիչ շատ տարբերութիւն ունին
պարագայից այլեւայլութեամբը: Ասկայն նաեւ հօս
կը տեսնուի Խորենացւոյ նմանած ըլլալը: Ահա այս
նախաբանական կտորին համեմատութիւնը:

ԿԱՆԴՈՒԹԵՆՔԱ

(Q10, L47, 33-48, 14:)

"Եւ անդուստ զօրաժու 1—15:) "Իսկ Ը ապուհ է այ
ղով արարեալ հզօր² է այ հասանելի Տիգրանակերտ մեր

ԽՈՐԵՎԱՑԻ

71 · 17 · 59 212.

¹ *Qlmlm. Uzqkru. Qlpo. Lk. x. kq* 47, 33—48, 30.

² Ήμεινε πολλά τέλη μεταξύ των αρχαίων και των νεώτερων συγγραφέων, οπότε η σημερινή γνώση για την αρχαία ελληνική φιλοσοφία δεν μπορεί να βασισθεί σε μόνο την αρχαία λογοτεχνία. Η σημερινή γνώση για την αρχαία ελληνική φιλοσοφία δεν μπορεί να βασισθεί σε μόνο την αρχαία λογοτεχνία.

հասունէ ի Տիւրոս։ Առաջ ընդունելու համար Տիւրացիքն ու տուեալ անցանել ընդքաղաքն իւրեանց : . . . Ուստի ընդդեմ կային ոչ տալ մտանել Աղեքսանդրի։ Եւ կան ընդդեմնորա Ծոռրացիքն շուրջ փակեալ զպարսպաւ զբոլոր քաղաքն։ Եւ հաջը կուսական է դաւակու, զբանականին ի Մակեդոնացւոցն։ Եւ է դարձուանին հայութ Աղեքսանդրու, եւ դարձուայ թագաւորն անդրէն ի Գաղա։ Եւ հանդիսադ առեւլ եւ արծորդէւլ զիւր զօրսն յաշտաւանեւնէն², ինդրէր առեւլ զԾոռր եւ աւար հարկանել։ Եւ տեսանէ յերազի զոմնորասէր ցնա. Մի լինիր հրեշտակ քեզէն ի Ծոռր։³

Քաղաք. Ի՞ն ընդունելու արք քաղաքին հանդերձ դումարտակ գնդաւ⁴. քանդի Անտիոք նահապետ Սիւնեաց . . . հրամայեաց աղիւել ընդդեմ Ծապհոյ։ (Եւ ոչ միայն զմուտն արգել, այլ եւ ոչ հրեշտակս առաքեաց առ նա, եւ ոչ զնորայն ընկալաւ⁵:) Եւ հաջը կուսական է դաւակու, զբանականին ի Պարսիցն ապահովութիւն է դարձուանին անդրէն ի Մծրին. Եւ հանդիսադ առեւլ եւ արծորդէւլ յաշտաւանեւն, ինդրէր առեւլ զԾիգրանակերու. Եւ ոչ թողացուցին յառաջախաղաց գունդք եւ լրտեսք . . . իբրու թէ Յունացն խանգարեսցի գործ։⁶

Արդէն այս կտորը լուսաբանեց խնդրոյն ինչ ըլլալը։ Սակայն աւելի բացայայտ են յաջորդ մասերը։ Խորենացի յիշեալ խօսքէն ետքը նամակին սկսելէն յառաջ այսպիսի նախադասութիւն մ'ունի. “Եւ Ծապհոյ յառաջ անցեալ, զրէ առ նոսա թուղթ օրինակ զայս”⁷ Խոկ Կալիսթենէս Աղեքսանդրի առ Ծոռրացիս գրած նամակէն յառաջ կը դրէ այլազգ. “Եւ առաքեաց դեսպանս անդը հանդերձ թղթովք, որ ունէր օրինակ այսպիսի բանիւք։⁸ Այս մուտքէն ետքը կու զան նամակները։

¹ Յունաբանութիւն է բառ առ բառ։ Յոյնն է. Հօգատակած մάշης ցեսումենης.

² Այս ընթերցուածը սեպհական է հայոյն։ Յոյնը համառօտ է այսպիս։ Καὶ ἀνακτησάμενος ἐαυτὸν (BC; Αὐτὴν,) այսինքն “Եւ կազդուրեալ զանձն”.

³ Տպագիրն է “գումարտ գնդաւ.., եւ նշանակուած որ ամի օր. չու-ժար, երկու օր. չու-ժորտուի”,

⁴ Խորենացւոյ այս կտորը կալիսթենեաց ուրիշ մէկ տեղէն է. (Պլուտ. Աղեքս. Ճի. էջ 64, 4—5:)

ԿԱՀԻՍԹԵՆՔ

(d. 48, 16-30:)

“Թագաւոր Աղեքսան-
դրոս Մակեդոնացւոց որդի
Ամոնայ մեծ ինքն թա-
գաւոր Եւրոպայ, Ասիայ
եւ Լիբիայ², Ծուըացւոց
որ+ ոչ է- էն ասէ:

“Ես աիդին ուստեղև յԱ-
սորւոց յազգին կոյս հանդեմ
իշխան-ներին եւ ազգութեան
ուժութեան իշխանը՝ իշխան
ունել։ Եւ ինեւ դու+
Ծոռքացիքդ ու քաջ ու-
զին եւ, ու քաղաքավարու-
թեամբ⁴ ունեմ, ուլ իմոց ու-
ղւ-ութեան իշխան։ ընդունեմ
կայք ին։ Ե յէնց ուղին եւ
այլ (զօրութեան⁵) որչափ
կարեն Մակեդոնացիք առ.

ԽՈՐԵՆԱՑԻ

(q, - q_L, b_L, b_R 212,

19 — 30 :) “Մազդեզանց
քաջ Շապուհ արքայից ար-
քայ Տիգրանակերտեաց՝ ու +
ու է ու է + անուանելոց ի
մէջ Արեաց եւ Անարեաց :
“Ես ու Հեծ ի ձէնց ու ու է ու

յամենայն յառաջիկայ քա-
ղաքս իւսուղւ-նէ-մի է-+ազ-
օրէն ապուրու-նէ-մի զմուրոն
-ունէլ։ Ե- ենէ դ-+ Տի-
գրանակերտեայք որ ուս-
զին է+, ու շահատակու-
թեամբ ունէմ, այլ է սրէ
-ով-ու-նէ-նէ-նոն, ընդդէմ
կացէք ինչ, է յէնզ ուսցին
է- այւ զդոյն առնել։ Այլ
ի դարձին մերում բար-
կութեամբ այնպէս զանե-

¹ Ήταν ορισμένων πόλεων δική της ζωής μεταποίηση. Αυτή η απόφαση.
Καὶ αὐτὸς δὲ (C ἐγώ δὲ; B ἐγώ) βασιλεὺς μέγιστος.

² Այսպէս նաեւ AV; BC “Եգիպտոսի եւ Արբայր”;

³ Βαγίν ε μετὰ εὐνομίας (ρωμέρων θέματα). V
λέπετ. cum clementia pariter ac justitia.

⁴ Ήμεις κατηρήνερν ἀρχαιωη̄ λέρειαν, θέλει φαρμα-
ναλή̄ τεղանակաւ միաբան են Արնագրին նոյնպէս աւա-
լնթերցուածոյն։ Ա է՝ *Eἰ* δὲ նմεն, *Τύροιοι* (*M* կ'առաջարկէ
πρῶτοι) տყշանուց օ՞ւ τի ուժաւու ալլ չցա ալլա (ալլա
τի՞?) տի ընօծաւ տի օծուոզիաւ անուտածութաւ մու. — Այս
աւա- կատորին տեղ *M* ունի. “Իսկ եթէ դուք Ծուրա-
ցիք առաջին եղէք ընդդէմ կալ մտի մերում” մտեալ մեր
ի ներքս, ուսցին ի ձենց,, եւն։ Ճշդիւ այս վերջնոյն համե-
մատ է եւ *V*. At enim vos primi omnium extitistis qui
mihi insolentius obviaretis etc.

⁵ Ήταν φέρεται τον προπονητήν του στην Μακεδονίαν, ονόματι Αλέξανδρος ο Μακεδόνας, ο οποίος ήταν από τους πιο διάσημους στρατηγούς της αρχαίας Ελλάδας. Ο Αλέξανδρος έγινε βασιλεὺς της Μακεδονίας και άρχισε να συγκρατεί την επικράτεια της Ελλάδας, μετά την θρησκευτική επανάσταση του Αριστοτέλη στην Καρδίτσα, η οποία έγινε γνωστή ως Ηρακλεία. Τον ίδιο χρόνο, ο Αλέξανδρος έγινε βασιλεὺς της Μακεδονίας, μετά την θρησκευτική επανάσταση του Αριστοτέλη στην Καρδίτσα, η οποία έγινε γνωστή ως Ηρακλεία. Τον ίδιο χρόνο, ο Αλέξανδρος έγινε βασιλεὺς της Μακεδονίας, μετά την θρησκευτική επανάσταση του Αριστοτέλη στην Καρδίτσα, η οποία έγινε γνωστή ως Ηρακλεία. Τον ίδιο χρόνο, ο Αλέξανδρος έγινε βασιλεὺς της Μακεδονίας, μετά την θρησκευτική επανάσταση του Αριστοτέλη στην Καρδίτσα, η οποία έγινε γνωστή ως Ηρακλεία. Τον ίδιο χρόνο, ο Αλέξανδρος έγινε βασιλεὺς της Μακεδονίας, μετά την θρησκευτική επανάσταση του Αριστοτέλη στην Καρδίτσα, η οποία έγινε γνωστή ως Ηρακλεία.

ձեզ կրեալ ընդվզեալ ամ- ցից զձեզ, զի կրկին եղիջիք
բարտաւանութեանդ¹:,, օրինակ խեռեալ ստահա-
կելոցն:,,

Դժբախտաբար նամակիս վերջերը շատ ա-
զաւաղ կ'երեւայ հայ թարգմանութիւնը. նաեւ
յոյն բնագիրք այլայլեալ են, որոնց տարբեր ըն-
թերցուածն ներքեւ նշանակեցինք: Իսկ Խորե-
նացի վերջերը կամաւ այլափոխած կ'երեւայ. վասն
զի իւր ընթերցուածն եւ ոչ բնագրաց միոյն հետ
միաբան է եւ վերջաւորութիւն չունի²: Ասոր նշան
է “Ի դարձին մերում” խօսքը, որ Ծապհոյ աւելի
յարմար է, բայց ոչ այնշափ եւ Աղեքսանդրի:

Այս նամակին եւ Տիգրանակերտի առման
նկարագրութեան մէջ Խորենացի մուծած է ուրիշ
գլուխ մը³, որ Արշակաւանի դէպքը կը պատմէ:
Իսկ Կալիսթենէս շատ աւելի ետքը կը դնէ Թերաց
քաղաքին առումը, որմէ յառաջ կը պատմէ Աղե-
քսանդրի երազ տեսնելն, որ նշան էր Ծուրայ առ-
ման, Ծուրայ կործանումը, Դարեհի սպառնալից
նամակ գրելն առ Աղեքսանդր, Աղեքսանդրի պա-
տասխանն ու թղթաբերաց դէպքը, Դարեհի իւր
նախարարաց եւ անոնց գրած այլեւայլ նամակները,
Դարեհի առաջին մեծ պարտումն, Աղեքսանդրի ա-
պա ի Յոյնս արշաւելն յԱքայիա, Իղիոն, Աբգերա-
եւն գալն, եւ վերջապէս Ակրագանթացւոց Ապո-
ղոնի մեհենին մէջ գործած միջադէպք⁴: Ասկէ
ետքը հազիւ Թերաց հետ կռուիլը կը պատմէ:

Նախ քան վերջին կարեւոր կտորին՝ այսինքն
Թերաց առման համեմատութիւնը դնելը, պէտք ենք

¹ Երիբայելի օրինակ+. “Ուսցին եւ այլ քաղաքք զլլա-
կեդոնացւոց քաջութիւն. զոր առնեն առ ձեր ամրարտաւա-
նութիւն:,,

² Կալիսթենէսի քով նամակը կը վերջանայ այսպէս.
“Բայց է ձեր եւ տուեալն յաստուածոյ հրաման անսխալ,
քանզի անցից ընդ քաղաքս ձեր. ողջ լերուք բարի խորհր-
դով, եթէ ոչ՝ ապականեցարուք թշուառանօք:,,

³ Խոր. Գ. իէ:

⁴ Պատմ. Աղեքս. ՇԱ—ՁԻԵ:

տեսնել Կիլտէմայսթէրի այս համեմատութենէ
յառաջ գրած սա խօսքերը¹. “Միւլէր Շդրիւպինկ
(Müller Strübing) ցուցուց մօտ ատեններս² որ
թուկիդիդէս Պղատէայի պաշտրման շատ ճոխ նկա-
րագրութեան մէջ նաեւ էական պարագաներ եւ բա-
ցատրութիւններ փոխ առած է Հերոդոտոսէն կամ
անոր նմանած, թէեւ նոյները վերջնոյս քով բո-
լորովին ուրիշ դրից մէջ են: Այս պարագայն կը
յիշեցընէ Խորենացւոյ նման՝ բայց աւելի համար-
ձակ ընթացքը: Շապհոյ Բ. 359ին Տիգրանակեր-
տի պաշտրման մանրամասութիւնքը, որ կը գտնուին
Ամմիանու քով, անծանօթ էին իրեն: Այս պա-
կասը ծածկելու եւ իւր հռետորասէր բարուց մի-
տելով՝ Սուտ-Կալիսթենէսէն դլուխ մ'ամբողջ
(I. 46. Հայը՝ ՃԻԶ, ՃԻԷ.) իւր Պատմութեան մէջ
(Գ. ԳԼ. ԻՊ. ԻԸ. ԻԸ.) առած է, միայն պատմական դրից
կարեւոր փոփոխութիւններն եւ զեղչումներն ընե-
լով: Այս ամէնն, որոնց վրայ ոչ ոք խօսած է ցարդ՝
որչափ դիտեմ, կը պարզեմ հոս:,, Գերմանացի
դիտնականին մէկ երկու ոչ շատ ճիշդ տեսութիւն-
ներն աւելորդ է հոս ուղղելու ջանալ. վասն զի ցայս
վայր ըստածը բաւական է խնդիրը լուսաւորելու:

ԿԱԼԵՎՈԹԵՆԵՍ

(**ՃԱՂԻ** Եւ **ՃԱՂԵ**. Էջ 64
1- 65, 9:)

Աղեքսանդրոս առեալ
զզօրսն եւ ճանապարհաւ
անցեալ գնացի թերայիս. . .
Եւ թերայեցիքն աղեւցին
զդրունան եւ ոչ հրեշտակ
անդամ սուրբեցին ու Ն. . .
(Եւ ոչ շնորհայն ընկալեան³) այս

ԽՈՐԵՆԱՑԻ

($q_1 \cdot q_L \cdot b_L \cdot t_2$ 214, 10
-215, 15:)

“Իսկ Շապուհ եկեալ ի
Տիգրանակերտ, դարձեալ
ողիւշին ընդդիմանալ։ (Խոր.
Գ. իդ. “Ե- ու հրեւոսիւ-
ստիւց [Անտիոք] ու- նո, Ե-
ու զնորոյն ընկալու- :) Ե- Ե-
լու է ուստի ողն աղաղակէին.

¹ ZDMG. 1886, I. S. 88.

² In *Die Sprache* Fleckeisen's Jahrbücher für Philolog. CXXXI. 1885, S. 312f. 316. 321. 324. 389. 348.

³ Այս խօսքը դուրս ինկած է գրչագրաց անմտա-
դրութեամբն անշուշտ։ Յայտնի նշան է այն՝ որ Խորենացի
ունի զայն, ինչպէս նաև Արնագիրը, թէեւ ՅԵ շունին։

Գնա ի մէնջ Շապուհ, զի մի
չարիս յերկրորդումն ընդ
քեզ առաւել եւս քան
զառաջինն անցուցանից եմք
պատերազմաւ: Եւ նա պա-
տասխանեաց. Ո՛վ +--զւդ
ի Հայոց, որք շանչին -ը-
հելւ-ւ կալեցե+ ընդ Sh-
գրանակերտի պարագաւծութ է-
սրբաւ- նայն որինե+ սպառ-
նալեաց: Զի +--զ արանց է
յանչ-ի դ-ւրէ է - յանց-
դեղա-վ ի-ս-եւ, է - ի-ն-ուց
հ-որչ է ո-ք-է-ւ-ւ կ-ի-ւ զին-
+ի-ն-ու յերի-ղե+ -- հ-ութեր-
չեւ-ւ ի-ս-ու ...:

¹ Յոյնն է . “Առաքեցին զինուորս ձայնել ի պարս-
ուացն առ Աղքաքսանդրոս .” ուստի “Հինգհարիւր ,” թիւը
չունի :

³ Յոյնն հոս չունի այս խօսքն ամբողջ, այլ նման խօսք մը վերը: Հմմտ. նախընթաց ծանօթութիւնը: “Յօ- դական” բառն անյարմար է հոս:

Ωαյս αυσαցեալ հրամայ-
իսց հազար հեծելոց շուրջ
շնորհած արտաքոյ պահ-
ուուն է ներիւ խոցութել
է վերայ պարագացն²: (8այս
վայր, էջ 64, 1—25:)

(Էջ 64, 31—34:) Եւ դի-
մուկեալիսցն³ մշակու-
ման բարեւանել առ պարո-
պացն քակտումն: Եւ է այս
գործի⁴ մեծենայից անուղաղը
յերեւ շնորհաց բուհ հղելու
դանել: Եւ ի հեռուստ ար-
ձակեալ լինի առ պարիսպն
եւ դիւրաւ յանդուգն յար-
ձակմամբ պարի տաղ հոգեւու
եւ պարմարեալ սրման
է բաց տակեալ շնիւնու-⁵:
(Էջ 64, 25—30:) Եւ այլ
հազար⁶ զօրականաց հրաման
եւ խայնօս եւ երկուայր սս-

եւ պարսկական զօրուն
շուրջ պահուուն հրամայեաց
շնորհած է ներիւ իսպառել
ու վերայ պարագան:

Եւ Յունացն մատու-
ցեալ մշակում բարեւանել
յերեւացն է պարտիոն զիւշե-
ցեալ էշոն: Եւ է այս
գործի մեծենայից անուղաղը
յերեւ երեւ արանց հղելու դա-
բեւու: Եւ (հրաման եւ) ի
ներքուստ կացնուի է սս-
իրօն երկրերանովք⁸ եւ
կտցաւոր մրժուի՝ փորել զհի-
մանոն: Եւ նկատարեար սս-
րարեալ չայն, որ է հայկաղնոյն
Տիգրանայ հոգեւու եւ յար-
մարեալ սրմանոն, տակեալ
շնիւնցն: Եւ հուր է դրունսն

¹ Յոյնն է “Հորեքհազար:”

² Յոյնն է. τοὺς ἐφεστῶτας [cod. ἐστῶτας.] Խորե-
նացի լաւ եւս “ո՞ւ վերայ պարսպին,, , այսինքն “զառ ի վե-
րայ պարսպաց կացեալս,, եւն:

³ Տպագրին մէջ “կոչեցեալ խոյս,, է: “Խոյ,, չունի
Խորենացի, այլ “Էլս,, : Յոյնը համեմատ է հայոյն. (τοὺς
καλουμένους κριούς.)

⁴ Տպագրին է. “Եւ է այս գործ է մեքենայէ.,” դըր-
չաց սխալ:

⁵ Յոյնն է. “Եւ է դործին կազմեալ յերկաթոյ եւ ի
փայտից անուաւոր (չօտι [A չէτ վրիսլմամբ] τε τὰ δόγανα
διά τε σιδήρου καὶ չուλων κατασκευασμένα διὰ τροχῶν.) “Երից,, չիք յունին մէջ, նոյնպէս եւ “յանդուգն յարձակ-
մամբ:”

⁶ Յոյն. “Երկուց հազարաց:”

⁷ Այս տեղ վերջակէտ եւ յաջորդ նախադասութեան
մէջ “Հրաման ետ,, բառերը դնելն անհրաժեշտ է: Տպագրին
է (գրչաց վրէալ գրչութեան պատճառաւ.) “Գործի մեքենայից
անուաւոր, յերից երից արանց մղելով տարեալ, եւ ի ներ-
քուստ կացնովք եւ սակրօք . . . փորել զհիմունս:,, Որմէ
կրնար այս անհեթեթ հետեւութիւնը հանուիլ՝ իրը թէ
խոյ մեքենային տակն են եղեր կացիններն եւ սակրուրք:

⁸ Անհնար է որոշել թէ որն եր նախնականը,
“Երիբերան,, (Խոր.) թէ “Երկուայրի:,, Յոյնը ունի ծովածութիւն:
է, որ երկու կերպով ալ կրնար թարգմանուիլ:

իրու եւ երկայնահատ հրճու
եւ երկայնագոյն նդօք¹ է-
բեւ շմբւանա : Եւ պայն ո՛ր
յԱմփիոնեայ եւ ի Զեթո-
սէ եղբարցն² ի քնարէ յար-
մարեալ պատկանեցան քա-
րինքն, նժախտը ի բար³ առնե-
լու ի վայր արկանել . . .⁴ :
(Եջ 65, 5—9:) Ամենայն
ուրեւ հուր, սուր⁵ եւ +
ըն+ եւ ներ+ եւ ուրէ+
յգեւալ լինէն ի քաղաքն . .⁶ :

Ե - յամենայն կողմանսն վա-
ռեալ, Ե - +րին+ Ե - ներ+
Ե - տէդ+ յաբն-իւ-լ լինեին,
Եւ խոցոտեալ մերքն յա-
պուշ դառնային: Եւ ի
ներքս մտեալ բոլոր զօրքն
Եւ յերա պարսկական ու
Հայութակեր զբարձրութիւննը Եր-
իւնն արեւաբ արբացանել,
մինչեւ ապաժոյժ սպանե-
լոցն լցեալ ի հիմունսն
ծաւալէր?: Ա.Ո. յունա-

¹ Λ ρωτωκαν δομι: Θηγην έ. Ἐξέλευσερ ἀξίνησι
(cod. ἐν ἀξίνεσι) και πέλνξι διστόμοις (Ιυπ. “ερκηρων,, ήση Κωλ. “ερκησυρη,,) και μαχοτάτοις ὄνυξί τε [Ιυπ. “ἰππονος μρδηψ.,, Κηλωτεμαγιθέρ ΒC γνωφρωγ-
-ταμος φρωδε` ήπιης οι γηλ μαχοτόμος, θηωρων έ απορ
ζ. ορ “ερκησυνωχωτ,, ήευτ.] [και] σιδηρίοις μογλοῖς
δρύσσειν κτλ.

² “Զեթու,, անունը չ էւ Լեւոն Աւագերէց միայն
ունին:

³ Θηγῆς. τοὺς . . λίθους . . διαμοχλεύοντας
καταρίπτειν. Σπουδὴ τοῦτον θεόντων πάλιν
προσφέρεσθαι. (Σπουδὴ αρκεῖσθαι τὸν προτύποντα:
Αυτῷ οὐδὲν παραπλήσιον γένεται.) Τούτῳ
τούτη τοιούτη σημασία τοιούτην θεοῦ παραπλήσιον
παραπλήσιον γένεται. Καὶ τοιούτην θεοῦ παραπλήσιον
παραπλήσιον γένεται.

⁴ Հոս Հ. կ'ըսէ. “Եւ ինքն այլ եւս հազար սկար-սաւորօք սպանանելով ի բաց բրել ընկենուլ զթերաս շուրջ դայր :,, Յոյնը քիչ մ' այլազգ ունի այս խօսքը : “Ա-մենայն ուրեք ,, տպագրին մէջ սխալմամբ այս նախադասու-թեան վերջը կցուած է :

⁵ "Untrap,, 2hp b Jnjn:

⁶ Հոս յոյնն լնդարձակ կտոր մ'աւելի ունի, որուն
սկիզբն է. “իսկ թեքացիք ի պարսպաց անկանէին վերառ-
րեալք,, եւն եւն։ Հայ թարգմանութեան արդի օրինակք
չունին զայս. բայց կար նախնաբար։ Ասոր նշանն է այն՝ որ
քանի մ'ուրիշ օրինակք ունին սոյն խօսքը բարեկան այլակա-
նիւալ։ Ասկէ է դարձեալ խորենացւոյ գրածը. “Եւ ի ներքս
մտեալ բոլոր զօրքնի,, Ուստի խորենացի լաւագոյն օրինակ
մ'ունէր առջեւ, կամ ճիշդ եւս՝ խորենացի չէր զանց ըրած
թարգմանել նաեւ այս կտորը։

7 Ήταν Ιωσήφος, όποιος θυρεόν αγέλη πετύχει, καὶ οὐδεὶς οὐδεποτέ ζώει σθαρραμάντοι σθεῖσιν μέχρι ανέγουσσον. ήστιν αρτός ορθίνων ακαρδίαν μέχρι τοπερού βίντοις δέ: θυρεόν αγέλην ερκούει ραν („ναυτιακήρωτος,, δέ „καρδιάκηας,,) γέλει ορθίνων ακαρδίαν, φωστήν φέρειν δέ: Πολλῷ δὲ λύθρῳ ἀνθρωπίνῳ κατεβοάγη τὰ ποωτοπαγῆ

Բայց Յեռն կարկառ Մա- կանն ձեռն ի քթթել
կեդոնական ու Հաստիեր ական հրծիգ առներ զամե-
դբական ի համար էր նայն փայտակերտսն։ Եւ
ըստ մի արքայի առաջիքն մտօք Շապհոյ զմնացեալսն ի կո-
նականք թերայեցիքն մտօք տորածէն գերեալ, չուէ ի
կոյրք՝ յԱղեքսանդրէ կո- Պարսս., եւն։
րուսեալք լինէին։

Այս կտորն ամենէն նշանաւորն է, որմէ կը¹
տեսնուի թէ Խորենացւոյ բոնած ընթացքը, եւ
թէ երկու բնագրաց յարաբերութիւնքը։ Պէտք
չենք տեսներ հոս պարզելու այն դիտողութիւնքը,
որ ի հարկէ կը ծնանին, եթէ ի ստորեւ դրուած
ծանօթութեանց միտ դրուի։ Վասն զի եթէ մէկ
կողմանէ կը հաստատուի այն կարծիքը՝ թէ հայ
օրինակը ծայրէ ծայր ժԳ դարուն ապականեալ
ըսել անհնար է. միւս կողմանէ կը հաստատուի
նաեւ այն՝ որ շատ ու շատ տեղ աղաւաղմունք
կրած է հայ օրինակը գլխաւորաբար դրչաց ձեռքէն։
Նոյն իսկ այս հատածիս մէջ տեսանք կտորներ, ու
րոնք դուրս ինկած են բոլորովին կամ ընդարձակ
հատածէն հազիւ նշխարք մ'ազատած։ Կմանապէս
մանրամասնութեանց մէջ տեղ տեղ Խորենացի շատ
աւելի լաւ օրինակ մը կը ցուցընէ։ Ասոր հակառակ
քանի մը տեղ ալ Խորենացւոյ արդի օրինակք ա-
ղաւաղ եւ կրծատ կը տեսնենք։ Այս վերջին կէտին
շատ մտադիր չեղանք ծանօթութեանց մէջ՝ մէր
տեսակէտէն դուրս համարելով։

Բնագրաքննական այս խորհրդածութեանց
առթիւ չենք կրնար չդնել հոս յիշեալ Կիլտե մայս-
թէր գերմանացի գիտնականին այս նկատմամբ ըրած

Կամεῖα թεμέլιա. (բազում մարդկան արիւն թանայր զնա-
խակերտ հիմունս կադմեայ .,.)

¹ “Բայց ձեռն կարկառ Մակեդոնական,, բառերը
յունին մէջ ուրիշ նախադասութեան մը մասն են, այսպէս.
Και πυρὶ κατεφλέγετο πᾶσα Θηβαίων πόλις χειρὶ Μακε-
δονικῆ, (ամենայն քաղաքն թերայեցւոց հրով ծախեցաւ
Մակեդոնական ձեռամբ.) յաջորդ մասն է. ούκ ἔμεινε τὸν
πολυσφραγῆ σίδηρον αίματόεσσα.

քանի մը դիտողութիւնքն։ “Այն մանր կտորները, կ'ըսէ նոյն գիտնականը,¹ զոր աւելի ունի խորենացի, եւ որոնք կը դտուին յոյն բնագրին մէջ, պէտք է ըսել որ ապահովապէս կային նախնաբար հայ թարգմանութեան մէջ, եւ ապա նոր ձեռագրաց մէջ՝ որոնցմէ եղած է տպագրութիւնը, դուրս ինկած են յետոյ. այսպիսի երեւոյթ մը կը տեսնուի յաճախ նաեւ գրոցս յոյն օրինակաց վրայ։ Ուստի խորենացի այսպիսի մանր կտորներուն մէջ աւելի հին եւ հարազատագոյն օրինակ մը կը ներկայացընէ։ Այս մանր հատածը կը հաստատէ ընդհանրապէս որ հայ թարգմանութեան հիմն է ա բնագրախումբը, բայց տեղ տեղ Յ խմբէն ալ կտորներ ունի։ Իսկ խորենացւոյ պատմագրութեան նկատմամբ կը դտնենք՝ որ Մխիթարեանց հրատարակած բնագիրը շատ աւելի նման է Կալիսթենեայ հայ թարգմանութեան հետ։ մինչդեռ Վիստոնեան բնագիրն աւելի այլայլեալ կ'երեւայ ըստ այսմ։ Սակայն այս վերջնոյս քով կայ այն խօսքը, զոր դտանք նախնական բնագրին մէջ, եւ որ Մխիթարեանց բնագրին մէջ իբրեւ ընթերցուածոց տարբերութիւն նշանակուած է։ Զարմանք է որ նաեւ հայ թարգմանութիւնը չունի այս խօսքը²։”

Նոյն գիտնականը խնդիր կը յուղէ դարձեալ՝ թէ խորենացի³ արդեօք գործածած է հայ թարգմանութիւնը թէ հայ թարգմանիչը խորենացւոյ գիրքը։ Արդ որովհետեւ անհնար է ընդունիլ՝ որ թարգմանիչը կարենար մտադիր ըլլալ՝ թէ խորենացւոյ գրոց մէջ ինչ ոճերով եւ դարձուածով թարգմանուած են Ստոյն-Կալիսթենեայ այլեւայլ կտորները, որպէս զի ինքն ալ անոնց բառ առ բառ հետեւիլ կարենար իւր թարգմանութեան մէջ, կը հետեւի, կ'ըսէ, որ խորենացի օրինակեր է հայ թարգմանութենէն։ Այս նկատմամբ աւելորդ է

¹ ZDMG. 1886, I. 90—91.

² Հմմտ. վերը՝ էջ 67. ծանօթ. 3:

Խօսիլ. ցայս վայր տեսածնիս բաւական է ցուցընելու ամենայն ապահովութեամբ Խորենացւոյ օրինակած ըլլալը, սա տարբերութեամբ՝ որ Խորենացին օրինակած է ի-ը թարգմանութենէն։

Ի սկզբանէ ի վեր Խորենացի կարծուած է թարգմանիչ Կալիսթենեայ։ Այս կարծիքն ի սկզբան տարակուսանօք, ապա հետզհետէ աւելի հաստատութեամբ կ'աւանդուի զրեթ է ամեն անդամ, երբ գրոցս թարգմանութեան վրայ խնդիր կ'ըլլայ։ Հայկազնեան Բառագրոց հաւաքիչք, ինչպէս վերը տեսանք, դեռ եւս չեն փորձեր հայ թարգմանութեան թարգմանիչ հոչակել զԽորենացի։ Սակայն արդէն գրոցս հրատարակիչը Հ. Ռաֆայէլ Վ. Թօրեանց կը գրէ¹. «Ալասն ժամանակի հայ թարգմանութեան մատենիս թէպէտ եւ չիք պատմական յիշատակ, բայց այլ հաւաստիք ոչ թեթեւ, որպէս ինձ թուի օի եւ այլեւայլ հատուածք բանի եւ ոճք բառից եւ իմաստից յԱղեքսանդրի պատմութենէս ցրիւ տեսեալ ի պատմութեան Խորենացւոյն՝ աներկբայ երեւի առ երանելի թարգմանչօք եղեալ թարգմանութիւն մատենիս. զոր թէ ոչ առ ստէպ ընթերցանութեան մատենիս վարեալ իցէ զայնոսիկ ի գրութիւնս իւր քերթողահայրն, ապա նա ինչն իցէ եւ Շահնշանէն, թէ չսխալեմ։ որպէս եւ սովորեալ է այր գրաւոր շնոյն աճ բանէ վարել յայլեւայլ մատեանս ուր դէպք տայցեն։ Եւ դարձեալ նմին Խորենաց-ոյ ախորժակացն եւ սաստիկ մատենայած հըմտութեան կարի պատկանաւոր՝ պատմականացն հայեցի թարգմանութիւնք։» Նմանապէս դատեցին նաեւ ուրիշները՝ մերթ կարծեօք խօսելով, ինչպէս Հ. Պ. Վ. Աղեշան², եւ մերթ հաստատութեամբ, ինչպէս վերը յիշեալ հատուածոյն մէջ Հ. Ա. Սուքրեան։ Մասնաւոր հատուածով ջանաց ապա

¹ Պատմ. Աղեքս. Յոջք. էջ 7—8։

² Բաշովիկ, 1847, էջ 153։

Քննակը¹ յուցընելու ^ա ոչ իբր կարծիս, այլ իբր հաւաստիս, „թէ խորենացւոյ այլեւայլ թարգմանութեանց մէջ զլսաւորքն են՝ Սուտ-Կալիսթենէս, Փիլոն, Նաղիանզացւոյ եւ Նիւսացւոյ ճառք: Գլսաւոր կռուանն այն է՝ որ ^ա Մեր բազմերախտ Պատմահայրն նկատելով զիւր զամենայն թարգմանութիւնս իբր սեպհական ստացուածս, ոչ ինչ խղճած է յեռուլ ի նոցանէ պատառիկս բազումն ի Պատմութեան իւրում, ի Ներբողինին Հռիփսիմեանց . . . եւ մինչեւ անդամ յԱշխարհագրութեանն: „

Առանց որ եւ իցէ ծանրակշութեան չեն այս յարմարութեան ցուցմունք: Հինգերորդ գարու մեղի ծանօթ անձանց մէջ չենք գիտեր ուրիշ մ'որ ախորժակ ունենար Սուտ-Կալիսթենեայ նկարագրաւ դիրք մը թարգմանելու, ինչպէս զինքը կը գտնենք մի միակ՝ առաւել սիրող յունական արտաքին դրոց, հոետորաց եւ պատմաբանից: Անշուշտ խորենացւոյ այս ճաշակն եւ ուղղութիւնը քիչ պատրուակ եւ զէնք չեղաւ զինքն հալածողաց ձեռքը, որոնք ըստ վկայութեան Վազարու² ^ա զտգիտահալած զգրեանն նորա՝ առ անդիտութեան Փառաշնչիս կոչէին: „Հրատարակիչք այս բառը կը մեկնեն՝ թէ հաւանականագոյնս լատիներէն Fatalicus (Ճակատագրական) կամ Fatuelis (պատգամական) բառէն է: Զինչ եւ իցէ՝ խորենացւոյ դրոց եւ ոչ մին կրնար այս անուամբ կոչուիլ, բայց եթէ Սուտ-Կալիսթենէս, ուրուն ծայրէ ի ծայր զուտ հեթանոսական, արտաքին եւ տեղ տեղ նաեւ անվայելուչ նկարագիրը մեծ զէնք կրնար ըլլալ իւր հալածիշ աբեղայից: Կարծենք այս խորհրդածութիւնը բաւական զօրաւոր է վերը յիշուած ուրիշ խորհրդածութեանց հետ: Նաեւ լեզուի կողմանէ՝ խորենացւոյ Պատմութիւնը,

¹ Քննակը, Բ. Էջ 29—63, մանաւանդ 31—34:

² Վազար Փառաշնչի թուղթ, տալ. Աւենետ. 1873. Էջ 607—608.

Առւտ - Կալիսթենէս, (որուն լեզուին վրայ յետոյ կը խօսինք,) Փիլոնի ճառք եւ այլք՝ որ Խորենացւոյ կ'ընծայուին, աներկբայ սերտ կապ կը ցուցընեն շատ մը նման ոճերով եւ սեպհական եւ յատուկ բացատրութեանց եւ ասութեանց մէջ միօրինակութիւն ցուցընելով։ Պատահական չի կրնար ըլլալ ի վերջոյ եւ այն՝ թէ ինչու Խորենացի միայն եւ միայն այս հրաւերէն առաջարկութեամբ փոխ առած է իւր Պատմութեան մէջ, (Հմմտ. Քննասէր.) մինչ ուրիշ թարգմանութիւններէն դոյզն կամ ոչինչ, այնպէս որ կարելի է ըսել թէ իբր զիւր ստացուած՝ այնպէս գործածած է այս քանի մը դիրքը, եւ ի մասնաւորի զկալիսթենէս։ Հուսկ յետոյ ճշդիւ Գ գրոց մէջ՝ ուր ամէնէն աւելի մեծամեծ կտորներ կը հիւսէ իւր գրոց մէջ Խորենացի, կը գրէ նոյն ծերունի պատմիչը. (Գ. գլ. կե.) “Զե եւ ես այր եմ ծերացեալ եւ հիւանդոտ եւ անպարտ ի նորի մանաւենանց”։ Այս խօսքով կարծես թէ մատնանիշ կ'ընէ իւրեւ իւր իսկ աշխատսիրութիւն՝ այն գրքերը, որոնցմէ քիշ մը յառաջ քաղուածքներ կ'ընէ։ Այս ամենայն կշռելով՝ չի կրնար ուրացուիլ որ հասանական թարգմանիշ կարելի է կարծել զխորենացի կալիսթենեայ գրոց, թէ եւ արտաքին գրական ցուցում չունենանք։

Թէ Երբ թարգմանած է Խորենացի այս գիրքը՝ որոշ չենք գիտեր։ Ընդհանրապէս կ'ըսուի թէ “կամ յետոյ կամ յառաջ քան զիւր պատմութիւն”¹. յայլոց՝ թէ աւելի այն ատեն՝ Երբ Աթէնք էր². վերջապէս ոմանց ալ կ'երեւայ թէ Պատմագրութեան գրուելուն հետ ի միասին եղած է թարգմանութիւն ինչ ինչ գրոց³, ուստի թէ-

¹ Բաշխութեա, 1878, Ա. էջ 9, ա. 33.

² Բաշխութեա, 1883, էջ 119, բ. 23. (բայց ոչ շտարով է հեղինակին խօսքը։)

³ Քննասէր, Բ. էջ 33։ Սակայն կ'երեւայ թէ հեղինակը զկալիսթենէս պատմութենէ յառաջ թարգմանուած

ըեւս եւ Կալիսթենեայ։ Զի կրնար ուրացուիլ որ
Կալիսթենեայ լեզուէն դատելով՝ աւելի լաւ է թե-
րեւս ըսել՝ որ երիտասարդութեան ժամանակ յԱ-
թէնս կամ յԱղեքսանդրիա թարգմանած էր։ Սա-
կայն կարելի է նաև որ վերջէն եւ այն՝ պատմու-
թեան հետ ի միասին, երբ “անպարապ ի թարգ-
մանութեանց,, կ'աշխատէր դրել իւր պատմու-
թիւնը, թարգմանած ըլլայ։

Թերեւս այս կարծեաց նպաստէ սա դիտո-
ղութիւնը։ Խորենացի աւելի քան քսան անդամ
գործածած է Կալիսթենեայ գիրքը. սակայն միշտ
աստիճանաւորութիւն մը կը գտնենք։ ‘Նախ’ առա-
ջին դրոց մէջ եւ ոչ անդամ մը գործածած է. Հա-
զիւ հինգ անդամ Բ. դրոց եւ մնացեալը (աւելի քան
ԺԵ անդամ) Գ. դրոց մէջ, ինչպէս ի ստորեւ դրուած
ցանկէն կը տեսնուի¹։ Մտադրութեան արժանի է

կ'ենթադրէ այնու՝ որ Խորենացւոյ “անպարապ եմ ի թարգ-
մանութեանց,, խօսքը Փիլոնի եւ “Նազիանզացւոյ ճառից
համար կ'առնու. իսկ այլոց համար կ'ըսէ թէ “Ի թարգ-
մանութեանց աստի զոմանս անշուշտ յառաջ քան զՊատ-
մութիւն իւր աւարտած է Խորենացի։”

¹ Որպէս զի պայծառ գաղափար ունեցուի այս ըստ
մեզ մտադրութեան արժանի պարագային, հոս կը դնենք
տախտակ մը այս փոխ առեալ տեղերուն։

Խորենաց-այ, Ա. Գիր+ . Փոխ առեալ կտոր չեց։

Խորենաց. Բ. Գիր+. Գր. Լ. Գ = Կալիսթ. Լ. Թ. (Էջ 20):

” ” ” ԽԶ = ” ՃՓԶ. (Էջ 58):

” ” ” ԿԲ = ” ԼԱ. (Էջ 16):

” ” ” ԿԳ = ” ԾԹ. (Էջ 28):

” ” ” ՀԹ = ” ԼԲ. (Էջ 16):

Խորենաց. Գ. Գիր+. Գր. Լ. = ” ԾԱ. ՃՀԹ. Եւ ՄԺԹ
(Էջ 25, 134):

” ” ” ԺԷ = ” ՃԾ. (Էջ 86):

” ” ” ԺԹ = ” ՃԻԲ. (Էջ 61):

” ” ” ԻԱ. = ” ՄԿԲ. (Էջ 173):

” ” ” ԻԶ = ” ՂԹ. Եւ Ճ. (Էջ 47
—48):

” ” ” ԻԲ = ” ՃԻԶ. Եւ ՃԻԷ. (Էջ
64—65):

” ” ” ԼԲ = ” ԾԱ. (Էջ 28):

” ” ” Խ = ” ԽԹ. Եւ ՃԻԲ. (Էջ
23 եւ 60):

” ” ” ԽԷ = ” Գ. (Էջ 3):

եւ այն՝ որ Բ. գրոց մէջ առաջին անգամ յիշած ատեն չէ զործածած խօսք կամ բառ օրինակելով, այլ պատմական ակնարկութիւն մ'ընելով միայն այսպէս¹. “ԱԵ+ՊԱՆԵՔՈՒ այս վերջին թագաւոր է Եղիւպտացւոց ի Մանեթոսէ պատմեալ, զոր սման+ հայր ԱՇԽ+ՍԱՆԴՐԻ սսացին²:” Արդ մտագրութիւն կը գրգռէ այն պարագայն՝ որ Բ. գրոց մէջ եղած բոլոր փոխառութիւնք կալիսթենեայ գրոց առաջին մասերէն են. այսինքն ԱԱ (Էջ 16.) ԼԲ (Էջ 16.) ԼԹ (Էջ 20.) ԾԹ (Էջ 28) եւ ամէնէն վերջը ՃՓԶ (Էջ 58.) Հատուածներէն առնուած են: Իսկ Գ. գրոց մէջ կալիսթենեայ ամէն մասէն անխտիր առնուած կտորներ կը գտնենք. այսպէս մէկ կողմանէ Գ (Էջ 3), միւս կողմանէ ՄԿԲ (Էջ 173): Այս ամէնը դիւրաւ կը մեկնուի այսպէս: Այն՝ որ խորենացի սսացին գրոց մէջ ամենեւին չէ չործածեր զկալիսթենէս, նշան է՝ թէ այն միջոցին դեռ չեր թարգմանած սոյն գիրքը: Երբ Բ գրոց ԺԳ գլուխը կը գրէր՝ սկսած էր անշուշտ թարգմանութիւնը: Գոնեայ իբրեւ պատմական աղբիւր սկսած էր գործածել, վասն զի իբրեւ այսպիսի կը յիշէ, ինչպէս վերը դրինք, թէ “զոր սման+ հայր Աղեքսանդրի սսացին”, — Անցողակի յիշենք որ խօսելու այս կերպը կը ցուցընէ միանգամայն՝ որ շատ յարգ չեր դներ խորենացի կալիսթենեայ այս խօսքին³. Եւ անշուշտ աւելի իբրեւ հոետորական գործ մը թարգմանելու ձեռնարկած էր, քան իբրեւ պատմական գիրք: Խորենացւոյ պատմութեան մէջ ըրած այլ եւայլ ակնարկութիւնք կը ստիպեն զմեզ հաստատելու՝ որ չեր կրնար խորենացի գրոցս շատ մը կտոր-

Խորենաց. Գ. Գիր+ ԳԼ. ԾԵ = կալիսթ. ՄԳ. (Էջ 119):

” ” ” ԾԲ = ” ՀԱ. (Էջ 33):

” ” ” ԿԲ = ” ՂԵ. (Էջ 47):

¹ Խոր. Բ. ԳԼ. ԺԳ. Էջ 86, 1—3:

² Հմմա. Պամ. Աղեքս. Ա—ԼԳ:

³ Այսպէս դատեց կանխաւ նաեւ Zacher, Pseudo-Call. S. 87.

Ներուն հաւատք ընչ այել։ Զայս ստուգութեան կը հասցընէ Խորենացւոյ Աշխարհագրութեան վերջը գրած մէկ խօսքը, զոր քիչ մ'ետքը կը տեսնենք։ Սակայն ի հարկէ շատ մասերն ալ պատմական կը համարէր անշուշտ, ինչպէս նոյն կարծիքն ունեցած կ'երեւայ նաև Փարապեցի։ Բայց այս խնդիրն այժմ մեր նպատակէն դուրս կը մնայ։ —

Անշուշտ Խորենացի իւր պատմութեան երկրորդ գրոց կէսերը հասած ժամանակ՝ բաւական յառաջացած էր Կալիսթենեայ թարգմանութիւնը. գոնէ ապահովապէս մինչեւ ճֆօ (էջ 58) հատածը։ Երկրորդ գրոց այս մասէն մինչեւ երրորդ գրոց սկիզբն անցած կ'երեւայ բաւական ժամանակ. վասն զի՞ Գ գրոց սկիզբն արդէն ամբողջ Կալիսթենէս թարգմանուած կը գտնենք։ Նոյն գրոց արդէն սկիզբն (Ը ԴԼԽոյ մէջ) Աղեքսանդրի Վարուց վերջերէն (ՄԺԹ.) եւ քիչ մ'ետքը (Խոր. գլ. իս) գրեթէ կատարածէն (ՄԿԲ.) հատածներ առած է Խորենացի։

Այս տեսութիւնն եթէ ստուգուի՝ քիչ շատ ապահովութեամբ կրնանք գտնել նաև թարգմանութեան տարին։ Խորենացի ըստ ոմանց գրեց իւր պատմութիւնը 480—483 տարեաց մէջ¹. այս կարծեաց համեմատ Կալիսթենէս իրը 482ին պէտք է թարգմանուած համարիլ։ Այլք աւելի ուշ կը դնեն Պատմութեան յօրինումն, այսինքն 486—490 տարեաց մէջ, Փարապեցւոյ պատմութեան գրութիւնը 485—486 դնելով եւ իւր թուղթը “յելս հինգերորդ դարուն կամ ի մուտք վեցերորդին²”։ Ըստ այսմ կարծեաց իրը 487—488 տարին պէտք է կարծել թարգմանութեան ժամանակը։ Բայց որովհետեւ ստոյգ է՝ որ Ղազարայ թղթէն շատ յառաջ էր թարգմանութիւնս, իսկ այս թուղթն ոմանք

¹ Հմմտ. Հանդես Ամսորեայ, Ա. 1887, թիւ 1. էջ 11.

² Քննուեր, Բ. էջ 7—28, ի մասնաւորի 9, 11 եւ 15.

488—90 կը դնեն գրուած¹, ըստ այսմ երբորդ
կարծեաց 487 քիչ մ'ուշ կ'ըլլայ: Զինչեւիցէ՝ քիչ
շատ ապահովութեամբ կրնանք ըսել՝ որ Քննասէրի
486—490 տարիները քիչ մ'ուշ են կալիսթենեայ
թարգմանութեան համար: Վասն զի եթէ Ղազա-
րայ թուղթը կանուխ քան զպատմութիւն գրուած
ընդունինք, եւ Գր. Խալաթեանցի հետ 488—491
տարիները դնենք գրուած, Խորենացի դոնէ այս
վերջին կէտէն շատ յառաջ մեռած էր (ըստ վկայ-
ութեան նոյն թղթոյ): ² Թէ Խորենացւոյ նզովք-
ները Մանդակունւոյն յաջորդին համար են միայն,
ուստի թէ Խորենացի չէ տեսած Սամուէլ Արծկե-
ցւոյն կաթուղիկոսութիւնը, ինչպէս վրիպմամբ կը
կարծէ Քննասէր (էջ 28), յայտնի է նորագիւտ նա-
մակէ մը, որմէ գիտենք՝ թէ 508ին Բաբեկն էր
կաթուղիկոս, եւ որուն ժողովակից կը դտնենք
“Թաթուլ Արշարունեաց եպիսկոպոս, „որ Երեւու-
յաջորդ էր Խորենացւոյ յեպիսկոպոսութեան³:
Նաեւ այս՝ կարծենք՝ 490էն յառաջ դնել կը յոր-
դորէ Խորենացւոյ մահը: Սակայն եթէ որեւիցէ դի-
պաց մէջ ստիպուինք իսկ ընդունիլ Քննասէրի այն
կարծիքը՝ թէ Փարագեցի գրած է իւր պատմութիւնը
նախ քան զթուղթն, եւ այն՝ 485—486 տարիները,
նաեւ այս կը հաստատէ վերը գրուած 482 տարւոյն

¹ Գր. Խալաթեանց, Ղազար Փարագեցի եւ Գործք
նորին, Մոսկուա, 1883, էջ 47:

² Ղազար. Փարագ. տպ. Վենետ. 1873, էջ 607—608:

³ Տեղւոյս չէ այս կարեւոր կէտերը լուսաբանել, որուն
վրայ մանրամասն խօսած է Հ. Յ. Գաթրծեան իւր մէկ ան-
դիդ հայ եկեղեցական պատմութեան քննական գործքին մէջ:
Թէ Թաթուլ երրորդ յաջորդն էր՝ գիտենք այժմ Կամաւ-
րականաց տան եպիսկոպոսաց ցանկէն. (Չեռ մեր Մատ.
Թիւ 44, Թղ. 192ա, — եւ բ:) Հոս կայ սա կարեւոր դի-
տողութիւնը. “Ի սրբոյն Գրիգորէ Բագրեւանդ եւ Արշա-
րունիք միոյ եպիսկոպոսի վիճակ կարգեալ էին՝ մինչեւ
ցվախճան քերթողահօրն երանելւոյն Մովսէս եպիսկոպոսի:
Ապա զատուցեալ Արշարունեաց եւ տան կամսարականաց
նախ եկաց եպիսկոպոս Կնդակ՝ ամս. Խզ. բ. Յովհան՝ ամս.
Ժա. գ. Թաթուլ՝ ամս. թ. ու ի հարկէ ցուցակիս ժա-
մանակագրութիւնը քննելու է կանխաւ:

մերձաւոր թիւ մը: Վասն զի Կաղար արդէն Շառի-
մանուած տեսած է անշուշտ զկալիսթենէս:

Փարպեցի ոչ միայն խորենացւոյ մատեանքն,
զոր “Փաթաղիկէս” կը կոչէին այլք, չի կրնար
պարսաւել, այլ եւ “լուսաւորիչ եւ տգիտահալած”
կոչելով կը դովիէ¹: Թէ այս “Փաթաղիկէս”, դրոց
մէջ էր նաեւ կալիսթենէս, կրնանք նաեւ անկէ
հետեւցընել՝ որ Փարպեցի տեսած եւ գործածած
կ'երեւայ զայս՝ “տգիտահալած” մատեաններէն
մին: Արդէն իւր Պատմութեան մէջ յիշած այն
խօսքը՝ թէ Վահանայ քաջազործութեանց մէկը
քաջ մշակաց գերանդեաւ խոտ հնձելուն կը նմա-
նի², կալիսթենեայ մէկ խօսքին³ շատ նման կը
հնչէ: Բայց աւելի որոշ կը խօսի ուրիշ տեղ մը,
ուր Վախթանգայ համար կ'ըսէ՝ թէ “իջեալ ի տե-
ղիս ինչ դաշտացն՝ տայր երեւեցուցանել լոյսս կրա-
կաց բազմաց եւ կոճեղս ծառոց զինեալս այրանմանս,
ըստ խաբէութեան մակեդոնացւոյ Աղեքսանդրի⁴:”
Այս ակնարկած տեղն է կալիսթենեայ ՃՀԳ հա-
տածը⁵:

Այսպէս կամ այնպէս 486 թիւը կար-
ծենք պէտք ենք իբրեւ վերջին կէտ նկատել հայ
թարգմանութեանս: Որեւիցէ դիպաց մէջ ուղիղ
չեն Կիլտէմայսթերի այս խօսքերը⁶. “Ապա եթէ
խորենացի փոխ առած է կալիսթենեայ հայ թարգ-
մանութենէն, վերջնոյս ժամանակն որոշ դիտցած
կ'ըլլանք, (այսինքն՝ ինչպէս եւ ցայսօր կը կար-
ծուէր՝ Ե դարուն առաջին կիսուն,) աւելի քան
Միհիթարեան Հարց կարծիքն՝ որ առանց ուրիշ
ցուցմանց՝ գրոցս լեզուէն միայն դատելով Ե Է՞՞ Զ

¹ Փարպեցի, անդ. էջ 607:

² Փարպեցի, Պատմութիւն, ՁԲ. էջ 485:

³ Պատմ. Աղեքս. ՃՁԲ. էջ 105. 10 եւն. “Եւ գե-
րանդիքն յընթանալ կառացն հնձէին զբազմահոծ պարսիկսն
որպէս յարտորայս զհասկս մշակքն հնձիցեն:”

⁴ Կազար Փարպ. Պատմ. տալ. 1873, էջ 404—405:

⁵ Պատմ. Աղեքս. էջ 96, 9—26:

⁶ ZDMG. 1886, I. S. 90.

դարու կը կարծէին։ Ի հարկէ այս ցուցումն նշանակութիւն չ'ունենար, եթէ ստոյգ ըլլայ Կուդշմիտի այն կարծիքը (Հմմտ. Encyclop. Brit. XVI. 862.) թէ Մովսէսի անուամբ լոյս տեսած պատմութիւնը 634—42ին գրուած է։ „Այս երեք նախադասութեանց ալինչ աստիճանի յարդ ունենալը՝ քաջածանօթ է, նաեւ վերջնոյն, (— ուրիշ խնդիր է Խորենացւոյ մատենին շատ մասանց յետամուտ օտար ըլլալը. —) ուստի աւելորդ է կը կնել հոս՝ ինչ որ ցայս վայր ըսինք այս նկատմամբ։”

Չենք ուղեր լոել ի վերջոյ ուրիշ կարծիք մ'ալ, զոր յերեւան հանեց Պատմկարթնէր¹։ Այս զիտնականը մտադիր ընել տալով՝ որ, ինչպէս տեսանք, Խորենացւոյ փոխ առեալ ինչ ինչ կտորները հայ թարգմանութեան այնպիսի մասերն են, որ բնագրին մէջ մասամբ միայն կամ լի են բարձրանչն կողմանէ եղած յանելուածներով², կը յաւելու սախորհրդածութիւնը. “Որովհետեւ Խորենացի (այսինքն՝ փոխ առեալ տեղերը) չէ թէ յոյն բնագրին, այլ հայ թարգմանութեան միաբան է, կը հետեւի որ կամ Խորենացին յառաջ էր այս թարգմանութիւնը եւ կամ նոյն իսկ վերջնոյս ձեռօք թարգմանուած։ Աերջին ենթադրութիւնը պէտք է ընդունիլ, որովհետեւ շատ անհաւատալի բան կ'ըլլար եթէ Խորենացի իւր փոխ առեալ սակաւաթիւ կտորներուն մէջ բոլորովին պատահական եղանակաւ թարգմանչէն աւելցուած այս տեղերն առնուր իւր գրոց մէջ. թէ եւ բոլորովին անկարելի չէր եւ այս, ինչպէս Սեբէոս անգամ մ'այսպիսի կոչում ըրած է³։ Իսկ եթէ ինքն էր թարգմանիչ եւ նոյն յաւելուածոյ կտորները մուծանողը Ստոյն-Կալիս-

¹ ZDMG. 1886, III. S. 505—506.

² Հոս ի լուսաւորութիւն գիտնականիս այս խօսքերուն՝ պէտք է կարդալ վերը (Էջ 45—46) Յուշկապարկաց վրայ եղած հատածը։

³ Հմմտ. վերը՝ Էջ 42—43։

թենեայ թարգմանութեան մէջ, կրնանք ուրեմն ըսել՝ որ անշուշտ կը պարծէր իւր Յուշկապարկաց պատմութեան յաւելուածոյ մասերը մուծանելուն վրայ. վասն զի յունական դիցաբանութեան՝ թէեւ դոյզն՝ տեղեկութեան նշան մըն էր, եւ անշուշտ հայոց քով այսպիսի տեղեկութիւնք բաւական ցանցառ էին։ Ուստի եւ ճիշդ այս կտորն անդամ մ'ալ Պատմութեան մէջ առնուլ ուզած է։ Այսպէս նաեւ Ճենաստանի ստորագրութիւնը, զոր անդամ մ'արդէն իւր Աշխարհագրութեան մէջ¹ դրած էր, եւ որուն վրայ կը պարծէր անշուշտ՝ թերեւս վասն զի Պապպոսէն անկախ գրած էր այն կտորը, կրկին անդամ գրած է իւր Պատմութեան մէջն ալ², թէեւ նոյն կտորը հոն բոլորովին անկապ եւ բռնազրոսիկ եղանակաւ կցուած է։ Այսպիսի պարագայից մէջ՝ Կալիսթենեայ մէջ յաւելեալ Անդր գաւառին յիշատակութեան նման խօսք մը Աշխարհագրութեան մէջ չգտնուիլը կը ցուցընէ՝ որ Սուտ-Կալիսթենեայ թարգմանութիւնը մէկ կողմանէ Աշխարհագրութեան եւ միւս կողմանէ Պատմութեան մէջ եղած միջոցին կատարուած է։”

Գիտնականիս այս հատածին առաջին մասն այն կ'ուզէ ցուցընել՝ որ Խորենացի ինքն է թարգմանիչ Կալիսթենեայ. իսկ վերջնական հատեւութիւն այն է՝ թէ այս թարգմանութիւնն եղած է Աշխարհագրութեան գրուելէն ետքը եւ Պատմութենէն յառաջ։ Թէ ինչ էր մեր կարծիքը՝ վերը գրինք։ Բայց չենք ուզեր լուել հոս եւ այն պարագայն՝ որ նաեւ Աշխարհագրութենէ յառաջ կատարուած պէտք է ըլլալ այս թարգմանութիւնը.

² Խոր. առլ. Աշխետ. 1843, էջ 616, ուր կը յիշուին մանաւանդ “Հրեւ եւ մուշկ եւ սիրամարդ շատ եւ քրքում անբաւ, ասլրիշում շատ եւ ազնիւ, եւն եւն”

³ Խոր. Բ. դլ. ձա. էջ 163, 5-15, ուր ի մասնաւորի կ'ըսուի նոյն երկրին համար՝ թէ ըլլայ “քրքմաւէտ եւ սիրամարդ աշատ եւ բազմամետաքս, ամբաւութիւն հրեւէն”, եւն։

վասն զի Խորենացի նաեւ հոն ըստ բաւականին կը յիշեցընէ տեղ տեղ այս գիրքը :

Աշխարհագրութեան վերջին կտորին մէջ
“Սինէացւոց” երկրին վրայ խօսելով կ'ըսէ՝ թէ մին-
չեւ “անծանօթ երկիրն” կը տարածուի այս աշ-
խարհն, ուր եօթն աղղք կան եւ շատ դետեր ու
լեռներ : Ապա կը փակէ գիրքը սա դիտողութեամբ :¹
“Բայց անտի յանձանօն Երիեւն ու ինչ պատմի՝ ան-
հաւատալի է . դաղանք անծանօթք մարդակերպք կի-
սանձնեայք երկդիմիք վեցձեռնիք փոկուունք վի-
շապատունք կիսահաւք կիսանդամք անգլուիք : ”
Խնդիր չկայ՝ որ այս տեղ Խորենացի կ'ակնարկէ
Կալիսթենեայ Մթ . ՄիԴ եւ ՄՌԸ հատածները,
ուր կալիսթենէս զԱղեքսանդրոս կը շրջեցընէ զննելու
“անծանօթ երկրին”, սահմանները, եւ անհեթեթ-
առասպել ու երեւակայութեան ցնորք չի մնար՝ որ
չկուտէ այս կտորներուն մէջ :

Խորենացւոյ այս անկնարկութեան մէջ գոր-
ծածած բառերէն ոմանք (այսպէս “ՔԵՋԵՌՆԻ+,”
ՔԵՋԱՐՆԻ+, ԱՆՔԼՌՆԻ+,,) կալիսթենէսի մէջ գործա-
ծուած բնիկ բառերն են : Մնացեալք ակնարկու-
թիւն են Կալիսթենեայ առասպելաց . բայց կան՝
որ դժուար է որոշել թէ ի՞նչ բան կ'ակնարկեն Ա-
ղեքսանդրի վարուց առասպելաց անել բաւզին մէջ :
Այսպէս են ի մասնաւորի “ԵՐԻՇԵՆԻ,, եւ “ՀԵԱՆ-
ԴԱՅՈՒՄ” բառերը :

Հոս “ՔԵՋԵՌՆԻ+,, ասութիւնն մէզ առիթ-
կու տայ դիտողութեան մը : Այս բառը հանդի-
պած է նախ ՄիԴ հատածին մէջ² . բայց փոխա-
նակ “վեցձեռնիք”, բառին արդի օրինակաց մէջ
“ՔԵՋԱՐՆԵԱՅ+,, է՝ անմիաբան բնագրին (ՁՆՁՐԵՑ ՁԷ
Է ՀԱՅ ՎՐԵՅ ՎՐԵՅ .) իսկ երկրորդ անգամ հանդիպած

¹ Խոր. Աշխ. Ասիա . ԽԴ. տպ. Վենետ. 1843, էջ 616, 19—25: Այս ի վկայութիւն կոչուած խօսքէն ետքը կը դրուի այսպիսի վերջաբան մը .² Ահա կատարեցան ամենայն տիեզերք եւ պատմութիւնք խօսից : ,

² Պատմ. Աղեքս. ՄիԴ. էջ 142, 9:

տեղն¹ արդի Հայ օրինակաց մէջ պակաս է այս
բառն, ինչպէս նաեւ իւր կից ուրիշ բառերը: Վասն
զի մինչուր արդի օրինակք կ'ըսեն. “Անգլուխ
մարդիկ, որք զաշսն ունեին ի լանջոն եւ զբերանն,
ծակասոյզք . . . ,” յոյն ամէն բնագիրք (ABC) կը
կարդան այսպէս. “Եւ զայլ մարդիկ վէցէւնի-
(էհաշչէրաչ) եւ ցլադէմն (ταυροπροσώπους) եւ
տրոգլոտիւդո (τρογλοδύτας, թերեւս = Հ “ծա-
կասոյզք_η) եւ փոկոտուն (ιμαντόποδας), վայրենիս
(օշրօս ձնջրակոս), զայլ թաւս իբրեւ զայծա-
եւ առիւծագէմն (λεοντοπροσώπους) եւ զազանս
բաղմագոյնս:” — Ուրեմն հոս խորենացւոյն “վեց-
ձեռնիք, բառը ցուցուց Հայ բնագրին անթիւ ա-
ղաւաղութեանց եւ կրծատ ու թերի մասանց մին ալ:

Ընդհակառակն խորենացւոյն “անգլունի+”
ըսելը մեծ վկայութիւն է Հայ բնագրին: Այս բառը
նախ կը գտնենք ՄԹ հատածին մէջ այսպէս².
“Ուր էին անգլուն մարդիկ. զլուխ ոչ ունեին
բնաւ:” Հոս յոյն երկու բնագիրքն ալ BC (AV
չունին այս կտորները,) ձնջրակու չսոչէքալու
(“անգլուն մարդիկ,”) կ'ըսեն: Երկրորդ անգամն
ալ³ “անգլուն եւ անգլուն մարդիկ,” խօսքին տեղ
AB չսոչէքալու ձնջրակու միայն ունին:
Միայն C (որ քիչ անգամ միաբան է Հայոյն,)
ձնչէքալու (անգլուխ) ունի, նոյնպէս եւ V որ
homines absque capitibus corporatos կ'ըսէ: Խորենացւոյ
վկայութեամբ աներկբայ ապահօվու-
թիւն կ'առնու “անգլուն,” բառը:

Որովհետեւ հոս խօսք եղաւ Հայ օրինակին
թերութեանց վրայ, չենք կրնար չյիշել նաեւ
զայն՝ որ նման խորհրդածութեանց առիթ կու տայ
Ղազարայ Փարապեցւոյ այն խօսքը՝ զոր վերը դրինք:
Աղեքսանդր, կ'ըսէ Փարապեցի, Պարսիկները պա-

¹ Պատմ. Աղեքս. ՄՌ. էջ 168, 5—9:

² Պատմ. Աղեքս. ՄԹ. էջ 127, 7, 8:

³ Պատմ. Աղեքս. ՄՌ. էջ 168, 5:

տրելու համար ծառոց կոճղներ “զինեալ այրանման” եւ “ըստ էրակաց” երեւցրնել տուաւ։ Կալիսթենեայ ասոր համապատասխանող կտօրին մէջ կը պատմուի՝ որ Աղեքսանդր ծառոց սատեր կապեց արօտական հօտին, որոնց շարժելովն՝ փոշին երկինքը կը մթագնէր եւ Պարսիկը խաբուելով մեծ բանակ մը կարծեցին։ Սակայն լուսով ալ պատրելու փորձ մը չի պատմուիր հոս, այլ յետոյ ուրիշ տեղ։ Այսպէս են նաեւ Ա եւ V. Բայց ճշդիւ հոս BC կը կցեն նաեւ զայն՝ թէ Աղեքսանդր իրիկունն ալ եղջերաց վրայ ջահ կապել տուաւ եւ վառել, որով զարհուրեցան Պարսիկը։ Նաեւ հայ օրինակաց երկրորդ խումբ մը (համառօտք) հոս տեղ ունի այս միջադեպը՝ գրելով¹։ “Աղեքսանդրոս ըմբռնեալ այծս բազումն եւ ջահ վառեալ յեղջերսն ի գիշերից առնէր։” Արդ կրնայ խորհուիլ՝ որ Փարապեցւոյն լոյս երեւեցուցանելը նոյնպէս այս ուղղու ակնարկէ։ Այն ատեն յայտնի է՝ որ հայ ընդարձակ օրինակը հոս թերի են։ Սակայն պէտք է խոստովանիլ՝ որ կարելի է թէ երկրորդ տեղ մ'ակնարկէ Փարապեցի, ուր նաեւ Հ ունի սոյն դէպքը²։ — Այժմ դառնանք մեր բուն խնդրին։

Թէ Աշխարհագրութեան մէջ գործածած է Խորենացի իւր թարգմանած Կալիսթենէսը՝ յայտնի է ուրիշ տեղէ մ'ալ։ Հնդկաց վրայ գրածներուն մէջ կայ սա խօսքը³. “Ոմանք ի նոցանէ մարդակերք են, եւ այլք վայրենակերք. ոմանք ագեւորք են, եւ այլք կարճահասակը, տափաքիթք, լայներեսք, սպիտակը. Եւ աման+ Աբիկմաստակի+ (երկուօր. “Աբիկմաստ+”) որք գործս անիրաւս ոչ դործեն, եւ զմարմինս կենդանեաց ոչ ուտեն։” Այս տեղ ակնարկուած են Կալիսթենեայ ՄԻԱ — ՄԻԳ հա-

¹ Պատմ. Աղեքս. ՃՀԳ. էջ 96, ձն. 1:

² Պատմ. Աղեքս. ՄԹ. էջ 122, 27—123, 4:

³ Խոր. Աշխ. Ասիա, ԽԱ. էջ 615, 4—9:

տուածները¹, ուր կը պատմուի Աղեքսանդրի արշաւելն յՈքսիդարկաս եւ “Մեր իշտառակը (շսմո-
սօփտա՛) Բ. բատանաց,, հետ խօսակցիլն եւն։ Այս
մէր իշտառակ կամ մէր իշտառակը բառն խորենացի
նախ գործածած է, որչափ գիտենք, եւ անշուշտ
ինքը կերտած է նոյնն ըստ յոյն բնագրին։ Ճիշդ
նոյն բառն կը գործածէ նաեւ Փիլոնի Վարչի իշտառաց
գրոց թարգմանութեան մէջ. “Հնդկաց մերկիմաս-
տակացն՝ վասն ծերութեան խարոյի կուտեալ՝ զին-
քեանս այրել։” (Հմմտ. Հայկազնեան բառ.։)

Ի վերջոյ կը յիշենք օրինակ մ'ալ՝ որ ան-
շուշտ կը ցուցընէ միանգամայն՝ թէ Աշխարհա-
գրութեան հեղինակն եւ Կալիսթենեայ թարդ-
մանիչը մ եւ նոյն անյն է։ Յոյնը (BC) պատմելէն
ետքը անգլուխ մարդկան եւ այլ նմանեաց դէպքերը
եւ անոնց ծովէն ձուկ բռնել ծախելն Աղեքսանդրի
զօրաց՝ կը յաւելու սա խօսքը². (Բ միայն, Ծ չունի.)
”Ալλօւ ծէ չէ տῆς γῆς օ ծν ա չշոնտես անա լիտրաս
εնիօսւ պենտէ տὸν σταθμόν, այսինքն “Այլք (քա-
ղէին) յերկրէ ֆշասունկ որ ունէր լտերս քսան եւ
հինգ։” Այս օծոն լատիներէն նոյնպէս Hydnum
կը կոչուի, եւ գաղղիերէն՝ hydne, որուն ուրիշ մէկ
տեսակը urchin, rignache (Hydnum repandum), եւ
երկրորդ տեսակ մը՝ érinace (Hydnum erinaceum)
եւ գերմաներէն Stachelpilz, (ասկէ առեալ է
“փշասունկ”.) Արդ այս բառն բոլորովին նոր բառով
մը թարդմաներէ Կալիսթենեայ հայ թարդմանիչն
այսինքն “գերերէն”, բառ մ'որ առաջին անգամ հօս կը
գործածուի։ Բայց ոչ միայն իրեն յատուկ է այս
թարդմանութիւնն, այլ եւ յա-ել-ա-ժ մ'ալ իշեր
է Շաբանէնէւ՝ թէ այս “գերերին”, իւր հայրենի
երկրին մէջ կը գտնուի։ Այս նշանակալից խօսքն
է³. “Եւ յերկիր (յերկրէ) գերերէն՝ որ առ մէջ լինին,

¹ *Qumran. Ugaritica. 135, 1-138, 3:*

² Библия II. 37:

³ *q. l. m. f.*, *U. q. k. p. u.*, *U. p. o.*, *t. g.* 127, 10, 11,

որ ուներ լտերս քսան եւ հինգ, քաղեցին եւ ետուն մեզ: Թէ ի՞նչ տեղ կը հասկընայ հեղինակթարդմանիչը “առ մէջ” ասութեամբ, կ'իմացընէ յեսոյ, այսինքն՝ իւր Աշխարհագրութեան մէջ զրելով¹ “Անձնի+... լինի ի նմա մուրտ եւ գերեզէ² եւ նուռն, եւ ամուր տեղիք:”

Վերջապէս այս ամեն խնդրոց ոչ դոյզն կռուան կ'ըլլար եւ այն՝ եթէ ցուցուէր հաւաստեաւ թէ Եղիշէ գործածած է Սուտ-Կալիսթենէս: Նկարագրութեանց մէջ նմանութիւնք կան աստ անդ, նաև մանր նոյնաբանութիւնք (այսպէս “մսեղէն բլուր³”, “համհարզ”, եւն:) Բայց այսպիսիք նշանակութիւն չունին. վասն զի ցանցառ չեն այնպիսի դէպքեր, յորում ոչ նոյն՝ բայց նման բացատրութիւններ կամ ասութեան եղանակներ կը դտնենք նաեւ իրարմէ անկախ հեղինակաց քով: Այսպիսի մանր նմանութեանց աղբիւրը շատ անգամ նման տեսութիւնք եւ կարծիք եւ երբեմն արտաքին պարագայից նոյնութիւնն է, որ շատ կրնայ պատահիլ մանաւանդ նկարագրութեանց մէջ: Չունենալով հաստատուն կռուան՝ Եղիշէի քանի մը նոյնաբանութիւնքն զանց ըրինք յիշել հոս. իսկ կարեւոր եւ մեծ կտորներ եւ փոխառութիւն չեղաւ հնար դտնել:

Կարծենք թէ թարդմանութեանս հայ մատենագրութեան մէջ ըրած աղդեցութիւնն ըստ բաւականին տեսանք ցայս վայր. իսկ ՓԳ դարէն ետքը կրած փոփոխութիւնքն եւ ըրած աղդեցութիւնը պիտի ջանանք այսուհետեւ պարզել, եւ այնուհետեւ անցնիլ թարդմանութեանս ներքին արժէքը քննելու:

¹ Խոր Աշխ. Ասիա, Ի. էջ 609, 12:

² Հայկազնեան բառագրոց մէջ Խորենացւոյ այս բառը կը մեկնուի միայն. “Պտուղ ի՞նչ, եւ Շառն,” “Գիւրերէ,” ուղղագրութիւն մաւլ կը յիշուի նոյն տեղը:

³ Եղիշէ, Պտմ. Ե. էջ 84, 17. եւ Պտմ. Աղեքս. Մժթ. էջ 134, 14:

4.

Խո. կեչառոռեցսոյ և այլոց խմբագրութիւնը և յառելմսոննը :

Շատ անգամ կրկնուեցաւ՝ որ խաչատուր կեչառուեցի խմբագրութիւն մ'ըրած է հայ բնադրին, եւ թէ ըստ իւր իսկ վկայութեան՝ աշխատած է ։ Եօթէնուհնուն, դրոցս, եւ “ոքբահրեալ է հրաց հնոց”, եւ “+երեալ +երութէն”^(օ) ըրած է “անխոտորնակ ճանապարհ¹”։ Միւս կողմանէ ցուցուցինք ընդարձակագոյնս՝ թէ անկարելի է հայ թարգմանութիւնն այս խմբագրութեամբ ծայրէ ծայր աղաւաղեալ ընդունիլ, եւ թէ ամբողջն յնդհանուրն առեալ՝ հինդերորդ դարու նկարագիրն պահած է դոյզն մանրամասնութեանց աղաւաղմունքն չհաշուելով։ Ուստի կը յառնէ այստեղ խնդիր՝ թէ ի՞նչ ըրած է ուրեմն կեչառուեցի, եւ ի՞նչպէս հասկնալու է իւր խմբագրութիւնը։

Ասոր համար անհրաժեշտ պէտք է նախ նոյն իսկ խաչատրոյ կեչառուեցւոյ այս նկատմամբ գրածներն ամբողջովին տեսնել, եւ ապա սկսիլ մեկնել իւր խօսքը։ Երկու գլխաւոր յիշատակարան կը գտնենք Կալիսթենեայ հայ ձեռագրաց մէջ՝ խաչատրոյ դրչէն։ — բայց շատ քիչ ձեռագիրք ունին երկուքն ալ ի միասին, իսկ մեծ մասն եւ ոչ մին ունի։ Այս երկու յիշատակարաններէն առաջինն՝ որ կը սկսի “Փառք եւ գոհութիւն”, բառերով՝ ուղղակի կապ չունի մեր խնդրոյն հետ, վասն զի ընդհանուր իմաստով գրութիւն մըն է. բուն խնդրականն է երկրորդն՝ որ “Եւ արդ”, բառերով կը սկսի Սակայն նաեւ առաջինը պէտք ենք տեսնել։

Կալիսթենեայ հայ բնագրին ինծի ծանօթ 21 ձեռագրաց չորսին վրայ՝ որ կը գտնուին կը մի-

¹ Հմիմո. վերը՝ էջ 22—23։

ածնի մատենադարանը՝ տեղեկութիւն կարելի չեղաւ առնուլ։ Մնացելոց վրայ քիչ շատ տեղեկութիւն ունիմ, որոնց 10 հատն է ի Վենետիկ¹, 3 հատը մեր մատենադարանն, եւ երեքն ի Ա. Պոլիս,² ինչպէս նաեւ 1 հատին վրայ, որ կը դտնուէր ի Միւնխեն։ Արդ այս 15 ձեռագրաց 7 հատն կեշառուեցւոյ յիշատակարանաց եւ ոչ մին ունի. այսպէս են Վենետիկոյ՝ թիւ 592, 1538, 893, 1601, 1390 (մասամբ), մեր Մատենադարանին՝ թիւ 68, եւ Իւսկիւտարի Ս. Խաչ թանգարանի՝ թիւ 310 ձեռագիրք։ Երկու յիշատակարանքն ի միասին ունի միայն Վենետիկոյ թիւ 424 ձեռագիրն . մնացելոց կէսն մին, կէսն ալ՝ միւսն ունին։

Առաջին յիշատակարանն ունին միայն Վենետիկոյ՝ թիւ 424, 1107 եւ 1489 ձեռագիրք։ Ասոնց առաջինն Աղեքսանդրի վարուց լմնալուն հետ³ կը կցէ այս յիշատակարանն, ուստի իբր բուն յիշատակարան . միւս երկուքն ի վերջ բարառնութեանց, նոյն իսկ “Բարեաց գործոց” բառերով սկսող օտար կտորէն⁴ ետքը։ — Հոս կը դնենք այս յիշատակարանն ըստ թ. 424 ձեռագրին՝ միւս երկուքին համեմատութեամբ։

“Փառք եւ գոհութիւն քեզ անպարտ⁵ եւ անպատում արարիչ եւ հրաշագործ⁶ Աստուած, որ արժանի արարեր զթարմատար (եւ) զյոգնամեղ⁷ եւ զապիկար եւ զվատթար անձն եղկելոյս

¹ Պէտք ենք կանխել ըսել՝ որ Վենետիկոյ ձեռագրաց վրայ այս եւ յընթացս դրութեան յիշուած տեղեկութիւնքն հաղորդած է ինձ Յարգոյալ. Հ. Յովհաննէս Վ. Թորոսեան, որուն հրապարակաւ շնորհակալութիւն յայտնել պարտք կը համարիմ։

² Շնորհակալութեամբ պէտք եմ յիշել՝ որ Ա. Պոլսոյ այս երկու ձեռագրաց վրայ տեղեկութիւն յղած է ինքնակամ՝ Մեծապ. Կ. Յ. Պասմանեան։

³ Պտմ. Աղեք. Մշշ. էջ 186։

⁴ Պտմ. Աղեքս. էջ 196—198։

⁵ Ըստ թ. 1107 եւ 1489։ թ. 424 “անպար”.,

⁶ Ըստ թ. 1107։ թ. 424 “հրագործդ”., 1489 “հրա-

շագործող”.,

⁷ թ. 424 “զոգնամեղ”.,

Խառնութեայ¹, հասանել մեղսաներկ
մատամբ² եւ տկար մարմնով ի դիծ վերջին ար-
քայական գրոցս աշխարհակալին Աղեքսանդրու-
թ այս³ զինչ ունիմ հատուցանել⁴ (զ)տրի-
տուրն քան թէ քոյին լուսեղինաց եւ բոցեղէն
բերանով աւրհնել՝ զքեզ հայր Աստուած, եւ
զԲան քո էակից Որդին⁵ հանդերձ Հոգւովդ փա-
ռակցաւ. նաեւ աւժանդակ առեալ զընթացս
աւդակառոյց լուսաւորացդ, որ անբերան շարժ-
մամբ զաւրհնառաք⁶ բարերանութիւն մատու-
ցանեն: Խսկ ստորայնոց ազգ կենդանեաց բերան
առեալ զմարդն քոյին պատկեր՝ երկրպագեն վայ-
ելչաբար. յայտ արարեալ թէ չիք այլ Աստուած
բայց ի քէն. ընդ որս⁷ եւ զսուրբս յաւիտենից
ընդ իս առեալ՝ զմարգարեից եւ զառաքելոց, զհայ-
րապետաց եւ զվարդապետաց եւ զնուիրական
արեամբ պսակելոցն⁸ զպարս եւ զդասս՝ աւրհ-
նեմ զամենասուրբ զԵրբորդութիւնդ եւ զմի
աստուածութիւնդ. այժմ եւ միշտ,⁹ եւն:

Այս յիշատակարաններէն կարեւորն է եր-
կրորդը՝ խնդրոյս համար անհրաժեշտ կտորը: Այս
յիշատակարանն ունին Վենետիկոյ՝ Թիւ 424, 1259
եւ 1390 (պակասաւոր,) մեր Մատ. Թիւ 57 Ա ու
90 Դ. (թերի.) եւ անթուական օրինակն Ա. Յ. Պաս-
մաճեանի: Այս ամէն ձեռագրաց մէջ ալ մի եւնոյն
դիքը կը դրաւէ յիշատակարանս, այսինքն Բար-
առնութեանց վերջը դրած “Ապէնիազն Աստուած”
հատուածէն ետքը: Այս վերջին յիմարական
կտորին մէջ Խաչատուր կը նմանցընէ Աղեքսանդրու-
գործքերը Քրիստոսի դործոց, եւ կը ջանայ ներկայ-

¹ Ըստ Թ. 1107 եւ 1489: Թ. 424 կ'ըսէ. “զվատթար
անձն Եղիելոյս Շներսէ սորիստէնէ,,,” որ անշուշտ գրիչն
էր: “Եղիելոյս,,” ունի միայն Թ. 424:

² Թ. 1107 “միշտ աներկ մտամբ,,” Թ. 1489 լոկ
“մտամբ,,”

³ Թ. 1107 “զայս,,” Թ. 1489 “զյոյս,,”

⁴ Ըստ Թ. 1107 եւ 1489: Թ. 424 “ասել,,”

⁵ “Որդին,,” ունի միայն Թ. 1107 եւ 1489:

⁶ Թ. 1107 “զահնառաք,,”

⁷ Թ. 1107 եւ 1489 “ըստ որ,,”

⁸ Թ. 1107 “եւ զվլա արեամբ վկայելոց,,” 1489 “զվլայ
արեամբ պսակելոցն,,”

ացընել զայն իրը “տիպ եւ դաղափար, Քրիստոսի. Եւ ի վերջոյ կը կցէ իւր Յիշատակարանն, յորում ներումն կը խնդրէ այս համեմատութեան համար: Կալիսթենեայ հայ օրինակին տպագրութեան մէջ՝ ինչպէս “Ապէնիազն” հատածն, նոյնպէս Յիշատակարանն թերի դրոշմուած է ի ծանօթութեան¹: Ասոր համար պէտք ենք հոս տեսնել բովանդակը, մանաւանդ որ դրոշմուած Յիշատակարանը Կելառաւեան կոչուած խմբէն առնուած է. բայց կայ ուրիշ խմբագրութիւն մ'ալ զոր Զատարէան կրնանք կոչել: Այս վերջին խմբագրութիւնը կը ներկայացընէ մեր Մատեն. Թիւ 57 Ա, եւ այն ձեռագիրն՝ որմէ քաղած է Այրարարայ հեղինակն², որ անշուշտ Սոսյ յեւագիր կոչուածն է³. գոնէ Վենետիկոյ միւս ինն ձեռագիրք չունին այս յիշատակարանը: Կելառաւեան խմբէն են յայսմ՝ Վենետիկոյ Թիւ 424, 1259, 1390, մեր Մատ. 90 Դ, եւ օրինակն Կ. Յ. Պասմաճեանի: Հոս կը դնենք դէմ առ դէմ երկու խմբագրութիւննէն: (Կելառաւեան խմբին հիմն առած ենք Վենետիկոյ 424, իսկ Զատարէան խմբին՝ մեր Մատ. 57 Ա ձեռագիրները:)

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԽԱՉԱՏՐՈՅ ԿԵՉԱՌՈՒԵՑԻՈՅ

ԸՍՏ ԶԵՄԱԳՐ. ՎԵՆԵՏ. ԸՍՏ ԶԵՄԱԳՐ. ՎԻԵՆ-
Թ. 424: ՆԱՅ Թ. 57 Ա:

“Եւ արդ զայս այսպէս Համեմատեալ՝ մի ստգտաւ նիմք⁴ յոմանց, զի զպատաւ արդ զայս այսպէս Համեմատեալ՝ մի ստգտաւ նիմք յոմանց, զի զպատ-

¹ Պատմ. Աղեքս. էջ 195, ծն. 1:

² Հ. Վ. Վ. Ալիշան, Այրարար, էջ 267—268:

³ Հմմա. Վարք Աղեքս. Յոջք. էջ 11: Դժբախտաբար Հ. Յ. Վ. Թորոսեան չկրցաւ այս Սոսյ ձեռագիրն այն է՝ որուն 1842ի տպագրուած օրինակին հետ ունեցած տարբերութիւնքը ժողոված է ինձ անձանօթ գիտնական մը, եւ այսպէս կազմուած է մեր Մատ. Թ. 57 Ա ձեռագիրը:

⁴ Թ. 1259 եւ մեր՝ 90 Դ “միտքս դտանիմք,, 1390 “մի սուտ գտանիցիմք,,: Պասմաճեան օրինակն ունի. “մի ըստ

Ճառն վերագոյն ճառեցաք.¹
այլ ընթեռնլով զսա յիշ-
ման² արժանի լիցի ի ձենջ
խուստուր կիշտուրեցի.³
դէ յարմաբուն ստիւր բանից-
եւ է հրաւանիւն հրացաւ⁴ հաւ-
ատով աշխատեցայ. նաեւ զի
հեթանոսական⁵ գրեալքն⁶
անմիաբան են⁷ եւ ան-
վայելուչ. ի վերոյ շաղկա-
պեալ բանիւք⁸ որակացեալ,
եւ ներքոյ լի սնոտի կար-
ծեօք⁹ եւ խարէութեամբ,
որպէս եւ առ գրասիրաւն

ճառն վերագոյն ճառեցաք.
այլ ընթեռնլով զսա յիշ-
ման արժանի լիցի ի ձենջ
խուստուր կիշտուրեցի, ընդ
ուն եւ Զաւորէւ եղիւուրու-
թուն եւ նիսրով, դէ յ
յարմաբուն ստիւր բանից-
եւ է հրաւանիւն հրացաւ հա-
տուր այիստեցաւ. նա զի
հեթանոսական¹⁰ գրեալքրն
անմիաբան են եւ ան-
վայելուչ ի վերոյ շաղկա-
պ(էալ) բանիւք¹¹ որակա-
ցեալ եւ ի ներքոյ լի սնոտի

գունին ոմանց՝ թէ այլ է. զի զալասճառն վերագոյն ճառե-
ցաք¹,

¹ Հոս կը լմնայ թ. 1390 ձեռադրին յիշտոտակա-
րանը:

² ըստ 90 դ: թ. 1259 “յընթեռնլով . . . յիշման . . . ,”
թ. 424 “յիշմաբ արժանի լիցի,” եւն: Պասմաճեան օր. “այլ
ընթերցելով ձեր զսա յիշման արժանի լիցի ի ձենջ. զխա-
շատուր կիշտուրեցի. վարդապետի յարմարեալ է զսյս սա-
կաւ բանս եւ գրչութիւն գրոցն հաւատով աշխատեցայ.,,
ուստի անկապ եւ աղաւաղած:

³ թ. 424 “կիշտուրեցի.,, թ. 1259 եւ 90 դ “կիշտու-
ցիս.,, վերջին և տառն՝ անշուշտ ուղղագոյնս:

⁴ Միայն թ. 424 եւ օր. Պասմ. ունին “եւ ի գրչու-
թիւն գրոցս.,, զոր չունին 1259 եւ 90 դ: Հմմու. Զաւորէւն
խումբը:

⁵ Պասմաճեան օր. “նա եւ զհեթանոսական
գրեալսն,,,”

⁶ թ. 424 “գրեալսն,, թ. 1259 եւ 90 դ “նա եւ
զհեթանոսական գրեալքն:,,

⁷ “Են,, չունի Պասմաճեան օր..”

⁸ թ. 424 “շաղկապ բայիւք.,, 1259 “շաղկապաբայ-
իւք.,, 90 դ “շաղկապաբանիւք:,, Հմմու. նոյնպէս Զաքա-
րեան խումբն: Այս կտորն լաւ եւս ունի Պասմաճեան օր.
“ի վերոյ լորիտուր բանիւք որակացեալ.,, (= բանիւք
որակացեալ) Վերջին բառիս տեղ՝ ամենքն “որակացեալ,,
ունին:

⁹ “Կարծեօք,, ըստ 1259 եւ 90 դ: թ. 424 եւ Պաս-
մաճեան օր. “կարծիւք:,,

¹⁰ Հոս կը սկսի Այրաբարայ կոչումն, էջ 267:

¹¹ Այրաբարայ “բանիւք:,, թ. 57Ա “բայիւք:,,

Պաղոմէիւ անպատուեցաւ^{1:}
իսկ զայս Պատմութիւնս
աշխարհակալին Աղեքսան-
դրի. Նր հրեցէ Էմալ Յե-
ռահի² սակս աւգտի ինձ
եւ այլ համբակաց, որք կա-
մին աւգտիլ Աղեքսան-
դրէ^{3:} Զի թէպէտ էր է
հին եւ յշնուր աւրին-իէ, այլ
անյարժուր եւ շողիտողի. վասն
որոյ շտեռլ եւ +երեռլ +երու-
ռ-ըէն (= +երն-ըս-ըէն?)
արարի անխոտորնակ ճա-
նապարհ. զոր⁴ ի յընթեռ-
նուլն իմասցին⁵ պուերի-
իսս+ եւ քարտուղարք էին-
դիշ-այ⁶. եւ ապա գիտաս-
ցեն զիմ աշխատանս, զոր ի
սմա լիապէս վաստակեցի:⁷

կարծիւք եւ խարեռութեամբ
որպէս առ Գրասիրաւն
Պաղոմէոսիւ անպատուե-
ցաւ: իսկ զայս Պատմու-
թիւնս աշխարհակալին Ա-
ղեքսանդրու Նր հրեցէ Է-
մալ Յեռահի⁷ է մէջ +
ունչն Հում առ պապն
Գրանիաց, է յանուր նորեալ
Պիտրուսի եւ Պապուսի ա-
ռաւելցն, Աբբադրեալ է
հրոց⁸ հնոցն⁸, ամիս առաջի.
եւ Կարդարեցի սովոր է-
րնա-ըինավանուլ էւ սովոր-
ուրուլ՝ է փառ Փրինի. է-
Բերեալ է Հոյս Պարքե-
մէջ Հորդապետին էւ +ով
Հորդապետին էմայ Եսայեայ⁹,
եւ պարոն Եղբարցն էմայ էւ
հորցն Պիտուլանց առհմին¹⁰,

զի եւ սակս աւգտի ինձ եւ այլ համբակաց, որք կամին
աւկտիլ Աղեքսանդրէ. զի թէպէտ էր յընտիր եւ ի

^{1:} Այսպէս 424: Թ 1259 “Պաղոմոսիւ .,, 90 Դ “Պաղո-
մէոսիւ .,, օր. Պասմանեան “եւ առ կրաստան (°) Պաղոմէո-
սիւ պատմութուն .,, Հոս կը սպառի մեր Մատ. Թիւ 90 Դ յա-
ջորդ 244դ թուղթը պակսելով:

^{2:} Օր. Պասմ. “Ճեռամբ իմավ .,, Թ 1259 կը յաւե-
լու. “Աբբադրեալ է հնոցն .,, Հմիտ. Զաւարեան խումբը:

^{3:} Օր. Պասմ. “Վասն օգտի ինձ, եւ այլ համբակաց.
ով ոք կամին զայն իւրեամբ գիտեն .,, աղաւաղած սաստիկ:
Հոս կը սպառի սցս ճեռագրին յիշատակարանն. միայն
գրիչը կը կցէ անմիջապէս՝ թէ “զի իմ օրինակս՝ որ գրեցի
նայ այսշափ էր. մի մեղադրէք եւ զիս զանարժանս առանց
պարսաւանաց թողէք,,: Ուրեմն նաեւ գաղափար-օրինակը
թէրի էր:

^{4:} Թ. 1259 “զի .,,

^{5:} Թ. 424 “իմաստին .,,

^{6:} Թ. 1259 չունի “Եկեղեցւոյ .,, եւ ոչ Զաքարեան
խումբը:

^{7:} Յաջորդն “ի մեծ քաղաքն,, եւն եւն Զաւարեան
խմբիս յատուկն է:

^{8:} Զարմանք է որ այս խօսքն “որբագրեալ ի հնոցն,,
ունի եւ Թ. 1259:

^{9:} Այրուրայ հեղինակը (Էջ 268) կ'իմանայ զեսայի
նշեցէ, անշուշտ ոչ ուղղութեամբ, ինչպէս կը տեսնենք:

^{10:} Հոս կը սպառի Զաւարեան յաւելուածն, եւ հոս
նաեւ Այրուրայ մէջ եղած կոչումն, [թէեւ ճեռագիրն ու-

հին աւ րինակէ, այլ անյարմար եւ շաղփաղի. վասն որոյ
դրեւլ է - +երեւլ +երաշ-ըէն, արարի անսուտաւ րինակ
ճանապարհ. զի ի յընթեռնուն իմասցին պուետիկոսքն,
քարտուղարք, եւ ապա իմասցին զիմ աշխատանս ի սմայ,
զոր լիապէս վաստակեցի:,,

Այս յիշատակարանս կարեւոր է ոչ միայն
մատենագրական տեսակիտէ, այլ նաև պատմու-
թեան կողմանէ, գլխաւորաբար Զատարէան խումբն
“Պռօշեանց” գերդաստանին յիշատակութեամբ:
Բայց այս խնդիրը մեզի հետ կապ չունի առ այժմ:

Կախ քան մեր բուն խնդրին իջնելն աւե-
լորդ չէ միտ դնել, որ նոյն իսկ Աւագուստուսն խմբին
ձեռագրաց մէջ մանր խմբակներ կը տեսնուին: Եթէ
ծանօթութեանց մէջ գրուած օրինակաց տարբե-
րութիւնքը քննենք՝ կը տեսնենք որ թիւ 90 դ եւ
1259 սերտ կապ կը ցուցընեն իրարու, եւ զրեթէ
ամէն տեղ նոյն են իրարու՝ պակաս մասանց եւ սխալ-
ներու մէջ անգամ: Թ. 1390 հաշուոյ մէջ չի կընար
առնուիլ. իսկ Պասմաճեան օրինակն աւելի թ.
424ին ցեղակից կ'երեւայ, բայց շատ աղաւաղու-
թիւն կրած ըլլալով՝ շատ տեղ եւ ոչ միոյն հետ
նոյնութիւն կը պահէ: — Իսկ Զատարէան խումբն
ուրիշ բան չէ բայց Աւագուստուսն կարեւոր յաւե-
լուածովք, որոնք անհրաժեշտ էին նոր գրչին իւր
գրութեան հանգամանքը նկարագրելու համար:
Այս յաւելուածոյ մասերը չհաշուելով՝ մնացեալն
աւելի թ. 1259 եւ 90 դ ձեռագրաց միաբան է,
թէեւ անգամ մ'ալ, եւ այն՝ կարեւոր տեղ մը (‘ի
գրչութիւն գրոցս’ խօսքին մէջ,) կը համաձայնի թ.
424ին. իսկ տեղ տեղ անկախ ընթերցուած ալ
ունի. ուստի աւելի ուրոյն դիրք մը կը բռնէ: Վեր-
ջապէս Այբարտայ գործածած օրինակն ապահով
եւ ոչ կէտ մը կը շեղի 57 Ա ձեռագրէն, եւ ընդհան-
րապէս նոյն ձեռագրէն են երկուքը: — Առ այժմ

Նէր նաև յաջորդ մասը, ինչպէս որ քիչ մ'ետքը կը յիշուի
“զի, յընթեռնուլ . . . , նախադասութիւնը:

այսչտեղ բաւական համարելով ձեռագրացո նկատմամբ՝ անցնինք մեր բուն խնդրին:

Խաչատուր Աեչառուեցի, ինչպէս վերը յիշեցինք¹, գրեթէ միշտ դորովուած է իբրեւ խանգարիչ եւ այլայլող Կալիսթենեայ հին հայ բնագրին. եւ ասոր վկայ կը բերուին է-ը էսէ խօսքերն այս յիշատակարանէս: Այսպէս զլիսաւորաբար “իյօրինումն սակաւ բանիցս”, եւ այն՝ թէ իւր օրինակն “անյարմար եւ շաղփաղի”, ըլլալով “զտեալ եւ քերեալ քերողաւրէն”^(*), “անխոտորնակ ճանապարհ”, ըրեր է, ուստի եւ “լիովին”, աշխատած է գործոյս վրայ: Եթէ ճիշդ այսպէս ըլլար նաեւ յիրականութեան՝ անըմբոնելի պիտի մնար թէ ինչպէս ուրեմն այնչափ մանր ու մեծ կտորներ, զորոնք դարերով յառաջ մատենագրաց քով դտանք, չեն ցուցըներ այսպիսի, կերպարանափոխութիւն մը. եւ թէ ինչպէս կրնար ՖԴ դարու սկիզբը դրող անձն եւ ոչ կէտի մը մէջ իւր ժամանակի լեզուն ու բառերն գործածելով ինք զինք մատնել: Սակայն բախտաւոր ենք այնու՝ որ կրնանք ըսել վստահութեամբ թէ այսպիսի խորհրդածութեանց պէտք չկայ: Աեչառուեցի չէ ունեցած դիտաւորութիւն նոր իմբակելու ոոյն գիրքն. եւ ոչ իւր խօսքերէն կրնանք այսպիսի բան հետեւցընել:

Եւ արդեամբք՝ եթէ իւր այս խօսքէն՝ “Զի ի յարմարումն սակաւ բանիցս եւ ի զրչութիւն գրոցս հաւատով աշխատեցայ”, հետեւցընենք թէ ուրեմն կերպարանափոխ ըրեր է հինը, շատ յախուռն դատած կ'ըլլանք: Այս խօսքն “Ապէնիազն”, կտորին համար է, յորում անհանձար նմանութիւններ գրելով Աղեքսանդրու եւ Փրկչին գործոց մէջ, ապա կը խնդրէ “զի մի ստղտանեմք յոմանց այլ յիշման արժանի լիցի ի ձէնջ խաչատուր կեչառուեցիս, զի ի յարմարումն սոհեւ բանիցս . . . աշ-

¹ Հմմտ. վերը՝ էջ 22 եւն.

խատեցայ . „ուր “առկա- բան” , ըսել ի հարկէ չեր
կրնար Կալիսթենեայ գրոց նոր խմբագրութիւնն ,
եւ անըմբոնելի կը մնար այն յաւելեալ կտորները՝
թէ “եւ ի գրաւ-նիւ գրոցս հաւատով աշխատեցայ , ”
եւ “զոր գրեցի իմով ձեռամբ . ” որով կը խոստո-
վանի պարզապէս օրինակած ըլլալն : Իսկ յաջորդ “նա
եւ զի հեթանոսական գրեալք ” եւն խօսքը չի նշա-
նակեր ամենեւին՝ որ իբրեւ “հեթանոսական ” եւ
“անվայելուչ ” փոփոխոծ ըլլայ սոյն գիրքը . այլ
ընդհակառակն ներողութիւն կը խնդրէ ընթերցո-
ղէն՝ յիշեցընելով որ աշխատած է “ի գրչութիւն
գրոցս ” եւ այն՝ հեթանոսական ոգւով՝ ուստի իրեն
անհաճոյ բան օրինակելով՝ միայն այլեւայլ օդտի
պատճառաւ (“սակա աւգտի ինձ ” եւն¹) Այլաղդ
չի կրնար մեկնուիլ . ապա թէ ոչ ի՞նչպէս պահեր
է Կեչառուեցի Վարուց Աղեքսանդրի Զ—ժի , իԶ
եւն իրօք “անվայելուչ ” հատածները . եւ որ առաւ-
ելն է՝ այս ամէն կտորներուն վրայ սպանառը իսկ
յօրէնել է ինքն Կեչառուեցի , որոնց առաջինը կը
սկսի “Ծեր ալեաւք եւ շուն մտաւք , ” բառերով :

Աը մնայ միայն վերջին խօսքը , ուր կը յիշե-
ցընէ “զիմ աշխատանս , զոր լիապէս վաստակեցի . ”
վասն զի թէպէտ իւր առջեւ ունեցած օրինակը
“հին ” էր , այլ “անյարմար եւ շաղփաղփ ” . ուստի
“զրեալ եւ +երեալ +երուս-րէն ” ըրեր է “անխոտոր-
նակ ճանապարհ : ” Բայց այս լոսքէն գրոցս հին
թարգմանութեան կերպարանափոխ ըլլալը կարելի
չէ հետեւցընել : Կեչառուեցի “հին ” օրինակ մ’ու-
նէր առջեւ , որ ըստ այսմ կրնար Ժ գարէ եւ աւելի
կանուխ ժամանակէ ըլլալ , եւ որուն զրչութեան
եւ ուղղագրութեան եղանակն “անյարմար եւ շաղ-
փաղփ ” , այսինքն՝ անշուք կամ անարդ եւ երկարա-
բան ըլլալ . ուստի պէտք տեսեր է “զրեալ եւ +երեալ
+երուս-րէն ” : Առաջարկեցինք “+երուս-րէն ” , բառին

¹ Այս տեղւոյս բուն իմաստն յետոյ աւելի որոշ
կ’իմանանք նոյն իսկ Կեչառուեցւոյ խօսքէն :

տեղ “+ԵՐԱԿԱՆ-ՔԵՆ” կարդալ, որ պայծառ կը ցուցընէ կեչառուեցւոյ գաղափարը: Բայց նաեւ առանց ասոր՝ +ԵՐԵԼ եւ +ԵՐԱԿԱՆ-ՔԵՆ, +ԵՐԱԿԱՆ-ՑԵՆ եւն բառերը կը գործածուին +ԵՐԱԵԼ, +ԵՐԱԿԱՆ-ՔԵՆ, +ԵՐԱԿԱՆ-ՑԵՆ նշանակութեամբ. ուստի իմաստը նոյն է. այսինքն՝ իւր օրինակած գիրքն անշուք եւ երկարաբան գտնելով՝ ուզեր է աւելորդ կարծած կտորները դուրս թողլով (“ՀՄԵԼՈՎ”)+ԵՐԱԿԱՆ-ՑԵՆ վերածել եւ ընել “անխոտորնակ ճանապարհ”։ Եւ այս գաղափարը էործադրեր է. վասն զիւնինք կեչառուեցւոյ Վարուց Աղեքսանդրի Ոտանաւոր նմանողական պատմութեն, ըստ որում ամէն հատածի վերջը կցած է նոյն նիւթոյ վրայ քերթուած մը. (ասոնց վրայ քիչ մ'ետքը։) Զայս յայտնի կ'ընէ նաեւ յաջորդ խօսքը, ուր մեկնելով իւր “քերողաւրեն”, յօրինած “անխոտորնակ ճանապարհը”, կը յաւելութէ “Զե յընթեռնուլն իմասցին պուետիկոստ եւ քարտուղարք (այսինքն՝ դպրապետք) եկեղեցւոյ”։

Այլ խնդիր է թէ ի՞նչպէս ըրած է իւր “քերողաւրեն”, յօրինեալ գործն, որ աւելի ընտիր պիտի ըլլար “անյարմար եւ շաղփաղփ”, հնէն, այսինքն՝ արձակ պատմութենէն կալիսթենեայ. — Եւ հոսպէտք ենք ըսել՝ որ շատ աննպաստ վկայութիւն կու տան այս քերթուածք կեչառուեցւոյ հանձարոյն, լեզուին, ճաշակին ու հմտութեան. — Բայց գոնէ աղատ պէտք ենք զինքն համարիլ այն ամբաստանութենէն՝ թէ կամաւ աղաւաղած է հայ ընադիրն, որուն լեզուն ինքնին վկայէ բարձրաբարբառ՝ թէ այնպիսի անկած գարու լեզու չէ, այլ արդեամբք և դարսւ վերջին կիսուն, երբ դեռ չէր ի սպառ կորուսած իւր առաջին կորովի։ Կեչառուեցի կրնայ սկիզբն եղած ըլլալ շատ մը մանր աղաւաղմանց իբրեւ գրեւ եւ ընդօրէնակու բայց ի պաշտօնէ խանգարող համարելու կռուան չունինք, ուստի եւ զինքը իմբադրեւ յորջորջելն այնշափ միայն ընդունելի է՝ որչափ որ արտադին իմբադրութեն

մ'ըրած կրնանք ընդունիլ՝ հիւսելով գրութեան
մէջ իւր քերթութիւններն, եւ նման կտօրներ:

Պէտք ենք այժմ խուզարկել՝ թէ ի՞նչ բան
կրնայ խաչատրոյ այս արտա+էն ի՞մբարկուն ար-
դիւնք ըլլալ ձեռագրաց մէջ։ Դժբախտաբար առ այս
պիտի շկարենանք շատ տեղ որոշ տեղեկութիւն
գտնել։ բայց միայն իւր սուսանուր պատմունէան
Աղեքսանդրու եւ Յառաջաբանութեան եւ Աւեր-
ջաբանին նկատմամբ կրնանք խօսիլ։

Մեր Մատենադարանին թիւ 90 Դ ձեռագիրն
ունի ի սկզբան Ցանկ՝ մը բաժանմանաց կամ հատուա-
ծոց Վարուց Աղեքսանդրի, որուն վերնագիրն է
կարմրաւ. “Այս է Ցանկ Աղետունութեէն”, “Նոյնպէս
եւ վերջն՝ “Կատարեցաւ Ցանկ Աղետունութեէն”:
Արդ խնդիր կրնանք ընել՝ թէ ի՞նչ հնութիւն ունի
այս ցուցակն. եւ կրնայ խաչատրոյ ընծայուիլ։ Կար-
ծենք թէ ոչ: Այսպիսի ցանկ մը չունին մեր Մա-
տենադարանին միւս երկու եւ Աւենետիոյ ինն ձե-
ռագիրք. որ նշան է թէ յետոյ յօրինուեր է: Մի-
այն թ. 1390 ունի նման գրութիւն մը. բայց թէ
այս նոյն չէ առաջնոյն հետ՝ ստոյգ է. նոյն իսկ Ցան-
կիս բոնած տեղը նոյն չէ երկուքին մէջ: Վերջնոյս
վրայ այսպէս կը գրէ Յարդ. Հ. ՅՀ. Վ. Թորոսեան.
“Գրքին Ալեքսանդր յաւելեալ կայ այբուբենական ցանկ
մը նիւթոց կամ գլխոց”, թ. 90 Դ ի ցուցակն ընդ-
հակառակն բնագրին բաժանմանց կարգաւն է, եւ ան-
շուշտ բաւական ուշ ժամանակի գործ, որ նաեւ Բար-
առնութիւնքն եւ խաչատրոյ Յիշատակարանն եւ
նաեւ Յառաջաբան մ'իսկ բնագրին մաս կարծելով՝
ցուցակին մէջ առած է ի կարգին: Լեզուն խառն է
ռամկականութեամբ, որուն իբր օրինակ յիշենք
այս կտօրները. “Է՛տ. Աղեքսանդր . . . ի ձի հեծնէ.”,
“Ե՛տ. Նեդդանիբոս ի սենեակն առ առնելն.”, “Է՛տ.
Աղեքսանդր ընդ Քահլաւանէց խօսիլն.”, “Տղէ. Խէ-

¹ թ. 90 Դ. թղ. 1a—4b:

շրեն Կանդակէ զԱղեքսանդրոս: „ — Իսկ Սիւնուտէ (Աղեքսանդրիա), Տօրոցիւտ (Տիւրացիք) եւն յօրինողին հմտութեան աստիճանը կը ցուցընեն. բայց մանաւանդ սա խօսքը. “Տէ. Աղեքսանդրի անցանելնընդ ուղաբերն. „ որ ծագած է նոյն կտորին մէջ յիշուած այս խօսքէս¹. “Եկաք ի գէտ մի էքքէյուղեջուր, (վերջին երկու բառերն չկան ABCV բնագրաց մէջ:) — Միտ դնել պէտք է՝ որ “Աղետանդրէ”, յորջորջմամբ սովոր էին համառօտութեան համար անուանել Կալիսթենեայ դիրքը:

Այս ցանկին մէջ յիշուած գլուխք կամ հատուածք թուով ձկէ են, որմէ դուրս հանելով Բարառնութեանց եւ նմանեաց գլուխները՝ բուն գրոց կը մնան ձկԱ՝ այսչափ մասանց բաժնուած ըլլալով 90 Դ ձեռագիրը: Թէպէտ գրեթէ ամէն ձեռագիրք ունին հատածի բաժանմունք, ոմանք թուակարգութեամբ, իսկ այլք լոկ կարմրաւ սկսելով հատածագլուխներն, (— ինչպէս մեր Մատ. Թիւ 68, եւ Վենետ. 893, 1107 եւ 1489. եւ միայն թ. 1538 առանց այսպիսի բաժանմանց միապաղաղ գրութիւն մըն է. —) բայց այս հատուածներուն թիւը նոյն չէ ամէն ձեռագրաց մէջ. այնպէս որ տպագիրը կը հասնի մինչեւ ՊԶԶ հատուածոց: Արդ կայ կարծիք թէ այսպիսի բաժանմանց սկզբնաւորութիւնը կեչառուեցւոյ գործ է: Այսպէս կը գրէ Zacher (p. 86). “Գրոցս այժմու 286 հատածի բաժնուիլը կ'երեւայ թէ գործք է Խաչատրոյ կեչառուեցւոյ, որ ԺԳ դարուն վերջերը կ'ապրէր եւ Այրարատայ կեչառուս վանքէն առած է իւր յորջորջումն, եւ իբրեւ եկեղեցական քերթող նշանաւոր եղած: „ Ընդդիմութիւն չկայ այս բանիս. միայն թէ հատուածներուն թիւը չենք կրնար որոշել՝ թէ արդեօք 286 (ինչպէս ունի տպագրութիւնն,) եթէ այլազգ էր. վասն զի ձեռագիրք միութիւն չեն ցուցըներ յայսմ:

¹ Պատմ. Աղեքս. Մթ. էջ 125, 30:

Վերջապէս անկարելի ալ չէ՝ որ ուրիշի մը գործք ըլլան, եւ թերեւս աւելի կանուխ ժամանակէ: Յոյն բնագիրք ի հարկէ չունին այսպիսի բան. այլ ամբողջը բաժնուած է երեւ գրոց, եւ ամէն գիրք՝ գլուխէրուն: Սակայն կ'երեւայ թէ նախնական հայ բնագրին մէջ ալ կար յոյն բնագրին նման բաժանում մը՝ գոնէ տեղ տեղ:

Պատ Ա բնագրի Ա գիրքը կը լմնայ² այսպիսի վերջաւորութեամբ՝ ³Ալεξάնձօս πρόξεων μέρօς α'. (Մասն Ա. Գործոց Աղեքսանդրու:) Միւս ձեռագիրք (նա եւ ոչ V) չեն ցուցըներ հոս վերջաւորութիւն մը: Բայց ճշդիւ հոս մեծ բաժանումն կայ հայ բնագրին մէջ³ եւ կը գտնենք այս վերջաբանը՝ “Կատարեցան Ծնունդք եւ Գործք Աղեքսանդրի Մակեդոնացւոյ՝ գրեալ յիմաստնոյն յԱրիստոտէլէ: — Արդ սկսանիմք եւ զգալն ի Պղատեայ քաղաք Աթենացւոց: „Այս բաժանման եւ վերնագրութեան մեծ հնութիւնն ապահովէ, եւ անշուշտ երկրորդ նախադասութիւնը („Արդ սկսանիմք“) վերնադիր էր սկզբնաւորութեան երկրորդ գրոց կամ մեծ մասին պատմութեան: — Ընդհակառակն Աղեքսանդրու առ Հոռքսիանէ գրած թղթէն վերջը⁴ կը լմնայ Ա բնագրին Բ. գիրքը սոյն վերջաբանով. ⁵Ալεξάնձօս πρόξεων μέրօս թէ՝ (Մասն Բ. Գործոց Աղեքսանդրու:) ճշդիւ հոս կը լմնայ նաեւ V. եւ երկուքը

¹ Գիրք Ա. = Պատմ. Ա-ՃԼԴ. (Էջ 73, 23:) Գիրք Բ. = ՃԼԵ-ՄԹ. (Էջ 128, 28:) Գիրք Գ. = ՄՓ-ՄԶԶ. (Էջ 186, 25:) Բայց ոչ ամէն (ABC) ձեռագիրք միակերպ ունին թէ գրոց եւ թէ գլխոց բաժանմունքն, այլ տարբերութիւնք կան շատ եւ մեծ: Ա. Գիրք ունի 57 գլուխ. Բ. Գիրքն ըստ AV 22, B 40 եւ C(L) 43 գլուխ. իսկ Գ. Գիրքն՝ 35: Սակայն ինչպէս Բ. Գրոց՝ նոյնպէս միւսներուն մէջ շատ գլուխ միայն այս կամ այն օրինակն ունի, մանաւանդ B եւ C շատ յաւելուածոյ գլուխներ կը ցուցընեն. նաեւ գլխոց տեղափոխութիւններ կը գտնուին:

² I, 57:

³ Պատմ. Աղեքս. ՄԼԴ. Էջ 73, 25—28:

⁴ Ա, 22. Հայր՝ ՄԲ. Էջ 122, 14:

Դուրս թողլով հայ բնագրին ՄԹ հատածը¹, կը սկսին ՄԹ հատածն իբրեւ գ. Գիրտ: BC եւ L բնագիրք ունին ոչ միայն ՄԹ հատածն, այլ բաշ-մանիւ յաւելուած դլուխներ. (որ են Մի հրա-տարակութեան II, 23—43 դլուխները) Ուրեմն չունինք նշան մը հաստատելու՝ թէ նաեւ հոս հայ բնագիրն ունէր նոր մասի բաժանում, ինչպէս ունին ԱՎ բնագիրք:

Ինչպէս անցողակի յիշեցինք՝ հայ բնագրին մէջ տեղ տեղ կը գտնուին վէճնաբեր+ կամ իս-բանիր+, որովք հայ բնագիրը կերպով մ'այլեւայլ մեծ մասանց բաժնուած է: Այս խորագիրք կան գրեթէ բոլոր ձեռագրաց մէջ, բայց չեն կանոնաւոր, այլ աստ անդ միայն դրուած: Ասոնցմէ գոնէ ոմանք ստուգիւ կանուխ են կեշառուեցւոյ ժամանակէն եւ ասոր գործք չեն: Ի սկզբան պատմութեան կայ այսպիսի խորագիր մը². “Կեանք վարուց քաջու-թեան եւ գործք արիականք նաեւ վախճան նշա-նօք”, այսինքն Աղեքսանդրու: Ասոր գոնէ “կեանք վարուց քաջութեան եւ գործք”, խօսքերը հին են անշուշտ. նման խորագիր ունին AL ձեռագիրք. Եօς Ἀλεξάνδρου τοῦ Μακεδόνος [L յաւելու չա: πράξεις.] (Ալարք Աղեքսանդրու Մակեդոնա-ցւոյ [L] ե-դուծ+): Անշուշտ հին է նաեւ հայ բնա-գրին բուն ճակատուն խորագիրը. “Պատմութիւն Մեծի Աշխարհակալին Աղեքսանդրի Մակեդոնա-ցւոյ:” — Փիլիպպոսի եւ Ողոմպիադայ գժտու-թեան պատմութենէն ետքը կը գտնենք հայ բնա-գրին մէջ ըստ ինքեան անդէպ իսրաբեր մը³. “Ալան հնագանդեցուցանելոյ զՄոթովնէ հօր իւրոյ,”: Սա-կայն հին է անշուշտ եւ այս, եւ հոս կ'երեւայ թէ նախնաբար ալ բաժանում կար: Մտագրութեան արժանի է՝ որ մինչեւ հոս (I, 1—22) յոյն բնագրին.

¹ Պատմ. Աղեքս. էջ 122, 15—128, 28:

² Պատմ. Աղեքս. Ա. էջ 1, 5, 6:

³ Պատմ. Աղեքս. ԿԳ. էջ 30, 5:

ամէն գլուխին անգամ ուրոյն խորագիր ունեին, եւ
հոս կը դադրին. իսկ C ունի հայոյն նման վերնա-
գրութիւն մը. ¹Եνթա 'Ալέξանձրօς էն Մածանց
παραցնεται, չաև տանτην նոտահաւ էն Համաց
παրացնետαι. (Աստէն Աղեքսանդրոս եկն ի Մա-
թով, եւ զայն նուաճեալ չոքաւ ի Սկիւթու:) Այս
C բնագրին յատուկ խորագրոց վերջին մասն (« չոքաւ
ի Սկիւթու ») անշուշտ յետամուտ է, եւ միայն յար-
մար C բնագրին, որ երկար յաւելուծոյ մաս մ'ունի
Սկիւթական արշաւանաց Աղեքսանդրու. իսկ ABV
չունին հոս խորագրի հետք: — Հին չէ անշուշտ
իսմենեայ նուագին խորագիրը¹, ուր « բազում ար-
տասուօք սկսանի ասել այսպիսի ինչ տաղս գորո-
վալի եւ երգս աղետակոծու,² խօսքէն ետքը պէտք
չկայ ամենեւին նոր « Նուագ իսմենեայ առաջի աշ-
խարհակալին,³ խորագրոյն, զոր չունին նաեւ ABCV
բնագիրը: — Հայ բնագրին միայն յատուկ է խորա-
գիրս³. « Յորժամ եկն Աղեքսանդրաւ Դարեհ իւրովի
հրեշտակ,⁴ զոր չունին ABCV, թէեւ հայոյն լե-
զուն հնութեան հետքը կը կրէ: Բայց որ զարմա-
նալին է՝ այս խորագիր կրող հատուածը հազիւ 7
տող է, եւ յաջորդ ՃՀԶ հատուածին գլուխ կայ
նոր վերնագիր⁴. « Վասն լայնանիստ եւ յոգնատա-
րած գետոյն Ստրանկայ,⁵ որ նոյնպէս ABCV բնա-
գրաց մէջ չի գտնուիր. այսպէս նաեւ Դարեհի թա-
ղելու պատմութեան մասն կը սկսի խորագրաւս⁵.
« Եթէ ուրանօր թաղեաց Աղեքսանդրոս զԴարեհ,⁶
ABCV չունին նաեւ զայս: — Վերջին խորագիրն,
որ միայն հայ բնագրին մէջ կայ՝ է հետեւեալը⁶.

¹ Պատմ. Աղեքս. ՃԻԹ. Էջ 66, 8: (I, 46.)

² Հ Ճոխ է. յոյնը կ'ըսէ միայն. ³ Αρχεται λέγειν
օ՞ւτօց. (սկսաւ ասել այսպէս:)

³ Պատմ. Աղեքս. ՃՀՅ. Էջ 97, 24:

⁴ Պատմ. Աղեքս. ՃՀՅ. Էջ 98, 1: (II, 14.)

⁵ Պատմ. Աղեքս. ՃԴԲ. Էջ 113, 15: (II, 20.)

⁶ Պատմ. Աղեքս. ՄԲ. Էջ 118, 5:

“Սպանումն բեսոսի եւ Առիվարդայ:” Այս տեղ¹ յոյն օրինակաց մէջ միապաղաղ կը շարունակուի խօսքն, ուստի ՄԱ եւ ՄԲ հատուածք իրարու կից են:

Այս վերնագիրք հին են քան Կեչառուեցւոյ խմբագրութիւնը. վասն զի եթէ Խաչատուր կամ այլ ոք նոր յօրինէր զասոնք՝ ի հարկէ կանոնաւոր եւ պատշաճ տեղեր կը դնէր, եւ ոչ թէ ասոնց պէս ըստ բախտի հոս հոն զետեղուած կրնային ըլլալ: Սակայն այսչափ միայն խորագիրք կը գտնուէին յառաջ թէ աւելի, կամ թէ արդեօք կանոնաւոր եղանակաւ խորագրօք զարդարուած էր հայ բնագիրն, որոնց մեծ մասն կորսուելով՝ մնացին իբրեւ նշխարք այս մի քանին: Այս հարցման պատասխան տալու չափ նիւթ չունինք առջեւնիս. միայն գիտենք որ Վենետիկ թ. 1390 ձեռագիրն “այլեւայլ Գլուխ բաժնուած է եւ Է-Ր-Ա-Ն-Հ-Է-Ր-Ի-Ն վրայ դրուած են առանձինն վերնագիրք, որ կը պակսին ի տպագրին:” Չունենալով այս վերնագրերուն պատճէն մ'առածեռո՝ չենք կրնար հնութեան չափը քննել. ուստի եւ այս խնդիրը կը մնայ առկախ. միայն մտադիր կ'ընենք՝ որ վերջին ձեռագրիս դաղափարը շատ հինքայց դժուարաւ նախակելուստեան՝ ձեռագրէ մ'օրինակուած կ'երեւայ:

Եթէ ցայսվայր չկրցանք ամենայն ստուգութեամբ կելաւուեան խմբագրութեան արգասիքն ուրոշել, գոնէ յաջորդք կը լրացընեն այս թերին, այսինքն՝ ապահովութեամբ Խաչատրոյ յաւելուած են Վերջութան եւ Յառաջութան մը: — Գրեթէ ամէն ձեռագիրք ունին բարառնութեանց անմիջապէս կից վերջաբանական հատուած մ'որ իւր առաջին բառէն առեալ “Ապէնիազն” կը կոչուի. միայն երկու ձեռագիրք Վենետիկ՝ թիւ 893 եւ 1601 ի բաց թողուցած են այս կտորն, որուն խորագիրն է².

¹ II, 21:

² Ըստ 90 Դ. թղ. 242a—244b:

“Եթէ ամենայն կեանք վարուց յաղթութեան եւ արիութեան, նաեւ¹ վախճանն նշանօք առ Տէրն մեր², զոր բերեմք³ մարդարէութեամբ”:
Բայց այս խորագիրն ունին միայն Վենետիկոյ թիւ 1390,
592 եւ 1538 եւ մեր Մատ. Թ. 57Ա եւ 90Դ:
Աւելի որոշ է Թ. 68ի դրածը⁴ “Եթէ որպէս առ
Տէրն մեր Յիսուս Քրիստոս վերաբերի Աղեքսան-
դրոս:” Երկու մաս ունի վերջաբանս. առաջնոյն
մէջ Խաչատուր կը ջանայ համոզել որ ինչպէս Մով-
սէսի օձն, Յովսէփիայ փորձուիլն եւ մինչեւ Պաւ-
թի մեղանչելն եւ նոյն իսկ “պատկերն Աթենայ”
“ունի տեսութիւն մարդարէութեան”:
այսինքն
տիպ եւ նախօրինակ էին Քրիստոսի տնօրինականաց,
“ապա որչափ եւս առաւել այրս այս սքանչելի Ա-
ղեքսանդրոս”:
Այս մասը միայն տպուած է 1842ի
Հրատարակութեան մէջ իբրեւ օրինակ “ցուրտ եւ⁵
անհամ” բանից ի ծանօթութեան:
Զէ տպուած
(եւ ոչ երբեք ալ արժանի է) Երկրորդը, որուն մէջ
18 համեմատութիւնք կան Աղեքսանդրու եւ Քրիս-
տոսի գործոց, որոնց իբրեւ օրինակ յիշենք սա-
տողը.
“Սա (Աղեքսանդրոս) յաղթեաց Դարեհի,
եւ Տէրն մեր զօրութեան սատանայի, ” եւ այլ այս-
պիսի դանդաշանք:
Դժբախտաբար միայն այս
կտորն՝ որ իւր հեղինակին մտաց լաւ վկայական մը
չէ, ապահովութեամբ Խաչատրոյ է, որ ասոր կից
յիշատակարանին մէջ ներումն կը խնդրէ որ “զայ-
այսպէս համեմատեալ մի՛ ստդտանիմք . . . այլ յիշման

¹ Թ. 57Ա “Եւ զկենացն վախճան . . .” 1390 “Նաեւս վախճանն . . .” 592. որ ամբողջին նոյն է 90 Դիւ հետ’ հոս “զվախճանն :”

² “Մեր . . . չունի Թ. 1390: Հոս կը լննայ 57Ա:

³ Թ. 1390 “որդէս բերէ մարդարէութէամբ . . .” 592 “որդէս բերէմ մարդարէութեամբ . . .” Թ. 1538 բովանդակն այսպէս. “Եւ թէ ամենայն վարուց եւ յաղթու-
թեան եւ արիութեան նա եւս առ Տէրն որպէս մարդա-
րէութեամբ :”

⁴ Թիւ 68. Թղ. 247Ե:

⁵ Պատմ. Աղեքս. էջ 195. ձն. 1:

արժանի լիցի ի ձենջ խաչատուր կեչառուեցիս. զի
է յարմարուն սահա- բանից հաւատով աշխատեցաւ: „
Այս խօսքը կը ցուցընէ միանգամայն՝ թէ ինչու այս-
պիսի համեմատութիւն մը յօրինել պէտք տեսեր
է խաչատուր. այսինքն՝ որպէս զի “հեթանոսական,
“անվայելուչ”, գրուածն “որ ի ներքոյ լի է սնոտի
կարծեօք, „ գոնէ այսու “հաւատով”, քրիստոնէա-
կան կերպարանք մ'առնու:

Այս վերջին կտորին անհեթեթ կարծեաց
արձագանգք է եւ ապահովութեամբ նոյն հեղինա-
կին գործ՝ յառաջ-բանական գրութիւն մ'ամբողջ
գործոյն, զոր միայն մեր Մատ. Թիւ 90 դ ձեռա-
գիրն ունի: Այս կտորն է¹ “Կախագրութիւն շա-
րագրութեանց գրոցս աշխարհակալին.„ որուն մէջ
եղած այլեւայլ ակնարկութիւնք կը մեկնեն զայն՝
որ զինքը յորդորեց Վարուց Աղեքսանդրի գրչու-
թեան եւ “Ապէնիազն կտորին յօրինման: Կախ կ'ըսէ
թէ “Աստուածաղան խնդիր հարանց հոգեւորաց,
կը ստիպէ համառօտիւ “արտաճառել զաշխարհա-
կալն իմաստուն. որ որի եւ գուշտիար եղէ ճշմարիտ
երկնաւոր թագաւորին.„ (Հմմտ. “Ապէնիազն ։)
Եւ թէ թէպէտ եւ “պատմագրեցաւ ի ստագիրա-
ցւոյն յԱրիստոտէլէ, (այսինքն՝ կալիսթենեայ գրոց
մէջ,) “սակայն արդիւնքն շահաւետ ոչ տրամադրե-
ցաւ.՝ (այսինքն՝ Աղեքսանդրի Վարուց պատմութեան
հեղինակը Քրիստոսի տնօրինականաց չէ նմանցու-
ցած իւր պատմածները.) ուստի մեծ հաճութեամբ
կը յիշէ՝ որ ինքն ըսած է այս “նկարագրութիւնն
աղէնիովն Աստուծոյ: „ Այսուհետեւ տողելով այլ
եւս քանի մը համեմատութիւններ՝ կը գրէ. “Իսկ
վաղէս գտցես (այսպիսի համեմատութիւններ) է իս-
տարման կտակիս սոյն սարասիս յէմմէ արտաճառեալ
յօդուտ ոմանց բանասիրաց, : Վերջապէս կը յիշե-
ցընէ որ Աղեքսանդրի Վարուց այս գիրքը կընայ

¹ Թիւ 90 դ. Թիւ 5a—7b:

“յօդուտ եւ յօրինակ” ըլլալ աւագաց, եւ սորվեցրնել առաքինութիւն եւ արդար դատաստան, “որ է մասն քառից խոհեմութեանց՝ ըստ իմաստնոյն Պղատոնի. որ գրեալ է ի Տէմէտէն տրամաբանութեան:” Ասկէ կ’իմանանք որ ծանօթ էր Կեշառուեցւոյ վերջին դրոց հայ թարգմանութիւնը¹:

Այս յառաջաբանը կարեւոր կտոր մըն է Կալիոթենեայ հայ թարգմանութեան մէջ, որ մեծ լոյս կը սփուէ կեչառուեցւոյ դիտաւորութեան վրայ. եւ որովհետեւ մի մէտ ձեռագրի մէջ գտանք զայս եւ ցայսօր անտիպ մնացած՝ պէտք կը տեսնենք դնել հոս այս կտորը՝ ըստ թ. 90 Դ ձեռագրի (Թղ. 5ա.):

“Սախաղրութիւն շարագրութեանց գրոց աշխարհակալին: — Աստուածազան ինդիր հարանց հոգեւորաց եւ համշերակ համբակաց՝ եւ համակամ² եւ մշտաշարժ սիրով ստիպէ զմեղ ի³ բարանահան վաղանահան բանին արհեստից՝ արտաճառել սակաւ պարութայիւ զաշխարհակալ իմաստունն, որ ուղի է բաղադրել եղեւ ճշմարիտ երկնաւոր թագաւորին՝ եւ կուսածին Աստուծոյն մերոյ Յիսուսի Քրիստոսի: Զի թէպէտ եւ տրամաբանեալ⁴ պատմագրեցաւ ի սուսանցոյն յԱրէտութելէ⁵, սակայն արդիւնքն շահաւէտ ոչ տրամադրեցաւ տարմալակ⁶ մտաց նորա, որպէս ամենայն տեսանողացն (յայտնի է), ըստ ասացելոյ առաքելոյն՝ իմաստութեամբն Աստուծոյ ոչ ծանեաւ աշխարհ զԱստուած. զի կուրացան անմոռութեամբ սրտից նոցա:

“Աստանօր Նոյանութեան զծնունդ նորա՝ որ եղեւ շարժմամբ եւ նշանօք բերելով (Թղ. 5ի) զնկարագրութիւն սովորութեամբն Աստուծոյն որ եղեւ ի Բեթղահէմ

¹ Գրիգորի Մագիստրոսի այս գրոց վրայ գրածը՝ տես ի Հանդեւ Ամս., 1890, թ. 7, էջ 159—160:

² Օր. “եւ հակամ:”

³ Օր. չունի “է:”

⁴ Օր. “տրամաբանել:”

⁵ Հմմտ. Պտմ. Աղեքս. Ճշ. էջ 73, 25:

⁶ Օր. “ոչ տրեադրեցաւ ի տարլմալակ մտաց նորա:”

աստեղն դուշակմամբ¹ եւ գալստեամբ Արաբացւոց:
Իսկ յաղթութեամբն խուժադուժ ազգաց՝ յայտ առնէ
զյաղթութիւն Տեառն խաչիւ ի վերայ խաւարասէր
իշխանին²: ‘Նաեւ քակտումն Ծուրայ եւ Ծայդանայ³
զաւերման դժոխոց բերէ զյիշատակ⁴: Իսկ զըմպանակն⁵
մահաբեր արբեալ նմա՝ արտայայտէ զճաշակումն լեղ-
ւոյն եւ քացախոյն⁶ վասն յառաջաճաշակ պտղոյ նաւ-
խաստեղծին: Իսկ փայլակն որ անկաւ ի ծով եւ աստղն
զոր վերացոյց արծուին⁷ ցուցանէ զաւանդումն հոգւոյ
հզօրին՝ որ ի ծոց ծնողի նորա: Եւ զշանթն հրացեալ
ի ջուր՝ ազդէր զնսեմանալ լուսաւորացն. իսկ շաման-
դաղն՝ զիսաւարն աշխարհատարած որ ընդ բռամբ ածեալ
շօշափէր իբրեւ զհանդերձ: Նմանապէս ամք կենաց
նորա ԼԳ.⁸ նոյնքանիւ չափեալ զժամանակ՝ ելանելոյ
յաշխարհէ Աստուածն Բանի⁹: Իսկ լեռուն գտցես է
իտուրման կտակիս՝ սովին սարասիւ¹⁰ յի մէ արտաճառեալ
յօգուտ ոմանց բանասիրաց:

“Ոչ վերջանամք պատմել¹¹ պայմանիւ (թղ. 6ա)
զանսայթաք քաղաքավարութիւն կենաց նորա. յօգուտ
եւ յօրինակ ամենայն թագաւորաց եւ իշխանաց,
զսկիզբն արիական եւ քաջահմուտ արանց պատերազ-
մողաց. դ. են արտադատմունք, գիտութիւն, արիու-
թիւն, համբաւ եւ դատաստան: Այսպէս եւ ըստ այսմ
օրինակի վայել է արքայից եւ զօրապետաց իմաստուն

¹ Հմմտ. “Ապէնիազն”, Ա եւ Զ:

² Հմմտ. “Ապէնիազն”, Ե եւ Բ:

³ Օր. “Ծայդանայ”:

⁴ Այսպիսի նմանութիւն չունի “Ապէնիազն”:

⁵ Օր. “զըմպանեակն”:

⁶ Հմմտ. “Ապէնիազն”, ԺԱ:

⁷ Այս եւ յաջորդ կտորներուն համար՝ հմմտ. Պտմ. Աղեքս. ՄշԱ. Էջ 183, 26—184, 9:

⁸ Հմմա. Պտմ. Աղեքս. ՄշԱ. Էջ 186, 26 եւն:

⁹ Այս կտորը դրինք ըստ կամա. օրինակն էր “նոյն-քանիւ չափեալ զժամանակ ելել նորա աշխարհի Աստուածն բանի..” աղաւազ:

¹⁰ Անշուշտ կ'ու զէ “այսպէս”, կամ ասոր նման ի-
մաստով բան մ'ըսել. յօրինակին էր “սոյն սարասիս”:

¹¹ Օր. “պատմեալ”:

Եւ հանձարեղս լինել ... :¹ Իսկ արդար դատաստանաւ՝
որ է մասն քառից խոհեմութետնց ըստ իմաստնոյն
Պլատոնի, որ գրեալ է ի *Տիմեուս* որութեանունուն որ
իսկապէս ի սմա² տեսանի (Թ.Ղ. 6 b) լաւաբախտ յա-
ջողութիւն առ ասացեալ իրացս յայտարարութիւնքն :³

Յաջորդ մասերը կարծես օդար են, այնչափ
խրթին եւ աննման է լեզուն եւ անիմաստ շաղփաղ-
փանք, որուն իբրեւ օրինակ յիշենք սկիզբն. “Արդ
բարառնաբար ի նպատակ արտադիտեսցուք. որոյ
եւ է սա ի հելենական գեղազարդեալ զաւառէ
ներպայմանադրեալ ի տիպն հոմասեռեան լիապա-
տար մայրաքաղաքին մակեդոնական ճահեցմամբ
ըղփաճեմ ընչից պարապատուեալս. եւ պարզատու-
եալ պատուարն գերերրակերտ հեղահուն կորովա-
թարթ քաջազնապէս՝ անթարթահուռս պարփա-
կեալ անբակ քառից յանդարելիս, եւն: Այսպէս կը
շարունակուի մինչեւ Թաղ. 7b, 10 ուր կը սպառի՝
ճշդիւ խօսելով առանց տող մ'անդամ նախընթաց
մասին լեզուն եւ նիւթն ունենալու:

Հոս պէտք ենք զբաղիլ ծանրակշիռ խնդրով
մը՝ Բարառնո-Ռեանց քննութեամբ։ Աղեքսանդրի
Վարուց հրատարակիչը յաւելուած մը կցեր է³ այս
տիտղոսով։ “Խաչառոյ Կեչունեցոյ Բարառնու-
թիւնք ի Մահն Աղեքսանդրի։” Կանխենք ըսենք՝ որ
այս վերնագիրն անշուշտ հրատարակին աւելցուցեր
է, վասն զի՝ որչափ ծանօթ է ինձ՝ եւ ու յեւ-քիւ
մ’ այսպէսէ եւ բարեգիւ իւ իւէ։ այլ գրեթէ ամէնքն վա-
րուց Աղեքսանդրի պատմութեան վերջը կը կցեն
ուստին Բարառնութեան⁴ խորագիրը՝ “Եթէ որպիսի
ողբս վտանգալից եւ աղետս աւաղականս ասացեալ
է բարառնաբար Աղեքսանդրոս ի հիւանդութեան

¹ Եւ այլ այսպիսի խրասականք, զորոնք դնել աւել-
լորդ համարեցանք:

² Հստ կամս դրինք այսպէս. օրինակն ունի. “Դժիկապէս է առ տեսանի լաւաբախտ յաջողութիւն”, եւն:

³ Πατρ. Οἰκεπο. έγ. 189—195.

• *Digitized by srujanika@gmail.com*

իւրում ըսբոնեալ դեղով¹ : „Այս առաջին Բարառնութեան սկզբնաւորութիւնն է . “Աւաղ վշտահաս տուգանաց, եւն: Ասկէ զատ կան երեք Բարառնութիւնք ալ. այսինքն՝ բ) “Եթէ զանձն իւր տառապեալ եւ զրկեալ որպէս ողբասցէ Ողոմպիադա մայրն Աղեքսանդրու: — Լացէք զիս², եւն: գ) “Եթէ զորպիսի ողբս յօրինեաց դուստրն Դարեհի Հռոմէսիանէ կին աշխարհակալին Աղեքսանդրու: — Զնջեցաւ կտակ կենաց հիքոյս³, եւն. եւ դ) “Եթէ նախարարքն եւ զօրքն Աղեքսանդրու զորպիսի կական բարձեալ լան զթագաւորն իւրեանց: — Եկայքի միասին⁴, եւն: Այս չորսն ալ ունին գրեթէ ամէն “Ճեռագիրք միաբան. բայց համառօտք նաեւ զասոնք շատ անգամ համառօտեալ ճեռով կը ներկայացընեն. այսպէս մեր Մատ. թ. 68 ճեռագիրն⁵. այսպէս նաեւ Վենետիկոյ՝ թ. 1107 եւ 1489, Երկուքը միայն (առաջինն եւ երկրորդն) ունի թ. 893, ուր “նաեւ եղած ողբերը կամ Բարառնութիւնքն համառօտած է դրիչը կամ ընդօրինակողն, եւ կրնայ ըսուիլ որ յինքեննէ յերիւրեր եւ յարմարցուցեր է բովանդակ շարագրութիւնն: ” Վերջապէս թ. 1601 “չունի եւ ոչ զմին ի Բարառնութեանց, մանաւանդ որ պատմութեան մէկ մասն ալ կը պակսի: ”

Ի սկզբանէ հետէ այս Բարառնութիւնք խաչատրոյ երկասիրութիւն համարուած են. բայց ոչ ոք քննած է՝ թէ ինչու արդեօք այսպէս կը կարծուի: Առաջին անգամ Կայէր գերմանացին կասկած յայտնեց այս նկատմամբ՝ լոկ հարցական նշան մը դնելով Կեչառուեցւոյ անուան քով:

¹ Չեռագրաց մէջ ի հարկէ կան ընթերցուածոց տարբերութիւնք թէ այս եւ թէ յաջորդ խորագրաց, զորոնք նշանակելն աւելորդ համարեցանք:

² Պատմ. Աղեքս. էջ 191—192:

³ Պատմ. Աղեքս. էջ 192—193:

⁴ Պատմ. Աղեքս. էջ 193—195:

⁵ Թ. 68. թղ. 245b, բ — 248a, բ:

Այս Բարառնութիւնք Խաչատրոյ համարելու
մի միայն նշան կրնայ առնուիլ տառնց վերջը գրեթէ
ամէն ձեռագրաց մէջ գտնուող յիշատակարանը¹.
“Որք լոեք զաղիողորմ Բարառնութիւնո՛ զյարժու-
թող սորտ² զխաչառեցիս³ յիշեցէք ի
Քրիստոս Տէր մեր⁴, „ Սակայն այս յիշատակարանը
կրնայ ցուցընել՝ որ Կեչառուեցի անձամբ յօրինած
է զասոնք, եւ ոչ թէ գտնելով իրմէ յառաջ՝ իւր
խմբագրութեան մէջ առած։ Այս խնդիրը չի լու-
ծեր յիշատակարանիս այն խօսքը թէ “զյարժութող
սորտ Խաչատուր։ „ Վասն զի անով չի կրնար հաս-
կցուիլ բարառնութեանց յօրինումն. ապա թէ ոչ
գոնէ “զյարժարով սորտ պէտք էր ըսուիլ։ Այս
խօսքով Խաչատուր անշուշտ կը հասկրնայ միայն Կա-
լիսթենեայ օրինակութիւնը՝ Բարառնութեանց եւ
իւր յօրինած Յառաջաբանին եւ Վերջաբանութեան
հետ ի միասին, որովք նոր ձեւի վերածած էր գիրքը
կամ այս յաւելուածովք արտաքին խմբագրութիւն
մը յօրինած. եւ զայս կը ցուցընէ “զյարժութող սորտ”,
բառերով։ Եւ արդեամբք եթէ ակնարկ մը ձգենք
այս կտորներուն վրայ՝ կը համազուինք՝ որ Խաչա-
տուր ոչ այն լեզուն եւ ոչ այն ոճը կրնար գործա-
ծել. վասն Կեչառուեցւոյ խեղճուու առնելի լեզուին քով
Բարառնութեանց լեզուն շատ ու շատ բարձր է,
մանաւանդ վերջին չորրորդ Բարառնութեան մէջ։
(Աստ անդ հանդիպած քանի մը ուամիկ ձեւեր⁵

¹ Թ. 90 Դ. Թղ. 242a, 1—3։

² “Սորին,, ունի Թ. 57Ա։

³ “Կեչառեցիս,, ունին Թ. 1259, 592 (որ “Լոկ,, կ'ըսէ
փոխանակ “լուք,,,) 57Ա. այլք և շունին։ Հոս շատ ձեռա-
դիրք յաւելուած ունին գրչաց. այսպէս Թ. 424 “զխաչա-
տուր Կեչառեցի էւ շնէրէւ քրէւ..”, Թ. 57Ա. “զխաչատուր
Կեչառեցիս էւ է ասցին շտառիլք Զաւարէւ էպիսոդն
քժողւ էւ նիսրու Աղէւանդր քրսցու”,,

⁴ “Տէր մեր,, շունին Թ. 1259, 592 եւ 1538։ Թ. 424
“յիշեցէք է բարէւ,, Թ. 57Ա. “յիշել ի Տէր,, 1538 յաւելու
ի վերջը և դուք ողջ լերուք ի Տէր Ամէն,,”

⁵ Այսպէս են “աւեր,, “հասայ,, “հոսայ (հոսեցայ)
եւն։

սխալագիր գրչաց արդիւնքն են։) Դարձեալ միտ դնենք՝ որ ինչպէս Վարուց Աղեքսանդրի բուռն բնագին, նոյնպէս նաեւ Բարառնութեանց իւրաքանչիւրին նմանողին սպանաւուր յօրինած են կեչառեցիէն քիչ մ'ետքը՝ Զաքարիա (որ ի նորին “շառակունք”, բլալով՝ լաւ գիտէր հարկաւ Խաչատրոյ գործքերը), եւ Գրիգորիս Աղթամարցի. ուստի իբրեւ բուռն բնագին մաս կը նկատէին Բարառնութիւնքը։ Ստուգութեան կը հասնի այս՝ եթէ ուղղիղ է 57Ա ձեռազրի Լուսանցագրութիւնը, որ Բ. Բարառնութեան¹ նմանողութեամբ շինուած “Աղդեցէք ի տուն Պարսից”, ոտանաւորը կեչառեցայ անուամբ կը յիշէ յօրինուած։ — Անցողակի յիշենք որ կեշառուեցւոյ այս մանր յիշատակարանը չունին թ. 893, 1390, 1601 եւ կ'երեւայ թէ նաեւ 1107 եւ 1489 ձեռագիրք. բայց այս՝ անշուշտ կարեւորութիւն չունեցող պարագայ մըն է։

Որպէս զի յախուռն չերեւայ լեզուի եւ ոճոյ կողմանէ առեալ մեր դատաստանը՝ դնենք հոս պատառիկ մը միայն երկու գրութեանց, որ ամէն տեսական համեմատութենէն աւելի պարզ կը ցուցընէ իրը։

ՆՃԽԱՐ ԽԱՀԱՏՐՈՅ ՈՏԱՆԱՒՈՐՆԵՐԻՆ²

(Ա-ՄԽԶ.՝) “Ասաց մատըռուակ գինոյն
Որ ուշնույն է ներ- է սուեւ,
Առէք ըմպեցէ+ ըզգինիս
Ո- հերէ+ ուէ+ ռըբուցէւ:
Յերիոր ճանապարհ սունիս
Գընուլ ու էս անհոգացէւ.
Զայս տիկնոջ մըտօքն ասէր,
Որ էսէւր զնա սպանանեւ։”

Միտ դնելու է որ կեշառուեցւոյ այս կտորը դեռ բնտիր մասերէն է, որուն կը համոզուինք քիչ

¹ Թ. 57Ա. էջ 138 “ԽԶ.” կը նշանակէ սյս երգը, մինչ թ. 90Դ (Թղ. 238b) “ԳԻՐ.” այսպիսի դէպիքեր ցանցառ չեն։

² Թ. 90Դ. Թղ. 209a.

Ժ'ետքը յիշելիք քանի մը նշխարներով։ Խոկ Դ.
Բարառնութեանց այս կտորը՝ քանի մը մանր դար-
ձուածք եթէ ի բաց առնունք՝ Ե. դարու դոնէ վեր-
ջին հետոն լեզուի դրոշմը իւր վրան կը կրէ։

Ն Ճ Խ Ա Ր Դ . Բ Ա Ր Ե Ռ Ի Ռ Ե Ա Ն ։

“Զայս ասելով ի յողը շարժին, պատառեն
զպատմուծան, ներկ(ան)են արեամբ զերեսս, փետ-
տեն զհերս վարսից, ճողեն զմորուս իւրեանց,
հող զգլիսով արկանեն, տան զերեսս միգախառն
մոխրի, հնչեն զգայարափողս. . . զաշխարանն այս-
պէս հրատարակեն. Տէր արքայ, այսքան ժամա-
նակս աշխատ եղաք ի գործ պատերազմի, ծովա-
կուրս եւ զազանաբեկ լինելով, եւն. եւն։

Վերջապէս աւելորդ չէ մտադիր ընել՝ որ խա-
շատուր ըստ բաւականի դիտէ իւր դրութեանց
արժեքը, ուստի միշտ կը ջանայ արդարացրնել իւր
դրուածները՝ “սակա բան”, “զկեշառեցիս ունառ” ա-
րարէք յիշման զիս արժան², “այսպէս եւ դու
առ ի մտի, ծոյլ ու ծանակ կեշառեցի³”, եւ նման
բացատրութեամբք. Եւ այսպէս՝ դժուարաւ կընար
Բարառնութեանց համար՝ եթէ իւր գործքն էին՝
ըսել թէ “Որք լսէք զարդարութիւնս”,
զանոնք այսպէս գովութեամբ յիշելով։ Լաւ կը
ճանչնանք դարձեալ զխատուր՝ որ այսպէս “ան-
վայելուչ”, կը դտնէր “հեթանոսական”, դրուածք-
ները, որ այսպիսի դիրք մը գրելու համար թողու-
թիւն ինդրելու պէտք կը տեսնէր. մինչ Բարառ-
նութեանց հեղինակը՝ յարմար կամ անյարմար՝ հե-
թանոսական դիցաբանութեան յաճախ՝ նաեւ ոչ
ճիշդ՝ ակնարկներով ճոխացրնել կ'ուզէ իւր դրչու-
թիւնը։ Այսպէս կը յիշեցրնէ որ Աղեքսանդր րԱպայ
“յԱմոնէ կամ Արամազդայ հելենական նուազօք
ի Արաւնոսէ եւ յըռայէ սերեալ աղդաբանու-

¹ Պատմ. Աղեքս. Էջ 193—194։

² Թ. 68. Թաղ. 244b, ա։

³ Թ. 90Դ Թաղ. 69a։

թեամբ¹. „Աղեքսանդրու ստքն էր “օդապարիկ իբր Քսենէրքա եւ Պագիսոս². „կը կըթուէր “ի մայրն իմաստութեան առ Աթենայ իսկուրհւոյն³: „Ողոմպիադա կ'ողբայ ըսելով. “Այժմ պիտոյ է ինձ տապարն Հեփեստոսի առ ի հերձանել զգլուխ ծնողիս Աթենայ⁴. Եւ Հռոքսիանէ կը հեծեծէ թէ “որպէս հանգերձեալ ես (Աղեքսանդրոս) յաստուածոցն խառնիլ երամս⁵, „Եւ այլ նման բացատրութիւնք, որոնք Կեչառուեցւոյ գրչէն դժուարաւ կրնային ելլել:

Միւս կողմանէ բաւական յայտնի է Բարառնութեանց հեղինակին աղքիւրն՝ նաեւ լեզուին նկատմամբ⁶ այսինքն՝ Կալիսթենեայ հայ թարգ-

¹ Պատմ. Աղեքս. 189, 13:

² Պատմ. Աղեքս էջ 191, 1:

³ Պատմ. Աղեքս. էջ 191, 6:

⁴ Պատմ. Աղեքս. էջ 192, 14:

⁵ Պատմ. Աղեքս. էջ 193, 15:

⁶ Ամբողջ Բարառնութեանց նիւթը Կալիսթենէսէն է, ինչպէս ամէն ընթերցող կը տեսնէ: Լեզուին նմանութեան իբրեւ դոյզն օրինակ յիշենք. “կարծիս առեալ իւզիւրու անմահ իւլ հաւլ” (էջ 189:) Հմմտ. ասոր հետ Պատմ. Աղեքս. էջ 41, 30, ուր առ Աղեքսանդր կ'ըսուի. “Ով թագաւոր, քեզ փիւգոս իսոյերի իւր ասեմ. զի թէ կամիս յաւիտեան անշերտաւուի իւլ հաւլ.., (Հմմտ. ՀԷ. էջ 36, 15:) Յայտնի է որ “եղջիւրք”, նշան էին Ամոնի. (Հմմտ. Թ. էջ 6, 18. Ժ. էջ. 9, 30. Եւն) Եւ Աղեքսանդր “իդիւրուսը”, կը կոչուի. (ՄԶԲ. էջ 184, 22:) — էջ 190, 2. Պաւրոսի համար կ'ըսուի. “Զոր անդրաքայլեալ իւլուի դիւրու սուլուն թիւրու կացուցեալ..”, Հմմտ. Պատմ. Աղեքս. ՄԺԹ. էջ 134, 14 “...զթագաւորն Պաւրոս, իւ շուլուն բլուրն դիւրու ի վայր ընկենոյր”: “Գլուլ., շատ կը գործածէ Կալիսթենեայ թարգմանիչը՝ պարտիւլ. յաղիւլ նշանակութեամբ, այսպէս նաեւ իւլ-հաւլ (յաղթելն, յաղթանակ) զ. օ. “Հզօր իւլուն եղելոյ” ի փախուտ դիմեցին.., (Պատմ. Աղեքս. ՃԺԵ. էջ 58, 16:) — էջ 194, 23. “Ես մարդ իւ մահիւնացու. բայց վասն զի վերին նախախնամունքն ու դայր էնց նոյն հանգիւլի ձեռն իմ մարտիւրութեալ նախախնամէր զարարածս, բարեացն բարիս տայր առնել, չարեացն զչարն հատուցանել..”, Հմմտ. Պատմ. Աղեքս. ՄԻԳ. էջ 137, 10 Եւն. “Եսօքա (Բրաքմանք) ասեն. իսկ արդ ապա զի մարդ մահիւնացու գոլովքու, առ ի՞նչ այդչափ պատերազմ տաս . . . Ասաց ցնուսա արքայն. Այս ոչ ի մէնջ, այլ է վերին նախախնամունքն մարտիւրութեալ լինի . . . արդ ես դադարել կամիմ ի պա-

մանութիւնը. Եւ արդեամբք անհնար չէ՝ որ նոյն իսկ ինքն հայ թարգմանիչը Վարուց Աղեքսանդրի ըլլայ հեղինակ Բարառնութեանց՝ յանձնէ յօրինելով կամ թարգմանաբար յերիւրելով։ Աս ստոյդէ որ Պիտոյից գրոց հեղինակը շատ սիրող է Բարսռնունեան օրինակաց. այնպէս որ իւր “Պէտք” գրոց Ը. Մասին մէջ դրած Բարառնութեան օրինակներով՝ գոհ չըլլալով՝ նոյն գրոց վերջը կցեր է “Յաւելուած օրինակաց Բարսռնունեան², յ Այսպէս կարծենք նոյն ինքն խորենացի իւր հոետորական ուսման փորձ մ’ուզեր է ընել Կալիսթենեայ նմանողութեամբ յօրինելով այս ողբերն, որոնց ընտրութեան կամ ոճի աստիճանն արդեամբք չի տարբերիր Պիտոյից գրոց մէջ ի Մովսիսէ հիւսուած շատ մը կտորներէն. բայց նկատմամբ լեզուի՝ աւելի բնական եւ զուտ՝ քան վերջնոյս մէջ։ Անշուշտ Վարուց Աղեքսանդրի թարգմանութեան հետ ի միասին եղած է այս կտորներուս յօրինումն, որուն վկայ է լեզուի նոյնութիւնը։

Սակայն կրնա՞նք արդեօք այս Բարառնութեանց մաս համարիլ այն հինգերորդը՝ որուն վերնագիրն է.³ “Եթէ որպիսի բանս խրատական խօսեցեալ լինի հանձարեղին Աղեքսանդրու առ բարեկամա իւր։ — Բարեաց գործոց եւ քաջապէս առաքինութեանց ոչ գոյ հակառակ.՝ եւն։ Նոյն իսկ հրատարակիչն այս կտորը չէր համարեր Բարառնութեանց մասն՝ գլխաւորաբար զայն պատճառ բերելով՝ որ նաեւ ձեռագիրք չեն դներ Բարառնութեանց մէջ, այլ գրոց վերջը՝ նոյն իսկ յիշատակարանէն ետքը⁴։ Այս դիտողութիւնն ուղիղ է. նուազ

աերազմ տալոյ, այլ ու բայլ բարուցս իմոց տէրն,, եւն Դարձեալ “Հարաբեկութիւն էրէլուր,, (էջ 192, 2.) ճիշդ նոյնը Պտմ, Աղեքս. Մժկ. էջ 133, 18 եւն։

¹ Խոր. տպ. 1842, էջ 510—528։

² Անդ, էջ 570—579։

³ Պտմ. Աղեքս. էջ 196—198։

⁴ Պտմ. Աղեքս. էջ 195, ծն. 1, բ։

ծանրակշռութիւն չունի նաեւ այն՝ թէ “եւ յո՞մ
մատենագրութեանն իսկ այլայլութիւն տեսանի ընդ
նա եւ ընդ առաջինսն :”

Այս կտորիս օտար ըլլալու նշան մ'ալ է ան-
շուշտ այն՝ որ ասոր հեղինակն առջեւն ուներ “Ա-
րիստոտելի Յաղագս Առաքինութեանց առ Աղե-
քսանդրոս Թագաւոր¹”, գրութեան հայ Թարգմա-
նութիւնը, որ բաւական ուշ Թարգմանուած է ի
հայ: Այս գրութեան մէջ կը յիշուի թէ Արիստո-
տէլ² “Ի Ճառին Առաջնորդեան առ ճեմականին այս-
պէս հրատարակէր. Եթէ Գովելլի էն գեղեցիկին ար-
դարութեամբ եւ պարագանելի պակշոտեալքն եւ ար-
բեալքն մեղօք, եւ աւելի՝ Գորշելին զեղիսութեամբ.
+անչի բարեացն յասազեւ լինին արդարութիւնն եւ
Գորշելուցն լարութիւնն:” Այս կտորին աղբիւրն է
“Արիստոտելի Յաղագս Առաքինութեանց”, գրոց
նոյն իսկ սկիզբն՝ որ է այսպէս³. “Գովելլի էն գեղե-
ցիկին եւ պարագանելի Գորշելին+. +անչի բարեացն յա-
սազեւ լինին առաջնորդեան+, եւ Գորշելուցն լարու-
թիւնն:” Ինչպէս կը տեսնուի՝ գրոցս տպագրու-
թեան օրինակին եւ այն ձեռագրին մէջ՝ զոր գործ-
ածած է Բարառնութեանս հեղինակը, բաւական
ձեռագրական տարբերութիւնք կային: — Ցիշենք
որ այս “Բարեաց Գործոց”, կտորը չունին շատ մը
ձեռագիրք, այսպէս Վենետիկոյ՝ թ. 592, 893, 1259,
1390, 1538 եւ 1601, մեր Մատ. թ. 90դ եւ 57Ա.
— ունին միայն՝ Վենետիկոյ թ. 424, 1107, 1489
եւ մեր Մատ. թ. 68:

Տեսնենք այժմ խաչատրոյ բուն գործը՝ նմանական որպանուոր պատճմունիւնը վարուց Աղեքսանդրի: Բազմաթիւ ոտանաւորք կը տեսնուին Կալիսթենեայ արդի օրինակաց մէջ, այնպէս որ ծանօթ

³ Լոյս տեսած է Պատմի Անյաղի անուամբ ծանօթ-
դրոց վերջը՝ Անեսիկ, 1833, էջ 629—635:

² *Qlomf.* *Uqkpa.* *Lg* 196, 10—15:

³ "Յաղագ" Առաքինութեանց,, էջ 629, 5-7:

ձեռագրաց եւ ոչ մին ապահովութեամբ զուրկ է ասոնցմէ: Միայն Վենետիկոյ թ. 1390 չունի բնագիրն ու այս այս ոտանաւորները, սակայն նաեւ այս ժամանմբ միայն կրնանքը ըստ վասն զի “Ի վերջ դրոցն այսպէս ունի. Անացեալ իսֆոյն սուս են շրու յետոյ գրեալ աստանօք գրեցած. Եւ դնէ ոտանաւորս ինչ կեշառեցւոյն” : (— Այլ խնդիր է՝ թէ նախակելաւուն էր արդեօք այս 1390 ձեռագրին նախագաղափարը: —) Չունի այս ոտանաւորները նաեւ Վենետիկոյ 1601 ձեռագիրը. բայց այս՝ նշանակութիւն չունի, վասն զի կամաւ դուրս թողուցած է զրեշը:

Այս ոտանաւորք յին+եւն ամբողջ գրա-նկան մը չեն կազմեր, այնպէս որ եթէ քովէ քով բերուին՝ անկապ եւ շատ անդամ անիմոնալի կը մնան: Ասոր պատճառն այն է՝ որ այս կտորները զուտ նմանուկան ոտանաւորք են՝ կալիսթենեայ ոչ թէ իւրաքանչիւր հատուածին ամբողջ բովանդակունեւն, այլ այս կամ այն կէտին ի մասնաւորի, որմէ դըդուած է հեղինակն. ուստի իւրաքանչիւր հատուածին վերջը կցուած շափական խորհրդածութիւնք են այս կամ այն մասին: Այս պատճառաւ նորանշան երեւոյթ մընէնաեւ իրենց բունած ունիլ: Վասն զի Վարուց Աղեքսանդրի ինչ ինչ ձեռագիրք դրեթէ երկու երես անդամ մը նկար ունին պատմուած դիպաց վրայ, ուստի եւ երբեմն այս ոտանաւորք դրուած են նոյն պատկերներուն երեսը կամ բունածիւլ, որով անջատ են բուն բնագրէն. այսպէս ունի Վենետիկոյ թ. 424: Բայց այս դիրքը պահած չեն միշտ, այլ ձեռագրաց մեծ մասին մէջ հայ բնագրին ամէն հադարձին վերջը իցուուն են մաս առ մաս, եւ այս՝ նաեւ պատկերաւոր ձեռագրաց մէջ, ինչպէս մեր Մատ. 90 դ, եւ Վենետիկոյ 1259, (ուր պատկերաց տեղը դադարէ թողուած է, բայց նկարները մոռցուած են:) Այս դէպքիս մէջ՝ որպէս զի բուն բնագիրն եւ ոտանաւորք շխառնուին իրարու՝ ոտա-

նաւորաց սկզբնաւորութեան եւ բնադրին ընդհատեալ մասանց յաջորդող շարունակութեան սկզբնատառք կարմրաւ են ամէն ձեռագրաց մէջ։ Շփոթութիւնն աւելի կրնար պատահիլ համառատեալ օրինակաց մէջ։ ասոր համար այսպիսեաց մէջ բացի կարմրագիր սկզբնաւորութենէն՝ ոտանաւորաց վրայ (Երբեմն նաեւ ամէն տան դլուխը) նշանակուած է կարմրագիր “Էտֆայ”, (Ճիշճակ) բառը, զոր յետին գրիչք կը գործածեն նոյնայանդ շափական գրութիւն նշանակելու։ Այսպէս է մանաւանդ մեր Մատ. Թ. 68։ Այս քանի մը կէտերուն չպահուելով կրնար վերջապէս յառաջ գալ անձահ խառնուրդ մը բուն բնագրին եւ ոտանաւորաց՝ որով անել բաւիլ մը կ'ըլլար ամբողջ գրութիւնը. այսպէս ալ եղած է արդեամբք Վենետիկ՝ Թ. 1538 ձեռագիրը։

Այս ըսուածներէն կրնայ դիւրաւ գուշակուիլ՝ որ դժուարաւ կրնան երկու ձեռագիրք գտնուիլ որ երգոցս կարգին, տեղւոյն, շափին եւ մյլ հանգամանաց լիուլի միաբանութիւն ցուցընեն։ Զայս կը հաստատեն մեր Մատենադարանի երեք ձեռագիրք, որոնց վրայ կրնամ տեղեկութիւն տալ. միւս ձեռագիրք ալ ապահով՝ զարտուղութիւն չունին յայսմ։ Գլխաւորաբար համառատեալ օրինակաց մէջ հատուածք նոյն շափին ու մեծութիւնը չպահելով՝ ոտանաւորաց ալ դիրքը շատ խառնաշփոթութիւն կրած է. այսպէս միեւնոյն կտորը միոյն մէջ հատածին վերջը, միւսին մէջ՝ հատուածին մէջը կը գտնենք, մանաւանդ թէ բոլորովին ուրիշ տեղ անցած կամ տեղափոխուած երբեմն¹, եւ նաեւ բոլորովին խառնուած կամ տակնուվրայ, մինչեւ միեւնոյն երգոյն այլեւայլ տները վերիվայր զետեղուած ուրիշ ձեռագիրը։

¹ Զոր օրինակ “Ով վատշուեր”, Էտֆայն Թ. 68 (Թղ. 191a, բ դրած է Բ հատուածին վերջը (Պատմ. Աղեքս. էջ 2, 13.) իսկ Թ. 90 Դ ընդհակառակն Ե հատուածին մէջը (Պատմ. Աղեքս. էջ 4, 3 “ասելով այսպիսի օրինակաւ,, խօսքէն ետքը”)

ուագրի մէջ։ Դժբախտաբար երեք ձեռագիրք աւ յայսմ անստղիւտ չեն. որուն իբր օրինակ յիշենք քանի մը կտոր։

Աղեքսանդրու մահուան վրայ (Մ2) շինուած ոտանաւորին տունքն են յաջորդք. (ըստ 90 դ.) “Ով իւր պարոնին նենգէ.,” “Լացէք որդիք.,” “Զէր հայրն եւ մայրն,” եւ “Այս է հրաշքն¹,” թ. 57 Ա² միայն վերջինն ունի. իսկ 68 թէեւ ունի “Ով իւր պարոնին.,” սակայն յաջորդաց տեղ կը դնէ ուրիշ երկու նոր կաֆայ՝ (“Զուր խնդրեաց,” եւ “Անբախտ ու խիստ,,.”) եւ հատ մ’ալ ուրիշ տեղէ (“Դադարեցար” . զոր 90 դ եւ 57 Ա նախընթաց հատածին մէջ ունէին։) Ի վերջոյ կը կցէ կաֆայ մ’ալ. “Ի կարող մէծն ամոնի. որ ա-րինակ էր Քրիստոնուի. որ հայր նիս մայր չէ միջն³, եւն³։ Ահա այս անիմաստ խօսքին բանալին։ Այս կտորը նշեար մըն է՝ յիշեալ “Լացէք,” կտորին, որուն վերջին տողերն են. “Քաջ առիւծ էր հեծելի. || եւ իմաստնոյն Սողոմոնի. || կարսութեամբ Սամասնի. || եւ օրինակ էր Քրիստոնուի։ || Զէր հայրն եւ մայրն ի միջն³, եւն։ Թէ աղաւաղման ծագը հասած է ուրեմն հոս թ. 68՝ կրնայ դիւրաւ իմացուիլ։

Աղեքսանդրի ըմբշամարտութեան վրայ յօրինուած երգին (ԾԲ—ԾԵ) աները բոլորովին հակառակ կարգաւ են ձեռագրաց մէջ։ թ. 57 Ա ունի այսպէս։ 1. “Տէր Ակառանայ.,” 2. “Տէր մանուկ,” 3. “Կառամարտիկս,” 4. “Քսանթիոս.” իսկ թ. 68 ունի⁵ նախ (2) “Տէր մանուկ,” ապա (3) “Կառամարտիկս,” (4) “Քսանթիոս,” եւ (1) “Տէր Ակառանայ,” Մեկնութիւնը դիւրին է՝ եթէ ենթադրենք որ ոտանաւորը նախնաբար նկարէ մը բոլորէւ գրուած էր։ Եւ այսպիսեաց չափ չկայ։

¹ թ. 90 դ. թղ. 233a—234a։

² թ. 57 Ա. էջ 135։

³ թ. 68. թղ. 242b, թ—243b, ա։

⁴ թ. 57 Ա. էջ 17—18։

⁵ թ. 68. թղ. 197b, ա—թ։

Իսկ թէ այս ոտանաւորաց բնագրին հետ խառնուելով՝ ի՞նչ բաւիդ յառաջ կու դայ՝ կը ցուցընէ՝ է մշակ այլոց բի-բո-ց՝ հետեւեալ կտորը համարօտ բնագրէ մը¹. “Եւ հրաման առին որ սպանանէն զիաղանն։ Կոֆայ։ Խրատ տամ քեզ հզօր արքայ . . . Կոֆայ։ Արքայն պատասխան կու տայ . . . Եւ եւ զորէ+ գործենն։” Առաջին եւ վերջին կտորներն շարունակուեն են նոյն բնագրին. ա-ն տող միջանկեալ բաժնած է զասոնիք։ Այսպիսի անհեթեթ բաժանման շատ աւելի պայծառ օրինակ է յաջորդը՝ որ ընդուրյակ օրինակէն է². “Ու նէտացեալ Սուրբ գործակ շնորհուած նէ չուտուած ա-ն երբ որ ի մեհեան եմուտ . . . Այսաւս փոխարէն առնեմ . . . զիս յիշեա ի յողջակիզի։ Եւ պատմե նոցա։” Հոս մինչեւ անգամ նախադասութեան իմաստը կախ մնացած է միջակեալ տասն տողով, վասն զիս խօսքն է.³ “Քանզի էր ի նոցանէ կարգեալ ի զօրավարութիւն, եւ պատմէ նոցա։” Իսկ այսպիսի անհանձար բաժանմունիք ամէն էջի վրայ կը դտնուին ձեռագրաց մէջ։

Խրաց այս վիճակին մէջ՝ զարմանիք չէ անշուշտ՝ որ ձեռագրաց մէջ այս ոտանաւորք ոչ միայն իրարմէ բաւական տարբերութիւն կ'ունենան միոյն մէջ տող կամ տուն աւելի՝ միւսին մէջ պակաս ըլլալով, այլ մեծամեծ կտորներ ամբողջ եւ հատածներ անգամ, եւ այն՝ բազմաթիւ քանակութեամբ մէկն աւելի կ'ունենայ, միւսը՝ պակաս։ Առջեւս ունեցած երեք ձեռագրիրք աւ յայսմ զարտուղութիւն չեն ցուցըներ⁴։

¹ Թ. 68. Թղ. 201a, ա.

² Թ. 90Դ. Թղ. 80a, 21—81a, 10. ուր Թղ. 81b, 1—81a, 9 ոտանաւոր յաւելուած է։

³ Պատմ. Աղեքս. Ճկ. էջ 75, 7—9։

⁴ Զոր օրինակ ա-նի ա-նի Թ. 68. — Թղ. 215a “Այս կեանիքս.,” “Զայդ որ բռնեցիր,, (չունի՝ 90Դ. Թղ. 107—108 եւ 57Ա. էջ 69—71։) Այսպէս նաև (Թղ. 218) ‘Աւազ թէ.,’ ‘Ահա գիծարեց։’ (Թղ. 220) “Արքայս կու լայր.,, մեծ կտոր մը “Ասյ ըզքո մարդ.,, (Թղ. 221a.) եւն եւն. ասոնիք չունին 90Դ եւ 57Ա. — Թ. 90Դ. ա-նի ա-նի. (Թղ. 107a

Ասոնց մէջ թ. 68 թէեւ աղաւաղ՝ ոտանաւորաց կողմանէ շատ աւելի կտոր ունի քան 90 դ., որուն շատ անգամ կը միաբանի 57 Ա. — ոտանաւորք վերջնոյս մէջ շատ անգամ աւելի լաւ եւ ամփոփ շարուած են քան միւս երկուքին։ —

Ու արդեամբ խաչատուր ԱԵՀԱՌՈՒԵՍԻ է հեղինակն այս ոտանաւորաց՝ գոնէ բաւական մասին՝ ստոյգ է։ Վարուց Աղեքսանդրի վերջին կտորին նկատմամբ դրած ոտանաւորին մէջ կը դրէ հետեւեալը¹։

“Առ ձեզ պաղատանք առնեմ, ընթերցօղ դրոցս ի լըման,

ԸՆԼԻԵԼՄՐԵԵՑԻ ԴԵՒՐ՝ արարէք յիշման զիս արժան.

Զայս սպասուոր մէն ասացի՝ զինչ (ի) սմայ որ կան, ԱՀՄԴ ՇԵԼԲԱՆԱԳ մէն, այլ որք են արքայ պատուական։ Պաշտեմ զՏէր Աստուածն երկրի՝ ԽԱՀՄԱՆ-ՇԵՆ ԿԵԼՄՐԵԵՑԻ, Ըղշայր անեղ ծընօղ Բանի, զմիածինն անփոփոխելի եւն²։

Կ'երեւայ թէ խաչատուր այս երգերը գրելու յորդորուեր է կալիսթենեայ այն կտորէն, որուն մէջ կ'ըսուի՝ թէ Աղեքսանդր տեսնելով Աքիլեւսի ոստ-

1—7) “Դեսպանս”, — Թ. 24ա, 1—6 “Մայրն միամիտ”, (Թ. 68 չունի. ունի 57Ա.) — Մեծ կտոր մը (Թ. 61ա—66ի.) “Այս է Մակեդոն.., “Երբ լսեցին.., “Շող եւ փայլուն.., “Զամբոխդ.., “Արքայն.., “Դարեհ.., “Զսուրն հանեալ.., “Հիմիկ որ.., եւ “Զմայրն.., այս ամէն չունի Թ. 68, այլ ունի 57Ա։ Նոյնպէս Թ. 145ի “Արքայն.., — Թ. 151ի “Այս են գազանք.., կտորներուն մէջ եղած բոլոր կտորները չունի Թ. 68, ունի 57Ա եւն եւն։ — Վերջապէս Թ. 57Ա մէջ եւն մէջ ոտանաւոր յահանձնունի. (մանի հը իրար ունին միայն 90դ. Թ. 16 եւն եւ 68, Թ. 193 եւն) — Էջ 11 “Արժան եւ իրաւ.., (չունին 90դ եւ 68) — Մեծ կտոր մը (Էջ 119—120) չունին 90դ. եւ 68. եւ այլ անթիւ այսպիսի կտորներ՝ երեքին մէջն ալ։

¹ Թ. 90դ. Թ. 235ի։

² Այս “Պաշտեմ”, կտորն միւս ձեռագիրք բոլորովին ուրիշ տեղ ունին. այսպէս Թ. 68 կը զետեղէ ԱԱ հատածին մէջ (Թ. 201ի), ուր կը պատմուի Աղեքսանդրի Ստրապեայ երկրպագելն. այս տեղափոխութիւնը յաջող է, վասն զի ոտանաւորիս յաջորդ կտորները նոյն տեղոյն աւելի յարմար են։ Թ. 57Ա չունի (եւ ոչ 68) առաջին “Առ ձեզ”, էական կտորը։

մամբ անցած Սկամանդրոս գետը՝ թէ շնչին բանէ, զոր այնչափ վեհացուցեր էր Հոմերոս՝ սկսաւ երանի տալ որ Հոմերոսի արժանի եղեր է Աքիլլես. Եւ երբ իրեն ըսին՝ թէ քու գործքերդ Հոմերոսէն աւելի լաւ պիտի նուազեն քերթողք՝ պատասխան տուաւ թէ աւելի կ'ախորժի Հոմերոսի գրութեանց մէջ Թերսիտէս ըլլալ քան այն պուետաց քով Աքիլլես։ Այս գովութեան կտորը կ'երեւայ աղդած է Կեչառուեցւոյ, որ այս տեղ կը դրէ¹

“Ոչ հիանայ ընդ վազն արի
Քաջազնաբար յափն գետի,
Այլ չերբար Հոմերոնէ
Բաղկացական բան գովեստի.
Այսպէս է ո ու ու է հըտէ
Ծոյլ է ո շանակ Կիշտեցի։”

Այլ ինդիր է թէ ինչ աստիճանի կրցեր է հասցընել Խաչատուր իւր քերթողական գրութիւնը։ Դժբախտաբար խեղճ եւ շատ խեղճ է այս նկատմամբ՝ իւր գործքը. իսկ այս խեղճութիւնը շատ աւելի կ'առաւելուն անհանճար գրչաց անհամար սխալագրութիւններն, որով քիչ գիրք կայ հայ ձեռագրաց մէջ այսչափ թշուառ գրութեամբ ինչպէս այս ոտանաւորք ՚ Կը օրինակ՝ թէ ինչպէս ոչ միայն արուեստ չկայ գրութեան մէջ շատ ու շատ տեղ, այլ թէ ինչպէս նաեւ կամաւ բանաշբաներ է լեզուն անդամ. Եւ վերջապէս ձեռագրաց աղաւաղութեան նշան ըլլայ այս կտորը։²

“Ով վատշուէր Կեգտանիբոս,
Որ թագաւոր էր յեգիպտոս,
Ոչ թէ հրզօր ձեռամբ հարսու
Այլ լականաւըդ պահիպսու.
Գիտակ եղեալ տրկար ՚ անսու
Զհերդ եւ զմորուսդ ածեալ ակսու։”

Եւ պետք ենք ըսել՝ որ այս կտորը դեռ յուեգոյն-

¹ Թ. 90 Պ. Թղ. 69 ա. Թ. 68. Թղ. 206 բ., բ.

² Թ. 68. Թղ. 191 ա. բ. Աւելի լաւ է՝ Թ. 57 Ա. էջ 2:

ներեն չէ. թէեւ չենք ուզեր ըսել՝ թէ մեծ մասն
այսպէս է ոտանաւորներուս:

Այս կտորներուն լեզուն է առմիականութեանը
խառն կամ ճիշդ եւս՝ բուն առմիական, տեղ տեղ
աւելի խառն օտար բառերով, տեղ տեղ աւելի
յստակ. թէեւ շատ տեղնաեւ այնպիսի բնականու-
թեամբ գրուած՝ որ գրաւիչ կերպարանք կ'առնու,
եւ անշուշտ այսպիսի տեղեր աւելի յաճախ պիտի
ըլլային՝ եթէ աւելի նուազ աղաւաղ ձեռագիր ու-
նենայինք առջեւնիս: Թէ լեզուին եւ թէ տաղա-
շափութեան արուեստի ու ճաշակի աստիճանին օ-
րինակ ըլլան յաջորդ քանի մը կտորները:

1. “Յորժամ շրին է յեր քակի ա յէն է յուշն
իւլը:

Ոչ զաւրք եւ ոչ մու աւգնէ, ոչ հարիւր հա-
զար նիւնուր¹:

2. “Հիւանդին Աստուած է դեղ՝ որ մահու եւ
տէրն է կենաց,

Զհուիւն սպաք² սսին. իւլօնուն³ է բանս ա-
սացած:

Թէ շնալինս ասեն եւ դլուրան բազմաց վկայած՝
Հրամանն ի վերուստ պիտի՝ որ աւգնէ բժիշկն
գոված⁵:

3. “Ե շրին է ու իւն անց սպատ, իրբ լունին զու ու
մատեսը:

Ոչ շիւ ոչ երդում սսին, զի քո սիրան է նեն-
գաւոր⁶:

“Այս կեանքս է ի շուն նման, ա մարդիկ է նէր-
իւն լողան:

Մարմինս է ի նաւ նման, հոգիս գանձ է անմա-
հական.

¹ Թ. 57Ա, էջ 69:

² Այս կտորիս մէջ (զոր ունին երեքն ալ) “սպաք,,
է ըստ 57Ա (էջ 60): Թ. 90Դ, (Թղ. 95Ե.) “սապապ.,, իսկ
68 (Թղ. 211Ե, թ.) “սէպէպ.,,

³ Ըստ 68: Թ. 57Ա “խելաւքած.,, 90Դ “խելօքաց :,,

⁴ Այս կտորն է ըստ Թ. 68: Թ. 57Ա եւ 90Դ ունին
“Զոր եւ իմաստուն խօսիւք՝ Գալինոս (90Դ “Գալիանոս,,)
բազմած վկայած (90Դ “վկայեաց :,,

⁵ Ըստ Թ. 68 եւ 57Ա: Թ. 90Դ. “որ բժիշկն լինի
գոված :,,

⁶ Թ. 68, Թղ. 220Ա ա:

Միտքս է նաւավար ճարտար՝ որ հանէ ցամածն
երեսան.

Աւազ թէ իշորէ այս նաւս՝ մէտ է վայր մնամք
էուշիման^{1:}

4. “Երբ լորին ու չուլու են միաբանել² էս ու ուժ
դանդատիմ,

Այս իմ ուշացած ծառայք նընդին որ էս³ հանդի-
նէմ.

Տօւշին է ուստի նըման, որ յերկրէ յերկիր վտա-
րիմ.⁴

Աստուած գիտէ թէ ուր մեռնիմ, կամ ես ուժ
ձեռօք ու նողին^{5:}

Այս քանի մը նշխարք կը ցուցընեն անշուշտ
թէ կեշառուեցւոյ լեզուն՝ ուր բռնազրօս եւ գրչա-
գրաց ձեռօք աղաւաղուած չէ՝ կոկ ու վայելուչ ըն-
տանեկան լեզու մըն է, եւ ռամկախօս մատենա-
գրութեան մէջ իւր համեստ տեղը կրնայ բռնել:
Իսկ նիւթոյն նկատմամբ՝ ինչպէս քանի մը տողերէ
կրնայ գուշակուիլ՝ տեղ տեղ արդեամբք յաջող
կտորներ ունի. թէպէտ ասոնք անշուք կտորներու
մեծ կոյտին մէջ հազիւ աստ անդ կը նշմարուին:

Կրնար կարծուիլ՝ որ Վարուց Աղեքսանդրի
շատ կտորները չէ առած երգի այն կեշառուեցին
որ “անվայելուչ”, կը դտնէր շատ տեղ. բայց ի գործ-
նականին կը տեսնենք նաեւ այսպիսի մասերուն
վրայ ոտանաւորներ: Կեշառուեցւոյ պարզմութեան
յիշատակարան մըն է յաջորդ ոտանաւորը, զոր գրած
է Մթ. հատուածին առթիւ, ուր կը պատմէ կա-
լիսթենէս՝ թէ վայրենեաց երկիրը տեսաւ Աղե-
քսանդր “անկածոյ մարդիկ”, սղոցաձեւ ձեռքերով
մարդակերներ, առիւծադէմ չորեքկանգուն վարսով
հսկաներ, կրիայի չափ լուեր, շան պէս հաջող եւ
այծու պէս թաւ մարդիկ, առանց ջրոյ եփուող ձկեր

¹ Թ. 68. Թղ. 215ա. ա:

² Ըստ 57Ա: Թ. 90Դ “են մի. միացեր:,, (Թղ. 119ա)

³ Թ. 57Ա “չի թողին սակաւ մի հանգչիմ:,, (Եջ 80:)

⁴ Ըստ Թ. 57Ա: Թ. 90Դ “վտարի:,,

եւն եւն։ Այս կտորս կը ցուցընէ նաեւ այն ոճը՝
որով կը նմանի իւր բնագրին կեչառեցի¹։

“Այ իմ հրաշագործ Աստուած՝ արարիչ ազգաց ամենի,
Ու զարմանալի քոյ գործք՝ զինչ պատմեն երամք տեսողի.
Ըստուածունի ոչխարս չըտեսու է Հունդուանի։
Բայց շայ ունիածոյ մորդին չեւ+ թեւէւ յառակս ամենի։
Այս են հըսկայ+ չն չըրենի՝ որ են սրներ ի յանտառի.
Լանջ բաւր նու+ չիւրունի՝ երեսս անէւ իբր անէցի,
Հերս անէին լուս կանքնի՝ ու լայնունիւն զինւ աշտէի
Պարեգուածու+ մշշիւնին՝ պատրաստեցան ի կռիւ յայտնի։
Եւ իարճ ածին յանկարծակի երկուց կողմանց վտանգելի։
Տեսողացս է հիանալի, եւ ի մէնջ է ձեզ պատմելին եւն։

Այս հասածիս “Լանջք . . . մաշկեղինին կտորին հետ
պէտք է համեմատել բնագիրը, որով կ'իմանանք
ոտանաւորացս նմանողութեան կերպը։ Այս մասն
է². “Մարդիկ չըրենի+ նման հայոյէց . . . լանջօ+ բա-
լուանի+, նու+ չէի+. Եւ անէին երեսս սրդէս զարե-
ծու . . . հերս անէին կանքունս լուս, եւ լայնունիւն
իբրեւ աշտէի. Եւ էին առ մշշ մաշիւայ պարեգուած։”

Ըսինք որ շատ աղաւաղ կը ներկայացընեն
ձեռագիրք այս ոտանաւորաց ոչ միայն դիրքն ու
չափն. այլ նաեւ բառերն ու խօսքերը, այնպէս որ
միեւնոյն տողին մէջ՝ ուր մէկ ձեռագիրը կ'ուղղէ ու-
րիշին սխալը՝ հարկ է զինքն ալ ուղղել միւսով։
Հաղարաց մէջ բաւ է մի միայն այս օրինակը։ Թ.
57 Ա կ'ըսէ³. “Նըշանու ըստոյդ եւ անսրղալ Փիլիպ
արքայէ՛՛ մէ եւ կալ։” Այս տողն է Թ. 90 Դ ձեռա-
գրի մէջ⁴. “Ըշանու ըստոյդ եւ անսրղալ Փիլիպ ար-
քայ՝ է մէտ դու կալ։” Հոս “Ըշանուն անիմաստ
սխալը կ'ուղղէ 57 Ա “Նըշանդ. բայց իւր “աբ+այէ՛՛
մէ եւ կալ”, նոյնպէս անիմաստ խօսքը սրբագրելու է
ըստ 90 Դ “աբ+այ է մէտ դու կալ։”

Աւելի ծանրակշիռ է երկրորդ կէտ մը. այս-

¹ Թ. 57Ա. Էջ 91 եւն։

² Պատմ. Աղեքս. Մթ. Էջ 124, 20 եւն.

³ Թ. 57Ա. Էջ 8.

⁴ Թ. 90Դ. Թղ. 17b.

ինքն՝ թէ այս ոտանաւորք կրած են շատ տեղ էտկան փոփոխութիւններ, մինչեւ անդամ նոր խմբաժողովներ, ինչպէս պիտի տեսնենք. որով շատ կտորներ այնշափ կը տարբերին իրարմէ այլեւայլ ձեռադրաց մէջ՝ որ նոր խմբաժողովներ են աւելի քան թէ ընդօրինակութիւն նոյն կտորին։ Հետեւեալը կը պարզէ աւելի՝ քան որչափ երկար մեկնութեամբ կարելի է բացատրել։

ԶԵՌ. 90 Պ Եւ 57 Ա¹:

“Գ.Է.Հ. յերապէս դեսայ՝
որ կարիւր է իւր յիմ վերայ. || իմ թագնի գլխուս անկաւ՝
ւահիւ յոյժ զարհուրեցայ. || Եւ սիրտս է տրտում դարձեր, զի մահու նշան կերեւայ. || Կախախնամութիւն վերին քան ըզքեղ ինձ ճարակ չըկայ. :

|| Ուրախկաց եւ դու խնդազի դիւր դիւր դարձայ,
|| հանգիր յամենայն հոգսէ խնդալով կեանքդ յերապէնայոյն եւն²։

Ինչպէս կը տեսնուի հոս՝ ԶԵՌ. 68 Երեք առղբութութիւն դուրս թողուցեր՝ միւսերուն ալ իմաստը հաղիւ պահեր է. բայց նշանաւորն այս տեղ այն է՝ որ վերջին “Դիւր եւն” մասը առ 90 Պ. Եւ 57 Ա իբրեւ անէտոյ՝ չի կրնար մաս ըլլալ նոյն երգոյն՝ Եթէ շաւելցուի նաեւ “ասեն մի վախեր”, կտորին նման խօսք մը, զորսակայն չունին 57 Ա Եւ 90 Պ., որ “Ուրախկաց կտորն ունին։ Յամենայն դեպս շատ լաւ է 57 Ա ձեռագրին ճշդիւ նոյն տեղը լուսանցքին վրայ +*Է+*Ն նշանակած “ԶՔ”, “Խ2”, համառօտութիւնք, (“Ուրախկաց.,” ըստ 90 Պ ԳՅԵՒՐԵՆՔ

ԶԵՌ. 68³:

“Գ.Է.Հ. յերապէս դեսայ՝
մեծ կարիւր է իւր ի գլխիս. || Նայ իմ լացս առեր զոգիս, աչս արուն հեղոյր արտասուիս։ || Ասեն մի վախեր, արքայ, լացն լաւ է շատ ծիծաղիս. || Դիւր է դիւր դիւր յերապէնայ՝ ի յայստնւորիս։ ”

¹ Թ. 90Պ. Թ. 222: Թ. 57Ա. էջ 129:² Ա Երջին Երապէն առղն “Ուրախ . . . , Թ. 90Պ. “ԳՐԵՆ.,” անուամբ կը յիշէ։³ Թ. 68. Թ. 239b, բ:

է,) որ կը ցուցընէ՝ թէ հոս այս երեւ +երնողաց յօ-
րինած տուլքն իրարու անցեր խորհութը էն. եւ այս
երրորդ տեսակն է ձեռագրացս աղուաղութեան:

Աւելորդ է ըսել՝ որ այլեւայլ հեղինակաց այս-
պիսի խառնաշփոթ ձուլուած մասեր քիչ չկան
ստանաւորացս մէջ: Այսպէս է օրինակի աղագաւ-
թ. 68 ձեռագրի վերջը գտնուած երկար տաղը՝
“Աւազ զիմ աւուրբս¹..” զոր եթէ լուծենք կը²
գտնենք՝ Գրիգորիս Աղթամարցւոյ երեւ + այլ-
այլ իտուրներ, որոնց միջինը (“Լացէք,”) նոյնպէս (ըստ
90 Դ ձեռագրին Գրիգորիսէ է. բայց 57 Ա “ԽԶ”
համառօտութեամբ նշանակեր է այս կտորին երեք
տանց ալ սկիզբը, մինչ նոյն 90 Դ առաջին կտորը
“Աւազ զիմ աւուրբսո չունի: Թ. 90 Դ ձեռագրի
մէջ կայ “ի Գրիգորիս Կաթուղիկոսէ,” երգ մը “Ինձ
հանց ուժ ու թեւ պիտէր,”, որուն կից է “Դադա-
րեցար Աղեքսանդրէ,” ստանաւորը². առաջինն ունի
57 Ա³ անանուն, երկրորդը՝ “ԶՔ,” համառօտու-
թեամբ, ուրեմն երկուքին գրութիւնքը Դայուլ
դրուեր են իբրեւ մի գործ. Այս վերջին պարագայն
ամենեւին զարմանալի չէ, վասն զի սույնէ է որ գոնէ
մեր Սատենադարանին երեւ + յեւագրաց եւ ու մին
պահեր է բուն կեշուանեան խմբագրութիւնն, այլ
կեշուան-Գրիգորիս-Զաւարէ-ան (կրնանք յա-
ւելուլ նաեւ՝ աղուաղուիան) խմբագրութեանց բա-
ղագրութիւն մըն է: Տարբեր վիճակ չունին Վենե-
տիոյ գոնէ քանի մը (եւ անշուշտ նաեւ այլ) ձեռա-
գիրք:

Պէտք է յիշեցընել՝ որ այս ամէն ստանաւորք
յԱղեքսանդր՝ անտիպ են մնացեր. պատառիկ մը
կեշառեցւոյ ստանաւորէն (“Զայն արար, ձայն ա-
րար,”) եւ կտոր մ’ալ Գրիգորիսի Կաթուղիկոսի եր-

¹ Թ. 68. Թաղ. 249a, բ—բ, ա: Հմմա. Թ. 57Ա, էջ
137—139: Թ. 90Դ. Թաղ. 238b—239b:

² Թ. 90Դ. Թաղ. 232a—b:

³ Թ. 57Ա. էջ 134:

գերէն (“Այս է մակեդոնեան”)¹ հրատարակուեցան Սէսսանայ մէջ¹: Երկու պատառիկներուս բնագիրն ալ համեմատ է 90 Դ թուին. (թէեւ փոփոխակի իրարու սխալներն ալ կ'ուղղեն.) Եւ բաւական տարբերութիւն ունին 57 Ա ձեռագրէն. Երկուքն ալ չկան Թ. 68 ձեռագրի մէջ²: — Վենետիկոյ Թ. 1259 ձեռագրին Երկու հատակոտորոց վրայ յետոյ կը խօսինք: —

Ուշ ով էր Կեչառուեցի Եւ ինչ կեանք ունեցաւ՝ այս հարցման լիովին պատասխանել չենք կրնար. այսչափ քիչ տեղեկութիւն ունինք³: Ստոյգ գիտենք որ ԺԴ դարու վերջն եւ ԺԴ դարու սկիզբը կ'ապրէր, բայց ծննդեան եւ մահուան տարին դեռ անծանօթ է: Այբարտայ Հեղինակը Զատարեան⁴ յիշատակարանը Կէսսանց կարծելով՝ կը դնէ զինքը Պրօցլենց գերդաստանէն, (վասն զի կ'ըսուի հոն “պարոն եղբարոց իմոց եւ հարցն Պրօցլենց առնմին.”) Եւ թէ Հռոմ գացած Եւ հոն ընդօրինակած է Աղեքսանդրու վարքը, ուստի թէ գոնէ աշխարհիկ երէց,, էր: Թէեւ այս ամէն ցուցմունք անզօր են, (վասն զի յիշեալ յիշատակարանը Զատարեային է Եւ ոչ խաչատրոյ Կեչառուեցւոյ,) բայց հանուած հետեւութեանց այն մասը՝ թէ Պրօցլենց տնէն Եւ

¹ Հ. Ղ. Վ. Ալիշան Սէսսան: Վենետ. 1885, էջ 399, ձն. 1—400:

² “Ձայն արար.,, Հմմտ. 90Դ. Թղ. 63ա—բ: Թ. 57Ա, էջ 38: “Այս է Մակեդոնական.,, Հմմտ. Թ. 90Դ. Թղ. 61ա—բ Եւ 57Ա, էջ 37: — Առաջին կտորին մէջ Սէսսան ունի ուղղութեամբ “Ճ-իսրա բոլոր.,, մինչ 90Դ “Ճ-իսրա բոլոր.,, բայց քիչ մ'ետքը Սէսսան կ'ըսէ “Աճապարեալք բարէ գնդի.,, ուր 90Դ (Եւ 57Ա) լաւ եւս “Ռազմի.,, : Նոյն տան վերջը Սէսսան Եւ 90Դ “կէսք կայ ասեն յանդուիտ.,, ոչ լաւ, ուր 57Ա “Ալալ ասեն,, եւն ունի ուղղութեամբ: — Գրիգորիսի կտորին մէջ Սիսուան նոյն է 90Դ ձեռագրի հետ կէտ առ կէտ, բայց 57Ա լադ բարբեր, տողեր անգամ ահնման են տեղ տեղ:

³ Հմմտ. Հ. Ղ. Վ. Ալիշան, Այբարտ, Վենետիկ 1890, էջ 267—268:

⁴ Հմմտ. վերը էջ 88—89:

անշուշտ եկեղեցական էր՝ ուղիղ է, զոր զիտենք
այլուստ։ Մեր Մատ. թ. 57 Ա ձեռագիրը, որ
Պրա-շենց պոհմէն սերող Զաւարէայի ձեռագրէն է,
կը զրէ տեղ մը¹։ “Զաւարմարող սորա շխաւադար-
կէւստեցէն, եւ է սոցին շաւա-էղէ Զաւարէայ Եղիսիո-
պոս՝ դժողս եւ նկարողս Աղեքսանդր գրոցս յիշել
ի Տէր։” Ուրիշ տեղ մ’ալ ուր Կեչառուեցի Հոմե-
րոսը յիշելով՝ աւելցուցեր էր այս տողը։ “Այսպէս
եւ դու առ ի մըտի՛ Ծոյլ եւ ծանակ Կեշտեցէն²,
ինչպէս յիշեցինք վերը, Զաքարիա զրեր է նոր
ոտանաւոր մը, եւ ի մէջ այլոց հետեւեալ տողերը³.
“Զաւարտապէտն աստուածազարդ՝ շխաւադար-ըն իւ-
շտեցէ։”

Եւ է շաւա-էղէ նորին՝ Զաւարէայ ախմար
գնանցէ,

Բազում ջանիւ նորոնիւ շանչառակ հարանց էմ
նախնէ, ”

Խաչատրոյ՝ Պոօշեանց անէն րլալն ուրեմն
ստոյգ է. էր նաեւ անշուշտ եկեղեցական, ինչպէս
այս խօսքերը կը ցուցընեն։ Իսկ այն գանձին խո-
րագիրը՝ զոր ի մէջ կը բերէ Այրարատ⁴, որ է. “Եր-
ժեաց ըզսա Կեշտեցէն, Հայր՝ Միւտէւ Վարդա-
պէտն, ” կրնայ ցուցընել որ աշխարհիկ երեց էր։

Պոօշեանց գերդաստանը՝ որ նախնաբար Անտ-
կառքակայ եւ Վարդանանց կը կոչուէր՝ Հասան-
Պրա-յէ (ԺԳ դար) մեծանուն քաջութեամբն առաւ
Պրա-շենց ազգանունը. ուստի այս ժամանակէն
ետքն էր Խաչատրուր։ Այս նկատմամբ անգին կտոր
մը կը յիշէ Այրարատայ հեղինակը՝ Խաչատրուր Կե-
չառուեցւոյ Ուբ+ վասն Աւելուն պան Արեւելուն
գրութենէն, որ է այսպէս⁵, ”

¹ Թ. 57Ա, էջ 141։

² Թ. 90Դ, Թղ. 69ա առ Պտմ. Աղեքս. ՃՒԲ։

³ Թ. 57Ա, էջ 42։

⁴ Այրարատ, էջ 268, ա., 34։

⁵ Հմմտ. Այրարատ, էջ 268, ա. 15—22։

“ԶՊ-Հ-Ն Պ-Ա-Ա-ՀՆ զարդ հեծելի,
ՈՐ զԵՐԿաթի դուռն առներ փոշի, . . .
կամ չէ-՛ ՌԴԻ+ՀՆ զարմանալի
ԶՄՒՐԵՎ, Վ-Ա-Ա-Ի, կորիւնքն Առիւծի,
Զայրն զօրաւոր ի պատերազմի
ՎԼԴՐ-Հ-Ա-Ա-Ն բաղուկն քաջիո եւն:

Խաչատուր ասոնց ժամանակակից էր ուրեմն՝
գոնէ ըստ մասին, եւ այս երեքն են “ըստ արձանա-
դրի Պահարանին Ա. Գեղարդան՝ մեռեալ են նախ
քան 1268 ամին¹:,, ԿԵՂԱՔ-ԵՇի մականունն անկից
է որ ԿԵՂԱՔ-Դիւղն ու Հռչակաւոր մենաստանն՝
որուն առաջնորդաց բաւական շարք մը կը յիշուի
պատմութեան մէջ, սեպհականութիւն էր Պռօ-
շեանց²: (— Միտ դրուի որ վերը յիշուած կտորին
մէջ ՔՆ-ՆԵՐԻ կը կոչէ Զաքարիա իւր տոհմը: —)
Թերեւս նոյն իսկ այս ԿԵՂԱՔ-աց վանաց առաջնորդ
էր Խաչատրոյ շառաւիղէն՝ Զաքարիա, որ “Եղիս-
էնուն”, կը կոչէ ինք զինքը, եւ որուն ժամանակն
որոշ չեմ կրնար դտնել: Այբարտա Զաքարիայի
այն խօսքին մէջ թէ Աղեքսանդրի վարքն Հռոմ
գրեց եւ բերաւ “ի Հայս պարզեւո մէծ Հարություն
եւ ուղ Հարություն էնոյ Եսայեայ³, „ կը հասկը-
նայ (ԿԵՂԱՔ-Եցւոյ կարծելով յիշատակարանը՝)
Հռչակաւոր ԵՍԱՅԻ ՆՀԵՇԻՆ (ԺԳ դարու վերջը:)
Բայց անհնար է այս, վասն զի այն ատեն Զաքարիա
հասակակից կը լլայ Խաչատրոյ, որուն շառակիշին
է եւ այն՝ բաւական ժամանակ ետքը. որ ուղելով
նմանիլ ԿԵՂԱՔ-Եցւոյ Կալիսթենեայ գրոց նկատ-
մամբ ըրած ջանից՝ ինքն եւս ջանացեր է “բազում
ջանիւ ՆՈՐՈՒԵԼ ԿԱՂԱՊԱԿ հարանց ՆԱԽՆԵ:,, Այս Զա-
քարիայի վրայ կը լուէ Այբարտայ հեղինակը:
ԿԵՂԱՔ-Եցւոյ նոր գրուածք մ'ալ կը յիշէ

² *L. disim.* U. *gymnopus*. Lq. 339, 8u. 1-340.

² Կեչառուաց վանաց վրայ՝ հմմտ. Այբաբապ, էջ
259—268, ուր եւ ի մասնաւորի էջ 269 գլուխեանց ազնուա-
կան տոհմին վրայ՝ հանդերձ ազգաբանական տախտակով:
Հմմտ. նաեւ էջ 239—344 եւն:

³ Ph. 57 U. L. 144:

Այրաբար՝ այս տիտղոսով. “Սկսեալ յաշխարհարար ներածմանց՝ կարճ ի կարճոյ համառօտ պատմութիւն” Հին եւ Նոր կտակարանաց¹. Նաեւ այս՝ ոտանաւոր: Երդարանաց մէջ բաւական տաղք կան կեշառուեցւոյն անուամբ: Մեր ձեռագրաց մէջ կը գտնեմ երեք հատ գլխաւորաբար, եւ այս երեքը միայն կը յիշէ Այրաբար. այսինքն 1. “Թէ մարդ ես եւ միտս ունիս.”, 2. “Այս կեանքս է յերազ նըման.”, եւ 3. Ես եմ կորուսեալ ոչխար²:” Կարեւորագոյն է նոր կտոր մը՝ որ ինձ միայն մեր Մատենադարանի Ոսկեփորկէ մը ծանօթ է³ այս անուամբ.

“Խաչատուր Վարդաղետի Կեշառացոյ ժողովեալ ի ստոյդ օրինակէ Վասն գալստեան Աստուծոյ առմարդիկ. կուսածին թագաւորին Քրիստոսի Աստուծոյ մերոյ Զժամանակն եւ զթագաւորն համառօտ:” Այս տիտղոսն արդէն կը ցուցընէ գրութեանսինչ աղաւաղութիւն կրած ըլլալն, որ տեղ տեղ համառօտուած է չը չէն: Զայս կրնանք իմանալ հետեւեալ խօսքէն. “Եւ շ. բիւր կուռք առէ Խաչատուր Վարդաղետն⁴, որ գրչին արդիւնքն է: Գրութիւնս կարեւոր է այն կողմանէ՝ որ Խաչատուր շատ մը “ծածուկ”, ու “նուրբ” գրքերէ կոչումներ կ’ընէ, որուն վրայ ուրիշ տեղ կը յուսանք թէ կրնանք խօսիլ: Հոս մեզի կարեւորն այն է՝ որ սոյն գրութեան մէջ պատառէի մը փոխառնուած է Սուտկալիսթենէսէն: Խաչատուր ամենեւին չի յիշեր հոս՝ թէ ուրիշ տեղէ մըն է այն խօսքը: Այս կտորն է հետեւալը:

¹ Այրաբար. էջ 268, ա, 41:

² Առաջին երկուքը՝ մեր Մատ. թ. 112, վերջինը՝ թ. 46 ձեռագրաց մէջ:

³ թ. 56 Ա. էջք՝ յծ-յծը. վերջն է. “յիշել աղաշեմ զսուտանուն վարդաղետու մեկնիչ առ Աստուծու, Միտ դրուի որ հօս երկու անգամ ալ “վարդաղետու”, կը կոչուի Խաչատուր (հմմտ. նաեւ վերը.) զոր ուրիշ տեղ մը չէ գտած Այրաբարայ հեղինակը. (Այրաբար, էջ 268, ա:)

⁴ թ. 56 Ա. էջ յծզ:

ԿԱԼԻՍԹԵՆԻՍ

(b, b₂ 5, 1-4 :)

“Քանզի են իրավունքեր+,
Նշանալոյն+ , երազութագր+ ,
Ամսովունքեր+ , եւ լուսա-
գէտք , ծննդաբանք , բար-
դափելութ+ , ճակատափեր+ եւ
որ կոչին ժանի+ , ընդ որովք
ամենայն գիւտական հարց-
մունք անկեալ դնին^{1:} ,”

Խ. ԿԵՐԱՊՈՒՏԵՑԻ

(26a, 56 U. I. 8q:)

“Ժողովեցան . . . Երազա-
հետ+, Նշանաւոյժ+, աստեղ-
որդոր+, մագլուհետ+, լուի-
նատեսք, Ճննդոբուն+, Բու-
րդիւր+, Թախորդիր+, Մո-
խակիւսք, ըռամախոսք 2 : ,

Քանի մը մանր տարբերութիւնք չհաշուելով՝
նոյն է պատառիկս Երկուքին մէջն ալ. յոյն բնա-
գիրք տարբերութեան կոյտ մը կը դնեն մեր առջեւ:

ԱԵՀԱՌՈՒԵցւոյ այս ճառը կրնար գուցէ աւելի
նման կտորներ մատակարարել մեղ, եթէ իւր նախ-
կին ձեւով առջեւնիս ունենայինք: Մեր ձեռագիրն՝
ինչպէս ըսինք, բացի աղաւաղութիւններէն կրած է
տեղ տեղ նաեւ համառօտութիւններ: Այս գրչէն
է ճառին վերջը դրուած սա տողը. “Յիշել աղաչեմ
զուտանուն վարդապետս մեկնիչ՝ առ Աստուած:”

² Զեռագիրը քանի մը սխալ ընթերցուածներ ունի,
այսպէս. “աստեղադրտ, . . . լուսաբ, . . . մոգահիւս+ : ,
իսկ “ըռամախօսք, երկըայտկան կը մնայ:

Վերը շատ անդամ յիշեցինք Զաւարէայէ
խմբագրութիւնն, որուն դլսաւոր ներկայացուցիչն
է 57 Ա ձեռադիրն։ Զաքարիայի ընթացքն այնպէս
նոյն է Խաչատրոյ հետ՝ որ մինչեւ անդամ անոր Յի-
շատակարանին բնագիրն իրեն դործածեր է։ Այս
յիշատակարանը դրինք վերը¹, ինչպէս մի քանի
մանր յիշատակարանները յիշեցինք արդէն², որոնք
յայտնի կը ցուցընեն Զաքարիայի խմբագրութեան
ինչ ըլլալը, այսինքն՝ ընդօրինակութիւն Խաչատրոյ
ձեռագրին, (— քանի մը բնադրական զարտուղու-
թեանց վրայ յետոյ կը խօսինք, եւ կը տեսնենք որ
57 Ա Զաւարէան ձեռագիրն կեցաւուեան խմբին մէջ
ուրոյն ստորաբաժանում կը կազմէ. —) յաւելուած
նոր սոսանառաց, նիտիներուն եւ ծաղկադրութեանց, կամ
իւր խօսքերով³ “Քրեցէ իմով ձեռամբա” (“զայս պատ-
մութիւնս աշխարհակալին Աղեքսանդրու”)⁴ ի մեծ
քաղաքն Հռոմ առ պապն ֆուանկաց . . . եւ զարդա-
րեցէ սսկով եւ պնաւրինակով, եւ սոսանառով . . .
բերեալ ի Հայս պարդեւս մեծ վարդապետին եւ
քաջ վարդապետին Եսայեայ եւ պարոն Եղբարցն
իմոց եւ հարցն Պուաւշանց տոհմին։ “Հոս “զարդա-
րեցի սսկով”, ըսածը նիտիներուն վրայ է, զոր միշտ
պարծելով կը յիշէ. այսպէս “Զաքարէ Եպիսկոպոս
դժողս եւ նիտինը⁵ Աղեքսանդր գրոց, , , եւ “ի Զա-
քարիայ Եպիսկոպոս նիտինը⁵”։ Իւր նկարասիրու-
թիւնը կը ցուցընէ նաեւ այլուր կալիսթենէսի ան-
դուխս մարդկան եւ նմանեաց վրայ գրելով⁶.

“Որչափ որ ստեղծեալ է զմարդն ի հողոյ՝ այսպէս չէտեսած
կամ բընաւ ի միտ ընկած էտո՞ է գիրս սուրբ Նըմբան,
թու մարդն անդլուխ լինի՝ նայ Երթայ ուրեք հեռացած,”
եւն :

¹ Տես վերը՝ էջ 88։

² Տես վերը՝ էջ 126։

³ Թ. 57 Ա. էջ 144, 8—13։

⁴ Թ. 57 Ա. էջ 141, 13։ Հմմատ. 144, 2. “Զաքարիա
Եպիսկոպոս գիրս եւ նիտինը”։

⁵ Թ. 57 Ա. էջ 139, 22։

⁶ Թ. 57 Ա. էջ 94։

Անշուշտ իւր խմբագրութենէն են ընդարձակ օրինակաց մէջ երեւցած նկարները, որոնք հարկաւ յընթացս ժամանակաց ըստ գրչաց եւ նկարողաց ախորժակին փոփոխութիւն կը կրէին, եւ վերջապէս՝ նկարողաց սակաւութեամբը՝ շատերուն մէջ բոլորովին կը պակսէին։ Ինծի ծանօթ օրինակաց մէջ նէտ ունին միայն Վենետիկոյ թ. 424, (— 1259ի մէջ նկարներու համար դատարկ տեղ թողուած է, բայց մոռցուեր է նկարել. —) մեր Մատ. թ. 90 դ եւ 57 Ա ձեռագրին նախագաղափարը. որ շատ տեղ ունէր նաեւ “Ճաղինուն”, կամ զարդաձեւեր¹։

Երկրորդ՝ “Գուգարինականով”, զարդարած կ'ըսէ Զաքարիա, այսինքն տնօրինական ստանաւորներով, զորոնք միայն 57 Ա ձեռագրիս մէջ կը դտնենք։ Ասոնց կարգէն է ԻԱ (էջ 11) հատածին վիշապահմայութեան առթիւ գրուած 80 տող ստանաւոր մը սատանայի զմարդ հրապուրելուն եւ Քրիստոսի մարդեղութեան վրայ², որուն սկիզբն է “Այն էր կորըստեան պատճառ՝ որ եհան զԱդամ ի դրախտէն։” Այսկարգէն են անշուշտ նաեւ այս կտորները. “Նախախնամութիւն վերին ըզքեզ ընտրեաց³։” “Մարմին է ի խոտ նման որ ծաղկի՝ Դաւիթ վկայեց⁴.” Եւն։ Թէ ի՞նչ անհեթեթութեանց կը տանի այս ճիգն ամէն բան նմանցընելու տնօրինականաց՝ բաւական կը ցուցընէ հետեւեալ կտորն, ուր խօսքն է Բեթրիկացւոց բոնաւորէն յափշտակուած կանդաւղէսի կնոջ Աղեքոանդրի ձեռօք աղատման վրայ⁵։ Հոս կ'ըսուի⁶.

“Որով աղատեցեր զհարսն իմ՝ քեզ շահեր անուն գովելի. Անեցիր շփորսուն է – էղեր նաև Մուշեսի։”

¹ Հմմտ. նաեւ լուսանցագրութիւն մը յէջն 135 — 136, ուր կ'ըսուի. “Գրո՞շ է յուրինակն թէ թուխտ է անկել, նա ի տեղն թողաք, մի կարծեր թէ Ճաղինութեղ է։”

² Թ. 57 Ա. էջ 6—8։

³ Թ. 57 Ա. էջ 16։

⁴ Թ. 57 Ա. էջ 28։

⁵ Պտմ. Աղեքո. ՄԼԳ, էջ 153 եւն,

⁶ Թ. 57 Ա. էջ 121.

Ոտանաւորիս քովը նշանակուած է “ԶՔ” համառօտութիւնը. (— վերիններուն քով նշանակուած չէր. —) վասն զի 57 Ա ձեռագիրը շատ տեղ նշանակած է լուսանցքին վրայ այն նշանաւոր կտորները՝ որ Զաքարիայի են, որով կրնանք գտնել թէ ինչ բան աւելցուցած է Զաքարիա Կեչառուեցոյ ոտանաւորաց վրայ: Այս ոտանաւորք մեծաւ մասամբ Կեչառուեցոյն եւ Գրիգորիսի ոտանաւորաց հետխառն են, այնպէս որ շատ բան 57 Ա “ԶՔ” անուամբ կը յիշէ՝ որ միւսներուն մէջ անանոն կցուած է Կեչառուեցոյ գրութեանց մէջ: Այսպէս են օրինակի համար հետեւեալ կտորները. “Խաշինք ’ւ անասունք եւ հաւտք¹ .” “Քնար եւ երազ տեսար² .” “Զարքունիս Կանդակէ³ ,” (որ երկար կտոր մըն է.) “Գաղարեցար Աղեքսանդրէ⁴ ,” եւն կտորները: Այս կտորներուս մէջ միայն մէկ մասն ունին միւս ձեռագիրք, եւ այն՝ անանոն: Եւ արդէն ասկէ կրնանք իմանալ՝ որ Զաքարիա տեղ տեղ ուրիշ բան չէ ըրած՝ բայց եթէ արդէն գտած ոտանաւորն ընդլայնէլ եւ փոփոխել. այսպէս է մանաւանդ “Այս Հոմերոս զմիւռնացի⁵, տաղը՝ որուն առաջին հինգ տողը Կեշունեցոյն է, բայց վերջն՝ ուր կ'ըսուի, “Այսպէս եւ դու առ ի ճակ, ծոյլ եւ ծանուի Կեշունեցի⁵.” փոխեր է Զաքարիա “զվարդապետն աստուածազարդ զխաչատուրն կեչառեցի⁶ ,” եւն, զոր վերը դրինք: — Միայն 57 Ա ձեռագրին մէջ, եւ այն՝ “ԶՔ” նշանակուած են այս կտորները. “Խիստ շատ ականջ

¹ Թ. 57 Ա. էջ 66: Հմմտ. 90 Դ. Թղ. 102a, եւ 68, Թղ. 213b, բ:

² Թ. 57 Ա. էջ 67: Հմմտ. 90 Դ. Թղ. 102a եւ 68 Թղ. 214a, ունին միայն նախընթաց տունք՝ “Քո քունդ արթնութիւն արժէ ւ.”

³ Թ. 57 Ա. էջ 119—120: “Սոյնիմաստ շնչին կտոր մ'ունին 90 Դ. Թղ. 205a. եւ 68 Թղ. 233b, բ:

⁴ Թ. 57 Ա. էջ 134: Հմմտ. 90 Դ. Թղ. 232b: Թ. 68 Հունի:

⁵ Թ. 90 Դ. Թղ. 69a:

⁶ Թ. 57 Ա. էջ 42:

Դրիբ արքայ¹ . „ ՅՈԼՈՄՊԻԱՅԵ ՏՆՈՒՆԴ² . , Եւն : ԿԵ-
ՀԱՌՈՒԵԱՆ կտորի մը ծայրը չորս տող յաւելուածի
մը համար գրուած է նոյնպէս „ Զաքարիայի³ : , Այս
կտորը՝ խառնուրդ մը՝ կը դնենք հոս լեզուի օրինակ .

“ Դառնատեսիլ այս խեցգետին , որ առբինավ էր հայիսպէն .
Ը ՀՅՈՒՅՆ ԲՆԱԿԱՆ ՀԱՅՐԱՎԱՐ Պարառնաբար ազգի սմին⁴ . . .
(6 տողք) Առբարդանայ ասեն սմայ , || Եւ իւշչիաբ
յորջորջի սայ .

Ի ճախս դաշտաց սայ իւս իւնայ , || Ակարեն տանուտէր
իւս իւնայ :

Ոտանաւորներէս ոչ մին իսութիւն ունի , ինչպէս
ունին ուրիշ երկու կտոր՝ Գ Բարառնութեան վրայ
յօրինուած երկու ոտանաւոր խօսակցութիւն Հռու-
քսանէի եւ Աղեքսանդրու : Առաջնոյն վերնագիրն
է⁵ . “ Հռոքսիանէ ասէր զիաֆայս առ Աղեքսանդր . է
Զատարէ եղիսկոպոսնիարողէ : — Շուռ տուր տապանիդ՝
ասեմ : , իսկ երկրորդինն է⁶ . “ Զայնէ աշխարհակալն-
ի գերեզմանէն առ Հռոքսիանէս , եւ ասէ զիաֆայս .
է Զատարէ եղիսկոպոսէ : — Խաբող 'ւ անցաւոր էր
կեանքս . , եւն : — Ասոնցմէ դուրս թէ կան ուրիշ
կտորներ Զաքարիայի՝ որոշ չենք կրնար ըսել : Ինչ-
պէս նաեւ ոչ այն ամէնն՝ որ ձեռագրաց մէջ Զատա-
րէնէն կը տրուի՝ պէտք է որ ապահովութեամբ վերջ-
նոյն ըլլայ . (վասն զի ձեռագրաց նաեւ յայսմ կը ած
աղաւաղմունքը ծանօթէ , եւ ցանցառ չեն դէպքեր՝
որ մի եւ նոյն կտորը մին այս , միւսն՝ այն հեղինա-
կին կ'ընծայէ . —) նոյնպէս նաեւ կրնան շատ մ'այն
անանուն կտորներու մէջ Զաքարիայի ըլլալ , ինչպէս
արդէն քանի մ'այսպիսի կտորներ յիշեցինք : Յա-

¹ Թ. 57 Ա. էջ 46:

² Թ. 57 Ա. էջ 59:

³ Թ. 57 Ա. էջ 94—95:

⁴ Այս կտորն ունին նաեւ 90 Թ. Թղ. 132ա: Թ. 68.
Թղ. 224ի , բ:

⁵ Թ. 57 Ա. էջ 139:

⁶ Թ. 57 Ա. էջ 140:

մենայն դեպս Զաքարիայ Եմբաֆրունին ամեն կողմանէ չի կրնար համեմատուիլ Աւշառացւոյ խմբագրութեան հետ՝ որ հիմն է առաջնոյն:

Օ աքարիայէն աւելի նուազ նշանակութիւն ունի Գրէտրէս Աղմամարայ կաթուղիկոսին (ՃԶ դարու սկիզբը) Կալիսթենէսի հայ բնագրին հետ ունեցած աղերսը: Բուն բնագրէ կողմանէ եւ ոչ գիտենք թէ Գրիգորիս ընդօրինակութիւն մ'ըրած է Վարուց Աղեքսանդրի եւ անոր մէջ հիւսած իւր ոտանաւորները՝ թէ առանց ընդօրինակութեան անկախ գրած է զանոնք՝ որոնք ապա մուտք գտած են ձեռագրաց մէջ: Վերջին ենթադրութիւնը քիչ մը դժուար կ'երեւայ: Բայց որեւիցէ դիպաց մէջ՝ բնագրոյ նկատմամբ Գրիգորիս քան մ'ըրած չէ՝ որշափ գիտենք: Իւր ոտանաւորներն այն դիրքն ուբախտն ունեցած են՝ ինչ որ ունեցած տեսանք Զաքարիայի տաղերը, եւ ինչպէս որ ցայս վայր եղած խնդրոց մէջ ստիպուած էինք յիշել շատ տեղ նաեւ զԳրիգորիս: Իւր ոտանաւորաց մէծ մասը կայ երեք (90 Դ, 57 Ա եւ 68) ձեռագրաց մէջն ալ, բայց 68 միշտ անանուն ունի այս կտորները. մնացելոց կէսը միոյն մէջ անանուն է, միւս կէսը՝ միւսին մէջ:

Գլխաւորաբար Թ. 90 Գ ձեռագիրն ունի “Գրիգորիս” նշանակուած շատ կտորներ, որոնց շատը 57 Ա եւ 68 մասամբ միայն ունին՝ անանուն: Այսպէս Գրէտրէսէ անունը կը կրեն հետեւեալ կտորները. “Աենդանի այլ չենք լրսեր, որ անունն է բռնաժանի!”, “Սախահնամութիւն վերին՝ դու շարժող².”, “Այլ դու ուրախ կաց եւ խնդա³:” Ուրիշ կտոր մ'ունի այս խորագիրը. “Ի Գրէտրէսէ իշխանութեան ասացեալ արքային բերնէն: — Ինձ հանց ուժ ու

¹ Թ. 90 Դ. Թ. 152ա—Ե նաեւ Թ. 57 Ա. էջ 109: “Այս բռնաժանի,” տունն ունին եւ Թ. 68. Թ. 229Ե, բ:

² Թ. 90 Դ. Թ. 158Ա: Հմմտ. Թ. 57 Ա. էջ 112:

³ Թ. 90 Դ. Թ. 222Ե—223Ա: Հմմտ. Թ. 57 Ա. էջ 129, եւ 68. Թ. 239Ե, բ:

թեւ պիտեր¹: „Մէկ կտոր մը միայն երկուքն ալ (90 դ եւ 57 Ա) միաբան “ԳՐ”, կը նշանակեն՝ Բ. Բարառնութեան վրայ յօրինուածը՝ “ԱՅ իմ միամօր որդեակ².” զոր միայն 57 Ա ամբողջ ունի, իսկ 90 Դ չորս տող միայն՝ յաջորդ թուղթը պակաս ըլլալով։ Աւելի զարմանալին այն է՝ որ Ա. Բարառնութեան վրայ յօրինուած “Ազգեցէք ի տուն Պարսից³”, ոտանաւորն ըստ 90 Դ “ԳՐ”, (Գրիգորիո), ըստ 57 Ա “ԽԶ” (Խաչատուր) գրած է։ Թերեւս ուղիղն է վերջինը։

Ընդհակառակն միայն 57 Ա Գրիգորիոի կ'ընձայէ այս երկու կտորները։ “Կաֆոյն է Գրիգորիուս առ Աղէկսանդրոս։ — Աւազ զիմ աւուրբս⁴.” Եւ “Ասայինձ թէ ով ես դու⁵։”

Ինչպէս վերը տեսանք Սէսսան պատառիկ մը հրատարակեց Գրիգորիոի ոտանաւորներէն, որ կը սկսի “Այս մակեդանեան, բառերով. այս կտորն ունին 90 Դ եւ 57 Ա խառն կեչառուեցւոյ գրութեանց մէջ եւ անանուն, մինչ վենետիկեան (Թ. 1259°) ձեռագրոյն մէջ Գրիգորիոի անուամբ է։ Եւ արդեամբք նոյն վիճակն ունին ոտանաւորքս նաեւ Վենետիկոյ ձեռագրաց մէջ, որոնց մէջ Գրիգորիոի ոտանաւորք են “յերիւրեալք եւ յարմարեալք իւրաքանչիւր գլխոց՝ հանգոյն ոտանաւորացն կեչառուեցւոյն, մանաւանդ թէ երբե+ երբե+ իսունեալ+ եւ շինուեալ+ եւս ընդ նոյնու։” Վենետիկոյ գլխաւորաբար Թ. 1259 “ի բազում էջո է Գրիգորիուս կանոնակիուս Աղմամարցույ,” ոտանաւորներ կան։ Այս ձեռագրէն երկու կտոր ոտանաւոր Գրիգորիոի ունիմ առջեւս, որոնք միայն

¹ Թ. 90 Դ. Թ. 232a: Հմմտ. անանուն Թ. 57 Ա. Էջ 134 եւ 68. Թ. 241a, բ։

² Թ. 90 Դ. Թ. 239b (չորս տող) Ամբողջ՝ Թ. 57 Ա. Էջ 139: Կայս անանուն՝ Թ. 68. Թ. 249b, ա։

³ Թ. 90 Դ. Թ. 238b: Հմմտ. 57 Ա. Էջ 138: Անանուն Թ. 68. Թ. 249a, բ։

⁴ Թ. 57 Ա. Էջ 137: Անանուն՝ Թ. 68, Թ. 249a, բ։ Թ. 57 Ա. Էջ 70: Հմմտ. Թ. 90 Դ. Թ. 107a, եւ 68, Թ. 214b։

Թ. 1259 ին մէջ կան, միւս բոլոր Աւենետկեան ձեռագրաց մէջ կը պակսին, ինչպէս կը ծանուցանէ Հ. ՅՀ. Ա. Թորոսեան։ Առաջինը՝ “Խիստ սրտմտեցաւ Գարեհ ընդ փախուստն Անտիգոնոսին”¹ ունին (բայց անանուն) նաեւ 90 Դ, եւ 57 Ա եւ 68 (տներու շարքն այլափոխեալ.) մանաւանդ թէ 57 Ա եւ 68 տուն մ'աւելի ունին։ Այս կտորին մէջ ձեռագրաց տարբերութիւնք դոյզն են։ — ‘Նոյնպիսի է նաեւ երկրորդ կտորը՝ “Այ իմ աննման սուլթան.”’ որ շատ աւելի երկար է, եւ զոր անանուն ուստի իբր Խաչատրոյ՝ ունին նաեւ 90 Դ (սկզբան երկու տուն պակաս՝ թուղթինկած ըլլալով,) 57 Ա (նոյնպէս տուն մը պակաս) եւ 68 (վերջէն ութ տող պակաս²)։ Այսչափին կը բաւէ ցուցընելու՝ որ կրնան ուրիշ շատ կտորներ ըլլալ Գրիգորիսի՝ Կեչառուեցւոյ անուամբ կուտակուած ոտանաւորաց մէջ։

Այս Գրիգորիսի ոտանաւորաց երկու նշխարք կը դնենք հոս իբր օրինակ լեզուի։ Առաջինը միայն 90 Դ³ եւ Թ. 1259 ունին՝ “Այ իմ աննման սուլթան,” տաղէն։ Երկրորդն 57 Ա եւ 68 ձեռագրաց աւելի ունեցած մասնէ՝ և Խիստ սրտմտեցաւ Գարեհ, տաղէն, եւ այս տունը չունի Թ. 1259։

1. “Գարեհս յիմ արիւն ընկայ”⁴ ինձ կրակ անշէջ վառեցի,

Անցած ու գնացած բաներ՝ հին ու նոր հետեւ զուգեցի.
Գեմ իօսո՞ն է մոլու բերո՞ն որ անո՞ն է իմո՞տ իելցո՞ն⁵
Թէ իւր ձեռաց անո՞ն մոխիրն է գլխոյն իսկ ու նոտի⁶,
եւն։

¹ Թ. 90 Դ. Թղ. 108b, եւ 57 Ա. էջ 71—72։ Աւելի կտորը քիչ մ'ետքը կը տեսնենք։ Հմմտ. 68, Թղ. 215b—216a։

² Թ. 90 Դ. Թղ. 111a—b. Թ. 57 Ա. էջ 75 եւ 68, Թղ. 216b։

³ Թ. 90 Դ. Թղ. 111a. 17—22։

⁴ Թ. 57 Ա. էջ 72 եւ Թ. 68, Թղ. 216a, ա։

⁵ Թ. 1259 “ընկաւ։”

⁶ Երկուքին մէջ ալ ճիշդ այսպէս։

⁷ Թ. 90 Դ. “չը թափի։”

2. “Այ ձի Ռինչ առէի առնէո՝ զիս յայս երկրէս խոլըսէն. Առնուս յիմ հեծելն երթաս՝ և ի յանհուն գետէն զիս հանես¹.

Զամբա մանիշակ տամ քեզ՝ հառեւլորտ զինչ որ դուն սուրէ².

Ու փառք արարչին տամ քո՝ որ յալիտահա ընդիր սու ժու էս^{3:η}

Այսպիսի ռամկալեզու ոտանաւորաց բազմութիւն մ'ունի Գրիգորիս Աղթամարցի՝ որոնք բաւական յաճախութեամբ կ'ըլլան ձեռագիր երդարանաց մէջ, եւ մեծաւ մասամբ սիրոյ տաղեր են: Ոմանց վերջը կը դնէ թուականն եւ այն անձին անունն՝ որ իրմէ խնդրեր է նոյն երգը: Այսպէս “Ծաղկունքն ասեն հերիք արա,, տաղին⁴ վերջը կը յիշէ՝ որ “Աստուածատուր Մեծոփեցի յինէն խնդրեաց եւ ես դրեցի . . . Թվական Հայոց իննհարիւր եւթանասուն եւ երկու,, (1523): Ուրիշ երգոյ Տը⁵ (որուն սկիզբն է “Եղուկ ու հազար մի վայ,,) սկզբնատառք կը կազմեն այս խօսքը. “Եղկելի Գրիգորիսն ասել է Թվին Ձ(բբով) Ա(պիտիու) Դ(ու) :,, (= 1515:) Այս վերջին (Թ. 46) ձեռագրին մէջ է նաեւ “Գրիգորի Աղթամարցւոյ. Մարմինս ղհոգիս զրկէ,, տաղը: Իսկ մեր Մատ. Թ. 112 ունի նաեւ հետեւեալ երգերն ու տաղերը Գրիգորիսի Աղթամարցւոյ. 1. “Ահա այգիք մեր ծաղկեցան:,, 2. “Աստուածանկարպատկեր յօրինեալ ի յարարօղէն,, : 3. “Արեգակնավայլ գեղով, լի լուսին ի տասնուհընդէ. աչեր ծովի ծով ունիս:,, 4. “Դու ես յԱղենա դրախտէն, զոր տնկեր աջն անեղական:,, 5. “Դու ես արեգակ լուսին ի լրման:,, 6. “Մաքուր պատկերով՝ նման

¹ Թ. 68. “Դարեհի զաւրացն ազատես,, փխնկ. “ի յանհուն . . . ,

² Թ. 68 “մանուշակ . . . զինչ որ դու ուտես:,,

³ Թ. 68 “ուժեղ ես:,,

⁴ Մեր Մատ. Թ. 112: Տաղին խորագիրն է “Տաղվարդին եւ պլառուլին ի Գրիգորիս կաթուղիկոսէ Աղթամարցւոյ:,,

⁵ Մեր Մատ. Թ. 46:

Հրեշտակի : „ 7. “Դու դրախտ յԵղեմա անկեալ
յանեղէն : „ 8. “Գարունն երեկ պլպուն յայդին . „
եւ 9. “Անեղին տաճար, բանին բարերար : „

Ա երջապէս երիս- աեղ կը տեսնենք 57 Ա
ձեռագրին մէջ “Փ”, նշանաւ ստանաւորներ : Այս
նշանը չենք դիտեր ինչ կրնայ նշանակել. վասն զի
“ԽԶ.” “ԳԲ”, եւ “ԶՔ”, նշաններէն եւ ոչ միոյն
հետ շփոթութիւն կրնայ ըսուիլ ըստ ինքեան : Սա
ստոյդ է՝ որ այս նշանը կրող կտորին մէկը վերը
յիշուած “ԱՅ իմ աննըման սուլթան”, ստա-
նաւորին մէկ տունն է, որ կը սկսի “Կանդնեալ ի-
կառս երիվարաց”, բառով¹, եւ զոր թ. 90 դ, եւ 68
ունին անանուն, իսկ Վենետիկոյ թ. 1259 “Գրիգո-
րիսի”, Կընծայէ: Երկրորդ կտորը կը սկսի “ԱՅդ չէ
ծառայ քան թէ պարսիկ²”, բառերով, զոր նոյնպէս
ունին թ. 90 դ եւ 68 առանց որեւիցէ անուան:
Այս խնդիրը կը մնայ ուրեմն անլոյծ: —

Նոր եւ մեծ, եւ այն՝ բուն բնակչուն նկատմամբ
իւմբական չգտանք ցայս վայր. բայց թէ նաեւ
ոյս կերպարանափոխութիւնը կրած են Վարուց Ա-
ղեքսանդրի ինչ ինչ ձեռագիրք՝ կը տեսնենք առա-
ջիկայ մասով: Բայց որովհետեւ այս ձեռագիրք ու-
րոյն իսումբ մը կը կազմեն՝ պէտք է նաեւ ծանօթ-
հայ ձեռագրաց վրայ կարեւոր քանի մը տեղեկու-
թիւններ տալ եւ ասոնց այլեւայլ շեշտը կամ
իւմբերը զանազանել:

¹ Թ. 57 Ա. էջ 75: Հմմտ. 90 դ. Թղ. 111a, 5 եւն:
Թ. 68. Թղ. 216b, բ:

² Թ. 57 Ա. էջ 63: Հմմտ. 90 դ. Թղ. 97a—b: Թ.
68. Թղ. 212a, ա — բ, ա:

5.

Հայկական ձեռագիրք եւ իրենց կրած այլայլոհթիւնը:

Այսոյն-Կալիսթենեայ հայ բնագրին ձեռագիրք երկու գլխաւոր խումբ կը բաժնուին՝ ընդարձակ եւ համառօտ։ Առաջինք թէեւ ունին այլեւայլ ստորաբաժանում, բայց աւելի հաւատարիմ մնացեր են հին նախաբնագրին։ Աերջինքս ըստ բուն ընդարձակութեան բառիս՝ նոր խմբագրութիւն են։ Ասոնց վրայ կարգաւ կը խօսինք ըստ կարելոյն համառօտ։

Վենետիոյ տաս ձեռագրաց վրայ սա տեղեկութիւնը կու տայ հրատարակիչը¹։ Տաս ձեռագիրներէն եօթն ընդարձակ խմբէն է։ Ասոնց միայն հինգ հատին թուականը կը դնէ այս տարիները²՝ ԶՀԵ (1526), ՌԿ (1611), ՌՃՓ (1663), ՌՄԼ (1788) եւ ՌՄԿԳ (1814)։ Ընդարձակներէն մին՝ ամէնէն ընտիրն՝ առնուած է հիմն հրատարակութեան եւ նշանակուած Բ տառով (= Բնագիր տպագրութեան)։ Երկու ուրիշ ձեռագիր ալ՝ ուրոնք բաւական փոփոխութիւն կրած են, նշանակուած են Ե (= Երկբայական) եւ վերջապէս երրորդ Մ'ալ Ա տառով (= Սոյ օրինակ) իբր ամէնէն աւելի այլայլեալ։ Համառօտք նշանակուած են Հ, որոնց “նորագոյնը”, ՌՃՓ (1665) թուականը կը կրէ։ Հրատարակութեան մէջ այս համառօտութեամբք շատ մը կարեւոր ձեռագրական տարբերութիւններ նշանակուած ըլլալով՝ քիչ շատ այս ձեռագրաց իրարու հետ ունեցած աղերու կրնանք կշռել։ Միայն ցաւալի է՝ որ տարբերութեանց մէջ

¹ Պատմ. Աղեքս. Յոջբ. 10—12։

² Ինչպէս պիտի տեսնուի այս թուերէն ոմանք չեն համաձայնիր Ա. Հ. Յովհաննու Թոորոսեան Արդապետի տուած թուականներուն հետ. թէ որն է ճշդագոյնը՝ այժմ որոշել չենք կրնար։

ոչ թէ առանձին ձեռագիրք զատ զատ նշաններով որոշուած են, այլ յընդհանուրն զրուած “Մի Օր.” “Երկու Օր.” եւն: Այս պարագան շատ կը նուազցընէ հրատարակութեան արժեքը. այնպէս որ բաց ի Բ եւ Ս համառօտութեամբ նշանակուածներէն՝ միւսները չենք գիտեր շատ տեղ թէ որ ձեռագիրները կ'ակնարկեն:

Բ տառով նշանակուածն է ամէնէն ընտիր ձեռագիրն, որ է Վենետիկոյ թ. 424: Անթուական է ձեռագիրս, (ըստ հրատարակչին ԺԳ դարու,) գեղեցիկ բոլորգիր, “ընտիր յոյժ, գործ ճարտար դրչի,¹” եւ մէկ դրչէ ելած, “բաց ի սեւագիր ծանօթութիւններէ կամ բացատրութիւններէ պատկերաց՝ որ նոյն իսկ պատկերաց շուրջը կամ քովը զրուած են:,” Կեշառուեցւոյն ստանաւորը զրուած են կարմրաւ պատկերաց երեսը, որ դրեթէ ամէն երկու էջ կը գտնուին: Նիւթն է հին հաստ եւ ոզորկեալ թուղթ. (թուղթը 129. մեծութիւն՝ 29 × 18 սանդիմեդր. դրութիւն՝ միասիւն 21 × 14 սանդ. տողը՝ 33—34:) Ըստ տեղեկութեան, զոր կու տայ Մեծ. Հ. Յովհաննէս Վ. Թորոսեան, սկիզբէն 6—8 եւ բուն մարմնէն 10—12 թուղթ պակաս է եւ կամ մեծաւ մասամբ պատռած: Այս պակասները կը գտնենք արդեամբք նշանակուած հրատարակութեան մէջ, ուր բաց ի մանր պակասներէ՝ կան նաեւ մեծամեծ կտորներ եւ էջեր անգամ²:

Բնագիրս ընտրելագոյն եւ “զգուշաւոր հարազատութեամբ պատկառելի”, է. բայց այս՝ միայն համեմատութեամբ միւսներուն: Պիտի տեսնենք որ

¹ Պատմ. Աղեքս. Յովք. 11: Զեռագրիս գրիչն է “Ներսէս սարկաւագ:,” Տես վերը՝ էջ 87 Ծն. 1:

² Պակաս կայ փոքր՝ ԺԶ, էջ 9, 25. ՄՖԲ, էջ 131, 7. ՄՁԵ, 186, 4 եւն: Թուղթ մը կը պակսի՝ ԿԵ (Հմմտ. էջ 31. Ծ. 1.) տասուերկու տող՝ ՃՂԲ (էջ 108, 11—22.) ամբողջ ՃԽԳ եւ ՃԽԳ հատածները (էջ 61, 1—63, 6.) հատած մասն ուրիշ տեղ (Հմմտ. էջ 181, Ծ. 1.) ՄՁԳ (էջ 184, 25—185, 10.) ՃՁԵ (103, Ծ. 4) եւն:

աղաւաղմանց մեծ խումբ մը կը գտնուի նաեւ այս
բնադրին մէջ։ Առ այս բաւական է նաեւ միայն դի-
տել Բ տառով նշանակուած այն “խանդարեալ”,
կամ “անընթեռնլի”, տեղերը ճշդիւ հօն՝ ուր իրմէ
ուղիղ ընթերցուած կը փնտուինք միւսներն ուղ-
ղել։ Համար։ Ճիշդ այսպիսի շատ տեղեր կը լքանէ,
զմեղ Բ բնադիրը²։

Եթէ միտ գնենք այս կէտերուն՝ կը տեսնենք
որ շատ չափազանց է այն հնութիւնը, որ կը տրուի
այս ձեռադրին, զոր ժադարե կը դնէ հրատարակիչը։
Նաեւ անկարելի է այս՝ վասն զի Բ կեչառուեան
խմբագրութենէն է ստուգութեամբ։ Մանաւանդ
թէ պէտք ենք ըսել այս տիսուր ճշմարտութիւնը՝
թէ բոլոր ընտարյակ օրինակք վենետիոյ եւ Վիեն-
նայի, (— որչափ ինծի ծանօթ է նաեւ այլք —)
ուստի նաեւ Բ (Թ. 424) յետկեչառուեան մէկ օրի-
նակէ մըն են յառաջ եկած։ Շատ կէտեր աներկ-
բայ կ'ընեն այս կարծիքը։

Կարեւոր նշան մըն է առ այս նախ՝ որ ճիշդ
այն պակաս եւ աղաւաղ կտորները, զոր կը գտնենք
Բ (424) օրինակին մէջ, նոյն չափով կը գտնուին
նաեւ բոլոր ընդարձակ օրինակաց մէջ։ Զոր օրինակ
Ճիբ հատածէն սկսող մէկ ամբողջ թուղթ պակասը՝
կէտ առ կէտ նոյն է բոլոր օրինակաց մէջ, որոնք կը
կարդան այս տեղ միաբան։ “Երանի է ձեզ՝ որ դի-
պեցայք այնպիսի քարոզի չոմերոսի. (պակաս) կո-
րպւստ մատնեցելոց ի սովոյս, այլ զմակեդոնացիս
այժմ ուր կարացից գտանել³։” Այս մի միայն կէտը
կընայ ցուցընել՝ որ ոչ միայն ընդարձակ օրինակք,

¹ Հմմու. Պատմ. Աղեքս. ԼԵ, էջ 18, Ծ. 1. ուր օրինակք
“մարական,, անհեթեթ բառը կը դորձածեն՝ փոխանակ “ե-
դիակտական:,, — ՁԳ, էջ 39, Ծ. 3. այլք “կարթառոն,,
կամ “կարթակոն,, փոխանակ “կարքեդոն:,, — ՁԼԴ, էջ
73, Ծ. 1. այլք “փահլաւանն,, ռամփիկ բառը, — ՄԹ, էջ
127, Ծ. 3. այլք “ի լոյս անցանել,, կամ “անցուցանել,,
փոխանակ “ի լցող անցանել:,, եւն եւն.

² Պատմ. Աղեքս. Ճիբ—ՃիԳ, էջ 61, 1—63, 6:
Հմմու. 90 Դ, 69ա, 23 եւ 69բ, 6: 57 Ա, էջ 42:

այլ եւ Սոսյ օրինակը մէկ աղբիւրէ մըն են. ուստի
եւ Սոսյ օրինակին ցուցուցած տարբերութիւնքն հին
ուրոյն խմբագրութիւն մը չեն ենթադրեր: — “Նոյն-
պէս է ՃՂԲ հատածին այս խօսքը¹. “Կայր աշտա-
րակ . . . եւ ի վերնում յարկին կայր յոսկիոջ աւազ
(առակաս): Եւ լուեալնոցա Աղեքսանդրին եւն: Հոս
մինչեւ անդամ բառը կիսատ մնացեր է, վասն զի
պիտի ըլլայ “յոսկիոջ աւազնէ եւ ապակի պատեալն
եւն: — Ամբողջ ՄԶԳ հատածը պակաս է բոլոր
ընդարձակաց մէջ² Հոս Թ. 57 Ա նշանակեր է.
“Գրած է յօրինակն թէ թուղթ է անկել, նա ի
աեղն թողաք.,” իսկ 90 Դ եւ ոչ իմացեր է պակաս
ըլլալլ:

Այսպիսի տեղեր կընայինք շատ յիշել, եթէ
տեղերնիս ներէր: Համառօտութեան համար զանց
կ'ընեմ յիշել նաեւ շատ մը նմանօրինակ թերի,
աղաւաղ եւ յաւելուածաւոր տեղերը, որոնք զար-
մանալի ճշդութեամբ կէտ առ կէտ կը դտնուին բո-
լոր այս ձեռագրաց մէջ, եւ միեւնոյն աղբիւրը կը
նշանակեն³:

¹ Պատմ. Աղեքս. ՃՂԲ, Էջ 108, 11—22: Հմմա. 90 Դ
116b, 23: 57 Ա, Էջ 79:

² Պատմ. Աղեքս. Էջ 184, 25—185, 10: Հմմա. 90 Դ,
235a, 1: 57 Ա, Էջ 135: Տես նաեւ Պատմ. Աղեքս. Էջ 9,
Ծ. 1 եւ 186, Ծ. 1 եւն եւն:

³ Օրինակի համար ամէնքը միաբան կ'ըսեն (ՃԱ, Էջ
49, 6.) “Իսկ արքայն խնդրէր թէ ընդ որ ճանապարհս մտցէ
եւ առցէ զծուրացիսն. +անզէ յէմարս-նիւն վարիանէր:” Ըատ
հին աղաւաղութիւն մըն է այս անիմաստ խօսքը, որմէ մէկ
երկու բառ դուրս ինկեր են. վասն զի Ա կ'ըսէ. “Աλογον γὰρ
ῆγεῖτο αὐτῶν τὴν ἡτταν. (քանզի յիմարութիւն վարկանէր
զկոտորած նոցա:) — Ղ, Էջ 42, 28 կ'ըսեն ամէնքը. “Ի սա-
րապեան տաճարին, յորում էին դրօշեալք գիրք նուիրականք
աստուածայինք. եւ հրալալէ սորտ քառակ:”, Ըատ հին է նաեւ
այս վերջին անիմաստ խօսքը, զոր չունին ԱBCV. — Բ եւ
երեք այլ օրինակ (ուրեմն անշուշտ Թ. 1259, 1390 եւ 1538)
եւ 90 Դ եւ 57 Ա կը գրեն դարձեալ (ՄԿԳ, Էջ 173, Ծ. 1)
“գային ի հանգիստ.,” եւ “ի հանգիստ անցանելով.,” փխնկ՝
“ի հանդէս.,” Այս նորանշան ընթերցումն ունին ուրեմն ա-
մէն ընդարձակք: Նման օրինակներ կը գտնուին շատ յա-
ճախութեամբ: — ՄԾԼ. Էջ 169, 13 ամէնքը կ'ըսեն. “Եր

Երկրայական օրինակք՝ յիշուած պակասներէն վերջին երկուքը չունին, բայց ունին առաջինը։ Ասկէ կը հետեւի՝ որ մէկ կողմանէ ընդարձակաց հետ սերտ կապ ունին Երկրայականք, միւս կողմանէ իրենց նախաբնագիր օրինակն աւելի կատարեալ էր քան ընդարձակացը։ Նոյնպէս են նաեւ Համառօտք, որ առաջին (էջ 61—63) եւ վերջին (ՄԶԳ) պակասներն ունին. բայց նաեւ ասոնց մէջ պակաս է երկրորդը (էջ 108, 11—22.) ուստի եւ այս կտորին կորուստը շատ հին է, եւ գուցէ անդառնալի։ — Այսպէս կամ այնպէս այս գլխաւոր խմբեր կը գտնուին հայ ձեռագրաց։

1. Ընդարձակ օրինակք՝
 - ա) Սովորական ընդարձակք.
 - բ) Սաոյ օրինակ.
 - տ) Երկրայական օրինակք։

2. Համառօտ օրինակք։

Սակայն այս բաժանումն միայն յընդհանուրն ճիշդ է. առանձնական օրինակք իրարմէ բաւական տարբերութիւն կը ներկայացընեն. եւ ընդհանրապէս ծանօթ ձեռագրաց գուցէ եւ ոչ մին միւսներէն օրինակուած է ուղղակի։

Ընդարձակ սովորական օրինակաց կարգէն են Վենետիկոյ՝ թ. 1259, 1390 եւ 1538։ Առաջինն որ

աստանօր եւ Գուստայ արուեստն յարմարականուն որ ինքնին հարեալ լինէր։ „Դարաւոր գրչի անհեթեթ սխալ մընէ այս։ Ա է դու ծէ չաւ էնտանթա դի Շանուշու տէշնու, էնազուու ծանօթ ձեռագրաց գուցէ եւ ոչ մին միւսներէն օրինակուած է ուղղակի։ — ՄԾԼ, էջ 167, 13 ամէնքը. „տարաւ ոսկիս հազար եւ հինգ հարիւր ժողով (այլք՝ մինչաւ, մոխաւ) որ է դրամ դի։” Այս յաւելուածը շատ հին է ուրեմն, ինչպէս նաեւ սա հետեւեալը. (անդ, էջ 168, 10.) “սովաւ գտաք զԱրեգ քաղաք. ինչ այսպէս նուի նէ ու է՝ որ ասկի ժողով դնչնի։” Հարկաւ այս յաւելուածը “Պղնձէ քաղաք,, վեպիկին հայ թարգմանութենէ ետքը մուած է բնագրին մէջ։ Այսպիսիք ուրիշ շատ կան։”

ընտրութեամբ եւ գրութեամբ շատ նման է թ. 424 ձեռագրին՝ բոլորդիր գեղեցիկ գրութիւն մըն է թղթի վրայ. (թուղթք 131. մեծութիւն՝ 21×15 սանդ. երկուիւն գրութիւն՝ 14, 5×10 սանդ. տողք՝ 24:) Գրեթէ ամէն էջի վրայ դատարկ տեղ թողուած է նկարի համար: Սկզբան 10 էջ եւ մէջն ալ տեղ տեղ կը պակսի, եւ յէջ 111 գրուած է. “Յայսմ վայրի պատմութիւնս կու շփոթի. ոչ գիտեմ թէ թուղթ է ընկեր եւ գրած օրինակ այսպէս էր:” Անթուական է ձեռագրին, զոր գրած է ոմն “Յակոբ գրիչ” (ըստ յիշատակարանի՝ յէջն 227:)— Սոյն ձեռագրի հետ կապ կ'երեւայ թէ ունի՝ թերեւս 1695 ին գրուած՝ Ալեանաքեան օրինակը¹, թէպէտ որոշ վճռոյ մը բաւական նիւթ չունիք առջեւնիս:

¹ Մեծաս. Եգուարդ կֆ. Ալեանաքեան հաճած է ինքնակամ յղել հետեւեալ տեղեկութիւնն իւր ձեռագրին վրայ: “Գրատունս զարդարող 6—7 հատ ձեռագիրներէս մին . . . Հանդիսէ մէջ քանիցս յիշուած ‘Աղքանդրի վարուց,, պատմութիւնը կը պարունակէ: Այս ձեռագիրն՝ որ երբեմն նօտր գրով եւ երբեմն երկաթագիր գրուած է, կը պարունակէ բաց ի վերոյիշեալէն՝ Մեկնութիւն պատարագի, 20—30 էջէ բաղկացեալ Մարդակազմութիւն մը, Տարեցոյց եւ Պատմութիւն Պղնձէ քաղաքի: — Գալով թուականին խնդրոյն, մատեանս յատուկ յիշատակարան մը չունի, թէեւ թուղթ ալ պակաս չէ. ուստի իւրաքանչիւր էջ աչքէ անցուցի եւ գրութեան մ'ընթացքին մէջ սա ձեւով (Ճխդռ) շորս տառերուն հանդիպեցայ, եւ որովհետեւ այս տառերն երբեք յարաբերութիւն չունին գրուած նիւթին հետ, ուստի կրնանք հետեւցընել ասկից՝ թէ 1695 ին գրուած ըլլայ, եւ անուս գրչագիրն տառը սխալմամբ ետեւը գրած է: . . . Այդ պատմութիւնը 167 էջ տեղ կը գրաւէ (չմոռնանք ըսելու՝ թէ գիրքն երկիջեան է.) բայց դժբախտաբար սկիզբէն 4 երես, այսինքն՝ երկու թուղթ պակաս է: Յիշատակարանը հետեւեալն է: . . . Աստ կ'աւարտի Պատմութիւնն եւ յիշատակարանը: — Օրինակուածն է կեչառուեցւոյ խաչարոյ յիշատակարանը. (տես վերը՝ էջ 88:) Ձեռագրիս ընթերցուածը համեմատ է թ. 424 բնագրին: Կը այն՝ որ նաեւ այս կեչառուեան օրինակը “զաքարեան,” խմբին յատուկ սա նշանակալից խօսքը “գրեցի իմով ձեռամբս որբանքեալ է հնացն,, կ'ընթեռնու, զոր ունէր նաեւ թ. 1259: Ուստի կ'երեւայ թէ այս օրինակը թ. 1259 ին հետ սերտ նմանութիւն ունի:

Ընտիր օրինակ մըն է նաեւ թ. 1390, թէեւ նորագոյն դրչութիւն. վասն զի դրուած է 1814 ին ի “Փօթիշան”, ինչպէս կ’իմանանք իւր յիշատակարանէն¹: Ամբողջն է 65 թուղթ. (մեծութիւն՝ 22 × 17 սանդ. դրութիւն միասիւն՝ 18, 5 × 15 սանդ. տողք՝ 26:) Պինդ եւ անողորկ թղթի վրայ դրուած այս օրինակը կրնար գուցէ նախակեչառուեան օրինակէ մը գաղափարուած կարծուիլ. վասն զի կեչառուեցւոյ ոտանաւորք կը պակսին, եւ հազիւ քանի մը հատ “յետոյ գտեալ” աւելցուցեր է դրիչը, ինչպէս տեսանք: Սակայն այս պարագային ուրիշ մեկնութիւն պէտք է տալ. վասն զի ամենայն նկատմամբ ձեռագրին բուն բնագիրը յետկեչառուեան օրինակ մը կ’ենթագրէ: Բացի ձեռագրիս վերջն եղած այբուբենական ցանկէն՝ կը գտնուի նաեւ “մեծ ոտանաւոր մը Աղեքսանդրի վրայ, 5—5—5 չտփաւ, անիմաստ եւ լի վրիպակօք. անշուշտ օրինակողը կամ ձեռագրին դրողը յօրիներ է, վասն զի բնաւ ուրիշ ձեռագրաց մէջ չի գտնուիր:”

Ընդարձակաց կարգէն՝ յոռի նօտրագիր եւ կեչառուեցւոյ ոտանաւորաց հետ խառն դրութիւն մըն է թ. 1538. (թուղթք 172. մեծութիւն՝ 21 × 13, 5 սանդ. դրութիւն միասիւն՝ 16 × 9 սանդ. տողք՝ 27—28:) Միջակ հաստութեամբ եւ անողորկ թղթէ այս ձեռագրին ընդարձակ յիշատակարան մ’ունի, որ “բացի շատ մը զրոյցներէ եւ նորանշան դէպքերէ՝ կ’իմացընէ որ դրուած է ՌՄՃԲ (գուցէ՝ ՌՄՃԲ 1803. կամ թերեւոՌՄՃԲ=1763) թուականին՝ Հնդկաց “Բանկալայ Ակիտապատ”, կոչուած

¹ “Գրեցաւ գիրս Աղեքսանդրի աշխարհակալի ի վայելումն եւ ի գործածութիւն ազնուազարմ պատու արժան Աղաւայ Աստուածատրի Պլյաքլեան, ջանիւ եւ որբագրութեամբ մանկավարժ տիրացու կարապետի Ֆէհրատեան, ձեռամբ եւ աշխատանօք յետնեալ եւ շնչին Սահակիս Աստուածատրեան. կարողութեամբ եւ շնորհիւ Տեառն Ցիստուսի, յանդ ելեալ եւ ի յաւարա հասեալ: 1814 թիւ Փրկչին. ի 23 Ապրիլի. ի Պուղտանու գաւառի. ի Փօթիշան քաղաքիւ:”

քաղաքը, եւ դրիչն է Յովհաննէս վարդապետ նուիրակ Եջմիածնի¹:

Այս ձեռագրաց բուն բնագրին վրայ քանի մը դիտողութիւնք կը տեսնենք՝ երբ մեր Մատ. 90 Դ ձեռագրի վրայ խօսինք: Բաց աստի Կալիութենեայ հրատարակութեան մէջ քիչ շատ նշանակուած են այս երեք ձեռագրաց ընթերցուածքը. վասն զի ուր “Երեք ՕՕ.”, “Զորս ՕՕ.”, “այլք” կամ “ՕՕ”, նշանակուած է՝ ապահովութեամբ այս երեքն ի միասին պէտք է հասկընալ:

Այս տեղ պէտք չենք մոռնալ նաեւ Պառմաճեան Բ օրինակը, որ է Խւսկիւտարի Ս. Խաչթանդարանի թ. 310 ձեռագիրը. (… 46² թուղթք. մեծութիւն՝ 14×10, 5 սանդ. գրութիւն՝ 10×6 սանդ. տողք՝ 19:) Կատրագիր թղթեայ այս ձեռագիրը դժբախտաբար պակասաւոր է սկիզբէն եւ վերջէն. բայց վերջը մէկ թուղթ մը միայն կը պակսի, ուր գրուած է եղեր թէ ծով ձգուած է ձեռագիրս, որպէս զի ազատուի: Գոնէ այս կը պատմէ գրքին սկիզբն եղող ծանօթութիւն մ'օտար ձեռքէ³: Յաջորդ թղթին վրայ նոյն գրչէն գրուած է հետաքրքրական տեղեկութիւն մը, զոր կը գնենք հոսամբողջ: “Հզօրանուն եւ յաղթհամբաւ արքային

¹ “. . . Գրեցաւ ՌՄՃԲ (թուականին) ձեռամբ իմովի յերկիրս Հնդկաց ի Բանկալայ քաղաքն ի Սէփտապատկուցեալ եւ յամսեանն յունվարի ԺԲ յօրն սուրբ Սարգսի պահոց չորեքշաբաթի սրբոյ Եջմիածնի անարժան նուիրակ Յովհաննէս վրդյապետէս (վարդապետէս):,,

² Այս թուոյն նկատմամբ գիտել կու տայ Մեծ. Կ. Պասմաճեան՝ որ հարիւրաւորը մոռցուած է նշանակել: Եթէ փոքր 120 չըլլար ձեռագիրը՝ ապահովութեամբ կրնայինք “146”, թուղթ գրել:

³ Գրուածքն այս է. “Բայց զայս գիտենալ պարտի՝ զի սորա վերջն մէկ թուղթ կայր անկեալ. սակայն գրեալն այն էր թէ զսա պատառեալ միով իմիք. եւ ի ծովն արկեալ. զի մի անկցի ի ձեռս մարդոց տկարաց. պատմութիւն հզօր աշխարհակալ արքային այնմիկ, վասն այսորիկ թուղթն թխացեալ. եւ ծիրն ոմն ոմն տեղիս է եղծեալ:” — Ինչպէս կը տեսնուի, երկու յիշատակարաններս ալ լեզուի խեղճութեամբ նշանաւոր են, մանաւանդ այս փոքրիկը:

Աղեքսանդրի պատմագիրքո՝ որ յանկալի է բազմաց,
գտի ի մօտն Գանձակեցի տիրացու Մատթէոսի որ
ի հօր հօրէ Տէր-Մատթէոս անուն քահանայէ
մնացեալ իւր յիշատակ. եւ է . . . աք իւրն հետ
սիրելի իբրեւ հայր որդի կամ իբրեւ եղբայր: Ցան-
կացեալ եղէ սորա. սակայն եւ էր ինձ վոքրիկ Ժա-
մագիրք մի մագաղաթ եւ սոկէզօծ բոլորագիր, ծաղ-
կեալ սքանչելի¹ պատկերօք, սոկւով եւ լաճիվէր-
տով, զոր ի օր հնողէն իմմէ Նիկողայոս վարդապետէ
հանգուցելո ի սուրբ Քաղաքն յԵրուսաղէմ, տեսի
նորա մօտն զայն եւ խնդ(ր)եցի յանկացեալ: Նա
խնդրեաց ԺԵ ղուռուշ գին, եւ ես ետու զրշի Նա-
րեկ մի եւ Աղաթանգեղոս պատմագիրք մի. եւ առի
դժամագիրքն զայն ի ՌՃՄԳ (անշուշտ՝ ՌՃԿԳ=
1714) սեպտեմբերի ԺԴ. վայելէի մինչեւ ի ՌՃԶԲ
(=1739) հոկտեմբերի ԺԲ: Ընդ այսմ ամի այս
տիրացու Մատթէոսի Գանձակեցւոյն հետն չուեալ
էաք Ըստամպօլայ ի ծովին Պոնտոսի գէպ ի Սաման.
անդ ելաննել ոչ կարացաք վասն ալէկոծութեան.
Ամասրա անուն երկիր մի՝ որ Հիմնարկեալ զարմա-
նալի Ամասիա կայսեր, անդ կացեալ աւուրբք եր-
կու՝ անտի նաւեցաք ի Սընտապ, որ ասեն թէ Սեմա
որդւոյն Նոյի է Հիմնարկեալ, եւ նա եւս զարմանալի:
Ապա անդ կացաք զաւուրս Զ եւ անտի նաւեցաք ի
Սաման, որ Հիմնարկեալ ասեն Սամանի նահապե-
տին: Այսքան ժամանակս սիրեցեալ եղաք եւ
հացակից ընդ այս տիրացու Մատթէոսի Աէնձէցւոյ,
նա տեսեալ իմո ժամագրդի եղելոյ իւր անձինն
վայելման², եւ ես մեղաւորս եղէ սորա յանկացեալ.
ընդ միմեանս փոխեցաք, եւ եղի յիշատակ յետ իմո
երիցակնոջս Փամպուխին եւ որդւոյս Սաղաթիէլին
հոգոյն. վայելողքդ առէք Աստուած ողորմի: Գրե-
ցի ի Մարզըւան: „

¹ Գրուած էր “ըսեղի,, համառօտութեամբ:

² Ճիշդ այսպէս յօրինակին:

Առկէ յայտնի է որ 1713էն յառաջ գրուած է ձեռագիրս, որուն սկիզբը պակսելով՝ կը սկսի այսպէս. «... կանն. զարժանաւոր խրատն ընկալեալ. լինէր եւ պատկաղգեստութիւնք. ընդ բոլոր Մակեդոնացիս. եւ ընդ Պաղցէ եւ ընդ Թրակէ. եւ ընդ այլ ազգու լինէին:» Ուրեմն կը սկսի իէ հատածին վերջէն (էջ 14, 28:) Բայց որչափ աղաւաղութիւնք այս քանի մը տողի մէջ¹: Որչափ կ'երեւայ շատ ընտիր գրչութիւն մը չէ այս ձեռագիրը:

Էջմիածնայ մատենադարանը գտնուած չորս ձեռագրաց² նկատմամբ գժիշտութեամբ անկարելի եղաւ տեղեկութիւն առնուլ, ուստի եւ չենք կրնար որոշել՝ թէ որ տեսակէն են նոյն ձեռագիրք: Գուցէ զարմանալի երեւայ՝ որ նաեւ այս ճոխ հաւաքածոյից մէջ հնագոյն զրչութիւններ չկան Աղեքսանդրի Վարուց, եթէ 1863էն ետքը նոր մտած չըլլան:

«Փիչ մ'աւելի ընդարձակ կ'ուղենք խօսիլ մեր Մատ. թ. 90 Դ գրչադրին վրայ: Երկմասնեայ, ուստի եւ երկու գրչի գործք է այս ձեռագիրը, որ թղթեայ նօտրագիր գրչութիւն մըն է. (թուղթք՝ 325. մեծութիւն՝ 17×12 սանդ. զրութիւն միասիւն՝ 12×7, 5 սանդ. տողք՝ 23:) Աւերջին մասն է Սիրաք եւ Բառարան մը՝ գրուած կ. Պոլիս 1696—

¹ Բնագիրն է ըստ թ. 424. «Եւ մանկանն զարժանաւոր խնամս ընկալեալ լինէր. եւ պատկազգեցութիւնք ընդ բոլոր Մակեդոնիա ընդ Պելլէ եւ ընդ Թրակէ եւ ընդ ազինս լինէին:»

² Հմատ. Մայր Ցուցակ, Տփղիս, 1863, էջ 189: — թ. 1708. «Պատմութիւն մեծին Աղեքսանդրի՝ քառածալ նօտրագիր գրեալ ի թղթի ի քաղաքն Կաֆայ ի Գրիգոր աբեղայէ ի թուին Հայոց ՌՄԵ (= 1756.) . . . ունի զյիշատակարան ի մէջն:,, կան նաեւ վեց ուրիշ կտորներ: — թ. 1709. «Եոյն՝ քառածալ նօտրագիր գրեալ ի թղթի ի Ցակովքայ երիցէ ի թուին Հայոց ՌՃԴ (= 1655) . . . ունի զյիշատակարան:,, Չորս ուրիշ կտորներ ալ կը յիշուին: — թ. 1710. «Եոյն՝ ի հեղինակէ շունի զյիշատակարան:,, : — թ. 1711. «Եոյն՝ ութածալ նօտրագիր ի Մարգարէ ի թուին Հայոց ՌՄՖԶ (= 1767.) ունի զյիշատակարան:,,

97 տարիներ¹ Գալրիել անուն գրող եւ նկարող անձէ մը, ինչպէս յիշատակարանք կը ցուցընեն։ Բայց առաջին մասը՝ Առւտ-Կալիսթենէս (Թղ. 1—243) հնագոյն է եւ ուրիշ անձէ մ'որ անձանօթ մնացած է։ Գրութիւնաշատնկարներով զարդարուած է, բայց ասոնք հին գրչէն չեն, այլ յետոյ նկարուած յիշեալ Գալրիելէն 1694ին²։ Այս երկրորդ գրիշն շատ մը պակաս թղթեր նոր գրեր լրացուցեր է,³ բայց առանց բոելու թէ ինչ օրինակէ առեր է։ Այսու ամենայնիւ դեռ եւս 13 թղթէ աւելի կը պակսի ձեռագրէս⁴։ Չեռագիրս ստացուածք եղած է նաեւ Յովհաննէս Պատրիարքի 1802ին⁵։

Ընդարձակաց կարգէն եղած այս ձեռագիրը շատ զգուշաւոր գրչէ մ'ելած կ'երեւայ, որ լաւ տեսած է մինչեւ անդամ ակնյայտնի անհեթեթ սխալները հաւատարմութեամբ օրինակել⁶։ Ասով ըսել

¹ Սիրաքայ գրքէն ետքը (Թղ. 312b) կը գրուի. “Գրեցաւ եւ աւարտեցաւ գրքոյիս շնորհօքն Յիսուսի թվին. Ոճիւ (1696). ամսեանն Դեկտեմբերի. ի քաղաքն Կոստանդնուպոլիս. ընդ հովանեաւ որբոյն գեորգայ զօրավարին , — Բառագրոց վերջը (Թղ. 325b, ա) կը յիշուի՝ թէ “Գրեցաւ եւ աւարտեցաւ. բառացոյցս. ի թվին հայկականի. Ոճիւ Ձ. (1697). յունվար ամսոյ օրն ուրբաթ :

² Թղ. 4b կը գրուի. “ . . . Յիշեաջիք ի Քրիստոս զգծողս եւ զնկարող պատկերացս զչնչին Գալրիելս. եւ զծնօղսն իմ զլբարկոս ծաղկարարն։ Քանզի Աղէքսանդր գրքի գիրն աւուն հարդայ է. եւ զայլսն որ տեսանէք մեր է — Թղ. 70b—72a էջերու ներքեւ նշանակուած է նկարաց ժամանակն այսպէս. “Եղեւ պատկերաց նկարումն գրք (պահան) Ըստամպու. Ոճիւ Ձ. (1694) թվին . . . — Միայն ճակատն (Թղ. 8a) կայ խորան, լուսանցազարդ եւ զարդագիր՝ գունաւոր։

³ Նոր գրչէ են՝ Թղ. 1—4, 13, 24, 93, 105, 114, 127, 133, 233—236։ Բոլորովին նոր գրչէ մըն է՝ Թղ. 71։

⁴ Պակաս են թղթեր այս թղթերէն ետքը՝ Թղ. 28, 30, 48, 79, 108, 110, 130, 131, 203, 211, 212 եւ Թղ. 104 եւ 244։

⁵ Կնիքը գրոշմուած է՝ Թղ. 5a եւ 243b։

⁶ Մեծ կոյտ մը կայ այպիսի սխալ ընթերցմանց, ուր ամէնքը միաբան են. զոր օր. Թղ. 48a, 21. “ շիշակոյտն փխ. շեղակոյտ . . . (= 57 Ա, էջ 28, 41) — Թղ. 58b, 11. “ զկարասիս եւ զերկիրս . . . , փխ. “ զկարասէկիրս . . . (= 57 Ա, էջ 36, 61) — Թղ. 69a, 6. “ զոհել ետուր, փխ. “ զոհել Եք-

շենք ուղեր որ բաւական մ'ալ ինքն չէ աւելցուցեր
իւր կողմանէ անմտադրութեամբ¹: Ի մասնաւորի կը
տեսնուին շատ մը թերի եւ անկատար նախադա-
սութիւններ², որոնց անշուշտ մէկ մասը գրչին՝ միւսը
նախադադավարին պէտք ենք ընծայել:

Ընթերցուածոց կողմանէ նաեւ սխալներու
մէջ զարմանալի միաբանութիւն կը տեսնուի Թ.
424ի եւ այլոց հետ, մահաւանդ ուր ՕՕ նշանա-
կուած է³, (այսինքն՝ ուր ամէն բնդարձակը միա-
բան են:) Այս միաբանութիւնը կը տեսնուի նաեւ
շատ մը ռամկացեալ բացատրութեանց եւ նորանշան
ընթերցուածոց մէջ: Բարեբախտութեամբ քիչ են
սյսպիսի տեղեր⁴, որով գրութեան ընդհանուր նկա-
րագիրը պահուած է:

առւրի.,, (= 57 Ա., 41, 22:.) — Թղ. 96ա, 7, “արարած ա-
սի,, փխ. “Արածանի.,, (= 57 Ա., 61, 14) եւն. եւն:

¹ Սխալմանց անթիւ կոյտին օրինակ ըլլան հետեւ-
եալք: Թղ. 8b, 8. “երկաթով,, փխ. “երթալով:” — Թղ. 25a,
2 “վտանգէն,, (վտակէն.) 25b, 8. “աար տոր,, (տայ՝ զոր.)
27b, 3. “զալաֆեալ թոշակն.,, (զառաքեալ . . .) 31a, 11.
“ի վերայ ճաշակելոց բանից.,, (ճառելոց.) 31b, 14 “տե-
սանելն որումն որդիս եւս.,, (նոր ոմն Ոդիսեւս.) 200a, 15.
“գառաքօլք, ցուաքսեօք.,, (գառաքղօք, ցուակք սեաւք.)
74b, 12. “գալ տունկն ծնաւ.,, (գաղտուկն . . .) 148b, 1
“հարկաւորեցուցանելքեզ.,, (հարկաւոր է ցուցանելքեզ.)
եւն. եւն:

² Պլակաս են սա կառո՞ները: Պլամ. Աղեքս. էջ 71,
Ծ. 1. էջ 49, 1—3 (մինչեւ “ասելով:,,) — Պլամ. Աղեքս. էջ
52, 2 “աղաչեմք զքո քաջութիւն,, խօսքը պլակաս է, որով
եւ անիմաստ է հոս 90 Դ: — Պլամ. Աղեքս. էջ 53, 1 “ընդ
արեգական ծագողի,, պլակաս, նոյնպէս Ճիբ հատածը շատ
թերի եւ աղաւաղ է, զոր օր. չկայ “եւ տեսեալ զԱկա-
մանդրոս գետ ընդ որ վազեաց Աքիւլեւսի խօսքը: Այս
տեղն 90 Դ անիմաստ է:

³ Զոր օրինակ. Թղ. 125ա, 1 “նախարարի,, փոխա-
նակ “նախարարի.,, այսպէս Թ. 424 եւ երեք ՕՕ. (Պլամ. Ա-
ղեքս. էջ 115, Ծ. 3:) — Թղ. 40 եւ 41. “Պոսիրիս,, “փո-
սիրական,, փոխանակ “Տապոսիրիս,, “տապոսիրական,, (= ՕՕ
եւ 57 Ա. Հմմտ. Պլամ. Աղեքս. էջ 37, Ծ. 2 եւ 38, Ծ. 1:)
— Թղ. 42b, 23 “լուրջ ածին,, փոխանակ “յածին,, (= ՕՕ·
Պլամ. Աղեքս. էջ 40, 10) եւ այլ շատ նմաններ:

⁴ Զոր օրինակ սա խօսքը. (Թղ. 61ա, 14) “Եւ հե-
ծեալ ի ձի ցլագլուխ, եւ ասաց փողահարացն փշել զկռուոց
փրղսն զկռիւն նշանակել.,, (այսպէս նաեւ Հինգ ՕՕ եւ

Բուն բնագրական տարբերութեանց նկատմամբ դիւրաւ կը տեսնուի՝ որ 90 Դ շատ տեղ Բ բնագրէն (Թ. 424) կը խոտորի, եւ կը միաբանի այն տարբերութեանց, որ “Չորս ՕՕ.” նշանը կը կրեն: ¹ Աւելի մանր քննելով՝ կը տեսնենք որ այս չորս օրինակներուն միջէն ի մասնաւորի “Երեք ՕՕ.” ² ընդարձակաց հետ նոյնութիւն կը ցուցընէ, ասոնցմէ ալ մանաւանդ “Երկու ՕՕ.” ³ եւ ի վերջոյ “Մի Օ.” կը միաբանի շատ տեղ ⁴ մեր ձեռադրին: Միայն չգիտնալով՝ թէ որ ձեռադրին է այս “Մի Օ.” ը-

57 Ա. Հմմտ. Պլոմ. Աղեքս. Էջ 57, Ծ. 4.) ուր բուն բնագիրն է. “... Հրամայեաց Հանկրիճել փողահարացն, եւն: — թղ. 67b. “զինչ նշանակէ պատկերի քրտնիլն...” (այսպէս նաև Չորս ՕՕ. Հմմտ. Պլոմ. Աղեքս. Էջ 60, Ծ. 2:) — Միաբան է “այլ ՕՕ., ձեռագրաց (ուստի ամէն օրինակաց՝ բաց ի Թ. 424 էն) այս տեղերը. Պլոմ. Աղեքս. Էջ 73, Ծ. 1. (“փահանան.,, = 57 Ա.”) 65, Ծ. 1. (“պարստանօք.,, = 57 Ա. փոխանակ “պարստանօք.,,) 93, Ծ. 2 (“Հանգիստաստուած., փխ. “Հանգիտաստուած.,,) 124, Ծ. 1 (“բռնել.,, = Չորս ՕՕ եւ 57 Ա.”) դարձեալ “էլքի,, (= 57 Ա) փոխանակ “Հրեշտակ,, (Հմմտ. Պլոմ. Աղեքս. 51, 18, 99, 24, 101, 17, այս ամէն տեղ 90 Դ “էլքի,,,) Բոլորովին կղզիացեալ է (Թղ. 66a, 16) “ջաւուս,, տաճկերէն բառը՝ փոխանակ “լրուտես.,. (Հմմտ. Պլոմ. Աղեքս. 59, 21:)

¹ Կո նշանակենք Պլոմ. Աղեքս. Հրատարակութեան այն ծանօթութեանց թիւն, որոնց հետ ճիշդ նոյն է 90 Դ, որ էն. Պլոմ. Աղեքս. 32, Ծ. 6. 45, Ծ. 2 (“ի պախիս.,,) 57, Ծ. 1 (“Երեսուաւ.,, = 57 Ա. փխ. “Ճակատեցաւ.,,) 67, Ծ. 2 (“փոքրածին կիպրոս.,, փխ. “փրփրածին.,,) 68, Ծ. 1 (“յարավիշապին.,, փխ. “յարեան վիշապին.,,) 70, Ծ. 1 (“աշարաւ.,, փխ. “աշաւ,, ըստ Թ. 424.) 99, Ծ. 1 (“Ճեղական.,, = 57 Ա փխ. “Ճեղանակ.,,) 113, Ծ. 3 (“զթապութն.,, = 57 Ա. փխ. “զդին,, ըստ Թ. 424) եւն: Հետեւ եալ մեծ կտորներն ալ են = Չորս ՕՕ. այսինքն՝ Պլոմ. Աղեքս. 118, Ծ. 1 (առդք 11.) 134, Ծ. 1. 151, Ծ. 1 եւ 3. 183, Ծ. 1 եւն. եւն:

² Այսպէս՝ Պլոմ. Աղեքս. 25, Ծ. 2 (“խառնավարել.,, = 57 Ա. փխ. “կառավարել.,,) 32, Ծ. 5. 109, Ծ. 1 (“թշուական.,, փխ. “դժուարական.,, երկիր.) 128, Ծ. 2 եւն եւն:

³ Այսպէս՝ Պլոմ. Աղեքս. 39, Ծ. 2 (“փուլ հատանել.,, = 57 Ա. փխ. “փռու.,,,) 41, Ծ. 1 (“բեռնակիցք,, փխ. “գործակիցք.,,) 32, Ծ. 1 (“զդիւրս,, փխ. “զդուրս.,,) եւն:

⁴ Այսպէս՝ Պլոմ. Աղեքս. 57, Ծ. 2 (“կռուաճակատ.,,) 66, Ծ. 5 (“Հրադիզ.,,) 99, Ծ. 3 (“կնառ,, փխ. “նկատ.,,) 102, Ծ. 2 (“ոլորեր,, փխ. “Հոլովէր.,,) 113, Ծ. 1 (“ախտակից,, փխ. “բախտակից.,,) եւն:

սուածն, որոշել բան մ'ըսել չենք կրնար: Դարձեալ
ասով հաստատել չենք ուղեր՝ որ այս օրինակն ինքն-
ուրոյն ընթերցուած ամենեւին չունի: Շատ տեղ
90 Դ բոլորովին կղզիացեալ ընթերցուածներունի¹,
եւ այն՝ երբեմն ընտրելադոյն քան ամէն մէկալները²:

Ամէնէն կարեւոր տարբերութիւնն այն է՝ որ
տեղ տեղ համառօտուած է 90 Դ: Աղեքսանդրի
առ Պարսիկս ուղղած հրովարտակին վերջն ու յա-
ջորդ հատածին սկիզբը — ամբողջը 20 տող —
դուրս թողուած է, եւ ասոր տեղ դրուած պարզա-
պէս. “Եւ այլ բազում օրէնս եղ³:” Աղեքսանդրի
առ մայրն Դարեհի դրած թուղթը մեծաւ մասամբ
չէ օրինակուած, այլ ասոր տեղ դրուած միայն.
“Դրեաց եւ թուղթ առ մայրն Դարեհի. եւ առ
կինն մի ըստ միոջէ որպէս գործեցաւն⁴:” Բայց ա-
ւելի եւոյաջորդ թղթակցութիւններն Աղեքսանդրի,
մօր Դարեհի եւ Աղոմազիադայ — երկու ամբողջ էջ
— բոլորովին չկան: Ասոնց տեղ կան լոկ այս խօս-
քերը. “Եւ նոքա դարձեալ գրեցին թուղթ Աղե-
քսանդրի: Եւ յետ ամենայն որպիսութեան ելեալ
գնաց անտի⁵:” Ար յաջորդէ Մթ հատածին նամակն

¹ Զոր օրինակ՝ Պատմ. Աղեքս. 24, 21 ՀՀ. “Պիսաս,,
իսկ 90 Դ (եւ այլք, զոր օր. 57 Ա) “Մելին:,, — Պատմ. Աղեքս.
37, 26, 29 “Սեփրուտայ... Արգէոս,, 90 Դ “Եփրատիա...
Նարդէս,, (= 57 Ա:) — Պատմ. Աղեքս. 47, 33 “զօրաժողով
արարեալ հզօր,, 90 Դ լոկ “զօրս ժողովեաց:,, — Պատմ.
Աղեքս. 71, Ծ. 1 եւ 181, Ծ. 1 հատածները չունի 90 Դ:
Պատմ. Աղեքս. 31, Ծ. 1, 103, Ծ. 4 եւ 131, Ծ. 1 յիշուած
հատածներն ունի 90 Դ, զորոնք չունի Թ. 424 եւն եւն:

² Զոր օրինակ՝ Պատմ. Աղեքս. 63, Ծ. 2, ուր 90 Դ
“Կրիւսոս,, է, այլ Թ. 424 խանգարուած, իսկ այլք “Փիբոս,,
ու լսւ: — Պատմ. Աղեքս. 147, 3 “յականջում,, ուր ամէնքը
սխալմամբ “յականջում,, եւ այլ այսպիսիք:

³ 90 Դ. Թղ. 126ա, 16: Պակաս է՝ Պատմ. Աղեքս.
ՃՂԹ, էջ 116, 24 (“Եւ պատմուձան,,) մինչեւ Մ. 117, 11
 (“կատարեցաւ:,,)

⁴ 90 Դ, Թղ. 128ա, 10: Պակաս է՝ Պատմ. Աղեքս.
ՄԴ, 119, 15—120, 5 (“արժանի լինել,,):

⁵ 90 Դ. Թղ. 128ա, 19: Պակաս է՝ Պատմ. Աղեքս.
ՄԵ, 120, 18 — ՄԹ, 122, 20 (“Եւ Հռոքսիանեայ,,):

առ Աղոմպիադա եւ Արիստոտէլ։ Դժուար է կարծել որ զրիչն ինքնաղլուխ ըրած է այս համառօտութիւնները, այնու մանաւանդ որ նաեւ 57 Ա աշխոս շատ շփոթ է — կրկնութիւններ, յետեւառաջութիւն նամակաց եւն — որ կը ցուցընեն նախադաղափարի մ'այս մասին աղաւաղութիւնը¹։

Այս վերջին ձեռագիրն — ինչպէս քանի մ'օրինակներ՝ զոր յիշեցինք, կը ցուցընեն — շատ տեղմեծ նմանութիւն ունի 90 Գ ձեռագրին։ Բուն ձեռագիր չէ 57 Ա, այլ նորագոյն բաղդատութիւն կամ “Տարբերութիւնք կրկին օրինակաց Պատմութեան Աղեքսանդրի մեծի, որոյ մին տպեալ ի Վենետիկ յամի Տեառն 1842 եւ միւսն ձեռագիր մագաղաթք բուրգիր առանց թուականի՝ հանեալ ի զրատանէ կաթուղիկոսական աթոռոյն Սոոյ։” Անծանօթ է թէ ով եւ երբ ըրած է այս բաղդատութիւնը, որ 144 էջ է (մեծութիւն՝ 20×15 սանդ. գրութիւն՝ $16 \times 11,5$ սանդ. տող.ք՝ 22.) Բուն բնագրին, այսինքն Սոոյ օրինակին նկատմամբ ալ բան մը չէ նշանակուած։ Բոյց խնամքով նշանակուած են պակաս, թերի, ջնջեալ, դատարկ եւ այլ նման տեղերը², եւ թէ ուր

¹ 57 Ա, էջ 88: “Եակա գրուած է ՄԹ, 122, 15—32 եւ կէս թողլով՝ կը սկսի օրինակել ՄԹ, 119, 14 նամակն, որուն սկիզբն յառաջ գրած էր անդամ մը, եւ այս՝ կը հասնի մինչեւ 116, 24 (“ոսկի սուրբ”), եւ կ'անցնի Մ, 117, 11: Ուրեմն էջ 116, 24—117, 11 կտորն 90 Գ եւ 57 Ա հաւասարակէս չունին։

² Պակաս են թուղթ իյնալով կամ այլ օրինակաւ այս կտորները։ Պամ։ Աղեքս. ՇֆԱ, էջ 55, 21 (“գրեաց”, բառէն) մինչեւ 56, 4 (“որ ունէր այսպէս”), — Պամ։ Աղեքս. ՇՀԹ, էջ 100, 17 (“յառաջագոյն”), մինչեւ 101, 5: — Պամ։ Ռ.ղեքս. ՄԹ—ՄԹ հատածներուն տեղափոխութիւնն ու պակասները յիշեցինք վերը: — Պամ։ Աղեքս. ԾԳ, էջ 27, 3 (“առակա այս որ ասէն”), կտորէն ետքը եօթը տող դատարկ եւ անմիջապէս կը սկսի ԾԵ: — Պամ։ Աղեքս. ՂԵ, 46, 9 (“իւրաքանչիւր”), մինչեւ 47, 3 (“որդի եմ”), ուրիշ գրիշ մը լրացուցեր է պակաս թուղթը, նոյնպէս նաեւ ՄԾԳ, էջ 163, 32 (“Եթէ կամիք ի ձերում յերկրիդ”), մինչեւ 164, 14 յոռի գրիշ մը լրացուցեր է: Կան նաեւ շատ մը ջնջուած, անընթեռնի եւն կտորներ։

օտար գրչէ մըն էր : Զաքարեան յիշատակարանին վերջն ալ կցուած է այս տողը¹ “Եւ զվերջին ստացող գրքիս (յիշեցէք) զջանի Սաֆարս ի թվիս ԹԿԵ” (= 1618:)

ՎԵՆԵԹԻՐՅ տասներորդ օրինակին նկատմամբ զոր “Սայդ կը կոչէ հրատարակիչը, տեղեկութիւն շունիմ . բայց կ'երեւայ թէ միեւնոյն Սոյ ձեռագրէն պիտի ըլլայ Թ. 57 Ա ձեռադիրը Գոնէ զրեթէ ամէն տեղ՝ ուր հրատարակութեան մէջ Ոսոյ օրինակին ընթերցուածը գրուած է միաբան է 57 Ա² եւ միայն քանի մը տեղ քիչ մ'այլայլութիւն կ'երեւայ :

Բնագրական ընթերցուածոց նկատմամբ, ինչպէս ցայս վայր դրուած օրինակները կը ցուցընեն, 90 Դ ձեռագրի հետ շատ նմանութիւն ունի՝ նաև վրիպակաց մէջ։ Արդէն ասոր նշան է քիչ մը յառաջ յիշուած այն պարագայն՝ որ 90 Դ ի համառոտուած մէկ մեծ կտորը նոյնպէս կը գտնուի 57 Ա ի մէջ։ Նշանաւոր է այն ալ՝ որ ճիշդ նոյն թուղթը որ պակաս է 90 Դ ձեռագրէն, կը պակսի նաև 57 Ա ին մէջ³։

Չեռադրիս յատուկ կան — բաց ի գրասխալներէն — քանի մը ռամկացեալ ոճեր եւ բառեր, զոր օր. “իբրեխ”, եւ նմանիք⁴։ Այս ռամկաբանու-

¹ 57 Ա, էջ 144։

² Նոյն է 57 Ա ի հետ հրատարակութեան մէջ ծանուցուած այս կտորները. Պատմ. Աղեքս. 49, Ծ. 2. 69, Ծ. 1. 101, Ծ. 4. 102, Ծ. 7 եւ 8. 109, Ծ. 2. 111, Ծ. 2 եւ 4. 156, Ծ. 2 եւն եւն։ Ընդհակառակն տեղ տեղ “Ա., օրինակին հետ նոյն չէ (զոր օր. 105, Ծ. 3 եւն) այլ ընդարձակաց հետ։

³ Ճիշդ ինչպէս 90 Դ ի մէջ թղ. 71 պակաս էր նախնաբար, (այսինքն՝ Պատմ. Աղեքս. Ճիշդ, 64, 1—18 “արտաքոյ,, բառը) պակաս է նոյն կտորը 57 Ա ին մէջ (էջ 43:)

⁴ Այսպէս՝ Պատմ. Աղեքս. ՀԴ, էջ 35, 5 “քանքարս հինգհարիւր,, խօսքին տեղ 57 Ա է “իբրեւ մողալս հարիւր,, — Պատմ. Աղեքս. Ճիշդ, էջ 56, 13 “ժողովեալ արս նման քեզ առազակակիցս,, խօսքն է 57 Ա ի մէջ “ժողովեալ մարդիկ նման քեզ գողեր:,, — Ճիշդ, էջ 57, 1 “այս թուղթի իբրեւ ընթերցեալ եղեւ.,, իսկ 57 Ա է “զայս թուղթս իբրեւ կարդացին: — Ճիշդ, էջ 74, 21 “իսկ իմ մոեալ ասես . . .”

թեանց սմանքը շատ նոր չեն երեւար։ Մին օրինակի աղագաւ “Զաքարիայի խմբագրութենէն կանուխ կ'երեւայ։ Վասն զի բնագրին այս խօսքը” անստղտանելի է դեղԴ¹, ընդլայնուած է 57 Աին մէջ այսպէս². “Անմեղագրելի է բաժակդ. որ է դայ առէ շուշու եւ առու խայէտն, եւ լադէ ուշմշուշու Այս վերջին ռամիկ յաւելուածն արդէն Զաքարիա կարդացեր է, որ իւր կից սահնաւորին մէջ փոխ առած գրեր է այսպէս³. “Փիլիպպէ շարբաթ կապէ՛ ինձ զուլաւ ու ապու խայաթ”⁴,

Բայց այս տեսակներէն աւելի մտագրութեան արժանի են այն ընդարձակ փոփոխեալ կտորները, որոնք նոր խմբագրութեան երեւոյթ առած են։ Բաց ի գրչին աւելցուցած քանի մը մեկնութիւններէն⁵՝ կան նաև ընդարձակ յաւելուածներ։ Զոր օրինակ Վարուց Աղեքսանդրի ԼԳ հատածին վերջը տաս տող թէեւ ոչ շատ յարմար յաւելուած կայ կցուած⁶։ — Մտագրութեան արժանի է ՁՁ հատածին յաւելուածը։ Կալիսթենեայ այն պատմութեան վրայ՝ թէ գաղան մը կ'արդելուր Աղեքսանդրիայի շինութիւնը, կը յաւելու 57 Ա՝ թէ Աղեքսանդրի Դանիէլ մարգարէին գերեզմանը գտաւ, եւ նշխարքը ԳՃԿԵ (= 365) սոկէզօծ ամաններու մէջ դրաւ քաղքին չորս կողմն պարսպաց հիմանց մէջ։ Մարգարէին աղօթքովը երկրորդ օրը գաղանը “ի վերայ ջրոյն”, կը սատկի⁷։ — Կալիսթենեայ ՃԽՁ

Հոս 57 Ա “իբրեւ ես մտայ՝ ասացեր . . . , — ՃԾՁ, էջ 88, 28 մատոյց նմա զբաժակն դեղոյն . բայց 57 Ա “մատոյց նմա. Գ. ոսկի իբրեխով զբաժակն դեղոյն . , — “ՓիՂ” բառի տեղ “ՓիԼ”, եւ այլ նմաններ։

¹ Պատմ. Աղեքս. ՃԾՁ, էջ 89, 3:

² 57 Ա. էջ 58:

³ Անդ. էջ 59:

⁴ Զոր օրինակ՝ Պատմ. Աղեքս. ՃԾՁ, 107, 2 “ի Մինա դաւառին եւ ի Շուշ., խօսքին տեղ՝ 57 Ա է. “որ կայ ի Շաւշ., որ է Ասուահան . . . ,

⁵ 57 Ա. էջ 13—14:

⁶ 57 Ա. էջ 24—25: Տես վարը՝ էջ 171:

Հատածին սկիզբը եւ ճ՛ժի — ճ՛ժի հատածները
յաւելուածներ ունին. բայց մանաւանդ ՃԿԲ հա-
տուածն երեքպատիկ ընդլայնուած է, ուր Աղե-
քսանդր բանաստեղծական ճառ մը կը խօսի զի՞նքը
սպաննելու ձեռնարկող ծպտեալ պարսկին։ Ծատ
ճոխացած է Աղեքսանդրի ցլագլխոյն սպաննուելու
միջադէպը (ՄԺԷ.՝) բայց աւելի եւս ՄԼԶ հատածը,
այսինքն Աղեքսանդրի ծպտեալ ձեւով Կանդակէ
դշխոյին արքունիք երթալու դէպը։ Ըստ 57 Ա
ձեռագրի Աղեքսանդր կը հանդիպի հոն Պաւրոսի,
Պարսից եւ “Իլլամացոց”, դեսպաններուն, որոնց հետ
երկայն բարակ կը խօսի ու կը խօսակցի։ Այս միջան-
կեալ կտորն աբոբեկան աղքիւր մը կ'ենթադրէ, որ-
շափ կ'երեւայ։

Երկբայական օրինակաց վրայ շատ ըսելիք
շունիմ։ Հրատարակչին յառաջ բերած կտորներէն¹
կ'իմացուի՝ որ այս օրինակները քիչ շատ այլայլեր,
ուրիշ ոճի փոխեր, պարզեր եւ դիւրիմաց ըրած են
շատ տեղ բնագիրը²։ Թէ նաեւ շատ մ'աղաւաղու-
թիւնք անպակաս են՝ ինքնին յայտնի է։ Նաեւ թէ
փոքր եւ թէ մեծ յաւելուածներ ունին, եւ այն՝
ճշգիւ հոն, ուր բոլոր ընդարձակք պակաս են³, ինչ-
պէս տեսանք։ Մատթէոս Ուռհայեցի այս կարգի
օրինակ մը կարգացած կ'երեւայ, ինչպէս կը տես-
նենք քիչ մ'ետքը⁴։

Թէ որոնք են հրատարակչին յիշած այս երկ-
բայական օրինակները, ստոյդ չեմ գիտեր. բայց են

¹ Հմմա. Պատմ. Աղեքս. էջ 16, Ծ. 5 եւ 6. 21, Ծ. 1
եւ 2. 25, Ծ. 1. 34, Ծ. 1. 35, Ծ. 1. 53, Ծ. 2. 93, Ծ. 1:

² Հմմա. Պատմ. Աղեքս. էջ 58, Ծ. 2, ուր “Հանգոցի
հանդոցէ”, ոճը պարզեր է աղաւաղիչ ձեռքն այսպէս. “Եւ
նոր ի նորոյ փոխեալ եւ զերծաւու, — 99, Ծ. 2 “կօշիկա
սեպաստանոն”, քննութեան կարօտ անսովոր բառը “սեբաս-
տային”, գրուեր է առանց այլեւայլութեան. եւն:

³ Հմմա. երեք գլխաւոր աւելի կտորները՝ Պատմ. Ա-
ղեքս. էջ 23, Ծ. 6ա, բ. 61, Ծ. 1բ. 65, Ծ. 3բ:

⁴ Տես վարը՝ էջ 167։

անշուշտ Աենետկոյ թ. 592 եւ 1601, որ “մասամբ ընդարձակ եւ մասամբ համառօտ”, օրինակաց կարգէն են: Թ. 592 ձեռագիրն անյիշատակարան եւ անթուական թղթեայ նօտրագիր յոռի գրչութիւն մըն է. (թուղթք՝ 171. մեծութիւն՝ 15, 5×10 սանդ. գրութիւն միասիւն՝ 11, 5×7, 5 սանդ. տողք՝ 17:.) Իսկ թ. 1601 նոր ընդօրինակութիւն մըն է Ա. Հ. Եփրեմ Աեթեան Վարդապետին, Տրփղիսի մէջ՝ բոլորդիր անթուական օրինակէ մը գրուած 1829ին. (թուղթք՝ 28. մեծութիւն՝ 25, 5×19. գրութիւն միասիւն՝ 22×16:.) Աերջէն կը պակսի պատմութեան մէկ մասն. նոյնպէս զանց ըրած է Ա. Հ. Եփրեմ օրինակել Խաչատրոյ ստանաւորները:

Ընդարձակ խմբին կից պէտք ենք շնորհակալութեամբ հանդերձ յիշել Կրաւֆորթեան կարեւոր ձեռագիրը, որուն վրայ մօտ օրերս ինքնակամ տեղեկութիւն յղել հաճեցաւ Գեր. Ա. Վ. Պարոնեան: Անգղիական Lord Crawford and Balcarres գերգաստանին ընտանեկան մատենադարանին հայ գրչագրաց թիւ 3 կը ներկայացընէ մագաղաթեայ, բոլորգիր ձեռագիր մը 183 թղթով՝ գրուած 1544ին նոյն իսկ “Զաքարիա Եպիսկոպոս”, գրչէն, նկարազարդ ոսկեխառն գոյներով եւ կեշառուեան ստանաւորներով: Գրոցս երրորդ թերթէն 8 թուղթ եւ իններորդէն 2 թուղթ պակաս է. ունի 119 նկար եւ աւելի քան 200 ստանաւոր:

Անթերի է բնագիրը: Աղեքսանդրի վարուց վերջը կը գտնուի “Փառք եւ գոհութիւն”, յիշատակարանը Խաչատրոյ, ապա կու գան Բարառնութիւնք, (որուն վերջը կը յաւելու գրիշը. “Որք լսէք զաղիողորմ բարառնութիւնու” զյարմարող սորազիսատուր կեշառեցի յիշեցէք ի բարի, եւ զմեղապարտ գծողութեայ Եղիսկողոսուն) եւ կը յաջորդէ “Ապէնիազն” կտորը: Զարմանալի է որ այս վերջեոյն մէջ զաքարեան խմբին յատուկ այն կտորը՝ թէ Հռոմ գացած եւ հոն գրած է Զաքարիա սոյն

Դիրքը՝ չի գտնուիր¹: Ամենէն վերջը կը գտնուի նաեւ “Բարեաց գործոց” կտորը:

Չեռագրիս բուն յարգը կ'իմանանք յաջորդ յիշատակարաններէն, որոնք Զաքարիայի եւ Գրիգորիսի խմբագրութեանց վրայ նոր լոյս կը սփռեն: “Բարեաց գործոց” կտորին անմիջապէս կը յաջորդէ Ոտանաւոր պատմութիւն մը հին եւ նոր կտակարանի, որ կը սկսի “Խորհուրդ արար հայրն արարիչ”, խօսքով: Քերթուածիս սկզբնատառք նախ “Խաչատուր” անունը կը կազմեն, եւ յետոյ կը սկսին այբուբենական կարգաւ շարունակուիլ մինչեւ Ծ. ապա խառն սկզբնատառով կը յառաջանայ: “Այս քերթուած, կը յաւելու Գերապ. Ա. Վ. Պարսնեան, որչափ գիտեմս՝ ցարդ անդիւտէ այլուր, եւ կարծեմ որ նաեւ այն յիշատակութիւնը՝ զոր կ'ընէ Այրարապ², այս ձեռագրէն առած է, ամօք յառաջ հաղորդած լինելովս զայն ի Վենետիկ:” Քերթուածին ծայրը կայ յիշատակարան մը Կեչառուեցւոյ, որ կը յայտնէ թէ Ծ. Ձ (580) տուն է բովանդակը³:

Չեռագրիս 182ա—183ա էջերուն վրայ են կարեւոր յիշատակարանները: Առաջինն՝ որ “Յիշատակարան այսմ տառիո տիտղոսը կը կրէ. կարեւորագոյնն է, զոր կը դնենք հոս ամբողջ”:

“Փառք ամենազաւր տէրութեան քրիստոսի Աստուծոյ մերո: Որ ետ կարողութիւն տկար ոգո Զաքարիայ մեղապարտեպիսկոպոսի, պիտականուն

¹ Հմմտ. այս յիշատակարանը՝ վերը, էջ 88—91: Չեռագրիս տարբեր ընթերցմունքն են հետեւեալք. “բայիք. — կարծիւք. — պաղոմէիւ. — ձեռամբ իմով. — քերեալ մեր քերթողօրէն. — ի հին եւ յընտիր օրինակէ:”

² Հմմտ. Այրարապ, էջ 268ա:

³ “Յերեսս անկեալ աղաչեմ կարաւու եւ կաթնոգի. խաչատուրըս կեչառեցի. որք հանդիպիք Ոտանաւոր շարաբանութեանս, որ սկսեալ յսկզբան արարչութեանցն. դան անցանիլ համառաւտ տրամաբանութեամբ. մինչեւ իջումն հոգոյն սրբոյ. երկու յեղանակաւ ոտամը բաղազանեալ տունս. Ծ. եւ Ձ. յիշեսջիք անբամբաս. եւ աննախանձ որտիւ. զիս որ յաւրինեցի եւ զգրեցի. իմ բազում մեղացն թողութիւն հայցեցէք յԱստուծոյ. ամէն եւ եղիցի:”

բանի խնդրողի հասանել յաւարտ Պատմութեան
աշխարհակալին Աղէկսանդրիս: Որ զրեցաւ ի խն-
դրոյ՝ բազմերջանիկ եւ յոքներանեան. շնորհազարդ
եւ բանիբուն. վարժապետի Տէր Աստուածառար-
պատրիարքին, որ այժմ նստի յաթոռ հայրապետին
Յոհաննու Ռակեբերանինի Կոստանդինուպալիսս.
մեծաշուք պատուով. ընկալեալ զիշխանութիւն
ի սուրբ արքիաւորչէն մերմէ: Որ ցանկացող եղեւ
այսմ կտակի. ի վայելումն անձին իւրոյ՝ բարե-
սիրի: Եւ յետ աստեացս յիշատակ բարի յեկե-
ղեցի. իւրն եւ ծնողաց իւրոց. հաւրն Եազուպին.
եւ մաւրն Մահպուպին. որոց Տէր Յիսուս Քրիս-
տոս ողորմի. եւ վայելել տացէ զսա ընդ երկայն
աւուրս Տէր Աստուածառար գուշակետին: Եւ
ես թափուրս յամենայն բարեաց զ Զատարիս մէ-
լողարդ եղիսիոպոս ալավերդ Գ. բ. ի կանոն զիտասին.
Եւ Յովեն Հարություն. որ յասմ ամի փոխեցաւ ի
դասս անմահից. եւ եղեւ ինձ մեծ սուք: Եւ
տեսի զփափաք եւ զսէրն ֆրէրիս մերոյ՝ յանձն
առի եւ Աստուծոյ աջողութեամբն կատարեցի.
գրով եւ ծաղկեալ ոսկով. եւ երանդ երանդ
գունով աւճտեցի սկրալիր եղբաւրս մեր Տէր Ա-
ստուածառար այցեւուսիսին: Արդ սրբ հանդիպիք
սմա տեսջութեամբ. եւ կամ աւգութեամբ ինչ
իւիք. յիշեցէք ի միտս բարիս եւ ի հայցուածո
պատկանաւորս ուՏէր Աստուածառար ուեսուլս:
Եւ զիս զմեռեալս մեղաւք զ Զատարիս եղիսիոպոս
իշող եւ ծաղիսով այսմ տառիս: Գրեցաւ սա ի
թվիս Հայոց. Զ. Ղ. Գ. (1544). ի Սուլիման աս-
տիրս (այսպէս) ի բռնակալութեան Սուլիման
Սուլէմանին: Եւ դուք հանդիպողք սմա՝ աղաչմ
զձեզ որ չասէք բանս նախատանաց այլ մանաւանդ
Աստուած ողորմի: ո

Ակնյայտնի է յիշատակարանիս կարեւորութիւնը.
որ Զաքարիայի անձին վրայ լոյս սփռեց: Զեռագիրս է
այնու կարեւորագոյն՝ որ բուն Զաքարիայի խմբագրու-
թեան օրինակին է, մինչ 57 Ա ընդօրինակութիւն է Սոյ
օրինակին՝ նոյն խմբէն: Կ'երեւայ թէ Զաքարիա շատ
մ'օրինակութիւններ ըրած էր, որովհետեւ այս ձեռագիրս

¹ Ամէն տեղ, ուր կը յիշուի այս անձին անունը, ու-
կեզիր գրուած են յօրինակին անունն ու “պատրիարք”,
“քաւչապետ”, “պլեւետիկոս”, եւ “տեսուչ”, “տիտղոսները”

նոյն չէ 57 Ա. (Ասպ օրինակին հետ, զսր ի Հռոմ գրած
է Զաքարիա, եւ այն՝ “Եսայիա,, “մեծ վարդապետին,
համար:

Այս ձեռագրէս կ'իմանանք դարձեալ թէ ինչ
աղերս ունի Գրիգորիս կաթուղիկոս Զաքարիայի
հետ: Զաքարիա ինք զինք “աշակերտ,, կ'անուանէ բաց
ի “Յալսէփ վարդապետէն,, Գրիգորիսի կաթուղիկոսին:
Թէ սոյն այս Գրիգորիսը “աղթամարցինո է, որուն վրայ
խօսեցանք վերը, յայտնի կ'երեւայ նաեւ ուրիշ յիշա-
տակարանէ մը “Ի գծողէ զԶաքարիայէ,, վերնագրով, որ
եւ կը սկսի այսպէս. “Ի մեղսամած մատեանցո ընկալ.
տէր բարունիդ իմ պանծացեալ:,, Այս 20 տող ընծայ-
ական քերթուածին մէջ զիւր “վարպետըն սըսրալին
“եւ զտէր Յովսէփ,, վերստին յիշելով “աղթամարցին,
կը կոչէ, որով եւ անտարակուսելի կ'ընէ որ ավերոյի-
շեալ Գրիգորիս կաթողիկոսն՝ չէ Էջմիածնին (1536—
1541), այլ Աղթամարցին, յորմէ կարծէմ բաւական
նշանաւոր հետեւութիւնք կը ծագին:,, Ասով կ'իմանանք
նաեւ թէ ինչ առթիւ յօրիներ է Գրիգորիս իւր ոտա-
նաւորները, եւ թէ ինչպէս մտեր են անոնք հայ ձեռա-
գրաց մէջ:

Ամէնէն վերջը կայ սոյն ձեռագրին մէջ ու-
սիշ ոտանաւոր մ'ալ նոյն գրչէ գրուած, բայց “Ի յը-
տացողէ ի Տէր Աստուածատուր վարդապետէ, վերա-
գրուած, որուն սկիզբն է. “Զատ եւ մաքուր յախտից
մեղաց:,, Սկզբնատառք “Զաքարիային, կը կապեն. տաղն
է 16 տող եւ կ'աւարտի այսպէս. “Յորժամ չուես ի
Ստրմպաւլէս եւ հեռանաս յանարժանէս, առ քեզ լիցի
սա յիշատակ, յԱստուածատուր վարդապետէս:,, — Ա-
սոնցմէ զատ “երկու երեք տեղ՝ կը գտնուին նաեւ աստ
անդ միատող յիշատակագրութիւնք “յանուն Աս-
տուածատրոյ ստացողի եւ Զաքարիայի գրչի:,,

Յիշեցինք որ քանի մը թուղթ պակասէ ձեռագրէս: Ասոնցմէ զատ տեղ կտորներ դուրս թողսւած են

գրչեն. Եւ այն՝ երբեմն մեծ պատառիկներ¹. կան նաեւ համառօտեալ հատուածներ². ինչպէս գտանք նաեւ 90 դ ձեռագրի մէջ։ Ոտանաւորք առելի հնագոյն կը թուին. Եւ նուազ ռամկարանք եւ առաւելապէս պատշաճեալք նիւթոյ նկարուց.,, բայց ոտանաւորաց քով հեղինակաց անուանք չկան նշանակուած։ Ա երջապէս թէպէտ նաեւ այս ձեռագիրը զերծ չէ վրիպակներէ. սակայն շատ տեղ նաեւ թ. 424էն աւելի Արնտիր եւ նախադասելի,, տարբերութիւններ ունի, ինչպէս կը վկայէ Գերապ. տեղեկագիրը։ Գոնէ սոյն կարծիքը կը հաստատեն իրբեւ ճաշակ նշանակուած քանի մը ընթերցումներ այն կտորին՝ զոր վերը դրինք համեմատելով կալիսթենէսն եւ Արծրունին³։ — Այսափ ընդարձակ օրինակաց վրայ. այժմ անցնինք համառօտներուն։

Համառօտաց ներկայացուցիչ կրնանք համարիլ մեր Մատ. թ. 68 ձեռագիրը։ Որպէս զի այս “Համառօտ”, կոչուած խմբին վրայ քիչ շատ գտղափար կազմենք՝ պէտք ենք քանի մը տեղեկութիւն տալ սոյն ձեռագրին վրայ։ Զեռագիրս 1638—

¹ Պակաս են՝ Պատմ. Աղեքս. Ա, էջ 2, 6 “երեննայց,, բառէն մինչեւ դ, էջ 3, 14 “արտաքս,, — է, էջ 5, 8 “նա պատասխանի,, մինչեւ ժդ, էջ 7, 31 “տայր նմա:, — Ճկե, էջ 92, 27 “Դարեհ,, մինչեւ ՃկԶ, էջ 93, 15 “այսպէս,, — ՃԶԵ, էջ 103, 26 “բայց գիտեմ,, մինչեւ ՃԶԶ, էջ 104, 15 “կազմեցաւ,, — Բայց աստի պակաս են նաեւ երեք սովորական թերի մասերը՝ Պատմ. Աղեքս. էջ 60—63, 108 եւ 184—185, որոնց վրայ խօսեցանք։

² Այսպէս՝ Պատմ. Աղեքս. ՂԵ, էջ 46, 9 “իւրաքանչիւր,, մինչեւ ՂԵ, էջ 47, 3 “առրա որդի իմ.,, (ուրեմն = 57 Ա) — ՃԽԶ, էջ 64, 1 “Աղեքսանդրոս,, մինչեւ անդ, էջ 64, 18 “Եւ արտաքոյ,, կտորին տեղ՝ գրուած է պարզապէս. “Եւ ցոյցո ամենայն աղքաց եւ սարեաց զինքնի կոխւ եւ ասէ:, (= 90 դ) — Սպիտակ թողուած եւ չէ օրինակուած՝ Պատմ. Աղեքս. ՃԾ, էջ 85, 27 — անդ, 86, 2:

³ Հմմտ. վերը՝ էջ 35—38 կտորը։ Զեռագրիս ընթերցուածքն են. “Մի ժողովեր, մի հատաներ.,, (տալ. “Մի ժողովել,, եւն.) “Ընդ աղաւտ ապաւուուու.,” (տալ. շունի “աւուու.”) “Զամենայն բանական ի ներբս եղեալ (տալ. “ի ներբոյ.,,) “Զինուորըն ի մահ եւ ի վտանգ տուեալ զանձինս՝ ի լոյզս անցունել.,, (տալ. “ի մահ-վտանգի . . . լոյզ անցուցանել.”) “Զի զվայրս կոխես աստուածոց զտունն տեսանել, ով

1657 ին Տրապիզոն քաղաքը Ամիրասի երզնկացիէն՝ թղթեայ յուսի նօտր դրով գրուած ձեռագիր մընէ. (թուղթը՝ 315. մեծութիւն՝ 19·5×13·5 սանդ. գրութիւն շատ տեղ երկսիւն՝ 16×10·5 սանդ. տողը՝ 24:) Չեռագիրս բուն ժողովածոյ մըն է այլեւայլ կարգի գրութեանց. եւ միայն Թղ. 191a—250b գրաւած է “Պատմութիւն մեծի աշխարհակալին Աղէկսանդրացի մակեդոնացոյն:,, Ինչպէս յիշատակարանք¹ կը ցուցընեն եւ գրութեան տառերու պէսպիսութիւնը, այլեւայլ ժամանակ գրուած են ձեռագրիս մասունք: Աղեքսանդրի պատմութեան մասին յիշատակարանը² թուական չունենալով՝ այս մասին ճիշդ տարին դժուար է որոշել:

Այս համառօտ խումբը բուն անձուկ մտօքնոր խմբագրութիւն է. վասն զի ոչ այլ ինչ է՝ բայց համառօտ քաղուածոյք մը Կալիսթենեայ հայ թարգմանութեան: Այս պատճառաւ բնական է որ ոչ միայն ընդարձակաց բոլոր նամակները, երկար նկարագրութիւնները, խօսակցութիւննքն ու ճառերը կամ դուրս թողուած կամ քանի մը տողով բացատրուած են, այլ եւ բուն վէպին պատմական մասերը ծայրաքաղ եղած ծայրէ ծայր: Համառօտողը շատ հանճարեղ գործք մը չէ արտագրած: Շատ տեղ նաեւ կարեւոր կտորներ դուրս թողլով՝ պատմութեան թելն անյարիր եւ անկապակցեալ կը մնայ. երբեմն մինչեւ անգամ “ասէ այսպէս” եւ

Աղեքսանդրէ.,, (առաջ. “զտուն տեսանելով”,,) Այսպէս ուրեմն շատ տեղ կ'ուզզէ այս օրինակը ցայժմ ծանօթ բոլոր օրինակները:

¹ Ըստ Թղ. 22b գրած է այս մասն ՌՃԵ (= 1638) տարւոյն “երզնկացի . . . Ամիրասի . . . ի դուռն սուրբ Աստուածածնին ի քաղաքն Պոնտոս որ է Տրապիզոն:,, Թղ. 34b յիշատակարանը ՌԴԴ (= 1645) տարին կը կրէ, մինչ Թղ. 139a ընդարձակ յիշատակարանը, ուր գրչին բոլոր ցեղաբանութիւնը յիշուած է, ՌՃԶ (= 1657) թուականը կը կրէ:

² Թ. 68. Թղ. 249b, բ. “Տէր Յիսուս Քրիստոս . . . պաղատիմք ըստ սուրբ եղբօրս Կէշառացի. աստուածաբան վարդապետի բարեխօսութեամբ եւ ամենայն սրբոց աջողեսցէ զգործո ի բարի . . . ոտից կոխան եզնկացի Ամիրասի . . .”

նման բացատրութիւնք օրինակուած են՝ առանց յաջորդ ասոր համապատասխանող խօսքն օրինակելու։ Այսպիսի անիմաստ տեղեր դժբախտութեամբ շատ յաճախ են գրութեանս մէջ։ Ասոր վրայ աւելցընելու ենք գրչին բազմաթիւ սխալները¹, որոնցմէ ոմանք շատ հին են անշուշտ, (— ինչպէս կը ցուցընէ ընդարձակաց վրիպակաց նաեւ համառօտաց մէջ գտնուիլը, —) այլեւայլ նորանշան ընթերցմունք եւ աղաւաղմունք², այն ատեն կրնանք դաղափար մ'ունենալ համառօտ օրինակաց վիճակին։ Համառօտաց լեզուն թէեւ ընդարձակ օրինակներէն քաղուած ըլլալով՝ շատ տեղ պահած է անոր սեպհական լեզուն ու ոճերը, բայց արդէն ռամկական լեզուին աղդեցութիւնը շատ զգալի է դրեթէ ամէն քայլափոխին³։

Տարակոյս չի կրնար ըլլալ՝ որ ուրիշ բնագրէ մը նոր թարգմասուած չեն համառօտք, այլ հայ թարգմանութեան ընդարձակ օրինակներէն ծայրագաղ եղած։ Բարեբախտութեամբ այնպէս որոշ կը տեսնուի այս՝ ամէն տողին մէջ իսկ, որ մասնաւոր ցուցմանց պէտք չունինք⁴ ապացուցանելու, զոր այ-

¹ Զոր օրինակ՝ Թղ. 196 ա, բ “Բաղիմէոս,, (Պտղոմէոս.) 207 ա, բ, կ “Թերեւս եւ ի տէս դալ,, (Թերսիդէս դոլ.) 212 ա, ա, 15 “Թափաւը լերին,, (Թափուր լինին.) 228 ա, բ, 11 “բարակամանք,, (Պրաքմանք.) 233 ա, բ, 6. “մեծ բապոպողք,, (մեղրապոպողք.) եւն եւն։

² Այսպէս 200 ա, բ, 2 “խարճատու,, (Հարկատու) եւ այլուր, ինչպէս նաեւ “խարճ,, (218 բ, բ, 11:) Թղ. 200 բ, ա, 18 “փոստոյ տանել,, (“փոս հատանել.,” ՁԲ.) 203 ա, ա, 22 “զերիս գիւղս որ զաւրօվայ գիւղ ասեն,, (Պտմ. Աղեքս. ՃԲ “զերիս գեօղսն զօրաւիգն եղեալ նմա.,”) 204 բ, բ “Բիւրոսի,, (Տաւրոսի.) 207 ա, ա, կ “զոր խլեաց Հոմերիտոս,, (Պտմ. Աղեքս. 60, 28 “որպէս գրեաց Հոմերոս.,”) 216 բ, բ, 8 “մաճլիս,,” 225 բ, ա, 12 “Փլաւք,, եւ նմաններ։

³ Օրինակի աղագաւ՝ 200 բ, բ, 8 “ի հոդ.,” 202 բ, բ, 11 “դիմանալ.,” 205 բ, ա, 6 “վախիցէք.,” 203 բ, բ, կ “դու ո՞նց իշխեցեր ընդ ծով անցանիլ.,” 209 բ, ա, “ձգեաց յիշխանութենէ.,” 215 բ, ա, 6 “կերպն նմանի իւրեն.,” 220 ա, բ, 1 “արտասուէր հանց որ յարտասուս շարժէր,, եւն եւն։

⁴ Պէտք ենք յիշել սա դէսլքը։ Ըստ Պտմ. Աղեքս. (ՀԳ, 34, 30) Աղեքսանդր պատրաստեց նաւս “լիրեռնեայս։”

լոպէս պէտք էինք զանց չընել. վասն զի կարեւոր կէտ մը է այս՝ ծանրակշիռ խնդրոյ մը համար, ինչպէս կը տեսնենք:

Բնագրին նկատմամբ թ. 68 սակաւ բացառութեամբ միաբան է ՀՀ օրինակաց հետ, այսինքն՝ Աենետկոյ համառօտ օրինակաց ընթերցուածոց, զոր կը յիշէ հրատարակիչը, նաեւ հատածոց տեղափոխութեան եւ այլ փոփոխութեանց մէջ¹: Համառօտաց աւելի ունեցած կտորներուն վրայ քիչ մ'ետքը կը խօսինք. հոս նախ պէտք ենք տեսնել ուրիշ համառօտ ձեռագիրները:

Այս համառօտաց խմբէն են նաեւ Աենետկոյ թ. 893, 1107 եւ 1489: Առաջինը թղթեայ նօտրագիր գրչութիւն մըն է. (թուղթք՝ 128. մեծութիւն՝ 13·5×9 սանդ. գրութիւն միասիւն՝ 10·5×6 սանդ. տողք՝ 20:) Չեռագիրս՝ որ 1665 ին գրուած է ի “Կաւզլով”, Մուզայ որդի Սարգսի անուն անձէն, ինչպէս կը պատմէ յիշատակարանը², Աենետկոյ մատենադարանին ընծայ եկած է Սանահնէն: Երկրորդն անթուական եւ անյիշատակարան³ թղթ-

Հոս յոյնը թէեւ աղաւաղ է՝ բայց յայտնի է որ հոս հայր յունին և սառու լոկ օրինակեր է: Համառօտք յոյն բառս “լի,, եւ “բեռ,, ստուգաբանելով “բեռնատար,, կը գրեն հոս: թղ. 218 բ, թ. 5 “պատեալ ոսկով եւ աւազով,, կ'ըսուի կիւրոսի գերեզմանին նկատմամբ: Այս նորանշան խօսքը ծնած է այս նախադասութենէն. (Պատմ. Աղեքս. ՃՂԲ. 108, 11) “Ի վերնում յարկին կայր յոսկիոջ աւազ,, (Պ-Ի-Ա. պիտի ըլլոյ “աւազանի,, եւն:) Ուրեմն այս պակասը չունին նաեւ ՀՀ: Բաց աստի համառօտութեամբ դուրս մնացած են օրինակի աղագաւ Պատմ. Աղեքս. ԼԹ-ԽԶ, ՀԱ-ՀԲ, ՂՓ-ՂԵ, ՃՓ-ՃԻԹ եւն հատածները, կամ քանի մը տողով միայն գրուած:

¹ Հմմտ մանաւանդ՝ Պատմ. Աղեքս. 61, Ծ. 1. 65, Ծ. 3. 96, Ծ. 1 եւն: Տեղափոխութեան համար ի մասնաւորի՝ Պատմ. Աղեքս. 183, Ծ. 2. 65, Ծ. 3 եւն եւն:

² “Գրեցաւ մակեդոնացի Աղեքսանդրու պատմութիւնն. թվին ՌՃՓԴ (1665). յունիս ամսոյ. ձեռամբ անարժան Մուզայի, որդի Սարգսին ի քաղաքն կաւզլով սուրբ Աստուածածին ,

³ Կողին վրայ գրուած է. “Ի վայելում տիրացօ Պետրոսին է: ”

թեայ գեղեցիկ բոլորդիր տառերով եւ ընտիր զարդերով գրուած է։ (Թուղթք՝ 172. մեծութիւն՝ $14\cdot5 \times 10$ սանդ. գրութիւն միասիւն՝ 10×6 սանդ. տողք՝ 18:) Այս ձեռագրին թէ դրիւք եւ թէ գրութեամբ շտանման է երրորդը՝ թ. 1489, որ գեղեցիկ նօտրագիր թղթեայ գրչութիւն մըն է։ (Թուղթք 124. մեծութիւն՝ $16 \times 10\cdot5$ սանդ. գրութիւն միասիւն՝ 10×6 , 5 սանդ. տողք՝ 19:) Ըստ յիշատակարանին¹ Պետրոս անուն գրիչը լմնցուցեր է գրութիւնը 1673ին ի Պաղչասարա դիւղաքաղաք։

Համառօտաց դասէն է Պասմաճեան Ա. օրինակը, զոր շատ անգամ յիշեցինք։ Ըստ տեղեկութեան տիրոջ՝ “ձեռագիրն է նոր նօտրագիր, անժուական եւ անյիշտակարան, թերեւս դարուս ոկիզբներն ընդօրինակուած։ Կը բաղկանայ 123 պարզ թղթեայ էջերէ։ մեծութիւնն է՝ $23, 5 \times 17$ սանդ. գրութիւն միասիւն՝ 19×13 սանդ. 19—38 թիւերը պակաս են, որոնց տեղը ճերմակ թուղթ անցուած է։” Նկար, զարդագիր, խորան եւ այլ նմաններ չունի։ Վերնագիրը գրչէն յաւելուածներով ընդարձակուած է². իսկ վերջաւորութիւնն համեմատ համառօտներուն՝ այսպէս. “Անկաւ լուծ

¹ “ . . . ի թվականիս Հայոց ազգի Ռաֆիք (= 1673). ի օգոստոս ամսոյ երեսունի. օրն ուրբաթ յաւարտ արի։ ի գիւղաքաղաքիս Պաղչասարայի. ի գուռն սուրբ լուսաւորչին. ձեռամբ անարժան դպրի, որ եւ անուամբ Պետրոս կոչի . . . աստուած վայելել տացի. եղբօրս իմոյ եւ մըսըրի (այսպէս) . . . ,”

² “Վարք եւ Պատմութիւն Մեծի Աշխարհակալի Աղեքսանդրի թագաւորին։ Կամաւ եւ կարողութեամբն Աստուծոյ ըսկսայ գրել զվարս եւ զպատմութիւնս եւ գործուաշխարհակալին Աղեքսանդրի մակեդոնացոց արքային. եւ թէ որպէս տիրեաց. զերորդ մասն աշխարհի. եւ թէ որչափ պատերազմունս արար ընդ ամենայն սեռից. զոր ըստեղծ. տէր Աստուած ի վերաց աշխարհի. եւ եղեւ ճոխ թագաւոր։ ԵՌԱՖ. եւ ի այնմ ժամանակի թագաւոր էր ի Հնդիկս յարեւելս. Պովրոս. իսկ ի Հարաւոյ կողմըն ի վերաց Տաճկաց. եւ Պարսից թագաւոր էր մեծն Գարեհ. իսկ յարեւմուտս ի Հռոմ թագաւորէր Գարսենիոս։”

ծառայութեան մեծին Աղեքսանդրի. ի պարանոցէ նոցայ. եւ թագաւորեաց Եղիպտոս Պաղսմէոս եւ ի Մակեդոնիայ Արէդիոս Փիլիպոսի որդին։ Այս է կատարած ծննդեանն եւ կենաց, գործոց եւ վախճան մեծին Աղեքսանդրի աշխարհակալին։ „Թ. 68 քիչ մը տարբեր ունի այս վերջաբանութիւնը։

Գերմանական Արեւելագիտական Ուսումնաթերթին մէջ¹ Ն. Քարամեանց “Աղուանից տառերու”, վրայ հատած մ'ունի գրած, որ գտնուած են ձեռագրի մը մէջ, որ միանգամայն Կալիսթենեայ գործքը կը բովանդակիէ։ Ըստ տեղեկութեան Ն. Քարամեանցի՝ Սիւնխէնի արքունի մատենադարանապետը Ա. Մայէր (W. Mayer) պատմած է՝ որ փոքրասիացի յոյն նկարիչ մը՝ Սիմոն Սաբիդէս Մումյակմազ) Սեբաստիայէն՝ հայերէն ձեռագիր մ'առաջարկած է նոյն մատենադարանին դնելու, որ եւ Վարք Աղեքսանդրի է եղեր։ Քարամեանց տեսնելով նոյնը՝ կը նկարագրէ այսպէս. Չեռագիրս այլեւայլ պատմութիւններ կը բովանդակիէ, որոնց առաջինն է Վարք Աղեքսանդրի գեղեցիկ գրուած, գրեթէ ամէն էջ նկարով զարդարուած, եւ նկարաց շուրջն ուրիշ ձեռքէ ոտանաւորներ գրուած։ Գրուած է Յովասափ սարկաւագէն ի Սեբաստիա՝ ԶՀ 1535) թուին, եւ Կալիսթենեայ ծանօթ հայ ձեռագրաց հնագոյններէն է։

Այս ձեռագիրն այժմ Պելլինի արքունի գրատունն է, ինչպէս կը ծանուցանէ Մեծ. Կանայեանց “Հանդէսէն” խմբագրութեան ուղղած թղթով, որուն մէջ ինքնակամ շատ մ'այլ տեղեկութիւններ կու տայ այս ձեռագրին նկատմամբ։ Ըստ այսմ՝ նոր շղագիր է ձեռագիրս. (մեծութիւն՝ 21×15 սանդ. տողք՝ 23—27.) արդեամբք Սեբաս-

¹ ZDMG, 1886, Heft II, pp. 315—319. մանաւանդ՝ 317—318։

տիտ գրուած նոյն թուին¹։ Չեռագիրս համառօտներէն է, ինչպէս կը տեսնուի նաեւ Կանայեանցի օրինակած քանի մը կտորներէն, որոնց միոյն վրայ քիչ մ'ետքը կը խօսինք։ Երկու տեսակ գիր կը նկատուին որ շատ տարբեր են իրարմէ։ “Միջից յաճախ թերթեր ինկած, կտրուած, ճղճղած են։” Հասարակ թղթեայ այս գրչութիւնը “աղաւաղուած է շատ տեղ. արտագրողն տգետ մարդ է երեւում.,” եւ “տառասխալներ, բառասխալներ, բոլորովին անկանոն եւ անիմաստ կէտագրութիւններ, անթիւ աշխարհաբար բառեր, շատ յաճախութեամբ կը դտնուին։ Բաց ի բուն պատմութենէն ունի ձեռագիրս նաեւ Խաչատրոյ ոտանաւորներն ու բարաւնութիւնքն, վերջինս՝ անանուն, եւ նոյն կարգաւորով տպուած են հրատարակութեան մէջ։ Պակաս է միայն չորրորդ բարաւնութիւնը (էջ 193—195)։ Ունի նաեւ Աեշտուեցւոյ “Փառք եւ զոհութիւն,” յիշատակարանը. իսկ “Եւ արդ,” յիշատակարանէն լոկ այսչափ. “Ով ընթերցողք յիշման արժանի արարէք զաշխատող սորա որ +երեսութիւնը արարի անխոտորնակ ճանապարհ, որ ի յընթեռնունիմասցին պովետիկոսք եւ քարտուղարք եւ ապա դիտացեն զաշխատանքս զայսոսիկ։” Ասոր կը յաջորդէ Յովասափու յիշատակարանը²։

**Չեռագրայս համառօտ նկարագրութիւնը
դեռ չփակած՝ քանի մը կարեւոր դիտողութիւններ**

¹ Յիշատակարանն է ըստ Կանայեանցի օրինակութեան՝ այսպէս. “. . . Եւ զգող այսմ գրի || Ես Յովասափ մեղաւք ի լի || որ ես ի միմ ժամանակի || չգործեցի մաս մի բարի։ || Այլ ծուլ կենօք յաստնորի || կեցայ տմարթես յաշխարհի || . . . ջ թւականիս ԶԴ աւելորդի. || գրեալ եղեւ բան եւ գործ թագաւորին Աղեքսանդրի։ || Սերաստիայ այս քաղաքի || առ ոտն սուրբ Լուսաւորչի. || փառք տանք աւրհնենք,, եւն։”

² Ըստ տեղեկութեան կանայեանցի՝ ինքն ունեցած է իւր առջեւ ուրիշ ձեռագիր մ'ալ Վարուց Աղեքսանդրի. որուն վրայ անշուշտ յետոյ ընդարձակ տեղեկութիւն պիտի տայ իւր երկասիրութեան մէջ։

պէտք ենք ընել: Ըսինք որ համառօտք եւ երկբայականք ընդարձակներէն աւելի հին նախագաղափար մ'ունեցած են: Երկբայականաց համար աննշանակ չէ թերեւս հետեւեալ դիտողութիւնը: Աղեքսանդրի կառամարտութիւնը նկարագրելու ատեն երկբայականք յաւելուած մ'ունին, ինչպէս տեսանք, ուր կը նկարագրուին Յունաց ողոմպիական խաղերը¹: Այս կտորիս սկիզբն է այսպէս. “Եւ էր Պիզան քաղաք՝ յորում կայր մեծ թէատրոն, որ այժմ յունարէն Պատրունի կոչի, որ է ժողովատեղ:” Արդ կ'երեւայ թէ Մատթէոս Ուռհայեցի² տեսած է “Երկբայական”, օրինակ մը Վարուց Աղեքսանդրի. վասն զի Յունաց Ալեքս արքային համար կը գրէ՝ թէ “արար թագաւորն (Ալեքսն) նմա (Պետերինի) մեծ ընդունելութիւն, ... Եւ պատրունի մեծածախք արար առաջի նորա:” Այս “պատռոմն” բառը յունարէն իππօδρօմία (ձիարշաւ) բառէն աղաւաղած կ'ըսէ Փր. Միւլլէր³: Աւելի լաւ է անշուշտ իππօδրօմւոն (կրկէս) ձեւէն ըսել, զոր “Երկբայական” օրինակը “ժողովատեղ”, կը մեկնէ: Այս ալ երկբայականաց նախատիպ օրինակին բաւական հնութիւն մը կու տայ:

Դոյզն չէ որ ՄՀԳ հատածին մէջ, ուր Աղեքսանդրի ծառիճիւղերուն հանած փոշւով Պարսիկները վախցընելու դէպքը կը պատմուի, համառօտք կը յաւելուն՝ թէ դիշերն ալ այծերու եղջիւրներուն վրայ ջահ կապել տուաւ⁴ եւն: Ընդարձակք չունին այս դէպքը. չունին նաեւ ԱՎ որ ամէնէն աւելի նման են հայոյն: Բայց ճիշդ հոս ունին նոյնը

¹ Պատմ. Աղեքս. էջ 23. Ռ. 6:

² Մատթէոս Ուռհայեցի, Պատմութիւն. տպ. Երուսաղէմ, 1869, էջ 390:

³ Հմիմ. Wiener Zeitschrift für die Kunde des Morgenlandes, V. Band, Heft I. Wien, 1891, p. 68. Այս տեղւոյս հայ թարգմանութիւնը՝ Հանդէս Ամ. 1891, թ. 6, էջ 181:

⁴ Պատմ. Աղեքս. էջ 96, Ռ. 1:

BC δένωμαρθίρρε. Ήτο πρωιζέκετε λαμπτοντρέ λαγ
ρήνωρρέ λαμπτοντιαδέ ένε, περβέλλη λρήνωρρέ ποιγέ
ρουτιθίλ` ορ λαρ λου θαβίνηαραρ θατετ λένηαρδακαρ
μέλ, έτο γέτοη ποιρρο ήνκερέ έ: Έυορ θαψαστατοπ
λέρετελαγ θατετ φαρψερετογέν μέλι λουρρέ, πορ ψερρ
ηρηνέρ¹: Ήτε δ απαρκούθητην χέ ποιο τερηηγ λα-
μαρ ΑΝ ρήνωρραρρ σπενθηναλρ. ψαση ποι θηνην λακ
ρένηαρδακαρ μαρρ ιαρρ “θελανέρ φιογκην μηνχετε λε-
τεωτην γηλημαρρο, χέ θημαν Α ρήνωρρην, (— ορ έ.
ό χονιορτός μέγροι νεφών εφθασεν, αγιοθηνέρ² “θε-
λανέρ φιογκην μηνχετε γαμαρρο, —) ποι λ BC ρήνωρραρ,
ορ λέρετελα λαμπτελατ λαγηνέρ. Και ἀνήροχετο ό χο-
νιορτός εώς θολύμπου. (αμφανηναγρ φιογκην μην-
χετε γηλημαρρο:) Λου περβέλλη λαγην γωτ λην θατενέτε
τι ψερ θερη ίθηναρραδέ έ: φακατο έ, ήνχαρέτο ροθηνέρ,
ρένηαρδακαρ μέλ θατετ ΉΩΦ λαταδρ.

Նման խորհրդածութեան նիւթ կու տայ
ԱՀԴ հատածը, որուն ծայրը համառօտք կը կցեն
նամակ մ'Աղեքսանդրու առ մայրն²: «Աամակիս մէջ
կ'ըսուի՝ թէ վերջին գիրն է այն՝ մահամերձ որդւոյն,
եւ կը խնդրուի որ “Ժողովէ կանայս երգեցիկս,
ողբս առեալ ապաշաւեա զվաղամեռ Աղեքսանդրէ
որդին քո:» Ընդարձակք չունին այս նամակը. շու-
նին նաեւ ABV. բայց ճիշդ հոս ունի Լնման նամակ
մը³: «Աամակիս մէջ կը զրէ Աղեքսանդր՝ որ մայրը
մեծահաց խնչոյք մը կազմէ եւ ամէն մարդ հրա-
ւիրէ, որոնք սուգ մը չունին: Ըրաւ մայրը նոյն պա-
տուէրը, բայց ոչ ոք եկաւ սեղանի. վասն զի մէկը
չկար՝ որ Աղեքսանդրի մահուան վրայ սկսյ մէջ շըւ-
լար. եւ ասով միսիթ արուեսցաւ մայրը: — Ինչպէս
կը տեսնուի՝ քիչ մ'այլազգ է նամակիս նիւթը, եւ
որովհետեւ ուրիշ կողմանէ ալ կռուան մը չունինք»

² ~~S^b~~ u ~~q^b~~ n^b t^b 81-82:

² *Quesd.* *Ugkpa.* *bq* 181, 'O. 2:

² Zacher Pseudo-Call. 42 174.

կը վարանինք պնդելու որ նաեւ հսս ընդարձակէ
ունեին նախնաբար նամակ մը :

Աւելի մեծ վստահութեամբուրիշաղբիւրէ կը
դնենք համառօտաց երկար մէկ քանիուրիշ հատած-
ները : Համառօտք Վարուց Աղեքսանդրի վերջը¹ Ա-
ղեքսանդրի նուաճած աղդերը յիշելէն ետքը՝ կը
յաւելուն երկար կտոր մը “երկաթի դրան” մէջ
հիւսիսական աղդերը փակելուն վթայ: Այս դէպքը
չունին ընդարձակէ եւ Ա, եւ այն՝ իրաւամբք: Նոյն
իսկ համառօտաց մէջ այս պատմութեան բռնած
դիրքն ու միջի խօսքերը հակառակ վկայութիւն կու-
տան: Բայց որովհետեւ ունին նոյնը BC եւ ասորա-
կան վէպք, եւ շատ կը յիշեն հայ պատմագիրք այս
կամ ասոր նման վէպ մը, եւ միւս կողմանէ ան-
տիպ մնացած է սոյն կտորը, կը դնենք հսս ամ-
բողջը ըստ Թ. 68 ձեռագրի², նշանակելով Յովա-
սափու գրած օրինակին տարբերութիւնքը, զոր կը
քաղենք Կանայեանցի ուղարկած այս կտորիս ընդ-
օրինակութենէն:

1. “Ընդ բազում թագաւորս պատերազմեալ
եկաց ամս ԼԳ ի հնկէտասանամեայ սկսեալ ի
պատերազմի մինչեւ³ ի իթ ամն. եւ զայլն եկաց
ի խաղաղութեան⁴: Առ հնազանդեցոյց⁵ ի խու-
ժագուժ ազգացն իբ. եւ ի Հելենացւոցն ԺԲ⁶.
սպան զԴարեհ զՄարաց եւ զՊատսից թագաւորն.
եւ միաւորեաց զերկիր մինչեւ ի ծովն յԱրեգ
քաղաք⁷: Եւ տեսեալ ազգս⁸ պիղծս եւ դժուա-
րատեսակս յորդոցն Քետու Շայ⁹, որ ուտէին
զսողունս եւ զգազանս եւ զմկունս¹⁰ եւ զմարմին
մարդոյ. զի ոչ թաղէին զմեռեալն այլ ուտէին.

¹ Պատմ. Աղեքս. Մ2Ե. 186, 2 տողէն ետքը:

² Թ. 68, Թղ. 244b, ա—245a, բ եւ 245b, ա:

³ Կ (= Կանայեանցի օրինակ) “մինչեւ իթ ամ եւ
զայլ եկաց ի խաղազութիւն:”

⁴ Թ. 68 “հնազանդեցուց:”

⁵ Կ “Բժանս: Եսալան:”

⁶ Կ “մինչեւ ի ծով յԱրեգ քաղաքի:”

⁷ Թ. 68 “. . յազգս պիղծ:”

⁸ Կ “Քետա:”

⁹ Լոկ Թ. 68 ունի “եւ զմկունս:”

Եւ զամենայն պիղծ եւ չարագործութիւնս։ Ժողովեաց զնոսա յամենայն երկրէ եւ վարեաց մինչեւ ի հիւսիսոյ ծագն։ զի ոչ գոյ մուտ յարեւելից մինչեւ ի մուտու արեւու։ վասն թ. լերանցն² որ յեցեալ է ի միմեանս։ Երկար ու ամրացոյց զմուտն։ Եւ կամ Աստուծոյ եղեւ արգելուլ զնոսա անդ. մինչեւ կատարեսցի մարգարէութիւնն³ Եզեկիէլի, որ ասէ թէ Յաւուրս կատարածի աշխարհի ելցեն Գոգք եւ Մագոգք⁴ յերկիրն իսրայէլի։ Եւ են ազդ իբ թագաւորաւք⁵ իւրեանց՝ ի կղզի անդ, որոց անուանքն են այս⁶. Գոգ, Մագոգ, Անիկք, Գիգք, Քեներիղք, Քոփարք, Փոտացիք, Յունիսացիք, Լողինացիք, Եքեղեղիք, Սարմարազք, Թերլացիք, Բահոնացիք, Արմատանք, Համազարդք, Դարտիարք, Մակարդիք, Ազիկ ազանց, Քոսողինք, որ են Յանագլուխք, Աթարբիացիք, Ազտորիկ⁷։ Յելանել նոցա սասանի երկիր մեծաւ, եւ մարդիկ փախիցեն ի լերինս եւ ի ծերպս. եւ ոչ ոք իցէ անկանելոց ապրիլ ի ձեռաց նոցա⁸ զի են մարդակերք, եւ զարիւն գազանաց ըմպեն շանց եւ ձիոց։ Յետ եօթնեկի միոյ իցէ հասանին յիրոպպէ⁹։ Եւ առաքեսցէ Տէր զղաւրավարն Մէքայէլ եւ սատակեսցէ զնոսա. եւ ի սպառ ջնջեսցէ զնոսա յերկրէ¹⁰։

¹ Թ. 68 “Եւ ի չարայգործութիւնս։”

² Կ “վասն երկուլ երանց։”

³ Կ “անտ . . . մարգարէութիւն։”

⁴ Կ “Գոգ եւ Մագոգ։”

⁵ Թ. 68 “թագաւորք։”

⁶ Թ. 68 “այսոքիկ։”

⁷ Այս անուանք են ըստ Թ. 68։ Կ քիչ մ'այլազգ է. “. . . Փոտիացիք Ունիւացիք . . . Եքեղեղիք, Սարմարասք, Թերլացիք, Բակոնացիք . . . Համայզարդք . . . Ամակարդիք. Ազիկ անզանք . . . Անթարբիացիք, Ազտորիք։” BC լոկ 15 անուն կը յիշեն, որ են. Γὼթ, Mayῶθ, Ἀνουγοὶ, Ἐγεῖς, Ἐξενάχ, Διφάզ, Φοτιναῖοι, Φαριζαῖοι, Ζαρμαντιανοὶ, Χαλόνιοι, Ἀγριμάρδοι, Ἀνούφαγοι, Θαρβαῖοι, Ἀλανες, Φισολονικαιοι, Σαλτάριοι. (Գոթ, Մագոթ, Անուզք, Եպիք, Եքսենաք, Դիփազ, Φοτιναῖοι, Φαριζαῖοι, Ζαρμαντιανοὶ, Χαλόνιοι, Ἀγριμάρδοι, Ἀνούφαγοι, Θαρβαῖοι, Ἀλανες, Φισολονικαιοι, Σαλτάριοι. (Գոթ, Մագոթ, Անուզք, Եպիք, Եքսենաք, Դիփազ, Φοտιναῖοι, Φαριζαῖοι, Ζαրմαντιανοὶ, Χαλόνιοι, Ἀγριμάρδοι, Ἀνούφαγοι, Θαρβαῖοι, Ἀλανες, Φισολονικαιοι, Σαλτάριοι. (Գոթ, Մագոթ, Անուզք, Եպիք, Եքսենաք, Դիփազ, Φոտιναῖοι, Φαριζαῖοι, Ζαրմαντιανοὶ, Χαλόնιοι, Ἀγριμάρδοι, Ἀνούφαγοι, Θαρβαῖοι, Ἀλαնες, Φισολονικαιοι, Σαλτάριοι. (Գոթ, Մագոթ, Անուզք, Եպիք, Եքսենաք, Դիփազ, Φոտιնαῖοι, Φαրιζαῖοι, Ζαրմαντιαնութիւնիք, Քաղոնիք, Ագրիմարդք, Անուփազք, Թարբացիք, Ալանք, Փիսոնիկացիք, Սաղտարիք։), Այս վեպիս մեկնութիւնը՝ տես Zacher, 186։

⁸ Կ “ոչ ոք յանկանելոցն ապրի։”

⁹ Կ “հասանին Երոսլալէ։”

2. “Այս Աղեքսանդրոս հասեալ յԵզիպտոս՝
ետես զզերեզմանն Երեմիայ մարդարէին որ պա-
տուէինց մեծապէս եւ թէ աղաւթիւք սորայ
կոկորդիլոսն եւ քարբն եւ Կէփոտն³ սատակեցան
ի քաղաքէս⁴: Եհան զնայ եւ տարաւ զնշխարս
նորա յԱղեքսանդրիայ⁵ փառաւորապէս. եւ անդ
սատակեցան, որ անդ քարբքն⁶ էին վնասակարք
եւ կոկորդիլոսք, եւ մինչեւ ցայսօր առնուն հող
ի գերեզմանէն եւ զհարուածու քարբին բժշկէ եւ
զկոկորդիլոսն եւ զջրային գաղանքն փախցընէ⁸:”
(Կը յաջորդէ Կոֆոյ մը:)

3. “Օնեալ Աղեքսանդրոսի ըստ Եզիպտա-
ցոց տուբիլ ամսոյ ի Ա. օրն յարեւելս, եւ կա-
տարեցաւ ի Փարփուփիր ամսոյ ի Պ.¹⁰ օր: Եւ
զօրն բազում խառնակութիւն եղեւ ի վախճանին
մեծի աշխահակալին. եւ զաւրքն ցրուեցան իւ-
րաքանչիւր տեղիս իրբեւ զոչխար՝ որ ոչ ունիցի
հովիւ. եւ Մակեդոնացոց իշխանքն եւ մեծամեծքն
ընդ միմեանս անկեալ՝ սրով սպառեցան: Եւ յետ
սակաւ ժամանակաց մայրն Աղեքսանդրի եւ կինն
եւ քոյրն ի սիրելեացն կորեան: Եւ հեռաւոր
թշնամեաց խնդութիւն եղեւ ի մեռանելն նորա
զի խորտակեցաւ եղջիւր հարկանողին: Եւ թա-
գաւորեաց Պտղոմէոս յԵզիպտոս եւ յԱրագիս¹¹.
Փիլիպպոսի որդին ի Մակեդոնիայ: Այս է կա-
տարումն ժամանակաց Աղեքսանդրի ծննդեանն,
քաջութեանն եւ թագաւորութեանն, հանճարոյն
եւ իմաստութեանն, որ վերին նախախնամու-
թեամբն վճարեաց զվախճան հասարակաց:”

Ըստ BC բնագրաց Աղեքսանդր կը գտնէ եր-
կու մեծ լեռ, որ “Ստինք Հիւսիսի” (Μαζοὺς τοῦ

¹ Կ “Հասեալ,, կրկին անգամ, եւ “Եմիա:,,

² Թ. 68 “որ պատուէին,, շունի:

³ Թ. 68 “Կէփոտն:,,

⁴ Թ. 68 “Քաղաքէն, սեհ զնայ:,,

⁵ Կ “զնշխարհս յԱղեկսանդրիա:,, Թ. 68 “զնշխարս
նորա յԱղեգսանդրիա:,,

⁶ Կ “Քարբն էին վնասակար եւ կոկորդիլոսն:,,

⁷ Կ “զհարուած:,,

⁸ Թ. 68 “կոկորդիլոսն եւ զրային

⁹ Թ. 68. Թղ. 245a, բ. 25—245b, ա. 25:

¹⁰ Այսափին է = Պտմ. Աղեքս. 186, 13 եւն:

¹¹ Այսպէս օրինակը: Հմմտ. վերը Պտամաճեան Ա
օրինակին ընթերցուածը, էջ 164—165:

Յօրօ՞՛ կը կոչուին։ Աղեքսանդրի աղօթելովը լեռներն իրարու կը մօտենան մինչեւ ԺԲ կանգուն։ Եւ այս միջոցը կ'ամրացրնէ Երկաթի դռներով, զոր “Դրունք Կառպից”, (Պոլաշ Կասպիաշ) կ'անուանէ, լեռն ալ “Մասսու” (Մաշօնչ.) Այս դռան ետեւը կը փակուին ԻԲ պղծակեր ազգեր, իսկ այն դռւուը կը պատէ անայրելի եւ անգծելի նիւթով մը։ Ծառընդարձակ եւ այլեւայլ մանրամասնութեանց մէջ տարբեր է ասորական վէպ մ'Աղեքսանդրու այս դործոց վրայ¹։ Գլխաւոր տարբերութիւնն է որ Հոնք են Երկաթի դրանց ետեւ փակուողը, եւ թէ նոյն դրան վրայ արձանագրութիւն մը դրաւ Աղեքսանդր, եւ գրեց թէ 940 տարի Ետքը (ուրեմն 628/29 Յ. Ք.) Հոնաց առջեւ պիտի բացուի դռւուը, եւ ելլելով պիտի աւերեն աշխարհքներ։ Հայ պատմագրաց ոմանք այս վերջնոյն նման կ'աւանդեն այս զրոյցը գրելով՝ թէ Մոլիմ արաբ զօրավարն Երբ Դարբանդու պարիսպը կը քակէր, գտաւ քար մը դրուած վրան։ “Մարկիանոս ինքնակալ կայսր շինեաց զքաղաք եւ զաշտարակս զայս՝ բազում տաղանդօք յիւրոց դանձուց։ Եւ ի յետին ժամանակս որդիքն իսմայէլի քանդեսոցեն զսա եւ յիւրեանց գանձուց վերստին շինեսցեն²։”, Ուրիշներն աւելի համեմատ կը պատմեն համառօտաց, բայց Վարդան բոլորովին համեմատ ասորականին³։

¹ Nöldeke, S. 27—31 եւն։

² Վեւոնդ Երէց, Պատմութիւն, տպ. Պետր. 1887, գլ. ժք. էջ 41։ Հմմա. Ասողիկ, տպ. Պետր. 1885, Գիրք Բ. գլ. դ. էջ 127։ Կիրակոս Գանձակեցի, տպ. Աւենետ. 1865, էջ 36։

³ Հմմա. Հեթում Պատմիչ, տպ. Աւենետ. 1842, գլ. թ. էջ 13։ Կաղականատուացի (Ա. գլ. իէ. տպ. Մոսկ. 1860, էջ 70. բայց հմմա. էջ 105) Աղեքսանդր բերաւ, կ'ըսէ, Կովկասի ազգերն Զորայ դրան կողմերը։ — Խակ Արդան (Աշխարհագրութիւն) “Հոնաց դրան,, վրայ կը դրէ. “Սկսեալ ի դրանէն Հոնաց որ է դուռն Ալանաց Երկաթի զոր եղեալ է Աղեքսանդր Մակեդոնացին. զի նա ժողովեաց յամենայն ազգաց զիանաքիս եւ զկարձահամակս, զխեղս, զդողս եւ զվեասակարս. եւ տարեալ ի կողմն հիւսիսոյ՝ բնակեցոյց եւ

Երկրորդը, այսինքն՝ Դանիելի գերեղման գտնելն, բոլորովին նորամուտ է, թէեւ նոյնն ունէր, ինչպէս տեսանք, նաեւ 57 Ա. բոլորովին ուրիշ տեղ¹: Ինքնին յայտնի է նոյնպէս երրորդ կտորին յետամուտ ըլլալը:

Ստոյգ է՝ որ օտար աղբիւրէ մըն է Յովհաննու կաթուղիկոսի պատմած զրոյցը թէ Ամասիա քաղաքն Աղեքսանդրի հրամանաւ շինուած ըլլայ²: Աւելի դժուար չէ նոյնն ըսել Ասողկայ մէկ աւանդութեան վրայ³, որ Իբն-Խոսրով Աղեքսանդրի կը նմանցընէ այն գործքին պատճառաւ որ շանց վրայ “նաւթեւ հուր, դնելով շամբապատ քաղաք մայրեց. վասն զի նաեւ Աղեքսանդր “Թուշնօքն զփայտակերտ ապարանան ի վերայ բարձր դիտանոցի վիմին ելոյց: „Ուրիշ աղբիւրէ, եւ այն՝ բաւական հին թարգմանութիւն են “Բանք Խրատուց նախնի Իմաստասիրաց, մէջ գտնուած Աղեքսանդրի վրայ քանի մը մանրավեպները⁴: Աւրջապէս այսպիսի

սլարսպեալ տմրացոյց, եւ եղ զդուռն երկաթի ի վերայ Մոդաց: Եւ կրեաց ի վրայ դրանն՝ թէ յորժամ ի յետին դարէն անցանի Պկի տարի՝ անկանի դուռն այն. եւ ելանեն ԻԿ թագաւորութիւնք եւ ապականեն զաշխարհս՝ Աճուճայ եւ բաճուճայ ազդ կոչեցեալ, զոր Յովհաննէս աւետարանին գրու եւ Մագօդ կոչէ վասն անթիւ բազմութեանն:,, Աւրդանայ պատմածն արաբական աղբիւր մը կ'ենթադրէ:

¹ 57 Ա. էջ 25. (Պլոմ. Աղեքս. 29 Հատածին մէջ:)

² Յովհ. Կաթողիկոս, Պատմութիւն, տպ. Մոսկ. 1853. էջ 19. “Այս Միհրդատ երթայ ունի եւս եւ զԱմասիա, որ բազում ամօք յառաջ շինեալ էր յԱմասեայ եղբօրորդւոյ Նեքտանիբայ հրամանաւ Աղեքսանդրի, որդւոյ Նեքտանիբայ:,,

³ Ասողիկ, Գ. Գլ. Ժզ. էջ 194:

⁴ Հմմտ. Սովերք Հայկականք, Հար. Ա. Վենետ. 1855: — Էջ 11. “Զաղեքսանդր յօժարեցսւցանէին բարեկամքն ստանալ որդիս. եւ նա ասէ. Մի տագնապիք, քանզի թողում ձեզ յետամնաց զբանս եւ զիմաստութիւն եւ զարութիւն իմ:,, — Էջ 11. “Սա իբրեւ ելանէր ի պատերազմ ի տղայութեան, ասէ Արիստոտէլ. Համբերեա մինչեւ յաւուրս կատարեալ հասակի քո: Ասէ. երկնչիմ գուցէ կորուսանեմ զերիտասարդական համարձակութիւն:,, — Էջ 21. “Աղեքսանդրոս՝ քանզի տակառապետ նորա զըմպանակ ոսկի կորուսեալ՝ խնդրէր մորմոքելով, ասէ. Պատանի, մի

ուրիշ տեղեր եւ ակնարկութիւններ՝ մի առ մի թուել մեր նպատակէն դուրս է. վասն զի մեծաւ մասամբ ուրիշ աղբիւրներէն են այն զըոյցք: Միայն Աղուեազրոց քանի մը վեպիկները պէտք է հոս յիշել, որոնց գոնէ մի քանին հայ կալիսթենէսէն են:

պատժիր, զի որ ունի զնա՝ ընդ մերով իշխանութեամբ է:, — էջ 23. “Աղեքսանդր խրատեալ լինէր ի բարեկամացն ի գիշերի երթաւ ի պատերազմ. ասէ. ոչ է թագաւորական գողանալ զյաղթութիւն: Սա տեսեալ զոմն անուանակից իւր զի երկնչէր ի պատերազմի, ասէ. Պատանի դու կամ զանունդ փոխեա ի քէն եւ կամ զսիրտ:,, — էջ 38. “Աղեքսանդրոս ի հարցանիլն թէ ընդէ՛ր Ղակեղեմոնացիքն սիրեն զպակասաւբանութիւն, ասէ. Զի մերձ է ի լոելն:,, — էջ 40. “Աղեքսանդրոս տեսեալ զԴիոգինէս զի ննջէր ի կարասի, ասէ. Ո՛վ կարաս լի իմաստութեամբ: Եւ նորա զարթուցեալ՝ ասէ. Ո՛վ թագաւոր, կաթ մի բախտի լաւ է ինձ եւ ոչ խելքն կարասով, յոր ոչ մերձակայիլն՝ վատաբախտին խելքն: Եւ ոմն ի մերձակայից զայն լուեալ ասաց. Շիթ մի իմաստից լաւ է ինձ եւ ոչ ծովակս բախտից:,, — Հմմտ. էջ 30 աղաւաղ մանրավէպն՝ աղեղնահարի մը վրայ:

¹ Զոր օր. Միհիթար Այրիվանեցի, Պատմ. տալ. Պետր. 1867, էջ 3 կը գրէ. “Եւ Աղեքսանդր, որ իմաստութեամբ եւ արիութեամբ աշխարհի տիրէր՝ ի կնոջէ միոջէ ի կալանս ըմբռնէր:,, Հմմտ. Պատմ. Աղեքս. Մի: — Յիշենք հոս նաեւ Աղուեազրոց (տալ. Մարսիլիա, 1683) սկիզբն եղող Աշխարհագրութեան մի քանի կաորները: Էջ 67. “Թիւամիս զետ՝ ի Բալուայ ելանէ. եւ ընդ Մսըր եւ ընդ Բաբելոն անցանէ. եւ ձգի՝ ի Գանդգիրոն ի ծովն հարաւոյ:,, Հոս գոնէ գետոց ընթացքին մէկ մասը շատ նման է Պատմ. Աղեքս. ՃԾԹ. հատածին: — Էջ 68. “Գանգէս եւ Ելմոս գետք, որոց խորութիւնն մինչեւ յանդունդս է, եւ Բալ ծառացեալ մինչեւ յերկինսն, եւ լայնութիւն նորա 30 մղոն. անցանի ընդ Ճենաս քաղաք. երթայ ի Սալուապիոն ի Սապո՝ եւ Յակիսպոն. անցանի ի Խորին Հնդիկս՝ մերձ ի Խորթէբաստն՝ ի Համազունս (Ամազոնս)` որ թարգմանի կանանց աշխարհ՝ մօտ յանձանօթ երկիրն. եւ անդանի ի Հետամիտոն ծովն:,, Այս կաորին գրիչը թէեւ կարդացած կ'երեւայ զկալիսթենէս, բայց հոս իւր բուն աղբիւրն ի հարկէ բոլորովին ուրիշ: “Ամազոն,, բառն այսպէս կը մեկնէ Ալարդան, Պատմութիւն, տալ. Վենետ. 1862, էջ 13. “Ուֆիր՝ զաշխարհ Ակեհանաց, որ է Հնդիկք . . . Յայնմ ժամանակի ասեն լիեալ զԱմազոնս, որ է կանանց զինուորութիւն:,, — Ալերջապէս՝ անդ էջ 81 կ'ըսուի. “Չին եւ Մաշին . . սիրեն շքրիստոնեայսն եւ լաւ ընդունին՝ յԱղեքսանդր թագաւորէն ի վեր. զի ի նմանէ շատ աղեկ են գտեալ եւ ազատութիւն եւ զհոռոմն խիստ սիրեն:,, Այս եւ այսպիսիք ի հարկէ մեր խնդրոցն հետ կապ շունին:

Ծատ մը գլխաւորաբար վէպիկներ կ'ըլլան Աղուեսագրոց սկիզբները, որոնց գոնէ ոմանք Վարուց Աղեքսանդրի հայ թարդմանութիւնն ունին դուցէ առջեւնին։ Այսումկախօս առակներէն մի քանին կը դնենք հոս իրենց բնիկ ընտանեկան լեզուաւ ըստ ձեռագրի Մեր Մատ. Թ. 117 Ա¹։

1. “Աղեքսանդր թագաւորն երթայր ամենայն տեղիքն ելչի. օր մի գնաց ի Պոլոս թագաւորին ի մօտ. եւ նա եաղութ թասովն այախ երետ, նա խմեց զգինին եւ զայեախն ի ծոցն եղիր։ Եւ ասացին՝ թէ յէր ծոցդ դրիր։ Ասաց Աղեկսանդրն թէ իմ թագաւորին սահմանքն հանց է։ Եւ Պոլիոս հնազանդեցաւ։ Եւ քոյրն Պոլիոսի իմաստասէր էր. ճանաչեց զԱղեկսանդրն. եւ ասաց արի փախիր՝ թէ չէ յայս պահս կու բռնեն. եւ նա հեծաւ ի ցլագլուխ ձին եւ փախեաւ։”²

2. “Յորժամ մեռանէր Աղեքսանդր անդարձ արար՝ թէ զիս իմ տունն տարէք, եւ յիմ թապութին յառջեւն Ռ մարդ ոսկի սինով ակն եւ մարդարիտ վերցնեն, եւ Ռ մարդու սեւ չուլ հագուցէք, եւ Ռ³ ձիու զբաշն եւ զագին կտրեցէք, եւ քէշ եւ պէլիկ եւ աղեղն եւ ըռումպ ի վերայ կապեցէք, եւ ՃՌ սրաւոր ի փջին յառաջ ուղարկեցէք. նոյնպէս արարեալ տարան։ Եւ տեսեալ մայրն եւ կնոջն ոչ արարին սուգ։ Իշխանացն հարցեալ թէ ընդէ՞ր ոչ արարիք սուգ, ասաց մայրն՝ թէ իմ որդին պատուիրել էր՝ թէ ճար չկայ ի մահուն փրկիլ. ես զայս ամէնս ի դէմ զրկեցի եւ ոչ մռեց մահն, եւ սուգն պիտի մռէ⁴։”⁵

3. “Աղեկսանդրն հանդիպեցաւ օր մի յանմարդարնակ եզր աշխարհիս. եգիտ իմաստասէրք ի յաշխարհէս փախուցեալք, մերկ եւ կերակուր

¹ Ուրիշ ձեռագիրք աւ ունին զասոնք. զոր օր. Մեր Մատ. Թ. 51, Հատաձ՝ ՄԸ — ՄՁԳ. Հմմտ. Աղուեսագիրք, տպ. Մարտիլիս, 1683, էջ 83 եւն։ Ձեռագրաց տարբերութիւնքն հոս նշանակել մեր նպատակէն դուրս էր։

² Հմմտ. Պտմ. Աղեքս. ՃԶ, ՃԶԱ։

³ Օրինակն էր “ՃՌ. բայց ուրիշները (զոր օր. Թ. 51) ‘Ռ., կ'րսեն։’

⁴ Հմմտ. Պտմ. Աղեքս. էջ 181, Ծ. 2 եւ էջ 182, Ծ. 3։

նոցա կաթն եւ բրինձ։ Եւ ասաց թագաւորն Աղէկսանդր. եկէք ընդ ես եւ տամ ձեզ բազում ինչո. եւ ասացին իմաստասէրքն թէ մէկ խնդիրք ունիմք. թէ զայն կարես տալ, նա գամք հետքեզ։ Ասէ թագաւորն. զի՞նչ խնդիրք ունիք. եւ նոքա ասեն՝ թէ անմահութիւն կարե՞ս տալ։ Ասէ թագաւորն զայրացեալ. ոչ էք իմաստասէրք. ես մարդ եմ մահկանացու. զիարդ տամ մարդկան զանմահութիւն. մարդ զոր ունի՝ զայն կու տայ, զոր չունի զիարդ կարէ տալ։ Ասացին իմաստասէրքն. թէ յիրաւի գիտես թէ մահկանացու ես, եւ զիարդ զաշխարհս կու աւիրես։ Ասէ թագաւորն. ես ոչ եմ աւիրել. Աստուած տեսաւ որ ամէն մարդ ի ճանապարհէ ելաւ. եւ քան զիս այլ չար եւ վատ չկար, նա զիս ի ձեռն էառ եւ զաշխարհս ինով կու խրատէ, որ ի ճանապարհ գան. եւ հաւանեալ իմաստասիրացն բանին¹։¹

4. Հանդիպեցաւ Աղէքսանդրն յեզր տեղի մի հեծելովն. եւ բերեալ նուռ մի կտրեցին եւ ելից զթափսին. եւ կտրէին ողկոյզ մի եւ կուժ լցուէր գինով։ Եւ իմացեալ Աղէկսանդրն՝ հարցաւ թէ ում է այս տեղս. եւ ասեն թէ Աղէկսանդրին է։ Եւ խորհեցաւ չարիք առնուլ, եւ բարութիւնն այն խափանեցաւ. եւ Գ. Ե. նուռն զթափսին չէր լցնէր. եւ ի մէկ ողկոյզ խաղողոյն կուժ չէր լրցվիր. եւ ասացին թէ մեր թագաւորին սիրտն ծուեր է։²

5. “Աղէկսանդրն բազում զօրօք իջեալ ի կղզի մի մեծ ծովուն. եւ ամենեքեան կոակ վառեցին. եւ սկսաւ կղզին ի շարժիլ. եւ իմացեալ ի նաւ մտին. զի կրիայ էր։³ Ասացեալ են իմաստասէրքն թէ աշխարհքս Գ. կենդանի կայ՝ որ քանի շատ ապրի՝ պիտի մեծանայ. մէկ՝ կրիան, եւ մէկն՝ ձուկն, եւ մէկն՝ օձն, որ վիշապ լինի։⁴

6. “Աղէկսանդրն բազում զօրօք պատահեցաւ ի տեղի մի, եւ եղեւ ձիւն մեծ³ եւ սկսան զօրքն ի կոտորել ի սովուն. եւ ասաց թագաւորն՝ թէ այժմ զայժմուս⁴ պիտի հոգալ. յորժամ յաս-

¹ Հմմտ. Պտմ. Աղէքս. ՄԻԳ:

² Հմմտ. Պտմ. Աղէքս. ՄԻԳ, էջ 138—139:

³ ՕՐ. “Ճիւնամեծ” թ. 51 “Ճիւն մեծ,, եւ այլք:

⁴ Այսպէս թ. 51: թ. 117 Ա “այժմ զժամյաղիս պիտի հոգալ . . . յայնժամ զայլ աղին:,” — Հմմտ. Պտմ. Աղէքս.

տից աղատիմք՝ յայնժամ զայլ վաղիւն հոգանք .
կոտորեցէք զծիանդ եւ կերէք : „

Այսպիսի կտորներ կը գտնուին ուրիշ ձեռագրաց մէջն ալընդհանրապէս բաւական տարբերութեամք ընթերցուածոց : Ասոնց առաջինը թէեւ կալիսթենեայնիւթն ունի, սակայն շատ փոփոխուերէ : Դարեհի տեղ “Պօլոս” եղած է (անշուշտ կ'ուզուէր “Պովլոս”, Դրել): Հոս “Պօլոսի” քոյրը կը ճանչնայ զԱղեքսանդր եւ կը խրատէ փախչիլ . իսկ կալիսթենէս կ'ըսէ՛ թէ “Պարասանդէս” իշխանը ճանչցաւ : — Երկրորդը Համառօտաց միայն ունեցած Աղեքսանդրի վերջին նամակին նման նիւթմ'ունի . գուցէ նաեւ ակնարկուի Համառօտաց այն կտորը՝ թէ Աղեքսանդր “Ետ կապել զպատանս ի ծայրս ձողի եւ ի շուրջ ածել զամենայն Բաբելոն ասելով, թէ Աղեքսանդր յամենայն գանձէն զոյս կտաւս տանի միայն, որ երեք անկեան աշխարհիս տիրէր¹ : „ Բայց բուն բոլորովին ուրիշ զըոյց է : — Երրորդ, հինգերորդ եւ վեցերորդն Կալիսթենէսէն են բոլորովին, թէեւ գրիչը քիշ մ'եղանակաւորածէ տեղ տեղ : Չորրորդը նոր զրոյց մըն է ուրիշ աղբիւրէ : Օտար աղբիւրէ մըն է միեւնոյն ձեռագրին ուրիշ զրոյց մ'ալ “տըլըսմի”, մը վրայ² . միայն զար-

ՃԻԴԻ. այսինքն բոլոր ընդարձակաց մէջ ալակսած տեղը : Ուրեմն առակացս գրիչը հին ձեռագիր մ'ունէր առջեւը : Թէեւ կան ձեռագիրք՝ որ այս ամէն կտորներուն մէջ աւելի գրաբարաձեւ լեզու մ'ունին, մենք ընտրեցինք թ. 117 Ա. (եւ 51) իբրեւ աւելի ռամկալեզու :

¹ Պատմ. Աղեքս. էջ 182, Ծ. 3:

² Զեռ. 117 Ա. Թղ. 3 Ե. “Տըլըսմ եօթն կայ ի վերայ աշխարհիս զարմանալի, եւ հինկ ի Ստամալու քաղաքն է մէկ քարե մարդ է շինած եւ անուն ամբողջական է, որ զինչ ի քաղաքն անդին կումաշ ծախւէր որ ոչ ով գին չկարէր առնէր՝ նա պիտիր զգինն ասէր : Օր մի ձի մի ծախէին որ ՃՈ սալ. գին կուզէին, եւ գնացին ամբաժախօն . եւ ասաց այսօր աժէ ՃՈ եւ վաղն ի այս ժամս մէկ ֆլորի արժէ : Եւ մէկայլ օրն սատակեցաւ, եւ սաղըին մէկ ֆլորի եբեր :,, Ուրիշ սլատմութիւն մ'ալ “ամբաժախաւսի,, վրայ կայ՝ Թղ. 4 Ա:

մանք է որ այս “տըլլամ”, կ’անուանուի “ամբա-
խուս”, որ հայ կալիսթենէսէն առնուած է^{1:}

Թէ մեր մանաւանդ ու ամկական մատենագրու-
թեան մէջ քիչ չկան այսպիսի մանրավեպներ Աղե-
քսանդրի գործոց վրայ, յայտնի է: Այսպէս օրինակի
աղագաւ ձեռագիր Մեր Մատ. Թ. 51 ունի երկու
ուրիշ կտոր ալ, մին աղքատի մը քաղաք պար-
գեւելու եւ միւսն՝ “խասլիաթ”, ունեցող պատուա-
կան քարի մը վրայ^{2:} Բայց աստի նոյն ձեռագրի մէջ
է ադամանդի վրայ պատմուածը, զոր ունի նաեւ
Մեր Մատ. Թ. 83, այսինքն՝ Առաքելի Պատմու-
թեան չորրորդ օրինակը. վասն զի այս վեպիկն Ա-
ռաքել իւր գրութեան մէջ առած է^{3:} Ուրիշ կտոր

¹ Այս բառն՝ որչափ ծանօթ է՝ միայն Ալարուց Ա-
ղեքսանդրի մէջ գործածուած է նախնաբար: Հմմտ. Պատմ.
Աղեքս. ՃիԵ, էջ 63, 20 եւ 27. “Երարձ գնաց զամբծա-
խոսն եւ զեռոտանին, եւ “ասաց ամբծախոսն գէտ:,” “Ամ-
բծախոս,, բառական թարգմանութիւն է յոյն բնագրին Փօւ-
թօնական բառին. V պարզ sacerdos կ’ըսէ:

² Թ. 51. Թղ. 33b, հատած՝ Իզ. “Ասի ի Պատմու-
թեանց թէ աղքատ ոմն եկն առ Աղեքսանդր թագաւորն
խնդրել ողորմութիւն. եւ թագաւորն ետ նմա մեծ քաղաք
մի սեպհական: Իսկ մեծամեծքն տրտնջէին թէ ոչ էր ար-
ժան աղքատդ այդ քաղաքիդ, զի մեզ դիւղ մի չի տար
մեր թագաւորն, իսկ դմա քաղաք մի բովանդակ: Կոչեաց
թագաւորն զնոսսա եւ ասէ. թէպէտ ինքն արժան չէր այդ
գեղեցիկ քաղաքիդ, այլ ինձ արժան էր տալ զգեղեցիկն,
զի առատ եմ ես՝ որ թագաւոր եմ բոլոր աշխարհի: . . . ,
— Թղ. 71a, հատած՝ Ղզ. “Ասի թէ արքայն Աղեքսանդր
ի քաղաքի մի բազում ընդունելութիւն ընկալաւ, եւ ակ
մի ընծայ ետուն, եւ այն ակն սյնպէս խասլիաթ ունէր,
զի յորժամի կիշեռ (կշիռ) դնէին՝ հակէր զամենայն կշռորդն:
Իսկ մի ոմն հող էարկ ի վրայ ակին եւ մանր յարդ. յայն-
ժամ յոյժ թեթեւացաւ եւ միտեցաւ: Եւ Աղեկսանդր զար-
մացաւ, ասաց. զի՞նչ նշանակէ սյդ: Ասացին՝ թէ զքո թա-
գաւորութիւնդ. զի այժմ անյաղթ ես եւ հզօր եւ անխո-
նարհելի, եւ գերիվերոյ ես քան զամենայն թագաւորս. եւ
յորժամ մեռանիս՝ հողն տէր լինի ի վերայ քո . . . :”

³ Թ. 51. Թղ. 11b: Հմմտ. Թ. 83. Թղ. 384b, (Ա-
ռաքել Դավիթիցի, Պատմութիւն, տալ. Էջմիածին:)

Երկու ձեռագրաց տարբերութիւնքն ոչ ինչ է: Ըստ
այսմ զըռցի “. . . Աղեքսանդր դնաց ի զուլումաթն. ի լե-
ռան մի տակն հասաւ, յանկարծ ձիոյն նաև զըլլղաւ: Հար-
ցաւ թէ զի՞նչ լինի այս. նա իմաստունքն՝ որք կային ի հետն,

մ'ալ ունի նաեւ Մեր Մատ. թ. 56Ա¹, որ կը գտնուին Գոշի տռակաց մէջ: Այսպիսի շատ կտորներ կրնայինք յիշել: Բայց ասոնք մեր սահմանէն դուրս են. վասն զի ասոնք ընդհանրապէս զատ — անշուշտ մեծաւ մասամբ արաբական — աղբիւր ունին: Մի քանին ալ որ ի մէջ բերինք՝ ըստ բաւականի դաղափար կու տան այս կարգի մանրավեպներու վրայ: — Այլ գործք է նոյնպէս “Արիստոտէլի առ Աղեքսանդր”, թուղթը Աշխարհիս վրայ²:

Ի վերջոյ կը դնենք հոսգերմանացի Ռէօմչէլտ գիտնականին իւր անդամ մը յիշուած³ գրութեան մէջ զրածը՝ թէ ֆէ դարու վերջերն “Երեմիա Չէլէպին” Վարուց Աղեքսանդրի հայ բնագրէն թարգմանած է տաճկերէն նոյն գրութիւնը: Չկրցանք այս կարեւոր գիտողութեան նկատմամբ աւելի որոշ

ասացին՝ թէ ալմաստ է, յերկնից ցողէն հասըլ կու լինի...: Ասացին Աղեքսանդրի՝ թէ այս լեռան յետեւն աւազոտ դաշտ է, ամէնն ալմաստ է եւ անմարդարնակ է, եւ թռչունոց ի զատ սյլ իրք չկայ ի հոն: Աղեքսանդր ուզեց ի յայն ալմաստէն, նա ասացին՝ թէ հեծեալքն թռող ի լեռան գլուխն ելնին, եւ ի լեռան գլուխն անասնոց լաշ ձգեն, նա ի հոն մէծ թռչունք կան, ալմաստն կու կանա ի լաշերն՝ կառնուն թռչունք ու կելնան ի լեռան գլուխն նստին կուտեն, նա հեծելքն երթան թռուցանեն, ինչ որ կպեր է ի լաշերն՝ ամէն ի հոն կու մնայ, եւ այնպէս արարին՝ որչափ կարացին ,

¹ Զեռ. թ. 56Ա. էջ զզ. (Հմմտ. Գոշ, տպ. Վենետ. 1842, էջ 132, ՃԿԵ¹) “Ի թագաւորէն Աղեքս. մեծարեալ լինէր երկրագործ մի (տպ. չունի “մի,,) քան զհիւսն, յորժամալարան նմա շինէին. եւ նախանձ ընդ նմա կալան հիւսն եւ հողագործն. ոմն ասէր զբնակութիւն առնել եւ ոմն զկերակուր: Եւ (տպ. չունի “եւ,,) նորա լուեալ իմաստասէր գալով՝ կոչէ եւ այլ եւս (տպ. չունի “եւս,,) իմաստունս ի մէջ նոցա առնել ընտրութիւն պատուոյ: Եւ ասեն նոքա. Եթէ առաջին ասացաւ Ադամայ գործել զերկիր. բայց դարբնութիւն կանխաւ ցուցաւ. եւ զի զիւր առնէ զգործի եւ նովաւ՝ զհիւսան եւ զմշակի. վասն որոյ առաջին է պատուով. իսկ հողագործն (ՃԵռ. “Հողագործին,,) երկուցն պէտունի: Եւ այնպէս համոզեն զնոսա չնախանձել:,

² Արիստոտէլի իմաստասիրի թռուղթ առ Աղեքսանդրոս թագաւոր. Պատմութիւն Յաղագու Աշխարհի. Վենետիկ, 1833 (Գաւիթ Անյաղթէն ետքը) էջ 603—628:

³ Տես վերը՝ էջ 8:

մանրամասնութիւններ դտնել. բայց եթէ կարելի ըլլայ այսպիսի թարգմանութիւն մ'արդեամբք գտնել եւ համեմատել, կարծենք շատ տեղ կրնայ լաւ ծառայութիւն ընել հայ բնագրին աղաւազութիւններն ուղղելու:

Կեսարիոյ Ա. Կարապետ վանաց երկու ձեռագրաց վրայ համառօտ տեղեկութիւն տուած է վերջերս Գեր. Առաջնորդ Կեսարիոյ՝ Տրդատ Վրդպտ. Պալեան: Ըստ այսմ տեղեկութեան՝ առաջինը “Քիչ մը խոշորկեկ, բայց ընտիր բոլորդիր, 104 փոքր քառածալ թղթերու վրայ դրուած երկսիւնեակ”, ձեռագիր մըն է, որուն դրիչն ու դրութեան ժամանակը չի յիշեր Գեր. տեղեկատուն: Թէ այս եւ թէ երկրորդ ձեռագրին ճակատու խորագիրն է. “Պատմութիւն Մեծի եւ աշխարհակալի Աղեքսանդրոյ Մակեդոնացւոյ եւ կտակք վարուց քաջութեան եւ գործոց արիականաց նորին եւ վաղճանն նշանօք գոլ ցուցանի:”, “Ապէնիազն”, կտորէն յառաջ ունի “Որք լսէք եւն”, կտորը¹, եւ ի վերջոյ նաեւ կեչառուեցւոյ յիշատակարանը համեմատ անոր, զոր հրատարակեցինք ըստ Թ. 424:²

Երկրորդը “ՅՅ փոքր քառածալ թղթերու վրայ դրուած է երկսիւնակ, խիտ ու մանր նօտրագիր, գիրն ոչ այնչափ մաքուր, համառօտութիւնք յաճախ են:” Այս ալ “Ապէնիազն”, կտորէն ետքն ունի. կեչառուեցւոյ յիշատակարանը. բայց շատ այլափոխ եղած միջանկեալ աննշանակ կտորներով: Գոնէ կարեւոր նոր տեղեկութիւն մ'աւելի չի բովանդակեր. եւ արդէն սոյն ձեւոյ այլակերպութիւնն ալ դրչին դորձք կ'երեւայ: Սակայն վասն

¹ Տես վերը՝ էջ 107:

² Տես վերը՝ էջ 88—91: Ձեռագիրս ունի “ի գրչութիւն գրոյս, ասութիւնը. (Հմմտ. էջ 89, Ռ. 4:) Միւս տարբերութիւնք են. “շաղկայ բայիք — կարծիք — Պըտղոմէոսիւ պատրուեցաւ — զոր գրեցի իմով ձեռամբս սրբահրեալ ի հնոցն (Հմմտ. էջ 90, Ռ. 2) — քերեալ քերուղաւրեն — զի յընթեռնուլն:,”

ամբողջութեան կը դնենք հոս այն յիշատակարանը :

“Յէլադական պարմահրոյ առ դնի է լու ժու-
ռութեան :” — “Եւ արդ մեր զայսքան համեմատեալ
վասն յոմանց բանաւոր պատճառաց , եւս օդտութեան
վասն վերնադունիցն զոր ճառեցաք , յորում ընթերչ
ցեալ զայս յուսամ յիշման զիս առնուլ զխաչատուր
տրուպ կեչառեցի ի բարեպաշտութենէդ ձերմէ վսեմա-
գունիցդ , որ ի յարմարումն սակաւ բանիցս , եւս ի
գրչութեան դրոյս . հաւաստեաւ արդարեւ աշխատեցա:
Առ ի հեթանոսական գրոցս յարմարումն վասն զի մինչ
լոկ ընթերցեալ , անվայելուչ եւ անմիաբանք . երեւին ,
սնոտի կարծեօք որակացեալք , եւ խարեւութեամբք , որ-
պէս եւ առ դրասիրաւն Պտղոմէոսիւ պատուեցաւ բա-
նալ միտս գրոց : Իսկ զայս պատմութիւնս աշխարհա-
կալին Աղեքսանդրի՝ զոր աշխատեալ եւ յարմարեալ
զփոխանգրեալսն իմով ձեռամք՝ ի յարմարութիւն ա-
ծեալ սակս օդտի ինձ նուաստիս , եւ ամենայն մերազ-
նեայ բանասիրացդ , որք կամին օդտիլ եւ յելանել ըս-
րօսումն ի սմին՝ լսել զհանճարեղ արարմունս կորովամիտ
բանիցն մեծին Աղեքսանդրի աշխարհակալին : Ուրեմն
մաղթելի աղերսանօք ժտեմ ի գնալն ձեր ի յանխոտոր-
նակ ճանապարհ սորա ովլ պուետիկոոք եւ անսղալ
քարտուղարք , իմանալոց էք զիմ աշխատանս որ ի սմայ
վաստակեցա՝ եւ ձեղ ընծայեալ թողի յիշատակ ի լու-
մայասարաս՝ յորում գոհացեալ մեք ձեօք հանգերձ ի
վայելն հանցուք շնորհակալութիւն ահաւոր սրբոյ եր-
բորդութեան անզրաւ յաւիտեանս ամէն :”

Այս յիշատակարանէն ետքը կան բազմաթիւ
կեչառուեան ստանաւորք (43 տուն) , որ կը սկսին
“Այ ծեր դառնացեալ ողի , կտորէն : Ասոնցմէ
վերջը սիւն մը դատարկ է , ապա կան դարձեալ
9 տուն ստանաւորք , եւ “Քրունիւնը իւ վերջանոյ
վերջին ընդօրինակովն յիշատակունիւնում :” Չունե-
նալով զայս առ ձեռն՝ ձեռագրիս դրչի անձն ու ժա-
մանակն անյայտ կը մնան ինձ :

Հոս ի վերջոյ կը յաւելունք դիտողութիւն
մը , զոր Կրտսրդեան ձեռագրին նկատմամբ յղած

է “Հանդիսի”, խմբագրութեան՝ Մեծ. Ա. Պասմա-
ճեան։¹

“Հանդեսէտ”, վերջին թուոյն մէջ² գեր. Ա.
Պարոնեանի՝ Աղեքսանդրի վարուց կրաւֆորդեան
ձեռագիր օրինակին վրայ տուած տեղեկութիւնը
տպուած էր։ Այդ ձեռագրի յիշատակարանին մէջ
ուշադրութիւնո զրաւեց սա կտորն. “Գրեցաւ սա
թովիս Հայոց Զ. ՂԳ. Ի Սուլիման աստիքս.,” զոր
պէտք է կարդալ. “Գրեցաւ . . . ի Սուլիմանաստիքս.,”
Ասն զի, ինչպէս կ'երեւի, ձեռագրին մէջ գրուած
այլեւայլ յիշատակարանը կը յայտնեն՝ թէ ի
Կ. Պոլիս գրուած է այն, հետեւաբար “ի Սուլի
մանաստիքս.,” Սամաթիոյ, երբ տակաւին Պատրիար-
քարան էր, եւ ոչ “ի Սուլիման աստիր.,” որ գոյու-
թիւն չունի։³

“Մայրաքաղաքիս Սամաթիա թաղի Սուլու-
մանաստը կամ Ա. Գէորգ Եկեղեցին՝ Զաքարիայէն
յառաջ ուրիշ նշանաւոր գծողներ եւ գրիշներ ալ
սնուցած է յիւր ծոց, ինչպէս կը տեսնուի անցեալ
տարի յայտնուած ձեռագիր Աւետարանին մէջ, զորմէ
գրած եմ ի “Ծաղիկ, շաբաթաթերթի, 1891,
թ. 25: Ըստ յիշատակարանին՝ զԱւետարանն “Կա-
րսպետ եպիսկոպոս կաֆայեցին,” “Նկարել . . . եւ
կապել,, տալով յիշատակ դրեր է “ի Ա. Գէորգ
տաճարիս որ կոչի Սուլումանաստիքս: . . . Թով. ԶիւԴ,”
(= 1495). այսինքն՝ 49 տարի յառաջ քան
զԶաքարիա։⁴

“Ասկէ ուրիշ գիտողութիւն մըն ալ կը ծագի:
Եթէ “Սուլիման աստիր,” ձեւն ընդօրինակող վար-
դապետին չէ, կրնամք ըսել՝ թէ Զաքարիայինն ալ
չէ. վասն զի կարելի չէ՝ որ Զաքարիան այս սխալը
գործեր նոյն իսկ իւր նստած վայրին նկատմամբ
ուստի այլ ձեռաց արդիւնք է, եւ հետեւաբար

¹ Տես Հանդեսէտ Ամս. 1892, թ. 1, էջ 21:

² Հմանք. Հանդեսէտ Ամս. 1891, թ. 11, էջ 324: Տես
վերը՝ էջ 158:

կրաւֆորդեան օրինակը Զաքարիայի իսկական ձեռագիրը չէ: „

6.

Թուարգմանութեամ մերքին արժեքն ու լեզուն:

Խնդրոյ տակ չի կրնար ըլլալ՝ որ ուղղակի յոյն բնագրէ եղած է այս թարգմանութիւնը: Բայց թէ ի՞նչ յատկութիւններ ունի թարգմանութիւնը՝ այս կէտք պիտի ջանանք պարզել, որչափ կարելի է՝ համառօտիւ: Ապա քանի մը խօսքով քննութեան կ'առնունք թարգմանութեանս լեզուն:

Գիտնալով Ե դարու մեր թարգմանչաց հմտութիւնը յոյն լեզուին, եւ մեծ վարժութիւնը՝ ամէն բան բուն հայ ոճոյ փոխելով թարգմանելու, պէտք ենք նոյնն սպասել նաեւ այս գլքէս, որուն թարգմանիչը՝ Մ. Խորենացի՝ ունէր արդեամբք այս յատկութիւնները: Բայց նոյն իսկ այն՝ որ թարգմանիչը Մեսրոպայ երկրորդ դպրոցէն էր, ինչպէս սովոր ենք ըսել, այսինքն՝ այն խմբէն, որոնք քիչ շատ յոյն լեզուի օրինակին կ'ուղէին նմանցընել իրենց լեզուի ոճը, կը ստիպէր զմեզ ընդունելու՝ որ այս թարգմանութեան լեզուն չի կրնար բոլորովին զերծ ըլլալ յոյն լեզուի ազդեցութենէն: Ասով արդէն թարգմանութեանս գլխաւոր կէտերը ճանչցած կ'ըլլանք. այսինքն՝ ճշդութիւն եւ հաւատարմութիւն բնագրի, բնիկ հայ ոճոյ յեղուած թարգմանութիւն, Խորենացւոյ յատուկ կտրուկ եւ ճղոտ՝ ըսենք նաեւ մեր յուսացածէն շատ աւելի անխառն՝ լեզու, սակայն ոչ թէ բնիկ մեսրոպեան (առաջին դպրոցին յատուկ) դասական լեզու ամէն տեղ. այլ շատ տեղ արդէն լեզուի այլայլութեան նշանները կրելով, եւ ըստ բաւականի ալ յունականին ազդեցութեան ենթարկուած: Թէ աստ անդ կրնան փոքր զարտուղութիւնք, անճշդութիւնք եւ նման կէտեր գտնուիլ, այս՝ զարմանալի չէ, եւ

Քիչ շատ ամէն թարգմանութեանց ալ սովորական։

Առական է որ յոյն բնադրի մը նշանները չեն կրնար միշտ անհետ ըլլալ թարգմանութենէ մը, որչափ ալ ջանայ թարգմանիչը։ Կան օրինակի համար շատ մը բառախաղեր եւ այլ նման ակնարկութիւններ, զորոնք թարգմանիչը չէր կրնար միշտ այնպէս թարգմաննել, որ մութ չմնան հայ ընթերցողին։ Այսպէս կը հրամայէ Աղեքսանդր աղեղնաւորի մը որ եղջերուի մը վրայ նետ արձակէ։ “Նետը կը վրիպի իւրնպատակէն, եւ Աղեքսանդր կը գոչէ։ “Այր դու տարապատիան եղեւ քեզ։” (παράτονόν σοι γέγονεν.) Հոս կալիսթենէս կը յաւելու՝ որ ասոր համարնոյն տեղը “Պարատոնիոն”, կոչուեցաւ¹։ Հայ մը չի կրնար ըմբոնել՝ թէ ի՞նչ գործք ունի “տարապատիան”, բառը “Պարատոնիոն” անուան հետ. բայց երբ յոյն բնադիրը զննենք՝ կը տեսնենք բառախաղը եւ կը հասկընանք. — παράτονος կը նշանակէ “տարապատիան”, իսկ Պարատոնու “Պարատոնիոն” անունն է։ — Երբ Աղեքսանդր կառարշաւի մէջ յաղթելով ‘Նիկողայոս արքային’՝ կը պսակուի, այսպէս կ'ըսէ իրեն Արամազդայ տաճարայարդարը. “Որպէս ‘Նիկողայոս’ յաղթեցեր, այդպէս դու Բալմաց (այսինքն՝ աղբաց) յաղթեսցես².,” (ῶσπερ γὰρ Νικόλαον ἐνίκησας, οὗτω πολλοὺς νικήσεις ἐν πολέμοις.) Յոյն բնադիրը հոս ակնարկութիւնը կ'ընէ ‘Նիկողայոս’ (Νικόλαος) անուան մեկնութեան իբր “Ազդայազթ”, նշանակութեամբ, ուստի իբրեւ նικάծ եւ լած բառերէն բաղադրեալ։

¹ Πατον. Աղեքս. ՀԸ, էջ 37, 2: Քաղաքին անունն է Եստ *A παρατώνων*; *B παράτονον*; *C παρατόνη*; *V Paratonium*, իսկ *M կ'առաջարկէ Պարատոնու*. *V օրինակեր* է հոս պարզապէս յոյն բառը՝ գրելով. paratonon istud factum videri.

² Παտον. Աղեքս. ԾԵ, էջ 27, 11: *V այս տեղ պարզէ.* Ut quod primo certamine Nicolaum viceisset, esset sibi conjecturae, per facile multos eum populos vinciturum.

— Αγερούσιανηρήσια .ρωγματερ ταραδούεցաւ, կ'ըսէ
Կալիսթենէս,¹ մինչեւ Հերմեայ .ρωγմաբը. “բայց,
կը յաւելու, ոչ կոչէին Հերմուպտ-լիս, այլ Հեր-
մուպտ-լիս. .ρանզի ամենայն որ ելանէր յեղիպտոսէ
կամ իջանէր, անդր Ռէմէր:” Յունագէտ շեղող հայր
շ'ըմբռներ սոյն “Հերմուպաւլիս,” եւ “Հերմա-
պաւլիս,” ձեւերուն նկատմամբ եղած այս ակնարկու-
թիւնը, եւ աւելի եւս՝ անոր տրուած մեկնութիւնը:
“Հերմուպաւլիս” ([‘]Ερμούπոլις) է “Հերմեայ .ρա-
ղաք,” իսկ “Հերմապաւլիս, (յոյն՝ ‘Օրմոύπոլιս=

Հորմուպաւլիս”) առնուած է օրոմի (բուռնդիմումն,
յարձակումն, ամբոխ) բառէն, ուստի կը նշանակէ
.ρաղաք մ'ուր կը դիմէ ամէն մարդ, ինչպէս կը
մեկնէ Սուտ-Կալիսթենէս: — Αղեքսանդր եկաւ ի
“Տապոսիրիս.” եւ հարցընելով իմացաւ “ՂէԵրԵլման
ՈւԵրԵայ լինել մեհեան,²” Գրիչը հոս “Տապոսիրիս,”
(Ταφόσιρις) անունը կը մեկնէ τάφον Ὁσίρεως (գե-
րեզման Ոսիրեայ) բառերով: — Αղեքսանդրիոյ մէջ
շինուեցան, կ'ըսէ Կալիսթենէս, ստորերկրեայ “Ջրա-
մղահոսներ, որոնք իրենց անունն առին Հիպոնոմոս
ճարտարապետէն:³ Բառախաղ մըն է այս. վասն զի
“Ջրամղահոս,” յունարէն “Հիւպոնոմոս,” (ὑπόνομος)
կ'ըսուի: Հայր դժուարութենէն աղատեր է մասամբ

¹ Պատմ. Αղեքս. 2, էջ 38, 6—8: Յոյն բնագիրն է.
Οὐ καλεῖται δὲ ‘Ερμούπολις, ալլὰ ‘Օրմոύπոլις,
ո՞ւ πᾶς օ կաτερչόμενος ἐκ τῆς Αἴγυπτου καὶ ἀνερչόμενος
ἐκεῖ προσօρμεῖ. Περիζ մեկնութիւն կուտայ V գրելով
Sed enim nomen hoc longe secus ac se veritas habet in
usu appellationis resedit, Hormo enim polis, non
Hermopolis, dieta est, quod portuosus illie alveus Nili
latiusque in latera descendens fidam stationem navibus
per sese labentibus faceret.

² Պատմ. Αղեքս. Հթ., էջ 37, 5—7: Յոյն է նիկութեր
εἰς Ταφόσιριν... Οἱ δὲ ἔφησαν, τάφον Ὁσίρεως
εἶναι. V աւելի որոշ կ'ըսէ՝ թէ Գերեզման Ոսիրեայ էր
անունը, որ ապա աղաւաղուելով եղաւ Տապոսիրիսոս.
(Sepulehrum Osirisidus, ... quod a veteri compositione
corruptum Taposiridus dictus esset.

³ Պատմ. Αղեքս. 2Բ, էջ 39, 11—14:

այնու՝ որ հոս այս յոյն բառը փոխ առեր է. բայց ասոր հակառակ ամբողջ խօսքը յունախօս անյաջող լեզուաւ թարգմանուեր է այսպէս. “Եւ կոչին (այս “ջրամղահոս” փոսերը) հետագա վասն այնը՝ որ եցոյց լիբէացին Հիպոնեմոս կոչիլ:”¹ — Ըստ կարեւոր է հետեւեալ բառախաղը: Աղեքսանդրի հետ յերազի խօսող դից անունը յայտնի չի յիշեր Կալիսթենէս, այլ այս հանելուկով կ'ուզէ իմացընել. “Երկիցս հարիւր, կ'ըսէ,² այսպէս եւ զմի համարն խառնեա. ապա հարիւր եւ մի. եւ չորիցս քսան եւ տասն, եւ զառաջին գիրն առնլով արասջիր վերջին, եւ յամենայն ժամ իմասջիր ո՛ բնաւորեցայ դու ես աստուած:” Այս թուաբանական հանելուկն է $200+1+100+1+80+10+200$, որմէ հայ ընթերցողը բան մը չի կրնար հասկընալ. բայց խնդիրը կը լուծուի, երբ այս թուերուն համապատասխանող յոյն տառերը դնենք, այսինքն՝ σ+α+ρ+α+π+ι+ς, եւ կ'ունենանք “Սարապիս” դից անունը: — Ըստ Կալիսթենեայ Աղեքսանդր Ծուր առնելէն յառաջ երազ մը տեսաւ՝ որ ինքը պանիր մը կը կոխկրտէր ոտքին տակ: Երազագէտ մ'ալ, կ'ըսէ, մեկնեց երազն այսպէս. Աղեքսանդր Տիւրոս պիտի առնու՝ երազին մէջ պանիրն առ ոտն կոխելուն համար³: Այս մեկնութիւնը շատ պարզ կ'երեւայ, երբ մտածենք որ յունարէնի մէջ Տύρօս է “Տիւրոս”, եւ τυρός “պանիր:”, Այսպիսի կտորներ կրնայինք դեռ յիշել:

Ինչպէս տեսանք, թարգմանիչն եւ ոչ այսպիսի տեղեր փոփոխութիւն մ'ըրած է, որով կրնար հայ ընթերցողին ըմբռնել տալ այն կտորները: Տեղ մը միայն դիմած է թարգմանիչը վերջին միջոցին: Աղեքսանդրիայի շինութեան ժամանակ հինգ

¹ Այս է բնագիրը. Α : Καλοῦνται δὲ ὑπόνομοι διὰ τὸ[τὸν] ὑποδείξαντα Λιβυκὸν Ὅπόνομον καλεῖσθαι.

² Պատմ. Աղեքս. ՂԳ, էջ 45, 10—14:

³ Պատմ. Աղեքս. ՃԱ, էջ 49, 11—14:

գիր արձանագրել առւաւ Աղեքսանդր¹. A, B, Γ,
Δ, E, որոնց մեկնութիւն է. A=’Ալեքսանձրօս, B=
Յասէլէնչ, Γ=γένօս, Δ=Դօնչ, E=շխտւս (πόλιν
ծείμηστον), այսինքն՝ “Աղեքսանդր՝ արքայ, ազդ
Թիոսի, շինեաց (Ղքաղաք մշտայուշ:ն) Այս խօսքը
V երկար մեկնաբանութեամբ թարգմանած է.
իսկ հայը քանի մը մանր փոփոխութիւններ ընելով
կըցեր է հայերէն Ա, Բ, Գ, Դ, Ե գրերուն յար-
մարել խօսքը, եւ թարգմաններ է. “Գրեաց ի վե-
րայ գիրս հինգ Ա, Բ, Գ, Դ, Ե. այբն՝ Աղեքսան-
դրոս. բենի՝ բարձրագոյն թագաւոր. գեմն՝ գերա-
գոյն ազգաց. դայն՝ գեր Արամազդայ. եջն՝ էջ եւ
շինեաց քաղաք աննմաննելի:”

Վանը փոփոխութիւններ կընան գտնուիլ տեղ
տեղ. բայց ընդհանրապէս շատ յաճախ չեն: Քանի
մը փոփոխմաւնք եւ յաւելուածք թարգմանչին՝
առիթ ունեցանք յիշելու յընթացս գրութեան,
ինչպէս Յուշկապարկաց կռուոյն², Հայոց Անդղայ
գաւառին³, “գերերին անկոյն ի Հայս գտնուելուն⁴
եւ նմանեաց կտորները: Խշանաւոր յաւելուած
մըն է հետեւեալը: Ըստ կալիսթենեայ⁵ Դարեհ
փախաւ “ի դրունս Կասպիական կասպիական գրունս
մերձ յաշխարհն թալից ի գաւառն Գիլանայ:”

¹ Պատմ. Աղեքս. ՁԵ. էջ 40, 28—32:

² Հմմա. վերը՝ էջ 45—46:

³ Հմմա. վերը՝ էջ 42—43 եւ 78—79 եւ այլուր: Հոս
թարգմանչին յաւելուածն է Արածանի գետին համար գրելը.
“Որ հոսի ի Ծաղկաւէտ լերանցն Անդղայ գաւառին յա-
կունքն Եփրատաց հանդէպ լերինն Այրարատայ:,, ABC կ'ը-
սեն լոկ Պազագնետաւ εἰς Εὐφράτην, բայց V ուրիշ յաւե-
լուած մ'ունի գրելով որ Արածանի շատ մեծ գետ է. (Ad
Ephratem veniens fluvium magnitudine haud cuique fa-
cile secundum.)

⁴ Հմմա. վերը՝ էջ 83—84:

⁵ Պատմ. Աղեքս. ՁՂԴ, էջ 110, 4:

Ուրիշ տեղ մ'ալ դրեր է¹. “ի կասթիակտն դրունո յաշխարհն անառիկ է— բժառարական :,, Վերջին խօսքը յաւելուած է :

Արեգական եւ լուսնոյ մեհենի ծառոց համար կ'ըսէ հայր². “Երկու ծառք էին հանգէտերկնեայք³, որք էին հաւասարք սարոյց ծառոց՝ որ առ մեղ լինէն :,, Վերջինը յաւելուած մըն է, իսկ “սարոյցց է ըստ յոյն բնադրի խոπարուսուս (cypressus.) —

Մանր փոփոխութիւնք ալ քիչ չկան. բայց ասոնք բնադրի հաւատարմութեան դէմ աննշանակ են : Այսպէս հռոմէական “էքսփլորատորէս” (exploratores, յոդնակի ձեւով) բառը մեկնել՝ թէ “առ Հայս՝ լրտեսք⁴”, կոչուին : Հոս յոյնն անգամ մեկներ է նոյն բառը⁵: — Նամակի մը գլուխը թարգմանիչն իրեն ծանօթ սովորական ոճոյ փոխեր է դրելով. “Թագաւոր Աղեքսանդրոս . . . զրեմ ամենայն բնակչաց որ ի Պարսկաստան յաշխարհիդ էք Արեաց եւ Անտեաց (յոյնը չունի այս բացատրութիւնը), գեղջէից եւ քաղաքայնոց⁶:,, — Կալիսթենեայ առակաւոր մէկ խօսքը տեղական ոճոյ փոխեր է դոյզն յաւելուած մ'ընելով. “Մարդ որ այլում չար կազմէ, իւրում իսկ լէրտէն կազմէ⁷:,, Այս առածին կից “եւ չար խորհուրդ խորհեցելումն յոյժ չար է,, խօսքը չունին ABOV. (վերջինս առածն ալ չունի :)

¹ Անդ, ՃՂԴ, էջ 109, 15:

² Անդ, ՄԻԴ, էջ 145, 17:

³ Զեռադիրք ունին “հանգէտ երկեանք .,, միայն թ. 424 “հանգէտ երկնեանք :,, Յոյնը չունի նման բացատրութիւն մը (δένδρα . . . παραπλήσια շուպազίսօս) բայց նման է V, որ կ'ըսէ arbores coelum ferme proceritate intervectas.

⁴ Պատմ. Աղեքս. Բ, էջ 2, 15:

⁵ I, 2. A: . . . ἐξπλωράτορές τινες . . . κατὰ δὲ Ὁλινας κατάσκοποι.

⁶ Պատմ. Աղեքս. ՃՂԹ, էջ 114, 4—7:

⁷ Անդ, ԾԴ, էջ 27. 3: Յոյնն է. “Օս ձևական տեսչեւ հաւտօք շահոն տետևչեւ. (որ այլում չարիս նիւթէ, անձին իւրում չար նիւթեաց :)

¹ Απαντ. Πατρικ. Εγγρ., τξ 170, 22: Σημάντ. τ. τὴν σύγκροισιν ποιήσασθαι.

² Հմայտ. գլուխ. Աղեքս. “Ցանկ անուանց :,,

³ Unq., q., t^o 42, 24 b.
100

⁴ ԱՆԴ, ՄԾՎ, էջ 164, 4:

⁵ Անդ, ՃՊ, էջ 49, 32 էւն, էւն:

⁶ Երկուքն ալ՝ զիտմ. Աղեքս. 29, էջ 40, 20 և 26:

Ալեքսանդր Գրիգորյանը պատմով է Աղքահերքը, եղած է:

⁷ Պատմ. Աղեքս. ԽԵ, Էջ 22, 13 Եւ ՄԻԹ, Էջ 151, 14:

⁸ Անդ, ՄԹ, էջ 123, 2: Ցոյն է.

Aἰγὰς [B Αἴγας] προσονομάσας.

օրինակի համար “Թրասիլեոնտա”,¹ (Θρασιλέοντα,
Հայցական:) Այսպիսի օրինակք քիչ չեն: — Քանի
մ'անդամ յիշեցինք նաեւ յետաղայ գրչաց ըրած
դոյզն յաւելմունքը:

Այս դոյզն փոփոխութիւնք չեն կրնար խախ-
տել թարգմանչին հաւատարմութիւնը, որ կէտ
առ կէտ միաբան է բնագրին: Այս ըսել չէ՝ որ չենք
կրնար գտնել հայերէն թարգմանութեանց յատուկ
ճոխ ոճը նաեւ ասոր մէջ. վասն զի հայ թարգմա-
նիչք՝ (գոնէ ինչ ինչ դրոց) սովորութիւն ըրած են
շատ տեղ պարզ բնագիր մը ճոխ ասութիւններով
ու ոճերով, նոյնանշան բառերու յորդութեամբ փո-
խել հայերէնի: Ահա այսպիսի ճոխաբանութեանց
քանի մ'օրինակ: “Այժմ փախստական մազապուր՝
եղէ անապատ աւերակ”, կ'ըսէ Դարեհ իւր անձին
համար². (ՆՄ ՓՍՂԱ ԷՂԵԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԵՏԱ-
ՄԱՆՔՆ ԵԼ Ի ԴԺԱՆԴԱԿ ՀԱՌԱՋՄԱՆՔՆ ԵԼ Ի ՎՏԱՆԴԱ-
ԼԻՑ ԱՐՏԱՍՈՒԱՋՆ՝ ՃԱՆԱԳ ԿԱՋԴՈՒՐԻԼ ԿԱԼ Ի ՎԵՐԱՅ
ՄՏԱՋՆ, յԵՏՍ ԸՆԿՐԿԵԱԼ ՊՃՎՈՒՄՆ ԱԼԷԿՈԾԵԱԼ ՎԸՆ-
ՄԱԳՆ³:” Այս խօսքին շատ մեծ մասը (“ի բազում
ՀԵՏԱՋՄԱՆՔՆ”, սկսեալ մինչեւ վերջը) չունի յոյն
բնագիրը: — “ԱՅԼ իբրեւ երկոցունց կողմանցն կոչ
առնէր պատերազմողականն փող, բազում թնդիւնի
միմեանս բախեալ ճայթմունս ուժգին եւ գոփիւն
սաստիկ առնէին, եւ կանչիւն եւ գոչումն զօրակա-
նացն ամպոց որոտումն դործէր, եւ մեծաւ յօժարու-
թեամբ գումարտակեալ հասանէին ի դործ պատե-
րազմին⁴:” Այս ամբողջ խօսքը (“բազում թնդիւն”,
կտորէն սկսեալ) չկայ բնագրին մէջ: — Սակայն ի
հարկէ այսպիսի ճոխացեալ կտորներ շատ յաճախ

¹ Պլուտ. Աղեքս. ՄԻԴ, էջ 146, 14 եւն. եւն:

² Անդ, ՃԶԹ, էջ 106, 1:

³ Անդ, ՃԴ, էջ 106, 10—14:

⁴ Անդ, ՃԶԵ, էջ 104, 24—29:

չեն պատահիր : Թերեւս այս տեղեր քիչ մ'ալ տարբեր էր յոյն բնադիրը, զոր թարգմանիչն առջեւ ունէր : Կան գոնէ այնպիսի տեղեր, որ կրնային թարգմանչէն փոփոխուած կարծուիլ, բայց չեն անշուշտ : Այսպէս Դեմոսթենէս ընդդէմ խօսելով Դէմադէսի, որ Աղեքսանդրի դէմ պատերազմելու կը յորդորէր Աթենացիները եւ օրինակ կը բերէր որ Քսերքսէսի անթիւ բանակին յաղթեցին Յոյնք, կ'ըսէ՛ թէ Քսերքսէս թէեւ մեծ ամբոխ զօրու ունէր, բայց “բարբարոս”, էր այն եւ “Յունաց հանճարէն”, յաղթուեցաւ : Նման իմաստով է նաեւ V օրինակը : Ճիշդ հսա հայն բոլորովին ուրիշ իմաստ ունի¹. “Քսերքսէս մեծ էր եւ հզօր զօրականօք, այլ ի պարտութիւն մատնեցաւ յայնժամ . եւ էր մեզ ըստ կամաց մերոցիրք, զինուազեալդտաւ Քսերքսէս : ” Հայր կարծես կ'ուզէ ըսել՝ որ ըստ դիպաց յաղթուեցաւ Քսերքսէս, մինչդեռ յոյն բնադիրք պարծելով կը յիշեն “Հելլենացւոց հանճարը : ” Ուրիշ տեղ մ'ալ “քաջ”, ածականով մը պատուուած է Քսերքսէս հայ թարգմանութեան մէջ², զոր չունի յոյնը : Կրնար այս ամենայն հայոյն փոփոխութիւն համարուիլ, որ իրենց տերանց եւ դրացեաց Պարսից հռչակաւոր արքային համբաւը խնայել ուղած ըլլայ : Բայց այսպիսի դիտաւորութիւն մը ճշդիւ Ե դարուն խորենացւոյն ընծայել անհնար է :

Կրնայինք ենթադրել որ պիտի չպակսին այսպիսի ընդարձակ թարգմանութեան մէջ նաեւ տեղեր, որ չափէն աւելի հաւատարիմ գտնուած են բնադրին, եւ բառական կամ գրեթէ ստրկօրէն թարգմանութիւն են յոյն բնադրին, որով նաեւ խորթ եւ շատ անգամ անիմանալի հայ ընթերցողին : Այսպիսեաց հետ պէտք է յիշել նաեւ

¹ Φινέ. Աղեքս. ՃԽԲ, Էջ 80, 1—4: Յոյնն է.
A. Καίτοι Ξέρξης τὸ μὲν πλῆθος μέγας ἦν, ἀλλὰ βάρβαρος, καὶ ὑπὲρ τῆς τῶν Ἑλλήνων φρονήσεως ἤττήθη.

² Անդ, ՃԽԸ, Էջ 78, 19:

թարգմանութեան եթէ կամաւ եւ եթէ ակամայ
եղած մանր անձշդութիւնքն։ Թէեւ կան այսպիսի
տեղեր մեր թարգմանութեան մէջ, բայց բարեբախ-
տութեամբ ցանցառ են։

Հոս կը դնենք ըստ իմիք նորանշան՝ բայց ոչ
ամէնը խոտելի կտորներու քանի մ'օրինակներ։ Դե-
մոսթենէս կը պարսաւէ՝ թէ “Եսքինէս վարեցաւ
խառնեալ բանիւ առ ձեզ^{1.}” (ἐχρήσατο κεκραμ-
μένῳ λόγῳ.) այսինքն՝ անորոշ խօսքեր ըստ,
ոչ յայտնապէս յորդորեց կուռելու եւ ոչ որոշու-
թեամբ խորհուրդ տուաւ ետ կենալու։ Բայց այս
բացատրութիւնը կընայ գուցէ ընդունուիլ, ինչպէս
որ “վարել”, բային այս գործածութիւնք՝ նախնաբար
թերեւս օտարութիւն՝ բաւական յաճախ են։ —
“Տուեալ ըստ ամսոյ ամսոյ առն հարստի ոսկիանակս
երիսեւ հեծելոյ ոսկիանակս հինգ^{2.}” Հոս “հարուստ”,
կը նշանակէ պարզապէս “հետեւակ”, զօրական, ինչ-
պէս յաջորդ “հեծեալ”, բառը կը ցուցընէ։ Բայց
“հարուստ”, բառին այս տեղ առած նորանշան կի-
րարկութիւնը բնագրէն ազդուած չերեւար. (Ա :
անծրի εὐώνῳ [i. e. πεζῷ] χρυσօնս γ').) վասն զի
Ա հոս հակառակիը կ'ըսէ “անարդ”, “դոյզն”, կոչե-
լով փոխանակ “հարուստ”, Այս տեղ “հարուստ”,
բառական չերեւար, ուստի եւ լոյս կը սփուէ մեր “հա-
րուստ”, գունդ, “հարստաձեռն”, բանակ եւ նման ա-
սութեանց։ — “Բերին ի վերայ նորա սրաւորեալ
զձեռս^{3.}” Այս զուտ յունախօս թարգմանութիւնէ.
(ABC ἐπηνέχθησαν ξιφήρεις Δαρείω.) — “Զա-
նապարհու Պարսից զվաճառ առնել.^{4.}” Ըկ բառացի
թարգմանութիւն կ'երեւայ, եթէ չէ աղաւաղու-
թիւն գրչաց։ Յոյնն է. τὰς δὲ ὄδοὺς Περσίδος ἐμ-
πօρεύεσθαι չաւ πρաγμաτεύεσθαι. ուստի բուն

¹ Унг, Абуль, № 79, 16:

² Անդ. ճշկ. էջ 109, 17:

³ U²⁺, d'Lb, Lg 110, 19:

⁴ *U.S. T., 2d L. P., 12*, 115, 18:

“զճանապարհու . . . երթալ եւ զվաճառ առնել”
թարգմանուած էր: — “Աչքն՝ մին խաժակին, աջն
Հայր-Բել¹,” շատ բառական, բայց նաեւ նշանաւոր
այնու՝ որ կը հաստատէ Berger դիտնականին առա-
ջարկած ընթերցուածը, որ է տὸν μὲն δεξιὸν չառա-
փερ ῆ (փոխանակ չառօքεր ῆ, ինչպէս ունի BC.) ուր
Մկ’ախորժէր աւելի խառօքօրդու կարդալ, այսինքն՝
“կապուտաբիբ:” — Մէտո-մայզթութեան ի վերին
Խանամոց լինի². “(ή ροπή τῆς νίκης.) ինչպէս նաեւ
այլուր³. “Դիպուտած բախտի ոչ կայ հաստատուն
անցեալ ի վերայ միոյ միտման.” (Հոս յոյնը տόπոս
կ’ըսէ:) — Թէեւ բառ առ բառ ըստքնագրի, բայց եւ
ոչ բոլորովին խորթ են այս ասութիւնք. “Զանձամբ
քով լեր.” (περὶ σεասτὸν γενοῦ.) “Զօրու-
թիւն ունէր զիւրեաւ բազում” (πλείστην ծննամւն
... περὶ էաստὸն չ’χων.)⁴ — “Զարդարէ զմեհեանն
յի-ընէ վէր-դրո-նենէ (A. չ’չ տῆς էաստօն էպիշրա-
փῆς)` Հօր աստուածոյ Ամոնի որդի Աղեքսանդրէ⁵:
— “Ես նախկին գրեմ ձեզ . . . համառօտ ասեմ
շէլո-ի-ն⁶,” (τὰ κεφάλαια.) այսինքն՝ էական կէտերը
եւն. բայց “Գլուխ,” բառին նման նշանակութիւնք
արդէն յաճախ են մեր մատենագրաց քով: —
“Ունելով ի ձեռն +արողականու,”⁷ այսինքն՝ դես-
պանութեան նշան եղող գաւազան. (χηρύχεօն):
— Շատ նորանշան է այս խօսքը. “Պատրաստեալ
զթագաւորական զդեստն, զպատուականն, շամբա-
հա-աճն քան զամենայն թագաւորական տեսու-
թիւն.”⁸ (πάντα κόσμον τίμιον ὑπερήφաνον
ὑπὲρ πᾶσան βασιλεան թεωρίան.) Հոս վերջին

¹ Անդ, Իլ, էջ 15, 8:

² Անդ, Ճի, էջ 53, 17:

³ Անդ, ԾԱ, էջ 25, 10:

⁴ Անդ, Կ, էջ 29, 10 եւ Կի, 31, 14:

⁵ Անդ, Ճի, էջ 36, 10:

⁶ Անդ, ՃԱԿ, էջ 75, 30:

⁷ Անդ, ՃՀԿ, էջ 97, 5:

⁸ Անդ, ՄԹ, էջ 122, 16:

μαστὸν ρωτῶσθι θεορητικῶν θεοτην τε, ήσηκος ἀπομένου
χαρακτήραν, ὡραίον σὲ γιατρόντος, αντιγενελογίαν θεορητικῶν
θεοτην τε ὑπερήφανος ρωτήν, ὥραίσια τοῦτο
“πλεθωρικόν, ἵππον οὐδενὸν ρωτηνόντος εἰρηνήν
την αἵρεσιν προσέρχεται: — Περὶ διαφορῆς την θεορητικῶν θεοτην
την αἵρεσιν προσέρχεται. “Ζωργεῖσαν τοῦτον θεορητικῶν
(ἐξετάσας τὸν ἴδιον λογισμὸν) “βαρυτήν ήμον
πέπειραν, (ότι τῆς γνώμης μου δεσπότης.) “Ιτε έρει
αἵρεσιν την Εργάτην τοῦτον θεορητικῶν θεοτην την
(ότι δὲ ἀγῶναν ἀναβολὴν οὐκ ἔσχεν.) “Ιτε έρει
διατητικῶν θεοτην την θεορητικῶν θεοτην την
(εἰς τὴν κατὰ φύσιν δόσιν.) “Φερεγγήθησαν θεοτην την
απομένων, (χάλλος ὑπερήφανον.) προσέρχεται
χαρακτήρας:

Այս մասն դիտմամբ քիչ մ'ընդարձակ դրինք։
Միայն ըսե՞նք նաեւ՝ որ շատ բան կընայ նախնաբար
օտարութիւն բլալ, բայց ասոնց գոնէ ոմանք սու-
վորական բլալով՝ կրնան ընդունելի բլալ։ ուս-
տի ոչ ամենն՝ զոր յիշեցինք, պետք է խոռելի
կարծել։

² *Ung., WdL., Lg.* 133, 3:

² Унq, Илq, № 137, 24,

³ Անդ, ՄԵՊ, էջ 142, 10:

⁴ Անդ, էջ 143, 17: Տպագիրը «բռնութեան ճանապարհ», կը կարգայ՝ սխալմամբ:

⁵ *Պատմ.* Աղեքս. ՄԻԵ. էջ 149, 154.

Ung. 2. b. 38, 14:

¹ U.S.A., 1938, Eq. 49, 26:

לְנַצְחָה וְבִרְכָה 65, 15:

³ Κατ. Μακ. Λγ. 172, 16: 8ης ίν ξ. Εἰς Ἡπειρον διαδραμεῖν ἐβούλετο. Ἀλέξανδρος [δὲ], διαγνοὺς τὴν ἐνεστῶσαν πρὸς τὴν μητέρα Ἀντιπάτρον λῦσαι ἔχθρον.

⁴ *Qumr.* *Ugkru.* *Ճ,* *Էջ* 59, 33:

¹ Уніт, АЛР, № 76, 16.

² Унг, II Р., № 123, 3:

³ U.S., § 125, 1:

Արնայինք այսպիսի կտորներ յիշել· բայց ասոնք
կրնան նաեւ ուրիշ մեկնութիւն գտնել: Թէ յոյն
եւ թէ հայ բնագիրք շատ աղաւաղուած են, եւ
այսպիսի խնդրական կտորներու լեզեռն մը կրնայինք
դնել հոս: Զոր օրինակ այս խօսքը¹: «Եւ է յիմմէ
տեսութենէ հնածուոցն բաժանումն ցուցանելով:»
Այս զուտ յունախօս խօսքին մէջ «հնածու» ան-
սովոր բառը ցայս օր առնուած էր իբր «Նախկին եւ
գլխաւոր առաջնորդ», նշանակութեամբ եւ իբրեւ
«նիւթական թարդմանութիւն յն. բառիս ձօչη-
շօց» (Հայկազնեան Բառարան:) Սակայն «հնածու»
գրի սխալ մըն է «խնամածու», բառին, ինչպէս
բնագրին τῶν ἐπιμελητῶν ասութիւնը կը
ցուցընէ:

Աղեքսանդրի մեռած օրը «նուիրած», կոչուե-
ցաւ². Աղեքսանդրի «մանուկ», մեռնելուն համար:
Առեղծուած մըն է հոս «նուիրած». յոյնն է նεօμη-
νία (ամսագլուխ, նորալուսին) ըստ առաջարկու-
թեան Ա. ի. (BC նεօմաշիան, L: νεόμαγα.) ասորին
լաւ եւս՝ «մանկասպան», կ'ըսէ: — «Լուցին շարու-
ուց աշարանս³.», եթէ չէ աղաւաղութիւն, թարդ-
մանութեան սխալ է, վասն զի պէտք էր ըլլալ «զա-
րուարձանս», (τὰ προάστεια.) — «Կին սմա (կրա-
տերոնի) շկեւոնէն զդուստը Փիլիպոսի:⁴», Այս
աեղ յոյն բնագրէն չենք կրնար իմանալ թէ
«կիւանէ», ուղիղ է թէ ոչ. (յոյնն է չա: շոնանա
տօնտք չօւնին տիւ Փէլիպոս թսշատէրա.) հոս
չօւնին չի կրնար ըլլալ, եթէ անուան մ'աղաւա-
ղութիւն չէ. իսկ V շունի հոս անուն: Գուցէ հոս
իրաւունք ունի հայն, թէեւ անունն աղաւաղած
ըլլայ: — Նոյնպէս է այս յաջորդը⁵. «Ո՞չ ահա

¹ Անդ, ՄՀԲ, էջ 179, 9:

² Պատմ. Աղեքս. ՄՀՁ, էջ 186, 17:

³ Անդ, ՄԼԳ, էջ 153, 6:

⁴ Անդ, ՄՀԴ, էջ 179, 30:

⁵ Անդ, ՃԿԵ, էջ 92, 30:

ՔԵՐԵցի ՆԱԽ-Ե-Յ-Ն, Պ'Ի յարեւելից կողմանէ Աստուածո ի մուտո արեւու բնակեցուցանել:” Ծառ լաւ կրնայ ըլլալ ամբողջ խօսքը բայց հոս յոյնն ուրիշ էրոլորովին, այսինքն՝ “Եν τύχη οὐχ οὕτως ἥδη ἔξεις ὅν τὴν ἄγχυραν, ὕστε οὖν ἀπ’ ἀνατολῶν θεοὺς εἰς δύσμας κατοικεῖν. (ոչ այնպէս ըստ բախտի ունիցիս արդեօք զօդնութիւն, մինչեւ զգիս եւս յարեւելից յարեւմուտս տանեալ բնակեցուցանել:) Յայտնի կը տեսնուի հոս ἄγχυραν (զիսրիսիս, զօդնութիւն) բառին “Անկուրան”, անուան հետ ունեցած կապը: Անշուշտ հայն է ուղիղը. բայց զարմանալի է այն ատեն որ V ալ չէ տեսեր այսպիսի անուն մը, եւ Vի ընթերցուածը յոյնին աւելի նման է քան հայոյն¹: — Երբ Գեմասթենէս խօսեցաւ՝ ամէնքը հաւանեցան, կ'ըսէ Կալիսթենէս², եւ նաեւ “այլք ամփիքտիոնացիքն Հարիանէն:” Անիմաստ է այս բառը, եւ կրնար գուցէ ըստիլ որ սխալ իմաստով առեր է թարգմանիչը չփηφօտու (հաշուէին. վճռէին, որոշէին. հաւանէին, օդնական լինէին վճռով եւն) բառը. բայց ովկ կրնայ ըսէլ որ նախնաբար “արժան վարկանէին”, կամ նման բան մը չէր գրուած: — “Փիլիպպոս զԱղեքսանդրոս ոչինչ գժուարաւ խորհեսցէ³.,” անիմաստ է նաեւ այս որ ըստ յոյնին պիտի ըլլար “Փիլիպպոս ոչինչ վեակար զԱղեքսանդրէ խորհեսցի.,” (ծու Փիլιπոս չառաջանձօս օնձէն շալէպծուն է ալէպծուն է պիտակաց այլ⁴.,) գուցէ թէ անուան մը աղաւաղում է այս. վասն զի Ա կը կարդայ այս տեղ չըρօαψεν τῷ

¹ V: Non igitur adeo pertaesos deos regni mei et orientis sui esse sedis existimo, ut ad occidua tecum pariter migraturi sint.

² Պատմ. Աղեքս. ՃԽԳ. Էջ 81, 10:

³ Անդ. ՃԾԼ. Էջ 89, 16:

⁴ Անդ. ՃԿԹ. Էջ 95, 3:

Եղուի կողմանէ առանձին ուշադրութեան արժանի գործք մըն է կալիսթենէս։ Հինգերորդ դարու վերջին կիսուն այն գրութեանց կարգէն է,

¹ Urg., ab, kg 110, 12:

² *Ung., Wb., Lg.* 149, 8.

³ *Unq., W'orl., Lg.* 167, 4 *ku* 17:

որոնք թէեւ չեն պահած մեսրոպեան նախնական դպրոցին անխռուն նկարագիրը, բայց որոնց քով լեզուն իւր կորովը պահած է. ուստի այն զրքերէն՝ որոնց խումբն սարծաթի դարու,, անուամբ կը յորջորջենք: Կաեւ ասոնց մէջ եթէ ոչ առաջին, զոնէ շատ կարեւոր տեղ կը բռնէ, եւ աւելի կանոնաւոր ու կտրուկ լեզու մ'ունի: Բազմաթիւ նորանոր բառեր կը գտնենք զրութեանս մէջ,¹ որոնք կամ այսափ հնաթեամբ այլուր դեռ չեն գտնուած, (— ի հարկէ որչափ մեզ ծանօթ է. —) կամ շատ ցանցառ հնոց, այսինքն՝ Ե դարու զրոց², որոնց հետ միայն

¹ *Օրինակի աղաղաւ՝ ԽԵ, Էջ 22, 17 “խրխնջեաց . . . ի-ի-ն-ն,” (φοβερόν, αζωգին:) — ԾԴ, 26, 30 “անկեալ ար-դ-ի-ին կառքն,” (καταπίπτει ὅλως τὸ ἄρμα, αնկանին . . . կառք.) Եթէ չէ աղաւաղութիւն: — ՃԹ, 54, 28 “Ճակդա-րան,, (χρόταλον, բոժոժ): — ՃԺ, 55, 17 “անդմայ,, (κόραξ), բայց այս յունարէն է: — ՃԻԹ, 68, 9 “մաղաղեցաւ,, (καθη-λώθη). 69, 24 “գեղձեցաւ,, (ίκετεύσας, աղերսեալ): — ՃԱԱ, 70, 8 “Հուրբ մաղեցից . . . մախրեցից զարմատս:,, Հոս “մաղել,, շատ ապահով չէ: — ՃԼԴ, 72, 21 “մի ոմն ի մարտիկ + + + Մ-Ե-Ն-Գ-Ի-Շ-Ն-.,, (εἰς τῶν ἀθλητῶν, μή οἵνις γεμիլամարտաց:) — ՄԹ, 127, 11 “գերերի,, (ὔδνον): — ՄԻԴ, 141, 14 եւ յաճախ “լիկ,, (= լիճ): — ՄԿԶ, 175, 3 “Ճ-Ա-Ղ-Ե-Ա-Լ ընդունայն որ-ծալով,, (որ դեռ խնդրական է,), եւ ՄԿԵ, 175, 9 “լեզուն պորոմեցաւ,, (իբր՝ փոթոթիլ:.) եւն: — Յիշելու է նաեւ այս բառերը. ԺԶ, 9, 30 “մօրուարձակք,, (γένειον, δնօտք.) ԺԷ, 10, 26 “խոյեղիւր,, (χριοκέρατος.) ԽԶ, 14, 4 “բա-ցակտուր,, (ἀπόκοπος, կուրտ.) դարձեալ՝ ԾԵ, 27, 9 “տաճարսոյարդար,, ՀԹ, 37, 18 “Նրբափողոցք . . վարագա-փողոցք,, ՃԳԴ, 57, 11 “կուռաճակատ,, ՃԻԹ, 67, 20 “կլտագող,, եւ 69, 10 “արդնակիր,, ՃԶ, 100, 23 “ընդ-կանգնել,, ՃՂԹ, 114, 12 “ամենուրհի,, (= դիցուհի:.) ՄԲ, 122, 5 “ամենայականող,, ՄԻԵ, 150, 19 “կո բքանոց,, (στατήρ, կլոորդ, սատեր.) ՄԾԲ, 162, 23 “տօնս ամենժո-ղովս,, (πανήγυρις, տօն, կցուրդք:.) ՄԾԸ, 168, 30 “ըրա-նոցն (օրտսցորօփենու:.) ՄԾԵ, 165, 16 “փիղք մարտուաք:,, ՄՀԶ, 181, 13 “կակլանալիք,, եւն եւն:*

² *Պատմ. Աղեքս. Դ, 3, 22 “ընդգողել:,, — ԾԱ, 25, 21 եւն “աղաջուր,, (իբր՝ ժանա:.) “տողուք,, (թուք, խուխ:.) “ժմռել:,, — ԾԷ, 28, 2 “երկաստաշեայ հացկատակ:,, — ՀԱ, 43, 10 “յականել:,, (նայիլ): — ՃԼԲ, 71, 10 “զոտ-մալոյն կայր:,, (երդիքին վրան կեցած էր:.) — ՃԶԲ, 101, 24 “շմորեցուցանել:,, (չփոթեցընել:.) “ըմսանակ,, (բա-*

պետք ենք համեմատել, երբ ինդիրը հնագոյն լեզուի համար է։ Մասնաւոր մտադրութիւն կը գրողուեն կարգ մը բառերու բոլորովին նոր կամ հնագոյն, բայց անսովոր իմաստով զործածուիլն, զորոնք կամայական չեն կրնար ըստ գիւղաւ։ զոր օր։ (ԺԳ, 8, 17) “շինաւան”, իբրեւ “տիեզերք” (οἰχουμένη)։ Եւ այլ այսպիսիք¹։ Բայց աստի շատ բան, որ յետնոց

ժակ) — ՃՂՋ. 111, 20 եւն “ախրեալ ծմբէր.,” եւ “ախա-
մէր տրամէր.” — ՃՂԹ. 115, 10 “ապազէն.,” եւ 116, 24
“առցէ . . պատմուծան պարսիկ ստուի.,” — Այսպէս նաեւ
ՄՖԲ. 130, 29 “ահել.,” ՄՒԴ. 141, 5 “ցմախ.,” ՄԾԶ.
165, 32 “ի ձմերունս մասնել.,” ՄՀԴ. 180, 9 “տեառ.,”
ՄՉԱ. 184, 2 “շամանդաղ.,” եւ ՄՒԴ. 135, 25 եւ այլուր
“բարձեալ թողեալ.,” եւն եւն:

բով միայն յաճախ կը գտնենք, եւ որոնք թերեւս
նորագոյն բառ կը կարծուէին, մեծ հնութիւն
կ'առնուն կալիսթենեայ վկայութեամբ¹: Մեծ
ձարտարութեամբ յօրինուած են անթիւ ուսում
նական բառեր, որոնք անհրաժեշտ են կալիսթե-
նեայ նման յոյն դրբի մը թարգմանութեան մէջ.
այսպէս ի մասնաւորի անասնոց, անկոց եւ այլ այս-
պիսի բառեր, զոր օր. ռնգեղջիւր, դիշերազուէս,
եղնախոյ, զուարակափիղ, շնակաբաւ եւն եւն,
որոնք ամէն քայլափոխին կը հանդիպին²: Քիչ կայ
մեղ, ուր անյարմար բառեր դնելով՝ մթին կամ
անյաջող նախադասութիւն մը ծնած է:

Հինլեզուի կենդանութիւնը կ'երեւայդլիսաւ-
որաբար ասութեանց եւ այլ ձեւերու առատ պէս-
պիսութեան մէջ: Այս կողմանէ ալ աննշանակ չէ
մեր այս գիրքը, որ ճոխ է շատ մը հին ու բնիկ հայ
դարձուածներով:³ Ասոնց եթէ մաս մը շերեւայ

¹ Քանի մը հատ կը յիշենք հոս: Գ., 3, 8 “Համ-
գունդ.., ԾԱ, 24, 27 եւ սյլուր “դիպուած բաստի..,” 2Ե,
41, 20 “լորտու.., ՃԶԱ, 101, 15 “ընդկողմնեալ.., ՄԻՒ,
141, 30 “շէկ.., ՄԽԵ, 160, 4 “բաԼ.., ՄԾԹ, 170, 8 “խինծ..,,
եւն եւն:

² Մասնաւոր մտադրութեան արժանի են ի մէջ այ-
լոց. ՄԻՒ, 142, 20 “բռնաժանի.., (օδοντοτύρανος, Odon-
tottyrannus.) ՄԽԵ, 150, 27 “ցուպք սեաւք հնդիկք.., (այ-
սինքն՝ երենոս. յոյն է՝ ըստ Α ὁάβδοι ἐβεννιναι, BC
ἐβελλίνας). ՄԼԵ, 155, 25 “խոյակքն հնդէի ֆայտ սէ-անիյր
փաղփիւն.., (τὰς κεφαλίδας ἐλεφαντίνοις χροιαῖς ἀπαστρά-
ποντες, խոյակքն փաղփիւն իբրեւ զեղեփանատական [փղական]
դոյն..) եւ 155, 29 “ծիրանի քար.., (ἐκ πορφυροῦ ἵτου λίθου,
պորփիւր.) ՄԼԹ, 156, 16 “օդագոյն քար.., (ἐξ ἀερίτου
լίτου, B ἀργίτου λ., C ἀρρόήτου λ. V nam lychnitem
etiam vocant, այսինքն՝ սպիտակ մարմորի տեսակ մը.) ՄԽԵ
150, 16 “բերին քեզ.. պապիոյ երկերիւր.., (Ψιτιάκους s,
մինչ Հայկազնեան Բառագիրք սխալմամբ կը կարծեն որ
հոս “պապկայ,, յունին օփըցաց խօսքին կը համապա-
տառիսանէ:) Բնական գիտութեանց յատուկ բառերու մեծ
սազմութիւն ունի կալիսթենէս:

³ Զոր օրինակ. Բ., 2, 25 “օրք միանգամ յարեւանիոյ-
կան ազգ.., (ἐπὶ τῆς ἀνατολῆς, ինչպէս նաեւ այլ 00.
ունին “յարեւելոյս,, կամ “յարեւելս կոյս.., գուցէ վեր-

այնշտափ ըստ ծաշակի նախնական մեօրոպեան լեզուի եւ մաս մ'ալ ոչ բոլորովին նոր, սակայն շատ մեծ թուով կը մնան տակաւին դրոցս յատուկ առողիւնք, ինչպէս նաեւ այլ քերականական ոճք¹:

զինս է ուղղագոյն |ընթերցուածն:| — Փ. 8, 1 “Հանդերձ եղջիւրովքն իտլուսին:,, σὺν τοῖς κέρασι τῶν κροτάφων αὐτοῦ, ζանդերձ եղջիւրովքն ծամելեաց նորա): — Ճ. 51, 17 “Հրաման ետ զիւրուցիւս զհրեշտական կապել:,, — Ճ. 57, 27 “բախեալ զմիմեանս... Այդ ժամ:,, (πολὺν χρόνον.) — Ճ. 58, 29 “Ճի կալեալ բազում եւ նոր՝ հանդոց է հանդոցէ փախչէր:,, (ἐκ διαδοχῆς, Ιաջ"րդաբար:) — Ճ. 101, 11 “ոչ է վրեպ ի փիլիսիեանն:,, որ սակայն ապահով րնթերցուածք մը չէ. (յոյն է ըստ BC: Οὗτός ἐστιν δ τοῦ Φιλίππου παῖς. Սա է որդի Փիլիպոսի:) եւ 101, 13 “Է թու... բեր գնայցեն շրջիցին:,, խնդրական է նաեւ այս. (յոյն է BC: κἄν ἐν σκότει διάγωσιν, եթէ եւ ի իտուրէ շրջիցին:) — Մ. 126, 18 “զայն գոյն քարանց ընդունէին:,, Ճ. 58, 19 “յառաջ ժամանակս:,, Մ. 164, 10 “ի տարւովն գլուխս:,, եւն եւն: Ի հարկէ այսալիսիք յատուկ չեն միայն այս գրոցս, եւ արդէն հոս յիշուածներէն ոմանք կը գտնուին և դարսւ ուրիշ մատենագրաց քով:

¹ Այսպէս՝ Փ. 10, 24 “Նիզակակուր զաշխարհս եւ զքաղսքս արասցէ:,, (δօօναλώτους τὰς πόλεις ποιούμενος, տիրեալ նիզակաւ:) — Հ. 37, 2 “տարտարատկան եղեւ քեզ:,, (παράτονόν σοι γέγονεν, նետը նպատակին չհանդիպուցիր): — Զ. 4, 20 “ի թագուհին մածուցեալ կառուցաւ առանց թափելոյ:,, եւ նաեւ՝ Ճ. 69, 27 “ի նմա յերկար զակին կառուցեալ:,, — Ճ. 56, 20 “չարահաւ խորհեցեալ վասն այսորիկ տեսանեմ զքեզ:,, (չակտու օնն պεφρόνηκաς.) — Ճ. 70, 20 “քաջութիւն ձեր ամեն-իսեն եղեւ:,, (չառյ- ուշնթի:) — Ճ. 77, 13 “Ընդ բերան էհոր զեսինէս:,, այսինքն՝ խօսքն ընդհատեց. (յոյն է չαι առօկոլու τὸν Αἰσχίνην.) Այս “հարկանել:,, բայը հնոց քով անթիւ առութիւններ կը կազմէ, որոնք առատութեամբ կը գտնուին նաեւ կալիսթենեայ մէջ, զոր օր. Ճ. 99, 7 “զմիմեանց բութն հարեալ ի հաշիւ գնացից:,, Ճ. 111, 4 “զձախոյ զձունին յողինն նորա հարեալ եւ յետկոյս բեկեալ:,, Մ. 165, 6 “բազմաց ի մանկուոյն ոտքն թրջեալ հարան վասն բոկութեան:,, Մ. 171, 8 “տեսեալ զնա այսքան հարեալ յանցիցն:,, եւն եւն: — Ճ. 88, 14 “ի բաց թափել ի նմանէ զախս հիւանդութեան:,, հմմտ. նաեւ՝ Ճ. 89, 5 “ի բաց թափեաց ըմպելով զդեղն:,, ուր նշանակութիւնը տարբեր է. այսինքն՝ բաժակը պարպեց խմելով. (յոյն է չαι εնթէաց չպէտ, եւ վաղվազակի ըմպեր:) Իսկ Մ. 171, 2 “Սոքա զայս ասացեալ, զիարդ եւ էր՝ թափեցան ի նմանէ:,, գեղեցիկ խօսք մըն է, մինչ յոյնը չոր ու

ԱԵՃ մաս մ'ալ հարկաւ աղաւաղութեան արդիւնք
է պարզապէս! :

Աեղուի կանոնաւորութեան կողմանէ ունի
թէեւ ոչ սակաւաթիւ խոտորումներ հնագոյն մես-
րոպեան լեզուէն, բայց ընդհանրապէս կանոնաւոր
է։ Ոչ-մեսրոպեան ոճեր ու բառեր, զոր օր. ըստ
յունի յօրինուածներ («արտ, գեր, վեր», եւ նման
մասնկամբք բաղադրութիւնք եւն) պակաս չեն,
բայց եւ ոչ բազմաթիւ։ Քիչ մ'աւելի են մեսրոպեանց
ոչ այնչափ հաճոյ գարձուածքներ, եւ երբեմն
նաեւ անքերական կտորներ²։ Բայց այսպիսիք քիչ

γαμαρφ “ῷαյι αυωαցեալ՝ αιպատեցան,, կ’ըսէ. (καὶ οἵ μὲν ταῦτα εἰπόντες ἀπηλλάγησαν.) — **Ճ2.** 100, 19 “իբրեւ ի մէջ էին զինարբուաց., ինչպէս նաեւ՝ **ՄԹ.Դ.** 131, 24 “արեալ ի քաջալերութիւն զզօրն., **ՄԹ.** 124, 15 “անցաք մնացաք,, եւն: — **ՄԿԲ.** 173, 12 “ի մօտոյ առ ձեռն ունելով զբարկութիւն:, — **ՄԿԶ.** 174, 17 “բան արկին ի ներքս,, այսինքն՝ խօսք նեաեցին. որպէս զի երկարի խօսակցութիւնը եւն. (յոյն է՝ λόγου δὲ προσπεσόντος.) — **ՄԾԶ.** 166, 1 “ի նոյն երկիր եթէ ոք զինքն դալ ժուժացի,, թէեւ այսպիսիք նախնաբար օտարաբանութիւնք են սեմական լեզուներէ: — **ՄՀԶ.** 181, 17 “խնդրեալ ջուր յողողել զբերան,, ինչպէս այսօր իսկ ռամիկը “ողվել, կ’ըսէ բերանը ջրով. — **ՄՀԵ.** 182, 19 “հանդերձին ներքոյ առնէր զերեսսն եւ դաղտաբոր արտասուէր,, եւ վերջապէս **ՄԿԸ.** 175, 27 “անցոյց զճրագն, եւ ի դուրս ելեալ ի շորս գնայր առ գետով.,, (յոյնը վերջինը կը բացասարէ այսպէս. καὶ τὰς θύρας ἐξελθῶν τετραποδιστί.) **ԱՅԽԱՎԻՆ** ալ կը բաւէ ցուցընելու գրոցս լեզուին կորով:

³ Զոր օր. 2Ե, 40, 4 “Հոբեալ Աղեքսանդրի.., ան-
շուշտ “վարկանել” պիտի ըլլայ եւ ոչ “վարել”, յոյնը
“արտմեալ”, կ’ըսէ, թէ եւ աղաւաղեալ է այս տեղ: —
Ճ2Դ, 103. 4 “ոչ կարացին անդէն հետի իւլ.., անշուշտ
պիտի ըլլայ “զհետ դալ.., (Զորս 00. “զհետ երթալ..,
յոյնը ծառեզօնաւ (անցնիլ՝ գետը) կ’ըսէ: — Ճ3Ե, 110.
32 “սրովք իւրեանց վանեցին զնա.., ուր խօսքն է թէ սպան-
նեցին զԴարեհ երկու դաւադիրք (յոյնն է՝ փόνուս անτօն
ձ մնաւու, սրովք լուծին զվրէժ իւրեանց:) Այսպիսի ա-
ղաւաղութեանց վրայ յետոյ կը խօսինք:

² Ορθονομήις αղապաւ, ΒΦ, 13, 9 “Իսկ Անտիվոնսաս
որ առաջին դելիքտի մեջ աստուծոյ կամօքն դւեցեալ էզ-
յանձն իւր, ասէ:, Այս խօսքն աստրաբանութեան կերպա-
րանք մ'առած է, բայց բուն յոյն բնագրէն ազդուեր է.
(ό δὲ σημειολύτης εἶπεν ἐμπνευσθεὶς ὑπὸ τοῦ θεοῦ.)

շատ ամէն գրոց մէջ կան։ Քիչ մ'առելի մտադրութեան արժանի են անկանոն ձեւեր, թէեւ ասոնց ալ մեծ մասն աղաւաղութիւն ըսելու է։ Ո՞վ կրնայ երաշխաւորել “յականջում”, “անտից”, “հասայ”, եւ նման ընթերցմունք¹։ Բայց ասով չենք կրնար ամէն բան ալ՝ որ ընտանեկան կամ նաեւ ռամիկ լեզուի նկարագիր ունի, առանց քննելու մերժել։ Սոյնպիսի ձեւեր մեսրոպեան քանի մը զրոյ մէջ ալ շատ յաճախ են։ Խստելու չենք ուստի “ալի”, “երեքաշիք”, “որպէս որու եւ նմանները, մանաւանդ” “որ”, յարաբերականին գործածութիւնքն, ընդունելութիւն անցելոյն ունեցած ընտանեկան կիրարկութիւնք եւն միայն անոր համար՝ որ ռամիկ ձեւեր են աւելի քան սովորական զրաւոր լեզուի²։ Այսպիսիք աննշանակ են իրենց սակաւու-

— ՄԵԴ, 141, 31 “Եւ ահա ոմանց կորուսելոց եւ զմանկանց վաղվաղակի լալիւնս եւ կառաչ ոչ ստկաւ ուներ զմեզ.,, եւ անթիւ նմաններ, եթէ չեն աղաւաղութիւն։ — ՃՓԹ, 59, 26 “ԶԵՆԴ-ԻՒ զգունդդ եւ զօրութիւնդ՝ զոր ունիս, ի մօտ լեր առ մեզ.,, այս անքերական խօսքը բառական թարգմանութիւն է. (τὰς ὑπό σε φάλαγγας καὶ πᾶσαν δύναμιν ἔχων [cod. ἔχοντα] τάχιον παραγενοῦ σὺν αὐταῖς πρὸς ἡμᾶς.) Հմմտ. ՄԾԹ, 171, 15 “ալահանջէր ի նմանէ զյաղագս սորա բանն.,, եւ նմաններ։ — Բառ չբարդելով յառաջ եկած միժութեան օրինակ է՝ ՃԻԼ, 65, 11 “իսմենիաս. . փողոյն-նուագաւոր-երգոց տեղեակ.,, փիս. “որնդահարութեան տեղեակ.,, (τῆς αὐλοւμελωδίας չմուլուսուն)։ — Դարձեալ՝ ՃՂԹ, 114, 22 “Իւրաքանչիւր ոք որում կարգի հասելում ի վարս կենցաղոյս կացցէ պարսիկ.,, որ անյաջող խօսք մըն է. ՄՓԲ, 131, 8 “զերկիր պարարտ վայելեմք.,, եւն եւն։

¹ Հմմտ. ՃՀԵ, 98, 21 “տարերուք.,, ՄՓԲ, 131, 9 “երթ ժողովեցիր.,, եւ ՄԽԱ, 158, 3 “կոչեցիր Անահիգոնոս.,, (երկուքն ալ հրամայական.) ՃՓԵ, 58, 3 “զդարեհացիքն.,, ՄԹ, 126, 21 “զուրբ աղբերացով.,, ՄԵԴ, 147, 3 “յականջում ասացին ինձ.,, (որ գրի սխալ է փիս. “յականջում.,, ՄԵԶ, 149, 21 “Հասայ յԵգիպտոս.,, ՄԵԴ, 140, 6 “անդիշ սկիզբն արարեալ.,, Հմմտ. ՄԹ, 123, 24 եւն։ Սակայն այսպիսիք հարկաւ աւելի աղաւաղմունք են գրչաց։

² ՃԼԱ, 70, 5 “կոյր ուշու.,, եթէ չէ ուղիղ “աշաւք”, գրել հոս. (Չորս 00. “աշարու.,. մին ի լուսանցս. “աշացու.,,) — ՃԿԲ, 91, 15 “եզարկ զթագն.,, — ՃԶԼ, 105, 16 “ալին յափշտակեաց էառ զամենեսեան.,, — ՄԹ, 125,

թեամբն, մինչ օրինակի համար Փարպեցի մեծ
առատութեամբ ունի նոյն ձեւերը։ Տեղ տեղ
կարծես բուղանդեան զրշէ ելած են նախադասու-
թիւնք¹։ բայց այս ամէնը զրքին ծայրէ ի ծոյր
կանոնաւոր լեզուին զարդ են առելի, եւ ոչ թէ
սովորական։

5 “Երեքունիւն”, Հմմտ. 126, 33 “վեցաշիք”, — ՄԻԴ, 138, 24
“զիւրեանց նունիւնը բարձին-թողին”, Հմմտ. 144, 28
“որք միանգամ են ի +աղաւնկարով մարդիկ”, եւ 145, 28
“Է՞ր իրիք են մորնեանս”, Ասոնք եւ այլ այսպիսիք հնաժողոյն
լեզուին զեղեցկագոյն զարդերէն են կրնանք ըսել, որ առա-
տիրող եղած են նոր լեզուի մէջ։ — ՄԹ, 126, 29 “Ու գի-
տեմք մարդունիւն”, — ՃԵ, 53, 26 “որպէս որ գրեցերն
առ իս”, Հմմտ. 54, 2 “զդունդս որ նշանակեցեր ինձ”, եւ
ՃՂԴ, 109, 26 “յոր տեղի որ ժամ եղաք դաւ ժողովել”,
եւն։ — ՃԶԹ, 105, 30 “շատ քաղաքս ծառայեցուցի”,
Հմմտ. ՃՂ, 106, 19 “այր եղեր շատ եւ բաւական ի յիշա-
տակս”, եւն։ — ՃԺԴ, 57, 18 “աջոյ դեհն”, ՃԽԸ, 85, 14
“և էիտէ, ցոյցս առնել կամեցեալ”, եւն. ՃՀԳ, 96, 12 “իմա-
նայր ին կորովն Աղեքսանդրոս”, այսինքն՝ Բան Տը իսոր-
հէր հնարել (չունուել օնν τι) — ՄԽԱ, 157, 21 եւ 23
“ես բնի սրտմտիմ, զի ոչ ունիմ զսուսերն իմ”, եւ “սովա-
նանէի զքեզ նուիին”, — ՃԽԸ, 82, 29 “հանդերձ իւրէանց
յանին իւլու ձեռնարկութեամբ”, Հմմտ. ՄԺԴ, 132, 15
“յինին պարէրազու հարեւլ ազինքն”, եւն։ — ՄԾԲ, 162,
15 “Ե՞ր ամազոնական գետոյ այլ յայսկոյս”, (եթէ ուղիղ
է.) ՄՀԵ, 182, 17 “Բեռնի խօսէր”, Բայց աղաւաղութիւն է՝
ՄՀԲ, 178, 19 “յայս ելաք իւրաց”, փխ. “փառաց”, ուր
բառ մալ ալակաս ըլլալու է կուցէ. (εἰς τοῦτο προήλθո-
ւεν δόξης) ՃԺԵ, 58, 11 “Ու երին+ երեւէր եւ ոչ եր-
կիր աեսանէր մորով ի բազում եղելոյ ապաժուժին”, (օնτε
յաջ օ ձիջ էվգանետո, օնտե ն յիջ էվթէ օքէտո նոր տար
πոլլան լութօն.) եւն եւն։

¹ Հմմտ. ԿԵ, 30, 31—31, 4 “Հայրն իմ յորժամ էր
անորդի, հարկս տայր ձեզ. բայց յորժամ եղեւ նմա որդի
Աղեքսանդր, հարկս այլ ոչ տայ ձեզ. բայց զոր առէք հարկս
ի նմանէ՝ ոչ թողից ձեզ, այլ դամ այսրէն դարձուցանեմ
եւ պահանջեմ ի ձենք”, — ՃՂԱ, 107, 27 “Եթէ յառա-
ջագոյն այսր աշխարհի նա էր իշխան, պայս շնչ երնեալ
տորդի”, — ՃՂԴ, 109, 20 “առաքեցից զկէս աւարին” յո-
րոց թէ առից զթշնամեաց”, Մտադրութեամն արժանի է
“բիւր”, բառին իբրեւ անորոշ բազմութեան թիւ գործա-
ծուիլը, զոր օր (ՄԹ, 125, 23) “Ելին ի վրայ մեր . . բէր+
անթիւք, բայց մէք էաք բիւրք չորք, եւն եւն։ — ՄԻԴ, 140,
21 “Քարոզաւ հռչակեցուցեալ ազգին դան որտէ (յոյնը
լոկ չառչուղչար)».

ԳԺԲԱԽՈՏԱԲԱՐ յոյն լեզուի աղդեցութիւնը
բաւական կը զգացուի, որուն համար պէտք է մի-
այն վերը դրուած քանի մ'օրինակներն աչքէ ան-
ցընել: Ի մասնաւորի մտադրութիւն կը գրգռեն
բազմաթիւ յոյն բառեր¹ նաեւ հոն՝ ուր բոլորովին
աւելորդ կ'երեւար, զոր օր. “ԵԼԱՄԷ” (Եղեւին)

τειν· Εὐελή τηιρωι կը μեկնուին բազմաթիւ բառեր, որ ըստ յոյն կաղապարի յօրինուած են, թէեւ երբեմն անյաջող եղանակաւ^{1:} Չափազանց առատութեամբ կը տեսնուին յոյն լեզուի քանի մը կանոնաց նմանողութիւնք, զոր օր. բացարձակ սեռական, հայցական ենթակայ, յոզնակի ենթակայի եղակի բայ (ուր չեզոք է յունին մէջ) եւ վերջապէս նախադրութեանց հոլովառութեանց անկանոնութիւնք եւ այլ այսպիսիք^{2:} Պէտք է միայն յիշել

150, 19 “Հորմայ., (օօμօς, քայռ., մանեակ:) — ՄԼԵ. 154, 18 “մեղապոս., (μηλοπέπων, Հոս յոյնն է պարզ πέπων). — ՄԼԵ. 155, 21 եւ ՄԽԶ. 159, 31 “ունիովնայք եւ բիւրդայք., (ρիւրեղ է βηρոύλλιον, բայց “ունիովնայք., երկրորդ տեղը չի գտնուիր. իսկ առաջին տեղն աւ Ա աղաւաղ է: Ա. δι՞ ώνιօν ևա բιօύλιօն կը գրէ, զոր Մ ծրնչօն կ'ուղղէ, որ է “Եղնգնաքար,, խնչպէս է եւ V. onyx.) Երկրորդ տեղն կայ նաեւ “վակաս պինուլոն,, խնդրական բառը. ուր յոյնն է Թօրօնա ծան լիթօն (վակաս յականց:) — ՄՁԳ. 185, 1 (լոկ ՀՀ) “մեղք հետիւնդունն եւ հալու է հիղա-րինուն.,” (այս տեղ չունին յոյնն ու V.) — ՄՁԳ. 186, 14 եւ. 15 “տու բիւ., եւ “Պարմու փիր., (A: Τυβίος, Φαρμδυθ.) եւն: Հարկաւ ասոնց ոչ ամէնք նոր են:

¹ Ի մէջ այլոց՝ հմմու. ՀԵ. 36, 10 “վերագրութիւն., (չուցագափղ.) 36, 13 “Հլույուլ քաղաք., (άείμνηστον πόλιν.) — ԶԲ. 39, 10 “ջրամղահոս., այսինքն՝ ջրմուղ. (նծրացա-ցուուն.) — ՃԸ. 54, 13 “մեծիուչեմութիւն., (μεγαλοφροσύնη.) զոր այլուր “վսեմախութիւն., թարգմանած է. (տես՝ ՄՓ. 129, 12:.) — ՃԺԲ. 56, 14 “անպատերազմափորձ Հելենա-ցւոց., (Ἐλλησι ἀπειροπολέμοις.) — ՃԻԵ. 63, 20 “ամբա-խօս., (Փութօլալօս, V sacerdos.) — ՃԼԱ. 70, 29 “Իր-իւրեւի իւլու հնչմունք., (διδύմօն ծրացանառ.) — ՃԿԳ. 92, 17 “զւղեքսանդրի վերաբերութիւն ազինս մերոյ., (τὴν Αλεξάνδρον ἐπίβασην κτλ.) — ՄԻԳ. 135, 23 “Ետես զամենեսեան Արքա-իրարիւն., (πάντας γυμνոպεριβόλօնυς.) — ՄԽԶ. 159, 32 “Քշամիդ աստղաձանչ ի Բուլը-թիրունէ սոկեթել., (շլամնա աստեղօփեցի ծլուս օքառ ծան չօսօն.) — Հմմու. ՄԾԲ. 163, 8 “Պասկ յարայիլէլէ., (άε-մնησտօս.) ՄԾԵ. 166, 17 “մերկակրթութիւն., (γυմνաստիկή, մարմնամարզ.) 168, 7 “Ճակասոյզք. (τρωγլօծնաւ) եւն եւն:

² Հմմու. ՂԹ. 48, 8 “Հզօր կռուոյ եղելոյ՝ զբազում սպանին., (չօտակա մաշու յενօմենից.) ՃԺԵ. 58, 16 “Հզօր գլման եղելոյ՝ ի փախուստ գիմեցին., (τρօոπῆς ծէ լոշխզա յենօմենից.) ՃԼԳ. 72, 12 “Այսպէս պատասխանոյ տուե-

վասն ամբողջութեան նաեւ այն ալ որ այսպիսի
“յունաբանութիւնք” արդէն բաւական տիրած են,
եւ նաեւ մեսրոպեան գրոց մէջ աստ անդ՝ թէեւ
ցանցառ՝ կ’երեւան։ Եւ վերջապէս թէ անկա-
նոնութեանց, թէ ռամկաբանութեանց եւ ըստ
իմիք նաեւ օտարաբանութեանց նկատմամբ եթէ
համեմատենք միեւնոյն ժամանակի միւս գրու-
թեանց հետ՝ շատերէն աւելի անխառն եւ ըն-
տիր լեզու ունի կալիսթենեայ հայ թարգմանու-
թիւնը։

Մասնաւոր մտադրութեան արժանի է այն՝ որ
կալիսթենեայ լեզուն շատ նմանութիւն ունի ինչ-
պէս խորենացւոյ Պատմութեան, նոյնպէս նաեւ Փի-
լոնի, “Սիւսացւոյ եւն թարգմանութեանց լեզուին։
Շատ անգամ կը տեսնուի միեւնոյն բառերն ու ա-
սութիւնք, որոնք այլոց (ի հարկէ հնոց) քով ան-
գործածական են, այս գրոց մէջ միաբան հաւանու-
թեամբ գործածուած։ Հոս կը դնենք քանի մ’ այս-

ցելոյ՝ կային սպասէին իրացն լինելոյ.,, ՄԻԴ, 144, 1—3
“Անյայտ ամպին եւ օդոյն միթին եղելոյ եւ թանձրացելոյ ա-
ռանց բերելոյ՝ ապա տեսաք.,, եւն. Հմմտ. ՀԲ, 34, 6. ՄԹ.
124, 26 եւն եւն։ — ԶԷ, 41, 3 “ի մուտս յահա եղելոյ
տանց.” (εἰς τὰς οἰκίας τὰς ἥδη γενομένας.) ՃԼԱ, 71, 28
“ի խարխարումն կրել պարսպացն՝ խմենիոս փող հարկա-
նելով չհետ եկեալ դու—.,, (χατաշալումένων δὲ αὐτῶν ὁ
Ἰσμηνίας ἐπηκολούθει.) ՃԶԴ, 102, 25 “ԶԻՆՔԵՐԵԼ լիներ
ի սաստկութենէ ջուրցն.,, այսինքն՝ կը յափշտակուէր. (օ
μὲν πῶλος ἐφέρετο ὑπὸ τοῦ ὕδατος ἀρπαγεῖς.) — ՃԽԴ,
82, 11 “ՄԻՆՀ զի առաջին շնու . . . լինել.,, (πρῶτον αὐτὸν
γεννηθῆναι.) ՃՀԷ, 98, 18 “կարծիցին աստուած գոլ զնա.,,
(Θεօն անτὸν εῖναι.) ՄԽԵ, 160, 3 “Ուր ասաց նմա . . .
շատուածն գնալ ըրջել.,, եւն եւն։ — ՄԹ, 126, 2 “Եւ
եր ի գետ անդ ծուու սքանչելիք.,, (καὶ ἦν . . . δένδρα,
վասն զի հօս չեզոք է յոդնակի ենթական։) — ՄԶԶ, 186,
18 “Վառն զԱղէւունդրուն՝ որ մանուկ վախճանեցաւ.,, (διὰ
τὸν Ἀλέξανδρον.) ՃԼԱ, 49, 14 “Վերիվայր բերցէս զնա՝
վասն քո զպանիքն ի գետինն կոխել.,, Հմմտ. ՄԻԴ, 144,
13 եւն եւն։ — Սակայն ոչ ամենը պէտք է բնագրի ուղարկէ
ազգեցութիւն կարծել. շատ բան սովորական եղած է ար-
դէն հնոց։

պիսի բառեր, որոնք ինքնին մեր առջեւ ելած, են
ուսումնասիրութեան մէջ¹:

1. Φιλομ. Πατέρων. Λφ. 17. 14 “Հարուածա . . ի
լէւն:” (Հոս BC ἰσχίον, αὐτηρ. Α ἐγκέφαλος πεղեղ, V
cervix δοδρակ:)

Φիլ. լինել-ն. β. 24. “Ի լանջացն ի վերկոյս՝
յետկոյս յողնեալք. որոց լարքն ցաւեն եւ լէւ:”

2. Խի. 22. 17 “Խրիսնջեաց . . . քաղցր, իւրաք եւ
գողտրիկ:”

Փիլ. իւրաքն. “Առնէ դեգերանս հեշտ եւ իւրաք:”

3. ԾԱ. 24. 27 “Դիպուածով բաստից . . . քըն-
իւցեալ:” (յոյնն է՝ փրատիօմեνօς, գոռողացած:)

Փիլ. Ժ. բան. է- լինել-ն. “Փքանալ քընիւց-
առ նմանս:” “Որ բարձրավիզն է եւ քընիւցե:” (Այլոց
քով “փռնկալ”, աւելի = փռնչել է:)

4. ՃԻԱ. 60. 8 “Երաժիւրն:,” (իբրեւ “մուսայ:,”
Մօվսաւ, V Musae.)

Փիլ. լինել. Ա. 6. “Զոր օրինակ քերթողքն ա-
սեն վրաժըն պար:,” եւն:

5. ՃԼ. 69. 25 “Աղաչեաց զարքայ եւ քերչեց-:”

Փիլ. լին. Գ. 24 “արտօսրահոս քերչ-:,” “Շար-
ժիլ ի քերչ-:,” եւն:

6. ՃԽԲ. 79. 9 “Ամբոխն իւզյին:,” (իբր՝ խուռն
բազմութիւն, ժողով: (յոյնը՝ թօօօօ:))

Փիլ. այլ-բ. “Խնճոյն եւ բազմամբոխն եւ խառ-
նիճաղանձ ժողով:”

7. ՄԻԷ. 150. 16 “Պապկայ:,” (Ψιττաչօς, թու-
թակ:)

Փիլ. լի-: “Որ ի Հնդիկ= պապկայ+ են:,” (յաճախ:)

8. ՄԾԹ. 170. 8 “Զմանուկն եղեալ . . է իւնչի:,”
(BC ջակιօն, ցնցոտիք. Α προκόλπιον, ծոց:)

Փիլ. դի-: “Յերկոցունց կողմանց իւնչ ի վայր
թողացուցեալ:,” հմմտ. Նի-: բն. “Պեղձքն որ ի խինչ-
մարմնոյն են:,” եւն:

9. ՄԿԵ. 174. 14 “Գերախոն հպարտութիւն:,”

Փիլ. բան է- լին. Գ. 25. “Գերախոն բարեբախ-
տութիւն:,”

10. ՃԼԱ. 69. 28 “Ի նմա յերկար շանի իւրա-ցեալ:”
(օμու որօս անտօն սηշնաս, զակն առ նա յերկարեալ:)

Փիլ. դի-: “Զաւն ի նմա իւրա-ցանին:,”

¹ Ուստի եւ Փիլոնի օրինակք առնուած են “Հայ-
կազնեան բառագրոց, վկայութիւններէն:

11. ΉΦΙΔ. 130, 10 “Աղահ-Հոնուլ ի բարկու-
թենէ.,, (ληξαι τῆς ὁργῆς.)

ՓԻԼ. “Յետ յադ-հ-Հոնուլ չարին.,, (ի բաց փա-
ռատելոյ:)

12. ՇԴԹ., 115, 3 “Զամենայն շերեժով զինուց. Եւ
զվահանս.,, (յոյնն լոկ՝ πᾶν δὲ ἀμυντήριον ὅπλον, զա-
մենայն զէն վրիժու կամ պաշտպանութեան:)

ՓԻԼ. ԼԵ-“. “Ի սպառազինութենէն վրիժակացն
մերկք եղեն.,, Եւն Եւն:

Կրնայինք այս օրինակները շատ բազմացընել,
բայց աւելորդ կը համարինք: Բաց աստի ոչ ամէն
բառերու համաձայնութիւն կարելի է իբրեւ հաս-
տատուն կոռուան առնուլ, ըստ որում շատերն այ-
լազդ ալ կրնան մեկնուիլ, Եւ ոմանք նաեւ այլոց քով
ալ կը գտնուին: Լեզուէ առնուած այսպիսի փաս-
տերու վրայ ապահովութեամբ յենուլ Եւ հետեւ-
ութիւն հանել՝ շատ քիչ անգամ կարելի է, Եւ
այն՝ երբ խնդրոյ առարկայ եղող ոճն ալ սեպհական
գոյն մ'ունի: Այսպէս քիչ շատ վստահութեամբ
կրնանք համեմատել կալիսթենեայ այս խօսքը.
(ՄԻԹ., 151, 19.) “Գայի ի տարեւորական խոր-
հուրդ է-լուն-նեան կատարել. (ἐνιαύσιον μυστή-
ριον τελέσατ, V: ad sacrificium annuum,
այսինքն՝ ի կատարել զտարեկան զոհս:) Այսպէս
“իւղագլխութիւն „իբրեւ “զոհք, ձօն, նուիրումն „
նշանակութեամբ եղական ասութիւն մըն է, այն-
պէս որ մեծ նշանակութիւն ունի, երբ հնոց քով
միայն Փիլոն կը գործածէ սոյն ասութիւնը. (Հմմտ.
ՓԻԼ. Ժ բան. Եւ իմաստն. Եւ Էլ. Բ, 51. “Պարտ է
մեծիւ է-լուն-ի լինել [զոհագործել] է-լուն-
նեամբ. „ է-լուն-ինեալ իցէ շէ-լուն-նիւն. „ “Ար-
ժանաւորս է-լուն-ինեացիս է-լուն-նեամբ. „ ՓԻԼ.
բան. “առ է-լուն-ին Եւ առ խորհուրդս. „
Եւն Եւն:) Յետնոց ոմանք օրինակած են այս բառն,
զոր օր. Լուծմունք գրոց Փիլոնի, Մագիստրոս Եւն:
— Տեղւոյս չէ Փիլոնի, Նիւսացւոյ Եւն ճառից լե-
զուն քննութեան առնուլ մանրամասն, թէեւ կա-

ըելի էր այնու հիմնովին լուծել Կալիսթենեայ եւ
այս գրոց լեզուի նմանութեան խնդիրը :

7.

Հայ բնագրին յոյն օրինակաց հետ ոհանեցած հա-
մեմատոնթիհան :

ԱԵՐ ցայս վայր գրածներուն եթէ լաւ միտ
գրուի, կրնայ ընթերցողն ինքնին հետեւցընել՝ թէ
ինչ արժէք ունի հայը նկատմամբ իւր բնագրին՝
եթէ հաւատարմութեան եւ եթէ աղաւաղման տե-
սակիտէ : Սակայն աւելի մանրամասն համեմատու-
թիւն մ'աւելորդ չըլլալով՝ կը ջանանք համառօտիւ-
դնել այս բնագրաց համեմատութիւնը՝ քիչ մ'ետ-
քը : Բայց նախ քան այս կէտը՝ քանի մ'ուրիշ դի-
տողութիւններ աւելորդ չենք համարիր ընել :

Նպատակ չունենալով լիուլի համեմատու-
թիւն մը յօրինել, չենք առած համեմատութեան
ասորին : Բաց աստի հայ բնագրին նկատմամբ ալ
միայն Կալիսթենեայ տպագրութեան հետ կը հա-
մեմատենք յօյնը՝ առանց միջամուխ լինելու՝ թէ
այս կամ այն կտորն ինչ մանր փոփոխութիւն կը առ-
է այլեւայլ ձեռագրաց մէջ : Սակայն յայտնի է որ
այս կամ այն ձեռագրին մէջ կարելի է շատ մը կա-
րեւոր տարբերութիւններ անգամ գտնել : (Հմիտ.
վերը՝ ձեռագրաց մասը, էջ 138—183 :)

Ասկէ աւելի կարեւոր այն է, որ հայոյն մէջ
կը գտնուին քանի մը կտորներ, որոնք ակնյայտնի
կրկնութիւն են միեւնոյն կտորին, բայց զարմանալի
եղանակաւ կէսը յօյն այս ինչ բնագրին, միւս կէսը
միւս բնագրին համեմատ է, որով կարծես երկու
խմբագրութիւնք քովէքով կեցած կը գտնուին :
Այս տեղ կը դնենք այսպիսի կտոր մը, որ Աարա-
պեսյ դից պատգամին վերջին մասն է՝ Աղեքսան-
դրիս քաղաքին տեւականութեան նկատմամբ :

(Պ. էջ 44, 20—34.) (Պ. էջ 44, 34—45, 7:)

“Եւ քաղաք կարգեալ զսա կալ մնալ միշտ հաստատուն . . . որպէս զի իրք չարդիւաց ոչ ինչ կարասցեն առնել ընդ քաղաքս. քանզի շարժումն ունի առ սակաւ մի եւ ժանտախտ, միանգամայն եւ սով. նոյնպէս պատերազմ, բայց ոչ ծանր սպառնմամբ, այլ իրեւ երազ վաղվաղակի անցյէ ընդ քաղաքս: Եւ բազում թագաւորք առ կենցաղով աշխարհիս զքեզ յամենայն ժամ իրեւ զաստուած եղեալ երկիր պագցեն. եւ դու իրեւ աստուածացեալ երկրագեացիս մեռեալ . . . :”¹

Հոս յոյնը (Ա) առաջին կտորէն (էջ 44, 20—34) ետքն անմիջապէս կը կցէ սա խօսքը (45, 7—9.) “բնակեսցես ի սմա մեռեալ եւ ոչ մեռեալ. զի քաղաքս այս՝ զոր շինես, սա գերեզման լիցիքեզ.”, մինչդեռ հայերէնին մէջ այս խօսքը միջանկեալ կտորէն (44, 34—45, 7) ետքն է: Այս կտորներուս մէջ Հ եւ Ա շատ տարբերութիւն ունին: — Կրկին խմբագրութեան հետք կրնայ առնուիլ նաև Դարեհի մօր առ Աղեքսանդր գրած նամակին այս մասը:

(ՄԵ, էջ 121, 2—8. = A¹) (ՄԵ, էջ 121, 9—13. = B¹)

“Գրեցաք Պարսից մնացելում ազինդ, որպէս զի աղաչեաց² զՊարսս աստուածդ աթոռակից նըս-

“Բայց ես . . . վերակացու եւ պաշտպան եղէց, որպէս զի դժուար ինչ կատարելապէս կացցէ մնասցէ: Ժանտախտ ինչ մահաբեր կամ շարժումն, այլ որպէս զերազ ինչ անցյէ զքաղաքաւս: Եւ բազում թագաւորք եկեսցեն ի սա ոչ պատերազմ տալ, այլ երկիր պագանել քեզ իրեւ աստուածացելոյ եւ երկրագեցելոյ՝ մեռեալ, եւն:

¹ II, c. 22:

² Գրի սխալ կ'երեւայ փխ. “աղաչեացէն . . . (A: ὅπως չρωτήσωσι κτλ.)

³ B “նոր Դարեհ զԱղեքսանդր գիտեմք՝ զմեծ արքայ . . . (νέον νῦν Δαρεῖον οἴδαμεν Αλέξανδρον μέγιστον βασιλέα.)

“Գրեցաք եւ Պարսից ազինդ այսպէս, զի գիտասցես՝ այժմ զՊարեհ գիտեմք³. որ եւ այժմ Պա-

տուցանել Արամազդայ, Երկրպագութիւն կրել զ՞յդ ընդ նմա. Եւ զՀռոքսիանէս զոր ընտրեցեր Եւ վարկար¹ աթոռակից լինել քեզ, Երկիր պազցուք իւրեւ Անահտայ², յորժամ Արամազդ զՀռոքսիանէս յամուսնութիւնիւր ածէ:,,

Խնչպէս յընթացս գրութեանս, նոյնպէս նաեւ յաջորդ համեմատութեան մէջ յիշած ենք ընթերցումններ, զորոնք և արդէն Եւ դարու աղաւաղ գտեր Եւ այնպէս օրինակեր է: Այսպէս յիշեցինք “ամոն-հետ”, բառը⁵, զոր նոյնպէս ունի A: ձմօսմանտես անիմաստ, (զոր կ'ուզեն ուղղել կարդալ ձմօսմանտես=աւազագէտք:) — ՀԹ հատածին (էջ 3 i — 38) շատ կտորներուն վրայ՝ հմմտ. յաջորդ համեմատութիւնը. (հմմտ. ըստ իմիք նաեւ՝ 28, էջ 39, 3 Եւ Ղ, 43, 1 Եւն:) — ՃԽԱ, 78, 22 “Զնաւսն այրեցաք Եւ զգումարտակո (Պարսից) ի բաց հալած եցաք Անդիտերայ Եւ Անդիտնադայ Եւ Կուլուր+այ:,, Դեմադէսի այս խօսքին մէջ յայտնապէս պակաս է նախադրութեան մը. (“առ Կիւնիդերաւ, Եւն.) բայց այսպէս էր՝ կ'երեւայ՝ նաեւ Եւ դարու, վասն զի նաեւ A չունի այսպիսի նախադրութիւն. (A: καὶ τὰς ναῦς ἐπρήσαμεν [ἐπὶ i, οὐ պակաս է] Κυναιγείρον (և զրի սխալով “Կիւնիդերայ, փխ. “Կիւնեդերայ.”) καὶ Ἀντιφῶντος καὶ Μνησοχάρονς (“Կղեորքայ, դրեր է տպագրիչը, մինչ օօ “Անեսիքորայ,” = “Անեսիքորայ, ունին:”) — ՃԽԵ,

¹ A մէկ բառ է (չշօւնաչ.)

² “Իբրեւ Անահտայ, հոս Ա չունի:

³ “Որ Եւ այժմ — կանգնի, չունի B.

⁴ B կ'ըսէ քիչ մ'այլազգ. “Բախտն՝ Աղեքսանդր արքայի ամենայն տիեզերաց զՀռոքսիանէ յամուսնութիւն ածէ:,, (η τύχη Άλέξανδρω βασιλεῖ πάσης τῆς οἰκουμένης Ἐρωξάνην πρὸς γάμον ἔγει.)

⁵ Է, էջ 5, 2: Այս ամբողջ կտորը՝ տես վերն էջ 128 Եւ Ծ. 1:

85, 3.) Հակեդեմոնացւոց համար կը զրուի՝ թէ
“փակեցին զգրունսն եւ նրիւշ ուրարին շնորհ զօրա-
կանացն. քանզի տեղեակը էին նաւօք մարտնչել
առաւել քան որ ի վերայ երկրի քաջ պատերազ-
մողք” : Հակառակը կը պահանջէ իմաստը . վասն զի
նաւաբարտիկ Հակեդեմոնացիք չէին կրնար իրենք
իրենց ձեռօք այրել իրենց նաւերը : Սակայն արդէն
Ե դարուն այսպէս անծահ դտած է հայը յոյն բնա-
գիրը, ինչպէս կը դտնենք այսօր Ա բնագիրը, որ
կը կարդայ՝ չաւ տան նանց չ' ուր ու դուն (‘այրեցին
զնաւո’, ԴՄ Կ'ուղղէ չ' ուր ու դուն) —
(ՃԾԴ, 87, 33.) “Ովկէանոս”, գետոյն վրայ՝ տես
վարը համեմատութեան մէջ, ինչպէս նաեւ ՃԾԹ
հատածը (Եփրատ եւ Տիգրիս գետերու ընթացից
նկատմամբ:) ՄԼԻ. 155, 21 “ունիովնայց .”, ՄԽԷ,
160, 7 “Թմբիւն լոռութեամբ ծառայել .”, ՄԿ, 172,
1—2 եւն եւն : Այս կտորները մեր համեմատու-
թեան մէջ յիշուած են:

Ասոնց թէեւ մի մասն այլազգ ալ կարելի ըլ-
լայ մեկնել, կը մնայ կարծենք միշտ մաս մ'ալ, զոր
պէտք ենք յոյն նախաբնագրին արդէն աղաւաղ ըլ-
լալովը մեկնել: Իսկ թէ ինչ մեծ աղաւաղութիւն
կրած են հայ բնագիրը Ե դարէն ցայսօր՝ ըստ բաւա-
կանին կրնայ գուշակուիլ մեր ցայս վայր գրածնե-
րէն՝ ի մասնաւորի այլեւայլ ձեռագրաց նկատմամբ:
Թէ անթիւ աղաւաղմանց կոյտ կայ նոյն իսկ Թ.
424ին մէջ, որ հիմն է տպագրութեան, յիշեցինք
սոստ անդ, եւ պիտի յիշենք՝ մանաւանդ քանի
մ'անուանց նկատմամբ՝ յաջորդ համեմատութեան
մէջ: Սակայն հոս ալ կը դնենք քանի մը կարեւոր
սխալներ որոնք՝ բաց ի բուն տպագրական աղաւա-
ղումներէն¹՝ սպրդած են նաեւ տպագրութեան մէջ
եւ տեղ տեղ իմաստն այլայլած :

¹ Հմմտ. ՃԽԱ. 77, 28 Դեմագէս կ'ըսէ. “Այժմ
Երին չէր պատերազմել ընդ Աղեքսանդրի՝ ուն Ես ունէս:
Պատկառեացի ի մէնք յառաջնորդ վարդապետացս Աղեք-

Այսպէս՝ Բ. 2. 14 «բազում ժամանակի գնացելոց . . . եկեալ պատմէինո փխ. «գնացելոյ.» ուստի Յեղ Յ շփոթուած. (χρόνον δὲ ἵκανοῦ γε νομένον.) — Ե. 5. 1 «Բազմօրինակ են . . . խուզից քննութեան իւրաքանչ, փխ. «իւրաքանչ, (B: ἥ τῆς σκέψεως αἴρεσις. C: . . . εսթօեսις. A: ἥ κρίσις.) — Փ. 6. 29 «Եքտաներոս արարեալ մորինու մոմեայո փխ. «մահճակս,» ինչպէս ունին Երեք ՕՕ. (լոկ V ունի lectulum ei fabricatur.) — ԼԱ. 16. 18 Զուարակազլուխ ձին պիտի փակուէր վանդակաւ եւ «առաջն երեւլ եւ որոյ բանդու,» Ընդհակառակն է յոյնը, որուն համեմատ պիտի փակուէր ձին վանդակելով առանց սանձի. (καὶ τοῦτον ἐγκλεῖσαι ἀχαλίνωτον.) — ԼԵ. 18. 18 «Հորուիս թաղմամբո փխ. «եղիպտական.» որ յետամուտ ռամկականութիւն է: — ԽԵ. 21. 18 «Մի արհամերժեալ ի բաց առաքէր.» անշուշտ պիտի ըլլայ «մի արհամերհեալ,» եւն: — ԾԹ. 28. 22 Յուշկապարկաց համար կ'ըսուի՝ թէ «զինուք դուրեին, փխ. «Հոյնը՝ BC: ὅπλοις ἐχρόήσαντο.) — ԶԵ. 40. 9 «Եղիցին ի սմա ծնեալք մարդիկ ուն զիւլուն+, ընդ ամենայն աշխարհք շուրջ ունին,, փխ. «. . . ունցի բուլուն+ ընդ ամենայն աշխարհ շուրջ յանին., — ԶԶ. 40. 26 «Աղբիւրքո անուան վրայ՝ տես վերն էջ 189. Ծ. 6. նոյնպէս Պ. Թ. 47. 33 «զօրաժողով արարեալ հնաց,» խօսքին վրայ՝ էջ 60. Ծ. 2: — ՃՓ. 57. 18 «Արարեալ հանդէպ սոցա լուրբուն կողմնո փխ. «ՀՊ-ԻՇ.» (A: τῶν Περσῶν κτη.) — ՃՓ. 58. 24 «Ա-

սանդրոս եւ ամաչեսցէ յերեսաց մերոց. Դէմ յանդէման զամենեսին զմեզ թշնամանեաց, եւն: Այս տեղն սցսպէս կիտադրուած՝ հակասական է. այլ պէտք էր այսպէս բաժնել. «Այժմ երինչի՞ւր պատերազմել ընդ Աղեքսանդրի: (Ա-արք-իւնիւն.) Ա-է Ե-սինէս. «Պատեկառեսցի ի մէնջ . . . յերեսաց մերոց: (Պ-արք-իւն.) Դէմ յանդէման զամենեսին զմեզ թշնամանեաց, եւն: — ՃԽԶ. 84. 14 «Աղեքսանդրի սիւրեւուրէ փխ. «-սիւրեւուրէ,» — ՃԶ. 101. 1 «Բազում լոռութիւն եղեալ, Աղեւունութրուս յիշեաց եւ ի միտ եառ յամենեցունց ի նոցանէ: (Հաս նոր հարած՝ ՃԶԱ) Պարասանդէնմն իշխան եւն,,: Պէտք է բաժնել «Բազում լոռութիւն եղեալ՝ զԱղեքսանդրոս յիշեաց եւ ի միտ եառ՝ յամենեցունց ի նոցանէ Պ-արք-իւնիւն . . . , — ՄԼԳ. 153. 9 «Հրամայեաց Աղեքսանդրոս կոչել է Ներքու շլանդունլու: Թափառութեամբ մեծ զօրութեամբ եւ աստ հրաման տայ ձեզ,» եւն: Պիտի ըլլայ. «Հրամայեաց Աղեքսանդրոս կոչել ի ներքս (է առաջն) թէ կանդաւղէս է թագաւոր մեծ զօրութեամբ,, եւն: — ՄԾԱ. 161. 30 «Առեալ հարկ ի նոցանէ բարյուն+. Բառու յիւրեանց տեղիս կալ մեալ,, փխ. «. . . Բարյուն+ Ա-շուրտ, Հմիմ, ՄԹ. 127. 10 եւն եւն:

Տ շատ դիւրաւ կը շփոթուին: — Աւելի դժուարաւ կը մեկնուի (125, 16) “Լրբարար հ-թէր ընդ մեզ ո փխ. . . . հայէր . . . , (κατώπτευσε.) այսպէս է նաեւ (128, 6) “իմացու+ էշ մատակո (տես վերը՝ էջ 37 եւ Ծ. 2.) զոր պէտք ենք ուղղել “ընտրեցու+, (ἐπίλεξον κτλ.) — ՄԾԸ, 169, 13 “Գուգայ արուեստն յարմարական+ . . . ու . . . , Ասոր վրայ տես վերը՝ էջ 141—142, Ծ. 3: — ՄԿԱ, 172, 20 “Եւ դիւցել Անտիպատրէս զՀնարսն Աղեքսանդրի,, փխ. . . . դիւցել , Նաեւ Ա եւ Ե կրնան շփոթուիլ միջին-մեսրոպեան գրութեանց մէջ: — ՄՀԸ, 182, 27 “Արդ բնկալ զիս Հերակլէ եւ Ա-թենա եւ դուք որ+ անայն ուրոյի վերու+,, Դժբախ-տարար այս կտորը չունին այլ բնագիրք. բայց՝ որչափ կ'երեւայ՝ պէտք է ուղղել. “որ+ անայն ուրու+ (կամ էրէ+) է Քերոյ եւ+ոն եւն եւն:

Այս քանի մ'օրինակները կը բաւեն ցուցը-նելու՝ թէ մեր ցայժմ ունեցած ամենէն ընտիր ձեռ-ուագիրն անգամ որչափ աղաւաղ է: Մեր այս տեղ դրած ցանկն եւ ոչ հարիւրին մէկն է՝ կրնանք ըսել. բաց աստի շատ բան ալ յընթացս գրութեան յիշեցինք եւ պիտի յիշենք յաջորդ համեմատութեան մէջ: Նաեւ աւելի մեծ կամ ամբողջ հատածներ գրեթէ բոլորովին կամ շատ խիտ առ խիտ աղաւա-ղութեամբք խճողուած են, մանաւանդ քանի մը կտորներ, որոնց յոյն բնագիրն ալ նոյն բախտն ու-նեցած է: Այսպէս են օրինակի համար Ճիթ, Ճլի եւն հատածները: Այս եւ ոյլ այսպիսի կտորները ծայրէ ի ծայր ուղղելու եւ բուն բնագիրը վերակազ-մելու համար նոր անկախ ձեռագրաց պէտք կայ:

Այս ընդարձակ աղաւաղութեանց քով մանր խնդրական կամ աղաւաղական ամբողջնախագասու-թիւններ կարելի է գրեթէ ամէն էջի մէջ գտնել: Մենք կը դնենք հստ միայն մի քանին: Փիլիպպոս, կ'ըսէ կալիսթենէս¹, լսելով՝ որ զուարակլուխ ձին մարդակեր է, ըսաւ. “Ճշմարիտ է այս որ յելլենա-ցիքն էր+ եղեն. զի ի մօտ ի բարիս է- է լուրէս բնա-ւորեցաւ:” Այս խօսքը դժուարաւ կը հասկցուի

¹ Պլոտին. Աղեքս. ԼԱ, 16, 14:

իւր այժմու աղաւաղ ձեւին մէջ. բայց ըստ յունին
դիւրըմբոնելի է. (ABC: ²Ալηթա՞ս էն տօնտա պլի-
րօնտաւ տծ էն տօնչ Ելլիշու պարօնուն [BC: προοί-
μον], օ՞ւ էցցնչ աշածո՞ւ պէս փառք չախո՞ւ [B: ἀγα-
թա՞ն . . . չախո՞ւ]. այսինքն՝ “Ճշմարիտ է յայսմ
— Ճշմարիտ է մօտ ի բարիս եւ չարիք
բնաւորեցան:,, Գոնէ այսպէս կամ նման ըլլալու էր
նախնաբար հայերէնին այս մասը: — Աղեքսանդր
յիշեցընելով “Նիկողայոսի բախտի փոփոխական ըլ-
լալը կ'ըսէ¹” . “զի յեղյեղումն փոփոխէ միշտ, եւ
շայլունուն ընդունել է:,, Այս կտորն առանց նոր
ձեռագրի օգնութեան ուղղել շատ դժուար է: Ըստ
BC պէտք էր ըլլալ “Զի միտումն (բախտի) անարդ է
զհպարտացեալս .,, իսկ ըստ A “զի միտումն (բախտի)
փոփոխէ զհպարտացեալս [եւ] սպանանէ .,, (BC: ρόπη
ծէ տօնչ ձլաչօնաց չակ] անշենիչէ:.) — Փի-
լիպպոսի թաղման համար կ'ըսուի .² “Եւ Ռուսու-
եղեւ Փիլիպպոս Ռուսուն եւ զսա հանեսլ Ռուսէ Ռ-
ուսունիս:,, Այս ոչ այնշափ յարմար խօսքն ուղղելու
ենք թերեւս այսպէս. “Եւ Ռուսուեղեւ Փիլիպպոս
Ռուսունունէ:,, (այսպէս է յոյնը՝ ծառաւետաւ օն
թասւաւաչած, եւ այսպէս ունին երկբայականք, որ
պահած են “թագաւորուն,, բառը:) Բայց “Եւ
զսա հանեալ,, են կտորը կամ աւելորդ պէտք է
ըսել կամ այլազգ ուղղել: — Աղեքսանդր բագին
մը գտնելով “Հարցեալ ուսանէր և յոնուն բնակչուն
աստուած է:,, Պէտք է ուղղել. “Հարցեալ ուսանէր
յանտի բնակչուն թէ ու այն աստուած է:,,³ — Ե-
ղիպտացւոց երկրին բերրի ըլլալը յիշեցընելով կ'ը-
սէ անոնց Աղեքսանդր. “Քանզի թէ հանդերձ այ-
սոքիւք, զոր ունեի+ պարզեւս, եւ Ռուսունուն

¹ Անդ, ԾԱ. 25, 11:

² Անդ, ԿԹ. 32, 23:

³ Պատմ. Աղեքս. Ղ. 42, 21: Յոյնն է. ³ Եπսνթանետո
օն տօն էկեւսե չառակունաւ տիս ձօս ծ էնտանթա թեծ տնչանւ.

Նին խուժադուժքն , որ զայս ոչ ունեին ստացեալք : „
Յունին համեմատ պէտք է այս անիմաստ խօսքն
ուղղել այսպէս . “Քանզի թէ հանդերձ այսոքիւք՝
զոր ունիք պարգեւս՝ եւ Ռաֆառըէի+ , մեռանէին
խուժադուժքն ” եւն¹ : — Դարեհի մէկ նամակը կը
սկսի² . “Թագաւոր Դարեհ՝ յայնկոյս Տաւրոսի
խնդալ : „Պակաս է “ շօրավարաց որ յայնկոյս ” եւն :
— Դեմոսթենէսի ճառին մէջ կ'ըսուի .³ “Քան շա-
մենայն գործ սկիզբն փութով եղեալ՝ +աջայայտ է .
Արոյ եւ կատարածն վաղվաղակի ի տեսումն էւլ : „
Այս աղաւաղ կտորն ըստ յունին պէտք էր ըլլալ .
“+անշի ամենայն գործոյ սկիզբն փութով եղեալ՝
քաջայայտ է նէ եւ կատարածն վաղվաղակի ի տե-
սումն գայ : „ — Դարեհի զգեստն ստորագրելով կը
գրուի՝ թէ “ էր յղկեալ կազմ կերպարանացն ձեւ ,
եւ ի մջի ժամանակի+ն անցեալ :⁴ ” Այս անյարիր եւ
անիմաստ կտորը չունին ուրիշ բնագիրք : — Աղեք-
սանդր կը հրամայէ զօրաց հանգչել , “ զի . . . կազ-
դուրեսցին սակաւիկ մի զօրականքն՝ յէշելով զնակէր
մարտին :⁵ ” Ըսինք վերն (էջ 217) “ համակէր ” , բառին

¹ Αὐτ., Τ. 47, 17—19: Σημὸν τι. Αἱ εἰ γὰρ μετὰ τούτων ὅν ἔχετε δωρεῶν καὶ βασιλεύετε, ἔθνησκον ἀν οἱ βάρβαροι ταῦτα μὴ κεκτημένοι. Οὐ πειραζόντες ταῦτα μὴ κεκτημένοι. Οὐ πειραζόντες ταῦτα μὴ κεκτημένοι.

² Έπειστέλλονται μάλιστα τα παραπάνω στοιχεία για την αρχή της ιστορίας της φυσικής ομοιότητας της φύσης με την ανθρώπινη λογική. Το πρώτο σημείο που διαφέρει από την αρχή της φυσικής ομοιότητας της φύσης με την ανθρώπινη λογική είναι το γεγονός ότι η φύση δεν έχει στοιχεία για την ανθρώπινη λογική, αλλά έχει στοιχεία για την ανθρώπινη λογική. Το δεύτερο σημείο που διαφέρει από την αρχή της φυσικής ομοιότητας της φύσης με την ανθρώπινη λογική είναι το γεγονός ότι η φύση δεν έχει στοιχεία για την ανθρώπινη λογική, αλλά έχει στοιχεία για την ανθρώπινη λογική.

³ Անդ, Ճիւղ, 81, 31:

‘*Ճշկդ*’, 99, 1:

⁵ ΉΓΘ, 125, 11: Θογῆν τε Β: καὶ ἡλθομένη ἕως τῶν
Μηλοφάγων. Λεμμ. φερετέλι 217: — Αγιαπέσιον πρήστην

սխալընթերցուն ըլլալը : Կաեւ ամբողջ “յիշելով”
եւն անկապ կտորը պիտի ըլլայ նոր նախադասու-
թիւն մը . “Եւ գնացաք առ հօտակեր մարդիկն .”
ինչպէս է յոյնը . եւն եւն :

Այս քանի մ'ըստ կամի ընտրուած կտորներէն, ինչպէս նաեւ ցայս վայր մեր ըսածներէն՝ կըքնանք գոնէ դատաստան մ'ընել հայ բնագրին աղաւաղութեանց վրայ: Եթէ ապագային փորձուի վերակազմել անարատ հայ բնագիրը, միայն բազմաթիւ ձեռագրաց ընթերցուածոց խիստ համեմատութեամբ կրնանք փորձ մ'ընել՝ միշտ մտադիր ըլլալով յոյն բնագրաց, ի մասնաւորի ԱՎ խմբին: Թէ նաեւ շատ բան կրնանք օգտուիլ ասորիէն՝ յայտնի է, թէեւ վերջինս ուղղակի գործք մը չունի հայոյն հետ, ըստ որում պահլաւիկ բնագրէ թարգմանուած կ'երեւայ: Այս իսկ պատճառաւ մեր գրութեան եւ նաեւ յաջորդ համեմատութեան մէջ շենք առած զայն համեմատութեան. թէեւ հայ բնագիրն իւր նախկին անարատութեան վերածել ձեռնարկողը պէտք չէ մոռնալ օգնութեան առնուլ նաեւ զայն: Բաց աստի Կալիսթենեայ Պատմութեան ասորւոյն միւս բնագրաց նկատմամբ ունեցած աղերսը կրնայ տեսնուիլ նաեւ Նէօլտէքէի դրութեան մէջ¹, որ իւր համեմատութեան մէջ շատ աել յիշած է նաեւ հայերէն բնագիրը:

յիշել նաեւ յաջորդ կտորները։ Աղեքսանդր կը քաջալերէ
իւր զօրքն ըսելով. (ՃԴ, 51, 15). “ուսոյց մեզ . . . ամօն
Հորիանել զպարտութիւն՝ առեւլ մարնիմ+ եւ ըմբունեւլ+ լի-
շու+ :” BC լոկ “զի մի պարտեալ՝ յամօթ եղիցուքն կ'ըսեն,
իսկ Ա “զի մի յանիարձակի ըմբունեւլ+ ի պարտութիւն
մատնեալ լիցուքն (իրա մի ձարօսծօնդու լուգութեալ հրա-
ման) — Դեմոսթենէս կ'ըսէ Աթենացւոց (ՃԽԲ, 79, 10)
“Առք քաղաքացիք. ոչ ասեմ աթենացիս +ու նէ յեր օդու-
թ- ու առաջուացի, պարակի արդեօք ասել արք աթենացիք”:
Յայտնի է որ պէտք է կարդալ. “Քանչի նէ յեղ օդու եի ե-
ու առաջուացի..” (A: εἰ γὰρ ἦν ὑμῶν ξένος κτλ.) Այսպիսի
կտորներ անթիւ են մեր բնագրին մէջ :

¹ Nöldeke, Beiträge zur Geschichte des Alexander-romans, pp. 18—24:

Արուսումնասիրութիւնը չաւարտած՝ պէտք
ենք տեսնել նաեւ թէ ի՞նչ աղերս ունի հայն յու-
նին հետ, այսինքն՝ թէ հայ թարգմանութեան հիմն
եղող յոյն բնագիրը այժմու դտնուած ABC խմբա-
գրութեանց որ կարգէն է, եւ որուն աւելի նման:
Ճշդիւ խօսելով այս խնդրին լիուլի պատասխանն
աւելի եւրոպական գիտնոց համար յարգ ունի, ո-
րոնք հայ բնագրին ընթերցուածովքը յոյն բնա-
գիրը կ'ուզեն ուղղել կամ վերահստատել, ինչ-
պէս ալ կարելի է շատ տեղ: Բարեբախտաբար եւ-
րոպական գիտնոց այս իրաւացի խնդիրքը լիովին
կատարուելու մօտ է: Ինչպէս “Հանդիսի” խմբա-
գրութեան ուղղեալ նամակներէն կ'իմանանք՝ ԱԵԾ.
Կանայեանց թարգմանած է բովանդակ հայ բնա-
գիրը գերմաներէն, եւ որ լոյս պիտի տեսնէ հան-
գերձ ծանօթութեամբք եւ ներածութեամբ: Ասով
մեր այս մասն ըստ կարելոյն համառօտ պիտի ըլ-
լայ. վասն զի մեր նպատակն է միայն մեծ տարբե-
րութիւնքն նշանակել հայ բնագրին, եւ այն՝ ի
հարկէ առանց երկար մանրամասնութեանց մէջ
մտնելու: Այսչափն ալ հայ ընթերցողին լոյս կու-
տայ ճանշնալու հայոյն ունեցած դիրքը ABCV բնա-
գրաց համեմատ: Լատինական թուանշանով նշա-
նակուած են յոյն բնագրին դրոց ու դլսոց թիւն:

1. (I, 1—16=Ա-ԼԸ:): Պատմութեանս սկիզբը կը
սկսի հայն “իմաստունք Եզիպտացւոց,, եւն, ուստի ALV
ծեռազրաց համեմատ, ուր ԲԸ երկար նախերզանք ու-
նին: Սակայն յընթացս այս մասին չ շատ անզամ Ե
ընագրին աւելի մերձաւոր է: Այսպէս ԺԴ հատածն, ուր
ներտաներայ շնութիւնը մանրամասն կը պատմուի ըստ
Ե (Ա շատ կարծ է.) նոյնպէս չունի Ա ամբողջ ԺԴ հա-
տածը, որ շարունակութիւն է նախընթացին, ինչպէս
նաեւ ԼԵ, ուր ներտաներայ եւ Աղեքսանդրի թաղման
պարագայք կը համեմատուին:

Ա, 2, 1 “առնելով շնէի-ն-ո-դի-Ռ-ն-ն-ն..”
ըստ Բ: ἐποίει λεχανομαντεῖαν. իսկ դիւթու-

Թեան ջրոյն “աղբերային” ըլլալն Յ կը հաստատէ, ուր Ա անձրեւի ջուր կ'ըսէ. իսկ (2, 4) “շնչաւոր լինէին մարդիկքն” միայն V ունի, որ շատաւելինմանէ նաեւ 2, 5—10 կտորներուն մէջ, զոր օր. 2, 8 “զերկրային չաստուածու եւ զօդային դեւոն” . = V deos superos inferosque, այլ A: այցէլօս չաւ թէ ծագութիւն Արթուր Ամպառա կ'ըսէ: — Բ, 2, 22—24 աղգաց անուանքը շատ տարբեր են ամէնուն մէջ, զորոնք յիշել աւելորդ կը համարինք: — 2, 26—29 Հոմերոսի երկու տողերը միայն L ունի=Հ, որ կ'ըսէ “Անկցի ի սիրտ քո հոմերական երկու տունքն. Ոչ է պարտ եւ արժան զգիշերն ամենայն ի քուն կալ առնխորհրդաբերի (Յօնական պատմական), որում ժողովուրդը յանչին էն եւ այսքան հոգք.” (փառական է պատմական պատմական այսքան հոգք.) — Գ, 3, 14 “Հրաման — գնալ.” եւ 3, 16 “կառուցեալ զակնն ի լականին՝ տեսանէր”, ունի լոկ A (L վերջինը.) իսկ 3, 19 եւ 20 “այր սովորեալ”, եւն լոկ BC. իսկ թէ Նեքտաներոս Պելլէս փախած “կտաւիս զգեցեալ”, կը նստէր, համեմատ է A V բնագրաց: — Ե, 4, 2 Եզիպտացիք փնտուցին իրենց թագաւորը, եւ պատգամ տուաւ “որ իսանդարամետսն Սինոպէայ աստուածոն էր.” Հոս “Սինոպայ”, = (BC ὁ δὲν τῷ ἀδύτῳ τοῦ Σεραπείου (Սերապեայ,) ուր AL: πρὸς τὸν ἀόρατον τοῦ Σενωπίου, թէեւ ամբողջ խօսքը հայուն մէջ աւելի նման է BC բնագրաց. իսկ V չունի Ե հատածը: — Զ, 4, 11—25 աւելի համեմատ է A, այսպէս (4, 23) թէ Նեքտաներոս արժանի շըրաւ զնզոմպիադա թագուհի անուանել յիշելով իւր թագաւոր ըլլալը: — Է հատածին, ի մասնաւորի 5, 1—5 կտորին համար՝ հմմտ. վերը, էջ 128, եւ Ծ. 1: — Ը հատածին մէջ AVBC անել խառնակութիւն մ'ունին ընթերցուածոց, իսկ Հ շատ տեղ ուրոյն ընթերցումն ունի: Հմմտ. էջ 207, Ծ. 1: Թ. հատուածն, ուր Ողոմպիադա եւ Նեքտաներայ խօսակցութիւնք դրուած են, ընդ-

Հանրապէս BC բնագրաց համեմատ է, A շատ տեղ
թերի. բայց տեղ տեղ ալ և սեպհական կերպա-
րանք ունի. այսպէս՝ 5, 23 “ընդ աստեղաց սքան-
չելի տեսութիւն”, 6, 7 եւ 8 “Եւ եթէ (ընկեցեալ)
լիցիս, գտցես որ խնդրեսցէ զվրէժ քո.”, 5, 16 Ո-
ղոմակիադա ըրած հարցումն Ամսնի հասակին վրայ
րնդարձակ է ի և, ուր ABCV լոկ կ'ըսեն Պոտառծ
ձօռ չ'ստու օ թէծ. — Փ=BC ընդհանրապէս:
Նեքտանեբոս իւր հմայութեանց համար “առնու-
բանջար իս-տակէեայ՝ զոր գիտէր առ երազափորձու-
թիւն ի ճահ՝ յառապարէն քաղեալ”, Բոլոր բնա-
դիրք հոս պարզ “բոյսս”, կ'ըսեն (ABC Յոտանա, V
herbas, իսկ “երազափորձութիւն”, BC ծնեփօռոլիա,
A ծնեփօռումուն, V somniorum imperia.)

Յաջորդ ՓԱ-ՓԶ հատածները, ուր Նեքստանեբայ շնութիւնքը մանրամասն կը պատմուին, ըստ BC բնագրայ է. Ա շատ համառօտ է: Այսպէս չունի Ա կամ համառօտ կը լմնցընէ՝ ՓՊ, 7, 31—8, 13, ամբողջ ՓԴ, այսինքն՝ 8, 21—9, 11. ՓԶ, 9, 22—29, այսինքն՝ Նեքտանեբոսի բազեի մը ձեռոց զՓիլիպպոս կախարդելու փորձը, ուր Ա քանի մը խօսքով կը լմնցընէ: — ՓԶ, 9, 27 “Եւ կոչեցեալ առ ինքն զերազոց մեկնիչն զբաբելոնիոս, այն քիչ տեղերէն է, ուր Հ=Ը է (Ը: ἀποστείλας εὐθέως ἥγαγεν δνειρօπόλον τινὰ Բաթուլան և ու չունի սուրբութեալ առ ինքնին ԱՅՍ, ինչպէս նաեւ յետոյ ԻԱ, 12, 9 “իսկ թէ ուր չոքաւ, աւելորդ է ինձ ասելու խօսքը, նոյնպէս ի, 11, 21 “Լսեր զայն Նեքտանեբոս՝ զոր ասէին”, եւն: Այս կտորներն ալ (ՓԷ-ԻԲ) Հ աւելի=BCV, իսկ Ա տեղ տեղ թերի է. այսպէս չունի Ա՝ ԻԲ, 12, 11—18 կտորը: — ԻԲ, 13, 4 “Փիլիպպոս . . . յղեալ կոչեաց զԱնդէֆնդա”, նշանալոյծը: Այս կտորը BC անուն չեն տար, այլ ունին AV (Ա: τὸν . . . ἐπίσημον σημειολύτην Աντιφῶντα, V: Antiphontem. ուստի հայն

մինչեւ անգամ յունարէնի վերջաւորութիւնը պահածէ:) — ԻԵ, 15, 21 — ԻԵ, 14, 22 Ա այլաձեւ է եւ աղաւաղ, այնպէս որ ըստ Մ “առանց ուրիշ ձեռագրի մ'օգնութեան ուղղել անհնար է:” Վ ալ պակասորդ է, զոր օր. 13, 24—14, 16, զոր Մ ուրիշ ձեռագրէ մը (Bibl. Regiae Paris. Cod. 8519, fol. 7.) կը լքացրնէ — ԻԸ, 15, 11 “քաջայայտ — մանուկն՝ լոկ Ա: — ԻԹ, 15, 15 հմատ. վերը՝ էջ 17: Յաջորդները ըստ Ա (որ աղաւաղ է) ABCV բնագրաց է, միայն 15, 18 “վարդապետ երէոց,” γραμμάτων, Վ:literaturae. 15, 19 “հոետորական բանից Անտքսիմենոս Արէստոնիլէւ լոդունիւնացէ:” վերջինքն ունի լոկ Վ (. . . Aristocles Lampsacenus.) իսկ 15, 22 “Արիստոտելէս Նիկոմակոս առաջնութէրացէ:” վերջինք չկան ՎBCV բնագրաց մէջ: Ծատ կարեւոր կոոր մըն է 15, 29—25 “Բայց յիշեաց եւ Պափովանոս յաղագս այսոցիկ ի չորրորդում դիրու իւրում յամենազան հնարագէտ պատմութեանց:” ունի միայն Վ (. . . graecum Favorini librum, qui Omni genere historiae superscribitur.) — ԼԱ, 16, 6 “մատկապանք, չեն ըստ Ա, այլ օ՛ւ τῆς Καππαδοκίας ἀοχοντες (իշխանք Գամրաց) որ Փիլιպպոսին բերին ցլագլուխ ձին (“ձին, լոկ Ը, այլք՝ սմորուկ:”) ուստի հոս Հ=Բ: Իսկ թէ այս ձին “գեղեցիութեամբ եւ արագութեամբ առաւել քան զուեգասիս եւ +ան զնիքունայն. զի եւ ի Լամոսենութեայ բերեալ մատուցանեմք քեզ:” ըստ մասին միայն ունին BV. (առաջինք չալլει διαφέροντα τοῦ Πηγάσου, եւ pedibus ad Pegasi fabulam opinabilem, et si quis fuisse Laomedonti ejusmodi praedicatur.) Հարկաւ հայր աղաւաղ ըլլալով՝ “Լամոսենութեայ, ուրիշ դիրք առած է: Իսկ 16, 12 “գեղեցիկ է, երգուեալ յիմ փրկութիւն, չունին ABCV. — ԼԲ, 16, 26 “ի ձի աշտանակէր, խօսքէն եաքը ABCV կը յաւելուն՝ թէ Փիլիպպոս ըստ. Որդեակ Աղեքսանդրէ, կը սիրեմ քու ծնունդդ,

բայց ոչ “նկարագիրդն”, վասն զի անհման եռ ինձ եւն։ Այս խօսքերը կր կրկնուին նաեւ յետոյ I, 16, ուստի հոս Հիրաւամբ չունի։ — ԼԳ, 17, 14 “Ի շիշոն”, եւ 17, 22՝ էջ 50, Թ. 5 եւ 210, 1։ — ԼԳ, 18, 6 “մտեալ առաջի մօրն”, խօսքէն յառաջ՝ BC կր յաւելուն թէ Ողոմպիադա հարցուց։ “Զի՞նչ է այն, որդեակ։ Եւ նա ասէ. Կոր Ենէաս զԱնքիսէ կրեմ.” (Նέօς Անείας τὸν Ἀγχίσην βαστάζω.) Այս անձահ կտորը չունին AV եւ Հ։ — Ամբողջ ԼԵ (18, 14—19) չունի A. — ԼԶ, 18, 28 “Որ ի ցլագլուին հեծեալ՝ ընդ մէջ ելլուտայ անցցէ.”, ABC: ծաւ բէսոց տից պօլεωց. V: medimnus Pellae. — ԼԷ, 19, 1 “Աղեքսանդրոս Արիստոտէլեաւ սոստիքաց-ով միայն վարժէր”, BC լոկ Արտօտէլէ (Ա յաւ. τῶ Μιλησίῳ) . . . չչեցրոշտո. Նոյնպէս V: Aristotele Milesio նուրեց. Ուստի “ստագիրացի”, հայոյն սեպհական, եւ գուցէ յետամուտ, ինչպէս նաեւ ԻԹ, 15, 22։ — Ցայս վայր Հ զլիսաւորաբար = B եւ նաեւ = V քան Ա. իսկ Ը ունի շատ յաւելուածներ։

2. (I, 16=ԼԹ—ԽԶ.:) Կը յաջորդեն ութ նամակ։
 1. Զեւքսիսի առ Փիլիպպոս. 2. ծնողաց Աղեքսանդրի առ Արիստոտէլ. 3. Արիստոտէլի պատասխան. 4. ծնողացն առ Զեւքսիս. 5. Արիստոտէլի առ Աղեքսանդր. 6. Աղեքսանդրի պատասխան. 7. ծնողաց առ Աղեքսանդր եւ 8. Աղեքսանդրի պատասխան։ ABC չունին այս նամակները, այլ լոկ V։ — Ուստի Հ=V.

Կամակաց մանրամասնութեանց մէջ V բաւական տարբեր է, եւ ընդհանրապէս՝ համառօտ։ Օրինակի աղագաւ բոլոր այս վերջաւորութիւնք չկան։ ԼԹ, 20, 5 “Ողջ լինել ձեզ ըղձամ.”, ԽԳ, 21, 5 “Ողջ լեր ինձ որդի +աղջուենի.”, ԽԳ, 21, 12 “Ողջ լինել քեզ աղաշեմ.”, ԽԵ, 21, 21 “Ողջ լեր մեզ, բաղցը եւ իմաստուն որդեակ.”. Եւն եւն։

3. (I, 17—25=ԽԵ—ՀԲ.:) Ասկէ սկսեալ Հ զլիսաւորաբար AV ընազրաց հետ ինսամութիւն ունի, մինչ Բ. եւ աւելի Ը շատ տեղեր այլազգ են եւ աւելի յաւե-

լուածներ ունին: Ասոր փոխարէն Ա չունի ժԹ հատածը, այսինքն՝ Յուշկապարկաց կոռուոյ յիշատակութիւնը, ինչ-աէս նաեւ կը կտորու. որ Եիւսեայ անուան վրայ է: Բաց աստի ԿԸ—ԿԹ հատածներն, որ Փիլիպպեայ սպանութիւն կը պատմեն, աւելի նման են Յ բնագրին, ուր Ա երկար եւ տարբեր է հոս: Ուստի չ աւելի = V (Ա) է:

ԽԵ, 22, 11 “ԶԵՒՀ է ձայնս, խրինջիւն ձիոյ է եթէ գոշիւն առիւծու.”, հարցումն ըստ AV բնագրաց է, նոյնպէս յաջորդ խօսքին մէջ Պաղոմեայ “Փրկիչ” (Σωτήρ, Soter) կոշուիլը: — ԽԹ, 23, 11 Աղեքսանդրի “Հնդետասանամեայ” ի Պիսաս ոզմափիական խաղերու երթալը կը պատմեն նաեւ AV, ինչպէս նաեւ այս առթիւ եղած խօսակցութիւնը (23, 14—24, 2 եւն.) Ծ ինչպէս ի սկզբան այս հատածին, նոյնպէս մէջն ալ տեղ տեղ տարբեր է ամէնէն: Զարմանք է որ “Պիսաս” անուան տեղ (Ծ. 24, 22), զոր ունին ABC, հոս քանի մը հայ օրինակ “ՄԵՒ”, անունը կը գնեն, որուն արձագանգ կու տայ նաեւ V: secunda admodum tempestate Elim appellitur. — ԾԱ, 25, 21 ՆԻԿՈՂՈՅՈՍ կը թշնամոնէ զԱղեքսանդր ըսելով. “ՄԻ բարի լիցի քեզ, պատանեակ աղջուր:”, Այս վերջին բնիկ հայ անէծքը չունին ABCV. իսկ 25, 26 Աղեքսանդրի երդումը՝ թէ Երդնում “յանդէտ հայրն իմ եւ յորսվայն մօրն ի սքանչելին որ իրեացն ու.”, միայն Ա ունի, եւ նման մ’ալ V. վերջինը (“որ կրեաց զիս”) չունին նաեւ ասոնք. — ԾԲ, 26, 7 “Եղաւ սափորն, վիճակեցան առքնթեր անբուժութէ.”, ինդրական է. (Ա լոկ չալդրանական, BC ոչ չամպη չալդրանական. V չունի 26, 3—6:) Յաջորդ ըմբշամարտից անուանց մէջ կան տարբերութիւնք. զոր օր. 26, 9 “Հորրորդ՝ Կլիտոմաքոս Բալչեուշէ.”, A: Κλεινόμαχος. (BC լաւ եւս Κλειτόμαχος) “Աշաւծ. միայն V ունի “բաղկեցի”, բայց իբրեւուրոյն ըմբշի անուն. (V: Balcheus quinto). “Վեցերորդ՝ Պիերուշ”, = V: Pierus, այլ ABC Περίερος,

եւ “իններորդ՝ սէհամացու . . .” AB: Կլւնօմաշօց, իսկ
“եօթներորդ՝ Կիմոն լւկոնացի . . .” AB: Ճախառ Անձիոս
ուստի բոլորովին ուրիշ է: Միայն V ունի իբրեւ ու-
թերորդ “Alcan,” անուն մը: Յաջորդ ԾԳ կառ-
րին մէջ C երկար յաւելուած մ'ունի՝ 26, 23Էն
ետքը: — ԾԳ, 27, 3 առակը չունի V. — ԾԵ, 27,
11Նիկողայոսանուան բառախաղին վրայ՝ տեսէջ 184:
— ԾԶ (I, 20) C ի սկզբան երկար յաւելուած մը
եւ Ոտանաւոր օրհնութիւն մ'ի պատիւ ըմբշական
յաղթութեան Աղեքսանդրի եւն: ԾԶ — ԾԷ Փի-
լիպոսի զԱտտաղայ դուստր կին առնելու եւ Լի-
սիասայ սպաննելուն վրայ՝ տեսէջ 45, եւ Ծ. 4 եւ
5: Նշանաւոր է որ Լիւսիասայ խօսքը (28, 3) “Ա-
մենայն +աղաւաց հացը . . . մանկունս հարազատս ա-
րացես անշնացեալս”, AC միայն ունին. A: Փիլիպու
թասւլէն (C յաւելու πάσης πόλεως δυνάστα)
. . . ձμοւշեստօնս (A սխալմամբ . . . ձմεսշեստօնս.)
միաբան է եւ V վերջնոյս:

Կարեւոր է յաջորդ ԾԹ հատածը, ուր յի-
շատակութիւն կ'ըլլայ Յուշկապարկաց կռուոյն, եւ
Ոդիսեւսի կը նմանցուի Աղեքսանդր: Ա չունի, այլ
BCV. սակայն թէ կար նախնաբար՝ վկայ է նաեւ
խորենացի, որ օրինակած է հայոյն այս մասն, որ քիչ
մ'ալ աւելի ընդարձակուած է: Տես վերը՝ թէ զի-
նուորները զՓիլիպոս “ընկողմեցուցին ի վերայ գա-
հայիցն շէրջիւն Հարեւել.” (BC: χατέκλιναν αὐτὸν . . .
չառած [C: ἐσχάτως] ἔχοντα.) — ԿԲ հատուածը,
այսինքն այն խօսքը՝ թէ Լիւսիայ անունը հարսա-
նեաց ժամանակ կը ջանան չօիշել, վախնալով որ
հարսանեաց լուծում չըլլայ, չունի A, բայց ունին
BCV. — ԿԳ հատածին կամ Մոթովին առման ե-
այս տեղւոյ ունեցած վերնագրոյն վրայ՝ տեսէջ
98—99: — (ԿԴ) Դարեհի հրեշտակաց Փիլիպո-
սէն հարկ պահանջելու կտորն քիչ մ'ընդարձակ է,
ի մասնաւորի 30, 25—30, 29, բայց գոնէ ըստ A է

յէտկանս։ Յաւելլ հարցում մ'ունի Աղեքսանդրի՝ թէ ի՞նչ կ'ուզեն այն հարկապահանջները, եւ կր պատմեն։ թէ «Զոս սովոր ի քսան լտերոյ ոսկոյ», պէտք է որ հարկ տրուին. զոր V շունի։ Ի վերջոյ Յ կը յաւելու թէ սոյն Պարսիկքնկարել տուին Աղեքսանդրի նկարն եւ Դարեհի տարին ի Բաբելոն։ — Կէ հատածին վերջերն, այսինքն՝ Պաւսանիասի զՈՂմպիադա յափշտակելու պատմութեան մէջ Ա շատ անձահ յաւելուածներ ունի, նոյնպէս նաև ամբողջ ԿԸ—ԿԹ հատածներուն մէջ, որ Պաւսանիասայ Աղեքսանդրէ սպանուիլը կը պատմեն։ Այս ամէն տեղ Հ=Յ, իսկ V շատ տեղ համառօտ է։ Բայց (32, 10) Աղոմպիադայ յորդորը՝ թէ «Զգեա, որդեակ, զաշտէդ, զի ինձ Ամսն օգնէ», V ունի միայն։ Հայոյն ըսելը թէ (32, 11) Աղեքսանդր աշտէն նետեց եւ «սուն զՊաւսանիաս», գրչի-սիալ պիտի բլայ, ինչպէս յետոյ կ'ըսուի՝ որ Փիլիպպոս անձամբ սպաննեց զանի։ Ամբողջ այս կտորն այլազգ է ի Ծ, որ Պաւսանիաս եւ Անաքսարքոս գնդով յափշտակած կ'ըսէ զՈՂմպիադա։ Փիլիպպոս գնդով կը հալածէ, կը հասնի նաև Աղեքսանդր, եւ ճակատ տրուելով՝ Փիլիպպոս կը վիրաւորուի։ Բայց Աղեքսանդր կը յաղթէ եւ կը բռնէ զանոնք, զորոնք Փիլիպպոս կիսամահ՝ կը սպաննէ։ — ՀԲ հատուածին մանաւանդ վերջերը շատ մթին եւ յունաբան կտորներով լի են։ Իսկ 34, 6 «յաղագու ժառանձն յաղթել», յոյնն է «հայրենեաց» (ύπερ τῆς πατρίδος νικήσαι) եւն։

4. (I, 26—36 = Հ9—ՇԲ) Այս կտորն ամէնէն խառնաշփոթն է այլեւայլ ընազրաց մէջ։ Աղեքսանդրի զօրաժողովին ետքը (Հ9) Յ անմիջապէս կ'անցնին ուրիշ պատմութեանց, այսինքն՝ Աղեքսանդրու պատերազմաց ընդդէմ հելլենաց եւ Յոնիականաց։ ԱՎ այս պատերազմները յետոյ կը յիշեն, իսկ հոս կը պատմեն անմիջապէս Սիկիլիա, Խոալիա երթալն եւ Ափրիկէ արշաւելն, Աղեքսանդրիսի շինութիւնը, ապա Ժուրայ

առումն: Այս պատմութիւնըն ունին նաեւ BC, բայց վերոյիշեալ կտորներէն ետքը. այնպէս որ քոլոր ծեռագիրքը կը միանան I, 29 (= ՀԴ, 35, 6) տեղը: Այս կարգի տեղափոխութեան, եւ ընդհանրապէս այս ամէն կտորներուն մէջ Հ=ԱՎ է, ուր ԿԸ շատ տեղեր չունին, զոր օր ՀԹ (մասերը), ԶԴ, ԶԴ եւն:

Ի սկզբան (ՀԳ. Հասուածին) Յ կը յաւելու՝ թէ Աղեքսանդր ԺԸ ամաց թագաւորեց, եւ Փիլիպոսի մահուան առթիւ ծագած աղմուկը խաղաղուց Անտիպատրոս. իսկ Ծ հոս կը նկարագրէ Դարեհի հրեշտակաց գալն, որ “ոսկի հաւկիթ” հարկ կ’ուզէին, այլ Աղեքսանդր մերժեց եւ նոյն թուղթը պատռեց: Ասկից ետքը կ’անցնին Աղեքսանդրի բանակին հաշուին, ուր Հ շատ ուրոյն ընթերցումներ ունի, եւ կ’երեւայ թէ նաեւ կրկնութիւններ. Հմմտ. 34, 16ff եւ 19ff: Կաեւ ABC թուերու մէջ հոս անմիաբան են մանրամասնութեանց մէջ, իսկ V շատ աւելի այլազդէ է հոս. Հ շատ տեղ աւելի ուղղագոյն կ’երեւայ: — ԱՎՀ անմիջապէս կը կցեն այս թուերէն ետքը՝ թէ Աղեքսանդր անցաւ “Մագոն” — (որ գրի սխալ կ’երեւայ. A:διὰ τοῦ Θερμώδοντος —) գետը եւ Լիկաւոնիա գնաց: Այսպէս է եւ Հ (ՀԳ. 35, 1—6:) Բայց Յ կը պատմէ (I, 27) հոս՝ թէ Համբաւ ելլելով որ Աղեքսանդր մեռած է՝ թերացիք ոտք կ’ելեն: Աղեքսանդր կ’արշաւէ հոն եւ կը կործանէ զայն, որուն կործանմաննշաններ կ’ըլաննախ, զոր օր. Դիրկեայ ջուրը կ’ըլայ արիւնագոյն եւն: (Հմմտ. ԱՎՀ յետոյ՝ ՃԻԶ—ՃԼԴ:) Ասկէ ետքը (I, 28) կու գայ Թրակիոյ կողմերն երժալը (=ՀԳ. 35, 1—6:) Անկէ կ’անցնի Աղեքսանդր յԱսիա, եւ կը ցցէ իւր նիզակը իբր նշան տիրելու Ասիոյ (Diodor. XVII, 17, 2: Հմմտ. Նաեւ Խորենացւոյ նման Պտտմութիւնը Արշակայ նկատմամբ:) Գրանիկոն գետը կու գայ, ուր ճակատ կը տրուի Դարեհի սատրապաց գէմ. ապա կ’առնուին Յոնիա, Կարիա, Լիւդիա եւն:

Զարմանալիք մ'ալ կ'րլւայ. վասն զի Աղեքսանդր
նաւ չունէր, բայց ծովը տեղի տուաւ, եւ այնովէս
կրցաւ անցնիլ: Իսկ Ը այս կարգաւ, բայց ուրիշ
բաներ կը պատմէ. վասն զի Թեթաց եւ Խտալիոյ ար-
շաւանքէն ետքը՝ Արեւմտից աշխարհքները, կ'րսէ,
առաւ Աղեքսանդր, եւ ապա մինչեւ Ովկիանոս գնաց,
եւ աշխարհքը շրջելով դարձաւ Մակեդոնիա: Ա-
պա իրին անդամ կը պատմէ Խտալիա եւն երթալը,
եւ այն՝ այս անգամ I, 28 բնագրին պէս: Ուստի
առաջին անգամ պատմուածն ուրիշ գրքէ մըն է: —
Ամէնքը կը միանան Սիկիլիա եւն արշաւելը պատ-
մելու յաջորդ զլիսուն մէջ (I, 29=ՀՊ, 35, 6:) Հռոմայեցւոց հիւպատին “Մարկոս Եպիկոս”, կո-
չուիլն ունին միայն ՀԱՎ, ինչպէս նաեւ այն՝ թէ այն
պսակին՝ որով պսակեցին զԱղեքսանդր, “Արամադ-
դայ Կապիտոլեայ”, էր. (լոկ A:τὸν τοῦ Καπιτω-
λίου Διὸς στέφανον.) — ՀԵ, 36, 1 Աղեքսանդր
նաւեց Ափրիկէ եւ Հրամայեց զօրաց մնալ “Փարի-
տիս”, կղզին: Լոկ A հոս ունի սոյն անունը՝ τὴν
Փարիտιδα (C:Πρωτηΐδα) νῆσον. B “ի կղզի ինչ”
կ'րսէ: Աղեքսանդրին երազի մէջ տեսնուած Աման-
դից պատգամը (36, 14—21) “Ով թագաւոր”, եւն
յունին մէջ շափական է, բայց նաեւ յոյն բնագրաց
մէջ շատ խառնակ: Տես վերը՝ էջ 46 եւ Ծ. 1:
Յաջորդ հատածին (36, 24) “Պրոτէտատոս”, անունը
յոյնին աղդեցութիւնն է. (τὴν Πρωτηΐδα, V.
Proteiam:) — Իսկ “Պարատոնիսն”, եւ “Տապո-
սիրիս”, անուանց (37, 2 եւ 5) բառախաղին վրայ՝
տես նաեւ վերը՝ էջ 184, Ծ. 1 եւ 185, Ծ. 2:

Շատ կարեւոր է ՀԹ հատածն, որ է Աղեք-
սանդրիայի այլեւայլ կողմանց ստորագրութիւնը:
Համաձայն ABC բնագրաց “երկոտասան”, գիւղ կը
դնէ հայն Աղեքսանդրիայի (V “վեշտասան”, կ'ըսէ:)
Բայց գիւղերու անունները չունին BCV, այլ լոկ A.
սակայն թէ Հ եւ թէ Ա շատ աղաւաղ են այս տեղ:
Ըստ հայոյն գիւղերն են. “Ստերամփիս (Հτεլրամ-

φεῖς,) Φραντζέττειτ (Α: Φανέτι καὶ.) Λεπτήμασ (τιμή
οἰωνία μαστεύει “τε τηλίκιαν. Α: καὶ Εὔδημας), Αξάντη-
Α: Ἀχάμης), Βαψίτηρην (Ἀπύρος), Στεπρακούψια
(Ταραχώτης. Μήτηρη τε Ραχώτης, αγορίνη ρή-
Ραχώτης. οὐακογῆν αρρένειν τε παρουσία ζωγράφοις
παραγόντεροι εἰσιν οἰωνία μαστεύει.) Βαψίτηρη (Ηγιώσα, τιμή. οἰωνία
μαστεύει “τετρήνη”.) Αψανθίη (Υπονήσις), Καμφέτηρη
(Κραμβεῖτε, Μήτηρα χαράκης Κραμβούτης. Καὶ οἰωνία
μαστεύειτεροι εἰσιν “Οὐκαμφέτηρη.” Αἱρετηλούσια
Κραπαθεῖς καὶ Λυδίας, Παύσας, Τέρεσσις τῷ
[τε?] θεοφέτηρη (Νεφέλη τε), Στεμβάνη (Λημνία
τε vel Μημνία τε, φέρεται = ζ), Στηθηρη (οὐσιοθή-
ζ θερετού ρυπαλού εἰσιν “Στεμβάνηστηρη = Μημνία τε
ωρατωλού θεωνίαν), Θελασσού (Πέλασος): Αψανθίρη
μαστεύει θετέρη θρησκοτασσανίαν φετωτήνεροι ζωγράφοις
μὲν, ορονγοῦ “μήντετε γαγδαῖστερε πενθαγήγην ιηγετε-
ζετού, ημασσανία ζωκοποιακούροι οὐρανούς. οὐακογῆν
οἰωνία μαστεύειν τε παρουσία ζωγράφοις, οὐρανού
τε Α: αἱ διεκδρομαὶ [supple καίπερ] πεφραγ-
μέναι εἰστιν. Μήτηρετερη θετέρη οὐρανού
δηλατε vel φανεραῖ εἰστι = “ιηγετού ένη”. Β: sicut
nunc etiam . . . datur visere): Ιηγετού αγανάκτη-
νη οὐρανού μαστερήν αλλασσοντα παρουσίαν θετέρη
τε θετέρη Αρνατηρήν μὲν. ηρού ορ. “Ζωκοποιαγήν
φετού ορ αγδαῖστερε πενθαναντού, μέδην Σωραψητηρη
θετέρη η, (ό δρόμος τοῦ μεγάλου θεοῦ Σαράπιδος),
αψανθίρη πενθαναντού η ζωκοποιαγήν (εἰτα
διορύσσει [Μ: διερρύγη] τοῦ Αγορίου [Μήτηρη
Αγοραίου]), μέδην φετού ορ αγδαῖστερε αντοτα-
ρητηρωσι (Α: ξινλέρωφ αναζεθετεθετερη θρησκούθητην μηρού),
· · · αψανθίρη πενθαναντού η ηρού η ηρητηρη ηρητηρη
διορύει [διερρύγη] τῷ Τυχέψῳ [οὐρανός Τ.].
ζητητηρη ιηγετού αψανθίρη τύχη ηρούροι ζωγράφοις η.
τε μέδην φετού ηρητηρη ηρητηρη η ηρητηρη ηρητηρη
η (απονέρη ποτενή Α) φετού θεοφροτασσαγή ορ αγδαῖστερε
πενθαναντού Τετρατηρη η (ιηγετού αλλασσοντα ηρητηρη
τά νῦν Εκθέματα

οὐ ἐστίν τεν), . . . Εργέσσιον ορ Κοζή Αρτέμιον (պէտք
է յաւելուլ “սիւն”, A: Ἀργέου στύλος), . . .
Հրադաշն Արեա (Ա չունի), . . . ի տեղւոջէն ορ Κοչի
Պանդիտ (առծու *Mενδίον*) մինչեւ յայն տեղի՝
որ կոչի Հերակլեովականէ բերան., (յոյնը՝ “Հերմո-
սպոլեայ . . .”) եւն եւն: Այս ամբողջը չունին BC, իսկ
V վերջին մասը՝ 37, 20 ff. վերջին կտորը (38, 1 ff),
ունին եւ մասամբ համեմատ հայոյն, զոր օր. ձարձու
Πաνծուս էաւս (= Հ “Պանդիտա”) անունը, զոր M
ձարձու Պլանթինից եւն կառաջարկէ գրել. նոյնպէս
նաև “Հերակլեովականի բերան,” = B: Ἡρακ-
լεատιկօն ստόματօս [B: στύλον], A քիչ մաւելի
յառաջըսած էր [Հայուն] Ἡρακλεատօն ստόմատօս.
V “Պանդիտա” անուան տեղը՝ Interdidiun կը գրէ:

Յաջորդ կտորին (2) “Հերմուպոլիս”, եւն ա-
նուանց բառախաղին նկատմամբ՝ տես էջ 185, նոյն-
պէս նաև (38, 14) “ցամաքք”, բառին վրայ՝ էջ 194:
— 25, 39, 3 “Եւ էին նոցա սիլբուն+ քուլց+ քնոցէց
գիւղիցն Եւիլոքոս եւն,” խօսքին նկատմամբ A ձր-
շէֆօծօւ, B ձրշէպօծէ, C ձրշւէքտօնէս: “Եւիլո-
քոս անունը հոս լաւ է, բայց վերը (38, 28) “Եղիւ-
րեքոս”, եղած էր (*τοῦ Εὐρυλόχου*, B *Εὐρυλόφου*.)
իսկ նոյն տեղւոյ 38, 27 “որ առ կանորաւն է,” խօս-
քին մէջ գրի սխալով մը “կանորաւ,” եղած է ա-
նունը, փիս. “կանոբաւ.” (V ունի միայն “ա Սաորո
սկու, եւա.”) Հեպոնիմոսի գործքին եւ ջրամղահո-
սաց վրայ՝ տես 185—6: — Յաջորդ (24) հատածն
շափ այլեւայլ մեծ քաղաքներու հին աշխարհքին,
զոր չունին BC, այլ միայն AV: Հայոյն մէջ կայ նաև
Ասորւոց Անտիոք քաղաքին շափը (8 ասպարէզ
եւ 72 ստք.) զոր չունին այլք. բայց վերջինք ալ
Հոռմայ շափն ալ ունին, զոր չունի Հ: — Ինչպէս
այս, նոյնպէս յաջորդը (24), որ Պրոտեայ շիրմին
շինութիւնը կը պատմէ, ունին միայն AV: (Տես՝
47, օք. 2:) V կը յաւելու հոս վերջը. Ex iusque
civitas Pharos est; ejusque mos ad nos usque

prolapsus Sacrum inter nostros Heroon dicitur.

Հոս կը սպառի BC բնագրաց պակասը: — ԶԵ ունին ամէնքը, բայց արդէն 2Զ ունին դարձեալ միոյն AV: Այս հատածը կը պատմէ Աղեքսանդրիայի շինութեան ժամանակ վիշապի մ'երեւեալն ու զործքը խափանելն եւն: V շատ աւելի մասեր ալ ունի. եւ այն խօսքէն՝ թէ Աղեքսանդրիա սկսաւ շինուիլ “է ԴՂԵԿ ՇԱՄՔԻՆ”, (ձո՞ւ մէսօս պէտք), ուստի ալ իւր անուանակոչումն առաւ, կը յօրինէ V: Mesonpondio անուն մը, որ յունարէն յիշեալ բառերուն ընդօրինակութիւնն է: Այս մասին մէջ “Յարկ”, եւ “Աղբեւք”, անուանց եւ յաջորդ հատածին (2Է) Ա. Բ. Գ. Թ. Ե տառերով բառախաղին վրայ՝ տես էջ 187 եւ 189, Ծ. 6: 2Է հատածին, այսինքն՝ Աղեքսանդրիոյ “լորտու”, պաշտելուն վրայ գրուածը՝ տես վերը, էջ 47—48 եւն:

Կարեւոր է այն՝ որ հինգ բարձրաւանդակաց վրայ գտաւ Աղեքսանդր զերկիրն, “որ է արեգական եւ ԵԼԵ-Ա-Յ սիւնք”, (41, 23:) Հոս բնագիրք շփոթեալ են. A է. Ὁλιος καὶ ἡ λίον στῦλοι (Ը սիլանօς ստύλուς, B ստրήնոս πόροս). — Յաջորդ կտորին (2Թ) մէջ, որ աղօթք է Աղեքսանդրի “դիցաղինն տաճարի”, բագնոյն առջեւ, յոյն բնագիրը շափական է. Ղ. 42, 28 կտորին վրայ՝ տես էջ 141, Ծ. 3: — Աղեքսանդրի գտած մեհենացիր արձանագիրն (Ղ. 42, 34 եւն) է ըստ Հ. “... Անսոնրուսիս աշխարհակալ՝ նախ ԵՐԵ-ԵՍԵԼ-Հ աշխարհիս աստուծոյ ՍՊՐ-ԴԵ-Յ նուիրեալ կանգնեցի:” Յոյնն աղաւաղ է (A: Σεσόγχωσις τῷ προστάτῃ [cod. το προφανῆ] τοῦ χόσμου ἀνέθηκε.) բայց V համաձայն է հայոյն գոնէ մասամբ. Praesuli mundi totius deo Serapi consecrat). — Այն դից Աղեքսանդրի տուած երկար պատգամը (ՂԳ) շափական է յոյնին մէջ: Կարեւորն հոս այն է՝ որ իրէն բնագրի հետք ունի հոս հայն, այնպէս որ 44, 33—45, 6 իրէն-նի-ն է նախընթացին (մին աւելի

=Ա, միւսը՝ B): Տես վերը՝ էջ 213: Իսկ վերջին կտորին, այսինքն՝ Սարապիս անուան բառախաղին վրայ՝ տես վերը՝ 186: — Հոմերոսի կտորին վրայ (ՂԴ, 45, 27 եւն): տես էջ 29: Այս հատուածին հետ կը լմնայ նաեւ BC բնագրաց պակասը, որոնք քիչ ընդհատութեամբ Ղ, 42, 28 — ՂԴ, 46, 3 կտորը չունին, եւ ի մասնաւորի այս Հոմերոսի կտորը: BC այս կտորներուն տեղ համառօտ կտորով մը միայն կը շատանան, եւ որ զարմանալի եղանակաւ հայ բնագրին իր իւնեւ կտորին (44, 33—45, 6) բաւական նման, այնպէս որ կարծես AB խմբագրութեանց ձուլուածն ունէր հայն իւր առջեւ: — Վերջապէս ՂԵ կտորէն բաւական մաս մը (47, 8—20) BC շատ համառօտիւ միայն ունին: Նմանապէս AV ունին միայն վերջին դիտողութիւնը (47, 30 եւ 31) թէ Աղեքսանդր դունդն առնելով սկսաւ Ասորիք արշաւել:

Ասկէ ետքը կու գան՝ Ծուրացւոց պարսպաց մէջ փակուիլն ու թղթակցութիւնն եւն: Ասոնք մանրամասն համեմատութեամբ դրինք վերը՝ Խորենացւոր փոխառութեանց առթիւ: (Հմմտ. վերը՝ էջ 60—63:) Ծուրացւոց պատմութիւնը կը փակի առ այժմ երկու նոր հատուած ալ աւելցուելով (ՃԱ—ՃԲ:) Առաջինը կը պատմէ Ծուրացւոց թրղթաբերաց տանջուիլն, իւր տեսած երազը եւ Սատիրոսի մեկնութիւնը. (Հմմտ. նաեւ այս կտորներէն մի քանին՝ յէջն 141, Ծ. 3 եւ 186) իսկ երկրորդը՝ Ծուրայ առումնու Աղեքսանդրի արշաւելն ի “Ծուրաստան..” (Հմմտ. ասոր վրայ՝ էջ 195:)

5. (I, 36—42=ՃԻ—ՃԺԹ:) Այս մասն է Աղեքսանդրի եւ Դարեհի կոուոց առաջին մասը: Բնագիրը սովորաբար համեմատ է AV բնագրաց. այսպէս շունին BC ի մասնաւորի ՃԺԴ հատուածը: Ասոր փոխարէն Աբնագրէն թուղթ մը պակսած է (ՃԺԷ եւն:)

ՃԳ, 49, 31 եւ այլուր “աթոռակից արեգականն աստուծոյ Մէհեւոյ” (Mithra.) այս կտորը

Է՞կ ԱՎ ունին, որ “արեգական” ասութիւնը չունին հոս։ Դարեհի դեսպանաց աղաշանքն՝ որ չարամահ շընէ զերենք Աղեքսանդր “Ծուրացւոց նախանձեալ՝ որ ի խաչ հանին զդեսպանսն քո. զայդ մի ուսուցաներ ամենայն աշխարհին, (ՃԵ, 51, 22—24) չունին ABCV։ Ամբողջ այս հատածը V համառօտածէ։ — ՃԲ, 54, 14 եւն “Եւ Աղեքսանդրի զզօրականսն առեալ զամենայն, եւ զԱսորիս զընաւ հնաղանդեալ՝ անցանէր գնայր յԱսիա։” Այս խօսքն Է՞կ ըստ Ա է. (Հոս տպագրութեան մէջ սխալմամբ է “Եւ զԱսորիս է— զբնաւ հնաղանդեալսն անցանէր”, եւն։ — ՃՓ, 55, 12 Դարեհի նախարարաց գրած թղթին սկիզբը “Վշտասպ եւ Սպանդիատար” անուանքն ըստ ԱՎ բնագրաց են միայն (Ա: ‘Յծած- պիս չաւ Տիգչֆիր [Տիգնիր] V: Hystaspes et Spinther.) BC անուն չունին հոս։ Այս կտորին (55, 16) “Ին արս երկաթով եւ սնդմայիւք կա- պեալս”, Է՞կ ԱՎ ունին. (Ա թիւ մը չունի հոս. “Անծրած σιծիրափ չաւ չօրաչէ ծէծէմէնօս, V “Հինդ”, կ'ըսէ։”) — Դարեհի պատասխանն առ Վշտասպ(ՃՓԱ) շատ աղաղակ է հայոյն մէջ, բայց կարելի է վերակազմել մասամբ ըստ Ա եւ մասամբ ըստ Բ բնա- գրաց։ Օրինակի աղագաւ (55, 32) “Զեմ թագաւու- րութիւնս յամօթ արարիք՝ պատճառս տալով առն տւազակին խօսքն աւելի ըստ Բ է (πρόφασιν δίδοτε, Ա: անεսιն ծէծաչօտէց) — “Պինդարոս, գետը (ՃՓԲ, 56, 2) գրշի սխուլ կ'երեւայ. յոյնն է τῷ Πινάρῳ (Ա սխալմամբ՝ Տιնարչա, BC: Πιναρίω) Այս կտո- րին մէջ եղած Դարեհի թուղթն առ Աղեքսանդր՝ զոնէ սկիզբները (56, 6 “Քեզ”, — 17 “ինոցանէ. Հմմտ. նաեւ 56, 24—26) ըստ Ա է, ուր BC քիչ մայլազգ ունին։ V հոս համառօտութեան օրինակ կրնայ րլլալ։ Ասոր հակառակ ՃՓԳ հատածին մէջ BC երի-բ-բ-ն են։ Այլ Հ=ԱՎ է այս տեղ, որ Կալիսթենեայ գեղեցկագոյն կտորներէն է, եւ է նկարագիր առաջին ճակատամարտին Դարեհի։ Այս

Նկարագրութեան երկրորդ մասը (ՃՓԳ) չունին BC, այլ լոկ ԱՎ (վերջինս համառօտ:) BC կը սկսին 57, 29 “Որ եւ աստանօր” տեղէն. իսկ ի սկզբան նկարագրութեան երկայն բարակ կը ստորագրեն Դարեհի զօրութիւնը, Աղեքսանդրի Կիլիկեան Տաւրոս անցնելով Տարսոն գալն, Կիւղնոսի մէջ լուացուելով Հիւանդանալը եւն: Այս ամէնն ունին ԱՎՀ, բայց յետոյ (II, 8=ՃԾԴ ճւն) ուր BC նոյնը կը իւնեն երկրորդ անդամ: — ՃՓԶ, այսինքն՝ Աղեքսանդրի հոս զԴարեհ հալածելու կտորը՝ տես էջ 48—49: Այս կտորէն վերջը (59, 2) A բնագրէն Ռուղի մ'ինկած ըլլալով՝ պակաս է: — Դարեհի երկրորդ արշաւանաց պատրաստութիւնը (ՃՓԸ) հայոյն մէջ նոյն է V ի հետ. BC երկայն բարակ գնդերու զօրութեան թուերը կը նշանակեն: — Ի վերջոյ Աղեքսանդր փոքր նամակ մը գրէ առ “Սիսակութեան” : „V իսկ միշտ նամակի ձեւով չէ հոս. ABC: Կաստանձրօչ կը զրեն այս անունն ըստ M ի. այլ բուն ձեռագրին մէջ էր Համանձրօք տրականը, ուստի եւ հայը սոյնպէս տեսեր է Ե դարուն:

6. (I, 42—57=ՃԻ—ՃԼԴ:): Այս մասը կը պատմէ Աղեքսանդրի Յոնիացւոց, Թուբայեցւոց եւն հետ ունեցած կոիւները: Ա թուղթ պակսելով չունի սկիզբները եւ հազիւ ՃԻԴ հատածէն կը սկսի: Յաջորդ (ՃԻԵ) կտորէն կը սկսի մեծ տարբերութիւն մը, վասն ասկէ սկսեալ (I, 45—ՃԻԵ) մինչեւ երկրորդ գրոց սկիզբները (II, 6=ՃԽԹ) չունին հոս BC, որ նոյններն այլուր կը պատմին եւ տեղ տեղ ալ այլազգ: Հ է աստ=ԱՎ:

ՃԻ, 59, 33 “Աերատոն” անուաննկատմամբ՝ տես 195—6: — Յաջորդ (ՃԻԲ) հատածին մէջ՝ Եքտուրի յիշատակութենէ Ետքը՝ V ոտանաւոր մը կը յաւելու: Սկամանդրոսի վրայէն ցատկելը՝ տես էջ 25: Հոս գետին անունը BCV ունին, բայց ինչ ինչ բան լոկ B, զոր օր “զվահան իանդեայ չէօննիաշնուն” խօսքին մէջ B միայն կ'ըսէ τὸ ἐπταβόειον: “Իանդասն անունը չունի եւ ոչ մէկը: — Այս տեղ (61,

1—63, 6) բոլոր հայ ընդարձակ օրինակաց մէջ պակաս է, որով շկան հայոյն մէջ Աղեքսանդրի Արդերա, Ողինթոս եւն արշաւելն, բանակին մէջ կերակրոյ պակսելով՝ ձիեր ուտելն եւն: Հմմտ. վերը՝ էջ 140 եւ 176, թ. 6 եւ Ռ. 4: — Յաջորդ կտորէն սկսեալ (Ճիե) չունին BC, այլ լոկ ԱՎ: Հոս (63, 11) կ'ըսուի թէ Աղեքսանդր “Եկն յԱհաբաննինացիւն.” A կ'ըսէ չեռ տօն ՚Ա չ թաշուն և ուն, V: Agragantum. այլ լատինականին ուրիշ երկու ձեռագիրք Tragacanthes կամ Traganes կը գրեն, եւ Մ կ'առաջարկէ ուղղել Tegyra, ըստ որում կարելի է որ, կ'ըսէ, յոյնն ըլլար նախնաբար չեռ տօն Տεγύրաս մանտեւու. Բայց և արդէն հինգերորդ դարուն այլազդտեսերէր, այսինքն՝ համեմատ այժմու ԱՎ բնագրաց: Իսկ “Ամբախօս” (63, 13 եւն) տես՝ էջ 178, Ռ. 1: “Եղիւրէացւոց”, յոյնը “Լիւրացւոց.” (Լսծան.)

Ամբողջ ՃիԶ—ՃիԷ հատածները մանրամասն համեմատութեամբ տես՝ էջ 63—69: — Կը յաջորդէ իսմենեայ նուագիր: “Ի ձեռն այլոց հմտութեան”, խօսքն (65, 15) եւ նուագին վերնագրութիւնն՝ տես էջ 195 եւ էջ 99, իսմենեայ այս երգն թէպէտ համեմատէ Ա բնագրին, բայց վերջինս այնպէս աղաւաղ է որ “առանց ուրիշ ձեռագրաց վերակազմել անհնարէ.”, ինչպէս Մ կը վկայէ: Նաեւ սկիզբըն Ա այլազդ կը սկսի, իսկ և անիմաստաղաւաղութեան կոյտ մ'եղած է: Իսկ Վ շատ կարճ կտրեր է՝ դրելով ի վերջոյ՝ ի թէ իսմենիաս շատ մը դիցաբանական վէպեր աւելցուց իւր երգին մէջ (Addedat et fabulas, quaecumque Thebanae sunt etc.) Ուրիշ բախտի շեն արժանացած նաեւ յաջորդ կտորըները (ՃԼԱ—ՃԼԲ), որ Աղեքսանդրի պատասխանն է առ իսմենիոս եւ նկարագրութիւն քանդման թերացւոց՝ դարձեալ շափական, եւ նոյնպէս աղաւաղ Ա եւ և բնագրաց մէջ: Այս մասերուն այլեւայլ կտորները յիշեցինք շատ անգամ: Վերջինը (ՃԼԲ) ամենեւին չունի Վ բնագրիրը: — ՃԼԳ

Եւ ՃԼ.Դ կը պատմեն Խոթմեանց խաղերը, որոնց
մէջ յաղթող ըլլալով թեքայեցի մը խնդրեց Ա-
ղեքսանդրէ շինել զԹեքաս, որ եւ եղաւ։ Հմմտ.
վերը՝ էջ 31. իսկ այս մասին վերջաւորութեան վրայ
(73, 24 եւն) տես 6, 13 եւ 93։ Այս տեղ կը
լմնայ առաջին գիրքը։

7. (II, 1-6=ՃԵ-ՃԽԹ:) Այս ամբողջ հատածը,
որ Աղեքսանդրի Աթենացւոց հետ ունեցած խնդիրը կը
պատմէ, չունին հոս ԲԸ, այլ լոկ ԱՎ:

Ճիշդ ՃԼԵ հատածով կը սկսին AV “Երկրորդ
զիրքը, Կալիսթենեայ: — ՃԼԵ, 75, 29 ԱԵ Նախախկին
գրեմ ձեղ . . . Համառօտ ասեմ զԴԼու խան, Խօսքը՝
տես էջ 193, նոյնպէս նաեւ (76, 16). “առաքեցի
զՊրոտեայ զմեր, կտորին վրայ՝ էջ 196: — ՃԽ,
76, 24 պատմութեան մէջ քիչ մը տարբերութիւն
կայ: Ըստ ՀԱՅԵնացիք առին Աղեքսանդրի թուղթը
եւ “Քրեշին է ներ+ոյ՝ ոչ առնեմք, եւ առաքեցին,,
ուստի նոյն թուղթը յետո խաւրեցին: Ա լոկ կ'ըսէ
օ՛ ծէ ձնտէցրացօն. „Օ՞ ուստի պա-
տասխանի. “Ոչ առնեմք: ”) — ՃԽԱ, 78, 1
“ՂՀԻՊՊ-ՌԱ, կ'ըսէ Գեմաթէս, զժողովոյս մերոյ
զթշնամին անդ կացոյց զօրավար: ” Ա այս անունը
շունի, ոյլ Կեթօառնτա [M: Կդք: Տօսօֆատա?] կ'ըսէ. իսկ
Վ անուն շունի հոս, եւ ընդհանրապէս շատ աւելի
ընդարձակ է այս տեղ: Այս կտորիս մէջ եւ թէ
յետոյ (80, 1 եւն) Քսերքսիսի վրայ եղած յիշա-
տակութեանց քիչ մը փոփոխութրւն կրած ըլլալը՝
տես էջ 191: — ՃԽԲ, 79, 7 “Իսկ Գեմութենէս
յոտն կացեալ ե- - ի- - ր- ի- - ն- ե- - մ- բ- յ- է- բ- ի- ն- ի- ր- յ- յ- ի- -
զ- ա- մ- ա- մ- բ- ի- ն- ի- ն- զ- ա- յ- ի- ն- տ- ա- ր- ե- շ- ա- յ- շ- ե- լ- ա- ս- ա- յ- շ- է- . ”
փետազիր կտորները շունին AV: Այս կտորիս 79,
21—26 մասը լոկ = A: — ՃԽԳ, 81, 5 “զո-
վութիւն եղեւ ամիեւունաց-ոց, համեմատ է լոկ V
բնագրին (acclamatio protinus nimia Amphic-
tyonum erat.) A “ԱՅԵնացւոց, կ'ըսէ. (πολὺς
չպաւոς παρο՞ ՞ Ա ծηγναιօւς էցնενετօ.) — ՃԽԳ,

81, 16 եւն անիմաստ եւ խառնակ եղած է հայն՝
քանի մը բառ գուրս իյնալով։ Արդեամբք ալ ԱՎ հոս
քանի մը տող աւելի ունին։ Այս տեղ նաեւ ապա-
դրական սխոլ բաժանում եղած է հայ բնազրի
մէկ երկու նախադասութեանց մէջ։ Միայն Վ ունի
82, 18—21 կտորը “Եւ թէ զօր կամի, տայ. թէ
ցորեան պահանջէ, ունի տալ առ ի յագեցուցանել.
ոսկի կամի ի հարկս, առնու . . , զոր կ'ըսէ Դեմոսթենէս
Եգիպտոսի համար։ Ըստ 83, 1 Աթենացւոց հրեշ-
տակ.ք գնացին ի Պղատիա եւ տուին Աղեքսանդրի
“զվարկ յանձնակալութեան թագաւորութեանն” .
ԱՎ միսյն “զհրամանն” մատուցին՝ կ'ըսեն. (A:τὰ
ψηφίσματα, V:mandata.) — ՃԽԵ, 85, 3 կտորն
այնպէս անիմաստ գտեր է հայն. հմմտ. վերը՝
էջ 215: — ՃԽԸ Աղեքսանդրի նամակն առ Լա-
կեդեմոնացիս շատ աղաւաղած է հայոյն մէջ. իսկ
Վ նամակի ձեւով չէ, այլ արձակ։ — ՃԽԹ, 85,
21 եւն Լակեդեմոնացիք, կ'ըսէ, այնպէս ուժգին
յարձակումն ըրին, “մինչեւ որ+ ի պարսպին զի-
նեալք էին՝ ի վայր անկանել. եւ շայն որ ի նաւսն՝
հրկէզս առնել. եւ հուրբ այրեցեալ նաւոն, որ մնա-
ցեալքն եղեն՝ եկին յաղաշանս առ արքայն, մաղ-
թելով զի մի գերեսցին։ Ասկէ աւելի բացայայտ
աղաւաղութիւն անհնար է գտնել, եւ զրիչն ա-
ռանց հասկընալու գրեր է այս կտորը։ Ա է ՞օտէ
չաւ տօնէ չէ տան տէցան բաշօմէնօս տօնէ ծովուց
չաւ պէսէն, տօնէ ծէ տօնէ նասու չաւ պլէշդինու,
ուստի “ . . . եւ որոց (այնոքիկ որ) ի նաւսն՝ հրկէզս
լինել. իսկ որ մնայեալքն եղեն”, եւն։ Այսպէս “Եւ
հուրբ այրեցեալ նաւքն” խօսքն օտարոտի է։ ԱՎ
այստեղ կտոր մը կը յաւելուն, այսինքն՝ թէ երբ
Լակեդեմոնացիք աղաշեցին ներել՝ Աղեքսանդր
փոքրիկ յանդիմանութիւն մը տուաւ անոնց։

8. II, 7—13=օծ—օչու: Այս մասը կը պատմէ Ա-
ղեքսանդրի արշաւելը Դարենի վրայ շատ մը մանրամաս-
նութեամբ մինչեւ այս տեղ ուր Աղեքսանդր ծալտեալդես-

պան զնաց Դարեհի: Հընդհանրապէս =ԱՎ, զոր օր. ճժմ
հատածն ունին միայն ՀԱ. բայց նաեւ տեղ տեղ միաբան
է աւելի ՅՍ ընագրաց:

ΔΤ Ηατωδηψ կը միանան ABCV բնադիրք:
Սոյն հատածիս մէկ կտորը (86, 10 “մի անգոսնելով”
— 86, 14 “ըմբռնեալ լիցուք”) շունի A, այլ
BC. իսկ 86, 21 “Զայս Դարեհի ասացեալ” ունի
միայն V. — ΔΤԱ, 86, 22 “Ոքսիդարկէս” անունը
= BC: ‘Օξυծէրչης, այլ A: ’Օξυամթրης, V: Oxya-
thrus. — ΔΤԲ, 87, 16 “զի ազինք շատ են ք”
լոկ C ունի (‘εστι γὰρ ὑπὸ τὴν χεῖρα σου ἔθνη
πολλὰ.) բայց աստի լաւ եւս է Հ., երբ Դարեհի
հպատակ ազգայ կարգին մէջ “Լիբէացւոց” կ'ըսէ
քան A որ չաւ տὴν ’Իլլուրիան կ'ըսէ. V շունի
այս անունն եւ ոչ BC. — ΔΤԴ, 87, 53 կը յիշուի
Կիլիկիոյ մէջ “գետ մի որ կոչի Ուենաս:” Այսպէս
ալ ունին AB: ’Զքէանձն, զոր M կ'առաջարկէ Կύծնօն
(Կիւղնոս) կարդալ: Ուրեմն հայն արդէն և դարու-
տեսեր է սոյն անյարմար անունը: Բայց Դարեհի
դստեր “Գահիփարտա” անունը գրի սխալ մըն է
(ΔΤԵ, 88, 21 եւ ΔΤԷ, 89, 20.) AC միայն ու-
նին այս անունը. (A: Δαδιφάրտաν, C: Δածηφարտան.)

ՃՌԵ, 89, 16 տես վերը՝ էջ 198: — ՃՌԵ
կառրին ի սկզբան եղած յաւելուածն՝ ուր կը յիշէ
թարգմանիչը ծաղկաւէտ լերինքն Անգղայ, յիշե-
ցինք. տես վերը՝ 43, 78—79 եւ 187, Թ. 3: Միտ
դնելու է որ նաեւ այս խօսքին մէջ (89, 29. “գնաց
շատ աւուրս ընդ անջրդի տեղիս եւ ընդ խորածոր
օյնուած եւ ընդ Արիակէ. . .) հայոյն սեպհական է “օ-
ձուտ”, բառը, որ նշանակութիւն կրնայ ունենալ.
Վ եւ “Արիակէ”, անունն ունի. (per deserta
regionis emensus est.) այլ ABC ունին (διὰ τῆς
’Αρειανῆς), բայց “Արիանէ”, ձեւով:

Կարեւորագոյն է յաջորդ (ՃՌԹ) հատածը:
Հսու կ'ըսուի թէ մեծ գետ են Դկլաթ և Արա-
ծանի, որոնք Նեղոս կը թափին. վասն երբ Նեղոս

կը զեղու, ասոնք թափուր կ'ըլլան, եւ երբ ասոնք
կը զեղուն՝ Նեղոս կը նուազի։ Այս կտորը ունի
միայն Ա. զոր Մ կը կարծէր թէ ի սկզբան անդ Ա
բնագրի լուսանցքին վրայ գտեր էր այս անհեթեթ
կտորը։ Զիարդ եւ իցէ՝ Հայն արդէն Ե դարսւն
գտեր է սոյն կտորն իւր բնագրին մէջ։ Հայոյն ըսելը
Նեղոսի համար՝ թէ «աշխարհաբայց», է, չունի հոս
Ա. («Τηλωθ» = Τίγροις.) — ՃկԲ, 91, 16
ծպտեալ պարսիկ մը, կ'ըսէ, զարկաւ Աղեքսանդրի
թագն եւ «Զախեաց լուսաբար նորա», . այսպէս է
նաեւ Ա (τὴν κορυφήν.) իսկ Բ անհեթեթու-
թեամբ «զգլուխ», կ'ըսէ (τὴν κεφαλὴν.) Այս հա-
տածին վերջն (91, 33) եւ այլուր ալ կը գործա-
ծուի «Ստուպարն անց մնաց», եւն անունը փիս. «Ա-
ղեքսանդր», ինչպէս որ յոյնը միշտ Ալեξանձրօս
կ'ըսէ։ Այս աղաւաղ «Սքանդար», անունը չեմ գի-
տեր երբ մտած է հայ բնագրին մէջ։ — ՃկԳ, 92,
10 «Առ այդմ շնորհակալ եմ.», ընտանեկան բա-
ցատրութիւնը չունին ABCV. — ՃկԵ, 92, 30 «Ան-
կուրանի», կտորը տես վերը՝ էջ 198։ — Աղեքսան-
դրի իւր սատրապաց զրած հրովարտակին մէջ (ՃկԵ)
հայը քանի մ'աւելի կտորներ ունի. զոր օր. այն՝
թէ ամէն սատկող անասնոց կաշին Անտիոք պիտի
խաւրուի (94, 10) եւ բացի երեք հազար ուղտերէն
(94, 15) հրաման կը տրուի գործել նաեւ «այլ եւս
երից հազարաց ուղտուցն՝ որ են յԱնտիոք .», որով
6000 կ'ըլլայ ուղտուց թիւը։ — Պարեհի նախա-
րարին «Աստարեսայ», անունը (ՃկԸ, 94, 24) չու-
նին BCV, այլ լոկ Ա եւ այն ալ՝ այլազգ. (Ա: Οἰμη-
τάδης կ'ըսէ։) Նոյն կտորին մէջ «Կովսարէս», անունն
ալ գրի սխալներով աղաւաղած է. Ա: Κωμάρξης
(Կովմարքսէս) կ'ըսէ. Հայոյն մէջ Ս եւ Մ դիւրաւ
կրնան շփոթուիլ։ Ասոր կից «Անիաս», անունն ալ
«Անիաս», կը կարդայ Ա (Νανίας), բայց քիչ մ'ետքը
(94, 33) Հայոյն «Միհրդատ», անունն ուղղագոյն է
քան յունին τοῦ Θριδάτου (Թրիդատ) ըսելը, ինչ-

պէս Թր տառերը կը ցուցընեն: «Պիտակաց այլ» անուան վրայ (ՃԿԹ, 95, 3) տես վերը՝ էջ 198: — Աւերջին կտորին մէջ Դարեհ կը դրէ՝ թէ (95, 9) «Հրամայեցի այնոցիկ որ ի Կով՝ գալ.» Ա որ միայն ունի սոյն նախադասութիւնն, ուրիշ բան կ'ըսէ. (προσέταξεν δὲ καὶ τοῖς περὶ Κοβάρζην ὁδεύειν κτλ. αյսինքն՝ «Հրամայեաց այնոցիկ որ չկո-բργչեա- էին՝ γուղի անկանել, եւն:») — ՃՀԳ հատածին վրայ, որ Աղեքսանդրի այծերու եղջերաց վրայ լոյս կապելով եւն Պարսիկները վախցընելը կը պատմէ, խօսեցանք արդէն. տես վերը՝ էջ 81—82 եւ 167—168: — Յաջորդ կտորը (ՃՀԳ) կը նկարագրէ Աղեքսանդրի երազը, որով յորդորուեցաւ անձամբ գեսպան երթալ ծպտելով:

9. (II, 14—22=ՃՀԵ—ՄՀ:): Այս մասը կը պատմէ Աղեքսանդրի ծպտեալ դեսպան ըլլալը, Դարեհի վերջնականապէս յազթելն ու տիրելն Արեւելից եւն: Հ ընդհանրապէս = ABCV, բայց շատ տեղ ուրոյն ընթերցուածներ ունի եւ կարեւոր կտորներ ալ միայն = A, զոր օր. ՃՀԹ հատածին վերջերը՝ զրեթէ երկու ամբողջ էջ. եւն:

ՃՀԵ, 97, 26 «ՄԵՂԴԵՍՈՍ անունը դրի սխալ մ'ունի գոնէ սկիզբն. (յունարէնն է Ե՞մդեկոս, V նախ Eumedus, այլ յետոյ՝ Eumelus:) Երկու վերնադրաց վրայ (97, 24 եւ 98, 1) տես վերը՝ էջ 99: — ՃՀԶ, 98, 7 Աղեքսանդր ծպտեալ «ՀԵԾԵԱԼ ի Յ» գնաց առ Դարեհ. այսպէս ալ V, բայց ABC անձահ եղանակաւ «ցլագլուխ ձին», կը դնեն հոս: — ՃՀԷ հատածին վերջը Դարեհի զգեստուց ստորագրութեան տեղը շատ այլեւայլութիւն կայ այլեւայլ բնագրաց եւ նաեւ հայոյն մէջ, ուր կայ նաեւ «սեպաստանոն», խնդրական բառը. (տես վերը՝ էջ 207 Ծ.::) — Յաջորդ (ՃՀԹ) կտորը, որ Դարեհի Աղեքսանդրի ըրած խնջոյքը կը նկարագրէ, կարեւոր է այնու որ հայը բազմութիւն մ'անուանց կը դնէ մեծամեծաց որ ներկայ էին հոն: BCV շունին այս-

Արամազդ յերկնի, լոկ Ա ունի: Այլք հոս իրարմէ տարբեր են. մանաւանդ Աղեքսանդրի քաջալերական խօսակցութիւնը հայը քիչ մ'աւելի ճոխութեամբ կը պատմէ եւ է տեղ տեղ = L. — Ճշկ հատածին պատերազմի ստորագրութեան մէջ հայոյն շատ ճոխ ըլլալը՝ տես վերը էջ 190. ինչպէս նաեւ յիշեցինք յաջորդ կտորներէն քանի մ'այսպիսի ճոխ կտորներ (ՃՇԹ, 105, 20—25, 106, 8—9 եւ 10—14 եւն):

ՃՂ հատածին մէջ, ուր Դարեհ աղերսանաց թուղթ կ'ուղղէ առ Աղեքսանդր, հայը տեղ տեղ չէ նման Ա բնագրին, որ նաեւ աղաւաղեալ է տեղ տեղ. զոր օր. (106, 25) Քսերքսէսի համար ըսելը թէ “մեծ ցանկութիւն ունէր յԵլլատա զօրու երթալ, միաբան է ԱՅ բնագրաց (μέγαν ἔρωτα ἔσχεν εἰς τὴν Ἑλλάδα στρατεύσασθαι, ուր Ա է մεγάλως ἔρωτα ἔσχεν εἰς τὴν ἐλπίδα, որ կապ չունի:) Հայոյն սեպհական է Դարեհի խօստման այս խօսքը (107, 2) “խօստանամ ցուցանել քեզ զդանձան որ ի Միւ գաւառին է եւ ի ԸՆ, եւն: “Մինա”, անուան տեղ A: էն Mινυάծ: կ'ըսէ, B: էն Mηδիգ. CL: էն Mυσιάծ. V չունի անուն: Հմմտ. էջ 154, Ծ. 4: — ՃՂԱ, 107, 31 Աղեքսանդր հրամայեց Դարեհի դեսպանաց՝ պատմել Դարեհի իւր խօսքերը. “Բայց, կը յաւելու, թուղթ ոչ գրեաց:” Այս կէտը չունին ԱՅ, այլ միայն B. — ՃՂԲ հատածն է նկարագրութիւն կործանման Քսերքսէսի արքունեաց եւ կիւրոսի գերեզմանին նկարագրութիւնը: V յամենայնի նոյն է հայոյն հետ, մինչդեռ ABC կը յիշեն նախ “զգերեզման նաբոնասարայ, որ կոչի յունարէն նաբոնդոնոսոր. (εἰδε καὶ τὸν Ναβονασάρον [L ունի ԿՊՅ] τάφον τοῦ κεκλημένου Ναβονχοδονόσωρ չατὰ τὴν Ἑλλάδοι φωνὴν.) Եւ զնուերս (անաթիւմատա) Հրէից որ անդն էին:,, Հայը (եւ V) շատ աւելի լաւ է հոս. Բայց դժբախտաբար ճշդիւ հոս է

11 տող պակասը հայ ձեռագրին, դոր յիշեցինք այլուր. Հմատ. վերը՝ էջ 141, 162, Ռ. 4 եւն: Աղեքսանդրի հրամանը՝ տալու “եղինս իւրաքանչիւր ումեք մէն վեց”, ունին միայն ԱՅ (թօաց էչածտօ չէ.) Հոս (109, 15) Կասբիական աշխարհին “անառիկ”, կոչուելուն վրայ՝ տես էջ 188. իսկ (109, 17) իւրաքանչիւր “առն հարստի”, տրուելիք դրամին վրայ՝ էջ 192: Յաջորդ խօսքին մէջ (109, 22), ուր Դարեհ հ կը խոստանայ Պովըսոի “եւ զայնս որ է Շոշ հարճքն են հարիւր եւ ութսուն”, եւ գիւղեր, ՅՍ չունին ոչ Շոշայ յիշատակութիւնն եւ ոչ հարճերու թիւր. V համեմատ հայոյն 180 կը դնէ հարճերը, բայց Շոշ չի յիշեր. միայն Ա բնագրի մէջ Շոշի աղաւաղութիւնը կարելի է նշմարել, բայց հարճերու թիւր Ա կը դնէ 108. (Ա է. չակ տնչ չնօսաց [չն եւ Տօսա հոս կը զանազանուին] տօնտօւ պալլախաց թղ’.) — ՃՂԴ, 110, 3—5 Թալիշ եւ Գիլան անուանց կտորին վրայ՝ տես վերը էջ 187: Հոս (109, 31—110, 5) “բայց ոչ կարծեաց”, կտորէն մինչ “մտանել”, միայն ԱՎ ունին. ՅՍ պակաս են հոս: Իսկ “Գիստանեայ”, ներքինւոյ (110, 6) անունը չունի Ա, այլ միայն V, որ Bazanus կ’անուանէ: “Առիվարդանայ”, (տես էջ 189) “զեղիւեալ մետեաւնաս”, կոչուիլը՝ տես վերը էջ 199, եւ ասոնց համար “բերին ի վրայ նորա սրաւորեալ զձեռս”, ըսուածը՝ էջ 192, ինչպէս նաեւ “սրով իւրեանց Հանեցին”, խօսքը՝ էջ 204, Ռ. 1.

ՃՂԴ հատածին մէջ՝ որ կը պատմէ Աղեքսանդրի ողըն՝ Երբ կիսամահ դտաւ զԴարեհ, Երկար խօսք մը կը դրուի Աղեքսանդրի բերանը. այս խօսքէն մաս մը (112, 1 “քանզի քեզ” — 112, 12 “պանծայ”), չունին ՅԸ. միայն Ա ունէր, զոր չէ հրատարակած M (որ Ա բնագրին համար կ’ըսէ Ա . . . pluribus etiam verbis haec persequitur.) Դարեհի ալ այս առթիւ խօսածին վերջին մասը (112, 25 “բայց տես”, — 113, 14) շատ աւելի ճոխ եւ ընդարձակ է հայոյն

Քան ABC բնագրաց մէջ: — ՃՂԸ, 113, 18 Աղեք-
սանդր հրամայեց Դարեհի դին “Ռաժութակ բառնալ
եւ թաղել:” Այս բառն է ռամկօրէն (ճշդիւ եւս՝
արաբերէն) “թափութ” որ գագաղ կը նշանակէ:
Բաւական հին աղաւաղութիւն մըն է այս, այնպէս
որ նաեւ քիչ մ'ետքը (113, 23) ուր Թ. 424
“ԴՏԻՆ,” կ’ըսէ, չորս օրինակք կը կրկնեն “թա-
պութ”, բառը: Յոյնը հսս “զմարմինն”, կ’ըսէ (AB
տող մը պակաս են հոս՝ 113, 18. ուստի միայն Ը
ունի՛ չէնձևս ու ծանակ անու թատակածաւ.) —
ՃՂԹ հատածին սկիզբը, որ հրովարտակ մըն է
Աղեքսանդրի առ ամենայն աղդս Պարսից, հայր
քիչ մը փոխեր է. Հմմտ. վերը՝ էջ 188: Մտադրու-
թեան արժանի է (114, 9) այն խօսքը՝ թէ “քե-
կամ բարե ինչ արար զիս հակառակ Պարսից յաղ-
թութիւն տանել:” Այս տեղ A պարզ չէ մասնաւու
(յաջողութիւն) կ’ըսէ: Հայոյն ասութեան կերպը
Պարսից եւ Հայոց հեթանոսաց գաղափարաց հա-
մեմատ է: Այս հրովարտակին շատ մասերը աղաւա-
ղուած են յոյն բնագրին, ինչպէս նաեւ հայոյն մէջ
(Հմմտ. օրինակի աղագաւ՝ 115, 18 “զճանապարհու-
Պարսից զվաճառ առնել”, խօսքը՝ էջ 192:) Վերջին
մասը՝ զրեթէ երկու էջ՝ միայն A համեմատ է Հ
բնագրին (115, 21—117, 10). BC քիչ մը բան
միայն ունին այս կտորէն: Կոյնպէս Մ հատածը լոկ
A ունի (= Հ:) — էջ 118, 5 վերնագրին վրայ՝
տես էջ 99—100: — ՄԴ հատածին մէջ, ուր կը
դրուի թուղթն Աղեքսանդրու առ Ստատիրա եւ
Հռոդոդունէ, կայ կտոր մը, զոր միայն L ունի (119,
31 “բայց բարիոք”, — 120, 2 “ի տրտմութենէ.”) ինչպէս ասոր ճիշդ նախընթացը (119, 17—28) Հ
աւելի = A էր, իսկ BC քիչ մը համառօտած:
Կամակիս վերջերը (զոր օր. 120, 11 եւն) Հ ա-
ղաւաղ կ’երեւայ: — ՄԵ, 121, 2—19 հատածին
վրայ՝ տես վերը էջ 213: — ՄԶ, 121, 20 Ստատի-
րայ եւ Հռոդոդունեայ առ Աղեքսանդր գրած նա-

մակը սպառած ատեն կը գրէ Կալիսթենէս՝ թէ Աղեքսանդր “բուռն հորեալ շբանէն՝ անդէն ասաց պատմել.,” եւ կը յաջորդէ նամակ մը : BC ասոր տեղ շատ աւելի լաւ կը գրեն՝ թէ “առեալ զթուղթսն՝ գրեաց պատասխանի :” Բայց Հ արդէն հինգերորդ դարուն տեսած կ'երեւայնոյնպէս . (Ա ալ կ'ըսէ հոս նոյնը . ‘Օ ծէ Ալէնանձրօս մετաλաթօն εἰπεν.) BC այս նամակն ալ երկու երեք խօսքով լմնցուցեր են, նոյնպէս ՄԷ (երկու տող) միայն A ունի : — Հոս (122, 14) երբ նամակը կը լմնայ , AV կ'անցնին Հնդկական արշաւանաց եւ կը լմնայ Բ գիրքն այս տողերով “զոհս մատուցեալ գաւառային աստուածոց՝ գնայր ի Հնդիկս, ուսեալ զՊաւրոսէ թէ մարտակից օգնական գայ լինել Դարեհի .” (որ է Հ էջ 128, 27—31 :) Այսպէս կը լմնայ նաեւ V այս տեղ, որոնք կը սկսին հազիւ . III, 1 գլուխ :

10. (II, 23—43=ՄԹ միայն:) Այս կարեւոր հատածը (էջ 122, 15—128, 27), որ Աղեքսանդրի նամակ մըն է առ իւր մայրն ու Արիստոտէլ եւ իւր ճամբորդութիւնը կը պատմէ առասպելախառն, չունին AV. այլ միայն BC, սակայն ասոնք՝ ի մասնաւորի C բազմաթիւ գրույններ յաւելուած ունին ուրիշ դէպքեր պատմելով :

ՄԹ, 122, 16 “զգեստ ամբարհաւաճ,” . տես վերը՝ էջ 193. նոյնպէս “Այծք,” եւ “կատիսոն,” անուանք (123, 2—3)՝ էջ 189 եւ 196, եւ վերջապէս “անամեսիտոն,” անուան վրայ էջ 207 Ռ. : էջ 123, 26 “ըստ սայլիդ շրջանի,” (χατὰ τὴν ὄμαξαν τοῦ πόλου): — էջ 123, 24 C երկար՝ իբր ութ գլուխ՝ յաւելուած մ'ունի, որուն օտար ըլլան՝ բաց յայլոց՝ յայտնի է նաեւ անով որ ցայս վայր առաջին դէմքով էր խօսքը, (վասն զի նամակը Աղեքսանդրի բերնէն էր,) իսկ C առկէ սկսեալ երբորտ դէմքի կը փոխէ : C կը պատմէ Աղեքսանդրի արշաւեն ի Հրեաստան (II, 24), յԵղիպտոս՝ ուր պաղ ջոսվ լողացուելով կը հիւանդանայ եւ Փիլիպոսի դե-

Դովը կ'առողջանայ (II, 25. Հմմտ. II, 8). Եղիսկ-
տացւոց հնազանդիլն՝ երբ կը յիշեցընէ իւր նեկ-
տանեբայ ցեղէն ըլլալը (II, 26,) արքունի դղելին
մէջ նեկտանեբայ արձանը գտնելն, (II, 27), Աղեք-
սանդրիայի շինութիւնը (II, 28), անբնակ տեղեր
արշաւելն եւ այլեւայլ հրէշներ տեսնելն, եւ “երեք-
օրեայ” լայնութեամբ գետը հասնիլն (II, 29) այս
գետէն անցնիլն կամրուրջ մը շինելով՝ Ամբօքօրօս
(աւազաբեր) անուամբ, վասն զի գետն երեք օր ջուր
եւ երեք օր աւազ կը հսսէր (II, 30), տաս օրէն ա-
մայի տեղ մը հասնիլն, ուր կը գտնէ Սեսոնքոսի
արձանագրութիւնը, եւ ուր երեք օր կեցաւ (II, 31)
եւն: — Յօ կը միանան եւ հայոյն հետ կը սկսին շա-
րունակուիլ “Եւ անտից առեալ „խօսքով (123, 24),
բայց Ծթէեւնիւթով նոյն՝ բոլորովին ուրիշ է տառւ-
թեանց կերպովն (այսպէս ամբողջ դլուխ մը՝ II, 33
= էջ 124, 17 եւն) եւ յետոյ դարձեալ յաւելուած-
ունի: “Սպետրիադա,, անուան (125, 1) վրայ՝ տես
վերը էջ 196, նոյնպէս “կանափնիտով”, (124, 4) եւ
“դանդակէս,, (125, 4) բառերուն վրայ՝ էջ 207 Ծ.:
“Նորանշան է այս խօսքը (125, 6) “տեսաք եւ լու-
որպէս առ մեզ կրիայքդ են, ազդ էր իրադատէսէնիւ եւ
իւսուվարագ: Բ այս լուերը կը համեմատէ “ցատկող
գորտերու,, հետ. (εἰδομεν δὲ ἐκεῖ ψύλλας ὡς τοὺς
παρ’ ἡμῖν βατράχοις πηδῶντας.) “Հմակե-
րաց,, վրայ՝ տես վերը՝ էջ 217: — Ծ այս ամէնը
շատ տեղ այլայլած եւ ընդարձակած կը պատմէ,
նաեւ երկար յաւելուածներով: Այսպէս (ըստ Ծ)
Աղեքսանդր 5 օր ճամբայ ընելով կը հասնի երկու-
սոկիէ սիւնարձանաց “Հերակղեայ եւ Շամիրամայ,,
(Հմմտ. III, 27 = ՄԾԸ եւն), կը բնակի Շամի-
րամայ տան մէջ, ապա 13 օր կը ճամբորդէ այլեւայլ
հրէշներ տեսնելով եւ վերջապէս դեռ եւս 10 օր
անցնելով Շանագլխաց երկիրը՝ կը հասնի ծովափ մը
(II, 34:) Պտղալից ծովափնեայ երկիր մը գալով՝
կը տեսնէ ցամաքէն 6 ասպարէզ հեռու կզզի մը

“Բրաքմանաց :” Եղիպտացիք նաւ մը կը շինեն իւր
հրամանաւ եւ Փիլոն նախ կ'երթայ կղզին եւ յու-
նախօս մարդիկ կը տեսնէ (Հմմտ. III, 17 = ՄիԴ:)
Ասկէ ետքը հոս կը պատմէ Ը Բրաքմանաց հետ
տեսնուիլն, զոր յետոյ ունին այլք՝ ինչպէս եւ Հ.
որուն վրայ քիչ մ'ետքը :

BC կը միանան Հայոյն հետ՝ էջ 125, 29 “Եւ
անգուստ խաղացեալ :” Այս մասերուն վրայ արդէն
շատ անգամ խօսեցանք . այսպէս՝ 126, 2—16
կտորը մանրամասն համեմատութեամբ տես վերը՝ էջ
33—35. — անգլուխ, վեցոտնեայ, շնագլուխ եւն
մարդկան վրայ (126, 30—127, 9) տես վերը՝ էջ
80—81. “գերերի յաղելու կտորը (127, 10—11)”
էջ 83—84, եւ վերջապէս գրեթէ ամբողջ յաջորդ
մասը (127, 14—128, 18) մանրամասն համեմա-
տութեամբ՝ էջ 35—40: Ինչպէս այս վերջին էջե-
րաւ մէջ շատ տեղ յիշեցուած է՝ Ը մէջ ընդ մէջ
ուրիշ կտորներ հիւսած է հոս: Օրինակի համար
127, 30 տեղէն ետքը կը դնէ Աղեքսանդրի ծովու
խորքն իջնալը տակառով, եւ ձկան մը բերնէն ցա-
մաքնետուիլն, որմէ ետքը դաշտ մը դալով կամուրջ
կը շինէ եւ քանդակել կու տայ արձանագիր մը
հելէն, պարսիկ եւ եղիպտական լեզուաւ: “Եր-
ջանկաց վայր,, մտնելու կտորը (մանաւանդ՝ էջ 128,
6—8) Ը երկար խօսակցութեամբք եւ նկարագրու-
թեամբք կը զարդարէ, իսկ բուն մտնելու պատմու-
թեան մէջ (128, 8 եւն.) ոչ միայն Ը, այլեւ BC աւելի
ընդարձակ են քան Հ. այսպէս թէ “Անդրէաս”
անուն խոհակեր մը նոյն մթութեան մէջ գտնուած
աղբեր ջրով կը լուայ ձուկ մ'որ կը կենդանանայ
եւն: — Կամակն՝ ինչպէս եւ այս հատածը կը լմնայ
B բնագրին մէջ՝ դոյզն տարբերութեամբ՝ հայոյն
հետ միաբան, որով եւ Բ գիրքը B բնագրի հա-
մար: Ամակայն Ը գեռ չորս գլուխ ալ կը շարունակէ
նոյնը: — II, 41 կը պատմեն CL նոյն մթին աւե-
լէն դուրս դալն, եւ տեսնելն որ բոլոր առածնին

մարդարիտ է եւն։ Խոհարարը պատմելով իւր դեպքը՝ կը պատժուի, բայց չի յայտներ որ նոյն ջրէն բերեր է, զոր խոհարարը խմցրնել կու տայ կալի անուն աղջկան։ Աղեքսանդր նախանձելով նոյն աղջկան անմահութեան վրայ՝ կը մերժէ զանի, որ ծովադիցուհի կ'ըլլայ (Նդրէտ), իսկ խոհակերը ծով ձգել կու տայ, որ նոյնպէս դիք (ծամառ) կ'ըլլայ եւ իւր բնակած տեղը՝ Անծրեանտէան կը կոչուի։ Երկու թռչուն լծակով կառքի մը կապէ եւ յօդո կը վերանայ, բայց մարդադէմ թռչնէ մը կը խրատուի՝ երկիր դառնաւլ։ (Հոս կը լմննայ Լի մէջ նամակը։) — II, 42 մեղքահամ լիճ մը կը հասնի եւ լուսատուքար մ'ունեցող ձուկ մը կ'որսան։ այս քարը դիշերները լոյս կու տար։ Լճէն կանայք կ'ելլեն ու կ'երգեն։ եւ վերջապէս կը հասնի նետածիդ ձիամարդոց երկիրը եւ կռիւ կ'ըլլայ, ապա 16 որ կը ճամբորդեն՝ եւ բնակեալ երկիր կը հասնին։ — II, 43 կրկնութիւն նամակի մը, յորում նոյն բաները դարձեալ կը պատմուին, որ կային արդէն II, 23—42 դլուխներուն մէջ։ — II, 44 Աղեքսանդր Հնդկաց դէմ կ'արշաւէ եւ “Հեղիոսի”, քաղաքին մէջ պատգամ կ'առնու իւր մահուան եւն։ (Հմմտ. III, 17=ՄԻԴ) ապա անապատ մը կը հասնի, ուր գաճաճներ կը տեսնէ միոտանի եւ ոչխարագի եւն։ Ասով կը փակի Բ դիքը։

11. III, (1—15=ՄԺ—ՄԻԴ։) ՄԺ հատածով, որ Աղեքսանդրի Պաւրոսի դէմը ըրած արշաւանքը կը պատմէ, կը սկսին միաբան ABCVZ։ Պաւրոսի եւ Հնդկաց դէպքերէն ետքը՝ կու զայ Մերկիմաստասիրաց կտորը։ Բնագիրք շատ այլեւայլութիւն ունին՝ մանաւանդ ՅՍ, զորոնք նշանակել աւելորդ էր։ Միայն ԱՎ վերջէն կը յառեւուանի մը զլուի ալ, զոր չունին ՅՍ=Հ։

ՄԺ, 132, 23 Աղեքսանդր զարմացաւ փղերուն վրայ, “քանզի տեսեալ զնորոգ եւ զսքանշելի դործ գաղանացն. զի ընդ մարդկան ունէին սովորութիւն կռուել եւ ոչ ընդ գաղանս”։ Ա շունի

զայս . այլ նախ Ը, ապա ԱՅ. (ոկիզը Ը: Թէարջուս
շնոր տծ հենոն տան թղրուան էթամասւն. ԱՅ: ձն-
թրապուս շնոր էթամասւն էթամասւն. օն թղրուս.)
Աղեքսանդրի առ Պաւրոս ծպտեալ: Երթալն (132,
26—34) չունի Ա, այլ ԱՅ, որոնք հարկաւ աւելի
ընդարձակ են: — ՄՓԷ, 133, 17—22 կտորը, որ
զուարակագլուխ ձիուն պատերազմի մէջ իյնալը կը
պատմէ, աւելի համեմատ է Ա բնագրին. իսկ Ը
ընդարձակ յաւելուած մ'ունի, որուն մէջ դեռ եւս
կը յիշուի “զուարակագլուխ ձին” : — ՄԻԱ հատածն
= Բ է. (Ը քանի մը տող յաւելուած): Հայոյն
(135, 7) մերկիմաստասիրաց համար ըսելը՝ թէ “ի
ներ+նապունս բնակեալ էին” չէ յարմար. Բ
“յանձաւո”, կ'ըսէ (σπήλαια οίχουντες). իսկ Ա այս
տեղ ընդարձակ յաւելուած մ'ունի, զոր չունին
ԱՅՆ Հ: Ըստ Ա՝ Աղեքսանդր Հնդկաց ուրիշ երկիր-
ներն ալ կ'առնու եւ Պաւոանիասի իշխանութեան
տակ եղող Հնդիկները, եւ ամուր քաղաք մ'առած
ատեն կեանքը վտանգի մէջ կ'իյնայ, որմէ կ'ազա-
տեն Պեւկեստէս եւ Պաղսմէս: — ՄԻԲ, որ մեր-
կիմաստասիրաց առ Աղեքսանդր գրած թուղթն է
(135, 13—20), հոս չունի Ը, իսկ յաջորդը՝ Բրաք-
մանաց հետ տեսակցիլը՝ այլուր կը պատմէ (Հմմտ.
վերը, II, 35.) “Մերկիմաստասէր”, անուան համար՝
Հմմտ. էջ 82—83, նոյնպէս նաեւ “մերկավերար-
կու”, բառին համար՝ էջ 208, Ծ. 1: — ՄԻԳ, 136,
8 “եւ նա ասէ. մարդ”, խօսքին կը կցէ Ա սա խօս-
քերը “Դարձեալ այլում ասաց”, եւն. այսինքն՝ 136,
20—23, զոր ԱՅՆ յետոյ ունին: Բրաքմանին ըսածը
(136, 25): թէ “արեգակն ծագէ յահեկին կողմանէ
յաջակողմն կոյս”, միայն Vի հետ համեմատ է. (sol
etiam oriens ex laevo dextorsum curriculum
exsequatur.) իսկ յոյնը՝ “աջն ձախ”, կ'ըսէ. (օ
յիւս տօւ ծէխտօւ ձնաթէլլաւ տօւ էնանըմուս
մէրէսէ տօւ օնրանօն մէրուլէնէ.) — էջ 136,
29 “Դիեցուցանէ”, — 137, 6 “ատելութիւն”, հա-

տածը շունին ABC (V միայն սկիզբն ունի,) որոնք
ասոր տեղ Բրաքմանաց Դանդամէս պետին հետ
խօսակցութիւն մը կը դնեն. (այս Դանդամէսի
կտորը շունի հոս C.) — Մերկիմաստասիրաց կտորին
վերջը կը յաւելուն BL' թէ Աղեքսանդր ուղեց
ոսկի, զգեստ, գինի եւ ձէթ պարզեւել, բայց
Դանդամէս չառաւ. միայն ձէթ առաւ եւ փայտա-
կարկառ ըրաւ եւ վառեց՝ ձէթն ալ կրակին մէջ
հեղլով: — Հոս (138, 3) AV ընդարձակ յաւելուած
մ'ունին, որ կը գրաւէ III, 7—16 գլուխները: Ա-
ռաջին (7 եւ 8) գլուխներուն մէջ կը պատմուի
թէ ինչպէս հեղինակը թեքացիէ մը, որ մինչեւ
Հնդկաստան գացած էր, Բրաքմանաց վրայ այլեւայլ
տեղեկութիւն առած է, եւ ապա (գլուխ' 9 եւ 10)
այլեւայլ տեղեկութիւն կու տայ նոյն երկրին վրայ
եւն, եւ վերջապէս կը յաջորդէ երկար բարոյական
խօսակցութիւն մը (գլուխ' 11—16) Աղեքսանդրի
եւ Դանդամէսի մէջ: Գլուխ 11 էն սկսեալ ունի
նաեւ C, թէեւ այլազգ ընդհանրապէս: Այս ներ-
մուծեալ կտորը՝ զոր շունին BC (C մասամբ) տ-
ռանձին գրքոյէ մըն է Պաղպաղեայ անուամբ (τοῦ
Παλλαδίου περὶ τῶν τῆς Ἰνδίας ἐθνῶν καὶ
τῶν Βραχμάνων.) եւ այլեւայլ անդամ լոյս տեսած
յեւրոպա: V այս յաւելուածոյ մասերուն մէջ բաւա-
կան տարբեր է:

12. (III, 16—17=ՄԻԴ:) Այս ընդարձակ հատա-
ծը՝ նամակ Աղեքսանդրու առ Արիստոտէլ՝ կը քղվան-
դակէ ի հսկիկս տեսած առասպելախառն զարմանալիք-
ներու պատմութիւնը: Ամբողջն ունին միայն AV այս
տեղ եւ այսպէս:

Ա կը սկսի առանձին վերնագրով՝ Ἐπιστολὴ
Ἀλεξάνδρου Ἀριστοτέλει. իսկ BC ունին այս նա-
մակին շատ մը կտորները, բայց ոչ թէ հոս նամակի
ձեւով, այլ պատմութեան մէջ խառն հիւսուած,
միայն Հնդկաստանի գաղանաց վրայ եղածներն
ամենեւին շունին BC. (V թէ եւ շատ տեղ համա-

ποιητερ ή, τελού τελού αιτεῖται γατεί τον Α;) —
κλ 138, 25 Οὐλέρουσανηρή φωρείκαμψιν αντιτίνειν, ορ
ηρ κειτανηρε ποζεγ, “Φήτον”, ή νατετε ρυτα ζωγρούν,
βινχαρέτο οτινήτετε Α (Φείδωνος οτεπακαν), πορ Μ
Φιλωνος ήρ φοιτετε, βινχαρέτο οτινέτε Ο (ορ αγλοτετε ήρ
պատմէ զայս. Հմմտ. II, 35:) Οյոնταταկի ընկղմելուն
մանրամասնութիւնք (139, 5—16) չկան յΑΒ, ο-
ρոնք շատ ζωմառօտ են αյս կէտերուն նկատմամբ:
— κλ 139, 19 կ'ըսուի. “կացեալ մնացաք աւուրո
ութ ի վրայ սարաւանդակին. տեսաք յեօններութու-
ութ զգաղանն չե ու-լս ուներ է վերայ է-ր .” այլ
նշանաւոր են հոս ΑΒ, վասն զի Ա է’ չαι ε՛ծօմεν
է՛ծօմածարօν τὸ ծηρօν (cod. չαι ծամεν
ε՞ծօմεնօν տὸ ծηρօն) այսինքն . . . տեսաք զգա-
զանն եօններե-է (Հերդոմադարիս). այսպէս նաեւ
V: bestiam quoque vidimus, . . . quam Heb-
domadariοn vocant, adeo immensae potentiae,
ut illi perfaciile insistentes etiam super dorsum
elephantos cerneremus. Հայր շունի ուրեմն այս
նորանշան անասնոյ անունն (անուան տեղ՝ “յեօթ-
ներորդ աւուրութ արգմանած կ'երեւայ Հայր՝ ձայ-
նից նմանութեամբ, բստ որում է՛ծօմած է “եօթ-
նեակ .”) իսկ Հայոյն ըսելը՝ թէ սոյն անասնոյ վրայ
փղեր կային, ունի միայն V: — κλ 140, 5 Οὐλέρ-
ουσαնηρ թակոյկներ գտաւ այնպէս մեծ՝ οր “տանէր
մի մի թակոյկ բաժանէ իննուն:”, Ուրիշ օրինակներ
“վեց բաժակ կ'ըսեն, իսկ թ. . 424 զրուած է բուն
“բաժիննսուն:” Նոյնպէս աղաւաղ է եւ բնագիրը.
Ա է ώς շարεն չխաστον չρατիρա չնα դմսւ,
ծլլօν ծշտ. (V շունի:) — κλ 140, 26 կը տեսնէ
Οὐλέρουσαնηρ եղեգնակերտ քաղաք մ'ուր “եղեգն
կանդնոց երեսուն շրջափակ շափաւորութիւն”, ու-
նէր: Այսպէս է եւ V: castrum consitum undique
arundinibus, quae ad triginta cubitorum spatio
supercrecerent. A: χάλαμοι πηγῶν δ' περίμετρον
չχοντες կ'ըսէ: — κλ 142, 9 տես վերը՝ էջ 81.

նոյնպէս նաեւ (142, 11) «եւ էր աշն եւ երկիւղն՝
որ ոչ ունէր զյապաղումն.» տես էջ 194: — Ճիշդ
հոս՝ ուր “բանաժանէ”, անասնայ վրայ կը խօսի (142,
16—31), չունի A, որով “բանաժանւոյ” այս հա-
տածն ունի միայն V: Այն բառին վրայ՝ տես էջ 51:
— Էջ 143, 9—14 չունի A, այլ միայն V. —
“բռնութեան ճանապարհ” խօսքին վրայ՝ տես էջ
194, Ծ. 4:

Օդոյնորանշան տեսլեան (143, 23 էւն) ժա-
մանակ կը ըսէ հայն “յամսեանն նուռառութի որ օր ե-
րեք էր ամսոյն .” յոյնը՝ բղովագութիւն կը ունի ։ —
Էջ 143, 28 “եւ վաղվազակի,” — 144, 13 “կան-
գունս երիս,” հատածը չունի A, այլ միայն V (որ
մանրամասնութեանց մէջ ասութեանց այլեւայլու-
թեամբ կը տարբերի հայէն:) — Էջ 144, 21 կը
սկսին BC նոյն դէպքերը պատմել՝ այլակերպ եղա-
նակաւ. հմմտ. քիչ մը վերը: — Էջ 145, 5—11
չունի A, իսկ V համառօտ: “Հանգէտերկնեայ” (145,
16) բառին վրայ՝ տես վերն էջ 188: — Էջ 145, 21
պատգամատու երկու ծառերը տեղացիք “կոչէին
զարուականն՝ արդիաց իունիուց, եւ զիդականն՝ ի-
դաց. եւ անուն էր արուականին արեգակն, եւ ի-
դին՝ լուսին, զորս նոքա առէին իւրեանց ձայնիւ-
հունուամ ամուսան:,, Բառական թարգմանութիւն
է խօսքիսառաջին մասը. յոյնը ճշդիւ՝ προσηγόρευον
ծէ . . . τὸ μὲν ἀρρενικὸν ἀρρένων λογισμῷ,
τὸ δὲ θηλυκὸν ֆուլէափ լոգիսմῷ (A չունի այս
վերջին բառին կրկնութիւնը, ինչպէս եւ ոչ Հ:)
իսկ ամութուամ ամուսան, բատ A է գրի մը տարբե-
րութեամբ. A:μουթօն էմանսաւ, B:մոնթէն մաթօնչ,
C չունի եւ ոչ V: — Էջ 146, 13—15 անուանց
մէջ “Ուղղոն,” (որ կը կրկնուի եւ այլուր) է = ’Իօլ-
լաս [cod. ’Ιονλոν = Հ]. “Թրասիլէոնտան,” տես
վերը՝ էջ 190. յոյնն ու լատինը կը յիշեն նաեւ
“Դիիփիղոն,” անուն մ’ալ. իսկ “Սաքայովեան,” սխալ
մըն է փիս. “Մաքայովեան,” զոր ունի միայն V

(Machaona). — Κλ 148, 12 “*αպա անդուստ*” — 148, 30 “*յիսուն*”, *չունին* ABCV: Հայր կը նկարագրէ պլրասիական քաղաքն երթալու դէպքն եւ այլեւոյլ զարմանալիքներ տեսնելն, զոր օր “*ուզոմուրենայ*”, “*յուղիդաս*”, “*գղաւկիք*” եւն: Այս բառերուն վրայ՝ տես վերն էլ 207, ծ. 1:

13. (III, 18—25—ՄԻԵՒ—ՄԺ:) Այս կտորը կը պատմէ Կանդակէ ոշխոյին դէպքերն, Սղեքսանդրի ծպտեալ երթալն անոր արքունիքն ու տեսնելն այն ասլարանից շքեղութիւնն եւն: Հ ընդհանրապէս = A. բայց նաեւ շատ պէսպիտութեամբք:

ՄԻԵՒ, 149, 8—14 “*շինեալ էր*”, *չունին* ABC, այլ V. “*ինքնաբոյս քար*”, *առութիւնը՝ տես էլ 199.* ինչպէս նաեւ “*սկիւտազ*”, “*հորմոյ*”, եւ “*սուպըսեաւք հնդիկք*”, *բառից համար՝ էլ 207 եւն*: — **ՄԻԹ**, 151, 19 “*իւղագլսութիւն*”, *բառին առթիւ հմտ*. վերը էլ 211: *Նոյնպէս* (**ՄԼԳ**, 153, 6) “*արաբոյ ապարանք*”, *բառին համար՝ տես վերը էլ 197*: (III, 20 գլուխը C թէեւ նոյն իրը կը պատմէ, բայց այնպէս տարբեր որ M առանձին դրեր է զայն:): — **ՄԼԵ** նկարագրութիւն է Աղեքսանդրի՝ իրրեւ Անտիգոնոս ծպտեալ՝ ճամբորդելուն դէպի Կանդակէի երկիրն: Երկրին բերբերը կը նկարագրուին շատ ճոխութեամբ: Բայց շատ նորանշան է այս կտորը (154, 15 եւն). “*խնձորենիք էին սոկեգոյնք*” որ խանձումն պտղոյն ունէին որպէս առ Հելլենացիս վարունք+ են. իսկ ողկոյզ՝ զոր ոչ կարէ իրակ շնչ առնել է գեր. եւ նունք+ որ քան զմեղբապուպս մեծ էին:”, Հոռ ABC են. *Μηλέαι τὸν ἥσαν χρυσίζουσαι, τὸν δὲ γκον τῆς διπόρας ἔχουσαι ως τὰ παρὸν Ἑλλησι κίτρα, καὶ βοτρύων σταφυλαὶ παμμεγέθεις* (A: β. στ. ως μὴ ծնասնա: ῶρακον ἐγχωρησαւ, զոր M կուղղէ քաղա τὸ στόμα ἐγχ.,) κάρսα [δὲ] τὸ βαλάնων ἔχωντα περιμετρον [BC չարսա ծὲ ἔχοντα περιμեτρον πεπόνων], այսինքն է՝ “*խնձորենիք . . . որ զնայծումն պտղոյ աշնան ունէին*” որ-

պէս առ Հելենացիս կերպուն+ են (Հ “վարունգք” .
բայց կայ դդմոյ տեսակ մը citrum անուամբ) եւ
խաղողք ողկուզաց մեծամեծք (Այս. ըստ Մի սոր-
պէս զի ոչ կարէ տանել բերան. , Հ “ոչ կարէ իրուհի
շնի տանել է ժեր. ”) եւ ընկոյզք ունէին զշրջափակ
մեծութիւն կազմեց. , (BC “մեղրապոպաց” = Հ :)
Հ “ընկոյզի” տեղ “նոռնք” կ’ըսէ: V ալ կ’ըսէ .
Poma . . . ad magnitudinem ferme quae apud
nos est citri excrescentia. Uvae ponderis et
densitatis immensae prorsus ut singulis a-
ciniis vel implearis si majoris [oris]
hiatibus non occursas. Granatis vero . . .,
non minus pepone. — Քիչ ժ’ետքը (154, 19)
“մողեղք քան դիլուս մեծ էին” խօսքին մէջ “վի-
շապ”, դրուած է փի. “հետահան”, (Ա: σαῦροι
ἰχνευμόνων μετίζονται.) թերեւու թարգմանիշը
շէր գտած առժամն յարմարագոյն բառ մը :

Յաջորդ (ՄԼԿ) հատածն ալ է ճոխ նկարա-
դրութիւն կանդակէի արքունեաց: “Ունիովնայց եւ
բիւրդայց”, խօսքերուն համար՝ տես էջ 208 Ռ . .
նոյնպէսնաեւ “հնդիկ փայտ սեւաթոյր” ասութեան
համար՝ էջ 202, Ռ. 2: — ՄԽԲ, 158, 6 “Մար-
պէսդա”, անուն է կանդակէի դստեր: A: ματέρσα
կ’ըսէ, B: ἀρποսσα ἡ ἀρπαγεῖσα; C (զոր կ’ընտրէ
հոս Մ) “Արպսսա; V: Margia: Իսկ կանդակէի եր-
կրորդ որդւոյն “կարաբովս” (158, 12) անունը՝ զոր
շունին հոս ABC, դրի սխալ է փի. “կարագով”
(հմմտ. ՄԽԲ, 159, 3), ինչպէս ունի նաեւ V:
Charogos. — ՄԽՁ, 159, 31 կտորը (“յունիով-
նայց”, եւն): տես վերը էջ 208 Ռ . . . — ՄԽԿ նկա-
րագրութիւն է Աղեքսանդրի՝ Դից անձաւին այց ել-
լելուն, զոր C այլուր ունի: BC այս տեղեր շատ թերի
կտորներ ունին: Էջ 160, 3 “զաստուածս գնալ
շրջել”, խօսքին համար՝ հմմտ. վերը էջ 209 Ռ . .
Ասոր կը յաջորդէ սա խօսքը. “արտաքուսն ե-
րեւոյթք դիւաց, եւ Շաբան լուսնամբ շառայէլ:

Այսպէս գտած է հայն իւր բնագիրը, վառ զի ABC
կ'ըսեն. չհամար ծէ [Ա ունի զասոնք] գանτասիան εἰ-
δώλων, καὶ θρυόην [θօρούթην?] σιγὴν (l.
σιγῆ) ծεծուլամένην. արեմն ճշդիւ նոյնպէս՝
ինչպէս հայր. V է՛ et cum his una crescit turba
formarum, et murmur praesentium usurpatur.
— ՄԽԵ, 160, 16 “Եւ ասեմ”, — 161, 4 հատածի
վերջը՝ չունին ABC. իսկ V այլով ձեւով՝ անանուն:
Այսպէս ի մասնաւորի (160, 21) պատգամի մէջ ը-
սուած քաղաքներու անուանք, զոր Աղեքսանդր
պիտի շինէր, այսինքն՝ “Աքանդարիա (Աղեքսան-
դրիա), Սուտոդոյս, Իսլան, Դրաւդ, Ղուտալ.”, իւրն-
դրական անուանք, զորոնք նաեւ V չունի։ — ՄԽԹ
հատածին շատ մասերը՝ կրկնութիւն են նախըն-
թացներուն. (Հմմտ. I, 33=ՂԳ :)

14. (III, 25—30=ՄԺԱ—ՄԿ:) Այս մասն է Ամազոնաց հետ ունեցած թղթակցութիւնը, նամակ առ Ողոմնպիադա՝ իւր ճամբորդութեանց վրայ, եւ ի Բաքելոն եղած ցուցանքին վրայ: ՅԵ շատ տեղ տարբեր ու յաւելուածներ ունին: ՄԺԵ (164, 35) — ՄԺԷ (166, 18) չունին ABC, այլ միայն V: Ողոմնպիադայ նամակին սկիզբը (166, 26—167, 20) ունին միայն AV, պակաս են BC, որ չունին նաեւ ՄԿ հատուածը:

ՄԾԲ, 162, 23 Ամազոնք ունեին տարեւոր
կացուրդս, տօնս ամէնժողովս (յոյնը լոկ՝ նշումը
πανήγυριν), ձիասպանութիւնս՝ զենլով Արամադ-
դայ եւն,, (ἰπποφανίαν): Այս դից անուանց մէջ
յոյնը՝ “Արէս” ալ կը յաւելու, զոր չունի Հ: —
ՄԾԴ, 164, 28 Ամազոնք կը գրեն Աղեքսանդրի-
թէ “Հաւանիմք քեզ տէմ յանդիման եւ ի բացեայ..”
այսինքն՝ թէ ներկայ ըլլաս եւ թէ բացակայ. (πε-
ծարշօնմεν ծէ սօւ չաւ պարօնτէ չաւ ձունտէ.) — Ս
այս ՄԾԴ նամակն բոլորովին ուրիշ եղանա-
կաւ կը պատմէ: Ը կը յաւելու ուրիշ կտորներ ալ,
զոր AV չունին, իսկ B առ Աղոմպիադա գրած նա-
մակին մէջ կը հիւսէ: Աղեքսանդր կ’արշաւէ Եւրի-

միթրոս արքային դէմ եւ անկէ կ'անցնի Հիւսիսի
Ստինք կոչուած լեռանց, ուր կը փակէ Երկաթի
դրան մէջ պիղծ աղգերը: Հմմտ. վերը՝ էջ 169—
172: — ՄԾԵ, 164, 35 — ՄԾԷ, 166, 18 մեծ
կտորը միայն ՀՎ ունին. շունին ABC: Այս հատա-
ծը կը պատմէ նախ “Պարասանգացւոց աշխարհն”
Երթալը ու կը դնէ Արիստոտէլի գրած նամակը:
Հայոյն սեպհական խօսք մըն է. (165, 1—5) “Եւ
յոյժի հեղդութիւն պղերդութեան եկին զինուորքն
Դուքեմին Դջոյելոց. Արաշմարդ ոչ դադարեաց տե-
ղալով աւուրս Խ. լատինն է՝ Nam a estatis
ferme jam medio (ուրեմն “ամառան Դջոյելոց”),
repentini imbres fluxere etc., որով “Արա-
մազդ”, անունը շունի: Ասոր հակառակ (165, 10)
“Ճայնք այսր անդր ընթանային յաղագս այնոցիկ՝ որ
ի դնդին”, շունի այն իմաստը, զոր V կու տայ, այ-
սինքն՝ թէ փայլատականց հետ “անորոշ ճայներ”,
կը լսուէին. (voces incertas resonantes audierant.)
էջ 165, 12 “անցանել ընդ գետ”, կ'ըսուի առանց
անուան. V: Հյուսում պանիկ լուսական գույն անուան է՝ Trypanim, B: πρὸς τὸν Πρότανιν:)
Հայն ըսած է թէ “են նորա փիղք Տարածուու+.”,
(165, 16.) V շունի “մորամուտ”, բառին համապա-
տասխանող մը: Նոյնպէս քիչ մ'ետքը (165, 20)
“հրաւարս ի ձեռն իւրոյ զօրուն շնու մատուցանէր”,
V լոկ sacrificia . . . facit.

Բաւական մաս մը (165, 31 “քանզի ի
Հնդկաց”, — 166, 14) աննման է V բնագրին:
ՄԾԷ յիշատակութիւն է Աղեքսանդրի Բաբելոն
Երթալուն եւ “մերկակրթութեան”, հանդէս կա-
տարելուն: — ՄԾԸ, որ նամակ է Աղեքսանդրի առ
Ողոմպիագա, կը միանան ABCVՀ: AՎ ճշդիւ =
Հ, բայց B կը կցէ նամակիս մէջ նաեւ “Հիւպանիս”,
գետն Երթալու ուղին, շունի Հերակղեայ արձանաց
վրայ պատմուածն եւ վերջերը կը պատմէ Երկաթի
դրան դէպքը: Ծ նոյն կարգաւ կը պատմէ Bի հետ,

բայց ոչ նամակի ձեւով, այլ արձակ եւ ի վերջոյ կը յաւելու նամակ մը: — Ուստի Հերակղեայ արձանին դէպքը (166, 26—167, 20) միայն AV ունին հոս: “Պարասանգա”, անուան վրայ՝ տես էջ 199: “Առյնպէս նաեւ (167, 13) “մտղալ”, բառին յիշուած կտորը՝ էջ 142, Ռ. 1: — “Թերմադոն” (Θερμόδον) դետը “ելանէ եւ մտանէ ի Պատուան”, (165, 19.) այս անունը չունին A (որ հոս աղաւաղէ) եւ V: Այս տեղ կը սկսի B նամակը (եւ C) եւ կը պատմէ Պրիւտանիս դետ գալն ու օդոյ յանկարծ մթագնիլն եւն: — Էջ 167, 32 ըսածը՝ թէ “գնացաք ի կարմիր ծով կոյս է նեղ ու ուղիղ”, համեմատ է Աի (ἐπὶ τὸν στενὸν τόπον, BC անուն ունին Նահանչել-Նահանչել՝ εἰς τὸν Τένοντα ποταμόν. V չունի հոս, ինչպէս չունի “Ատլաս”, դետի անունն ալ:) — Էջ 168, 5—9 “անգլուխ”, եւն մարդկան կտորը՝ տես էջ 81: “Առյնպէս (168, 10, 11) “Արեգ”, քաղաքին հետ “Պղնձի քաղաքի”, յիշատակութիւնը՝ էջ 142, Ռ. 1: — Թէ Արեգ քաղաքն “վաթսուն”, աստիճանաւ սոկիէ եւ զմրխտէ աշտարակներ ունէր (168, 14), դիտէ միայն C (AB “Եօթն”, կ'ըսեն:) — Տանայիս դետին յիշատակութենէն սկսեալ ութը տող (168, 21—28) AV ունին: BC հոս երկար խօսակցութիւններ կը յաւելուն եւ կը պատմեն “Սիւսայեան դաշտն” (BC: Λύσον λιμένα. Zacher կ'ուղղէ՝ εἰς τὸν Νυσαῖον կամ Νῦσον λειψῶνα) համնիլն, բարձր լեռ մը դտնելն շափիւղեայ պարսպով վրան եւ դիւցազանց արձաններով, արծաթով լի տներ եւն: Վանդակի մէջ աղաւնւոյ մեծութեամբ թոշուն մը կար. երբ վանդակն ուղեց առնուլ, անկողնոյ մը վրայ սառած ծերը սկսաւ շարժիլ: Երբ ճաշի նստան, որոտում հնչեց ծնծղաներու, փողերու, թմբուկներու, եւ լեռը սկսաւ ծխել եւն: — Էջ 169, 4 “յարքունիսն եւս ի Շուշգտաք թակոյկ արծաթի որ տանէր սափորս ՅԿ: Այս անունը չունին այլք. իսկ սափորներու թիւն

այլեւայլ է. (Մ Կընտրէ 60, B:7, C:160, AV:360 = Հ:) — Էջ 169, 13 “Գուհի . . . ” եւն՝ տես էջ 141—142, Ծ. 1: — Նամակիս վերջը (169, 24) C իր անգամ կը պատմէ նոյներն՝ այս անգամ նամակի ձեւով. այսպէս կաւկասի Երկաթի դրան շինութիւնը եւն: — ՄԾԹ, որ Աղեքսանդրի մահը գուշակող ցուցանքի դեպքն է, B նամակի ձեւով ունի: Էջ 170, 18 “զծնեալ հրաշն” ցուցանք իմաստով է. (յոյնը նոյնպէս՝ տէօաչ): “Զընթերցանութիւն առնել” (170, 22) ասութեան վրայ՝ տես էջ 189: Առաջին նշանաւոյժներուն ըսածը (170, 24—171, 3) չունի V: “Թափեցան ի նմանէ”, ասութեան համար՝ տես էջ 203, Ծ. 1: — ՄԿ, 172, 1 “Ո՛Արամազդ, զդաւանսն՝ ի վախճան ածեալ վասն իմ. վասն որոյ եթէ այդպէս քեզ կամ եղեւ, ապա ընկալ եւ զիս զայսպիսի մահկանացու. ” այսպէս ճշդիւ գտեր է և բնագիրը, վասն ճիշդ այսպէս է նաեւ A (ῳ Zεῦ, τὴν μὲν ἐπιβούλην διέ ής ἡμᾶς ἐπὶ τέλος ἄγειν * * δυὸ օδῶτως σοι ἔδοξεν, δέχου χάμէ τοιοῦτον ὅντα θνητόν. V այլազդ. „Pro bene, Juppiter, quam bona res est ignoratio metuendorum!“) Այս (ՄԿ) հատածն ամենեւին չունին BC:

15. (III, 31—32=ՄԿԱ—ՄՀԱ:) Այս մասը կը նկարագրէ Աղեքսանդրի թունաւորուելու պարագաները: Բնագիրը շատ այլայլութիւն ունին: V մեծամեծ կտորներ չունի. BC երկար յաւելուածներ, իսկ ՄԿԶ—ՄԿՂ ունի միայն A:

ՄԿԱ, 172, 16 “յամբաւ ցածուն եւն կտորին համար՝ տես վերը՝ էջ 195: Էջ 172, 27 Աղեքսանդրի տրուելի թոյնին համար կ'ըսուի. “Բերեալ շետուին դեղն՝ զորոյ զօրութիւնն զիտէր թէ յոյժ դժնդակ է, եւ արկեալ ի ջրայ (°) չեղանէ (°) [այլք՝ “ի ջորոյ, եւ “դեղ յամանին եւն) խարշեալ առ կարել ողջ պահել զբազմութիւն դեղն: ” ABCV այսպիսի մանրամասնութիւնը չու-

նին. (*γοյνρ պարզապէս քաջութակու ծղլդրիցուն կ'րսէ.* V:venenum Antipater laborat curiosum admodum efficaxque etc.) — **Մատագրութեան** արժանի է որ V մեծ պակաս մ'ունի հոս, վասն զի էջ 173, 1—183, 26 բաց ի կտակէն շատ մասեր չունի: — **ՄԿԳ** եւ **ՄԿԴ** չունին ABC, բայց եթէ քանի մը տողով: — **ՄԿԵ**, 174, 1—7 Աղեքանդրի սեղանակցաց անուններն միայն A ունի, որ աշաւաղ է: Ըստ Հներկայ էին «Պերդիկկաս», **ՄԵԼԵ-ՏՐ** (A ասոր տեղ Ճ: . . . αγος), **Փիթովին**, **Լէով-**նատոս, **Կառանտր** (A լոկ՝ *Kα . . .*), **Պովիեստէս** (A: *Πύθεστօς*, զոր M կ'ուղղէ *Πευκέστης* = Հ), . . . **Փիլիպոս**, Ողկիաս, Եւմենէս (երեքն ալ չունի A), . . . «Նետր» կրետացէ (A երկու անուն՝ *Νέαρχος*, *Κριτίας*, եւ կը յաւելու . . . անար անուան մը վերջաւորութիւնը), Հերակղիտէս, Եւրոպէն (A: *Eύρωπηος*) Արիստոն, Փարսաղիոս, **Փէլէպու** մենքենայից հմուտ (A: *Փէլ . . . μηχανικός*), **Փի-լովտաս** (*Փէլώτας*), **ՄԵԼԵՆՏՐ**, **Դարտան** (A երեք անրնթեռնլի անուն ունէր, վասն զի M կ'ըսէ alia 3 nomina, quae legi jam nequeunt.) — **ՄԿԶ**, 174, 18 «բան արկին ի ներքս», խօսքին վրայ՝ տես 204 Ծ. . . — **ՄԿԶ**, 174, 26—176, 9՝ ամբողջ հատածներ՝ չունին BC. այլ միայն քանի մը խօսքով կը բացատրեն Հոմքանէի դէպքը (**ՄԿԲ**) եւն: V ամենէն ին չունի. իսկ A ունէր թէեւ նախնաբար, բայց A ալ ի սկզբան էջ մ'անրնթեռնլի է. իսկ ընթեռնլի մասը կը սկսի էջ 175, 23 «Եփրատեան», տեղէն: «Թեւ» խնդրելուն (174, 2՛՛) վրայ՝ տես էջ 30: — **ՄԿԹ**, 176, 17 «եւ նոքա», — 176, 20 չունին BC հոս այսպէս: «Կոմբափոն», անունը «Կոմբաբոն», պիտի ըլլայ ըստ A (*Կոմբάրդոն*, *հայցական*.) հայոյն մէջ 176, 23—24 տպագրութեան մէջ կիտագրութեան սխալով՝ իմաստն այլայլեր է: Էջ 176, 28 «Ղուկիաս», է «Ողկիաս (*Օλχίաս*), որ շատ անգամ կը յիշուի: Իսկ էջ 177, 6 «Պերդիկկաս», հայն ունի.

նոյնպէս AB. C “Անտիռքոս”, կ’ըսէ, զոր M “Անտիգոնոս”, կ’ուղղէ: “Պեւկաղաւոս”, գեղջուկին (177, 16) անունն ունի միայն A: “Պեւկաւոս”, (Πευκῶος.)

16. (III, 33—ՄՀԲ—ՄՀԴ:) Այս մասն է Աղեքսանդրի կտակն, որ կարեւոր կտոր մըն է: BC ամենեւին չունին այս մասն, այլ միայն AV. որոնք ընթերցուածոց անհաւատալի տարբերութիւններ ունին:

Կտակն A շատ թերի պահած է. աղաւաղէ նաեւ Հ, համառօտ է V, որ ուրիշ տեղ դրերէ զայն: BC չունին. այլ միայն կը յիշեցընեն՝ թէ Աղեքսանդր հրամայեց, որ եթէ արու ծնանի Հռոբսիանէ՝ թագաւոր դնեն, իսկ թէ էդ՝ զով կ’ուղեն զայն ընտրեն. ապա կ’անցնին Աղեքսանդրի մահուան ժամուն երկնից երեւոյթները, աստղ երեւեալն եւն նկարագրելու: A կտակը կը սկսի նոր վերնագրով մը՝ Աιαθήχη Ἀλεξάνδρου. — Էջ 178, 31 Թերացւոց տրուելի քանքարներն 300 են ըստ Հ, ըստ A 305. պատերազմական նաւայ թիւը՝ զոր 40 կ’ըսէ Հ, թերի է A բնագրին մէջ. իսկ Եգիպտոսէ տրուելի ցորենի չափը Հ “գրիւսերկուսէն-ը”, կ’ըսէ, A միայն 2000: — Էջ 179, 4 “իսկ Պտղոմէոս”, կտորէն յառաջ A կը դնէ քանի մը տող՝ բաժանում տէրութեան կրատերեայ, Պտղոմէոսի, Պերգիկայ, Անտիգոնեայ եւ Ողկիասի մէջ: Այս մասն աւելորդ նէնս-նէն է հոս, զոր իրաւամբք չունի Հ: — Կտակն ի սկզբանէ մինչեւ 179, 10 (ամբողջ ՄՀԲ) չունի V, այլ կը սկսի յաջորդով՝ ՄՀԳ: — ՄՀԳ, 179, 21 “Իսկ այն՝ որ ընտրեալն լիցի (թագաւոր), պահեսցէ զԱբէն-ս-սիշխանութիւնն, եւ հարկ տայցեն Մակեդոնացիք Աբէն-ս-սիշխանդերձ թագաւորաւն ըզկարգեալ սովորականս. եւ առանձինն եղիցի Ոլոմպիադայ մօրն Աղեքսանդրի բնակելի Հռովդոսէ նէնս-ս-սիշխան:” A թերի է հոս. “Օ ծէ արεթէից, ծափսլաւաւ τὴν . . . αδων ἀργὴν, καὶ συντελείτωσιν Μακεδόνες ἀργ . . . μετὰ τοῦ βασιλέως τὰ νομιζόμενα. ἐ . . . ἔσται Ὁλυμπιάδ:

τῇ μητρὶ Ἀλεξάνδρου κατοικεῖν ἐν Ρόδῳ, ἐὰν
Ρόδιοι συνδοκήσωσιν. οὐρέων “Πεντέποτα”
ἀντεβεβριαν ἀραιαραιούθιεν ξ φίλοι. “Θετ
τετραγενεῖς τετραν.

ՄՀԴ, 179, 30 “Աիւանէ”, անուան վրայ՝
տես էջ 197: — Այս տեղ և դակու մ'ունի
մեծ, վասն զի ԱՎ ուրիշ շատ մը կարգադրութիւն-
ներ ալ ունին. այսպէս թէ Լիւսիմաքոս ըլլայ պետ
Թրակիոյ եւ իւր կինը Թեսազոնիկիա դուստր Փի-
լիպոսի. Հեղեսպոնտեայ պետ ըլլայ Լէոնատոս
(անուանքս աղաւաղած են յԱ. V Փիլոտաս կ'ա-
նուանէ պետը), որուն կին կը տրուի Ողկեայ Կղէո-
նիկէ քոյրը: Եւմենէս կ'առնու Պափղագոնիա եւ
Գամիրք. կղզիներն անկախ կ'ըլլան, որոնց ինա-
մածու կ'ըլլան Հռոդացիք (V չունի վերջինս.) Ան-
տիգոնոս կ'առնու Պամփիւլիա, Կիլիկիա եւ Կարիա
(միայն վերջինս կը յիշէ V, որ կը յաւելու՝ թէ
Կասանդրոս ալ Բէովտիան կը ժառանգէ, եւ ասոնց
աւագ պետը կ'ըլլայ Անտիպատրոս:) Սելեսկոս կ'ըլ-
լայ տէր Բաբելոնի եւ ըրջակայից եւ Մելէագրոս՝
Փիւնիկիոյ եւ Կղեսուրի եւն: Հոս կու գոյ Պտղո-
մէոսի յիշատակութիւնը, զոր ունի նաեւ Հ (179,
31:): — Էջ 179, 31—180, 2 տարբերութիւնը
մեծ է: Հ “Եղիպտոսի” պետ կ'ըսէ զՊտղոմէոս,
ԱՎ Պերդիկաս կ'ըսեն նոյնին տէրն (Հմմտ. Հ էջ
180, 15), ու զՊտղոմէոս՝ “Լիբիոյ:” Բաբելոնական
աշխարհէն անդին եղող երկրին հայը “Պերդիկաս,”
կը դնէ տէր եւ անոր կին՝ զՀռոքսիանէ, ուր ԱՎ
“Փանակրատէս,” կը կոչեն վերջինս, որուն տրուե-
ցաւ Հռոքսիանէ: — Էջ 180, 4 եւն Աղեքսանդրի
դագաղն 200 քանթար ոսկի պիտի կշռէր (== A),
ուր V “Քեց տաղանդ,” կ'ըսէ. իսկ Մակեդոնացւոց
ծեր զինուորաց տրուելիքը Հ անորոշ կը թողու սիւ-
րաքանչիւր ինչս ըստ արժանւոյ, գրելով. Հոս A “Ե-
րեք տաղանդ,” կ'որոշէ, (V:tria milia drachmarum.)
ԱՎ շեն յիշեր Աթէնքի տրուելիք “տեառ եւ ոսկի

աթոռ Աթենայ, որ ի գեղեցիկն ի վեր ի կուսանոցն „ (180, 8—10.) — Էջ 180, 10 Աղեքսանդրի սպառազինութիւնը “Արգոս” պիտի երթայ (= V), այլ A “Եգաս” (Աէցած, զոր և “Այծք” թարգմանած էր.) նոյն քաղաքին տրուելիք 150 քանիքարը չունի A (որ անընթեռնլի է հոս), իսկ V միայն 50 կ'ըսէ : AV կը յաւելուն նաեւ որ Միլեացւոց ալ 108 (V:150) տաղանդ տրուի եւն . ինչպէս նաեւ Աղեքսանդրիայի յիշատակութեան տաեն (180, 15—20) սահմաններ կը դրուին տօնախմբութեանց եւ քրմապետին նկատմամբ, զորոնք չունի հոս և :

Էջ 180, 22 “Պիթոն”, անուանտեղ A: Պարօս կ'ըսէ, V: Apoctronum, զոր և ոքսիանէի հօրեղբայր կը դնէ . բայց A և հօրեղբօր անունը կը դնեն “Ոքսիդարկէս” (A: Ὁξυδράχην), որուն իշխանութեան տակ կը դրուի ըստ և “Պարապլենէստաց” աշխարհը, (A է՝ չեղած ծալւծան, զոր M Պարօπամիսօք կը դրէ .) Փիլիպոսի կը տրուի “Արաքսիա” (A: Δραχονσῖαν, զոր M ἀραχωσίαν կ'ուղղէ . V: Racusiam . . . regionem), Բակտրիա եւ “Ճուշանաւան”, (V: Susiam, A: Σουσιανὴν, զոր M կ'ուղղէ Հօցձւանին ոչ նման հայոյն :) — Հայր “Ճուշանաստան”, անուան կը կցէ (180, 26) “Եւ զՊարթեւաց աշխարհն զառ ի հարաւոյ կոյս, խօսք մ'առանց անուան : AV կը յաւելուն բաց ի Պարթեւաց աշխարհէն (A: παρօսδίαν, զոր M կ'ուղղէ Պարթսաւան, V չել յիշեր զայս) նաեւ Հիւրկանիան (A: Συρταμίαν կը դրէ, զոր կ'ուղղէ M Ὅρχανίαν = V), որոնց վրայ տէր կը դրուի Ատրափերնէս (A: Ἀτραφέρνην, V: . . . Atraphernae. M զA կ'ուղղէ Փրատափεրնի .) Կարմանայ (A: καρδανίαν, M Καρμανίαν) վրայ տէր կը դրուի Տղիպողեմոս, (զոր V չել յիշեր), եւ Պարսից՝ Պեւկեստէս. A միայն կը յաւելու՝ որ Մարաց վրայ ալ Ոքսիւնտոս (A: Ὁξύντην, M: Ὁξυδάτην) եղաւ . և չունի զասոնք : — Էջ 180, 27 “Ի

Ակտոք է “**Իլիւրիայ**”, կարդալ (A: τῆς Ἰλλυρίδος), որուն արքայն էր “**Ոկղիաս**” (A: ... Ὀλκίαν, V: Orciam.) — **ՄՀԴ** հատածին վերջը և քանի մը տող թերի ունի. (Հմմտ. էջ 181, Ռ. 1:) Կտակը կը լմնայ Վ բնագրի մէջ այս խօսքով Հայ զամանակի լմնալուն կից կը դնէ անմիջապէս ամենավերջին կտորը՝ **ՄԶԵ**:

17. (III, 33—35—ՄՀԵ—ՄԶԵ:) Այս վերջին մասն, ուր Աղեքսանդրի ման ու թաղումը կը պատմուի, շատ այլայլութիւն կրած է բնագրաց մէջ: A, ինչպէս ըսինք, շունի ՄՀԵ—ՄԶԵ (181, 6—185, 24) հատածները. BC երկար յաւելուածներուն փոխարէն քաց կը թողուն ՄՀԵ—ՄԶԵ հատածները. նոյնպէս V.

ՄՀԵ, 181, 6: Այս տեղ Լ ունի այն նամակը, զոր միայն Համառօտք ունին: Տես վերը՝ էջ 168: — C, որ կտակը շունէր, հոս երկար յաւելուած մ'ունի եւ կը պատմէ՝ թէ զուարակագլուխ ձին եկաւ արտասուեց: Աղեքսանդր նամակ կը գրէ մօր, որուն մէջ կը պատմէ իւր տեսած նորանշան իրերը եւն: Նամակէն ետքը կը բաժնէ Աղեքսանդր երկիրն իւր զօրավարաց, եւ երբ մահամերձ էր՝ կ'ըսէ ողբ մը (8 տող:) Երբ գեղատուն ներս կը մտնէ՝ զուարակագլուխ ձին կը մեռցընէ զայն: Այսպէսով շունին ABCV ամբողջ թղթէ մ'աւելի, այսինքն՝ **ՄՀԵ—ՄԶԵ** հատածները էջ 181, 6—183, 25:) — **ՄԶԵ** (183, 26 “**Իսկ**” — 184, 10) հատածն, որ Աղեքսանդրի մահուան առթիւ օդոյ երեւոյթները կը նկարագրէ, ունին BCV: V համեմատ AՀ շարունակուելով մինչեւ **ՄԿՁ**, 174, 25, կը սկսի **ՄԶԵ**, 184, 1—9 օդի երեւոյթները պատմել, ասոր անմիջապէս կից կը յաջորդէ **ՄԾԲ**: Աղեքսանդրի թաղման խնդիրը եւ կը հասնի մինչեւ **ՄԶԵ**, 185, 25: Ասկէ ետքը կու գայ կտակը (**ՄՀԴ**, 179, 11 — **ՄՀԴ**, 181, 5:) Ի վերջոյ կը դրուի վերջին հատածը (էջ 185—186:) — **ՄԶԵ**, 184, 11 —

Մ2Գ, 185, 25 Հատածները՝ որ Աղեքսանդրի թաղման մանրամասնութիւնքը կը բովանդակեն, շունի Ա, այլ միայն ԲՕՎ:

Մ2Բ, 184, 17—23 Աղեքսանդրի թաղման համար տրուած պատգամն աղաւաղութեան օրինակ կրնայ ըլլալ. BC շատ կարճ են, միայն V նման է շատ տեղ հայոյն: Այս խնդրական կտորն է. (184, 18) “Է քաղաք ի Նեղ առ Ոչիանուք յորձանսն, (V: Urbs colitur Nili propter umbrosa fluenta. ուստի “Նիեա”, աղաւաղութիւնն է “Նեղոս”, անուան.) հինգ դաշտ թագաւորական առեւլ բազմափարթամ մերձ ի յերկիրն Ամազոնեաց՝ անուն Մեմֆիս. (Հոս շատ խնդրական է. V: Aequoris in gremio, cereali dives anona, Nomine Amazonidos quae dicitur in clita Memphis. այսինքն՝ “ի միջի դաշտին, բազմափարթամ բերովք ցորենոյ, եւն) . . . զինքն թագաւոր Եղիս-Շահ խնդութեան պատճու.,” (V: cornigerο genitus etc.) եւն: — Մ2Գ, որ Աղեքսանդրի մարմնով զմռառելը կը նկարագրէ, միայն Համառօտք ունին. տես վերը՝ էջ 141: “Մեղք հնէսիսդուիւն եւ հայուէ հիսուսիւնն, ասութեանց վրայ՝ տես էջ Հ08 Ծ. . . Ճիշդ այս տողը՝ ուստի սոյն բառերու համապատասխանող մասերը շունին BCV: Թէ Աղեքսանդրի մարմինը դրուած էր “ի վերայ կառաց Զ-ր-ս-շ”, (185, 3) հայոյն սեպհական է. (Յոյնը պարզ՝ չունի ամաչառ կ'ըսէ. V: vehiculoque regali.) նոյնպէս նաեւ “ի բրեւ հասին ի Պէլուս-ս”, նախադասութիւնը միայն V ունի (ad Pelusium), իսկ “Ա-Հ-ս-ցիւն”, կը նշանակէ Մեմֆիսի բնակիչք (οἱ Μεμφῖται). — Մ2Գ, 185, 13 “եւ անդ,” — 25 հատածը շունին հոս ABCV. այլ սակայն այս կտորը AV ունէին ուրիշ տեղ՝ Աղեքսանդրի կողմէն մէջ, եւ հոն դուիս էր Հ. (Հմմա. ՄՀ. 180, 15—20. տես վերը՝ 265:) Միայն խնդրական է (185, 19) քրմին համար բառածը՝ թէ պիտի առնու “Դ-ր-ն-ը-իւն, որ է քանքար մի.”

γογνεὶ λέπετε “αὐτοὺς τὸν ἀνθρώπον μὴ ταῦλαντον
 (λαμβάνων ἐνιαύσιον τάλαντον. Θερέτου αὕτη
 τάλαντον φαντέν “ταυρόρωμακῶν, ἀγαπαθαδέτει)

Մ2Ե, 185, 26 կը սկսին ամեն բնագիրք .
բայց դեռ սկիզբները (մինչեւ 185, 33) լոկ ԱՎ
ունին. BC կարճ խօսքով լմնցուցած են: Աղեք-
սանդրի 33 տարի ապրիլն (ABC 32) եւ 18 տարե-
կան պատերազմելու սկսիլը (A:15 տարեկանէն կ'ը-
սէ. և համեմատ V բնագիրի.) բայց հայոյն սեպհական
է ըսելը՝ թէ 7 տարի պատերազմեցաւ մինչեւ որ 25
տարւան եղաւ, ապա խաղաղ թագաւորեց 8 տարի.
ըստ A պատերազմեցաւ 17 տարի եւ 12 տարի խա-
ղաղ մնաց (= BC). V մինչեւ 25 երորդ տարին
պատերազմեցաւ կ'ըսէ (= և): և բնագիրն Աղեք-
սանդրի նուածած ազգաց թիւը 22 բարբարոս
(= ABCV) եւ 12 հելլենական (BC:14, A:10,
V:16): — Էջ 186, 2—13 Աղեքսանդրի շինած
12 քաղաքաց անունները չունի B. իսկ ACV բաւա-
կան տարբերութիւն ունին: Այս կտորն՝ որ հայ
բնագիրն աղաւաղմանց օրինակ կրնայ ըլւալ, այսպէս
է. Աղեքսանդր կանգնեց “զԱղեքսանդրիա որ է
շ-շ-է-ժ-լ-է յի՞ն շինեաց (և չունի սոյնը. հմմտ.
Էջ 186, Ծ. 2. A: Ἀλεξάνδρειαν τὴν ἐπὶ Βουχε-
φάλῳ ἵππω = V. այլ C իբր իններորդ. իսկ
հոս՝ Ἀλεξ. τὴν κατ’ Ἀιγυπτον = և, որ ա-
մենէն վերջը կը դնէ “զԱղեքսանդրիա զառ ի յե-
գիպտոս. զոր A դարձեալ ունի ամենէն վերջը եւ
V այլուր.) զԱղեքսանդրիա զկատական (Ըունի միայն
իբրեւ երրորդ՝ Ἀλεξ. τὴν εἰς Κράτιστον ձեւով,
մինչ իբրեւ երկրորդ՝ Ἀλεξ. τὴν ἐν Ὁρπη ὁῦσաν
կ'ըսէ, զոր չունին և A, միայն V շատ ետքը Alexandria apud Origala կ'ըսէ. V այս տեղ “կատիսոն,”
անուան տեղ Alexandria montuosa ունի.) զԱ-
ղեքսանդրիա զ'է Պատրիա (A: Ἀλεξ. τὴν ἐπὶ Πώρῳ,
զոր C իբրեւ տասներորդ ունի, V: Al. apud Porum.)
զԲ-Դ-Ն-Ի-Շ- զԱղեքսանդրիա (միայն V: Al. apud

Մ2Զ վերջին հատածը թէեւ ունին ABC.
այլ A միայն այսշափ՝ թէ Աղեքսանդր ծնաւ “յամ-
սեան պո-բէլ յառաջնում աւուր՝ յարեւելս” (=
A: . . . Τυβίον τῇ νεομηνίᾳ κτλ. BC: . . . μηνὸς
γιαννουαρίου νεομηνίᾳ κτλ.) եւ թէ մեռաւ “ի-
դ-բէ-մէր որ օր լը էր՝ յարեւմուտս կոյսո” (=
A: ἐντελεύτησε δὲ Φαρμοῦθι τετράδι, δυσίας.


կը պակսի մնացեալը, որով հոս կը լմնայ Ա.
իսկ հոս BC: . . . մշնծ ՚Աπրուլլիօս նεօմշնիգ
կ'ըսեն:) V ամբողջ այս հատածին տեղ կ'ըսէ պար-
զապէս այս խօսքը. Obitus autem ejus diem etiam
ունե Alexandriae sacratissimum habent. որ
բատ իմիք կրնանք ըսել հայոյն այս խօսքին տեղն է.
“Եւ կոչեաց զօրն զայն նուիրած (Հմմտ. վերը՝ էջ
197) վասն զԱղեքսանդրոս որ մանուկ վախճանե-
ցաւ.” (Հմմտ. վերը՝ էջ 209 Ռ: :) Հայոյն մէջ այս
խօսքէն ետքը միայն վերջաւորութիւն մը կայ. (“Եւ
այս է կատարումն . . . կենաց նորա եւ ծննդեանն
եւ յառաջադիմութեանն եւն:) Իսկ BC կը յաւե-
լուն թէ Աղեքսանդր 113դ ողոմպիադին վերջը մե-
ռաւ, եւ թէ իւր մահուանէն մինչեւ Քրիստոսի
ծնունդն անցաւ 324 տարի: — Ամենէն վերջը Օ
բնագրէն առեալ դրեր է Մ քանի մը տող ալ: Նախ
հաշիւ մը կայ ժամանակագրական, որուն համեմատ՝
աշխարհքիս ստեղծմանէն մինչեւ Աղեքսանդրի մահն
անցած է 5217 տարի, եւ անկէ մինչեւ Քրիստոսի
մարդեղութիւնը՝ 299, ամբողջը՝ 5508 տարի: —
Ասկէ ետքը կու գայ 27 տող ստանաւոր մ'Աղեք-
սանդրի վրայ, եւ ի վերջոյ Յիշատակարան մը Օ
բնագրին, ուր Եւստաթէսս անուն եկեղեցականը
կ'իմացընէ՝ թէ գիրքը գրուած է 7075 թուին, այ-
սինքն՝ 1567 Յ. Ք:



ՑԱՆԿ

1. Ստոյն-Կալիսթենեայ գիրքն ընդհանրապէս: — Ներածութիւն: — Մատենախօսական տեղեկութիւնք հայ թարգմանութեան: — Յոյն ընազրին նկատմամբ լոյս տեսած գրութիւնք: — Գրութեանս հեղինակը, ժամանակն եւ աղքիւրները: — Յոյն ձեռազրաց խմբերը եւ այլ թարգմանութիւնք էջը՝ 1—19:
2. Հայ թարգմանութեան նախնական օրինակը նախ քան ԺԴ դար: — Կեչառուեցւոյ գործքն եւ Սոյ օրինակին ինդիրը: — Այլեւայլ ակնարկութիւնք Յովի. Կաթուղիկոսի, Շնորհաւոյ, Հեթմոյ եւն: — Գր. Մազիստրոս եւ Ասողիկ: — Թովմայ Արծրունոյ հատակոտորք էջը՝ 20—42:
3. Հայ թարգմանութեան նախնական օրինակը յԵ. դարուն եւ թարգմանիչը: — Ակնարկութիւնք Սեբէոսի: — Նոր գիտնոց կարծիք Խորենացւոյ եւ Կալիսթենեայ աղերսին վրայ: — Խորենացւոյ պահած հատակոտորք: — Տիգրանակերտի առումն եւ Գիտնոց կարծիք: — Խորենացի թարգմանիչ: — Թարգմանութեան ժամանակը եւ ընազրական խորհրդածութիւնք էջը՝ 42—84:
4. Խ. Կեչառուեցւոյ եւ այլոց խմբազրութիւնք եւ յաւելմունք: — Ձեռազիրք եւ Ցիշատակարան Կեչառուեցւոյ: — Խնդիր կեչառուեան եւ զաքարեան խմբազրութեանց: — Կեչառուեցւոյ գործքն եւ վերնազիրք, յառաջարան եւ վերջարան ձևագրաց: — Բարանութիւնք յԱղեքսանդր: — Ոտանաւոր Պատմութիւն Կեչառուեցւոյ եւ ձեռագիրք: — Կենսագրական եւ մատենազրական տեղեկութիւնք Կեչառուեցւոյ վրայ: — Զաքարեան եւ Գրիգորիսեան խմբազրութիւնք: Էջը՝ 85—137:

5. Հայկական ձեռագիրք եւ իրենց կրած այլայլութիւնք: — Ընդհանուր դիտողութիւնք: — Ընդարձակ օրինակը: — Երկբայականք: — Կրաւֆորթեան ձեռագիրն եւ Զաքարիա: — Համառոտ օրինակը: — Համառոտ օրինակաց ազդեցութիւնն հայ մատենագրութեան մէջ եւ այլեւայլ մանրավէպք Աղեքսանդրի վրայ: — Դիտողութիւն Եջը՝ 138—183:
6. Թարգմանութեան ներքին արժէքն ու լեզուն: — Յոյն ընագրի հետքեր, բառախաղը եւն: — Մանր փոփոխութիւնք թարգմանչին: — Բառական եւ ստրուկ թարգմանութիւնք: — Սխալմունք կամ շփոթութիւնք եւ խնդրականք: — Լեզու հայ թարգմանութեան. նորագանութիւնք եւ յունախօսութիւնք: — Դոյզն նմանութիւնք լեզուի գրոց եւ այլ քանի մը գոոց Եջը՝ 183—212:
7. Հայ ընագրին յոյն օրինակաց հետ ունեցած համեմատութիւնը: — Հետք կրկին խմբագրութեան ի հայ թարգմանութեան: — Ըղաւաղմունք Ե. դառու յոյն ընագրին: — Ընթերցման սխալմունք հայ ընագրին եւ այլ աղաւաղութիւնք: — Մանրամասն համեմատութիւն հայ թարգմանութեան յոյն ընագրին հետ. (§§ 1—17:) Եջը՝ 212—270:



ԱԶԳԱՅԻՆ ՄԱՏԵՎՈՐԱԳՐԱՆ

Ա. ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹԻՒՆՔ ԼԵՀԱՀԱՑՈՑ	
ԴԱՏԱՍՏԱՆԱԳՐՈՑՆ	ֆր. 1.25
Բ. ԱԶԳԱՅԻՆ ԱԶՆՈՒԱԿԵՆ ԶԱՐ-	
ՄԻՆ ՏԻՒԶԵԱՆՑ	ֆր. 1.—
Գ. ԱԳՐԹԱՆԳԵՂՈՍ	ֆր. 1.25
Դ. ԱՐԵՒԵԼԵԱՆ ՀԱՅՔ Ի ՊՈՒՔՈՎԻՆԱ ֆր. —.85	
Ե. ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹԻՒՆՔ ՍՏՈՑՆ-ԿԱ-	
ՀԱՄԹԵՆԵԱՑ ՎԱՐՈՒՑ ԱՂԵՔՍԱՆ-	
ԴՐԻ	ֆր. 3.—



